

9560



891.99

ԷՆԹԵՐՅԱՐԵՆ

Ը - 43

ԱՐԱ Խ. ՊԱՅԻ Խ. Ձ.

ՈՒ Ե

ՀԱՐԱԳՈՒՄ

ՕԳՏԱԿԱՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
ՁՈՒՐԴԱԼԻ ՎԱՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
ՊԻՏՈՆԻ ԽՐԱՑՈՆԵՐՈՒ
ԲՈՐՈՅՆԵՐ ԸՆԾԵՆԵՐՈՒ

ԵՒ ԵՐԴԵՐՈՒ

ՀԱՍՏԱՐԻ ԸՆԹԵՐՅՄԱՆ ՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԸՆՑԱՊԻՍ ՇԻՆՈՒԱՐ

ԿՈՍՏԱՆԱԿԱՆԻՊՈԼԻՍ

Ի ՏՎԱՐՆԻ ԵՎՐՈՒԹԻՒՆ ՓՈՓՈԶԵԱՆ

1858

891.99

Ը - 43

“ԱՐՀՈՒ ԱԼԵՎԻ ԽՐԱՄԵՔ՝ ՊԱՆԻ, և ԱԼԱՆԱՆԴԵՐԻ՝ ԳԵՐՄԱ-
ՆԻԱՆ ԽԾԱՌԵՐՈՒՆԻ” :

Ըստկ. 19. 42:



9999

39

2337-սհ

2003

Ա Զ Դ Դ

Առ գիրքը որ Շահնշահարեն Մանկան
ցինք, ըստ մասին ծաղկաբաղ մըն և այլ լեզուներէ
աշխարհաբառ այնքէնի թարդ մանուան գրքերէ և օրագիրներէ,
և ըստ մասին թարդ մանուան է Վագղին բէնէ : Այլ և այլ
գրքեր և օրագիրներ ըստ մանուան արտիք են Շահնշահար Պատանի
Գիտելեաց, Խաղմակիւպք, Ընետարերք, Օքոսարան, Ար-
գարան, Քաղաքավարուամիւն Շնչացի, և այն : Առանա-
ւոր առակներուն գրեթէ ամենը Խաղմակիւպքներէն են, ու նաև
աւելորդ ապաշխառութեանց վրայ քանի մը հասուածներ : —

Այսպիսի ծաղկաբաղ մը ընելիուս վախճանը՝ արդի զար-
գացեալ և դիւրացեալ դաստիարակութեան ոճյն համեմատ
նախակրթութեանց ընթացքի մէջ վարժուող տղայոց կարգա-
լու արշեասր դիւրաւ. և համելի ու օգտակար կերպով սորվե-
ցընել է : Տղայ մը հեգարանը լմբնցընելին ետե. Աշրան-
եալ և այր որ ոչ գնաց'ի սկսելով իր անդին Ժամանակին մէկ
մասը գրաբառ Աղմասի մէջ և այնուհետեւ գաւառական լեզ-
ուով գրաւած ուրիշ գրաբառ անտանելի գրքի մը մէջ անցը-
նելուն և այսպէս կարգալ սորվելու համար խել մը առեն
առանց առնելին հրատակ յառաջանուի համար ի ընդու-
շարաչար տանջաւելուն աեւզ, իր համերգան լըցուով, իր հմանալու-
իմաստներով և իր ըմբռնելու խորհուրդներով, իր միարը մշա-
կող՝ բարբը մաքրող և առաքինուամիւն հուրը սրտին մէջը վա-
ռող իրատներով՝ յարդորակներով՝ նկարագրութիւններով՝
առակներով՝ պատմութիւններով և երգերով լեցուն գիրք մը
կարգավով ընմիջեցանուամիւն արշեասր սորվելու ըլլայ նէ,
աղցերնուս հասարակ գործառանց դաստիարակութեանը մէջ
մէծ յառաջիմութիւն ընելիքը այնչափ յայտնի և մօտ

աններս շատ վարժապետներէ ալ այնպէս յստակ հասկըց-
ուած բան մըն է , որ առոր վրայ երկար խօսելու հարկաւո-
րութիւն մը չենք տեսներ հօս . միայն թէ այսչափ կը լսենք որ
աղուն միտքը առանց ամենեին մշակելու՝ լոկ կարդալու ար-
հետոը բանական ճամբով մը սորվեցընելու գրութիւնը շատ
ծանր չար հետեանքներ ունի , ու Եւրոպայու մէջ հարիւրաւոր
միլիոնաւոր մարդոց մէջ ընդունելի եղած և զործածուած օճին
գլխօպին հակադարձն է . դարձեալ ոչ միայն իմաստուներու
վկայութենէ զուրկ է , այլ և մեր ազգին մէջ մինչև հիմա ե-
ղած փորձովն իսկ յայտնի է թէ աս ոճը դաստիարակուող
աղօց միտքը բժացընելու , սիրալ ճամբեցընելու և կարդալը
հնարողին վրայ մինչև եօթը ազգ անէծը կարդացընելու կը
ծառայէ , իսկ օգտի կողմանէ և ոչինչ կը մնայ իրեն բաժին :
Ասոր համար է որ ճշմարտութիւնը և բարին ու ազատու-
թիւնը սիրող հայկազնեան առջմին զաւկըներուն մէջ սար-
սափելի ընթերցասիրութիւն մը կը տեսնենք առ հասարակ
տարածուած և իրը թէ ընդարսոս բնութիւն մ' եղած : Ո՞ւկ
մարդ մը տղայութեան մէջ չորս՝ հինգ՝ եօթը տարի ամէն
օր առառունէ մինչև իրիկուն գիր բավանդակող որ և իցէ բանի
վրայ զարհուանքով՝ զգուանքով և սաստիկ տաելութեամբ նո-
յելու վարժուիք և հետեապէս ասիկայ իրեն հաստատուն Ո՞ւ-
նա՞նէն (ունակութեան զօրութեանը վրայ՝ կարդա իմացական
Փիլիսոփայութեան , Առան Ա . ԳԼ . Է) ստանալու ըլլայ նէ ,
անոր քովը ո՞րչափ ընթերցասիրութիւն կը մնայ պատանե-
կութեանը մէջ . և թէ որ պատանեկութիւնը առանց ընթեր-
ցասիրութեան անցընէ նէ , երիտասարդութեանը մէջ ինքզին-
քը նորաձեւ բարեկարգութեան մը խոթելուն ինչ յստ կը լլայ .
իսկ թէ որ երիտասարդութիւնն ալ առանց ընթերցասիրու-
թեան անցնելու ըլլայ նէ , անոր համար ուրիշ բաժին չմնար

բայց եթէ երևելսպէս զուրկ մնալ բազմաթիւ ամենօդ-
տակար տեղեկութիւններէ, որոնք կրնային իր առաքինութիւնն-
երը ևելցընել, մորձութեանց մէջ զինքը պահպանել, բազ-
մաթիւ չար գէպիներէ ազատ կացուցանել, ունայնաբաններու.
խեղկատակներու՝ տատակ մօվուզներու՝ արբեցողներու և շնացող-
ներու ընկերութենէն զինքը հեռացընել, իր կեանքին առող-
ջութիւն՝ ջղմբուն ուժ՝ սրտին զուարթութիւն և հոգւցն
ճշմարտութեան սնունդ տալ, և զինքը մարդու յարգելի և
Վատուծոյ սիրելի ընել:

Վաղեք աս հրատարակած գրքերնիս տղայոց դաստիարա-
կութեանը ծառայելու մասին ինչ աստիճան կատարելութիւն
ունի, ասոր դաստումը մեզի շմեար ընել. ուղողը կրնայ ինք ի-
րեն համար քննել: — Աեր վիայութիւնը այստափ է որ իր
վախճանին ծառայող գիրք մըն է, և մեր ազգն ալ կարու է
ասանկ գրքի մը. միանգամայն կը խռատովանինք որ ներ-
կոյ հանգամանքները առ այժմ աս աստիճան կատարե-
լութիւն ունեցաղ ինթերցարան մը շնորհու ներեցին մեզի,
և թէ որ իրելուն վիճակը ներեր, ասկէ շատ աւելի կա-
տարեալն ալ կրնայինք շնորհ:

Վարդ՝ յուսալով, որ առ մեր ներկայ աշխատութիւնը հա-
սարակութեան հաճելի պիտի ըլլայ և այսազդի մանկանց
դաստիարակութեանը օգտակար, խնդրութեամբ սրտի կակնկա-
լեմբ մեր աշխատութեանը պատուղը վայելել խմատուն և խո-
չեմազարդ վարժ ապետաց ինամովը և ժիրաժիր մանկանց զու-
արթամիտ գործունելութեամբը:

Վ. Դ. Պ. :



ՅԱԿԱՎԱ

Ա

Արիսողում	89
Ադահութիւն	248
Ազեկ ընկերին օգուտոք	37
Ազեկ կողմին վրայ մտածել	166
Ազքառ ազջիկ մը	86
Ազօթի մէջ սիամունոց	288
Ազօթի պատասխան	285
Ազօթի քրիստոնի թագաւորութեանը համար	327
Աժամ	72
Աշմանեւին երգում մի ընկը	257
Ամէն մարդ բան հասկըսող մի կարծեր	247
Ամէն օրինակի մի հետեւից կամ էւ էւ ջորի	59
Այլ էւ այլ ազգաց բարեւելու սովորութեանցը վրայ	307
Անակիալ յանդիմնութիւն	108
Անդիւթեւթիւն՝ ժիթեանինութիւն	127
Անխարդախ խոստովանութիւն	9
Անխելք երկտասարդ	170
Անկիրի մարդու նկարագիր	139
Անհոգ՝ ընտանիք	286
Անհրաժեշտ բան մը	175
Անմահութեան ոչարակ	108
Անմահութիւն՝ հոգւոյ	319
Անմտագրութեան վնաս	38
Անսովոր խմելք մը	163
Անցառը աշխարհ	234
Աշխատասէր եղիք	205
Աշխատասիրութիւն	66
Աշուն	154
Աղեղախտութիւն մարդոց	175

Առաջին	137
Առ. վուակն	61
Արտաւած եւ խոյտիս	167
Գորտ եւ կով	193
Էլ շնիկ	7
Ընկուղի ծառը	250
Լեռնցի մնւին ու քաղաքացի մնւիը	164
Խելոք աղբարներ ու կրակ	109
Խորհուրդ մկանց	219
Մեղու, ճպուհն եւ ճանձ	311
Մուկ եւ կով	83
Մը լինին գատառանը	248
Զանցով աշխատէ, մի աճապարեր	278
Տղայ եւ մեղու	39
Փոր եւ անդամը	141
Առանձին ազօթք	177
Առաւոնները կանուխ էլլելու վրայ	51
Առաքինութիւնը շատ անդամ արտաքին վիճակէ կախում ունի,	
եւ փորձութիւնը կը ցուցընէ անոր սուս կամ ճշմարիս ըլլալը	253
Առիւժ	75
Ասոււածաշոնչ զիրը	318
Ասոււած իշնէ է	
մեր հայրը	11
ունը է	328
Ասոււածոյ ներկայութիւնը	13
Արագաշարժութիւն	50
Արագ եւ արմաւենի	100
Արարշագործութիւն նե նախախնամնութիւն	24
Արդարասէր երկրագործ	228
Արժամայիրութիւն	169
Աւելորդապաշտութիւն Մեռելոց ուրուականներու վրայ	279
Սատանայ կամ դեւ երեւնալու վրայ	111
Բ	
Բաղին լեզուն	5
Բաղդասաւթիւն կատուի եւ շան մէջ	189
Բաղդին անիւը	116

Բարձրանիք. Հրաշք. մը տեսնելու	62
Բարձրառանիքի ականչը մը դնելո	176
Բարձրառանիք թագավոր մը	199
Եպոնիացող քրիստոնեայներ	135
Բարձրառանիք իւրաքանչ	144
Բարձրառանիք իւրաքանչ	70
Բարձրառանիք	217
առ.ածնեկը	261
առ. առ.	69
առ. առ.	234
առ. առ. Սովանիացւոց առ.ածնեկը	292
առ.ածնէ	322
առ. եւ մանելութիւնն	324
ապառանութիւնն	275
եւ կրօնական առ.ածնեկը	177
առ. առ. առ. առ.ածնեկը	206
Ը	48
Գալուստն	1
Գեղացի մարդ. մը	12
Գելլ ընկերաց վնասնելը	168
Գևորգ	103
Գինեմալութեան վրայ Սաւրը Գրաց վիպյանթիւնը	171
Գինեովաթեան առանձնանելը	168
Գիլելը	29
Գործի մը ազայ	11
Գործի մէլ բնալու յաջողութիւնն կը դանուի	23

Դ

Դաշտանհրդեհ	125
Դաքարութեան յազդել	57
Եզրացրական սէր	142
առ. սէր սիկոն երթամու	41
աշարը սէր սիկոն երթամու	91

Երգ . Աղօթք առ . Սուրբ Հոգին	293
„ Աշխատասելք մանուկ	71
„ Երգումը ընկըռ . հայհոյելու եւ Աստուծոյ անունը պարագ	
աեզը յիշելու դէմ	263
„ կանուխ բարեպաշտութիւն	208
„ Զար ընկերներէ հեռու կենալ	179
„ Աէք առ . Քրիստոս	46
„ „ Եղբայրական	153
„ Սուրբ Գրաց պատուականութիւնը	326
„ Ստախոսութեան դէմ	236
„ Քրիստոնէից մէջ ծնանելու եւ վարժուելու վրայ	124
Երեք հարցմաննէք աղայաց համար	121
Երկինքի ուրախութիւնը	330
Երկնաւոր աշխարհ	329
Երկու ձինարաննէք	40
„ մեծ պարզեւ	177
„ որդիք	42
„ վարդ	287

Զ

Զուարձալի դէպը մը	132
„ պատութիւններ դիպուած անակնիալ	246
Զորպարտութիւն	255

Է

Ըստ պարագայից դասովութիւն	243
---------------------------	---	---	---	---	---	-----

Ձ

Ձևութակ եւ պարագ	221
Ձընածք է թէ չոր	58

Փ

Փամանակ	64
Փամանակը կարճ է	14
Փամանակին՝ աեզըն եւ անձին նայելով խօսէ	117

Բ

Խմանառուն այծ մը	159
Խնչու ամէն մարդ ժանտացած է	145
Օինչ չափով որ չափէք պիստի չափուի ձեզն	119

Լ

Լուպէբջի ուսումնական մանուկ մը	55
Լուսութը	315

Խ

Խստացի մ. ալ կրնամ գործել	195
Խելացի աղջիկ մը	176
Խստահամբար	209
Խորհուրդ կանկաց	194
Խորհրդածութիւն մանկան արարշութեան վրայ	21
Խուլ եւ մունք աղճկ մը	46

Ծ

Ծրանըութիւն ծովու	99
Ծերունի պաշտօննույ մը	45
Ծիածան	27
Ծնողք ի գերմանիս	77
Ծովային թռչնոց որսորդութեան վտանգները	131
Ծուլութիւն	65

Ւ

Ապէն	196
Ապղիկ եւ մանուկ	5
Անդամնեաց անդթութիւն	114
Անդամնեաց ցեղը	266
Արքակուր ուսուելու առեն պահուելու կանոններ	104
Աէս գիտունը արհամարհու կ'ըլլայ	60
Աքինքուն եւ իր կինը	106
Ածծի մարդու մը կատակը	160
Ածծութիւն	81
Առջու պաշ.	107

Կուտայշառիթեան լիմորութիւնը	203
Կուտայշառիթիւն	201

Հ

Հազուառի վըսոյցի խրաժներ	312
Հայր եւ սրդի կամ Աշխատասիրութեան արդիւնքը	67
Հանճարեղ աղոյ մը	57
Հարցմաննը աստղերուն վըսոյ Պատասխանի քրիստոնէական Տզայց համար	30-31
"	42
Հաւատաբնութիւն	9
Հնաշանգութիւն առ ծննդու	96
Հնդկաստանու առները	239
Հողակնը եւ հաւաքնակ ժազովարդ	211
Հրեից աղջին կամառը ընծայաբերութիւնը պատկը	213
"	271

2

Զմես.	237
-------	-----

Ց

Շանձէ մը նամակ մը	135
Շարտար պատասխան	120
Շնմզուկ	149
Ծշմարտութեան դօքութիւնը	223
Ծշմարտախոսութիւն	10

Մ

Մահը ամենամեծ հաւատաբն է	134
Մանկութիւն	61
Մարդկային դործառնութեանց մէջ պահելու առաջ կահան	151
Մարդուն ճշմարիս պատիւը	289
Մարդուն բազուց	251
" հինգ զգոյաբանացը վըսոյ	298
Մարմապաշտ երեսասարդ	157
Մարտիրոս մը	45
Մարութիւն չեզուի	228

ՄԵԾՆ ԱՐԵՎԱՆԴՊՐ Եւ առարտաակ	109
ՄԵՂՋ սկիզբը	200
ՄԵՂՄ.	267
ՄԵՂՔ	174
ՄԵՐ կորողալթիւններուն վայելուշ գործադրութեան հետեւանքը	284
ՄԵՐԵւ ար մեր սիրանը Սուրբ Հոգին չնորսդուին երկինք չեղաց իրանալ	94
ՄԵՐՄԱՆՆԵՐՈՒ վրայ	238
ՄԻ՛ ցանկար	117
ՄՐՋԻՆՆ	210

Ը

Յակոբին Աստվածքը	176
Յանցուաւը միացը առելքանիկ է	252
Յաջորդան բարիքը մտածել	38
Յայտնականներութիւնը ի՞նչ	176
Յիմարնեցու տեսարան	191
Յովան մարդարէ	146

՚

Կերպարավիա հոյիր	78
------------------	----

Ը

Ըահու Յամբայ մի	106
Ըատախօսութիւն	247
Ընորհայ մէջ աճիլ	204
Ըուն	303

Ո

Ոխակալութիւն	194
Որդիական հնազանգութիւն	88
Որն է դժուար բանը եւ արն է դիւրինը	107
Ուզանքը զուտցազը չաւզանքը իշտ լու	73
Ուսոյն հետամնութիւն	230

<i>Ժ. Գ.</i>	<i>Ց Ա Կ Ա</i>	
Ուստամբական պատահին	249	
Ուրախագուռութիւն	144	
Ուրիշին խրառ տալու օրինակ	161	
2		
Չարեաց պատճառ	251	
Չար նշան	80	
Չինացւաց առաջներ ձնողասիրութեան վրայ	92	
" որդիական ուշը	73	
" սովորութիւններու վրայ	3	
3		
Պանդուխու հարց	294	
Պառաւ կին մը	316	
Պատահեկութեան մէջ բաքեզաշտութիւն	287	
Պատահեկութիւն	34	
" 	4	
Պատահեկութիւնը 'ի լեզու Երեւանցւաց	81	
Պատրաստութիւն քնանալու	16	
Պարսկական առաջներ	292	
Պատի ազայի մը փափաքը	332	
" ազայի մը	88	
" " " 	13	
Պատի կատարելութեանց	116	
4		
Տրովէժ Կակակաբայի	26	
Տրովէժը Քէթակիլի	265	
5		
Ուամդական ծառ. կարծիք . Ակնհարութիւն	84	
6		
Սարրա Էւ. իր մայրը	19	
Սէր Քըրիստոսի	47	
Սկեսրիսն Էւ. իր բարեկամը	107	

ՑԱՆԿ	ԺԵ
Անապաշտութիւն .	158
Սուս երգման պատիժը	261
Սուրբ Ռեսնարդոսի վանքի շուները	101
Սուրբ Դրոյ պատուականութիւնը	331
" վկայութիւնը ստութեան վրայ	226
Սոսիօսի անուն հանելը գէլ բան է	247
Ստախոսութեան վրայ	224
օգաւաը	206
Ստախոսութիւնը առելի է Աստուծոյ	227
Սրիկաներու կատակ մը	222
Վ	
Վազրի մը պատմութիւն	103
Վանեցոց երգ կարառու	138
Վարուց կանոններ	152
Վարդես գատառատան	60
Վերտառիկ զաւեշտ	221
Վիրգինիոսի բնական կամուրջը	180
Վիպուլ Փրկչին	20
Վշտացեալ մնայք	286
Վուշինելիթ սնին առածները	121
Տ	
Տղի մը մնայք ամփափութիւնը	6
Փ	
Փառափանութիւն Աստուծոյ	24
Փիզերու ճարաւարութեանը վրայ	129
Փոքրիկ աղջիկ մը	229
" " աղջիկ մը պատահած վատանգը	206
" աղջիկ մը պատահած վատանգը	32
Ք	
Քէնդըրիկ հաւաքառը այլը	182
Քնար .	93
Քումիզը	97

Քառական .	155
Քրիստոն պատմական ուսումնականին վրայ	190
Քրիստոնեական մեռնիլը առարիւ է	205
" վրեայինդրութիւնը	146
Քրիստոնեական գաղտներ	290
" օգտակարութիւնը	231
Քրիստոնեական ազայ մը .	45
Քրիստոն է ամենայն յամենայնի	173
" իր մայրը սիրեց	92
 O	
ՕՐԵԴԻՐՈՒԹՅՈՒՆ	214
ՕՐ ՏԵՐՈՒՅՆԱԿԱՆ	317
 Պ	
Պրաճրին	48



ԱՆԹՐԱՔԻ ՖԱՄԱՆ

Ա Ա Ա Ա Ա Ա Ա

Դ Ե Ռ Ո Ւ Խ



Աս վերինը դար-
նան պատկեր մըն է :
Առ ամենեւ որ երկրագործներն իրենց գետինը կը հերկեն ու
պէսք եղած սերմերը կը ցանեն : Օռազիկներն ամեն դի գե-
ղեցիկ բացուեր են . օդին մէջ քաղցր մեղմութիւն մը կայ . և
ամեն բան զուարթութեան երեսյթ մը հազեր է՝ ՚ի փառա-
բարերար Առարցին :

Գամբնան եղանակը շատ անգամ մանկութեան նմանցու-

ցած են : Տասց դիտմա , սիրուն մանուկ ընթերցալ , թէ չնշ
բաներու մէջ դարունը կը նմանի տղայութեան հասակին :

1. Պարունն է ժամանակ երկիրը մշակելու , և սերը
ցանելու , առենէ մը եռը հանձք առնելու . յուսով :

Վանկ ալ մանկութիւնն է ժամանակ մաքերնիս մշակելու ,
և ճշմարտութեան բարի սերմերը սրտերնուս մէջ ցանելու ,
որպէս զի առենէ մը եռեւ անոնց օգուար քաղընք , երրոր
տղայութեան հասակը կանցըննիք , և չափահաս մարդիկ
կը ըլլանք : Ուէ որ երկրագործը դետինը չարօրէ ու սերմ
չցանէ , իր կալուածքը փուշով ու տատասկով կը լիցուի . ու
իր կեանկն ալ ծուլութեամի ու թշուառութիւնով կանցնի :
Լն տղան որ դպրոց չերթար , կամ կարդալ զրել չորպիր ,
և ինչ որ բարի ու սիրելի է՝ ան բանը ընել չուզեր , կը նմա-
նի ան անմշակ երկրին՝ որ լիցուած է փուշով ու տատասկով :
Լնիկայ հունձք պիտի չքաղէ . ժամանակին բարի պատուի
պիտի չտայ :

2. Պարունն իր ծաղիկներովը , իր քաղցրաշունչ մեղմ
օդովը և իր զուարժ կերպարանքովը սիրելի է , ու ամէնն ալ
շատ կը սիրեն : Տղաք երբ մաքուր՝ շնորհալի՝ հնազանդ և ի-
րարու բարիբը վնասուղ ըլլան , դարնան ծաղկանց նման սի-
րելի կը ըլլան : Վամէն մարդ կը սիրէ զանոնք , և յօժարու-
թեամբ օդնական կը ըլլայ անոնց իրենց ամէն կարօտութիւն-
ներուն մէջ :

3. Պարունն է ժամանակ անման , և ան առեն ամէն
բռուղէն արագ արագ կանքի :

Վանկ ալ մանկութիւնը մննալու ժամանակն է , որ ա-
տեն մաքմնը օրէ օր կանք կը զօրանայ՝ մինչև որ չափ հա-
սակի հասնի : Աակայն միաքն ալ աճելու է գիտութիւնով :
Միորք զարդանալու համար մնունդ առնելու կարօտ է : Պարնան
տունկերը չեն բռունիր , եթէ մնան առանց սննդեան , առանց
անձրեսի և առանց արեին տոքութեանը : Մտքին մնունդը
գիտութիւնն է : Պիտութիւնը կը սորվուի զբքերէ և դպրա-
տանց մէջ : Զեր ուսուցիչները յօժարակամ և ուրախու-
թեամբ միշտ կու տան ձեզի առ կերպակուրը :

ՀԻՆԵՐԻ ՍՈՎՈՐԻՒԹԻՒՆՆԵՐԻ ՎՐԵՅ

1. Չինացիք կը կարծեն թէ մոքին ալժոռն ու մամապուղու գործարանը փառն է . իսկ մենք կը կարծենք թէ գլուխն է :
2. Անոնք ձախ կողմը պատռաւոր կը սեպեն . մենք աջը :
3. Անոնք ինիիներուն ոսքը ընդդեմ բնութեան կը սփառեն ու մանր կը պահեն գեղեցիկութեան համար . արևմտեան քանի մը ազգեր ալ մէջքը կը սփառեն ու բարակ կը պահեն :
4. Անոնք վրայի կամ դուրսի հանգերձը ստեղ կը փոխէն , իսկ մենք տափի կամ մէջի հանգերձը :
5. Անոնց սուզի նշան է ճերմակ գոյնը . իսկ մերն է սև :
6. Անոնց մէջ որբեարին իր մեծ զաւկին հնազանդ ըլւալու է . իսկ մեր մէջ աղան մորը պարափ հնազանդիլ :
7. Անոնք տղաքը կը շարին , մենք կը դրկենք :
8. Անոնք երրոր բարեկամի մը գեմ ելեն ու բարեէն , բուն իսկ իրենց երկու ձեռքը իրար կը կապեն ու կը թոթաւեն . իսկ արևմտեան ազգերը իրարու ձեռք կը բռնեն ու կը թոթաւեն :
9. Անոնք գինին տաք կը խմեն , բայց ուրիշ ազգեր պաղ . ընդհակառակն անոնք թէյը պաղ կը խմեն , բայց մենք տաք :
10. Անոնց մէջ բան ծախու առնորը կշառքը իր հետը կունենայ . մեր մէջ ծախորը կը կրէ կշառքը : Ամեն մարդ խարուելին վախնալուն կշառքը հետը կը պարտցընէ :
11. Անոնք վերէն 'ի վար կը գրեն ու կը կարդան , մենք չխոակ հորիցընաբար : Անոնք աջ կողմէն դէպ 'ի ձախ կողմը կը կարդան , մենք ձախ կողմէն դէպ 'ի աջ կողմը :
12. Անոնք բնաբանը երեսին տակը կը դնեն , ու ծանօթութիւնները կամ մէկնութիւններ վերը . մենք անոնց հակառակը կը դնենք :
13. Անոնք գլխուն գագաթը քիչ մը մազ կը ձգեն , և անիկայ ալ հիւսած ետևնին կը կախեն կապիկի պոչի նման : Անոնք զուրունիս թէ ածիլենք թէ շածիլենք , կարճ մազ կը ձգենք :
14. Անոնց մէջ հազարաւորներ կը մեռնին քիչ ուտելին և

խոնքեն, ինչու որ կերակուր չն կրնար դանել . իսկ մեր մէջ կը մռանին շափէն աւելի ուտել խմելէն :

45. Անոնք կը սեն թէ մարդիկ բնութեամբ բարի են, իսկ մենք կը սունք թէ չար են:

46. Անոնք իրենց քահանաներն ու գատաւորները կ'անարգեն, մենք կը պատուենք :

47. Անոնք կը պաշտեն օձը . իսկ մենք կը սատկեցընենք : Ասոնք և ասոնց նման ուրիշ բարձմանմիւ սովորութիւններ կը ցուցաւնեն թէ Զինացիք որչափ ապրիմը են ուրիշ ազգերէ :

Պ Ա Ց Է Ա Խ Թ Ի Ւ Ն

Դափնացիք հոգեփոխառնեան աղանդն ընդունելով չոր-քոտանեաց միս չեն ուտեր, և մասնաւոր խնամք մը ունին շուներուն վրայ . անոր համար բոլոր քաղաքներն ու գեղերը շուներով լեցուն են :

Այս պատմեն թէ իրենց նկնակալներէն մեկը շնիկ համաս-տեղաթեան տակ ծնած ըլլարով մասնաւոր խնամք ունեցաւ շու-ներուն վրայ, ու հրաման հանեց որ իւրաքանչիւր թաղ այսչափ թուով շուն պահէ . անոր համար ամէն փողոց մանր անակ-ներ շննեցին անոնց . և ոլ որ շուն մը սպաննէր, մահ էր պատիժը : Իսկ երբօր շուն մը կը սատկէր, պարտական էին դիմ շալիկը ինչուան լիուան մը ծայր ատնել ու հոն թաղել :

Օր մը մարգուն մեկը շան մը սատակը տանելու առեն յոցնած՝ միսաւ թագաւորին ծննդեան օրը նզովել և իրեն անխուելք հրամանը վար դարնել . հան իր ընկերը կեղծ բարկո-թեամբ մը ասոր վրայ կը փրմի ու կըսէ . “Ո՞անաւանդ թէ պէտք է ասուածներուն շնորհակալ ըլլալ որ մը նկնակա-լին ծնոնդը շնիկ համաստեղութեան տակ հանդիպցուցին . հապա թէ որ ձի համաստեղութեան տակ հանդիպցունէին . այս որ ի՞նչ պիտի ընէիք” :

Դափնացաց համաստեղութեան էին ու յի՞ն է . շուն ով այս իւնաբէն . Ո՞այն, ՀՅաւ, Ա՞ու, Ե՞ասուու, Այսու, ՕՅ, ՁԱ, Խոյ, Խոյի, Վայու, Վայուի, Շայու, Խոյու :

ԲԵԳԻՆ ԼԵԶՈՒՆ

Վրբ զիտենք բաղին լեզուն օգտակարութիւնն ու պաշտօնը, մէկն կ'իմանանք որ իր լեզուն տարօրինակ փափկութիւն մը ու դիւրազգացութիւն մը ունի:

Տաղը՝ ոչ մէ ուրիշ թռչնոց նման իր կերակուրը տեսազական կամ հոտառութեան զգայարանքով կը փնտէ և կ'ուրանէ, ողլ իր լեզուովը: Իր կոտոցը կը խոթէ ախղմին մէջ, ինսոր որ ձենորաը իր ուռկանը ծովը կը ձգէ, և իր լեզուն գուրս կը հանէ ու անով կ'որսնէ ու կ'ընարե աղեկը, ու զեցը դուրս կը ձգէ:

ԿԵՊԻՆ ԵՒ ՄԱՆՈՒԿ

Վաղիկը ինչպէս որ շատերը զիտեն, ճարպիկ կենդանի մըն է: Անդամ մը նաւու մը մէջ կապիկ մը կը գտնուի, և ճամբորդներուն մէջ ալ մէկ կին մը զիրկը քանի մը շարժուան տղեկով մը:

Օրը պայծառ էր. նաւապետը տեսաւ որ հեռուէն նաւ մը կ'երթոյ. զիտակը կ'առնէ կը նայի, ետքը կու տոյ այն յիշեալ ճամբորդ տիկիննին. ան ալ ձեռքի մանուկը շալը փաթմած կը դնէ նաւարանին վրոյ, որ զիտէ նաւը զիտակով: Աէյօն ալ նաւաստիներուն մէկը կ'աղաղակէ, "Տէ՛ր Ասուած, անեւէք տեսէք չարագործ կապիկին ըրածը":

Վարդեօք ինչ եղաւ խանդակաթ մարը սիրաը, երբ դարձաւ տեսաւ որ կապիկը իր փարբիկ զաւակն առեր կայրին ծայրը կը հանէ: Վաղիկը բաւական մէծ ու զօրաւոր է եղեր որ կարսղացեր է մէկ ձեռքովը տղան զրիել ու միւսովը կայմէն վեր ելլել: Աւղճակի մայրը հազիւ անդամ մը աչքը վեր կը վերցընէ, ու աշէն ու գոզէն կ'իյնայ կը մարի:

Անէկը չէր համարձակեր ետևէն ելլել՝ վախնալով որ կապիկը ձեռքէն վար կը ձգէ տղան: Ամէնը սրտատրոփ կ'ըսպատէն բանին վախնանը տեմնելու:

Աւագիկը կոյսմին ծայրը կը հասնի. տղան կ'ակսի լոլ, և շատերը կ'ակսին հոգալ թէ տղան նեղութիւն մը կամ լինաս մը կը կրէ կապիկէն : Բայց շուտով իրենց վախը փարատեցաւ և մեծ զարմանքի մէջ ինկան, երբ տեսան որ կապիկը տղան գըռակեր կը շարժէ, և կը ջանայ որ քննոցունէ զանիկայ :

Ա շատցեալ մայրը շուտով խոցը կ'իմցընեն . խոկ կապիկը տեսնելով որ ամէն մարդ կանգներ զինքը կը դիմէ, վասն որպէս կ'երեւէր թէ չէր ուզեր վար իջնալ : “ Աւապետը ամէնը վար կ'իջնեցնէ, ու ինքն ալ առանձին տեղ մը կանգնելով կը դիմէ կապիկը : Երբոր կը տեսնէ կենդանին թէ յարկին վրայ մարդ չնեար, կամացուկ մը վար կ'իջնէ, կը տանի տղեկը առած տեղ կը դնէ՛ անվիսա :

Օ աւակը կը տանին մօրը, որ խնդութեամբ և արտասուալից աշքով կ'երկընցընէ իր զողովոչուն ձեռքերը իր սիրելի մանկիկը ընդունելու, որ քիչ մը առաջ մահուան վուանգներու մէջ կը տեսնէր :

ՑԱԽ ԱԼ ՄԾՎԵ ԱՐՓՈՓՈՒԹԻՒՆՆ

Յամի Տեսան 1812ին Շաբանիսայի պաշտօնատարներէն ժողովեցան անտառի մը մէջ, ԱՊարանէն քիչ մը հեռի շնորհատան, խնջոյք մը ընելու : Յանկարծակի կառաղի վաղր մը յարձակեցաւ վրանին, յափշտակեց տղայ մը ու կըրտնակը պարկաւ :

Պաշտօնատարները խոռվեցան, առին զէնքերնին և քիչ մը հեռացան իրենց թշնամիէն, որ որսը կոնակը կայնէր պոչը մէյմը մէկ կողմը կը զարնէր ու մէյմը միւս կողմը, աչքերն ալ անկած անոնց վրայ՝ որովէս թէ կը խորհէր անոնց վրայ ալ յարձակի՛ թէ գոհ ըլլոյ ան մէկ որսով :

Գիտէն անմիք որ վագրը շատ անդամ իր որսը բռնած առեն թամբով զլսուն կը զարնէ կը սպաննէ, ու ետքը կ'առնէ կը տանի :

Տղան թէսպէտ և անշարժ կը կենար վագրին կռնակը, սակայն անոնք չէին դիտեր թէ կենդանի է՝ թէ մեռեալ, վասն որց չէին համարձակեր հրացաննին պարպել վագրին վրայ՝ վախճառով որ վագրին տեղը կամ հետք կը մեռցընեն տղան :

Երբ այսպէս շուարած կեցած էին, տեսան որ տղին ձեռքը կամաց կամաց կը շարժի վագրին քովն, և խորհելով թէ տղին տարածամ մահուան անդամաշարժութիւններն են, միաբ ըրին որ զարնեն սպաննեն զոյլնենի զազանը. և ահա չափաղանց դարմացան, երբ տեսան որ այն կատաղի վագրը յանկարծակի բնտինը փոռուցաւ անկենդան ու անշարժ, և իրենց փոքրիկ բարեկամը՝ քաջուալը զօրապեսի նման՝ կը շորգողացընէր արիւնի մեջ լուացուած դաշոյնը, որով իր կեանքը ազատեր էր :

Իր ձեռքը վագրին քովը հանդարտութեամբ շարժեր է որ կարող ըլլայ բռն իսկ սրտին տեղը սառողելու, և իր քովն եղած դաշոյնը յանկարծ հոն խորհելով՝ կարողացեր է մահաբեր վիրը մը տալ զազանին ու իր կեանքն ազատել :

Ա Խ Ա Կ

Լ Հ Հ Հ Հ Հ

Խելքիդ չափէ դուրս ուժ մի տար,

Տաճկին առակը միտքդ լեր.

Վաղսրաւթիւն բռնի չըլլար”,

Խնչ խելացի խօսը է եղեր :

Հաճոյ անցնիլու տուրը մըն է

Որ ամենուն ալ չէ տրուեր.

Չափ դիսցող մարդն ինչ ալ ընէ

Իր չափէն դուրս բնաւ չնլեր :

Եշ մը կար կըսեն հարսւատի մը տուն ,
 Որ շատ կ'աշխատէր իրաւ որն ՚ի բռն ,
 Դայց նաև աղէկ կ'ուստէր կը խրմէր ,
 Գիշերն ալ հանգիստ քունը պակաս չէր :
 Եւցն տանը մէջ կար շնիկ մ'ալ սիրուն ,
 Խռազուն կերպերովն հաճոյ առնենուն .
 Եշը կը անմէր կ'ըսէր ինքն իրեն .
 Ուշ շունն ի՞նչ ունի որ այսափ սիրեն ,
 Ըցին փայփայեն , դրկերնին առնեն ,
 Խնչուան կերածնէն անոր մաս հանեն .
 Խակ ես անդադար աշխատիմ յոդնիմ ,
 Ու միշտ թուքաւմուր լըսեմ ու ծեծուիմ ...
 Հասկըսյ շնկին հնարքն ի՞նչ բան է .
 Տանտերը զինքը կանչէ չկանչէ ,
 ՄԱԼկէն կը վազէ , չորսդին կը քսուի ,
 Խմամիկը կու առյ , վրան կը նետուի ,
 Եշին կը դառնայ , առջին կը դառնայ ,
 Պոռը կը թուժիէ , բարեներ կու առյ .
 Ը անը սիրուելուն պատճառն աս է հա՞
 Ե՛՛՛ , ինծ ալ ատկէ զիւրին ի՞նչ բան կոյ :
 Օր մ'ալ որ ասանկ կեցեր կը մօտածէր ,
 Տեսաւ որ տէրը տուն նոր է դարձէր ,
 Ուրախ ու զուարժ խօսին կը խնդան ,
 Ետենն է ըստւ , նետուեցաւ լըսան
 Եռջեի ուրերը վեր վերցուցած ,
 Եկանջը անկած ու ձայնը ձգած :
 Տէրը սարսափած ու կրակ դարձած
 Բովըսաւ որուալ , ծօ աս ի՞նչ է աս .
 Խմորոս կերակոս , հասէք , գաւազան .
 Ենոնք ալ մէկէն վըրոյ թափեցան ,
 Կոշտ իշուն անանկ ծեծ մը քաշնցին
 Որ միտքն ալ ձայնն ալ վոխեց եղիելին :

ՅՆԽԸՆԹԵՐՑԱՐԱՆ ԽՈՍՏՈՎԵԼՈՒԹԻՒՆ

Այտիօլին կիսարքան՝ Օսունպյի. Դուքսը՝ Պարսելոնա
քաղքէն անցած ատենը, ան քաղքին չարագործներու թին
(Ք-Ք-Ք) առանելու գնաց, ու պարտած ատենը կալանաւորներուն
կը հարցըներ և կուզեր իմանալ թէ ինչ յանցանքներով բըռ-
նուած են :

Ամէն մէկը մէյմէկ մնուի պատճառանք մէջ կը բերէր
ինքվինքն արդարացընելու համար : Մէկը կ'ըսէր թէ թշշ-
նամութեամբ զիս հոս բանտարկեցին . միւսը կ'ըսէր թէ դա-
տաւորին կաշառք կերցուցին, զիս հոս մացաւցին, և այլն :

Եաքը բիրտ, կարճահասակ և ու մարդու մը քոյն եկաւ
Դուքսը և ըստ . "Դուն ի՞նչ պատճառաւ հոս եկար", ոչիր
իմ", ըստ մարդը, "իմ յանցանքս չեմ կրնար ուրանալ .
Ես արդարութեամբ պատժուած եմ, քանզի ստակի ինիսա
կարօտութիւն ունենալէս թարախօնպյի մօտերը ստակ դող-
ցայ, որպէս զի սովորմահ չկորնչիմ" :

"Դուքսը երբոր աս խօսքը լսեց, ձեռքի գաւազանով քանի
մը հատ զարկաւ կռնակին ու ըստ . "Ենզդամ մարդ, այս-
քան բարի ու անմէղ մարդոց մէջ ի՞նչ բան ունիս գուն .
շնոր դուրս ելիր ասոնց մէջէն" :

Ես ապէս ան խեղճին ազատութիւն տրուեցաւ, իսկ միւս-
ները թիին մէջ մնացին դառն աշխատութեան մէջ :

ՀՆԽԸՆԹԵՐՑԱՐԱՆ ԽՈՍՏՈՎԵԼՈՒԹԻՒՆ

Աղքատ տղայ մը օր մը աղնուականի մը որատահելով ճառ-
բուն վրայ՝ ողորմութիւն խնդրեց անկէ : Աղնուականը ըստ .
թէ մանր ստակ չկայ քախս որ տամ . ևս կրնամ աւրել աալ
շուտով, պատասխանեց տղեկը : Պարսնը սղքատիկին իմդ-
ճութեանը զթալով հանեց ուկի մը տուաւ ձեռքը . իսկ տղան

կարծելով որ աւրելու համար է, առնելուն պէս վաղեց գնաց որ աւրել տայ բերէ ստակը :

Աս որ դարձաւ՝ հն չգտնելով իր բարերարը, որ կը կարծէր թէ պիտի սպասէ իրեն, ցաւեցաւ. ուստի միշտ սկիճն առած աեղը կը դիտէր, ակնունելով որ եթէ մարդն անկէ անցնելու ըլլայ, երթայ ստակը իրեն տայ :

Պատահեցաւ որ օր մըն ալ ազնուականը նցյն ճամբեն անցնի: Տղան զինքը անանելուն պէս վաղեց քովը, և ան ըստակին որ մինչև ան ատեն զգուշութեամբ պահէր էր ծոցը՝ հանեց ու սկսեց համբել առջեւը: Վզնուականը զարմացաւ ինեղք տղուն աս ըրածին վրայ, և այնչափ սիրեց՝ որ իրեն որդեգիր ըրաւ, ու դոլոց դրաւ՝ որ կարդալ սօրմի:

Ա Շ Տ Ե Բ Ց Ա Խ Ո Վ Ո Ւ Ւ Թ Ւ Ւ Ն

Վզնուականի վեց տարեկան տղոյ մը իր մէկ բարեկամէն կացին մը ընծայ առաւ, և շատ ուրախանալով առ իր նոր գործիքին վրայ՝ առջևն երածը կը կտրէր կը կտրէր: Ստաւ պարտէզն ու կացինին սրութիւնը փորձելու համար անանկ զարկաւ կեռասի ծառի մը որ ծառը բոլորովն վեստուեցաւ:

Հետեւալ առաւօտուն հայրը երբ պարտէզ իջաւ ու տեսաւ որ իր խիստ սիրելի ծառը կտրուեր է, սաստիկ բարկացաւ, ու հարցուիրձ կընէր խմանալու թէ ով է ըրեր առ բանը: Վա միջոցին տղան պարտէզը մոռաւ, կացինն ալ ձեռքը, Հայրը կացինն որ տեսաւ համեցաւ թէ ծառը ինչպէս կտրուեր է:

“Պէորդ”, ըստ հայրը, “ով կտրեց աս գեղեցիկ կեռասի ծառը, որ ես այնքան կը սիրէի”: “Պէորդ տարակուտանքը պաշարած քիչ մը կանկ առնելէն եաքը՝ քաջութեամբ ըստաւ. “Պիտես, սիրելի հայր, որ ես առա չեմ խօսիր, ես կտրեցի առ ծառը ձեռքիս կացինովը”:

Հայրը ձեռքերը տարածելով ըստաւ. “Եկուր գիրկո՞ վաւակո. ուրախ եմ որ կտրեցիր իմ ծառս. հազարապատիկ հա-

առուցում ըրիր ինեի հիմա՝ ճշմարիտ խօսելովդ : Ասանկ աղնիւ առաքինութիւն մը անմանելու իմ զաւելիս վրայ՝ հազար կեռասի ծառէ աւելի արժէք ունի իմ առջևս թէ և իրենց ծաղիկները արծամի և պառղները սովի ըլլան” : Այս աղան առաջն կառավարն եղաւ . Ամերիկայի երրոր Ամերիկացիք Ազատութիւն ձեռք ձգեցին :

ԴԻՎԻ ՌԵ ՑԱՅՈ

Արդուն մէկը սովորութիւն ըրեր էր զրացիկն արան երթալ ու ցորեն դոզնալ : Օր մը իր ութը տարեկան տղան հետը տարաւ, ու տոպրակը տղուն ձեռքը տարլով սկսաւ առջին անգին նայիլ : Թէ արդեօք անեմող մը կո՞յ : Աշեկ մը նայելէն ետքը, երբ տեսաւ որ մարդ չկայ, տոպրակն առաւ տղուն ձեռքէն և սկսեց իր մէզանչական դործըն :

“ այլը”, ըստ աղան, “անեղ մըն ալ մեաց որ մոռցար նայելու” : Արդը վախեալով տոպրակը գետինը ձգեց ու ըստաւ, “ Ո՞ր կոզմը, տղայ” . կարծելով թէ մօտերը մէկը կայ : Տղան պատասխանեց թէ, “ Դեպ ի վեր երկինք նայելու մօռցար”, որ իմանայիր թէ Աստուած վասդ իը նայի՞ :

Այս Աստուածավայրու տղուն յանդիմանական խօսքը անանկ աղջեց հօրը սրաբն, որ շուտով տուն դարձաւ, ու բնաւ մէյսըն ալ զողութեան չդնաց . միաբը պահելով ան ճշմարտութիւնը որ իր տղէն սորվեցաւ : Թէ Աստուածոյ ամենատես աչքը միշտ կը անենէ մեզ :

ԱՍՏՈՒԱՅ ԲԵՐ Է

Ծագաւորին մէկը Փիբիսափայի մը հարցուց՝ թէ Աստուածուն է : Փիբիսափան պատասխան չտուաւ . և թագաւորէն ինդրեց որ օր մը ժամանակ առյ խօրհելու : Եւ երրոր մէկ

օրք լմբնցաւ, երկու օր ժամանակ ուղեց խորհելու. երկու օրն
ալ որ անցաւ, չորս օր ժամանակ ուղեց, և ետքը ուժն օր.
և այսպէս ամէն անդամ առջինին կրկնապատիկը ժամանակ
կուղեր խորհելու, որպէս զի կարող ըլլաց մատծել՝ գեռ պա-
տաճան չուուած, ու հասկընալ թէ Է՞ւ և Եպուած :

Ուագաւորք զարմացաւ Փիլիսոփային բռնած ճամբուն վրայ,
ու օր մը հարցուց, թէ “ Ի՞նչ է միտք որ ատանի կընես ” :
Ան ատեն Փիլիսոփան պատասխանեց ու ըստ . “ Որքան որ կը
խորհիմ Աստուաց վրայ, պյուքան անքննելի և անիմանալի կը
գանեմ իր էռութիւնը, ու չեմ կրնար իմանալ թէ Է՞ւ և Եպուած ” :

ԸՍՏԻՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱԾՈՒԹՅՈՒՆՆ

Ամէն աեղ, ու ամէն ընկերութեան մէջ, և ամէն կենցա-
զավարութեանդ մէջ Աստուծոյ ներկայութիւնը միտք բեր :

Աստուած ամէն աեղ է, մեր ամէն աւուր աշխատութիւն-
ներուն մէջ մեզի հետ է՝ մեզի օդնելու, մեր գործեն դադ-
րած ատեննիմ՝ մէզ հանգստացընելու, գործքի ժամանակ՝ յա-
ջողելու, դադանի դործելուուս մէջ՝ մեզ դիտելու, քնացած
ատեննիմ՝ մեզ պահելու, և արթընցած ատեննիմ՝ մեզ զօրա-
ցընելու :

Տայրը տեսած բաներնիս բարձրաձայն կը քարոզեն մեզի
Աստուծոյ ներկայութիւնը, կարողութիւնն ու իշխանութիւ-
նը, և թէ օր մենք, նման Անովքի, Աստուծոյ հետ քալենք
ևս առաւել պիտի տեսնենք իր ամենուրեք ներկայութիւնը :

ԴԵՂԱՅԻ ՄԵՐԴ ՄԷ

Դեղացիին մէկը օր մը եկեղեցի կրթալու ատեն ճամբան ան-
հաւաս մօրդ մը գէմը կ'ելէ, ու կը հարցընէ թէ ո՞ւր կ'եր-
թայ : “ Եկեղեցի կ'երթամ պարօն ”, կը պատասխանէ գե-

Պային : "Ե՞նչ ընել կերթաս եկեղեցին", կը հարցընէ անհաւատը : "Աստուծոյ երկրպագութիւն ընելու", կը պատասխանէ գեղացին : Անհաւատը երրորդ անգամ՝ կը հարցընէ ու կըսէ ծաղրածելով . "Կաղաչնմ ըսէ ինձի, բարեկամ", Բու Աստուծութիւնն է, թէ պատիկ" : "Երկուքն ալ, պարտն", ըսաւ գեղացին : "Ինչպէս կրնայը ըլլալ երկուքն ալ", հարցուց անհաւատը :

"Պարտն", ըսաւ գեղացին, իմ Աստուծս պյնպէս մեծ է որ երկնից ահազին մեծութիւնը բաւական չէ զինքը պարունակելու . և անանկ ալ պատիկ է՝ որ իմ սրտիս մեջ ալ կրնայը բնակիլ" :

"Կեղացիին աս պարզ իսուրը պյնպէս ազգեց անսաստուածին սրտին, որ հարիւրաւոր աստուածաբաններու գրուածները բաւական չեն պյնպէս տպաւորիլ իր սրտին վասյ Աստուծոյ էռթիւնը :

ՊԵՏԻ ՑՂԼՈՒ ՄԷ

Ապյը մը իր տղոցը մէկուն հարցուց՝ թէ ուրիշնէ Աստուծունի՞ց": Անդին պղտի եղասյը մէկէն պատասխանեց՝ թէ ուրիշնի պիտի ըլլայ, մէկ մը կոյ միոյն": "Ինչէ՞ն գիտես", հարցուց մեծ եղասյըրը : "Անոր համար որ", ըսաւ փորբիկը, "Աստուծ ամէն տեղ է, և ամէն տեղ կը լւցընէ . ասանկ եղածին պէս ալ ուրիշ աստուծոյ մը տեղ չմնար" :

ԱՍՏՈՒԾԻ ՄԻՒ Է

Վարժապետ մը աշակերտաներուն հետ խօսակցութիւն ըրած ատեն հարցուց՝ թէ Աստուծն ՞ուր է : Անձերէն մէկն ըսաւ, թէ "Աստուծ երկինքն է" : Վարժապետը որպէս թէ Հյանեցաւ ան պատասխանին, կրկին հարցուց՝ թէ Աստուծ ուր է . ուրիշ մէկն ալ ըսաւ ; "Աստուծ ամէն տեղ է": Աւտու-

ցիցը նուանուպէս իրր թէ չհաւնեցաւ ան ողատամխանին ալ ,
վկրտոին հարցուց՝ թէ Աստուած ուր է . անդիէն փոքրիկ տը-
ղեկ մը պատասխան տուաւ , թէ "Աստուած հօս է" : Այս ա-
տանկէ և ըստաւ վարժապետը , և սկսու խօսել հետերնին ու
տպաւորել մողերնուն վրայ՝ թէ Աստուած ամէն տեղ է ,
Աստուած երկինքն է , Աստուած հօս է :

Ո՞չ թէ ճանչնայի , ով Աստուած հզօր ,
Քու ամենուրեք ներկայութիւնը .
Ամէն գործքերուս ամէն խօսքերուս
Ո՞ւշը տեսնէի քու սուրբ երկիւղը :

ԹԵՐԼԵԿԻ ԿԵՐՄ է

Այիրելիք՝ յիշեցէք որ աս ժամանակը , որ Աստուած մեզի
պարգեեր է , յախտենականութեան սկիզբն է , և որ մը զմէզ
յախտենականութեան անսահման ավելիանուը ովհափ թափէ .
վասնորոյ կ'աղաւեմ" սիրելիք , որ ձեր ձեռքը եղած ժամանակը
զուր տեղը չլատնէք , այլ ձեր յախտենական օգտին գործա-
ծեցէք :

Պատեմ" որ շատ աղաք կան որ բաւական չեն խորհիր աս
երեւելի ու հարկաւոր նիւթին վրայ . կը կարծնին թէ գեռ շատ
պատիկ են ասանկ նիւթերու վրայ խորհելու , և թէ տա-
կաւին շատ տարի պիտի ապրին , և ան ատեն ժամանակ կ'ու-
նենան բարեպաշտութեան վրայ մոտբաւալու :

Այսպիսի խորհուրդներով օրէ օր անհպաւթիւննին կ'ա-
ւելնայ , ու իրենց հոգւոր պարտականութիւններու կատարելը
զանց կ'ընեն . քանի մեծնան նորանոր բաղձանքներու տէր կ'ըլ-
լան , և թէ օր Աստուած իր ողորմութեամբը զիքենք մեղքէ
չպահէ . և խղճմանքնին շարժընքընէ , օրէ օր մեղքի մէջ յա-
ռաջ կ'երթան , ամենեին միաք չըերելով թէ պարտական են
զեղջին գալ ու մեղքէ եա կենալու . ժամանակն ալ կ'անցնի
կ'երթայ , և իրենք ալ ատեն չեն զտներ ապաշխարելու :

Այս զբուշացընեմ զձեզ՝ սիրելի տղաք, անհօգ մը ըլլաք ձեր հոգեռը պարագացը վասյ գիտնաք որ ասկէ ազէկ և յարմար ժամանակ չէք կրնար դանել: Եթէ սյս օր զանց ընեք վաղուան ձգելով, կարելի է որ վազը բնաւ ժամանակ չէք կրնար ունենալ. չէք գիտեր թէ վազը ձեր կեանքը ինչ պիտի ըլլայ. ժամանակը ձեր ձեռքը չէ:

Ո՞սքերնիդ բերէք թէ ձեր ծնած օրէն մինչև ոյս օր ժամանակիդ բնչըլէս արագութեամբ անցաւ: Հարցուցէք ծերացած և ալեռոր մարդու մը, ու ան ձեզի պիտի սորվեցընէ թէ ժամանակը ինչպէս արագընթաց սուրհանդակէն աւելի արագութեամբ կընթանայ: Փարաւան անդամ մը երբ մեր Շահօր նահապետ հօրը հարցուց թէ ուրու կենացք տարիներուն օրերը քանի՞ են". պատասխան տուաւ, "Պամ պանդխոտութեանս տարիներուն օրերը հարիսը երեսուն տարի է. իմ կենացս տարիներուն օրերը քիչ ու ցաւով եղան, ու իմ հայրերուս պանդխոտութեան օրերուն մէջ եղած իրենց կենացը տարիներուն չհասան": Այս աննելք որ այնքան տարիներն անդամ անցան գացին երեկուան օրուան պէս:

Աեանդերնիս կարճ է ու վաղանցիկ, շոգին նման է, որ քիչ մը կ'երեւի ու աներեցիթ կըլլայ: Ո՞խոյն չծնած հեռի ենք մահչն: ծնածնոււ պէս մահուան կը մնտենանք: Ո՞չ որբան կարճ է օրոցքին և գերեզմանին մէջ եղած միջոցը:

Ուստի՞ սիրելիք, գիտնալով որ կեանքը այնպէս կարճ և անստոյդ ու անհաստատ է, նայեցէք որ ձեր աղայական անմըսութեամբը ոչինչ տեղը չկորսքնցընէք ձեր պատուական ժամըրը. այլ քանացէք հօգիներնուդ յաւիտենական փրկութեանը համար գործածել:

Չեր մանկութեան ժամանակէն սկսեցէք ձեր Փրկչին Շիսուսի Կրիստոսի երթալ, ու ան պիտի ընդունէ ձեզ մեծ ուրախութեամբ, ու պիտի առաջնորդէ ձեզի իր հօգինն լուսովը և իմաստութեամբը՝ յաւիտենական կենաց ճշմարիս ճամփուն մէջ: Անիկայ ձեզ բնաւ դուքս չձգեր, այլ սիրով իր գիրկը կ'ընդունի ու կ'օրհնէ ձեզ, ինչպէս որ աշխարհիս վասյ եղած առենը օրհնեց ձեզի նման մնար աղաքը:

Աւրեմն կը յորդաբեմ ձեղ, վնասուցեք Տէրը քանի որ
կը գտնուի, մոքերնիդ բերէք ձեր Ասեղնողը ձեր մանկու-
թեան օբերը:

ՊԵՏՐԵՍՏՈՒԹԻՒՆ ՔՆԵՆԵԼՈՒ

Մ-Հ:

Վիալս եկէք հիմա իմ զաւկըներըս,
Աւ ժամանակ է խաղը ձգելու.
Ի՞նչ ըրիք, ինտոք անցուցիք օրը,
Հիմա ատենն է անոնք ըսելու:

Դիտեք մեր պարտըն է ամեն իրիկուն,
Եշրդ արեգակը մարը կը մոնե.
Այսն օրուան մերին գործած մեղքնրուն
Աշօթքով ներռում խնդրել Աստուծմե:

Խոյց թէ աղօթքէն առաջ որ խորհինք
Աւ մէկ մէկ ըսենք մեր յանցանքները,
Աս կերպովոս մէնք աղէկ կը սորվինք
Փարուիլ անոնցմէ հետեւալ օրը:

Օա'կոր՝ առաջ դռւն պարտիս զրուցել,
Վանդի դռւն մեծ ես, սիրական տղաս.
Ի՞նչ մեղք գործեցիր, ի՞նչ բարիք ընել
Արցար գուն այսօր, ըսէ անպակաս:

Յ-Հ-Բ:

Ամ'իկ՝ ես քեզի կը հնազանդիմ,
Եւ ըօածներըս լման կը պատմեմ.
Այսօր ժիր էի, ես ծոյլ չկեցայ,
Եւ իմ համարըս աղէկ սորվիցայ:

Սակայն իմ վորաս բարկութիւն եկաւ,
Ու անով մեծ մեծ մեղքեր գործեցի .
Երբ պատառ Վննան ինծի բան ըստ,
Ի՞ր քրթախոտը առի թափեցի :

Երբ մըրուցիկը Տիգրանը պատուեց ,
Արտակ կորելով վորան վազեցի .
Խեղձ տղայ, ինտո՞ր ծեծիս համբերեց ,
Արսմթեցի ան ու ճանկըրուեցի :

Ա Ր Ա

Ո՛չ, խիստ տրամաժ եմ առանք լսելու ,
Խնչ, չէիր կընար անոնց ներելու .
Եշրոր դու տղաս, բազմաթիւ անգամ
Ծանցանք կը գործեմ շլ զրուցուելու :

Կ'ազօթենք Տեանը որ ներէ մեզի ,
Խնչպէս ուրիշն ալ մենք կը ներենք .
Ոմէ Աստուած մեր հետ ասանկ որ վարուի ,
Արշափ քիչերնիս կեանք պիտի գանենք :

Դնա աղօթէ որ Աստուած ներէ
Վառկին այսօրուան գործած մեղքերուդ .
Ու ասկէ ետև ալ քեզի օդնէ ,
Որ դուն ալ ներես քու ընկերներուդ :

Դիմա դուն Ըուշան՝ սիրուն աղջիկըս ,
Դուն եկուր նսյիմ ի՞նչ ունիս ըսել .
Ալ յուսամ որ դուն այսօրուան օրըս
Աղէկ վարուելոդ պատրաստ ես պատմել :

Ը Ր Ա Հ Ա

Ո՛չ, չէ մարիկ, քեզի լսեմ ես ,
Որ բոլոր օրը ծուլութիւն ըրի ,
Եւ դուն շատ անգամ ինծի լսեր ես ,
Ոմէ ասիկայ ալ մեղք մը չէ պղտի :



Իրաւ մարդու մը ես չը բարկացայ ,
Բայց առառութիւնէ մինչև իրիկուն
Պիտանի բան մը ասրվիլ չը կոցայ ,
Ու ալ բարիք մը ես ըրի մէկուն :

Աակայն չարութիւն և կամ մէկ զէն մը
Ալ խոստովանիս որ չը գործեցի .
Ո՞հայն թէ օրուան անդին ժամերը
Խաղով խնդալով պյուր վատնեցի :

ԱՌՋ

Դուն ալ իմ փոքրիկ աղջիկը գուն ալ
Տրտում ըլլալու պատճառ մը ունիս .
Վնդին ժամերը վատնել , ծոյլ մալ ;
Իրաւ գէշ բան եր . ալ չընել պարտիս :

Ո՞՛ պարտիք առվիլ՝ սիրուն զաւկըներ ,
Որ ձեր ամէն մէկ աղնիս ժամերը
Վստուծոյ փառքին համար են արուեր ,
Կամ երջանկացնել ձեր ընկերները :

Եւ ան ամէն մէկ ժամերուն համար
Որ Վստուծ մեղի կու տայ երբ հոս ենք ,
Իրեն առջել պիտի տանիք համար
Վնշուշտ մէկ օր մը ամէնիս ալ մենք :

Վմէն իրիկուն գեռ մենք չը պառկած
Գործած մեղքերնուս վրայ պարտիմք լու ,
Եւ իրաքանչիւր ծուլութեամբ վատնած
Ժամերուն համար պարտինք մենք ողբալ :

Ուրեմն նկչք Վստուծոյ առջին
Զջացող պատով արդ խնարհեցէք ,
Եւ աղօթելով աղօթք լըսողին ,
Եւրում ժողութիւն իրմէն ինուրեցէք :

Փառաւորեցէք ան վարերաբը,
Որ ձեզ բարիքով միշտ կը լիցընէ,
Եւ իր հայրական խնամքը սէրը
Վմէն որ ձեզմէ անպակաս կ'ընէ :

ՍԵՐԻԵ ԵՒ ԻՐ ՄԱՅՐԻ

Ա. Ամրրա՝ կը յիշե՞ս զաւակս, Աստուած ի՞նչ ըրաւ
‘Եցի օրերը’ չարագօթներուն :

Ա. Գյուղեղեղով կորսընցուց զանոնք, մայր :

Ա. Որո՞նք փրկուեցան :

Ա. ‘Եց և իր ընտանիքը :

Ա. Ի՞նչպէս փրկուեցան :

Ա. Աստուած ‘Եցին պատուիրեց որ մեծ նու մը շինէ .
և միտքս կու դայ որ անդամ՝ մը ‘Եցի տապան’ ը-
սիր անոր : Աս մեծ նաւուն մէջ մտան ‘Եց և իր
ընտանիքը ու ամէն կենդանիներէն ու թռչուններէն :

Ա. Հուրին վրայ կը շարժէր լեռներուն և բը-
լուրներուն վրայէն . և երբոր չուրիքը ցամքեցան ,
տապանն ալ Արարատ լեռներուն վրայ հանգչեցաւ . և
ան ատեն Աստուած բացու տապանին դռւոր , ու անոնք
գուրս ցամնաքը ելան : Այսչափ սորվեցայ , մայր իմ :

Ա. Ապրի՞ս սիրելի զաւակս , հիմա մարի ըրէ քեղի
պատմեմ թէ Աստուած ետքը ի՞նչ ըրաւ : Աստուած
‘Եցին երեցաւ ու ըստ անոր որ չվախնայ , և ալ
անկէ ետքը մէյմէն ալ ջրհեղեղով պիտի չկորսընցընէ-
երիկիրը . ու այսպէս Աստուած ուխտ մը ըրաւ ‘Եցի
չեա :

Դիմածանը , որ աղեղ ալ կըսուի , ամպին մէջ դը-
րաւ Աստուած , իրրեւ նշան իր խոստմունքը պահե-
լուն : Աստուած այսպէս խոստմանք ըրաւ , ու ան
աղեղն ալ խոստման աղեղն եղաւ :

Աիրելի զաւկըներս՝ նոյեցէք ձեզի ամենուդ ալ

կըսեմ, երբոր ծիածանը այնպէս գեղեցկութեամբ և շքեղութեամբ երկրիս մէկ ծայրէն մինչև միւս ծայրը տարածուած կը տեսնէք, միշեցէք Աստուծոյ խօստամունքը :

Ունէ նայիմ՝ Հակոբ, թէ որ զզաս մեղքերուդ վըսայ, և հաւասար միշտառու չիխուամի. թէ որ լուսուած սիրես ու իր պատուիրանիքները պահնս, քեզի ի՞նչ խօստամունք ըրած է :

Յ. Երկինք պիտի Երթանք, մայր, ու անոր հետ բրնձակինք :

Ա. Ատանկ է սիրելիս . և թող առ աղեղը մաքերնիդ բերէ ան հանգիստը ու ապահովութիւնը, որ խօստացուած է Աստուծու սիրողներուն. ուր որ բարեկութիւն պիտի թափի չարերուն և անհաջանգներուն վըսայ :

Վ Կ Ե Ց Փ Փ Ի Շ Ի Ն

Երբն+ը վկայութիւն տուաւ: Իր մարգեղութեանը առենք նոր աստղ մը երեցաւ երկինքը, ու մագերուն առաջնորդեց. և իր խաւելութեան ժամանակն ալ արեգակը խաւարեցաւ երեք ժամ:

Հ-Ա-Ը-Տ-Ն ու Հ-Ա-Ը-Ը վկայութիւն տուին: Հրամայեց ու գովորիկը գաղրեցաւ, ու ծովուն կատղած ալիքները հանգարակեցան. իր խօսքովը ջրարնակ կենդանիք նաւուն շուրջը խռնեցան և ուռկաններ լցուցին, որով աշակերտները զարմացան ու ննկան երկրագագութիւն ըրբն Տէրոջը :

Երբէւ վկայեց: Վանդի իր մահուան ժամանակն ու յարութիւն առած առենք երկիրը հիմն շարժեցաւ ու դողոց:

Հ-Ա-Ը-Տ-Ն-Ի-Ն վկայութիւն տուաւ: Զ կըսերը յանդիմանաւուեցան. կոյրերը իրենց բժիշկը տեսան. խուլերը անոր ձայնը լսեցին. համբերը անոր փառքն ու անունը հաշակեցին, և բռնաները իր հրամանովք սրբուեցան մաքրուեցան:

Գ-Ե-Ր-Ե-Ն-Ի-Ն վկայ եղաւ, երբոր Պ աղարաս յարութիւն ա-

ուստի, և շատ ննջեցեալ սրբոց մարմիններ կենդանացան:

Առաջանաւը և վեհական պիոյութիւն տուաւ: “Կաերը իր Աստ-
ուածութիւնը խօսառավանեցան, ու իր ներկայութենէն փախան:

Հրեշտակները անոր սպասաւորութիւն ըրին անապատին մէջ,
ոպարտէլն ու գերեզմանը: Հրեշտակաց բազմութիւն մը օդին
մէջ՝ Քրիստոսի ծննդեան ատեն երգեր երգեցին ու ժառարա-
նութիւն տուին. և երբոր Քրիստոս համբարձու, անոր հետ
ընկերացան:

Ա. Յ. Պ. Քրիստոս ինքն է մեծն Աստուած և Փրկիչ:
Տեր. բ. 42:

ԽՈՇԲԴՈՒԹԻՒՆ ՊԵՆԿԵՆ ԱՐԵՎՋՈՒԹԵՆ ՎՐԱՅ


Փոքրիկ տղեկ մը օր մը մօրը կը ըսէ. “Ո՞յցր իմ, թէ գուն և
թէ վարժապետս միշտ կ'ըսէք թէ ամեն բան Աստուած ստեղ-
ծեց. բայց շատ բաններ կը տեսնեմ” որ Աստուածոյ տաեղծածը
չեն, ինչպէս՝ մեր տունը, անոր մէջի ամեռները, և բոլոր կա-
րստիքը, իմ հանդերձներս ու ալ շատ ուրիշ բաններ: Կ'աղա-
չեմ ուրեմն՝ մայր, ի՞նչու կ'ըսէք թէ Աստուած ստեղծեց ա-
մեն բան”:

Ապրը տղին տղիսութիւնը տեսնելով՝ ջանաց որ բանը հաս-
կըցնէ ու սորվեցնէ անոր. վասն որոյ հարցուց տղին և
բաւաւ. “Տղսո, դիտէ՞ս աս սեղանը ու ամեռները ինչն շին-
ուած են”: “Փայտէ շինուած են՝ մայր”, բաւ տղան: “Փայտն
ով կը շինէ, դաւախու: Փայտն անտառը կը բռւանի, ու
ան ամեռներուն վրայի ոսկին ալ գետնէն կ'ելլէ. և իմ աս
թաշինակիս մետաքսն ալ շերամը (ԷՌԻ ԴԵՇԵՅ) կը շինէ:
Արելի զաւակս, ըսէ տեսնեմ ով կը մածցընէ ծառը անտառին
մէջ, և ով պահեր է ոսկին երկրին ծոյը, ան սքանչը լագործ
շերամը ով տաեղծեր է, և անոր ով սորվեցուցեր է այնպի-
սի աղնիւ մետաքս շինելու”:

Հոս աղան իմացաւ թէ սխալեր է, լուս կեցաւ. իսկ մայրը
խօսրը շարանակէց ու բաւ. “Ո՞րդեակս, Աստուած է որ զա-

նոնք և ուրիշ ամեն բաներն ստեղծեց, ինչպէս որ քեզի
շատ անգամ բառն եմ: Ինք մեզի կու առյ կեանք, շունչ,
և ամեն բան. և ինք կու առյ կարողութիւն ու իմաստութիւն
առանկ բաներ շնորհը մեր գործածութեանը համար. ու առ
բաներուն մենք Արծւափ Գործք կ'ըսնիք, բայց Շնորհեան
Գործքերն Աստուծոյ ձեռքովք կ'ըլլան:

Երբար քու վրադ ու բալրախիքդ նային՝ զաւակս, ամեն բա-
նի մէջ Աստուծոյ ձեռքք կը տեսնես: “Եայէ երկրիս վրայ,
և անոր զարմանալի արդիւնքներուն վրայ: Աերմը կը ցանենք,
ու քիչ մը ժամանակ հողին տակը կը ծածկուի, ու եաբր
կը ծլի՛ կ'աճի և կը շատնայ. ասիկայ Աստուծած կ'ընէ: “Եա-
նապէս տես սա մեր պարտէլին տանձի ծառը, քանի մը տարի
տուաջ ինչպէս պղտիկ եր, հիմա նայէ որբան մեծ է, և քեզ
ինչպէս աղուր տանձերով կ'ուրախացընէ. սա ալ Աստուծած
կու տայ՝ զաւակս: Ա'յըմն ալ նայէ սա ծաղիկներուն վրայ,
ինչպէս գցնողց ներկեր են աս դաշտը, ինչպէս անուշ հօ-
տով լցուցեր են օգը . . . “մայրիկ, մայրիկ, հապա սա թըռ-
չունները, նայէ ինչ գեղեցիկ գցներով վեռառըներ ունին,
մտիկ ըրե մտիկ ըրե անուշիկ ձայներնին. մայրիկ, ասոնք ալ
Աստուծած ստեղծեց, անանկ չէ”:
“Երբար երեկ իրիկուն կայներ քեզի կը ցուցընէի լուսինը՝
որ արծաթի պէս կը փայլէր, ու պայծառ աստղերը, միարդ
կու գոյջ որ ինչ գեղեցիկ ու անուշիկ հով մըն ալ կը փէքր
ան տանեն. և ես զանոնք Աստուծած ստեղծեց չըսի՞ քեզի”:
“Դրան ես, մայր”: Կը յուսամ որ հիմա բաւական հասկըցար
թէ ամեն բան Աստուծած ստեղծեց, և յօյս ունիմ որ քանի մեծնաւ
և ելլը պիտի հասկընաս Աստուծոյ իմաստութեան և կարողու-
թեան դործքերը: Ի՞այց հիմա բաւական մեծ ես ճանշնալու
և սիրելու զննուք՝ իր բարութեանը համար. և հիմնալու իր մե-
ծութեանը վրայ. և իրեն հնաղանդութիւն ընելու, քան-
զի ինքն ստեղծեց զքեղ զինքը սիրելու և իրեն ծառայելու
համար:



ԳՈՐԾԻ ՄԵԶ ԽՆԴՊԵՍ ԱՌՋԱՅԱՅԻ ԿԸ ԳՏԵԱՅԻ

Էլախի և առաջ հաստատ որոշէ մոքիդ մէջ՝ թէ ինչ բանի որ ձեռք զարնես, անիկայ լմէնցընես։ «Քեզի համար մասնաւոր դործ մը յատկացուր, և յարատեէ անոր մէջ։ Ամէն դժուարութիւն կը յաղթուի ջանքով և անդուն աշխատութիւնով։

Մի՛ ամշնար քու ձեռքովդ բանելու, և ջանքով աշխատելու ալ։ Առակ մը կայ որ կ'ըսէ՛ թէ «Ձեռնոց (Ելույին) գնող կատուն՝ մակ չկընար բանել»։ և թէ «Վաղացըն մէջ մնացող կ'ադայ, ու չէ թէ դուրս ներս դացող եկաղը»։

Դառն անձամբ գործիդ ու շագիր եղիր, և ուրիշի մ'ապաւինիր։ Խնայո՞վ եղիր։ «Փարաները պահէ, ու ուկիները ինքնիրեննին կը պահուին»։ Ճառժկա՞լ եղիր։ «Ո՞վ որ փափկութիւնը կը սիրէ, մաւրացկան պիտի ըլլայ»։

Աանում ել։ «Քնացող աղուէսը՝ հաւ չկընար բանել»։ Այսուրունկ հերկէ քանի որ ծայլերը կը քնանան, և թէ ծախելու և թէ պահելու արմօնիք պիտի ունենաս»։

Ամէն մարդոց հետ յարդանօք և քաղաքավարութեամբ վարուէ։ «Ամէն բան կը վաստորիսի, և բան մը չիորսընցուիր քաղաքավարութիւնով»։ Աղէկ վարմունքը յաջողութիւնը պապահով կ'ընէ։

Աշխատութենէ ՚ի զատ ուրիշ տեղաց մը հարստութիւն ստանալ բնաւ մի՛ երեակայեր, մասնաւորապէս ստացուածքի մը ժամանգ ըլլալու վրոյ մ'ապաւինիր։ «Անունողին կոշիկներուն սպասողը՝ շատ ատեն ոտքը բոպիկ երթալու կ'ըլլայ»։ «Ատուերի մը ետևէ վազողը՝ ձանձրալի արշաւանք մը կ'ընէ»։

Ամէն բանէն վեր՝ ընաւ մի՛ յաւսահատիր։ Տէրը կ'օգնէ անոնց՝ որ սրան մասք իրեն կ'ապաւինին։

Աշխարհային գործքերը դիւրին և շուտ յառաջ կ'երթան թէ որ առանձնական աղօթքին նիւթ եղած ըլլան։ Խնդհանրապէս խօսնով։ ան որ զերմեռանդութեամբ աղօթք կ'ընէ իր առանձին

անեալին մէջ՝ թէ՛ իր խանութը, թէ՛ արար և թէ ինչ գործի մէջ որ ըլլայ, ու ձեւքը ինչ բանի որ երկնցընեւէ, շուտ ժառաջ կ'երթայ :

ՓԱՌԵՒՆԻԹԻՒՆ ԸՍՏՈՒԹՈՒՅ

Ով փառաւորեալ Ալքայ Նշրկնաւոր,
Նշրկնի ու երկրի Տէր և գատաւոր,
Տըկար մանուկ մը կարսղ չէ երգել
• Պու իշխանութիւնդ մնծ և աշաւոր :

Տէր՝ Պու զօրութիւնդ պատճել կարսղ չեն,
Ընորհրիդ մեծութիւնն իսորհիլ ոչ զօրեն,
Աւ աւ աշխարհիս բոլոր բընակիւը,
Եւ ոչ երկնցքի սուրբերն ալ ամէն :

Տէրովը առջեն անթիւ հրեշտակներն
Պատնալ կարսղ չեն անոր խորհուրդներն .
Իրենց պաշտօննէ զլոն փառարանել,
Աւ միշտ կատարել իր սուրբ հրամաններն :

Ե՞ս սուրբ հանգեսին հետ ես ալ կ'ուղեմ
Ոյ անձըս քեզի Տէր իմ զոհ ընեմ .
Չնչին ընծաս դուն անտես մի ըներ,
Աւճէ ընդունել զիս երբ քեզ կ'երգեմ :

ԵՐԵՒՉԱԴՈՒԹԻՒՆԻԹԻՒՆ ԵՒ ՆԵԽԵԽԵՄԻԹԻՒՆ

Վեծաձայն երգեմ այն զօրութիւնը,
Ոյ ան աշադին երկնցքը շինեց .
Իանիւ ստեղծեց բարձր լեռները,
Աւ ան ընդարձակ ծովը տարածեց :

Օրհնեմ Աստուծոյ խմաստութիւնը ,
Որ երկնից վրայ աստղերը շարեց .
Վրեն ու լուսինն իր հրամանովը
Յորեկ ու զիշեր լցա տալու կարգեց :

Կոլեմ Տէրովը մեծ բարութիւնը ,
Որ բոլոր երկիր կերակրով լցուց .
Շառ ու եղան արարածները ,
Ու տեսաւ բարի ըլլալը անոնց :

Տէր՝ մեծ կ'երենան քու հրաշքներդ
Որ որ մանկական աչքըս գարձնեմ .
Խեէ երկինք նայիմ քու սուրբ տաճարըդ ,
Խեէ ոսքիս տակը երկիրը դիտեմ :

Չը կայ ծաղիկ մը կամ տունկ մը բուսած ,
Որ քու փառքըդ Տէր , ինծի չոյայտնէ .
Սուրբ Տէրութեանըդ հրամանէն շարժած ,
Վապերը կ'ելեն հովը կը փըչէ :

Որչափ շատ ըլլան արարածները ,
Կուն Տէր , կը հոգաս ու կը խընամես .
Նար չէ գտնալ փախչելու աել մը
Տիեզերքիս մէջ որ հոն ներկայ չես :

Վնապատում սիրով երկնից մէջ փայլիս ,
Ու դժոխքին մէջ բարկութեան բոցով .
Երկիրըս քուկո եւ ուր կը կոխեմ եւ ,
Ու օդը որով կ'ապրիմ շնչելով :

Չեռքիդ շուքին տակ միշտ զիս կը ծածկես ,
Ու քու աջովրդ զիս կը պահպանես .
Ուրեմնն ինչո՞ւ ես քեզ մոռնամ Տէր ,
Որ ամէն բուլէ գուն ինծի մօտ ես :

ՀՐՎԵՒ ԴԻՇՆԵՐԵՐԵՐ



Այսակարա գետը
կ'ելէ Խըիէ լճէն ու կը թա-
փի Ծնմդորիցի լիճը : Պատմին
երկայնութիւնն է երեսուն ու
երկու մղնինի չափ, և զրեթէ կէս ճամբառն կը տեսնուի ան
սրանչելի ջովիքը, որ աշխարհիս մէջ ամենէն շքեղն ու ամե-
նէն վսիմն է : Պատմին բոլոր լայնութիւնը 160 ոտք բարձ-
րութեամբ ու զդահայեաց ժայռէ մը վար կը թափի անանկ ա-

Հեղագոչ և որոտալից ձայնով մը , որ քսան մղոն հեռուէն կը լսուի եթէ օդը պարզ ու հանդարտ ըլլայ :

Դ բվէժէն մշտնջենաւոր ամոց մը կ'ելլէ դոլորշիէ , որ արեգակը վրան զարկած ատեն՝ խիստ գեղեցիկ ծիածաններով կը զարդարուի ու կը շքեղանայ : Ամէն ով որ տեսած է Աստուածային կարողութեան աս երևելի ցցցըրը , աշխարհիս հրաշալիաց կարգը զրած է զանիկայ :

Դ բվէժէն քիչ մը վերօք գետը այնպէս անհնարին արագութեամբ կընթանայ՝ որ շատ վտանգաւոր բան է գետէն գիմացէ դիմաց անցնիլը , և շատ նաւեր յանկարծակի գահավեժ կործանած են ջուրերուն անդիմադրելի հոսանքէն առնումըով :

Ա մերիգացիք հիմա մեկ գեղեցիկ կամուրջ մը շինած են երկաթիթելէ՝ ջրվէժին մէկ եղերլէն մինչև միւս եղերը : Այրկամէթելէն ամս մալուխներ հիւսած են , ու անոնց ծայրերը գետին երկու կորմը թանձը ժայռերուն վրայ ամուր հաստատած են . կամուրջն ալ ան մալուխներուն վրայ շինուած է :

Խորսու ծանրաբեռն կառքերը կատարեալ ապահովաթեամբ կ'անցնին ան ահեղատեսիլ և որոտաձայն ջրվէժին երևոր բարձրէն կախուած կամուրջին վրայէն :

ՖԻԼԻՆ

Տե՞ս՝ տե՞ս՝ ի՞նչպէս գեղեցկատեսիլ և շքեղ է սա ազեղը , որ կարծես թէ երկրէս մինչև երկինը հասեր է :

Որպան զայժառ են զցները : Առ աղեղը Աստուծոյ հաւատարմութեան նշանն է . և միանդամայն մարդոց չարութիւնն ալ մեզի կը յիշեցընէ : «Օ՞ննդոց գրքին մէջ ըստած է . «Տէրը երբոր տեսաւ որ մարդոց չարութիւնը երկրի վրայ կը շատնար , և անոնց սրտին խորհուրդներուն բալըր գաղափարները միայն չար էին ամէն օր : Աւ Տէրը ըստ . Այրկրին վրայէն ջնջեմ մարդը՝ որ տաեղծեցի» : «Օ՞ւ՞ր . Զ . 5, 7 :

Աւ ըստ Աստուած Կայի որ տապան մը շինէ , որով թէ ինք և թէ իր ընտանիքը ազատուի . և Աստուած երկրի վրայ

անձրեւ բներաւ քառասուն օր և քառասուն գիշեր. և երկրի վրայ ամեն մարմին մնուած : Եւ երբ Երջ տապահեն դուրս եւրաւ, Աստուած անոր խօստամունքը ըրաւ ըստլով, “Եւ ձեզի հետ իմ ուխտա պիսի հաստատեմ”, օր մերմին ալ ամեն մարմին ջրհեղեղին ջորերեւն չկորսուի . ոչ ալ նորէն ջրհեղեղը ըլլայ երկիրը պերելու համար” :

“Եւ ըստ Աստուած . Իմ ու ձեր մեջը, և ձեզի հետ եւ դող ամեն շնչաւոր կենդանինն մէջը՝ յաւեխենական դարերու համար ըրած ուխտին Նշանը ամ է : Իմ ազեղոս ամային մէջ պիսի դնեմ : և ան պիսի ըլլայ իմ ու երկրի մէջունքը եղած ուխտին Նշանը : Եւ պիսի ըլլայ օր երբ որ երկրի վրայ ամայ բներեմ, ազեղոս ամային մէջ պիսի տեսմուի . Եւ իմ ու ձեր մէջ առեղոս, ու ամեն մարմինն ամեն շնչաւոր կենդանինն մէջ տեղու եղած իմ ուխտա պիսի Ժիշեմ : և մէջմին ալ ամեն մարմինը կորածնցրնելու համար՝ ջուրերը հեղեղ պիսի ըլլան : Եւ ազեղոս ամային մէջ պիսի ըլլայ, ու անոր պիսի նայիմ, որ Աստուածը՝ ու երկրի վրայ եղող ամեն մարմիննեւն բոլոր կենդանի անտառնին մէջ առեղոս եղած յափառենական ուխտը յիշեմ” : Օ՞նչ . թ . 44—46 :

Ըստ այսամ խոստանան, երբ անձրեւ կու գայ, ու արեգակը կը ծագէ, ան առեն անձրեւն կաթիլները կ'անդրադարձեն աս գեղեցիկ գշները՝ որ կը կազմեն ծիածանը՝ Աստուածը աշխարհիս ցըցուցած գմութեան մէկ նշանը :

Ասկայն միայն աս ծիածանը չէ, որուն վը այ Ասւրը Կափլը իր խօսի : Աւելի պայծառ ծիածան մը հէտ կը փայլի Աստուածը շնորհաց աթոռին շուրջը : Երբոր Եղեկիէլ մարդարէն երկինքը բացուած տեսաւ, ըստւ . “Ինչպէս է անձրեւ օրը ամայի մէջ եղող ծիածանին երեցիմը, պյանգէս էր ան շրջապատած պայծառութեանը երեցիմը . ասիկայ Տէրութը փառացը նմանութեանը երեցիմն էր” . . . Եւէ . Ա . 28 :

Այսպէս կը խօսի Առարն Յօհաննէս . “Աս բաներէն եաբը տեսայ, և ահա երկինքի մէջ բացուած դուռ մը կար, . . . և աթոռին բոլորտիքը ծիածան՝ զմբուխափ երեցիմի նման” : {Այս . Դ . 1—4: “Եւ տեսայ ուրիշ զօրաւոր հրեշտակ մը որ երկինքէն կիֆնէր, ու ամայ հազած էր, և իր գլխուն վրայ ծիածան կար . . . ” : Յայտ . Ժ . 1 :

Ուրեմն մեր աւսած բնական ծիածանը մէկ օրինակն է երկ-
նային ծիածանին, որ է նշան յաւիտենական գթութեան ՚ի
Վրիսոսու : Երանի՝ թէ արժանանայինք ան աղեղն ալ տեսնե-
լու : Եթէ Վրիսոսու արխանավը լուացուինք, անոր արդարու-
թեամբը հագուինք, և անոր հոգիավը սրբուինք, բոլոր յաւիտե-
նական զարերուն մէջ պիտի նայինք անոր վրայ : Ո՞չ երանի
թէ Տերը մեղմէ ամէն մէկուն ըսէ . ՚իմ ու խառ անոր հետ եր-
կենաց ու խաղաղութեան համար . և զանոնիք անոր առնի ան-
երկիւղին փոխարէն՝ որպէս ինձմէ կը վախճար, ու իմ անուանս
երեսէն կը սարսափէր : Վառ . Բ . Յ :

ԳԻՇԵՐ

Գիշերը ամէն մարդ հանգիստ կը քնանայ անկողնոյն վրայ .
Խաւարը երկրիս երեսը պատած է . ամէն աչք դոց է . ամէն ձեռք
անշարժ է . ամէն մարմին դադրած է :

Են ամենատես աչքն է միայն որ չքնանար, և ան ամենա-
զօր բազուկն է որ մեղ կը պահպանէ :

Վրարիչն ինք ստեղծեց գիշերը, և կամեցաւ որ երբ ցորեկը կը
յոգնինք, գիշերն ալ հանդինք հանգտանանք և քնանանք :
Խնչուես խանդակած մայր մը, իր սիրուն զաւակը անհանգիստ
չըլլալու համար, կամ քունէն չարթննալու համար, կը նայի
որ ամէն ձայն դադարի . օրոցքին ծածկոցը կը ծածկէ՝ զաւկին
դիւրազգաց աչքերը լուսոյ ազդեցութենէն ազատ պահելու հա-
մար, այսպէս և ևս առաւել ամենաբարին և զթածն լուսուած
խաւարին վարագոյրը կը քաշէ մեր չորս կողմը, և լուսթիւն
կը տիրէ բոլոր բնութեան երեսը, որպէս զի իր մեծ ընտանիքը
խաղաղ և հանգիստ ննջէ :

Երբ գիշերուան խաւարը կամաց կը հալածի արշալցոյին
առջևէն, և արեգական ճառագոյթները աչքերնուս կը զարնեն
ու զմեղ կը լուսաւորեն կուրախացընեն, ան առեն պիտը և մեր
օրը սկսինք փառաբանելով մեր Ասեղծողը՝ որ գիշերը հան-
գիստ քնացած ատեննիս արթուն աչօք հսկեց մեր վրայ ու
պահպանեց զմեղ :

Արտերնիս թող փառաբանէ ան անքուն պահապանը՝ քնացած ատեննիս, և բերաննիս թող գովարանէ զինքը արթնցած ատեննիս :

ՀԵՐՑՈՒԻՆՔ ԱՍՑԼԵՐՈՒՆ ԳՐԱԾ

Ու պայծառ աստղեր գեղեցիկ աստղեր,
Ու երկնից մէջը դուք կը շողովէք,
Վայսպէս ծագելով գիշերէ զիշեր,
Կ'աղաշեմ ձեզի, պատմեցէք ինչ էք :

Վընացող երկրին պահապաններն էք,
Երբ անոր վորայ կը պատէ մնեմը.
Ու ձեր լուսաւոր դունդովը կ'ելէք
Աւրախ ու զուարթ՝ երկնիքին տակը :

Ճանապարհորդին ճամբուն լիյս կու տար,
Երբ լուսին չը կայ ոչ ալ արենքակ.
Ու անոր՝ անշեն անապատին մէջ
Ճանապարհութիւն առանցնորդ կ'ըլլար :

Փալիրլուն աստղեր դուք ձեր հարգովը
Ու բոլոր զիշեր արթուն կը հսկէք,
Վաճակ ծովուն մէջ մօլորած նաւը
Վրդեօք իր ուղեղ ճամբուն կը դընէք :

Ալ փարփռան կար, չեն պատասխաներ.
Զայնի պակառութիւն կայ մի վերերը.
Վայդ արեգն երը ինչո՞ւ են կեցեր,
Ու չեն խրկեր կար պատասխանի մը :

Վրդեօք դարուն ին անուշ զեփիւոր,
Վրդեօք ամառուան ան սպասիկ տարը,
Վշնան անձրեւ, ձմեռուան ձիւնը
Իրմէնք կը խըրկեն, զիանայի՛ մշմը :

Ուսող պատմեն ինծի՝ որոնք գլբերէն
Ըատ զարմանալի բաներ սորվեցան,
Ուէ ինչպէս տոռնք հին ատեներէն
Կապուտակ երկնից տակը դըրուեցան :

Վայսափ գեղեցիկ սիրուն լցոները,
Ու սիրուն հատաւ, ի՞նչ պիտի ըլան.
Չը կայ մեկը որ իրիկուները
Դաս մը տայ ինծի աստղերուն վլրան :

ՊԱՏՄԱԿԱՆԻ

Ականջ դիր ինծի, միոր առ ամէն բան,
Ու հետաքննին մանուկ բանասէր.
Ես քեզի պատմեմ թէ ինչպէս եղան
Հին ատեները հրաշալի բաներ :

Ինչպէս երկինքին կամարին տակը
Սոտղերուն գոնզգը կարգով շարուեցան,
Եւ ոյն ընդարձակ միջոցին մէջը
Ինչպէս հոլովիլ հըսամնյուեցան :

Են որ ստեղծեց դաշտերուն մէջի
Մանտրտիկ ծազկանց իւրաքանչիւրը,
Են որ գոյացուց անտառին մէջի
Հովանի ընող ծառոց ճիւղերը .

Են նոյն լուսուածը իր սրանչելի
Եւ ամենաբաւ զօրութիւնովը,
Մէկ խօսքով դրաւ կարգի կանոնի
Երկնից կամարին տակի աստղերը :

Կնքը զգեցուց անոնց ամէնը
Պայեառանըշոյլ ճառագայթներով.
Կնքը հըսամնյոց որ գիշերները
Մեր գլխուն վըրայ ծագեն շողալով :

Մանուկ՝ վեր նայէ, ամէն մէկ հատը
Ա՞ն կանթեղներուն որ կը պըլազըլց,
Ա՞էկ աշխարհը մըն է կամ արեգակ մը
Այս օդին հեռի տեղերուն ըստ տայ,

Դացէ գրառաւոր բընտիչներ կան
Առն՝ ուր բնաւին մարդ ուսք չը կոխեց,
Եւ ուրախութեամբ կ'երգեն յաւիտեան
Ա՞ն մեծ բաները, որ Աստուած դործեց:

Աւ ալ դռն աս մէր հեռի աշխարհէն
Ապշած նայէ վեր, անօգուտ տեղը,
Հազար ամէն մէկ շողջողուն ասողէն
Սորմէ Աստուածց իմաստութիւնը:

Այս, թող անոնք Տեպոնը գործքերը
Վու մատղաշ սրախդ միշտ սորմեցըննն,
Աւ իրենց անձայն բարբառներով
Իր անհուն սէրը քեզի ճանցըննն:

ՓԱՔԻԿ ՑՂԻ ՄԼ ՊԱՑԱՀԱԾ ՎՃԵԴ

Գաղղիայի և Խտալիայի Ալիմեան ըեռներուն կողմերը լիռա-
նարնակ կեանք վարող ընտանիքի մը մէջ պատահած հետեւալ
դիպուածը լաւ կը բացատրէ թէ ինտօր զիշատիչ բնութիւն
ունի արծիւը, և թէ ինչ համարձակութիւններ կ'ընէ երբեմն իր որ-
սորդութիւննը մէջ :

Գեղացի մը իր կնկանը և իրեք զաւկըներուն հետ ամառանց
ելած էր խոճիթի մը մէջ բնակելու, և իր ոչխարներուն հառը
կ'արածէր աղուոր խոտաւետ ընուան մը վրայ: Աս մարդուն
մեծ աղան՝ որ ուժը առընկան էր, փախուկ էր, երկրորդը՝ որ
հինգ տարու էր, համբ էր, և երրորդը գեռըն չքացուած
փագրիկ տղեւկ մըն էր:

Մէկ առառու մը անանկ պատահեցաւ՝ որ մայլերնին փոքրիկ տղեկը մէկալներուն յանձնեց որ հոգ առնին վրան և իրեքը միասեղ ասդին անդին պատուելով խել մը հեռացան իրենց խօճիթէն։ Վիշ մը ատենէն ետքը երբոր ետենէն գնաց ազաքը վնատելու, երկու մէծք գտաւ, բայց փոքրիկ տղեկին ուսքի նշանները չէր տեսներ գետնին վրայ։

Փախուկ տղան անպատմելի ուրախութեան մէջ կ'երենար, երբոր համբը շիտմած ահի ու գողի նշաններ կը ցուցընէր։ Պարագ տեղը աշխատեց աւ հասկրեալ խոռվեալ մայրը՝ մէտ արդեօք ինչ էր պատահած կորսուած զաւկին։ Ա'եկուն ուրախութիւնը ու մէկալին իրարանցումը բան մը չէն յայտներ իրեն։ Ամբ ազան զրեթէ խելքը գլխէն կորսընցուցեր էր, երբոր վախուկը անսովոր ուրախութիւն պատճառելու բան մը պատահած կ'երեցներ։ Ա եր վեր կը ցտոքէր, կը խնդար, ու կերպ կերպ շորժմունքներ կ'ընէր, անանկ մէ կու մը նման որ իր մէկ իւստ սիրելի բանը գտած կամ ձեռք ձգած ըլլայ։

Ինչ և իցէ, աս բանս թեթև մօխթարութիւն մը եղաւ խղճալի կնկանը՝ քանզի մատծեց թէ գուցէ ազգականներէն կամ ծանօթներէն մէկը տղացը պատահած ու մանուկ տղեկը տռած տարած ըլլայ։ Բայց որը իրիկուն եղաւ, զիշերն անցաւ, ու կորսուած զաւկին վրայով ուրախարար լուր մը չելաւ։

Հետեւալ որը հայրն ու մայրը վնատու ելու որ ելան, արծիւ մը վերէն անցաւ թուշելով։ Փախուկ տղան թուշունը տեսածին պէս, ան այլ անդակ շարժմունքները նորէն սկսեց. իսկ համբը ահօվ գողով վազեց հօրը փաթմուեցաւ։ Անտեն առջի օրուան պատահած զարչուելի անցքը մաքերնուն մէջ ծագեցաւ, թէ գուցէ ողորմելի մանուկը ան գաղան թուշունին ձանկերովը յափշտակուած տարուած ըլլայ, և թէ պակասամիտին ուրախութիւնը անոր համար է՝ որ ազատած է անկէց որուն վրայ այնշափ նախանձու էր։

Վանը որ աս գէպը պատահած օրուան տռաւօտուն Շափեան լեռներուն որսորդներէն մէկը արծիւի բռնի մը մօտ իշեր կը սպասէր, յուսալով որ թուշունը իր բոյնը դարձած ատենը զարնէ։ Երկար ժամանակ յարաւելութեամբ սպասե-

լէն ետև, ինչպէս որ Ֆշմարիտ որսորդներուն սովորութիւնն է ընել, տեսաւ որ արծիւը ծանր ծանր թռչելով դէպ ՚ի ան ժայռին կու գայ, որուն ետևն ինքը փախուղառած էր :

Մտմբուա թէ ինչպէս շիփոթեցաւ մարդը, երբոր՝ թռչունը մօտենալուն՝ լալու ձայն մը առաւ. և մէջմէ ալ ի՞նչ տեսնէ. —արծիւն սատակիւ ճանկերուն մէջ պղտի տղեկ մը կախուած : Մէկէն մտածեց որ թռչունը իր բցնը հասածին պէս զարնէ, թէ և տղեկն ալ չետք զարնուի : Աւելի ուզեց տղին մօռնիլը, քան թէ թռչ տալ՝ որ ան գիշատիչ կենդանին պատառ ընէ անմեղ մանուկը :

Ի սիկ աղօթքով մը և անվթգով ջանրով մը հրացանը թռչունին շիտկեց, ու կրակեց : « Կնտակը շիտակ գնաց արծիւն զլնէն կամ սրտէն անցաւ, ու մէկ վայրկեանէն ետև աս քաջ որսորդը անպատմնի ուրախութեամբ տղան բցնին մէջէն առաւ, ու մէծ յաղթութիւն մը ըրած եա գարձաւ :

Վարծիւն ճանկերը շատ գէշ վիրաւորեր էին ողորմելի տղուն մէկ թմել ու կուշար, բայց չէ թէ մեռնելու չափ : Ու տղին կորսուելին քսանուչորս ժամ ետքը աս քաջ որսորդը մանուկը իր մօրը գիրկը գարձուց, և անպատմնի ուրախութեամբ լնցուց անոր վշտահար ու անմիջիթար սիրալ :

ՊԵՏԱԿԱՆ ԹԻՒԴԻ

Խեղճ մարդուն մէկը, որ շատանց իր աշքին լցուր կորսուցուցեր էր, մէկ իրիկուն մը ուշ ատեն գաւազանը ձեռքը առած՝ խարխալելով կը քալէր մեծ ճամբուն վրայ ու ինքնիրեն կըսէր . « Ես ի՞նչ ձիւն է որ զլեսու եկաւ . թէ որ շնիկս հիւանդ չըլսար տունը, հիմա անիկայ ինծի ճամբոյ կը ցուցնէր որ աս մատ քաղաքը երթայի . հիմա կ'իմանամ թէ որչափ կարօս եմ եղեր իմ շնիկիս » :

« Իրիկուն եղաւ, մութը կոխեց . թէպէտ ինծի համար ցորեկն ալ զիշերն ալ նոյն է, որպէտետե բան մը չեմ ահսներ, բայց ցորեկ ըլլար նէ՝ գոնէ անցաւորներուն կընայի հար-

ցընել թէ արդեօք բռնած ճամբաս շխտա՞կ է թէ չէ . հիմա ամեն մարդ իր տունը քաշուած է , ով գիտէ թէ մարդ մը պիտի պատահի թէ չէ : Անշուշտ աս իրիկուն քաղաքը պիտի չհանիմ , խեղճ շնիկս ալ անօթի պիտի մնայ :

ԿԵՐԸ աս խօսքերը ըսելու առևն՝ կը լսէ որ ուրիշ մըն ալ անդին կը տրանջայ , թէ Աս ի՞նչ խեղճութիւն է որ ՊԼԻՍՈՒՄ պատահեցաւ . խորառութորոտ ճամբուն մէջ ուղար կոտրեցի , անանկ որ գետին ալ չեմ կրնար կոխել . զիշերն ՚ի ըսն աս ճամբուն վրայ պիտի մնամ . հիմա ով գիտէ ծնողքս ալ ի՞նչ մամբուռուքներու մէջ պիտի իյնան :

“Ո՞վ ես դուն , ըսաւ կոյրը , ի՞նչ բանի համար կը գանգատի՞ :

“Ա՞հ , ըսաւ կազզ , ես խեղճ աղայ մըն եմ . գլխում փորձանք մը հանդիպեցաւ . գեղի տաւնէն մինակ դառնալու առևնս ուղար կոտրեցաւ , ցեխին մէջ ինկայ մնացի :

ԿԵՐ . Ա՞հն , խեղճ աղայ . բայց ըսէ տեսնեմ , արևը մարը մտան ճամբան կը տեսնուի՞ թէ չէ :

ԿԵՐ . Ճ'ամբան շատ լսու կը տեսնեմ , բայց ի՞նչ շահ որ քայիլ չեմ կրնար . չէ նէ մէկէն կերթայի , ու ծնողքս մտմբուռքէ կ'աղատէի :

ԿԵՐ . Ես ալ ախտոս որ տեսնել չեմ կրնար . չէ նէ շուտ մը կ'երթայի՝ խեղճ շնիկս կերակուրը կու տայի :

ԿԵՐ . Ի՞նչ , աչքդ չի տեսներ , բարեկամ :

ԿԵՐ . Չէ . ինչպէս որ դուն կաղ ես , ես ալ կոյր եմ . աղէկ գտանք մէկզմէկ . ոչ դուն կրնաս տեղէդ շարժի՞ ոչ ես :

ԿԵՐ . Ո՞ր էր թէ կարենայի քեզի ճամբայ ցուցընել :

ԿԵՐ . Ո՞ր էր թէ ես ալ երթայի քեզի համար պատգարակ (Անձիւրէ) մը գտնէի :

ԿԵՐ . Ո՞րոքս բան մը եկաւ . դուն ուղես նէ աս փորձանքէն երկուքնիս ալ կ'աղատինք :

ԿԵՐ . Եսու ուղեմ նէ . ի՞նչ ըսել է թէ չուղեմ . ըսէ տեսնենք միտքդ ինկածը ի՞նչ բան է :

ԿԵՐ . Եսու աչք չունիս , ես ոտք չունիմ . դուն քու ոսքերդ :

ինծի տուր, ես ալ աչքերս քեզի տամ, ասանկով երկուք-
նիս ալ կ'ազատինք :

Աշբ. Աս ըլլալու բա՞ն է :

Առ. Անչո՞ւ պիստի չըլլայ . ես այնչափ ծանր չեմ, դուն ալ
աչքիս ուժով՝ կ'երենաս :

Աշբ. Փառք Աստուծոյ, բաւական ցյժ ունիմ :

Առ. Ուրեմն դիտես ի՞նչ կընենք . դուն զիս ուսիր վրայ
կ'առնես կը տանիս, ես ալ քեզի ճամբան կը ցուցընեմ.
ասանկով ինչուան քաղաքը կը հանինք :

Աշբ. Վաղարք գեռ ո՞րչափ հեռու է :

Առ. Ըստ հեռու չէ . ասիէ կը տեսնուի :

Աշբ. Եշանի՞ քեզի որ կը տեսնես . ես տասը տարի է որ տե-
սութիւնս կորսնցուցած եմ : Ուրեմն շուր ընենք, առեն
չանցընենք, տուած խորհուրդից խօսք չունիմ : — Ո՞ր ես
տեսնեմ : — կեցիր, եթ չըստ ուքի վրայ դամ, դուն ալ
կամացուկ մը շալակս ելիր :

Առ. Բիչ մը գետ ՚ի ալ դին ծռէիր :

Աշբ. Ազէ՞ է :

Առ. Վիչ մըն ալ : — Հա՛, սանկ : — Ձևեերս ալ ուսերուդ
երկու դիեն վար կախում : — Հիմա կրնաս ուք ելլել :

Աշբ. Աչա ելայ : Ձմաշտնի մը չափ ծանրութիւն հազի
ունիսո՞ւ — կըսէ ; ու կը սկսի քայլել :

Ծուռ մը ճամբայ կ'ելքեն, ու մէկ քառորդի մէջ քաղաքը
կը հանին : Աշըր զիազը կ'առնէ կը տանի ինչուան անօր
տունը, անեցիք տեսնելուուն պէս շատ կ'ուրախանան, ու կուրին
շնորհակալ կ'ըլլան, զինըն ալ կ'առնեն կը տանին ինչուան
իր բնակարանը :

Ասանկ աս երկու խեղճերը մէկմէկու օդնելով՝ երկուքն ալ
ազատեցան . թէ որ աս բանս չընէին, երկուքն ալ բոլոր գի-
շերը ճամբուն վրայ պիստի մնային :

Աւշն բանը կը պատահի նաև ամեն մարդու : Ուսուաբար
մէկուն շունեցած կատարելութիւնը մէկալը կ'առնենայ, ան
բանն որ ասիկայ չկընար ընել, անիկայ կ'ընէ : Այսպէս մէկ-

մէկու օգնելով, բանի մը կարստութիւն չենք ունենար. բնդ-հակառակն, թէ որ իրարու չօգնենք, ամենքնիս ալ նցն թշշ-տառութիւնը կը քաշենք:

ԱՆԻ ԷՆԿԵՐԻՆ ՕԳՈՒՑՔ

Օր մը երբ բաղնիքն էի, բարեկամիս մէկը խեցիի կտոր մը բերաւ ձեռքս տուաւ, որիէ անուշ հոտ կը բուրեր: “Ո՞վ խեցին, ըսի, ողուն մուշի ես թէ բալասան. քու անուշահոտութիւնով սրտիս եւելքը բերկրութիւն և զուարժութիւն կու տաս”: “Ես աննշան խեցիի կտոր մըն եմ”. պատասխանեց խեցին, “բայց տեսնոք վարդին հետ ընկերութիւն ընելովս՝ անոր հոտէն ինձի ալ անցաւ. չէ նէ ես բնդնին խեցիի կտոր մըն եմ, ինչպէս որ կը տեսնեա”:

ԱԽԵՆԴԵԼ ԶԲՈՒՑՈՂԵ ՉՈՒԶՈՒԴԵ ԿԸ ԼՈՒ

Գևղացիին մէկը գլուխը կախած դեպ ՚ի քաղաքը կ'երթայ եղեր: Երեք պատանի ալ նցն քաղաքէն պարտելու ելած են եղեր: Առողջ մէկը կը դառնոյ ծաղրածութեամբ կ'ըսէ գեղացիին. “Ի՞արի տեսանք Աբրահամ” “Աահապետ”: “Օներուկը մէյմը կը նայի երեսը, ձայն չհաներ, իր ճամբան կը շարունակէ:

Երկրորդ երիտասարդը կը գտոնայ, “Ի՞արի տեսանք Իսահակ” “Աահապետ”, կ'ըսէ: “Գևղացին անոր ալ պատասխան շտոր: Անդիէն մէկով երիտասարդն ալ ծիծաղելով կը կանչէ. “Ի՞արի անսանք Հակոբ “Աահապետ”: Ան ատեն ծերուկը կանկ կ'առնէ, ու հանգարտ եւ անխոռով կեցած կ'ըսէ անոնց. “Պարաններ, իմ անոննս ու Աբրահամ” է: ոչ իսահակ, ոչ ալ Հակոբ. ինձի կ'ըսնն Առաւղ որդի Ամենայ. հօրս կորսընցուցած եշերը փնտուելու ելեր էի, երեք համը գտոյ”:

ՅԵԶՈՐԴԵԾ ԲՈՒԺԻՋԸ ՄՏԵԾԻՆ

Առբելացւոց թագաւորն սաղմութեամբ զօրացն զայր մտա-
ներ ՚ի քաղաքն . և տեսաւ ծեր մի զի արմաւենիս անկէր , և
ասէ . “Ով ծեր զայր ընդէ՞ր տնկես . զի ՚ի քառասուն տարին
ապա պաղաբերի , և դու պյասօր և վաղիւն մեռանիս” : Աշ նա
ասէ . “Քիագաւոր , մին մարդ տնկեալ էր՝ ես վայելցի . ես
տնկեմ” գայ մին մարդ պյալ վայելէ” : Ասէ թագաւորն . “Տուք
նմա հազար դահեկան , զի բարեսիրտ մարդ մի է” . և նորա
առեալ գոհացաւ զլուտուծյ . Ասէ թագաւորն . “Ինդէ՞ր գո-
հանաս” , ասէ . “Դոհանամ որ ամեն մարդ ՚ի քառասուն տա-
րին վայելէ , ես պյասօր վայելցի” : Ասէ . “Դարձեալ տուք
նմա հազար դահեկան” . դարձեալ զոհացաւ : Ասէ թագա-
ւորն . “Դարձեալ ընդէ՞ր գոհացար” . ասէ . “Դոհանամ զլու-
տուծյ՝ որ ամեն տունկ ՚ի տարին մի անգամ տայ պառուզ . իմ
ծառ պյասօր երկու անգամ տայ պառուզ” . և հաճոյ թուեցաւ
թագաւորին :

ԱՆԴՑԵԿԻ ԽԻԹԵԱՆ ՎՆՍ

Առենով հայր ու որդի մեկսեղ նստեր հաց կ'ուտեն եղեր .
որդւոյն խելքը ուրիշ աեղ ըլլալով կերակուրը տաք տաք բե-
րանը կը խօմէ կը տաղէ , ու ցաւեն կը սկսի աջուքներէն ար-
ցունք վաղել . “Որդի , ինչո՞ւ կու լաս , կ'ըսէ հայրը” : “Ողորմած
հոգի եղայրս միտքս եկաւ” , կ'ըսէ որդին : Նորը խելքը ար-
դուն խօսքերուն վայ ըլլալով ինքն ալ տաք տաք կ'առնէ կե-
րակուրը բերանը կ'այրէ , ու կը սկսի աչքէն արցունք գալ .
Այ հարցընէ որդին . “Նայրիկ” , կ'ըսէ , “հապա հրամանքդ ին-
չո՞ւ կու լաս” . — “անոր համար կու լամ որ ինչո՞ւ զքեղ ալ եղ-
րօրդ հետ չթաղեցի” , կ'ըսէ հայրը :

ԱՊՈՒ

ՏԵՐ և ՀԱՅ-

Ո՞եկ տղեկ մը նոր տաք ելած
 Պարտէզին դուռը գտաւ բաց,
 Ուրախութեամբ ցատքբանվ
 Ա աղեց խաղալ խօսով, ծաղկով,
 Հոն մէկ մեղու մ' ալ կար պղտիկ,
 Բայց ոսկեգոյն ու խատուտիկ,
 Խնեմերն էին արծաթի պէս,
 Փայլուն զըլուխ պիլուռ երես.
 Ա իսայն թէ առոր զէնք մ' ալ ուներ
 Որ եսի դին լաւ ծածկեր էր:
 Տըղմզալով բըղբըղալով
 Անցաւ դարձաւ տղուն չորս քով.
 Են փալմիրաւն գցնն որ տեսաւ
 Տղուն խելքը զլսէն թըռաւ.
 Խոտի ծաղկի ո՞վ կը նայի.
 Ա եղուին ետևն ինկած չօրս զի՝
 Կանի անգամ ձեռքը զարկաւ,
 Բայց բռնելու ճար մը շեղաւ:
 Ա եղուն նորէն արզմզալով
 Խնուռաւ հեռու ծաղկերու քով.
 Խամիմիկը բաց միշտ ետևէն
 Տըղան կ'երթար հւհւալըն.
 Խնչուան մեղուն ալ ձանձրացած՝
 Ա արդի մը ծոց ինկաւ յոդնած:
 Տղուն ուղածն ալ աս չէ՞ մի.
 Կամաց կամաց մօտ կը հասնի.
 Ա եկ կ'ըլսայ ձեռքը վերցընել
 Ա արդն ու մեղուն մէկէն սխմել:
 Հոն ալ մեղուին ճարը հատած
 Ենիսէլք տղուն դէմ բարկացած՝

Յ Ա Թ Հ Ա Ծ ա ս ե լ ը կ ը հ ա ն է
Ու ձ ե ռ ք ը լ ա ւ մ ը կ ը ծ ա կ է :
Փ ու մ տ ե ղ վ ա յ վ ա յ կ ա ն չ ո ւ ր ո ւ մ ե լ ո վ
Տ ղ ա ն ց ա ւ ե ն կ ի յ ն ա յ լ ա լ ո վ :

Մ ա ր ի կ ը բ է ք ա ն փ ո ր ծ ա ր դ ա ր ,
Ա յ ր չ ը ճ ա ն չ ց ա ծ փ ա փ ա լ ն ե ր ն ո ւ դ
Ը ա տ հ ե ղ ե տ ե ն ի ն կ ա ծ կ ե ր թ ա ք :
Գ ի տ ց ի ք գ ի տ ց ի ք ո ր ս ր տ ե ր ն ո ւ դ
Խ ո ս յ թ ո ց ո ւ թ յ ն կ ու տ ա ն ծ ա ծ ո ւ կ
Ռ ն ո ւ շ կ ա մ ք ե ր ն ո ր կ ո ւ դ է ք զ ո ւ ք :

Ե Ւ Կ Ա Խ Ֆ Ի Շ Ա Կ Ո Ւ Ս Ա Ն Ե Ր

Ա ք օ մ լ է ն տ ի կ ո ղ մ ե ր ը ք ա ն ի մ ը տ ա ր ի ա ս ա ջ լ ի մ ի մ ը վ ր ա յ
ե ր կ ու ձ կ ն ո ր ս ի ր ե ն ց ո ւ ո կ ա ն ը կ ը ն ո ր ո գ է ի ն ն ա ւ ե ր ն ո ւ ն մ է ջ
ե զ ե ր ք է ն է փ ա ղ է կ հ ե ռ ո ւ ն : Ե ա ն կ ա ր ծ մ ր ր ի կ մ ը ե լ ա ւ , ու
ն ա ւ ը տ ա կ ն ո ւ վ ր ա յ ը բ ա ւ . ձ կ ն ո ր ս ն ե ր ն ա լ ջ ո ւ ր ը թ ա փ ե ց ա ն :
Մ ա ր գ ո ց ը մ է կ ը լ ո ղ ա լ չ է ր գ ի տ ե ր . և թ է պ է տ ե ւ . ն ա ւ ո ւ ն թ ի ե -
ր ո ւ ն մ է կ ը ի ր ե ն ց ք ո վ ն է կ ա ւ , ս ա կ ա յ ն ա ն ա լ լ ո ղ ա լ գ ի ա ց ո ղ ի ն
ձ ե ռ ք ն ի ն կ ա ւ : Մ ի ւ ս ը , ո ր լ ո ղ ա լ չ է ր գ ի տ ե ր և վ ա ս ն ո ր յ
ս կ ս ա ւ ը ն կ զ լ մ ի լ , ա ղ ա ղ ա կ ի ց ը ս ե լ ո վ , “ Ի ՞ չ ի մ ի ն դ մ կ ի ն ս և
զ ա ւ կ լ ն ե ր ս . ա լ ս ո վ ա մ ա հ ս պ ի տ ի կ ո ր ն չ ի ն ” :

Ի ն կ ե ր ն ո ր ա ս լ ս ե ց , ի ր ձ ե ռ ք ի թ ի ն ա ն ո ր ե ր կ ը ն ց ո ւ ց ը ս ե լ ո վ .
“ Վ ա ս ու ա ն ձ դ ա ղ ա տ է , և ե ս ի մ ի ն ե ա ն ք ս ք ո ւ ը ն ս ա ն ե ա ց դ հ ա -
մ ա ր վ ա ս ա ն ք ի ը գ ն ե մ ո : Ը ա տ չ ա ն ց ա ւ մ ի ւ ս թ ի ն ա լ ն ա ւ ո ւ ն
վ ր ա յ է ն ե լ ա ւ ջ ո ւ ր ի ն ե ր ե ս է ն ք ո վ ի ր ի ն ի կ ա ւ . ա ն ա լ բ ա ր ե -
ր ա ր ը ն կ ե ր ն ա ռ ա ւ , ու ե ր կ ո ւ ք ն ա լ կ ա ր ո ղ ա ց ա ն բ ն ք զ ե ն ի ն
ջ ո ւ ր ի ն ե ր ե ս ը բ ո ւ ն ե լ մ ի ն չ ե ո ր օ գ ն ո ւ թ ի ւ ն հ ա ս ա ւ . և խ ա լ ո ւ ն -
ց ա ն :

Ա ս պ ա տ մ ն ւ թ ի ւ ն ը մ ի տ ք ե ր ն ի ս կ ը բ բ ե ր է ե ղ բ ա յ լ ր ա կ ա ն ս ի -
ր յ ն պ ա կ ս ո ւ թ ի ւ ն ն ո ւ զ ա ն ց ա ռ ո ւ թ ի ւ ն ը ո ր ք ր ի ս ա ս ն է ի ց մ է ջ
կ ե ր ե ն ա յ :

ԵՎԻՇԽԵԿԱՆ ԱԿՐ

Յամի Տեղառն 1804ին Կայինապարկի մէջ եօթը երիտասարդ զինուոր ձմեռուան ասատիկ ժամանակը հարիւր երեսուն միուն ճամբայ երթարու պարտաւորեցան : Աս երիտասարդներուն երկուքը եղասյր էին, և իրենց անունն ալ Պօրսիմի էր : Ճամբայ ելլելն եսքը յեռնակողմը սաստիկ ձիւնախառն փոմորիկ մը կը բանէ զիբենք : Գիշերը գրայ կը հանի և ձիւնն ու հոգը երթարով կը սաստիկանան : Ծնէ զիշերային խռուարէն՝ և թէ ձիւնէն՝ սկսան ուղիղ ճամբէն շնչիլ, և չեն զիւտեր ուր կ'երթան : Հաղիւ թէ իրար կրնային տեսնել, և փոմորիկին սաստիկաթենէն չեն կրնար խոսիլ անգամ . հովերուն գէմ մարտէչերով մէծ գժուարութեամբ յառաջ կ'երթային, և շուտով սկսան ուժաթափ ըլլով :

Առնցմէ մէկը առջնէն եղած փառը ձիւնէն ծածկուած ըլլուն պատճառուու անունել չկրնալով մէջ կ'իջնոյ ու միւսներուն աչքէն կը ծածկուի : Հաս չանցնիր կրտսեր Պօրսիմիմը՝ ալ չկրնալով զիմանալ՝ ուժաթափ գետին կ'իջնոյ . և տենէն եկողները այնքան յոզնած ու տկարացած էին որ առանց օգնութիւն մը ընելու կ'անցնէին կ'երթային . միոյն մէկը կանկ առաւ ծռեցաւ զննեց որ չըլլոյ թէ իր եղայրն ըլլոյ այսպէս շնչառապառ կ'եցողը . և երբ առուզեց թէ իր եղայրն է, անմիջապէս վեր վերցուց և կռնակն առաւ ու սկսաւ յառաջ երթալ : Հուտով սկսան մէկը մէկալին ետեւէն շնչառապառ . և սառած գետին իշնալ . իսկ մեծն Պօրսիմին ոչ յոզնութիւնը և ոչ ճամբուն գժուարութիւնները զինքը կրնային համազել որ կռնակի սիրելի բեռը ձգէ . այլ ոլրան որ իր քովը ուժ կար՝ յառաջ կ'երթար բեռը կռնակն առած, մինչեւ որ իր զօրութիւնն ու ուժը նախ քան զսէր իւր թուլցան, և տկարացաւ ու իր բեռանը տակ ինկաւ և անմիջապէս հոգին առաջաւագան է :

Իսկ կրտսեր Պօրսիմը այնքան ժամանակ եղքօրը կռնակն ըլլալով եղքօրը տարութիւնը կամաց կամաց իրեն կ'անցնի,

և ուժն ու կենդանութիւնը կու գոյ վրան . անանկ որ երբ իր եղացըը իր տակը կ'իշնայ կը մեռնի , ինք բաւական ուժ կ'ունենայ և քաջութիւն կը ստանայ , ու անվտանգ մինչև տուն կը հասնի՝ իր զթասիրտ եղացըը դիւցազնական քաջութեամբը մահաւանէ ազատելով . ետքը իր ազատիչն յուղարկաւորութիւնը վշտացեալ սրտով կը կատարէ արժանաւոր հանդէսով մը :

ԵՐԿՈՒ ՈՒԴԻՔ —

Նախօսութեանց մէջ յիշատակուած է , թէ մէկ քաղաք մը երկար ատեն պաշարուելէն եարք՝ հարկադրեր է անձնաւուր ըլլալ : «Քաղքին մէջ երկու եղացըներ կան եղեր , որոնք մէկ կերպով մը յաղթող զօրապեար իրենց շնորհը մը ընելու պարաւաւոր ըրեր են . և հետեւապէս թղթառութիւն ընդուներ են որ քաղաքը կրակի չարուած դուրս ելլեն , և իւրաքանչիւր իրեն ստացուածքէն այնչափ բան առնե հետք՝ որշափ որ իր վրայ կրնայ տանիլ : Աւստի աս երկու ազնուական պատանիներուն մէկը իր հայրը շալինելով և մէկալը իր մայրը , անանկ քաղաքին դուռնէն զուրս կելլեն :

ՀԱՐԾՄՈՒՆՔ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

ՑՂԵՑՈՑ ՀԱՄԱՐ

- Հարցման + . Այրելի տղաս՝ կրնան ըսել բնծի թէ քեզ ով ստեղծեց :
- Պատուական . Երկինքն ու երկիրը ստեղծող Տէրը :
- Հ . Խ՞նչ է հօգիգ :
- Պ . Խմ լաւագցն մասս , ան որ կը խորհի սրտիս մէջ :
- Հ . Երբար մեռնիս՝ մարմինդ ի՞նչ պիտի ըլլայ :
- Պ . Աս մարմինը պիտի ազատանի և 'ի հող պիտի դառնայ :
- Հ . Ասդիդ ալ պիտի մեռնի , մարմինդ մեռած ատենը :
- Պ . Ոչ , պիտի երգմայ երկինք Աստմծց հետ բնակելու :

- Հ . Աստուած ի՞նչ է :
- Պ . Աստուած հօգի է :
- Հ . Ի՞նչ կընէ Աստուած քեզի համար :
- Պ . Օյս շարեն կը պահէ , և կը կերակրէ զիս , ու ամեն օր
ինձի բարիք կընէ :
- Հ . Որո՞նք են Աստուծոյ մատեանները :
- Պ . Ամի և նոր կտակարանները , որ կը սորվեցընեն թէ ինչ
պէս ծառայելու եմ՝ Աստուծոյ :
- Հ . Աստուածաշունչը քեզի ի՞նչ կը պատռիրէ ընելու :
- Պ . Ռողոր սրտով զԱստուած սիրել և միշտ իր կամքը կա-
տարել :
- Հ . Խնչո՞ւ համար պարտական ես զինքը սիրելու և իր կամքը
կտակարելու :
- Պ . Վանդի ճնշն է մի միայն բարին , և իմ բոլոր բարիքն
իրմէն կը բղինի :
- Հ . Այսպէս ծառայեցի՞ր , սիրելի որդեակս , ամենաբարի Աս-
տուծոյ :
- Պ . Զէ՞ , չէ՞ . ամէն օր զինքը կը վշտացընեմ խօսքով , գործ-
քով և խորհրդով :
- Հ . Աստուծոյ դէմ մեղք գործելուդ համար ի՞նչ պատասխան
պիտի տաս :
- Պ . Ո՛հ , չեմ գիտեր . քանզի իր օրէնքները ամէն օր դատա-
պարտութիւն կը խօսին ու կը սպառնան :
- Հ . Աս դատապարտութիւնն ազատելու ճամփայ կա՞ :
- Պ . Այս՝ Տէր Օխուս Վրիսառու . որ իջաւ երկինքնեւ ու ա-
մօժալի մահուամբ մեռաւ մեղտորներուն փրկութեանը
համար :
- Հ . Եխուս Վրիսառու ո՞վ է :
- Պ . Աստուծոյ ամենակարող որդին է , թէպէտե մեր կերպա-
րանքը իր վրայ առաւ :
- Հ . Վրիսառու ի՞նչ կեանք անցուց :
- Պ . Առւրբ կեանք . և սուրբ գրոց բոլոր պատռիբանքները ճըշ-
դիւ կտակարեց :
- Հ . Վրիսառու ի՞նչ քաշեց մարդիկ փրկելու համար :

- Պ . Խաչին վրայ գամուեցաւ անտանելի տառապանքով , և
մեր գառապարտութիւնը նկը կրեց :
- Հ . Օքրիմանալի բան չէ որ Վրիստոս քեզի համար մեռնի :
- Պ . Արդարեւ սքանչելի սէր . և պէտք է որ խիստ քարացեալ
սրտերն ալ շարժին և կախուղնան :
- Հ . Վրիստոսի մահը ի՞նչպէս քեզի շահաւոր կրնայ ըլլալ :
- Պ . Հաւատքով Վրիստոսի պարտիմ յարիլ , և ամէն մեղքե-
րես հրաժարիլ :
- Հ . Արնա՞ս բուն քենէ սիրտդ շարժել Վրիստօս սիրելու և
մեղքը ատելու :
- Պ . Ոչ բնաւ . քանզի սիրտս պյնքան խստացած է որ ամե-
նեին պիտի չյօժարի զԱրիստոս սիրելու և մեղքը ատե-
լու :
- Հ . Ուրեմն ի՞նչպէս պիտի ըլլայ որ քու սիրտդ Ծիսուը սի-
րեւու մեղքն ատէ :
- Պ . Սատուած իր ամենազօր Հոգւցն ձեռքքը կարող է խո-
նարհ կատրած և առքը սիրտ մը առալ ինծի :
- Հ . Ի՞նչ ընելու եռ որ առ մեծ օր հնութիւնը Վատուծմէ ըն-
դունիս :
- Պ . Պէտք է որ աղօթեմ առ Հայրն երկնաւոր , Վրիստոսի
միջնորդութեամբը , որ ամէն խնդրողներուն կու առյ իր
Առւրդ Հոգին :
- Հ . Ծիսում Վրիստօս ո՞ւր է հիմա :
- Պ . Երկինքը իր փառաց աթառը կը բազմի և հրեշտակները իր
ուղը կէյնան կը խօնարհին :
- Հ . Վրիստօս նորեն պիտի գայ :
- Պ . Եհեղ դատաստանին օրը իր հօրը փառքով և սուրբ հրեշ-
տակաց բազմութեամբը պիտի երենայ . և ամէնը իր ամե-
նատես աչքին առջեր պիտի ներկայանան . և անոնք որ
բարի են Վատուծոյ հետ պիտի ընակին , իսկ չարերը պի-
տի իջնեն դժողովն ու տանջուին :



ՔՐԻՍՏՈՆԵՈՒՅԻՆ ՑՂԱՅՑ ՄԷ

Զորս կամ հինգ տարեկան պղտի տղայ մը օր մը մօրք քովք նստած աւետարան կը կարդար, և երբ ան աեղն եկաւ որ կ'ըսէ, “Աղուեները որջեր ունին, ու երկնից թռչունները բայց լրդին մարդոց տեղ մը չունի, որ հոն իր գլուխը դնէ”, աչքերը լցցան, սրտէն հառաւելով և համբերել չլընալով սկսաւ բարձրաձայն լուլ։ Վայրը հարցուց թէ ինչո՞ւ կու լսոյ։ աղան ժամանակ մը պատասխան չկրցաւ տալ, և ետքը ըստա։ “Վայրիկ” թէ որ ես հոն ըլլայի, իրաւ որ իմ զլխում բարձր իրեն կու տայի”։

ՄԵՐՑԻՌՈՒ ՄԷ

Արցուցին աս մարդուն՝ թէ “Ձե՞ս սիրել կինդ և զաւ- կըներդ, որոնք քովք կեցեր կու լա՞ն”։ “Օ անոնք սիրել այս”, կը սիրեմ զանոնք. և թէ որ աշխարհչք տեկի ըլլար, և իմ իշխանութեանս տակ, յօժաբութեամբ կու տայի անօնց հետ բնակելու համար՝ թէ և բանաի մէջ ալ ըլլայ. բայց Վարիս- տոսի հետ բարդատելով՝ զանոնք չեմ սիրել”։

ԵՆԻՒՆԻ ԳԼՈՅՑՈՆԵՍԵՅ ՄԷ

Ենրունի մը երբ իր սենեակը առանձնացած իր գործքովք զբաղած էր, կինը հարցուց իրեն՝ թէ “Ալ կարծէք որ եր- կինքին մէջ ալ իրար պիտի ճանշտանք”։ “Ենրունին առանց շուարելու պատասխանեց՝ թէ “Անտարակցոյս պիտի ճանշտանք”, Վանի մը բուպէ կանկ առնելէն ետքը գարձեալ ըստ. “Իայց կարելի է հաղար տարին զքեղ մէկ անգամ մըն ալ չտեսած պիտի անցընեմ”. քանզի հոն առաջին բանը որ իմ մասագրու- թիւնս իրեն պիտի քաշէ՝ իմ սիրելի Փրկիչը է. և ո՛վ զիտէ երբ վզյրկեան մը միջոց պիտի ըլլայ ուրիշ առարկաներու վրայ նայելու”։

ԽՈՒԼ ԵՒ ՄՈՒՆԾ ՑԳԵԿ ՄԷ

Անգամ մը լ սնտօնի մէջ խուլ ու մունճ տղայոց գպրատունը գնաց եկեղեցական մը, անոնց քրիստոնէական վարդապետութեանց վրայ ունեցած տեղեկութիւննին քննելու համար:

Պղտի տղի մը գրով հարցուեցաւ՝ թէ “Աշխարհս ո՞վ ստեղծեց”: Տղան կաւիճը ձեռքը առաւ ու ան հարցմունքին տակը գրեց, “Ակիցը Եւստուած երկինքը ու երկիրը տաեղծեց”:

Դարձեալ հարցուց եկեղեցականը՝ թէ “Եխուսւ Քրիստոս բնչու աշխարհ եկաւ”։ Փոքրիկ տղեկը երախտագիտութեան և ուրախութեան ժպիտով մը՝ այսպէս զըեց, “Ես խապը հաւատարիմ է ու բոլորովին ընդունելութեան արժանին . որ Քրիստոս Եխուսւ աշխարհը եկաւ մեղաւորները դրկելու”։

Ետքը ուրիշ հարցում մըն ալ եղաւ, որ յայտնապէս շարժեց իր զօրաւոր զգացումները։ Հարցուց իրեն, թէ “Անչու համար դուն այսպէս խուլ և մունճ ծնած ես, ու ես կրնում լսել ու խօսիլ”։ Հանգիստականներէն մէկը կըսէ՝ թէ Եմենին պիտի չմնոնամ աս աղին՝ Եստուածային կամացը ունեցած հպատակութիւնն ու հնազանդութիւնը . որ իր գէմքին վրայ հանգչած կերենար, երբ ձեռքն առաւ կաւիճը և զրեց Քրիստոսի աս խօսքը, թէ “Ես ո՞վ ով այր, ինչու որ քու առջիդ ասանկ համելի եղաւ”։

ԵՐԳ

Ա Ե Բ Ե Ռ Ք Բ Ի Ս Տ Ա Ց

ՈՒ ՏԵՐ Եխուսւ՝ քեզ կը սիրեմ,
Քանզի քու աէրրդ շատ քաղցր է.
Օ այն բարձրաձայն պիտի երգեմ,
Բոլոր աշխարհը թող լսէ :

Ա յո՛ քաղցր ես հոգւոյս իմին,
Ծոյս՝ փրկութիւն՝ կեանք ես ինձի .
Անարդ բան են գոհարք անդին,
Ասկին ալ բնձ շնչին փոշի :

Վրու մեծ շընօրհբդ սրախ վրայ՝ Տէր,
Ոիշտ կեանք տուող հոտ կը բռորէ .
Կը բօժշկէ ամէն ախտեր,
Բոլոր անձը կը նորոգէ :

Ոչ նեղութիւնք՝ ոչ տառապանք
Օխո քու սէրեդ կրնան զատե՛լ,
Ու ո՛չ ալ մահ և ոչ ալ կեանք
Օխո քու անձէդ կրնան բաժնել :

Պիսի պատմեմ սէրն մեծ Փրկիւս ,
Ոինչև վերջին շունչը հատնի .
Հայնժամ օրհնեալ Փրկիւ հոգիս
Վրու սուրբ գրկիւ մէջ թող հանգի :

Ս Է Ր Ք Բ Ի Ա Տ Ա Մ Ի

Ունայնութիւն ունայնութեանց ,
Բարոր աշխարհ է փուճ և սուտ .
Ոիսոյն Փրկիւ Վրիստոս Աստուած ,
Եւ սէր նորին է ինձ օգուտ :

Պէտք է որ ես ան շատ սիրեմ ,
Օի նա այնչափ նախ զիս սիրեց .
Պէտք է իրեն սիրոս նուիրեմ ,
Վանզի նա զինքն ինձի շնորհեց :

Հոգւցս համար ինքզինք զոհեց ,
Որպէս զի ես արդարանամ .
Ուղարիս համար մահ ճաշակեց ,
Որպէս զի ես անմահանամ :

Վաղեօք ո՞ր մարդ՝ կամ ո՞ր հրեշտակ
Փրկիւս նման ինձ սէր ցըցուց :
Արօնց վասն իմ վիշտ դժնդակ ,
Եւ փրկութեան ինձ յշու թողուց :

Տէր քու սիրովդ սիրութ վառէ ,
Ու քեզ միայն սրախնց սիրեմ .
Եղբարցս համար յիս սէր ազգէ ,
Ու սէրս սիրոյդ նմանցընեմ :

ՓՐԵՆՔԼԻՆ



Սա երևելի Ամերիդացի փիլիսոփան ծնութ Յունուար 47, 1706ին Միացեալ Կահանգաց Պատգան քաղաքը, և պատանեկութեան առենը տպագրիչի աշակերտ էր։ Եաբը նոք իր զլիսուն տպագրիչ եղաւ, ու կը հրատարակէր և կը խմբագրէր Ամերիդացի առաջին օրագիրներէն մէկը։ Իր ժուռակալութիւնովը՝ աշխատասիրութիւնովը՝ ու տնտեսութիւնովը՝ և կարգալու ու մասնելու ունակութիւններովը իր գարուն ամենէն մէծ փիլիսոփան եղաւ։

Գրանքլինի տպագրիչ եղած առևնները աշխատավից օրուան մը գործ էր 2500 օրինակ բան տպիլը, կամ որ նոյն է՝ 1250 թերթ երկու երեսն ալ տպեալ : Ասկէ քսան և հինգ տարուան չափ առաջ Աստիերի մամուլը գործածուիլ սկսաւ, որ մէկ ժամը հազար օրինակ կը հաներ : Եւելի մօտ առևնները կ'իւ Եղոքցի Պարոն Հօնն հնարած թաւալող մամուլը ամէն թաւալումին չորս օրինակ կը հանէ, և անանկ արագութեամբ կը դառնայ որ մէկ ժամը կը տպէ 10,000 թերթ :

Հարիւր աարիի չափ առաջ, երբ Գրանքլին տպագրիչ էր, ընդ ամէնը երկու երեք լրագիր կար որ կը հրատարակուեր Ամերիկայի մէջ, ու Եւրոպայու մէջ ալ շատ սակաւաթիւ էր : Հիմա զրեթէ երեք հազար լրագիր կայ Վիացեալ Ասհանգաց մէջ միայն, և ասոնց գրեթէ երեք հարիւր հատը ըրտոն թուղթեր են, այսինքն Կիւազիւն ի զատ ամէն որ կը հրատարակուի : Անկ լրագիր մը կայ Ամերիկան Վեսէնճըր անունով, որ ամէն անդամին 200,000 օրինակ կը հրատարակէ :

Աս փիլիսոփան մէծ անուն ստացաւ Եւրոպայի մէջ Ելեքտրականութեան վերաբերեալ դիւտերովու : Անքը փորձով զըստաւ մինչև ան առևնները անծանօթ եղաղ աս բանը՝ թէ կոյժակը ելեքտրականութիւն է. և հնարեց ան շանթարգել գոււազանը, որ որ աան վրայ դրուի նէ, ան առունը կոյժակէ զարնուելէն ապահով կը լսայ : Ասիկայ մէծ օրհնութիւն մընէ ան երկիրներուն մէջ, ուր որուալից փոթորիկներ յաճախ կը պատահին վասանդաւոր կերպով, և շամաքի վրայ շատ տուներ ու ծովու վրայ շատ նաւեր և շատ մարդոց կեանքը ասով կ'աղասի կայժակնահար ըլլալէն :

Ասոր վրայ գրեթէ ութմուն աարի անցած էր, երբ ելեքտրական հեռագիրը հնարուեցաւ, որ ասիկայ գտնովն ալ Ամերիկայի փիլիսոփայ մըն է՝ Պարոն Վօրս անունով՝ Աիս Սորը քաղաքէն : Գրանքլին փիլիսոփան աս զարմանալի դիւտին եթէ հոյրը չափենկը նէ, հուը կամ նախահայրը կրնանք համարել : Ասով հարիւրաւոր մընն իրարմէ հեռի անձինք կընան անմիջական հազորդակցութիւն ունենալ մէկմէ կու հետ, պղնձէ թելերու պղնութեամբ, որոնց վրայէն ելեքտրական

Հեղանիւթը կ'անցնի և կը բանեցրնէ տեսակ մը մեքենայ, ո-
րով խրկուած խօսքերը թուղթի վրայ կը տպուին :

Ենդղեացիք և Ամերիկացիք հիմա ելեքտրական մայուս մը
կ'իջեցրնեն Ատլանտիան Ավիանոսովն յատակը Ենդղեայէն մին-
չև Ամերիկա, այնպէս որ Լոնտոն և Անգլիա Եզուք, որ իրարմէ
3000 մղանէն աւելի հեռու են, մէկմէկու հետ ամէն օր պի-
տի խօսակցին :

1848 ին Սուլթան Ապտիւլ Մէջիտ գեղեցիկ անդաման-
գեայ շքանշան մը ու հրովարտակ մը խրկեց Պարսկ Մօրին
ի պատիւ իր ճարտարած ելեքտրական հեռագիրի գիւտին :

Խրանքին շատ տարիներ Միացեալ Ա, ահանգաց կողմանէ
Պազդեայի Տէրութեան մէջ դեսպանութիւն ըստ, և միշտ
ամենամեծ պատուով կը բռնէին զինքը Փարիզի մէջ։ Աս
երևելի անձը մեռաւ 1790 ին ուժունուշորս տարեկան։

Ա Բ Ե Գ Ա Ծ Ե Բ Փ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Երեխ ըսուած փաքրիկ որդը զարմանալի արագութեամբ
կը շարժի, և բնազննինք կը վկայեն թէ մէկ մանրերկրորդին
մէջ 500 քայլափոխ կընէ, և մէկ վայրկեանին մէջ 30.000
անգամ։ Եթէ ձին աս որդին նման արագ փախէր իր քայ-
լերը, մէկ ժամը 1800 մղան ճամբայ պիտի առնէր, 4000
քայլը մղոն մը բռնելով, և Խասկիւտարեն մինչև Անգամ կը
համնէր տասնեւհինգ վայրկեանի մէջ։

Ուրիշ միջատ կենդանի մըն ալ կայ՝ որ մեզի ամենուս ըն-
տանի է. և թէպէտե մեզի համց չէ, սակայն բնազննին աշ-
քին շատ համելի և հետաքրքրելի է։

Իր անունն է լու. իր արագաշարժութեան կողմանէ ըստ
մասին կը հաւասարի Երեխին, սակայն ուժին նկատմամբ՝ որ
անհամեմատ է իր հասակին. և ոչ մէկ կենդանի մը կրնայ ա-
նոր հաւասար գալ։

Երբոր խոշորացցցով նայիս, կը տեսնես որ իր ձեւը շատ ազ-
նիւ՝ փառաւոր և ահաւոր է, և բոլոր մարմինը որպէս թէ զրա-

հով սպառազնած։ Պլուխը փոքրիկ է, և աչքերը խոշոր։ մարմինը մաքուր և փայլուն է, ու ամեն խաղերը պատաժ է բազմաթիւ սուր և փայլուն մազերով։

Իր բոլոր շարժմանքները արագութիւն ու կորիճութիւն կը ցուցընեն. և զգացին կարողութիւնը անանկ կարգէ դուրս է, որ մարդու զարմանքի մէջ կը թողար, և գիտցուած չէ ուրիշ կինդանի մը, որուն օյժը՝ մեծութեանը հետ բազգատելով՝ հաւասար դայ աս կենդանւցն ուժին։ Քանզի լուն իր երկայնութեանը գոնէ երկու հարիւր անգամին շափ հեռուն կրնայ ցատքել։ Առ մը կրնայ իր ետեւէն քաշել իր մարմինէն հարիւրապատիկ ծանր շղթայ մը։

Ա արգեա ժամագործ մը՝ որ քանի մը տարի առաջ Լոնտրա կը բնակէր, հասարակութեան ներկայացուց փոքրիկ փըզակբառյ կառք մը՝ չորս անիմներով, և մէջի ամեն հարկաւոր բաներովը։ Անտուկին վրայ ալ մարդ մը նստած իրեւ կառավար, և աս բոլորը միայն մէկ լու մը կարող եր քաշելու։ Ուրիշ կառք մըն ալ շինեց առջևէն վեց ձիով, մէկ կառավար մը անտուկին վրայ նստած՝ քովն ալ շուն մը, կառքին մէջ ալ չորս մարդ. ետեւի կողմը երկու սպասաւոր կանգնած, և ձիւոր մըն ալ առջևի ձիերուն մէկուն վրայ նստած, աս ամէնը մէկ լու մը գիւրութեամբ կը քաշէր։ Ասե պղնձէ շղթայ մըն ալ շինեց երկու մատնաշափ երկայն՝ որ ունէր երկու հարիւր օղակ, մէկ ծայրը կեռ մը, ու միւս ծայրը բանտիքով կղզանք մը, որոնց ամէնը լուն կը քաշէր կը տանէր։

Ա ուն իր ծանրութեանը ասանապատիկը կերակուր կ'ուտէ օրը։

— օօօ —

Ա Խ Ա Ռ Ե Ն Ե Ր Է Կ Ե Ն Ի Ի Խ Ե Լ Լ Ե Լ Ի Վ Ր Ե Ց

Առաւօտները անկողինեն ուշ ելլելուն վնասները, և ընդ հակառակն կանուխ ելլելուն թէ բնական և թէ բարցյական օգուտները շատ աղեկ կը նկարագրէ։ Պերմանացի մատենացրին մէկը սա խօսքերով։ Աջափէն աւելի անկողնի մէջ պառկիլն ու քնանալը ոչ միայն թուլութիւն կը բերէ մար-

դուս մարմնոյն և հոգւցին, հապա նաև շատ աեւակ հիւանդութեանց պատճառ կ'ըլլայ՝ որ ջղացաւութեան անունով ինչուան ՚ի մահ զմարդ կը տանջեն։ Եւ որովհետեւ աս աեւակ հիւանդութեանց պատճառը շատ անդամ անիմանալի կ'ըլլայ, և ուրիշ գեղեր օգուտ չեն ըներ, անոր համար անոնց բուն պատճառը շատ քնանալը կ'երևայ. վասն զի աս հիւանդութեանց պատճառը մարմնոյն տկարանալին է, որով հոգին կամ միոքն ալ կը թուլնայ. և մարդու բնչուան ՚ի մահ զանազան ցաւերու մէջ կ'իյնայ։ Ուստի մեծ փոյժ տարուերու է որ արդաք՝ քանի որ ողջտիկ են մասնաւոր զգուշութիւնով աղատ պահուին այսապիսի վտանգներու։ Եւ թէպէտեւ շատերուն անհաւասալի և թերեւս անկարելի ալ երեւայ աս ըսածս, բայց աս իրենց տարակցյուր բժշկութեան փորձերու գէմ չիրնար գօրել։ Ա ասն զի ուրիշ շատ հիւանդութիւններ ալ կան որ առաջուց ամենեին չեն խմացըներ իրենց մօտենալը։

“Վ ըրեգք բնչէն է որ մեր նախնիք չեին գանգատեր աս աեւակ հիւանդութիւններու համար մեղի պէս, և ասկէ քանի մը հարիւր տարի առաջ գրուած գրքերէն մէկուն մէջ չենք կարդար ջղացաւի վրայ բան մը։ Տարակցյու չկայ որ զեղիսութիւնն ալ, որ մեր ատենները աւելի շատցած է, աս կերպ հիւանդութիւններու պատճառ կինայ ըլլալ. բայց ես կարծեմ թէ անկէ աւելի զլաւաւոր պատճառ անկողինի մէջ երկար ատեն և անօգուտ աեղը պառկիլն է։ Աեր նախնիք առաւօտեան կին (ըստ Եւրոպացւոց) կ'ելլէին անկողիննեն, ուր ընդ հակառակը իրենց խորթացեալ զաւկըները բնչուան ութը ինը և ալ աւելի՛ անկողիններնեն չեն ելլեր. ասով հարկաւ իրենց ջիղերը կը թույնան, կը կորսրնցըննեն իրենց առաձգական ուժը, միաքն ալ իր ժրութիւնը, որով մարդս դիւրաւ կ'իյնայ մելամաղձոտութեան մէջ։

“Ե կ'յն անունով երեւելի բժիշկը կ'ըսէր թէ տկար կաղմուածք ունեցող կամ ընթերցաւեր և մասածող մարդու մը համար երկայն ատեն անկողնեցին մէջ պառկելէն աւելի վնասակար բան չկայ։ Ա ասն զի ան մէկ զիէն մէկալ զին դառնապնները, ան շարունակ յօրանցին ու ձկափիները, բացուիլ

ու գոցուիլները հարկաւ հիւմերը կ'ապականեն, անդամները կը թուլցնեն, և բոլոր մարմինը կը տկարացընեն՝ երբոր մէկը բաւական քնացած ու քունը առած ըլլայ:

“Ան արտաքին մաքուր օդը որ կը ծծենք, ու մեր մարմնոյն կը դպի անկողնէն ելած ատենիս, պաղ ջուրով լուացուելուն օգուտները ունի. անով հիւմերը աւելի շուտ շրջան կընեն և աւելի կը մաքրուին, մարմնոյն անդամներն ալ աւելի կը զօրանան և կը հաստատուին. ընդհակառակն չափէ դուրս տաքումենքի կը ցնդին հիւմերը. որ աս բանիս ապացոյց և ախորժակը, որով կանուխ ելլողը ինչուան անօթութիւն կը դդայ:

“Աս քնանալուն կամ թէ արթուն պառկելուն մէկ վնասն ալ աս է, ինչպէս կը հաստատէ Ռիզուի բժիշկը, որ մարդուս աչքին տեսողական ջիղերը կը տկարացընէ, որով մարդս սասափի կարճաանես կ'ըլլայ: Այս ալ երբոր գեռ պատանի էի, աչքերս երթարով տկարացան իսկ երբոր սկսոյ ամէն օր շատ կանուխ ելել առաւտները, տասը տասուերկու տարուան մէջ զօրացան ու սրեցան:

“Անսափիլ անունով երևելի Անգղիացի օրէնսդէտը շատ ծերերու ապրելուն կերպը քննելով տեսեր է որ ինչուան խոր ծերութեան համազներն ընդհանրապէս անոնք են, որ առաւտները կանուխ կ'ելլեն եղեր. աս իրական փաստերը ուրիշ ամէն իրաստերէ լու կը հաստատեն մեր խօսքերը:

“Երիշի անունով Անգղիացի բժիշկն ալ իր գրուածներուն մէկուն մէջ կը հաստատէ թէ թէալէտ առջի իրիկուրնէ կանուխ պառկիլը օգտակար բան է տկար մարդկանց, բայց անկողինի մէջ ալ չափէն աւելի երկայն ատեն մնալը շատ վնասակար է: Կ'ուզես նէ քանի մը օր իորդի համար սօվորականէն մէկ կամ երկու ժամ կանուխ ելլը, կը տեսնես որ ան օրերը նոր զօրութիւն մը նոր ուժ մը կ'առնես, որ ուրիշ բանով չէիր կրնար ստանալ: Անոնք որ սաստիկ տկար չեն՝ պէտք է որ առանց դանգաղներու մէկէն անկողինէն ելլեն, և թէպէտ առջի բերան ծանր կու գայ իրենց, որովհետեւ տկարը առողջէն աւելի քառնի կարօտ է, բայց անանիներուն երկրորդ իրիկուան քունը աւելի խորունի և անուշ կ'ըլլայ: Երկար ատեն ան-

կողինի մէջ մնայր ոչ միայն վեասակար ու թուլլընող է, հապա նաև ժամանակին անդին մէկ կոտրին կորուսոր. որ եթէ ան ատենը մարդու շարժմամբ անցընէր, առողջութիւնը շատ աւելի կը զօրանար:

"Ընոնք որ առջի իրիկուրնէ կանուխինէ անկողին կը մտնեն ու առաւօտուն կանուխ կ'ելլին, առողջ հարուստ և իմաստուն կըլլան կ'ըսէ Գրանքին: Ուարդկային կեանքին ամէն թըշտառութիւններուն և ինչուան կենացը կարծնալուն ալ պատճառը ծուլութիւնն ու անհոգութիւնն է, որ սաստիկ աշխատանքներէն աւելի մարդու կը փճացընէ:

"Ո՞եծամնծ մարդիկ ամէնքն ալ զիշերուան մէկ քանի ժամը միայն քնով կ'անցընէին, ու հարկաւորէն աւելի ոչ երբէք կը քնանային: ասանկով իրենց կենաց մէկ մասն ալ վաստրիցան: Ուարդս խիստ քիչ քունի կարստութիւն ունի, և աս պատճառաւ շատ քնացողները ապուշ կըլլան կ'ըսէր Լոր Փիլիսոփան:

"Գրոնթընէլ 'Կազզիացին' որ ինչուան հարիւր տարի ապրեցաւ, ամէն իրիկուն ժամը 9ին (ըստ Եւրոպացւոց) կը պառկէր, և առաւօտներն ալ 5ին կ'ելլէր, և ինչուան կերակուրի ատեն կ'աշխատէր, պյանքին ինչուան կէսօրութնէ 2 կամ 3 ժամ առաջ. իսկ վնցէն ետքը կը հանգչէր մինչև իրիկուն, կէս մը առանձին պտղանելով, կէս մըն ալ երեւելի մարդոց հետ տեսնուելով:

"Ո՞եծ բարիք կ'ընեն ծնողք իրենց որդւոցը, թէ որ զանոնք իրենց աղպյական հասակէն վարժեցըննեն առաւօտները կանուխ ելլելու. անով անոնց առողջութիւնը կը զօրանայ, աշխատասիրութիւնը կը քաղցրանայ, զուարթութիւննին կ'աւելնայ. մըտքերնին ալ ամէն տեսակ կրթութիւնը առնելու կը սրուի, շատ տեսակ օգտակար բաներու զիւրաւ տեղեւակ կ'ըլլան, և անով աշխարհիս մէջ կեանքերնին լաւ կերպով կ'անցընեն: Ուստի անփոյթ պէտք չէ ըլլալ զանոնք առաւօտները արթընցընելու, իրիկուններն ալ կանուխինէ քնացընելու:

"Ո՞իլոն Անդղեացի հոչակաւոր բանաստեղծը ձմեռն ամէն օր հասարակաց զանդակը չզարկած կ'ելլէ եղեր, իսկ ամառը

թռչուններուն հետ մէկանեղ կամ քիչ մը ետքը, ու կը սկսի եղեր երեւելի հեղինակաց գրբեր կարդալ կամ կարդացընել ինչուան որ կամ ուշադրութիւնը յոգնէր, և կամ միշողութիւնը լցուեր երեւելի նիւթերով . անկէ վերջը կը սկսէր ոգտակար աշխատութեանց հետ ըլլալ . որով հաստատուն պահեց միշտ իր առողջութիւնը և կազմուածքը :

“Ո՞եծն Փրեգերիկոս առաջ սաստիկ քնոսու է եղեր . բայց 1747ին երբոր Թագաւորեց, հրամմեց իր սենեկապետին որ ամեն առառու ժամը կին զինքը արթընցընէ . և որովհեաւ անովալ չէր կինար ելլել, պատուիրեց որ արթըննալուն պէս՝ երեսին վրայ թրջած լաթ մը կամ ուրիշ բան մը ձգեն, մինչև որ կամաց կամաց վարժուեցաւ կանուխ ելլելու :

“Ի՞անի՛ Վերմանացի փիլիտովան միշտ ժամը 5ին կելեր, և անկողմնը բցն հիւանդութեանց կանուանէր :

“Ուրբ Վրոց մէջ շատ տեղեր կանուխ ելլելուն օգուտները և ուշ ելլելուն վնասնները կը նկարագրեն . ինչպէս Ուղղուն Վակաց Վրբին մէջ կըսէ . “Ով ծոյլ մինչև ե՞րբ կը պառկիս . քանիւ ե՞րբ պիտի արթըննաս : Վիչ մը քնանաս, քիչ մը նիրհես, ու քիչ մը ձեռք ձեռքի վրայ դնես ննջելու համար . ան ատենը քու աղքատութիւնդ ճամբորդի պէս պիտի գայ, ու կարօտութիւնդ սպառազիննեալ մարդու պէս” :

“Ո՞եկ խօսքով մարդուս կենաց պատուական գրամագլուխը մի միայն իր անցուցած ժամանակն է . ան մարդը միայն շատ և երկայն ապրող կը սեպուի, որ իր ժամանակը ամեննին պարագ և անսպուղ չանցըներ . ըսել է թէ ով որ իր կենացը երրորդ մասը հազիւ քունի համար կը կորսընցընէ” :

ԼԻԴԻ ՔՅԻ ԱԽՈՒԹՆԵԿԱՆ ՄԱՆՈՒԿԱՐ

Լուսէր և Ասմինիէն տպուած գործի մը մէջ հետեւեալ սրաննելի և զրեթէ անհաւատալի պատմութիւնը կը գտնուի փոքրիկ մանկան մը վրայ, որուն տարաժամ ընական ձիլքերը աս տեսակ լսած բաներնուս բոլորը կը գերազանցէ :

Վրիստիանոս Հենրիկոս Հիսկէն ծնաւ Լուսէր քաղաքը
Փետրուար 6ին 1721ին։ Սմիկսյ գեռ մէկ տարեկան որ էր՝
Մովսէսի Հինգ Դիքերուն մէջ գլխաւոր դէպքերը կամ պատ-
մաւթիւնները միաք առած էր ու կը պատմէր, և շատ մը տուն-
քան իրերան սորված էր արարչագործութեան պատմութենէն։
Տասն չորս ամսու որ եղաւ։ Վատուածաշունչն բոլոր պատ-
մութիւնները զիտէր։ իսկ երեսուն ամսու ըլլալուն՝ տեղի ակ էր
հին ազգաց պատմութեան, աշխարհազդրութեան, անդ ամս-
զնութեան և աշխարհացոյցներու դործածութեան, և ուժ
հազարի շատր Լատիններէն բառ զիտէր։

Լման երեք տարեկան չեղած ծանօթացաւ Տանիմարքայի
պատմութեան ու Եւրոպայի թագաւորներուն ազգարանու-
թեանը։

Եւ մինչդեռ չորս տարեկան էր սորված էր աստուածա-
ռանական զիտութիւն հանդերձ Վատուածաշունչն եղած ա-
պացոյցներով, եկեղեցական պատմութիւն, երկու հարիւր մե-
ղեգի եղանակներովը հանդերձ, ութուն գլուխ Ապոլոն, այն
և Կոստակարանէն ամբողջ գլուխներ, Լատիններէն հին
մատեաններէն հազար հինգ հարիւր տուն բան և համառօս
խօսքեր ու առածներ, կոմինիս ըստ ած զբրին զբեթէ բոլորը՝
ուրիշ ստացեր էր Լատիններէնի վրայ իր ունեցած բոլոր զի-
տութիւնը, թաւարանութիւն, ու Եւրոպացւոց տէրութիւն-
ներուն և թագաւորներուն պատմութիւնը։

Իր ճամբորգութեան ժամանակը անցած տեղերէն որն որ
հարցուէր իրեն՝ խիզն աշխարհացոյցին վրայ կը ցուցընէր, և ա-
նոր վերաբերեալ հին և նոր պատմութիւններն ալ կրնար պատ-
մել։ Իր տարօրինակ և հիանալի յիշողութեանը մէջ կը գանձէր
ամէն ինչ որ կը լսէր։ իր վառվուն և արագաշարժ երեակա-
յութեամբը՝ լսած և տեսած ամէն բաններուն վրայ շուտով օ-
րինակ մը կամ խօսք մը կը գանէր Վատուածաշունչն աշխար-
հազրութենէ արտաքին և եկեղեցական պատմութենէ։ Առ-
մէնիսուէն կամ հին հեղինակներու մատեաններէն։

Տանիմարքայի ատեանը տասններկու անգամ ատենաբանու-
թիւն ըրաւ, և զանազան նիւթերու և մանաւանդ Տանիմար-

Քայի պատմութեան մէջ զինքը քննեցին հասարակութիւնը : Կը խօսէր Գևրումաներէն, Լատիներէն, Գաղղիարէն, և Ասորին Օլանտացւոց լեզուով : Զափազանց բարերարոյ էր և քաղաքավար, բայց շատ թոյլ և տկար կազմութիւն մը ունէր . հաստատուն կերակուր երրեք չեր տաեր, այլ ըստ մեծի մասին կնկան կամուլ կ'ապրէր :

Բայրո՛ Եւրոպայի մէջ Հռչակուած էր, կըսէ պատմէը, Լուսէքի ուսումնական մանուկ Տիտղոսով . և մատորական ձիրքերու զարմանալի օրինակներ ցուցընելէն ետև . մեռաւ յամի Տեան 1725 և Հյունիսի 27ին, չորս տարի՝ չորս ամիս՝ քըսան օր և քսանումէկ ժամ ապրելով :

ՀԱՆՈՑՈՒՅՆ ՑՎԵՑ ՄՀ

Կերականութեան գասատու մը անդամ մը կը ջանար օր աշակերտաց միաքը համազէ որ երկու բացասական մէկ ստորասակոն կ'ընէ : Գևղեցիկ և պարզ օր մը եղաւ ու տղաւքը վարժապետէն խնդրեցին որ ան օրը իրենց շնորհէ որ զրուտանքով անցընեն, որուն մէկէն “Ոչ, ոչ”, պատասխաննեց վարժապետը . և տղաքը աս պատասխանը լսելով իրենց ուսման որ կը դառնային, մէջիրնէն մէկը “Երկու բացասական մէկ ստորասական կ'ընէ վարժապետ, պառաց, և վասն որց մը խնդիրը ընդունեցիր” : Ա արժապետը տղին հանճարին հաւնելով հաւանութիւն ցըցուց իրենց խնդիրին :

ԴՓԻՒԵՐԻՒԹԵԱՆ ՑԵՂԹԵԼ

“**Յակոբ**”, ըստ վարժապետը, “քիչ ժամանակէն պիտի մէծնաս ու զործերու տէր ըլլամ, և ան առեն հարկ պիտի ըլլայ նամակներ զրել . ի՞նչպէս կրնաս ու զիզ զրել մինչև որ բառերը շնորհ կարել չառիսին”: “Ա արժապետա”, ըստ Հակոբը, “ան առեն ևս աշ զիւրին բառելով կը զրեմ” :

ԹԻԶԱՆ Է ԹԻ ԶՈՒ

ՕՐԱՅԼ մարդուն մէկը իր կեանքէն ձանձրացած, ԱՌԱ ի՞նչ
անտանելի նեղութիւն է որ մարդո կը քաշէ, կ'ըսէ բնքիրէն.
աշխատէ, աշխատէ ու վասարկած ստափր տուր որ կերակուր
գտնես. քանի՛ մէկ աս նեղութիւնը քաշեմ". այնչափ ծոց
էր որ հացը բերանը տանելու կը գանգաղէր կ'ըսէն: Ասի-
կայ օր մը կը կանչէ իր մէկ քանի բարեկամները, "Ազգար",
կ'ըսէ, "ալ ես աս աշխարհիս նեղութիւններուն չեմ կրնար գի-
մանալ. եկէք զիս սնտուկի մը մէջ զրեք, տարէք ողջ ողջ
թաղեցէք":

Դարեկամներէն մէկը կ'ըսէ թէ անշուշտ իւղչ մարդը քա-
նի մը օր անօմի կենալէն աշխարհէս ձանձրացեր է. կ'երթայ
քիչ մը կերակուր կը բերէ. "Եկուր աղքար կ'ըր կշտացիր"
կ'ըսէ: "Չէ չեմ ուզեր" կ'ըսէ ծոյը. "Ըսինք թէ հիմա կե-
րայ կշտացայ. անօմենամ նէ Երթալու նորէն ճարելու է, աշ-
խատելու է, ուտելու է, ի՞նչ հարկ կայ՝ տարէք տարէք զիս
թաղեցէք": Աը նային բարեկամներն որ ճար չկայ. թող աս
բանն ալ աշխարհիս վրայ լսուած ըլլայ ըսելով կ'առնեն զին-
քը սնտուկի մը մէջ կը դնեն ու խնտմընտարլով կը տանին:
Ճամբան պառաւ կին մը կը հանդիսի. "Ատ ի՞նչ է", կ'ըսէ,
"Ճիծաղնիդ ի՞նչ պիսի ըլլայ". անոնք ալ կը պատմեն բանը
պառաւին: "Արդիկ", կ'ըսէ պառաւը, "ըսէք աս ծոյին որ
իմ ընկերս աս շաբաթ մեռաւ. Երկու շտեմարան լեցուն պար-
սիմար մնաց. ան պարսիմատը իրեն կու տամ թող Երթայ-
հինդ տառը տարի ուտէ. այդչափ տարի անցնելէն ետև ողջ
մնայ նէ յուսամ թէ ուրիշ տեղէ մըն ալ իր բաղդր կը բացուի":

Դարեկամները կը մօտենան սնտուկին. "Ելիք վար իմիր կ'ը-
սէն. ահա սա տանտիկինը քեզի երկու շտեմարան պաքսիմատ
տուաւ, զնա կամաց կամաց կ'ըր մինչե որ հատնի, ետքը Ատ-
ուած ողորմած է. Ելիք": ՕՐԱՅԼ քիչ մը վեր կ'առնէ գլուխն
ու կ'ըսէ. "Անացէք հարցուցէք պառաւին թէ պաքսի-
մատը թրջած է թէ չըր":

ԱՐԵՆ ՕՐԻՆԱԿԻ ՄԻ ՀԵՑԵԼԻՐ

ԿԸՄ

ԷՌ ԵՒ ՃՈՐԻ

Խշոն հետ ջորին որ մընկնըացած,
Մէկը բուրդ շալիած մէկն ալ աղ բեռցած,
Շամիւան ջուրի մը քով որ մնանցան,
Հարկ եղաւ մէջն անդիդին անցան,
Դիմուածով ջորոյն բեռը թրծեցաւ,
Վզը հալեցաւ բեռն ալ թեթեցաւ:
Յամաքն որ ելաւ ջորին խնդումէն
Ա եր վեր կը ցառքէր թեթեռն թենէն,
Մէյմը վեր վարեց մէյմը վար վարեց,
Եւ իր ցնծումնեան դադանի սպատճառը
Ա երջապէս եկաւ ընկերին պատմեց :

Օ արմանքով ապշած էշն որ աս լսեց
Խնդումէն ձայնը ձգեց զռոնչեց.
Միարը դրաւ որ երբ ուրիշ անգամ
Վիճէ մըն ալ խորկեկ գետակի մը գան,
Գլխավ ու պոչով նամնկ մանեւ ջուրը
Ար ուղաժին շափ թրծէ իր բեռը:
Ը ատ չանցած լայնկեկ ջուրի մը հասան,
Խշն անմիջապէս յառաջեց վորան.
Խորունկէն գնալու խիստ շատ յոգնեցաւ,
Կռնակի բեռն ալ լաւ մը թրծեցաւ:
Խեղճն խնդումը իր փառը մընաց,
Դարձաւ ասգին ու աղօրը պօռաց.
Ա այ, վայ, բարեկամ ու ընկեր ջորի,
Վ ո Բ նչ ձուն եր որ ես դիմուս բերի.
Տերս ալ հետս չէ որ բնծի օգնէ,
Երթալիք անդս ալ գեռ շատ հեռի է:
Հաղիւ թէ խօսը բերնէն կորեցաւ,

Հաղին թէ սորը ջուրեն գուրս ելաւ,
Ինքն ալ բեռան տակն ինկաւ մառեցաւ :

Պորին երբ տեսաւ իշուն վիճակը
Խոնդալը բոնեց յաւելու անդը .
“Եւելքեդ է, ըստ, որ եւ կոչեր են
Օխ բուրգն ու աղը տարրեր բաներ են,
Շոք կը հայի ջուրի կը փոխուի,
Բակ ջուրը բուրգին մէջը կը պահուի :
Երդ հօս սպառէ մինչև աէրըդ գայ,
Կամ արե ծագէ բեռըդ թեթևնայ” :

ՎԵՐՊԵՑ ԳԱՏԱՑԱՆ

Բանաստեղծ մը իր գրած ուսանաւորը իր մէկ բարեկամին գիմաց երկայն բարակ կարդալէն ետքը՝ դարձաւ հարցոց թէ արդեօք որ կտորները աւելի աղէկ երեցան իրեն . — “Զերդացածներդ”, ըստ, ու ժազուց զնաց :

ԿԵՍ ԳԻՑՈՒՆՔ ԵՐՀԱՄԱՐՀՈՅ ԿՐԼԼՈՅ

Արդուն մէկը՝ որ ձի մի գնել կ'ուզէ եղեր, իր բարեկամներէն մէկուն կը հարցընէ թէ ձիուն տարիքը ինչէ՞ն կիմացուի : “Ակաաներէն”, կըսէ բարեկամը : Կ'Նրիմայ առ մարդը ձի ծախողին, ձի մը հանէ կ'ըսէ . անիկայ ալ գեղեցիկ մարուկ մը կը բերէ գիմացը : Ը աւտով մը ասիկայ ձիուն բերանը կը բանայ, ու լաւ մը նայելն ետքը՝ արհամարհութեամբ ետ կը հրէ ձին, ու կ'ըսէ տիրովը . “Վս ձիդ քեզի ըլլայ . երեսուն ու երկու տարեկան է” : Զիսւն ակաաները համբեր է եղել :

Ա Խ Ե Կ

Ա Խ Վ Ճ Ե Կ

Ո՛վ վրասկ վրասկ,

Մի այդպէս փութով

Ընթանար ՚ի ծով .

Կաց ՚ի քոյդ յատակ :

Ի բանսո ու ՚ի կապանս

Ընդ նոսին ձըդիս ,

Եւ կամ զեղանիս

Յօսարին վընաս :

Ա Հ Դ աղիք վըժիս

Օ երկիք ռռոգին ,

Վեղ ահարկու չեն

Ա էմք և խորափիս :

Ո՛վ վրասկ վրասկ ,

Մի այդպէս փութով

Ընթանար ՚ի ծով .

Կաց ՚ի քոյդ յատակ :

Ա Հ Դ քոյին վիճակ

Մօս յաղըներակունս

Յունին ամենեցուն

Վաղըր է ւ ախորժակ :

Ա ռ քեղ Են իմ բանք

Որ նըմանագցն

Օ առուին կարկալուն

Տերես զըրինակ .

Ո՛վ վրասկ վրասկ ,

Մի այդպէս փութով

Ընթանար ՚ի ծով ,

Կաց ՚ի քոյդ յատակ :

Եւ թէ տարագէմ

Ա ազիցես յանկարծ

Վան զո՞չ քոյին հարց ,

Եւ առ քեղ ասեմ .

Թէ գետը ու զիաջուր

Օ քեղ ՚ի ծոց առնուն ,

Կապտն և զանուն

Եւ փայլդ երկնատուր :

Ո՛վ ժիր պատանեակ ,

Մի այդպէս փութով

Ընթանար ՚ի ծով .

Կաց ՚ի քոյդ յատակ :


Է Լ Ն Կ Ո Ւ Թ Ւ Ւ

Ուր մանկութեան որերը մեր Ասեղծողը յիշելու վրայ Եղիսա-
կառու մը այսպիս կը խօսի . «Ա անկութիւնը արգելք չէ . Բ բիստոս
չնորհքը ընդունելու : Ըստամի սիրելի աշակերտ՝ աշակերտ-
ներուն ամենէն պղտին էր : Արդարեւ Բ բիստոնէութիւնը իր

գեղեցկութիւնը երբէք մէկուն վրան չցուցըներ, միայն թէ իր մասնկութենէն իր լատեզնողը յիշաղին և ամենօր հնեւալ Հայուսի աշակերտաց թուշն մէջ կանուխ մտնողին վրայ : Ան ատեն կրանքը կ'ըլլայ ոսկիի վրայ գամուած անդամանդ մը : Կերպացն աղնուութիւն մըն է բոլոր աշխարհ արհամարհել . Պրիստոսի սիրոյն համար՝ զգայի վայելութեանց ճաշակը և փափաքը արթընցած ատեն, քան թէ չարութեան օրերը հասած ատեն, որ երբ ոչ ախտօժակ կայ և ոչ ալ վայելութիւն երկրաւոր ըստներուն մէջ” :

“Ան որ իր ճամփարդութիւնը արեք մարդ մանելուն մնատ կը սկսի, ծագած ատեն ճամփարդութեան ելլողին նման չկրնար լորնցընել : Վանկութիւնը՝ նման առաւուական՝ յարմար ժամանակ է ամէն գործառնութեանց, որոնք ջանք և ժամանակ կը պահանջին : Վանկութեան ատեն մարմնոյն և հոգւոյն բոլոր զօրութիւններն առցիք և կենդանի են, որպէս թէ խորունկ և անուշ քունէ նոր արթընցածի պէս : Ան ատեն է բարեպատեչ ժամը, առաւոտեան անուշիկ ժամը . երբ օրը գեռ առջնիս է : Պիշերը կու գայ, որ ան ատենը մէկը չկրնար գործել : Կերպի ձեղին երիտասարդները, կ'ըսէ Հովհաննէս, ինչու որ գուք ուժով էք, և Աստուծոյ խօսքը ձեր մէջը կը բնակի, ու չարին յազմթեցիր :”

“Ուրեմն ուրախացիր ովք պատանեկակ, ուրախացիր քայ հասակիդ վրայ . ոչ թէ անառակութիւն և չարութիւն և շուպը լութիւն ընելու կարող ըլլալուդ համար, ինչպէս հեթանոսները՝ որոնք Աստուծած չեն ճանչնար, հապա անոր համար ուրախացիր՝ որ կարող ես նմանիլ, եթէ կամք ընես, ան մասացահասակ Հովհաննէսին՝ քու սիրելի Փրկչիդ և Ա արգապետիդ սիրական աշակերտին . ինչու որ քու Փրկիւդ անանիները կ'ուղէ որ զինքը պաշտեն” :



ԱՆԳԱՄՆՔ ՀՐԾՈՅ ՄԻ ՏԵՇԵԼՈՒ

Սողոմոն պատանեկութեան ատենը գարնան մէջ որ մը իր հօրը պարտէզը նստեր արմաւենիի մը տակ՝ աչքը գետինը արնկած խորին մտածութեան մէջ ընկդմեր եր :

"Լավան՝ իր գաստիարակը քովզ մօտեցաւ հարցուց, թէ Անչու նստեր կը մօմատաս" : Պատանին զլուխոր վերուց և պատասխանեց, "Լավան՝ շատ կը ցանկամ հրաշք մը տեսնելու" : "Այդպէս բաղձանք մը եռ ալ ունեի մանկութեանս ատենը" : "Քու ադ բաղձանքդ կատարեցաւ" , հարցուց Արքայորդին արտորալով :

Պատասխան տուաւ . "Լավան . "Ո՞էկ մարդ մը՝ որուն անունն էր Ա.Ա. Աստուծոյ , ինծի մօտեցաւ և իր ձեռքն ալ նուոի մէկ հատիկ կուտ մը ուներ . Վ՞զէկ նայէ" , ըսաւ ինծի , տեսաւ կուտը ինչ պիտի ըլլայ" :

Աս խօսքին վրայ մատովը ծակ մը բացաւ , կուտը մէջը դրաւու վրան հոգով ծածկեց : Ձեռքը ետքաշելն ու հողին ճղքուելը մէկ եղաւ , և աշա երկու մանր տերեւներ գուրս ցցուեցան : Եւ գեռ անոնց տերեւ ըլլալը աղեկ մը չնշմարած՝ իրարմէ բաժնուեցան , և մէջ տեղէն կըսր բարունակ մը ելաւ կեցեով պատած . և ան բարունակը ամէն վայրկեան բարձրացաւ և հասորցաւ :

Ասոր վըսյ Աստուծոյ մարդը ինծի ըսաւ , "Կայէ" . և երբ նայեցայ Եօմը հաս ոստ ելան ան բարունակէն , նման սեղանին վրայի աշտանակին Եօմը աստղերուն : Աքանչացայ ես . բայց Աստուծոյ մարդը քովս եկաւ , և ինծի պատուիրեց որ լուռ կենամ ու դիտեմ : "Կայէ" , ըսաւ , նոր սաեղծուածներ պիտի Երեան ելլեն հիմա՞ :

Աս խօսքին վրայ գնաց մօտի առուեն ափովը ջուր բերաւ և աննորացոյ ծառը ջրեց : Ո՞էյ մըն ալ նայիս որ բոլոր սատերը կանանչ տերեւներով լցցան , անանկ որ մէկ զովարար հովանի մը եղաւ վրաս հանդերձ անուշահօտ բուրմաւնքներով : "Ո՞ւրիէ է աս անուշահօտութիւնը և զովարար շուքը" , կանչեցի : "Չե՞ս անաներ" , պատասխանեց Աստուծոյ մարդը , "ան կարմիր ծաղիկները որ կանանչ տերեւներուն տակէն կը բացուին խիստ առ խիստ" :

Ես ալ պատասխան տալու վրայ որ էի , մէյ մըն ալ հերինի հօմ մը տերեւները թօմքվեց ու ծաղիկները մէր բոլորտիրը ցանեց , ինչպէս աշնան սաստիկ համբը ըսրցած տերեւները ծառեն

վար կը թափեն ու կը ցրումն : ՞Օաղիկները թափածին պէս մէյքն ալ կարմիր նուռերը գեղեցիկ դշներովնին մեզ զուարձացուցին : Ահարոնին գաւազմակին վրայ բռւսած ընկցդներուն նման կախուած : Ան ատեն Աստուծոյ մարդը զիս մէկ խորունկ զարմանքի մը մէջ ձգեց :

Աս աեղ՝ Ա,ամժան իր Խօսքը կարեց . իսկ Ասղամն անօթիապէս Հարցուց թէ Ան Աստուծոյ մարդուն անունն ինչ է . դեռ կենդամն է . ուր կը բնակի՞ : ԱՌաւիթի որդի , Երազ մըն Էր միայն որ ես քեզի պատմեցի , պատասխանեց Ա,ամժան :

Իսկ Ասղամն աս Խօսքը լսածին պէս սիրութ թունաւ ելաւ . և ըստաւ . Անչափս կրցար ասանկ կարել զիս : Աչեանէին արզան , ես քեզ չխարեցի , կրկնեց Ա,ամժան : ԱՌաւ Հօրդ պարտէղին մէջ քեզի բոլոր պատմածներս կրնաս տեսնել : Բոլոր նռնենիներուն ալ նցյն դիպուածը ըստ պատահիր . նմանապէս ուրիշ ծառերուն ալ :

“Այսո՞ , ըստաւ Ասղամնն . Կրայց անանկ կամաց , և այնքան Երկար ատենի մէջ , որ մենք չենք խմանալ” :

Պատասխան առւաւ . Ա,ամժան . Ալրեմն Աստուծոյ գործքերուն մէկը կրնայ պղսիկ բան մը աւպուիլ կամաց և անզգալի կերպով ըլլալուն համար : Բնութիւնը քեզի վարժապետ ըրէ , և անոր գործազրութիւնները սորվելու հետամուռ եղիր . ան ատեն դիւրաւ կը հաւատաս Տերոջ գործքերուն մէջ եղած հրաշք ներուն բարձրագցն զօրութեանը , և պիտի չբաղձաս մարդու ձեռքով գործուած հրաշք մը տեսնելու” :

Փ Ա Ր Ա Ն Ա Կ


Ճամանակը Աստուծոյ մէկ ամենընափառուական պարզեն է . բայց սակայն մարդոց մէծ մասը անոր յարդը չեն ճանչնար , և շատ բաներ անկէ աւելի յարդի կը բանեն : Ծառ մարդիկ որ ուրիշ բաներու մէջ խնայու և պահպան են , ասոր մէջ շապակ և վասնող կը ըլլան . կուզեն որ օրերը ամիսներն ու տարիները շուտ շուտ անցնին երթան . զանազան կեր-

ովեր կը հնարեն որ ժամանակը անզգալի եղանակու մը սահի անցի ի իրենց վրայէն :

Ըստ քիչ տղաք կան որ մէկ օրուան, մէկ շաբթուան, կամ մէկ տարուան արժողութիւնը ըստ բաւականին գիտնան : Եթէ գիտնային, իրենց այնչափ ժամանակը ծուլութեան կամ անառակութեան մէջ պիտի չանցընեին : Դպրատան մէջ մաքերնին գրքերնուն պիտի տային . իրենց դասերը տորփելու այնքան եռանգով պիտի պարագէնն, որքան որ իրենց խաղերուն կը պարագէն :

Ը խոսելով մէկ օրը մէկ օր մըն է, և մէկ տարին մէկ տարի մըն է . և նոյն բանն է թէ որ մենք տղայութեան կամ մանկութեան ատենենիս օր մը կամ տարի մը կորսընցընենք, ինչպէս օր մարդիկ կամ կնիկներ ըլլալնէս ետե : Այսայն հասակը ոչ զժ և ոչ ժրութիւն կու տայ մարմինին կամ մաքին : Ուշ որ տղայ մը հանգարատիկ նստի, մինչեւ որ իրեք՝ վեց՝ տասը՝ կամ քսան տարեկան ըլլայ, ան ատեն աւելի շուտ չկրնար սորզիլ քալել՝ քան որչափ տարու մը կամ տասնուշինդ ամսու եղած ատենը : Վասնկ ալ թէ որ մեր մանկութեան ատենը չսորզինք դորենին ու դիրքը ըստ արժանայն գործածելը, երբոր մեծնանք չտիրահաս մարդիկ ըլլանք, աս բաներուն մէջ աղոցմէ աղէկ պիտի չգտնենք մէկի դմեդ :

Վա մտածութիւնները կրնան ցուցընել թէ ինտոր որ մեծերուն ժամանակը արժան չէ պարապ տեղը անցնիլ, անանկ ալ տղոցը . և թէ կրթութեան արժէքը գիտելով տղուն ժամանակը ամէն բանէ աւելի յարդի եւպաւելու է, ինչու որ պնատենն է իր բան սորզիլու ամենայարմար վիճակը :



Ֆ Ա Լ Լ Ի Պ Ի Ւ Ն

Օւոլութիւնը մեծ մեղք է . աղաք՝ չըլլայ որ ծոյլ բլլաք : Ըստ աղաք դեռ կը քնանան՝ երբ թուլունները կ'արթըննան ու կ'երգեն, մեղանները ժրութեամբ կ'աշխատին, և արեգա-

կը արևելքէն կ'երեւայ պայծառութեամի : Երբ ձեր հոյրը ձեզի ստակ մը տայ , անիկայ կրակը կը նետէք , չե . քանդի ստակը պահելու արժան բան է : Բայց ժամանակը ստակ է . այս , ստակէն ալ աւելի :

Մի վատներ , մի սպաններ ժամանակդ : Երբօր մաշուան անկողնոյդ վրայ պառկիս , շատ պիտի ցաւիս վատնած ժամանակիդ համար : Դժոխքին մէջ շատ հոգիներ կան հիմա . և ի՞նչ չեն տար ձեր ժամանակին մէկ պատուական ժամնւն , մէոր իրենց ձեռքն անցնի : Տասը հաղար աշխարհ կու տան , սակայն ատենն անցած է : Իրենց ժամանակը վատնեցին . և ալ չեն կրնար գալ ու նորէն ձեռք ձգել ան ժամանակները : Երանի թէ իմաստուն ըլլացին :

“Այսեցէք տղաք , ու ինքընքնիդ միմարութեան մի՛ տաք . ժամանակնիդ աղէկ գործածնեցէք . առաւօտուն կանուխ եթիք , ձեռքերնիդ ու երեսնիդ լուացէք , աղօթքնիդ ըրէք , և կարգացէք Աստուածաշունչնիդ համ ուրիշ կրօնական գիրք մը . ու ան ատեն բոլոր օրը աղէկ ու օգտակար կերպով պիտի անցլնէք :

Ս Յ Խ Ե Ց Ա Ս Ի Ք Ո Ւ Ի Ւ Խ Ի Ւ Ն

Ճշմարիտ է ան իսուպը՝ թէ մարդս աշխատութեան մէջ ըլլալու է , ապա թէ ոչ թշուառ կ'ըլլայ : Աշխատութիւնը քուն և ախորժակ , առողջութիւն և վյեկըտթիւն կ'ընծայէ մարդուս : “Այն խակ ան նեղութիւնները , որ կը պարտաւորեն զմեզ աշխատելու , օրհնութիւն են մեզի : Աստուած փուշ և ատասակ բուացոց երկրի վրայ՝ որ մնեք աշխատելով մաքրենք զնալնը , ու հետեապէս երջանիկ ըլլանք : Երկրին անպրտ դութիւնը , որ աշխատութեամի կրնանք յաղթել , մեղ աւելի երջանիկ կ'ընէ , քան եթէ ինքիրմէ պաղարեր ըլլար :

Աշխատութիւնը թէպէտ մարմինը ու միուր կը յոպնեցընէ , սակայն միանգամացն զանոնք կը մշակէ և լաւագոյն վիճակի մը կը յառաջացընէ : Աշխատութիւնը իր ընծայած բերկութիւ-

նովը հազարապատիկ կը վարձատրի : Վշխառութեան տուած վայելութիւնները յասուէ վայելութիւններ են , և հարսառ-թիւնը չկրնար ծախու առնել զանոնք :

ՀԱՅԻ ԵՒ ՈՐԴԻ

ԿԱՐ

ԱՅԽԵՑԱՍԻՐԱԿԻ ԲԱՆՆԵ ԱՐԴԻԿԵՆՔ

Անցեալ դարուն վերջերը Պոսդոն քաղաքին մէջ պատ-կերհան մը կար՝ որ կը կոչուէր Դորլէյ : Աս մարդը իր գոր-ծին մէջ լաւ յաջողութիւն չգտնելով միաք ըրաւ որ ելլէ Անդզիս երթայ , որ հօն իր ապրուսոր ճարելու կարողանայ : Ասիկայ փարբիկ տղեկ մըն ալ ունէր՝ որ հետը առաւ , որ կ'ըսուէր Յով-հաննէս Ամենկեդոն Պորլէյ :

Յօվհաննէս շատ ուսումնասէր տղայ մընէր , ու հասարակ ըն-թերցման մէջ անանկ շուտով յառաջացաւ՝ որ իր հայրը ու-սումնարան իրկեց զինքը : Հան ինքզինքը բոգրութիւնն իր ուս-մանցը պարապելու տալով անանկ երեւելի եղաւ աշակերտներուն մէջ , որ իր վարժապետները կը գուշակէին թէ շատ երեւելի մարդ պիստի ըլլայ :

Ուսումնարանին ընթացքը կատարելէն եաւ՝ իրաւագիտութիւն սորվելու պարապեցաւ : Ու երրոր իր արհեստը գործածելու պաշտօնի մը մէջ մասւ՝ իր միտքը այնքան ճոխ տեղեկութիւն-ներու գանձարան եղած էր , և իր վաղեմի ժրութիւնովը այնպէս քաջ վարժուած էր , որ զրեթէ անմիջապէս իր անունը հոչակուեցաւ : Քանի մը խիստ երեւելի գործքեր իրեն յանձնուելուն՝ անանկ իմաստուն և ճարտար կարգադրութեամբ գլուխ հանեց զանոնք , որ բարը նրիտանացւոց աղջը զարմացուց :

Ուագաւորն ու իր խորհրդականները տեսնելով անոր այսչափ մեծ իմաստութեան և կարօդութեան տէր մարդ ըլլալը , հար-կաւոր սեպեցին կառավարութեան գործերու մէջ խօժել զին-քը : Ուստի աւագութեան աստիճաններէն մէկէն մէկար հա-

Նեցին զինքը, մինչև որ կարգեցաւ Լորտ Շատր Պատառք Վաստակոր
Անդղիս, որ ասիկայ Անդղիայի հպատակաց աւագութեան
Հաբնելու ամենէն բարձր աստիճանն է: Ա աժմուն տարիի
չափ առաջ ինքը Պոսդոն քաղաքին մէջ պղտի տղեկ մըն էր
Հայրն ալ աղքատ պատկերհան մը, որ հազիւ կրնար իր օ-
րական ապրուատը ճարիւ: Բայց Ծովհաննէս հիմա Անդ-
ղիայի աղնուականներուն դլուխն է, բնական ձիրքերով և ի-
մաստութեամբ՝ զիսութիւնով ու կարզութիւնով երևելի մար-
դոց կարգն անցած, և բոլոր քաղաքալարեալ աշխարհի առ-
ջև յարգութեամբ և պատուով մեծարու: Ասիկայ աշխատա-
սիրութեան պարզեած վարձքն է: Ուսումնասէր տղան խիստ
օգտակար ու պատուաւոր մարդ կ'ըլլայ:

Ամէ որ Ծովհաննէս իր մանկութեան օրերը ծուլութեամբ
վասնէր, չաւանականարար իր կատարելութեան տարիննէրը
աղքատութեան և խայտառակութեան մէջ պիտի անցընէր: Ասկայն ինքը գպրոցին մէջ իր ընթերցմունքին մուազրութեամբ
պարագեր էր, որ առնեն ուրիշ շատ աշակերտներ իրենց ա-
տենը պարագ անցուցեր էին ծուլութեամբ: ուսումնարանին մէջ
եռանդով իր ուսմանցը հետեւեր էր, մինչդեռ միւս պատանի-
ներէն շատերը ժամանակնին վատներ էին: Ինքը միշտ իրեն
համար ըլլալ մեպիր էր ան առածը: թէ Փառինչէ յարաջնուալ:
և ինչպէս առատ եղաւ իր վարձքը:

Ո՞վ փոքրիկ բարեկամնէր: որ կը կարգաք ասիկայ, գուք
հիմա ձեր ապառնի կեանքին հիմի կը ձգէք: Ասկէ ետեւ ինչ
մարդ ըլլալիդ ձեր հիմակուան շանկերէն կախում ունի մե-
ծապէս: ուստի գուք ամէն օր գպրոցին մէջ վրանիդ կը ցու-
ցընէր թէ արդեօք օգտակար և պատուաւո՞ր պիտի ըլլաք
կեանքերնուդ մէջ, եթէ ձեր կատարելութեան տարիննէրը
տղայական յիմարութիւններով չարաչար վատնած ժամանակ-
ներնուդ վրայ ողբալով պիտի անցընէք:

Ի Լ Ի Ռ Ո Յ Ե Կ Ե Ն Ե Բ Ե Ր

Օւլումիւնը բայն մըն է, ուր չարումիւնը իր հաւկիմ-
ները կ'ածէ :

Ամէն բանէ խելք սորվողը՝ ամենէն իմաստոն կ'ըսայ :
Ուրիշն վարքը մեր հայելին պիտի ըլլայ . անոր աղեկումիւ-
նէն մեր պակառութիւնը պիտի շակենը . գլշումիւնէն պիտի
դգուշանակ : Ո՞ր և իցէ պակառութիւն աւելի աղեկի կը աեռ-
նենք ուրիշի վրայ՝ քան թէ մեր վրայ :

Հատ բան կայ որ ինչուան չսորվիս՝ չես կրնար ընել . շատ
բան ալ կայ որ ինչուան չքննես՝ չես սորվիր :

Այսպէս վիլիստիպյին հարցուցին, թէ ո՞ր բանն է որ աշ-
խարհիս վրայ ամէն մարդ ունի . պատասխան տուաւ թէ
“Ո՞յսան է . վասն զի ասիկայ նաև անոնք ունին որ ամեննին
բան մը չունին” :

Լաւ է իմաստունէն յանդիմանութիւն լսել, քան թէ յի-
մարէն գովասանք :

Խրատելն ալ խրատուիլն ալ ճշմարիտ բարեկամութեան նը-
շան է . միայն թէ խրատող համարձակ պիտի ըլլայ, խրատուողն
ալ յօժարամիտ :

Պեղացին մէկը գետէն անցնիլ ուղելով կը սպասէր որ
բոլոր գետը անցնի երթայ ցամքի՝ որ կարենայ ինքը հանգիստ
անցնիլ . նցնպէս կընէ՝ ով որ մէկ գործ մը չսկսիր ինչուան
որ բոլոր գժուարութիւնները չվմբնան :

Ոկսիլը՝ գործքին կեսն է :
“Լայէ որ իմաստուն ըլլաս, բայց տգէտ երեւալ սորվիս, շատ
փորձանքներու մէջ կիյնաս՝ թէ որ իմաստուն երեւալ ուղես
ու իրօք տգէտ ըլլաս :

Իմաստունին մէկը կ'ըսէ եղեք թէ “Ի՞ոլոր աշխարհը մէծ ու
զուարձալի զիրք մըն է խելք ունեցալին համար . խէլ անխել-
քը կարդալ չգիտցող մարդու կը նմանի, զըրին աղուորու-
թիւնը ի՞նչ օգուտ ունի անոր” :

Ուկը ո՞րչափ ալ գիտուն կարծուի՝ տգէտ է, երբոր ուրիշ-
ները բոլորովին տգէտի աեղ կը գնէ :

Պարծիգ մէջ ժիր եղիր : Եղյլ մարդը սպառանցին բանուորն է . որուն հանդերձը գծուծ է , կերակուրը սով , և վարձը նախատինք :

Հարցուցին Ակէսիլաւոսին՝ Ապարտոյի թագաւորին թէ ի՞նչ բաններ ամենէն հարկաւոր կը սեպէ տղոց սորմեցնելու համար . “Ի՞ն բաննըր” , պատասխանեց Ակէսիլաւոս , “որ պարական պիտի ըլլայ գործածելու երբ որ շափահաս մարդ ըլլայ” :

Ակէսիլաւոսէն առաւել իմաստուն մէկն ալ նոյն իմաստը բառ . “Արթէ մանուկը իր ճամիւան սկսած ատենը , որ իր ծերութեան ատենն ալ անկէ չխոսորի” :

Բ Ե Ր Ա Յ Ե Լ Ե Ն

Այնափ խաղացիր որ ահա յոգներ թուլլեր ես , որդեակ : Ռողոր օրը ի՞նչ ըօիր , ինտոր անցուցիր : Աշխարհին երեսը ամեն արարածները իրենց պարագը պաշտօնը կատարեր են . ահա թռչունները ձայններնին քաշեր են . մեղունները բղդալէն գաղցեր են . արեւուն լցոյր փախչելու վրայ է ծառերուն ծայրէն ու աշտարակներուն գագալէն . ազաւնին իրեն բռնիկը քաշուեր է . ծառերուն տերեւնները իրենց տակի բցնները կը ծածկեն . ահա մութը կոխեց : “Դուն քու օրդ ի՞նչպէտ անցուցիր , որդեակ :

Որդ քովը երթաս նէ ի՞նչ պատասխան պիտի տաս : Վաւոտը ինչ խոսամունքներ որ ըրեր էիր իրեն՝ կատարեցիր թէ չէ : Ուրիշի պակառութեանը ներեցիր . մէկուն մէկալին ողորմեցա՞ր . ընկերներուդ հետ սիրով ու անուշութեամբ վարուեցա՞ր թէ չէ :

Ահա , կու գայ մէկ ուրիշ իրիկուն մըն ալ . առ երկայն օրդ ալ իրիկուն կըլլայ . ան ատենն ալ յոգնած կ'ըլլաս , բայց չէ թէ շատ խաղալէն : Ան ատենն ալ մարմինդ կը թուլնայ , աչուլներդ կը գոցուին , և դուն կ'ըսես թէ “Դնչու պյառէս ուշ կը մթննայ . ես քուն ունիմ , պառկիլ կ'ուզեմ” ; — Վասուած առյ որ ան օրն ալ առ օրուան պէս սիրոց համարձակ ըլլայ , ինիզդդ

մաքուր ըլլայ մեղքէ ու մեղադրութիւնէ : Խ՛նկ պատասխան պիտի տաս անցուցած օրուանդ համար, անցուցած կենացդ համար : Առատաձե՞ռն էիր արդեօք . սիրոտ գիմա՞ծ էր արդեօք . խիղճդ ճշմարիտ զղջմամբ մաքրուած էր արդեօք . բնութեան ճարտասան լեզուն հասկըցնէց քեզի իր գաղտնիքը, և քու սիրութ վկայե՞ց թէ որ բանն որ խոնարհ է՝ նոյն բանը նաև մեծ է :

Աս բաներս թէ որ մտածես, ո՞րդեակ, յոգնածութիւնդ կանցնի, և աս մտածութեան համը կ'առնես . ան առնենք կը տեսնես որ մութը կը կոխէ, բայց դուն չես վախնար, և աս օրուան պէտ հանգիստ քուն մը կը քնանաս քու մօրդ գիրկը :

Ե Բ Ֆ

Ս Յ Ա Ց Ա Ս է Բ Ի Բ Ռ Ո Ւ Ն Ո Ւ Կ

Խ՛նդիւս ան փոքրիկ գործունեայ մեղուն

Խր ժամանակը լաւ կը գործածէ,

Աւ բոլոր օրը մինչեւ իրիկուն

Դադինիէ ծաղիկ մեղոր կը ժողվէ :

Հատ իմաստութեամբ իրեն փեթակը

Ու ըլքիձները մամով կը շինէ :

Եւ աշխատութեամբ իր շինած տունը

Ենուշիկ մեղորով շուտ կը լեցընէ :

Ես ալ ուրեմնն մեղուին նըմանիմ .

Խմ գործերուս մէջ աշխատող ըլլամ .

Ճառդ չը յորդորէ իս չար սատանան

Ճաէ ատեն ունիմ, քիչ մը ծոյլ մընամ .

Գիրքերով, գործքով, կամ անմեղ խաղով

Առջի տարիներս անցընել ջանամ .

Արագէս զի վերջը չըլլամ ամօթով,

Երբ բոլոր կեանքիս մեծ հաշիւը տամ :

ԵՐԵՒ



Ահա ամառը հասաւ .

բոլոր բնութիւնը գեղեցկութիւնով
հագուեր է : Խոսքը բարձրացեր ծովուն
ալիքներուն նման զլուխոր կը շարժէ դաշ-
տերուն մէջ . ցորենի հասկը դեղներ
հունձքի մօտեցեր է : Ծառերը տերևախիտ կանանչագեղ զար-
գարուած են , և իրենց տերեններուն ու ճիւղերուն թանձր
ստուերին մէջ բցյներնին զրեր են հաղարաւոր փոքրիկ երգե-
ցիկներ , որոնք առաւօտեան լուսոյն ճեղքուելուն հետ միատեղ
օգը կը լեցընեն երաժշտութիւնով :

Ո՞ւ է՝ որ ծուլանոյ գանգաղութեամբ , և առաւօտեան ան-
պայծառափայլ զովողին ժամերը քունով անցընէ : Արթն-
ցիր , ելիր , զնա կանանչագեղ դաշտերը , և իրատ առ մեղուէն

ու թաշտներէն պարագ տեղը չանցընել առաւական ժամբը : Հաս չքշեր արեգական տապը պիտի ստիպէ զքեզ առաւերաւոր տեղ մը քաշուիլ , և պիտի առնես զիրքդ ու երթաս հովանաւոր ծասի մը տակ հանգչերու . հոն երդենն պիտի զիտես արջաներուն որաճալը մարգագետնին վրայ և կամ զավար առուի մը քով ժողվուելին՝ իրենց ծարաւն անցրնելու համար :

Վայլ տես տա չեռուանց ելած մուժ ամպը . — և ի՞նչ շուտ անձրել կիմնէ արևակէզ գետինը ոռողերու . ահա՛ բնութիւնը նոր կենդանութիւն մը տուա : Խնտո՞ր բարի է ան լակը՝ որ ՚Իր արել կը ծագեցընէ թէ՛ չարերուն և թէ բարիներուն վրայ , և անձրե կը իրկէ թէ՛ արդարներուն և թէ մեղաւոր ներուն վրայ” . և որ խոսամունք ըրաւ՝ թէ ՚Անրու ու հունձք , ցուրտ ու ապօւթիւն , ամառ ու ձմռու , և ցորեկ ու զիշեր պիտի չգաղաքարին” :

ՉԻՆՑՈՒՅԾ ՈՐԴԻՇԽԵՆ ՍԵՐԸ

Որդիական սէրը Չինաց աղջին մէջ ոչ միայն բնութեան բերմունք և պատշաճողութեան պարտք տեպուած է , հազար իրրե կրօնցի պարաւուրութիւն մը , հաստատուն պատուէր մը : Դս օրդիական սէրը Չինաց տէրութեան կառավարութեան ամենէն մեծ կապը կրնայ սեպուիլ , և իրենումին ու այսպահի երկայն տանը դիմանալուն պատճառ մը : Կրնանք ըսիլ թէ որ զիսկան սէրը Չինաց թագաւորութեան հոգին է , ինչպէս որ հայրենեաց սէրը հին ատենուան հասպակապետութեանց հոգին էր : Վազեցիկ սիրոյ զգացմանքը տարածուած բրաւոյ Չինաց երկրին մէջ , թագաւորոյ իր հպատակներուն վրայ իրու բուն իր օրդւորը վրայ կը նայի , և հպատակներն ալ թագաւորին իրրե իրենց հօրք վրայ , և թագաւորը կ'անու անեն չայր և Վայր թագաւորութեան :

Չինաց թագաւորները օրդիական սիրոյ պարուոց օրինակ տալու համար՝ իրենց հօրք ամուր չեն նատիր , ինչուան որ

Հօրերնուն մահուան սուզի ժամանակը շմբնցընեն, որ իրեք տարի կը քշէ, և նոյն միջոցին Առանտարիններուն խորհրդարանը կը կառավագարէ տէրութիւնը :

Խնքնակալը բողոք իր հպատակներուն օրինակ պիտի ըլլայ թէ կրօնական պաշտամանց մէջ, և թէ իր մօրը որդիական պարտութը մէջ . և աս իր մօրը որդիական պարտութ կամ մէծարանաց հանդէսը ամէն տարւոյն առջի օրը մասնաւոր հանդէսով մը կը կատարուի, որ համառօտ կերպով մը գնենք հս :

Տարւոյն առջի օրը առաւտօտուն արևը ծագելուն պէս բողոք Առանտարինները հանդէսի զգեստներ հագած կը ժողովուին թագաւորին պալատը և իրենց պատույն աստիճանովը դրսի սրբահի մը մէջ կը շարուին . ետքը թագաւորական իշխանապունք ալ բողոք հագուած կու գան նոյն տեղը . ան ատեն թագաւորը իր աթոռին վրայ նսաեցուցած՝ սենեակէն դուրս կը հանեն որ տանին իր մօրը սենեակը որպէս զի զինքը բարեւ . գաւիճը ժողովուած հանդիսականներն ալ մէկտեղ կ'երթան :

Երբոր կը հասնին թագուհին սենեակին դուրսի սրահը, թագաւորը աթոռէն վար կ'իջնայ, եւ քալելով կ'երթայ նոյն սրահը : Այն միջոցին Առանտարիններէն արարողապետը ներս կը մտնայ ու թագուհին առջնը ծունկ դրած թագաւորին կողմանէ աղաչանաց թուղթ մը կու տայ, որպէս զի յանձն առնէ գուրս երեխ ու իրեն պատիւները ընդունիլ :

Են ատեն թագուհին հանդէսով դուրս կ'ելլէ . մէկէն նոյն արարողութեանց պաշտօնատերը կ'երթայ թագաւորին առջնը՝ ծնկան վրայ գալով կ'աղաջէ որ երթայ իր մօրը որդիական պատիւը տայ . անկէց ետեւ թագաւորը կը ներկայանայ իր մօրը շիտակ կեցած ու ձեռուըները կախ վար թողուցած . բողոք Առանտարիններն ու հանդիսականներն ալ թագաւորին պէս կ'ընեն . ան ատեն երդիչներն ալ կը սկսին քաղցր ու որտաշարժ երգէ :

Առէյ մ'ալ Առանտարիններէն մէկը կը կանչէ «Ճանիան Հրայ եթէ» . և խելոյն թագաւորը Առանտարիններն ու իշխանները ծնկան վրայ կու գան . վայրիկեանէ մը վերը նորին կը կանչէ Խնչուան հեղուն խոնչնեցէն . և ամէնքը զիմացնին նայելով կը

ծոին . եաքը նորէն կը կանչէ Եցք+ . և ամէնքը ոտք կ'ելլին .
այսպէս իրէք անգամ ծունկ կը ծննն կը ծոին ու կ'ելլին :

Էս արարութութիւններէն եաքը նցյն առջի Վանտարինը կ'եր-
թայ թագաւորին կողմանէ թագուհին ազերադիր մը կու տայ
աղաւելով որ իր սենեակը զառնայ . ան ատեն նուագաբաննե-
րով կ'երէ կ'երթայ թագուհին , և հանդէսը կը լըլննայ : Աս-
կէց զատ պարտական է թագաւորը ամէն հինգ օրը մէյմը իր
մօրը այցելութեան երթալ :

Է Ո Ւ Ւ Ֆ

Ափրիկէի հարաւային կողմէրը՝ ուր կը բնակին (Օթեն-
թացինները , առիւծը շատ հասարակ է , և տեղացիք շատ նե-
ղութիւն և վեստ կը քաշեն անոնց երեսէն :

Խրիկոն մը (Օթենթացի մը կը տեսնէ որ առիւծը ետեւէն
ինկեր է զինքը որսալու : Վարդուն սիրութ թէպէտև ահով
ու զողով կը լցուի , սակայն ինքզինքին գալով հնարք մը կը
զանէ ազատուելու : Աը վազէ բլուրի մը գահավէժ ծայրը կ'ելլէ և
հնն ցած տեղ մը կը պահուըտի , և դլխարդն ու հանդերձը գաւա-
զանի մը կ'անցընէ և զլիսէն վեր կը բռնէ , ու ասդին անզին
կը շարժէ գաւազանը որպէս զի խարէ առիւծը :

Վորիւծը որ կատաղաբար կու գար , տեսնելով գլխարկին
և հանդերձին շարժմաւնքը ու մարդը կարծելով՝ արագու-
թեամբ և թափով կը ցատքէ գաւազանին վրայ , և զլիսիվայր
կը կործանի ու չարաւար կը վիրաւորուի : Ասանկով (Օթեն-
թացինն կեանքն ալ կ'ազատի :

Ուրիշ (Օթենթացի մը որ քանի մը կովեր աւազանը կը
տանի եղեր ջուր խացընելու , տեսնը է որ առիւծ մը պառկեր
է գաշտին մէջ : Վարդը կը կարծէ թէ աւելի կոմերուն վրայ
ովհանի յարձակի . բայց կարծիքը սխալ կ'ելլէ , ինչու որ առիւ-
ծը կովերը կը թագու ու մարդուն վրայ կը սկսի գալ :

(Օթենթացին մէծ ջանքով հազիւ կրցեր է մօտը գտնուած
ծառին վրայ ելել . առիւծը կու գայ , և քանի մը անգամ

ծառն ՚ի վեր ցաւորելէն եսքը կը տեսնէ որ չկրնար ձեռք ձրգել որսը, ծառին տակը քսան և շորս ժամ՝ զգուշութեամբ կը սպասէ: Ա երջապէօ ծարուելով կ'երթայ որ ջուր խմէ, և երբ աղէկ մը կը հեռանայ որ ալ չկրնար ծառը տեսնել, վար կ'իջնայ մարտը ծառէն և կը փախչի կ'աղատի: Խակ առիւծը ջուրը խմնէն եարը նորէն ծառին տակը կը դառնայ. և երբ կը տեսնէ որ որսը փախիր է, կը սկսի հետքին հետերի, ու շդմնելով յուսահատ եւս կը դառնայ:

Առիւծը կ'երենայ թէ անցած բաները միտքը կը պահէ, և տեսածները եսքը կը միշէ կը ճանչնայ:

Առենոք Պատոնին մէկը առիւծ մը կը պահէ եղեր: Օր մը քանի մը նաւասատիներ աս կենդանին տեսնելու կ'երթան: Առիւծը ան տանն առջին քիչ մը միս ուներ ուսուելու, վասն որյ շատ խոժուեցաւ ու կատշեցաւ երբ աս մարդիկը զինքը անհանգիստ կ'ընէին:

Առ նաւասատիներէն մէկը առիւծին մօտ երթալով բառ: Եւ, երան, խեղճ՝ Եւ, երան, զիս չե՞ս ճանչնար”: Առիւծը աս ձայնը լսելուն պէս մէկէն կերակուրը ձգեց, ուրախութեաննը շաններով սկսաւ նաւասատին քովն երթալ. նաւավարն ալ սկսաւ շցել կենդանւցն զլուիր. առիւծն ալ կատուի պէս կը բռնէր գլուխը անոր ձեռքին տակը՝ որ շցէ ու սիրէ զինքը:

Ենկերներն աս բանն որ տեսան՝ շատ զարմացան մինչև որ պատճառն իմացան, թէ քանի մը տարի առաջ աս կենդանին աս նաւասատին հետ մէկ նաւ են եղեր, ու աս մարդը կը կերակը եղեր զանիկայ. անոր համար իր բարերարին ձայնը առնելուն սկսեր եր այնպէս ուրախանալ:

Արիշ պատճութիւն մըն ալ ընեմ” առիւծին երախտագիտութիւնը ցուցընելու համար:

Երկու հազար տարիին չափ առաջ Հռովմայեցի իշխան մը իր կերիին հետ այնպէս շարաւար կը վարուեր՝ որ ալ համբերել շիլնալով ձգեց փախաւ տէրոջը տունէն. և որպէս զի զինքը գտնելու կարող չըլլան՝ զնաց անտառը ու հօն մնիզինկը պահէց քարայրի մը մէջ: Արդեօք որբան վախցաւ խեղճ զերին՝ երբոր տեսաւ թէ ան քարայրը առիւծի որջ մըն է ե-

դեր, ու անդիէն առջին սուհայի առիւծ մը կու գար զէպ 'ի իրեն։ Տարակցոյ շիայ որ խեղճ մարդուն լիդին պատեցաւ վախէն։ ու կարծեց թէ պատառ պատառ բըսալով առիւծին ճանկին առկ մեռնի պիտի։ Ոակայն ընդհակառակին առիւծը կամաց կամաց մարդուն մօտեցաւ, ու հառաջանքով ոաքը մերցուց զէրիին դէմը բռնեց. զէրին ալ քննեց տեսաւ որ ոաքը փուշ մըն է մանր, զգուշութեամիւ բռնեց դուրս քաշեց։ Առիւծը դառն ցաւէն տղատելուն համար՝ սկսաւ իր բարերարին մօտն երթալ, ու ոտքն իյնալով քծնիլ շան մը պէս։

Աս զէրին առեն մը փախստական ապրելէն եաքը բռնուեցաւ. և վճիռ եղաւ. որ դադանի առիւծ ձգեն ու սովաննենն ինչպէս որ սովորութիւն էր հին առենները մահապարտները աս կերպով մեռցընել։

Ծաս այնմ աս խեղճ զէրին հրապարակ անզ մը հանեցին, ու նոր բռնուած առիւծ մը բներին որ վրան յարձակի։

Տաղըր 'ի զննին կեցողները կը կարծէին թէ ան կատաղի առիւծը խեղճ զէրին մէկէն կտոր կտոր պիտի ընէ. և որքան զարմացան երբ մէջ մըն ալ տեսան որ առիւծը գլուխոր ծըռած՝ կամաց զէրիին քով դնաց, ու փոխանակ պառկտելու՝ շան պէս սկսաւ քծնիլ զէրիին ոաքին քով։ Աս ան առիւծն է եղեր, որուն ոտքէն փուշը հաներ էր զէրին առենօք. ուստի կենդանին ալ հիմա իր բարերարին վնաս մը չէր տար։

Կայսրը որ հօն 'ի զննին կեցեր էր՝ խիստ զարմացաւ, ու զէրիին աղատառութիւն շնորհեց, ու առիւծն ալ պարզեց անոր։ Զէրին ալ առիւծը ռոռովնյի մէջ պոբացընելով և ժողովաւրդին ցուցընելով՝ շատ ստակ շահեցաւ։

Ֆ Ն Ա Ղ Ա ՚ Ի Գ Ե Բ Ռ Ե Ն Ի Ա

Գերմանիա սաստիկ սովի մը ժամանակ աղքատիկ ընտանիք մը սովամահ կորսուելու տառապանաց մէջ բնկան։ Ամէն միջոցէ և օգնութիւնէ անցոյս, էրիկը կնկանը կ'առա-

Հարկէ որ իրենց շորս զաւկըներուն մէկը ծախսն, որպէս զի կարող ըլլան թէ իրենց և թէ մնացած զաւակացը քիչ մը հաց ճարելու, և աս ցաւալի առաջարկութեանը ակամայ զիշաւ դժուարիւս մայրը արտասուալից աչօք :

Իսկ գժուարութիւնը հոս էր թէ մըր ընտրեն ու ծախսն . որիէ զրկուին : “Աախ մեծէն սկսան խորհիլ . բայց ոչ հայրը և ոչ մայրը կրնային բաժնուիլ անկէ . սիրուն զաւակը իրենց անդրանիկ որդին էր . անկէ չէին կրնար բաժնուիլ : Արկրորդ զաւակը խորհուրդի առին, սակայն տառապեալ մայրը սկսաւ դէմ կինալ անոր ալ, քանզի տղան ճիշտ իր հօրը նմանութիւնը ունէր . վասնորց չէր կրնար անկէց ալ բաժնուիլ : Կարգն եկաւ երրորդ զաւակին, որ գեղեցկատեսիլ աղջիկ մըն էր . բայց հոս ալ խանդակաթ հայրը դէմ կեցաւ, քանզի աղջիկը շատ մերձ նմանութիւն ունէր մօրը . վասնորց չէր կրնար անկէ զրկուիլ : Ո՞նաց ամենէն փոքրը . երբ սկսան խորհիլ իրենց փոքրիկ զաւակին վրայ, հայրն ու մայրը միաբերան ըսին . “Չէ . չենք կրնար բաժնուիլ անկէ, անիկայ մեր Շննիամինն է, մեր ծերութեան քաջցրիկ և սիրուն զաւակը . չէ չենք կրոնար զրկուիլ անկէ . ալ աղջէկ է որ ամենքս մէկտեղ կործնչինք սովամահ, քան թէ մեր անուշիկ զաւկըներուն մէկէն զուրկ մնանք” :

ՆԵՐՈՎԱՐԻՑ ՀԱՅԻ

Բարեպաշտ հայր մը՝ որ շատ բազմահօգ էր իր որդւցն բարելաւութեանը և Աստուածապաշտութեանը վրայ, զաւակաց կրթելու միջոցները զանց շառնելով ’ի գործ կը դնէր : Տղան թէպէտե միշտ առջւն ունէր բարի օրինակ և բարեպաշտական կրթութիւններ ու վարժութիւններ, սակայն իր չար հակամիտութիւններ իր պատանեկութեան վրայ յազմութիւն ըրին, և առաջնորդեցին զինքը ամէն անկարգութեանց, որով իր ծնողացը սիրու դառնապէս կը վշտանար : Այս անկարդտղան կը յաճախէր չարերուն ընկերութեանը, և օրէ օր

նոնց նմանութիւնը կ'առներ . մինչեւ սկսաւ զիջանիլ և մարդկան իր մէկ շարախորհուրդ ընկերին վաս խորհուրդին , և պատքը դրաւ որ իր հօրը կեանքը վերջացընելու քառամենիլի խորհուրդը կատարէ , որպէս զի անոնց կարաղանայ թէ սոսացուածքի տէր ըլլալ և թէ աւելի աղատորեն հետեւիլ իր անառակութեանը :

Աս ցաւալի լուրը հօրը ականջը կը հասնի , և հայրը երբ ձշմարտիւ կը ստուգէ իր որդւոյն խորհուրդը , կայծակնահար կ'ըլլայ խորհալին :

Խակ ուզելով որ վերջին ջանք մըն ալ ընէ իր տղին սրտին գողելու և զանիկայ ուզզելու , ըսաւ տղին . "Որդեակ , քեզի հետ քիչ մը շրջադայի՞նք . քու ընկերութիւնդ ինծի սիրելի է" : Տղան ընդունեցաւ հօրը իննդիրը , թերեւ իր հայրասպան խորհուրդը կատարելու մասը :

Ինկերացան երկուքք , ու հայրը կը տանի տղան ընդարձակ անտառի մը խորութեան մէջ , և մէկեն կանկ կ'առնէ և զանին կ'ըսէ . "Որդեակ իմ , լսեցի որ զիս սպաննել կ'ուզես , և առ բանին վրայ տարակցոյ ըռւսիմ : Խճէզեւե ես քեզի դէմ շատ իրաւացի գանգաաներ ունիմ , սակայն գուն իմ որդիս ես , ես քեզ կը սիրեմ , և կ'ուզեմ իմ սիրոյ վերջին մէկ նշանն ալ տալ . վասնորդ քեզ աս անտառը բերի , աս առանձին տեղը , ուր մարդկային աչք մը չկրնար տեսնել մեր գործքը , և մարդ ալ չիմանար քու յանցանկդ" : Ետքը դաշցին մը հանեց որ պահեր էր , և ըսաւ տղին . "Եհա՞ որդեակս , ահա դաշցին մը քեզի , կատարէ կամբդ . դլուխ հանէ քու անազուրցին խորհուրդդ՝ որ իմ կենացս գէմ ունեցած ես . սպաննել զիս քու հաճութեանդ պէս : Հոս մեռնելովս թերեւ քեզ աղատեմ մարդկային արդարութեան ձեռքը իյնալէն . աս պիտի ըլլայ իմ սիրոյ վերջին նշանը . իմ յետին նեղութեանս մէջ աս ինծի մսիթարութիւն է որ ես քու կեանքդ սիրսի աղատեմ , ուր գուն իմն կը սպաննես" :

Արդին կայծակնահար եղաւ կանգնած տեղը , և ապշած մնաց . ու ալ ինքնինը չկրնալով զսպել բարձրաձայն լաց մը փրցուց , և ինկաւ հօրը ուսրը՝ իր չար խորհուրդներուն համար

թողը թիւն ինդրելու . խոստանալով որ այ այնուհետեւ իր վարմունքը վախճախին , և իր բարի ու մարդասէր հորդ միսիթարութիւն և ուրախութիւն ըլլօյ : Առ իր խոստաներ վրայ հաւատարիս կեցաւ տղան . ձգեց իր մզութիւնները և չար ընկերները , և եղաւ իր հօրը ուրախութիւնն ու միսիթարութիւնը , որով իր առաջի առած վիշտերը և արտամութիւնները սկսան վարաժիլ :

ԶԵՐ ՆՅԱՆ

Անձն Արրաջ Պարսից թագաւորը երրոր որ մը կանուխ որսի կելլէր , ճամբռուն վրայ գեղացի մարդ մը գէմն ելաւ : Առ մարդուն չափազանց տգեղ կերպարանքէն ձին թագաւորին առաջն վախէն խրտաւ (խրէ՛ժու եռաւ) , ու քիչ մնաց որ թագաւորը ձիէն իշնար : Խագաւորը աս բանը չարագուշակ գէպը մը սեպելով հրաման ըրաւ որ գեղացիին զլուխը կարեն : Եշ երբ գահիձները զինքը բռնեցին ու պիտի գլխատէին , գեղացին խնդրեց որ իր յանցանքը իրեն իմացընեն :

"Ի՞ու յանցանքդ", ըստ թագաւորը , "բու չարագուշակ գէմքդ է , որ աս առառ ամէն բանէն առաջ գէմն մը առաջանք առ զիս ձիէն վար պիտի ձգէր" :

"Վաս'ս" ըստ ինեղձ գեղացին այրած սրտով մը , "Վաս'ս որ ես այ ձեր գէմքը տեսայ աս առառ ամէն բանէն առաջ , որ չարագոյն գուշակութեան նշան է եղեք քան թէ իմ գէմքը քրս . քանդի իմ գէմքս թագաւորը ձիէն պիտի ձգէր , իսկ թագաւորին գէմքը իմ գլուխս մարմինէս պիտի ձգէ" : Խագաւորին հաճոյ գալով աս խեղացի պատասխանը , հրաման ըրաւ որ թող առն . և փոխանակ զլիսատելու , մէծ գումար մը ստակ պարզեց , ու խաղաղութեամբ արձակեց :

Կ Ծ Ֆ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե

Վաճառական մը որ քանի մը տարի առաջ Ապահանի մէջ մեռաւ ու շատ առակ ձգեց, այնշափ կծծի էր որ թէ իր անձը և թէ իր զաւակը ամէն հարկաւոր պիտօքներէն կը զբկէր, ու միայն չոր հաց ուտելով կ'ապրէր :

(Օր մը բարեկամին մէկը կը գովէ պանիրին համը . աս աղ կ'երթայ կտոր մը պանիր կ'առնէ, բայց շուտով կը զդայ առնելուն, և կը սկսի ըրած շույլութեանը համար բնդզինք մեզագրել. և ուստի պանիրը փոխանակ ուտելու, շիշի մէջ կը գնէ, ու սենեակին մէջ կը պահէ, և երբ սիրան ողէ պանիր ուտել հացը շիշին կը քսէ ու այնպէս կ'ուտէ : (Օր մը ուշ մնալով և սենեակին ալ բանալին իր քով ըլլալուն պատճառաւ՝ տղան հացը կ'առնէ ու սենեակին դրանը քսելով քսելով կը սկսի ուտել :

Հայրը վրայ կու գոյ և բարկութեամբ կը պոռայ, "Աննիժ տղայ՝ ի՞նչ կընես հոդ": "Անրակուրի ատեն է, հայր իմ", բռաւ տղան, "ու բանալին ալ քու քովդ ըլլալուն՝ դուռը չոկրցի բանալ . ուստի հացս դրանը կը քսեմ շիշին չհամեւլուս համար": "Ե՞ս այլ տղայ", աղաղակեց կծծի մարդք բարկութեամբ, "օք մըն ալ առանց պանիրի չէի՞ր կրնար անցընել դուն բնաւ հարստանալիք չունիս":


Պ Ե Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք Ի Լ Ե Զ Ո Ւ Ե Բ Ի Ե Կ Ե Ն Յ Ի Ո Ւ Յ

Վուկաս արքեպիսկոպոսն, որ յետոյ կաթուղիկոս գտուաւ, զնում էր Պօլիս . ամառ էր, տարն շատ զանեց, մին զեղում վէր եկաւ, ուղեց փոքր ինչ հանգստանալ . մասաւ մին տուն, ծոցի ժամացցցն կախ արեց պատիցն, շորերն հանեց ու հրամայեց ծառային, որ խամ էր ու նոր բանած, որ ոչ ողի չը թաղնի ձեն ու ձուն հանի, մինչև քնիցն վեր կննայ:

Վին փոքր անցկացաւ, ծառայն ականջ զրեց որ ժամացոյցն չաղկ ու չուղկ է անում. գարմացաւ ինչպէս որ շտես էր, ու հրամայեց ժամացուցին մունջ կենայ, ըստ որում սրբադանն քնած է: Տեսաւ՝ չէ, ժամացոյցն իւր խօսքին մոտիկ չի տալիս, բարկացած մօտ գնայ, հաթաժայ տալով կամաց կամաց վեր առաւ, զրեց քարի տակին, լաւ ջարդ ու բուրդ արաւ, մինչև ժամացոյցն ձէնն կտրեց. յետոյ տարաւ էլի պատիցն քաշ արեց՝ ասելով. էտպէս հոգիով կը հանեմ ու մունջ կը կացնեմ հա՞:

Եպիսկոպոսն վեր կացաւ, նայեց որ իմանայ քանին է ժամն, տեսաւ ջարդած. բարիացած կանչեց ծառային հարցրեց. Ո՞վ է Էստեղ ներս մոնել ու ժամացոյցս էտպէս արել. Ո՞չ որ. սրբազն. դու հրամայեցիր, ոչ ոդի չմոլնիմ ձէն ու ձուն հանէ. Էտ իբրինն սատանայ է ինչ է, քանի անգամ սասանցի մունջ կենայ, խօսքիս չլսեց. Էնդուր համար ես էլ վեր բերի պատիցն, զրի քարի տակին, հէնց մին երկու խփեցի զլնին, հոգին բերանն եկաւ մունջ կացաւ:

Երեանցին պարծենում էր թէ ես մին տարումն ինչ հրան կատարեալ Գարսներէն սովորեցայ: Վէկը սրան հարցրեց, Գարսներէն զլսին ի՞նչ կասին: Պատասխանեց, Ա-ր: «Գըտակի՞ն. — Ա-րումն: Գիշերագտակի՞ն. — Ա-րուբուն: Ըմմպի՞ն. — Ա-րուի՞ն: Բներանի՞ն. — Ա-րուշուի: Ականջների՞ն. — Ա-րուծու: — Ուրեմն ես ոչ ինչ հրան եմ զընացել ոչ Ասպահան. կ'ուղե՞ս ասեմ թէ մաղերին ի՞նչ կասեն. Ա-րուիսու: — Ա՞ այ ի՞նչ խելք մարդ ես, որ առանց սովորեցյ զիտում ես:



ԱՊԵԿ

ՄԱԿԱՀ ԵՒ ԽԱՎ

Վարդացողի մը տուն մեծցած
 Հին զրքերու կողեր կրծած,
 Չնչին մկնիկ մը կար հպարտ։
 Որ երթալով օր մարտէ արտ
 Աը տեսնէ կով մը ծանրաբայլ։
 Ալս է եղեր, կըսէ ժուռ դալ.
 Ինչուան որ դու մէկ մը շարժիս՝
 Շամբուգ կէսը կը տեսնես զիս։
 Ոսրվէ սորվէ կով բարեկամ,
 Տեւագէտ պղտի ես կ'երեամ։
 Տայց տես ինչպէս շուտով շուտով
 Կ'երթամ կու զամ ամէն ճամբով։
 Անձութենէն բան չելլար, չէ,
 Շարպիկ եղիր, ինծի նայէ" . . .
 Դեռ խօսքին կէսը բերանն էր՝
 Անէ մալ կատուն որ պահութեր
 Ու կը դիտէր յարմար տան
 Հատքեց վերան ցըցուց իրնն
 Ինչ աննման թն մէկմէկու,
 Չնչին մըկան չափն ու կովու։

ՊԵՐԿՈՎԻՆ ԺՈՒՌ ԿՈՐԴԻՔ

ԵԿՆՀԱՅՐՈՒԹԻՒՆ

Ազնհարտութեան կամ նաշտէ հաւտալը այնպէս սովորական բան մըն է արեւելքի և արեւմուտքի ռամկաց մէջ, որ շատ գժուար ողիսի ըլլայ իրենց հասկըցընելը՝ թէ բոլորովին անհիմ ու սուսա կարծիք մըն է ասիկայ:

Ընդհանուր մազորութիւնը աս է թէ որ և իցե մարդ կրնայ ուրիշը կամ ուրիշն ունեցած բանը աչէլլ, այօնիքն այնպիսի կերպով մը նայիլ վրան որ չնշաւոր է նէ հիւանդանայ կամ մեռնի, անշուշ բան է նէ աւրուի կամ կոտրի և կամ կորսուի: Առ անձունի կարծիքին կերպով մը մեկնութիւն յարմարցընելու զելըով տովորաբար կ'ըսեն թէ աչէլլ կամ նաշտ ուսուզ մարդուն աչքէն անսակ մը թցն կ'ելլէ ու զիմացի բանին կ'երթայ կը թունաւորէ. մազերնին ալ գրան նն թէ աս բանիս մէկհատիկ գեղն է կապուտ ուլունք (ուռանձու) և կամ լայդ ու սիստոր կախել այնպիսի աչքիլուելու յարմար բաներուն վրայ:

Ա, ախ ենդազդութիւնը սուսա է. մարդուս աչքը ժանտ նայուածք մը կրնայ ունենալ, ինչպէս որ նախանձու, ոխակալ, չարասիրտ, բարկասիրտ, անզգամ մարդոց աչքերէն կ'երենայ. բայց անվախ ու անմեղ մարդ կանց ամեններն վեաս մը չկրնար ընել: Ապա թէ ոչ որովհեաւ գժուադրութեամբ աշխարհիւ մէջ նախանձու ու չարասիրտ մարդիկ աւելի բազմաթիւ են քան թէ անմեղ ու բարևսիրտ մարդիկը, այսօրուան օրս անմեղ մարդ պիսի չմնար աշխարհիս վրայ, և անմեղները կամ նաև մեղաւորները իրենց թշնամիներէն աչքիլուելով՝ ոչ առաջութիւն պիսի ունենային, ոչ հարստութիւն, ոչ յաջողութիւն, ոչ ընտանիք և ոչ իսկ կենդանութիւն:

Դասց, կ'ըսէ, կը գանուին այնպիսի մարդիկ որ մէկ տան մը աչք տուածներնուն պէս, ան տունը կամ կը փլքի, կամ կ'այրի, կամ պատուհանները կը կոտրատին: — Ասանկ բան ըլլալը անկարելի է. վասն զի մարդուս աչքերէն չէ թէ թցն՝ հապա

սատանայ ալ ելլէնէ, չկրնար այնպիսի չարիք ուզած ատենը հասցընել : Եւ սակայն դնենք թէ սատանայական դօրութիւն մը կ'ելլէ աչքէն ու ատոր անոր կը վեասէ . անանկին դէմ կապուտ ուլունքը կամ սխտորի պմեղը ի՞նչ ուժ պիտի ու նենայ որ ակնհարութիւնը կտրէ : Որչափ նոր շինած տուներ տեսած եմ որ մէկ անկիւնէն քանի մը պմեղ սխտոր ու քանի մը կապուտ ուլունք կախեր էին, ու վրան շարաթ չանցաւ՝ ուրիշ տուներու հետ պյորեցան մօխիր դարձան թէ ան տուները և թէ անոնց յուռութուլունքը (ԲԱԼԸՇՔ) :

Չնողքներ կան որ սասարիկ որդեսիրութեամբ իրենց զաւկըներուն վրայ կը գողցղան . մէջ մըն ալ յանկարծ անոնց վրայ հիւանդութիւն մը գալուն պէս, վայ՝ տղուս աչք տուին, աչքիւցին, նաշար տուին ըսելով շուտ մը պառաւ մը կը կանչեն, ի՞նչ ազգէ ինչ հաւատքէ կ'առվէ ըլլայ, կը ցուցընեն տղան . անիկայ ալ կը նայի հա՛, անանկ է, կ'ըսէ . տղադ սիրուն ըլլալուն համար աչքի է եկեր : Դիմացը կ'անցնի, քանի մը աւելորդապաշտական քաներ կը փափրայ, իբր թէ կ'աղօթէ, երբեմն երբեմն վրան կը թըքթըքէ նորէն կ'աղօթէ, երբեմն ալ երեսն ՚ի վեր կը փէտ, ու աղան մօրը կը յանձնէ, բան չկայ՝ կ'անցնի կ'ըսէ : Աս հեթանոսական սովորութիւնները շատ վնաս կ'ընեն բարեպաշտ քրիստոնէից հոգւոյն . վասն զի Ասուած արդիւած է այսպիսի բաները :

• Քանի մը տեսակ ակնհարութիւններ ալ դնենք հոս ընթերցող տղայոց զուարձութեանը համար : Հին ատեն կարծիք մը կայ եղեր որ Խերիկեցի կախարդներուն մէկ աչքին մէջ երկու բիբ կայ . ուստի որուն վրայ որ ան աչքով նային, մէկէն կը մեռնի : — Պոնտոսի կողմերը կախարդներ կան եղեր որ իրենց մէկ աչքին մէջ նոյնպէս երկու բիբ կայ եղեր, մէկալին մէջն ալ ձիու կերպարանք : — Խտալոյ կախարդները մէկ նայուածքով մը մարդոց սիրառ կ'ուտեն ու ձմերուկներուն միջուկը կը չորցընեն եղեր : — Ապանիացին մէկը անանկ չար աչք ունի եղեր որ տան մը պատուհաններուն վրայ ու շագրութեամբ նայելուն պէս՝ բոլոր ապահինները կտօր կտօր կ'ըլլան եղեր : — Ուրիշ Ապանիացի մըն ալ թէ կամայ թէ

ակամայք՝ ո՞ր մարգուն վրայ որ նայի, անիկայ մէկէն կը մեռնի եղեր : -- Ուրիշ մը դաշտն մէջ ժողվնէլ կու տայ եղեր չըս զիէն շատ մը հաւեր, ու մէկ նայուածքով ամէնքն ալ կսպաննէ եղեր :

Ասանկ առասպելներուն թիւը համբանքը չկայ տղէտ ու միամիտ ժողովրդոց մէջ, բայց զարմանքը աս է որ հիմա ալ կը գտնուին ասանկ բաներու հաւատացողներ, ու չեն ալ հարցըներ թէ հապա ինչո՞ւ հիմա չեն գտնուիր այնպիսի փորձանաւոր աչքի տէր պառաւներ : Ա ասն զի կրնային պատասխան առնել թէ պատճառը աս է որ հիմա քիչ կայ ասանկ բաներու հաւատացող : Փափաքինք ու ջանանք ուրեմն որ ամենեին ալ չմնան ու վերնան ասոր պէս խենդուխելառ կարծիքներու հաւատաք ընծայողները . ան ատեն անշուշտ աչքի գալն ալ անյայտ կ'ըլլայ կը վերնայ :

Ե Գ Բ Ե Ց Ե Վ Հ Ի Կ Վ Բ

Կաստաւոս Գ. Ե վետի թագաւորը՝ մէկ օր մը ձիով գեղի մը մէջէ որ կ'անցնէր, համեստ կերպարանքով աղքատ աղջիկ մը տեսաւ՝ որ ճամփուն վրայի աղջիւրէն իր ամանը կը լեցընէր : Զին զէպ 'ի աղբիւրը քշելով՝ աղջրկանը ըստ որ քիչ մը ջուր տայ իրեն իմելու : Առանց անձրկելու շուտ մը վեր առաւ աղջիկը ջուրին ամանը, ու պարզութեամբ մը թագուորին բերնին մօսեցուց :

Թիագաւորը ջուրը խոմց, ու չորհակալ ըլլալով՝ աղջիկն ըստ . Ա զշիկս եթէ ինծի հետ քաղաքը գալու ըլլաս, կը ջանամ քեզ աղքատովենէ հանել, ու աղէկ վիճակի մը հասցընել :

"Ա, Տ աէ՛ր իմո՞", պատասխան տուաւ աղջիկը կարմրելով, "Աս քու խոստմունքոց չեմ կընար ընդունիլ : Աս չեմ ցանկար մէծութեան հանիլ, ինչ վիճակի մէջ որ Աստուած զրաւ զիս եմ անկեց : Խայց թէ որ մէծութեան ցանկայի ալ նէ՝ զինաւոր պատճառ մը կայ՝ որ անոր համար չէի կրնար դալ ձեր հետը" :

"Անընդ չեկո կրնար", հարցուց թագաւորը՝ քիչ մը զար-
մանալով :

"Վենոր համար որ", ըստ աղջիկը ամշնալով, "իմ մոյքս աղ-
քատ ու հիւանդու է, ու ինծ մէ ՚ի զատ մէկը չունի իրեն օդ-
նող՝ կամ զինքը միամիմարու իրեն հազարումէկ նեղութիւննե-
րուն մէջ : Պիտոցիր տէ՛ր իմ" որ երկրաւոր մեծութիւնները
զիս չեն կրնար համազել զանիկայ ձգելու, կամ իմ պարաւ-
որութիւնս զանց առնելու՝ որ սէրը ինծ մէ կը պահանջէ՞ :

"Ովուր է մոյրով", հարցուց թագաւորը :

"Այս ողջու խրճիմին մէջ", որատախանեց աղջիկը, մասո-
վը ցոցընելով անպիտան հին տուն մը :

Թագաւորը՝ որուն սիրուելաւ աղջկան շնորհալի խօսքերէն,
շնորհը մը ընելու համար անոր՝ զնաց խրճիմէն ներս մատաւ,
ու անսաւ որ տարբեքը առած պառաւ կին մը զետեի վրայ պառ-
կեր է, ու անկողինի տեղ միայն քիչ մը խոտ կոյ տակը :

"Խաւթուն" շատ կը ցաւիմ որ քեզ ասանկ մինակ ու խրդ-
ձալի պիտակի մը մէջ կը տեմսամ հու", ըստ :

"Վափսո՞ւ տէր իմ", պատախան տուաւ կինը. Ժիրաւի ես
եւելօք խոշակի պիտի ըլլայի թէ որ ան ազնիւ ու ծնողասէք
աղջիկը չունենայի : ան է՛ որ կ'աշխատի ամէն կերպով ինծի
օգնելու, ու նեղութեանս մէջ զիս միամիմարնելու" :

Թագաւորը թերևս իր կեանքին մէջ ասանկ խղճալի բան մը
անսած չուներ : անոր համար խղճանակը անանկ արթնցաւ:
որ ան բողեն ինչ ընելը չէր զիտեր ան խեղմերուն :

Եւ որովհետեւ կարող էր ամէն կերպով անոնց օդնական
ըլլալու, կապոց մը ուկի հանեց աղջկանը ձեռքը զբաւ, ու
ըստաւ. "Վեցիր հու, ինչպէս որ կ'ուզէիր, նայէ՛ քու մոյրով,
ու ես շուտով քեզ պիտի կարողացընեմ" որ ալ աւելի աղէկ նա-
յիս զինքը . մնաս բարով սիրելի աղջիկ : թագաւորիդ խոստ-
մունքին աղէկ հաւատո՞ :

(Ը) ագաւորը պալատը գայտածին պէս եկամուտ կապեց ծեր
ինկանը՝ քանի որ ողջ էր . ու մէռնելէն ետեւ նցյն նկամուտը
աղջկանը ժառանգ մնաց :

ԱՐԴԻՇԿԵՆ ՀՆԵԶԱՆԴ ԽԹԻՒՆ

Պուրկընտցի Դառքսը Լուի իր տղայիւթեան հասակին մէջ որդիական սիրոց պատկեր մըն էր : Ինաւ երբէք հարկ չէր ըլլար զինքը չեխել կամ պատժել՝ իր պարագը կատարել տալու համար : Ո՞ւէկ խօսք մը կամ միայն մէկ նոյուածք մը հերիք էր իր վրայ կատարեալ զգասառւթիւն բերելու :

Եցրոր իր մայրը քիչ մը սրգողած երևնար իրեն, կամ սովորականէն նուազ քաղցրութեամբ խօսէր չեալ, մեծ արքամութեան մէջ կ'իշնար : Վասնկ զիսպուածներու մէջ շատ անգամ կու լար, ու ձեռքերը կուրծքը կապելով կ'ըսէր մօրը . «Ոիրելի մայրս՝ կ'աղաւեմ ինծի մի բարկանար . ինչ որ կամք կ'ընե՞ս՝ սիրով կը կատարեմ» :

Պ Զ Յ Ի Ց Լ Ա Յ Մ Է

Եօթը տարեկան պղտի տղայ մը առտու մը տիկինի մը չետ տեսութիւն ընելու գնաց, որ զինքը շատ կը սիրէր :

«Վախաճաշի ժամանակ սեղանին վրայ խորոված տաք հաց կար, ու հրամցացին իրեն, բայց տղան չէր ուղեր առնել : «Տաք հաց չե՞ս սիրեր», հարցուց տիկինը :

“Հրամերէք խաթուն՝ շատ կը սիրեմ”, ըստու տղան : “Ուրեմն սիրելիս՝ ինչո՞ւ չես առներ”, կրկնեց տիկինը : “Հայրս հրաման չունի որ ես տաք հաց ուտեմ”, պատասխան տուաւ աղան :

“Իսաց հայրդ հոս չէ հիմա”, ըստու տիկինը, ոդուն տաք հաց կերած ես կամ չես ան ի՞նչ պիտի զիսնայ . առ կտոր մը, առ տեղը վեաս մը չկայ” :

“Չէ սիրելիս ես իմ հօրս ու մօրս անհնազանդ ըլլալ չեմ ուղեր . անոնց ինծի ապսովրածը իմ պարտքս է որ ընեմ, թէ և անոնք ինծմէ շատ հեռու ըլլան . ես առ հային ձեռքս չեմ դպցըներ, թէ և աղէկ զիսնամ ալ որ մէկը պիտի շաւեսնէ

ու ինչ ընելը պիտի չգիտուի : Այսոյն իմ գիտեալը բառական է մարիս խաղաղութիւնը ուրելու և զիս ապերջանիկ ընելու :

Ի՞նթերցոզ՝ գոյն ալ առ տղին պէս հնազանգ եռ ծննդացդ :

Ը Տ Ի Ա Ղ Ո Ւ

Ապիտուրմ էր որդի Խորայելացւոց մեծ թագաւորին Դաւ-
եիմ Ռարդարեին : Տարակցոս չկայ մէ այնպիսի մարդու մը
արայ ըլլալովը շատ մարմնաւոր բարիք կը վայելէր, ուսիեց աղ-
քատները զուրկ էին : “Եսեւ գեղեցկագէմ էր, և իր հօրն ալ
շատ օիկելի . և ուստի հաւանական է որ հայրը շատ հոգ
չըրաւ զանիկոյ մանեկութենէն կը թելը . և Աքիսողոմ եղաւ
անկիրթ և անսանձ պատանի մը :

Իր կենացը առաջին գործքն եղաւ իր եղբայրը մեռցնել
առաջ և կամ նցն է մեռցնել : Աս սոսկալի մղքը գործե-
լէն եաքը՝ վախէն իր տունէն և երկրէն ստիպուեցաւ փախչիլ
ու բնակիլ կուտազներու երկիր՝ ուր ճշմարիս Աստուածը
չէին ճանչեար : Ազգումնենին խօսքը անոր յարմար կու գայ
որ կըուէ . “Վարդարիշտը առանց մէկու մը հալածելուն կը փախ-
չի” : Ավ իրնայ պատմել չորագործին խղճմատանքին տաւած
թշուառութիւնն ու անհանգառութիւնը :

Իրեք տարի կուտազնուներու երկիր օտարական բնակիլէնն
եաքը՝ Դաւեիմի իշխաններուն մէկուն Յովարին բարեխառու-
թիւամբը նորէն իր հայրնենիքը գարձաւ, և հայրն ալ ներեց
բոլոր յանցանքները : Եւ թագաւորին քով մտաւ, Երեսին
վրայ գետինը իշնալավ երկրագագութիւնը ըրաւ . թագաւորն
ալ համբուրեց Աքիսողոմ :

Աքիսողոմ փոխանակ չնորհապարատ գտնուելու իր հօրմէն
ընդունած մարդասիրութեանը և երախտիկներուն, կամ մէ
յանցանքը ճանչնալու և իր չար բնաւորութիւնը իրմէ ձգելու տե-
ղը շուտով սկսաւ հնարք խորհիլ իր հայրը ամոռէն իջեցընե-

լու, և ինք անոր տեղը աթոռան ելելու : Ա ասն որյ սուտ խոստամուկներ ըբաւ Խարայելացւոց, և հրապուրելով ժողովուրդէն շատը իր կողմը դարձուց, և ետքը անոնց հետ մէկ տեղ հօրը գէմ ապստամբեցաւ :

Դաւիթ երբ աս դաւաճանութիւնը իմացաւ, պարտաւորեցաւ որ իր պալատն ու թագաւորանիստ քաղաքը ձգէ փախչի իր անզգամ տղին Արիսողոմին երեսէն և անոր տուրէն : Ո՛վ, ի՞նչ ցաւալի պատմութիւն է որ կը կարգանք աս ծեր ու բարեգործ թագաւորին վրայ՝ թէ ս' Դաւիթ Արթենեաց լեռնէն վեր կ'ելլէր, ու ելելով կու լար . և զլուիր ծածկեր էր, ու անիկայ թօհուն կը քալէր, և անոր հետ եղող բոլոր ժողովուրդն ալ՝ ամէնքը իրենց գլուխը ծածկեր էին, (որ նշան էր մեծ տրումութեան) ու լարով կ'ելլէին” :

Տայց Ասուածայինն նախախնամութիւնը աս չար զաւկին սրախն խորհուրդները խափանեց, ու իրեն խրատ տուող իմաստուներուն խորհուրդները փութը հանեց : Եւ ան բանն որ իր անցեալ զարդն ու իր հպարտութիւնն էր, նշնը իր կորսուանը և կործանմանը միջոց եղաւ . քանզի երբ Արիսողոմ ջորիին վրայ հեծած կ'երթար, ջորին գնաց կաղնի ծառերուն մէջ մնաւ, ու Արիսողոմին մազերը ծառերուն ուսուերուն պըլլուեցան, ջորին ալ տոկիէն անցաւ գնաց, և Արիսողամ մազերէն կախուեցաւ երկինքին ու երկրի մէջ տեղը : Երբոր ասանկ կախուած կեցած էր կենդանի՝ սոսկալի տեսարան մը բոլոր ապստամբներուն և անհնազանդ զաւկըներուն, Յովար քաշեց ազեղը իրեք նետ նետեց ապստամբ Արիսողոմին սրտին, և հոն գտնուողներն ալ զարկին սպաննեցին զինքը . ու ետքը ծառէն վար առին ու անտառին մէջ խորունկ փոս մը ձգեցին : Ահա այսպէս վերջացաւ ան անհնազանդ և ապստամբ Արիսողոմին կարճ կեանքը՝ որ Խարայելացւոց բարեպաշտ թագաւորին Դաւիթ մարգարէին տղան էր :

Աերելի ընժերցողք՝ Արիսողոմին դէպքը ձեզի խրատ թողըլլայ : Օգուշացէք սիրելիք վրէժխնդրութեան ոգիէն . չըլլայ որ երբէք մէկուն վնաս մը ընելու խորհուրդ ընէք . աս չար ոզին ուր որ բնակին հոն է կոիւ, սպանութիւն և շատ ուրիշ չարիք :

Օգուշացէք սիրելի պատանիք նաև հպարտութենէ . որբան տկարամիտ Են ան պատանիները որոնք կը հպարտանան իրենց գեղեցկութեան վրայ : Դարձեալ զգուշացէք փառասիրութենէ և իշխանասիրութենէ : Անծութեան ցանկանալն էր որ Արքաօղոմի իր հօրը դէմ ապատամբեցուց , թէպէտեւ Աստուծոյ արդար դատատանը վրայ հասաւ ու չարաչար կորուեցաւ : Ըիշեցէք Առըրք Գրոց ան Խոսքը որ կը սորվեցընէ ամէն վիճակի մէջ դոհ ըլլալ և ունեցածովին բաւարկանանալ :

Ոիրելի՛ ընթերցող՝ աւելի աղէկէ է բարի և առաքինի ըլլալ , քան թէ մեծութեան հասնիլ :

“Ե Տ Ք Է Ո Ւ Ի Պ Ի Տ Ե Ե Բ Ի Բ Լ Ա”

Հանձարեղ Հնդկաստանցի մը՝ որ մահուան անկողնին վրայ պառկած է եղեր , երբ տեսեր է որ ան Անծանօթ անսահմանութիւնը կամ յաւիտնենական աշխարհը մանելու վրայ է , սկսեր է աղաղակել ու ըսել , “Ի՞նձի ի՞նչ պիտի ըլլայ” : Պրահմինը որ քովը կեցած է եղեր , “Ի՞նչո՞ւ” , ըսեր է , “ուրիշ մարմինի մը մէջ պիտի ընակիս” : “Անկէ ետքը ո՞ւր պիտի երթամ” , կըսէ մարդը : “Ուրիշ մարմինի մէջ” , կըսէ Պրահմինը :

Աշւ անկէ ետքը” , կը կրկնէ հիւանդը : “Անկէ Ետքն ալ մէկ ուրիշն մը մէջ , և այսպէս միլիոնաւոր դարեր” , կը պատասխանէ Պրահմինը : Աս բոլոր ժամանակը ակնթարթ վայրկեանի մէջ կշռելով՝ աղաղակեց խզճալի մարդը , “Աւ ե՞տքը ուր պիտի երթամ” : Հեթանսառութիւնը աս հարցմունքին ընաւ չկընար պատասխանել . և ողորմիլի Հնդիկը մեռաւ , զուր տեղը ատռապելով և ստուգել ջանալով թէ վերջապէս ուր պիտի երթայ :

ՔՐԻՍՏՈՆ ԻՐ ՄԱՅՐՈՒՅԹ

Քրիստոս խաչակրպյան վրայ գամուած էր, և իր մարմնոցն ծանրութիւնը կախուած էր իր վիրաւորեալ անդամներէն, և տանջանաց իշխանութեան տակ կը հեծէր, երբ իր ծնողքը կը հոգար անդուլ սիրով։ Ամենէն ազգաւ եղանակաւ պատուէր տուաւ իր ամենասիրելի բարեկամին որ իր մօրը հոգ տանի և խնամէ զանիկայ։ Առ պատուէրը կամ խնդիրը ըստ կարծ խօսքով մը, քանզի այնպիսի պարագաներու տակ խօսիլը իրեն ամենանըր կ'աւելցընէր։ "Ահա մայր ++" էր իր խօսքը. բայց բաւական էր և ազգու։

Արդ ներեցէք՝ սիրելի ընթերցողք՝ որ ամէն մէկէդ խնդրեմ, ինչ և իցէ հասակի մէջ որ ըլլաք, երթալ և ճամփայ մը գըտնել կամ հնար մը ճարել ձեր ծնողքը խնամելու և հոգալու, ձեր բարերար Փրկչին պատուական օրինակին հետեւելով։ Պահը ըստէր որ ձեռքերնէդ ինչ աղէկութիւն որ կու գայ՝ ընէր, անոնց սիրաը ուրախացընելու և մասիթարելու համար, իրբե արտայայտութիւն ձեր ծնողասիրութեանը։

ԶԻՆԾԻՈՆ ԱՌԵՆԵՆԵՐ ԾՆՈՂԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ

Առէկ որդի մը որ իր սրտին մէջ որդիսական սէր կը զգայ՝ իրեն ծնողաց ձայնը կը լսէ՝ գեռ անոնք չխօսած, և զանոնիք կը տեսնայ՝ թէպէտե առջևը չըլլան։

Երբոր հայրը զինքը կը կանչէ, պարտական է ամէն բան թողուլ երթալ։

Պատուեցէք ձեր հօրը հաւասար զանոնք՝ որ ձեր կրկին տարիքը ունին. և ձեր անդրանիկ եղբօրը հաւասար զանոնք՝ որ ձեզմէ տաներկու տարի մեծ էն։

Որդին առանց նայելու հօրը և մօրը պակսութեանցը՝ պարտական է պատուել զանոնիք և ամենայն ջանքով անոնց պակտութիւնները ծածկել։

Աշխարհիս մէջ առաջին արցունքը թափողը՝ թշուառ հայր մը եղաւ :

Ամէն չարիք գէշ որդի ըլլալէն կը սկսի :

Մէկն որ իր որդիական պարտուցը անփոյթ է, անոր ամէն առաջինունները վառանդի մէջ են :

Ան ամէն բան որ որդիական պարտուց կը վնասէ, հասարակաց կը վնասէ:

Ինքզնիքը կը փառաւորէ՝ ով որ իր ծնողքը կը դռվէ. ինքզնիքը անպատիւ. կ'ընէ՝ ով որ իր հայրը կամ մայրը կ'արհամարէ :



Ք Ն Ա Ւ

Ջմեռուան ցուրտ իրիկուն մըն էր և կուսմար անտառէն իր միայնիկ իրձիթը կը դառնայ : Ա՛ռողէ աղոցը կտոր մը հաց եփել, բայց տունը ոչ ալիւր ունի և ոչ ցորեննոցը հատ մը ցարեն :

Երկու պղտի աղաքը գէմը կ'ելլեն, որ անօժութենէ երեսնին գցն չկայ : — Այսիկ մեղի հաց տուր, փառերնիս անօժի է. պղտի կտոր մըն ալ առա մեղի բաւական է : — Ով որդեակիք իմ, բան մը չունիմ : Աստուած մեղի ողորմի :

— Երբոր մայրերնիս ան ու ճաղին մեջ դրած տակէ տարին ու եկեղեցւոյն քովի ձորը թաղեցին, մեղի հաց մը տուիր որ բարը արցունքով թթած էր : Ուէ մեղի հայրիկ, ան վերջի հացն էր որ մեղի կու տայիր :

— Ո՛չ, որդեակիք իմ, այսօր ամեննեին բան մը չունիմ որ ձեղի տամ : Ա աղը Աստուած ողորմած է . իրեն օգնութեանը սպասենք : Ո՛չ, թէ որ կարելի է դուք ալ ինծի պէս սրտերնիդ ամուր բռնեցէք : « Կուցէ վաղը ուտելու բան մը գանէք :

Աս բանով քնարը պատին վրայ կախուած տեղէն վար կ'առնու, որ զօրաւոր ձայն մը ունէր . իսկ տղաքը ալ բերան չեն

բանար : ՎՅՆարին ձայնը անօթութիւննին մոռցընել կու տայ
և կամաց կամաց երեսնին ուրախութեան խնտում մը կը կը
ծաղի :

Հայրը երեսը մէկդի կը գարձընէ որ արցունքը չտեսնեն , ու
սրտին ցաւը չհիմնան . և ուրախութեան եղանակ մը զարնե-
լով տղաքը բոլոր իրիկունք կը խաղան , ինչուան յօդնած դադ-
բած կիյան կը քնանան :

Ա շատքնեալ հայրը խեղճ տղոյ յարդէ անկունին կը
մօտենայ ձեռքերը տարածած . — Եստուած իմ , կը կանչէ ,
դու որ վշտացելոց Հայր ես , ազատէ զիրնեկ իրենց նեղու-
թիւններէն :

Եւ Եստուած լեց իրեն ազօթքը . մահը վրայ կը հասնի ու
ազաքը մէջ մըն ալ չեն արթըննար :

ՄԻՆՉԻ ՈՐ ՄԵՐ ՍԻՐՑԵՐԸ ՍԱԿՐԸ ՀՈԳԻՆԵՆ ԶՆԱՐՈԴՈՒԹԻՒՆ

ԵՐԿԻՆՔ ԶԵՆՔ ԿՐԵԱՐ ՄՏՆԵԼ

Ա արդիկ ՚ի բընէ

Ա ազգ Աստուծոյ

Օ ուրկ սրբութենէ

Ու Հոգւցն Արքոյ

Զար սիրտ մը ունին

Եւ Կըրիստոսի

Իրենց ներսի դին .

Են միշտ թշնամի :

Արով բարինն

Ուէ որ աս սրտովն

Ալ հակառակին

Եպրին մինչ մեռնին ,

Զարը կը սիրեն

Խղջի խայթոցով

Ալ հակին իրեն :

Արշատ պիտի նեղուին :

Եւ հաճառամիրտւթիւն

Երբոր աչքերնին

Ես հպատութիւն

Ա աշուան կը գոցուի ,

Ունին ամէնքը

Իրենց չար հոգին

Ազատ չէ մէկը :

Կըժոնիք կը ձգուի :

“Որու՞ կըրակը	Ինքը մեղք լուներ,
Դնաւ չը մարիր	Իսյց նեղութիւններ
Ու տանջող որդը	Եւ վիշտեր ու ցաւ.
Իշնաւ չը մեռնիր” :	Խիստ շատ ունեցաւ.
Հոն պիտի մընան	Եւ շատ ցաւալի
Այինչե յաւիտեան	Աւհով մը մեռաւ,
Որ երջանկութեան	Որով ինք ձեզի
Կը շցյլ տեսնան :	Երկինքը բացաւ :
Աիրելի տրշաք	Ուր ոչ նեղութիւն
Խորհել գուք կրնաք :	Ոչ թշուառութիւն
Ռուանց ցաւելու	Ոչ մահ տոսկալի
Կ արցունք թափելու :	Հնար է տեսնուի .
Աս շատ ցաւալի	Հոն երջանկութիւն
Ու խիստ տոսկալի	Ալ թագաւորէ
Ո իմակին վըրայ	Ու սէրն ամենուն
Որ չարն կունենայ :	Արտին կը տիրէ :
Իսյց սիրուն տրշաք :	Հոն շատ բարիքներ
Կ'ուղեմ որ դիտնաք	Ու սիրուն բաներ
Ու ձ ձեզի համար	Պիտի վայելն :
Փրկիչ մը յարմաք	Ուր հոն կը մանեն :
Ուղրմածն Վ.սոտած	Իսյց սիրուն տըլաք
Հ ասոնց պատրաստած	Դուք գիտցած ըլլաք :
Լ իր Այիանին	Արհոն չեն մաներ,
Աիրելի որդին .	Ուր չեն նորոգուեր :
Որ աշխարհնք եկաւ	Ուստի ելք
Ու մանուկ եղաւ :	Պիշեր ցորեկ
Հ նորհքով աճնեցաւ	Վ.զօմք ըրեք
Վանի որ մեծաւ :	

Որ Առողիք Հոգին

Ըստ ապահով

Չեր ներսի դին

Այրուն արդաք

Առողիք սիրու զընէ

Կարող ըլլով

Ու ձեզ մեղքէ

Երկինք երթաւլ,

Ազատ պահէ,

Փրկչին փառք տալ

Որ ասանկով

ՀՆԱԼԵԴԻԹԻՒԽԻՆ ԵՒ ԾՆՈՂՈ

Աստուծմէ վախնալ ուզող արդաքը

Իրենց ծնողաց խօսքը խըստառ

Հնազանդութեամբ սիրով թող պահէն,

Ա արժապետներնուն թող մըտիկ ընեն :

Խնչուքս սոսկալի մահ սպառնացաւ

Աստուած ան արդին, չեք լըսեր բընաւ,

Որ իրեն հօրը խօսքը կը կուրէ,

Եւ իրեն մայրը կ'ատէ կ'անարդէ :

Խնչուքս մեծ յանցանք գործած կը սեպուի,

Խնչուքս անիծեալ անուն կ'ընդունի .

Ագուաը պիտի հանէ իր աչքը

Ու արծիւները ուտեն մարմինը :

Ատկայն անոնք որ զԱստուած կը սիրեն,

Ու ծնողքներնին միշտ կը մեծարեն,

Աշխարհիս վրայ կ'ապրին շատ երկայն,

Եւ երկինքի մէջ կ'ապրին յաւիտեան :

ՔԱՂԱՔԱՅԻ



Ամերիկա ատենով անծանօթ երկիր մըն էր, խկ 1492ին
Քրիստովոր Քողմանցոս ան կողմբրը նաւորդելով գտաւ
զանիկայ : Ա երինը իր առաջին նաւորդութիւնը բրած նա-
ռուն պատկերն է : Քողմանցոս հայրենինօք Ճենովացի էր .
բայց Ապանից Գրետափնառառա թագաւորը և Խզապէլս թագու-
հին պէտք եղած ձեռնատութիւնը ըստն իր աս մեծ գիւտը զը-
լուխ հանելու : Խնդին Քողմանցոս ազնիւ բարուց աեր և հան-

Ճարեղ անձն մըն էր : Ապանիսցիք չար նախանձով կը նայէին իր վրայ՝ օտարական մէկն ըլլալուն համար , և մէկպէտե նէքը Ապանիսցի վրայ մեծ հարստութիւն և փառք բերաւ և Ամերիգային վերադառնալուն մեծ պատուով ընդունուեցաւ , սակայն յետոյ ժագաւորը շատ անիրաւութիւն ըթաւ և ապերախտութիւն ցուցուց իրեն : Հաճախակի պատահած է ասքանս որ մարդկային ազգին ամենամեծ բարերարները սոյն օրինակ անիրաւ վարմունք ընդունած են անոնց երեսէն որոնց որ բարերարնեցին : Ամերիգայի գիւտը մեծ ազգեցութիւն ըթաւ Եւրոպայու վրայ : Ամերիկցի առաջ ոսկին և փերուի բազմահարուստ հակերը հարստութեան եռանդով վառեցին մարդոց միտքը : “Եւառողջութեան և նաւաշինութեան արչեստները նոր աստիճան պատիւ մը և փառք ստացան : Երեք հազար մղոն լցոնութեամբ փոթորկալից Ովկիանոսէ մը անցնել հարկ էր Եւրոպային հոն հասնելու համար , սակայն ասիկայ չկրցաւ զարհութեցընել ան դարսուն ոգին : Պատզը օրէնութիւն տուաւ ան առաջին խիզախովներուն , որոնք ելան և Ամերիկան երթալու , զանի իրենց հպատակեցընելու և անոր հարստութիւնը կապտելու համար . և ապսպրուեցաւ իրենց որ հոն դանուող բնիկ երկրացիները ստրան Պապական կրօնիքն ընդունելու , և եթէ ընդգեմ դառնալու բլան՝ զանոնք ամէնը չեւէ առնեն : Իսկ եթէ Եղելութիւնը հարցընես , երկուքն ալ ըօբին . անդութ տանջանկներուն բոնադատուեցին երկրացիները Վրիստոնեայ ըլլալու , և նոյն ատենը բազմաթիւ գերի ալ առին անոնցմէ : Ամերիկցի քանի մը արգաւանդ և գեղեցկանիստ կղզիներ և Հարաւային Ամերիգայի գրեթէ բոլորը Ապանիսցի գաղթականութեանց հպատակ եղան մեծաւ արիւն հեղութեամբ և սարսափելի անգետութեամբ , և Պապական կրօնիքն նոյն տեղերը հաստատուեցաւ : Ասկայն ատ երկիրներուն մէկն ալ յաջողութիւն չդատաւ : Այնչեւ ցարդ հոգեսորապէս մեծ խաւարի և աղիտութեան մէջ են , և մէկ քանիներուն մէջ գրեթէ ամէն տարի յեղափոխութիւններ կը պատահի :

Ամերիգա գտնուելուն վրայ 128 տարի անցեր էր , երբ Ախացեալ Եահանգաց առաջին գաղթականներուն մէկ մասը ցամաք ելան

Փիմուտ Հ. Վ. 1620ին . Վաղով Վատուածավախ Վնդ-
զիացի Խրօմէսթանդներ էին , հաշածանքէ փախած , և ապաս-
տանելու ու իրենց խղճին ցուցուցածին պէս զԼ Վատուած պաշ-
տելու ազատութիւնը վայելելու համար հոն եկած : Հիմա
Միացեալ նահանգները Վարիդայի Հիւսիսային և Հարաւա-
յին բոլոր մացած մասին շափ բնակիչ ունի , և թէ դիտու-
թեանց և թէ արուեստից մէջ շատ յաջողակ է :

ՖԱՆՏՈՒԹԻՒՆ ԵԱԼՈՒ

Ու որ փայտ մը բռնութեամբ ծովուն մէջ խորունկը ի-
շլցընես , բոլորակը եղած ջուրին ծանրութիւնը այնպէս սաս-
տիկ կ'ըլլայ որ շատ մը ջուր ներս կը մանէ ծակտիքներէն , և
փայտին ծանրութիւնն ալ անանէ կ'աւելնայ որ ալ ծովուն երե-
սը չկրնար ելլել լողալ :

Վակէ կը հետեւ որ Ավիհանոսի խորունկ աեղերը ընկղմած
նաւերուն տախտակները մէջ մըն ալ ծովուն երեսը չեն կրնար ել-
լել , իսկ ցամաքի մնտ շատ խորութիւն չունեցող աեղերը ըն-
կղմածներուն կտորուանքը կրնան ելլել ծովուն երեսը , ջու-
րը շատ ծանրութեամբ չկրնելուն և զանոնք շատ ջուրով չը-
ծանրացընելուն պատճառաւ :

Աներքնալուղակ (Դ-Հ-Հ-Հ) մը առանց վանդի կրնայ իշնել
մինչեւ մասնաւոր խորութիւն մը , բայց ան շափը անցնելէն
ետքը՝ անանէ ծանրութիւն մը կը կրէ որ ալ ապրելը անհնար
կ'ըլլայ անոր տակ :

Անանապէս կրնանդի մակարերելով լսուր՝ թէ ծովուն մէջ
կայ մէկ մասնաւոր և սահմանեալ խորութիւն մը՝ որ անկէ
անդին ձուկերը չեն կրնար ապրիլ :

Ճոշինի ըստին նոյելով մինչեւ պյնչափի խորութենէ ձու-
կեր բռնուած է , որ իրենց մարմնոյն մակերևութիւն ամէն մէկ
քառակուսի ոտնաչափ անդին վրայ ուժառուն թը ծանրութիւն
կրած ըլլան : Վեհ նըն է 2000 լու :

ԵՐԵՎԱԿԵԼԻ ԵՐՄԵԼԻԵՆԻ

Երբար Ապուչէհիրի լեռներուն մէջ ինկած՝ չոր ու ցամաք անապատներուն վրայ կը նայէի, կ'ըսէ ճամբորդ մը, ու առաջիկ կիսամերկ և սկամորթ մարգիկն ու կնիկները կը տեսնէի որ արեգակին այրող տոնարող տաքութեան մէջ կ'երէին՝ զրեթէ արմաւէն ուրիշ կերակուր ալ չունենալով, սիրոս կը հայէր անոնց վիճակին վրայ: Խնձի անանի կու գար թէ ան վիճակին մէջ ցրցուցած գոհունակութիւննին և զուարթագիմութիւննին մարտկային վեճութեան անարժան բան մըն էր:

"Ենտարակոյս այս մարդիկը", ըսի ընկերիս, "չե՞ն կրնար այնքան յիմար ըլլալ որ նկղղնքնին երջանիկ սեպեն այսովէս թըշտառ և խեղճ վիճակի մը մէջ: Կ'երէի թէ առօդ և ուշիմ ազգ մըն են. արգեղօք կընայ ըլլալ որ իրենց ուշիմութեան և առուդութեան ըստ ամենայնի անյարմաք վիճակինին զգան: Ուրիշ երկիրներու վրայ չե՞ն լսեր. նախանձ չունի՞ն ասոնք. յառաջադիմութեան բաղձանք չունի՞ն": "Օւերունի ընկերս ժպանը մը պատասխան տուաւ. Աճաները քու կաշիքիքիդ պէս չե՞ն. անոնք շատ երջանիկ ժողովուրդ մըն են, և ուրիշներուն վիճակի շնախանձելին զատ, անոնց վրայ կը խրզման ալ: Պատամութիւն մը ընեմ քեզի իրենց աս զգացումին արմատը ցուցընելու համար":

"Ամենօք Ապուչէհիրցի կին մը Պարսնի մը ընտանեացը հետ Անդզիա զնաց: Աս կինը չորս տարի ձեր երկիրը կենալէն եաքը. Երբար հայրենիքը դարձաւ, բոլոր ժողովուրդը զլուխը զիցուեցան: Անդզիայի վրայ ունեցած հետաքրքրութիւննին լցընելու համար. և սկսան հարցմանըներ ընկել, Անչ գտար Անդզիա. երկիրը զեղեցիկ է. ժողովուրդը հարուստ է, երջանիկ է, և այլն: Կինը պատասխան տուաւ թէ Անդզիա զարդարուն պարտէզ մըն է. ժողովուրդը հարուստ է. զեղեցիկ հանդերձներ, տուները հօյակատա. քաջ ձիեր, և դառաւոր կառքեր առատ են հօն. և շատ ալ խելացի և երջանիկ ալ կը սեպուէին: "

“Ասողներուն նախանձը բորբոքեցաւ Անդ դիզ վրայ, և աղօտմաւթիւնը զիրենք պատեց, որով իրենց վիճակին տժգոհութիւննին կը ցուցընէին : Վիտքերնին հաստատեցին հռն երթալ, թէ որ կինը դիպուածով չըսէր թէ Ռայց Անդ դիա մէկ բանի մը կարօտութիւն ունի : Փ՞նչ է, ի՞նչ է ատիկայ՝ հարցոցին անհանգարտութեամբ : Ռազոր երկրին մէջ մէկ Արմաւենի մը չկայ՝ պատասխանեց կինը : Փ՞նչ կըսես, աղէկ դիտեմ” սկսան կանչել չորս կողմէն : Ա, յո՛, շատ աղէկ դիտեմ որ մէկ հատ մըն ալ չկայ՝ ըստ պառաւ դայեւակը . բողոք հռն եղած ատենս ուրիշ բանի մը այնքան կարօտութիւն չքաշեցի . շատ ալ փնտուեցի, բայց պարապ տեղը աշխատեցայ՝ Աս որ լսեցին՝ մէկէն իրենց զգացումները միխուռեցան . նախանձէլնուն տեղը սկսան խղճալ զանոնք . և եղան իրենց տեղերնին գացին զարմանըք մէջ մնալով, թէ մարդիկ բնչպէս կրնան ապրիլ ուր որ Արմաւենի չկայ” :

ՍՈՒՐԲ ԻԵՒՆԵՐԴՈՒՄ ՎԵՆՔԻ ԾՈՒՆԵՐԸ

Օւիցերին և Առվոյի մէջ երեւլի լեռ մը կայ, որուն զլուխը շնուռած է Առւրբ Իեւոնարդոսի վանքը : Աս լեռնը բոլորակին եղած ճամբաները շատ վտանգաւոր են : Ճանապարհորդները շատ անգամ յանկարծական փոթորկալից հովերու կը բռնուին՝ բաց ու պայծառ օրերն անգամ :

Երբօք արեգակը պայծառ ծագած ու համայն բնութիւնը զուարթացած է, օդը պարզ և հանդարտ, և ճամբորդներն ալ ուրախութեամբ է զուարծութեամբ կը ճամբորդեն, մէյ մըն ալ նայիս որ երկինքը կը սկսի միջննալ, ամպերը կը հաւաքին, ու մէկէն սոսկալի փոթորիկ մը կ'ելլէ, ու ճամբաներն ալ անանկ կը ծածկուին ձիւնէն՝ որ անցնելու հընար չըլլար :

Լուներուն զլինէն կը փրթին խոշոր կտորներ սառերու, ու արագութեամբ կը գլուղին լեռն՝ ի վար, ու առջևնին եկածը, խոշոր քարեր՝ մարդ՝ տուն՝ և ինչ բան որ ըլլայ, կը քշեն կը

տանին : Ա անքին հիւրասէր միաբանները թէպէտեւ աղջ առ
են և բաւական եկամուտ չունին , սակայն այսովհաի ձախոր-
դութեան առեն կը բանան վանքին գռները և ներս կընդու-
նին սիրով՝ օտարական և տառապեալ ճամբորդները :

Յոգնած և ցուրտէն դողացաղ ճամբորդները ընդունելու-
թիւն կը գտնեն անոնց տանիաին տակը և կը միաթարուին , ու
անոնց օգնականութեամբ կը հանգչին , ու ախորժելի խօսակ-
ցութեամբ կը զուարձանան :

Միաբանները այսքան մարդասիրութիւն ցուցընելով գոհ չեն
ըլլար , ոյլ հարցուփորձ կընեն , և թէ որ ճամբորդներէն մէ-
կը գժրաղջութեամբը վատանքի մը պատահած է , շուտով ա-
նոր ալ օգնութեան կը հասնին :

Ա անքին քովները կան տեսակ մը քաջասիրտ շուներ՝ որոնք
իրենց մեծ քաջութեամբը և զարմանալի ճարաարութեամբը
մոռնելէն կ'ազատեն գժրաղջ ճամբորդները շատ անգամ :

Ասգնելէն շնչառապառ եղած և ցուրտին սաստկութենէն բոլոր
զգայարանքները թմրած և անզգայ եղած՝ կիյնայ կը մնայ ո-
գորմելի ճամբորդը . ձիւնին խոշոր պատառները վրան կը դիզ-
ուին ու աչքէ կը ծածկեն խղճալին . ան ատենն է որ աս զար-
մանալի շուներուն սուր հոտառութիւնն ու գերազանց ճար-
տարութիւնը կը տեսնուի :

Իմէ և կորուած մարդը տասը տասներկու ոտք խորունկ
թաղուած ըլլայ ձիւնին տակ , շուները իրենց սուր հոտառու-
թեամբը թերթան կը գտնեն , ու ոտքերովնին ձիւնը մէկդի ի
կընեն կը բանան . եաբը կը սկսին բարձրածայն հաշել ամէնը
մէկէն՝ մինչեւ որ վանքէն լսեն ձայներնին և օգնութեան հաս-
նին :

Ը ուտով որ ասոնց ձայնը կը լսեն վանականները , օգնու-
թեան կը վազեն , հետերնին զօրաւոր ողիներ բերելով՝ որոնք
գեղի համար կը գործածեն մարդը արթընցընելու ,
նաև հաստ բրդեղէն վերարկու մը , որուն մէջ կը փաթթւն
մարդը ու վանքը կը տանին :



ՊԱԳԻՒ ՄԷ ՊԵՏՐՈՒԹԻՒՆ

1790ին վագրի ձագ մը Անդղիա տարին նաւով : Առ կենացանին ընսել էր և կատուի պէս կը խաղար . շատ անդամ ալ նաւասահներուն ծոցը կը քնանար : Ծորեկը երբ արեգակին մէջ կը պառկեր , երկու երեք նաւասահ կերթային կերկրն ային քովը և զլուխներնուն բարձ կընեին զինքը : Երբեմն խոհանոցն միս զողնար ու պատժուեր նէ՝ լութեամի կը հետզանդէր ծեծին : Աապիկի նման շատ անդամ կոյմերուն վրայ կելլէր մինչև ճայրը , և շուանէ չուան կը ցատըրուեր զարմանալի արագաշարժութեամի : “Աաւուն մէջի մարդոց հետ կը խաղար կերպ կերպ խեղկատակութեամի և քծնելով շան ձադի նման :

Աաւուն մէջ որ առնուեցաւ , ամսուան մըն էր միայն . և երբ տարուան մը եղաւ՝ Լոնտրայի մէջ վայրենի կենդանեաց տունը տարին . ուր փոքրիկ շան մը հետ բարեկամանալով ամէն օր հետը կը խաղար . և թէ որ խաղի մէջ շունը իր ոտքը կամ մէկ տեղը խածնէր՝ երեք բարկութեան նշան չէր ցուցըներ :

Երկու տարիէն ետքը զինքը Անդղիա տանող նաւուն նաւասահներուն մէկը զինքը տեսնելու գնաց . և վագրը տեսածին պէս աս նաւասահն՝ ուրախութեան նշաններ ցըցուց . նաւասահն երկու ժամու չափ քովը կենալէն ետքը անվտանգ դուրս ելաւ :

Գ Ե Ա Բ Գ

Գերգ անուն պղախ տղայ մը վարժապետէն խնդրեց որ Աստուծոյ պատուիրանքները իրեն սորվեցընէ Աստուածաշունչն չէն : Ապրժապետն ըստ որ զեռ պղափկ ես և սուրբ զրոց խոսքերը քեզի խորիմատ և գժուարին կու գան : “Ի՞սոյց՝ յարդի վարժապետ” , պատասխաննց տղան , “մէկալ օր գերեզմանատունը դացի և գերեզմանները չափելով շատերը դառյ որ

ինէ կարճ էին : Ուստի ըսէ ինծի սիրելի վարժապետս , թէ որ
Աստուծյ պատուերները չորրած մեռնիմ ինծի ի՞նչ պիտի
ըլլոյ” :

— 600 —

ԿԵՐԱԿՈՒՐԻ ՈՒՏԵԼՈՒ ԷՏԵՆ ՊԵՀՈՒԵԼՈՒ ԿԸՆԹԱՆԵՐ

1. Ակռայով խածնելով մի փղցլներ հացը՝ ինչպէս որ գե-
ղացիները կը լնեն , ոյլ ձեռքով կամ դանակով կորէ :

2. Վարուրը շատ տաք գայ նէ քեզի , վրան մի փշեր . քան-
դի բերնին շունչը ապօւրին հետ խառնուիլը մարդուն միարը
անախորժ բաներ կը ձգէ . անանկ կու գայ որ փշած ասենդ
բերնէդ թուք ալ կրնայ ցատքել ապօւրին մէջ :

3. Կերակուրներուն ձեռք ամեննեին մը գպցլներ . միայն
պատառաքաղ և դանակ պիտի գողին անոնց :

4. Պատառաքաղով կերակուրը մի առներ ու հոտութար .
մէկ մը որ տեսնողնեն սիրուը կը խառնուի . մէկ մըն ալ որ սե-
ղանին տէրը անզգցը մարդ մը մելպած կըլլաւ , որ քու առջեղ
հոտած և անհամ և առողջութեան վեասակար կերակուր բե-
րած ըլլոյ :

5. Պատառդ սյնկան մէծ մի կորեր՝ որ ծամած ատենդ
թուշդ ուռենայ , և փող (շառնայ) չալողի կամ կրակի վրայ
փչողի պէս անշնորհք բան մը ըլլայ երեսոդ :

6. Շատ արտօրալով մի ուտեր՝ որ չխորդուիս . պատառիդ
մէկը չիլլած՝ մէկալ ուտառար բերանդ մի խօժեր : Ձէ նէ-
ծամելիքներդ շատ յոդնելով ճակատդ ու երեսդ քրաինք կը
բերեն , որ տեսնողներուն անախորժ կու գայ :

7. Կերակուր կերած ատենդ բերանդ գոց պահէ , և բեր-
նիդ ձայնը մի հաներ :

8. Ակռայովդ ուկոր և մրգեղէնի կուտ մի կոտրեր . քան-
դի տեսնողները կը փշոտին և երևակայութիւննին վախ կը բերէ
իրենց :

9. Օռուծը հանելու համար ոսկորը մի ծծեր . վրան դըտ-
նուած քիչ մը միուր ուտելու համար մի կրծեր՝ որ ծծելէն ան-

Հնորհը է. այլ առջևի պնակիդ վրայ առ, և զանակով միար սկսուեն զատեւ:

40. Այս կամուրիշ որեւէցելքան մի թաթիսեր աղամանին մէջ:

41. Ազը գանակին ծայրովը առ. քան անգամ մը լուրանդ խոժած հանած պատառաքաղդ կամ դդալդ աղամանը մի խոժեր:

42. Ամեն մէկին զատ ամանով կերակուր տրուած ըլլայ նէ՝ ձեռքիդ դդալը ոչ հասարակաց սկաւառակը խոժել կը վայլէ, և ոչ մեղանակիցներուն մէկուն առջևի ամանին մէջ:

43. Աէկ բանի մը համը նայիլ և անկէց ետքը ուրիշն մը առաջ չվայըլը:

44. Քու առջևէդ կերակուր վերցընելով հասարակաց սկաւառակին մէջ մի զներ:

45. Ճերնէդ բան մը հանես նէ՝ վերէն վար մի ձգեց սեղանին վրայ կամ պնակիդ մէջ. այլ ճարտարութեամբ մը ձեռքդ առ ու պնակիդ մէջ գիր:

46. Ըրժունքնին ու ձեռքերնին խողի պէս լեզուով պրոզներուն մի նմանիր:

47. Զերդդ թաշկինակով կամ սեղանին վուոյքովը մի սրբեր. նայէ որ սեղանին վրայ կորտած և խածուկ հաց և մանր ջարդած միսի կառուռակը չժողուու:

48. Դանակի ծայրով կամ պատառաքաղով ակռաներդ մի խառներ, որ աեսնողին սիրաը կը խառնուի և փշոտիլ մը կու գայ:

49. Շարդի մարդոց տռաջ՝ որօնցմէ ակնածել քեզի պարոք է, ակռաներդ մի ստրկեր, որ շատ ընտանութիւն ունեցած մարդուդ քով հաղիւ կրնաս ընել:

50. Խմելէն առաջ և ետքը բնրանդ սրբէ:

51. Ճերանդ բան կեցած ատենը մի խմեր:

52. Շաանը խմէ, կոկորդէդ անձոռնի ձայներ մի հաներ:

53. Անանկ արտորալով մի խմեր՝ որ կէսն ալ պոկոնքիդ երկու գիէն կուրդիդ վրայ թափի:

54. Խմած ատենդ հաղալէն զգուշացիր՝ որ քովիններուդ երեսին կամ լաթերուն վրայ ընթանդ եղածը չցրցքնես:

25. Ուրիշին առջելը բերանդ և ակուսներդ մի ոզողեր (լւէքաճակ), և ջուրը ետքը պնակի կամ գաւաճի մէջ մի պարսեր . որ թէպէտ անշնորհք և անվայելուչ լան է , բայց հիմա Աւրոպա շատ քաղաքավար տեղեր աղեկ նորաձեւ (հարա) մը սեպուած է :

26. Բանի մը կէսը գուն խմելէդ ետքը՝ մնացածը ուրիշին մի տար որ խմէ . ատիկայ միայն անանկ մօրդու կրնաս ընել՝ որ շատ մտերմութիւն ունենաս հետը :

27. Այսի ջուր կամ հեղուկ համեմ մը ըլլայ նէ՝ դդալիդ վրայ մի լնցրներ որ ամէնն ալ դուն ուաես : Պատառովդ ալ կերակուրին ամանը մի սրբեր չորցըներ . քանզի ասիկայ որկրամոլ մարդու նշան է : — Ասոր վրայ Կասթիլիոնի հեղինակը աս դիմուածը կը պատմէ : Անորուայի Վարքէցը շատ մը աղնուականներու հետ սեղան նստած ըլլալով՝ ապուրը լմբնցընելէն ետքը աղնուականաց մէ կը թօղութիւն կը նէր ըսելով ամանը վերցուց եւելլած ապուրը խմեց : Վարքէցը ըստա , “Եղ բանը բնծի վնաս չունի . խոզերէն թռողութիւն ուղէ” :

ԿԻԿԵՐՈՆ-ԵՒ Ի ԿԻՆԷ

Տօլսողելոն ըստա կիմերանին թէ “Կիտէք որ ևս գեռ երեսուն տարեկան եմ” : “Վանտարակցու պէտք է որ դիմամ ըստա կիմերոն , քանզի տառը տարի է որ այդպէս ըստա եմ” :

ՅԱՀՈՒ ՃԵՄԲԱԾ ՄՔ

Երիտասարդին մէկը հարուստ վաճառականի մը կը ներկայանց ու կ'ըսէ թէ , “Տէ՛ր իմ , քեզի յիսուն հազար ֆրանք կրնամ շահեցընել” : — “Վաղաչէմ” հրամմէն ներս ու պատմէ թէ ի՞նչպէս” : “Կիտէմ որ” պատաժանեց երիտասարդը ,

ողուն աղջիկ մը ունիս , որուն իրրե օժիտ՝ հարիւր հազար ֆրանկը տալու միայբ ունիս , բայց ես զանիկայ կ'առնում յիսուն հազարով . ու աչա յիսուն հազարը դուն կը վասարին :

ԱՌԵ Է ԳՈՅԻՆՔ ԲԱՆՔ ԵԿ ԱՐԵ Է ԳՈՅԻՆՔ

Այախնեաց եօթն իմաստանիրաց մէկուն՝ մաաղէսին հարցուցին՝ թէ «Աշխարհիս մէջ ամենէն գուռար բանն ու ամենէն դիւրին բանը ո՞րն է» : Պատասխանեց մաաղէս՝ թէ «Առաջինը անձին գիտութիւն , իսկ երկրորդը պյուջ նրաւա տալ»:

ԿՈՎՈՒ ՊՈՅ

Անդկաստանցիք վեց ցեղի կը բաժնուին . և ամէնն ալ մեծ յարգութիւն կու տան կովու , և շատ երանելի կը սեպեն բնդզինքնին՝ թէ որ մեռած ատեննենին կուվու պոչ մը ունենան ձեռքերնին :

ՍԿԻԳԻՈՆ ԵԿ ԻՐ ԲԱՐԵԿԱՐԾ


Ակիոպիօն Կաքսիա կ'երթայ Լաննիոսին տանը առջելը ու փողոցէն կը կանչէ զանիկայ : Ծառայ մը գուրս կ'ելլէ , և կըսէ թէ Լաննիոսը տունը չէ . բայց Ակիոպիօն գուրսէն կը լսէ որ Լաննիոս ինը իրաւա կու տայ ծառային որ այնպէս ըսէ . և առանց բան մը ըսելու ետ կը գառնայ : Ուրիշ որ մը այնպէս կը պատահէ որ Լաննիոսն ալ Ակիոպիօնին տունը երթալու կ'ըլլայ , և կ'երթայ ու նոյնպէս փողոցէն կը կանչէ . Ակիոպիօն ներսէն բարձր ձայնով կը պատասխանէ թէ Ակիոպիօն տունը չէ : «Ի՞նչ» , կ'ըսէ Լաննիոս , «ես քու ձայնդ չե՞մ ճանչեար» : ՈՎՇ , շատ անբարքավար կը եղեր , ով Լաննիոս , կ'ըսէ Ակիոպիօն , ես անց-

եալ օր ձեր տունն եկայ և ծառոյթի խօսքով հաւատացի որ
գուծ տունը չես, բայց դռն պյաօթ իմ խօսքին չես հաւատար
երբոր կ'ըսէմ թէ Ակիպիօն տունը չէ :



Ե Ն Մ Ա Հ Ո Ւ Թ Ե Լ Ե Ն Ո Շ Ե Բ Ե Կ


Անդամ մը խաբելայ մարդ մը օշարակ մը կը ներկայացընէ
Չինաց կայսեր, և կը յորդորէ որ խմէ, հաւատարմացըներով
թէ անով անմահ պիտի ըլլայ, Իր պաշտօնառարներէն մէ կը
որ հոն կայներ էր, շատ համովեց կայսրը որ հաւատը չըն-
ծայէ խաբելային խօսքերուն և երբոր տնսաւ թէ կայսրը չը-
համոցուեցաւ իր խօսքերուն, առաւ ըմնելիքը մարդուն ձեռ-
քէն, ու կայսրին տալու տեղը՝ ինք խմէց: Կայսրը ըրածին
բարկանալով մահուան գառապարսեց, բայց պաշտօնառերը
հանդարտութեամբ ըսաւ, “թէ որ աս ջուրը անմահացուց զիս,
քու բոլոր զանքերդ զիս սպաննելու համար անյաջող են,
բայց թէ որ անմահութիւն չպարգևեց, պէ՞ոք և որ զիս պատ-
ժես քեզ լուսաւորելուս համար” :



Ե Ն Ե Կ Ն Կ Ա Լ Ե Ա Ն Գ Ի Մ Ե Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Անտիգոնոս Ասորեստանեայց թագաւորը իմանալով որ
երկու զինուորներ իր վրանին ետեւը կայներ զինքը կը բամբա-
սեն, վարագուրը բացաւ և բռաւ. “Պարոններ քիչ մը հեռին
գացէք որ թագաւորը խօսքերնիդ չլսէ”:

— թէ որ մարդիկ խրատ տուող չըլլան՝ մինչեւ որ անձամբ
իրենք զանոնք պահեն, խրատատուներուն թիւը շատ պիտի
քիչնայ :



ՄԵՒՆ ԾԳԵՔԱԾԵԴՐԻ ԵՒ ԸՍՊԵՑԵԿ

Անձն Աղքասանդր հարցուց ասպատակի մը թէ ի՞նչ իրաւունքով ծովմերուն վրայ նեղութիւն կու տայ . “Ա, ոյն իսկ անիրաւունքովը”, պատասխանեց ասպատակը , “որով Աղքասանդր աշխարհքը գերի կ'ընէ : Իսպայց ես յափշտակող մեղուած եմ , որովչեւու մէկ պղտի նաւ մը ունիմ միայն . և դռն յազմող կը կուռուիս , որովչեւու մնջ նաւատորմիշներու և զօրքերու կը հրամայեմ” :

Հաստ անգամ կը դատենք մարդիկ իրենց շքեղութենէն և երեսութէն , ու չէ թէ իրենց ըրածներուն արժէքէն :

ԵՒԵԿ

ԽԵԼՕԳ ԱՎՐԵԲԻՆԵՐ ՈՒ ԿՐԵԱ

Օր մը երկու խելօք աղբար ,
Որոնց նման որչափներ կան ,
Զիւնէ փախած ու ցրտահար
Կ'երթան պանդոկ մը կը մտնան :

Պանդոկապետն արտօդրալով
Ասանց լաւ կրակ մը կը վառէ .
Խնտումէն վեր վեր ցատքելով
Խելօքին մէկը կը վաղէ :

Ձևերը բաց , ուսքը բռպիկ
Առւրծքը տնկած կրակին վերայ ,
Աարծես շամիրի զարկած խորափիկ
Խսորովելու համար ըլլայ :

Մէկ մ'ալ կանչել կը սկսի , " ԱՌ ,
Ի՞նչ անըզդամ չար կրակ է աս ,
Այրեց մրկեց զիս տափկայ .
Տանտէ՛ր , տանտէ՛ր , ի՞նչ կրակ է աս " :

Մէկալ խելք աղբարն ալ հոն ,
Տայց չորս հինգ ոտք կեցած հեռու .
Մէկդի թողած կրկնոց բաճկոն
Ալ սկսի նոր կերպ տաքնալու .


Պաղած գլխուն պէս ձեռքերն ալ
Անրկլնցընէ կ'երկլնցընէ ,
Տայց անհընար կ'ըլլայ տաքնալ ,
Սառ կը կըսրի ինչ որ ընէ :

" ՈՌ , կ'սկըսի պոռալ կանչել ,
Ի՞նչ անըզդամ չար կրակ է աս .
Ես կը սառիմ ձիւնէն եւել .
Տանտէ՛ր , տանտէ՛ր , ի՞նչ կրակ է աս " :

Պանդոկապետը կը համեմ ,
Օհծաղելքն ուժը կտրեր ,
Ալրակես չէ աս զենը ձեզի ,
Ալսէ , խելք իմ աղբարներ :

Դու երկու ոտք հեռու կեցիք
Որ տաքնալու համար չայրիս .
Դուն ալ իրեք ոտք մօտեցիք
Որ տաքնալու տեղ չը սառիս " :

Շունկող եղբարք գուք ազգամէր ,
Քիչ մը հեռու չըլլայ պյրիք .
Դուք ալ անհոգ պաղ եղբայլներ
Քիչ մը առաջ որ չը սառիք :



Ա Խ Ե Լ Ո Ւ Գ Ե Վ Ա Շ Տ Ո Ւ Թ Ի Ւ Յ

Ա Յ Յ Ե Ն Ա Ց Կ Ա Ր Դ Ե Ւ Թ Ի Ւ Յ Ե Վ Ա Ց

Աւելորդապաշտամիւն կ'ըսուի ան աւելորդ հաւատքը որ կու ասն մարդիկ այնպիսի բաններու, որ ոչ Աստուած ապապրեր է և ոչ բնութեան լցոց կը սորվեցընէ. ասանկ է բնդհանրապես հաւատալը մեռելցոց ուրուականի, (Էւլիլլու) յաւերժահարսի, (Հուշի Էլլուրու) կախարդութեան, երազի, կարգացմունքի, չար ու բարի օրերու, սատանայ կամ դե տեսնելու, և ուրիշ անթիւ մանր մունք խտրութիւններու, որ ամենն ալ Աստուծոյ հրամաննին գէմ են, ու քրիստոնեայ և խելացի մարդուն անվայցել է անոնց հաւատալը :

Հիմա պիտի խօսինք սատանայ կամ դե երենալուն վրայ, որ տաճկերէն նին, գու, քեզ կ'ըսուին :

Չենք ըսեր թէ սատանայ ըսուած բանը չկայ. վասն զի Առորդ Գիրքը կը սորվեցընէ մեղի, թէ ինչպէս որ բարի հրեշտակներ կամ որ Աստուծոյ հրամանովը մեղի կը սպասաւորեն և մեղ փորձանքներէ կը պահէն, ոյսպէս ալ չար հրեշտակներ կամ սատանաներ կան՝ որ կը ջանան զմեղ մեղքի մէջ ձգել, ու թէ հոգւոյ և թէ մարմնոյ վնամներ ընել : Ակը խօսքը հիմա ան է թէ բոլորովին սուսու ու շինծու առասպել է անիկայ որ կ'ըսեն թէ ան կամ ան տանը մէջ սատանայ կայ, գիշեր կայ որ իւղըւ + կամ հարածածնչըւ կը պտըսի, ջրերու քոյ կամ պարտէվներու մէջ մէջ աշխիք աշխիք կամ յաւերժահարսան + կը քալին, և ասոնց նման աւելորդապաշտական խօսքերը :

Ասոնք բոլորն ալ կռապաշտութենէ մացած կարծիքներ են, որ քրիստոնէի մը համար մեծ մեղք է ասոնց հաւատալը : Դշմարիս քրիստոնեան սատանայ չտեմներ, վասն զի տեսնելու ալ ըլլայ նէ չվախնար . խիլ սուսու քրիստոնեան սատանաներէ վախնալով, և կամ ուրիշներն որ սատանայական երեցիմներ կը պատճն անոնց հաւատալը, յայտնի կ'ընէ թէ

ինքը քրիստոնէական հաւատքն ու պարտքերը չճաշնար, և չգիտեր թէ ինչով կը տարքերին անհաւատներէն ու կուպաշտներէն :

Տռն մը որչափ ալ հին ըլլայ, որչափ ալ աւերակ ըլլայ, սատանան հոն բան չունի. և սակայն աւելորդապաշտ ժողովուրդներու մէջ շատ առւներ կը տեսնես որ ասոնց մէջ սատանայ կայ ըսելով իրարու կը ցուցընեն : Քանակիրոջը հարցընես նէ՝ ես ուրիշ տուն ունիմ, անոր համար հինը երեսի վրայ ձգեր եմ կ'ըսէ. ուստի կամ ան է որ տանը անունը աւրած ըլլալով վարձւոր չգտներ, կամ ան է որ ինքը վարձւոր ցրդանելուն համար ուրիշները մէջը սատանայ կայ ըսեր ու անունը աւրեր են :

Սատանան՝ շատ շատ՝ մարդոց մէջ կը մտնէ կը բնակի, որ զանոնք խարէ ու մոլոցընէ. հին տներուն մէջ աւերակներուն մէջ ի՞նչ բան ունի : Աս աւելորդապաշտութեան դէմ շատ պատմութիւններ կը պատմանին. բայց մենք հոս մէկ երկու հատը բաւական սեպենք օրինակի համար : —

Ա. Ասենով Պօլիս ազնուական տան մը մէջ մէծ շիտմութիւն կ'ինայ աս պատճառաւ, որ ամէն իրիկուն կէս գիշերուան մօտ սաստիկ որոտմունքի պէս ոտնաձայններ գղրդումներ կը լսուին, մանաւանդ մէկ օեներակը՝ որ մէկալներէն բարձր ու պարագ է եղեր, իւեղդ տնեցիք մողերնին դնելով թէ անշուշտ սատանայ կայ տուներնին, տակնուզույ եղած՝ կը պատմեն աս փորձանքը իրենց մէկ գիտուն բարեկամին :

Աս անձը՝ շատ կ'աշխատի անոնց մողեն հանելու աս իրենց վախոր, երևակայութիւն է ըսելով. բայց երբոր կը տեսնէ թէ անոնք ամէնը մէկ բերան կը հաստատեն՝ հոս մէկ բան մը պիտի ըլլայ ըսելով կտրիճութիւնը ձեռք կ'առնէ. աս զիշեր առջի իրիկուընէ ես կու գամ ան սենեակը կը մտնամ կը պառկիմ, բայց ձեզմէ ուրիշ մարդ չգիտնայ, կ'ըսէ : Հետո հաստրկեկ գաւազան մը առած գաղտուկ մը կ'երթայ կը պառկի, թէ պէտե քունը չտանիր :

Ո՞չ յմըն ալ անսնէ որ իրաւցընէ կէս գիշերուան մօտ սուկալի գղրդումներով սանդուխներէն վեր ելլելու ոտնաձայն մը

կայ. կը ցատքե վեր կ'ելլէ , ու ձեռքի փայտավը ան ներս մըտ-
նողն գլխուն մէկ երկուք մը իջուցածին պէս , աներեցիթ սա-
տանան նցնպիսի փամթռտոցով սանդուխներէն վար կը փախչէ
կը կորուի : Աիրար կը հանդչի մարդուն , կու գայ տեղը կը
պառկի , հանգիստ քուն մը կը քաշէ :

Վառուն կ'ելլէն , կը տեսնեն որ տան ծառաներէն մէկուն
զլուխը կապած կապիլլոպած է . ի՞նչ է պատճառը ըսելով կը
հարցընեն : — Աս գիշեր սատանաներէն ծեծ կերայ ըսելուն
շմար , խաղքութիւնը դուրս կ'ելլէ . կ'իմանան որ ան անդր-
գամն է եղեր ան տանը սատանան , որ իրեն սատանայական
զուարձութիւն մը ըրեր է , ո զիսէ ինչ խօրհնդով կամ նը-
պատակով , աս կերպով տունը տակն ու վրայ ընելը . մէկէն
կը վանան զինքը , և շատ շնորհակալ կ'ըլլան ան իրենց բա-
րեկամն որ այսպիսի կտրդնութեամբ ազատոց զիրենք իրենց
վախէն :

Տ . Գերմանիայի գեղերէն մէկուն եկեղեցին որ մը քանի մը
գողեր կը մանեն պատուհանէն , շատ մը զարդարանիքներ ու
զգեստներ իրարու վրայ կը զիշեն , բայց առանց բան մը առնելու
կը ձգեն կ'երթան : Վառուանց լուսարարը եկեղեցին բանալուն
երբ կը տեսնէ եղածը , ապշած կը մնայ . քահանային իմաց կու
տայ , ան ալ դատաւորին : «Քանի մը ամիսէն մէկ քանի գո-
ղեր ձեռք կ'ինան . քննութեան ատեն իրենց ըրած ոյլ և ոյլ
գողութիւնները խոստավանելէն ետքը , երբոր դատաւորը կը
ստիպէ որ զրուցին թէ արդեօք եկեղեցիէն ալ բան գողցե՞ր ին ,
զողերը կը խոստավանին թէ իրաւ ու զեցինք գողնալ , բայց
չկրցանք . վասն զի երկայն եղջերներով ու կրակոտ աշուրներով
սատանայ մը ելաւ առջեւնիս , ու այնպէս վախցոց դմել որ ամէն
բան ձգեցինք փախանք , երդում ալ ըրինք որ մէյ մըն ալ եկե-
ղեցիներէն բան չգողնանք : Աս բանը երբոր լսեց գեղե քա-
հանան , մէկէն համկրցաւ թէ սատանայ ըսածնին իր եղնիկն
(իեշի) է եղեր , որ ընտանեցած ըլլալով՝ ժամանամ քովերը
կը պարտի եղեր , և ան գիշերը գիպուածով եկեղեցւոն մէջ
մնացեր է :

ԿԵՆԴԱՆԵԼՈՅ ԸՆԴԹՈՒԹԻՒՆ

Կատ տարի առաջ պղոմիկ տղեկ մը կար՝ որ շատ կը զուարձանար ճանձերը բռնել ու անոնց սոքերն ու թևերը փրացընելով։ անոնց տանջուելն ու նեղուելը տեսնելը կը սիրէր։ կարծեմ թէ քանի որ մեծյաւ՝ ուրիշ և աւելի մեծկակինդաններն ալ չարչարելը կ'ախորժէր։ Աս սովորութիւնով կամաց կամաց էր ուրու չը հարծըանար՝ տանջանք և ցաւ տեսնելու։

Նըրոր աս տղան մեծյաւ, Հռովմայի կայսերութեան ամժոռը նստաւ, և կը կոչուեր՝ Աւերոն կայսր։ Ան ատենները Հռովմի մէջ քրիստոնեայներ կային շատ, որոնք աներկիւղ համարձակութեամբ զիշտուս Քրիստոս Աստուած կը դաւանէին, ճըշմարտութիւնը անոր սորվեցուցածն է միոյն կ'ըսէին, և փոխանակ Հռովմայիցոց կուռքերը պաշտելու՝ Քրիստոսի երկրագութիւն կը մաստոցանէին։ Աս անօրէն կայսրը՝ Աւերոն աս խրզճարի քրիստոնեայները շատ կը չարչարէր։ անոնց քովն երթալ նստիլը և քաշած սուկալի տանջանքներնին տեսնելը իրեն զուարձութիւն ըրած էր։ Օ անոնք ձիերու կապել կու տար՝ որ գետնէ գետին զարնուելով կտոր կտոր ըլլան։ Վայրի գաղաններու առջև ձգելով բգիկ բգիկ փառատել կու տար։ ցիցերու կը կապէր կ'այրէր։ վերծագէ՛ ծանր և երկարատե մահուամբ զանոնք տանջելու և սպաննելու համար ամէն հնարքը կը մտածէր ՚ի գործ կը դնէր։ Ոինչև անգամ երբեմն այր և կին միատեղ ձիւթով և իւղով պատել տալով՝ մեծ հացիերցիթներ տուած տանները իր պարաւէլին բոլորահիքը գնել կու տար, որ հոն չահի (առաջ) պէս վառին հատնին։

Աս կերպ անգմութիւններ լսելը սրբերնիդ տակն ու վրայ կ'ընէ, անանկ չէ։ Աակայսն, միտ զիր, զարմանալին հոս չէ, որ աղայութեան տան կենդանեաց անգութե եղողները մեծյած տաններն ալ նցնողիս անգմութիւն ցուցընեն իրենց ընկերներուն, երբ անոնց վասյ իշխանութիւն մը վարել պատահի իրենց։

Ուստի ու ընթերցող աղաք, կը խրատեմ զձեզ, զանք ըրէք

որ ամէն կենդանի արարածներու վրայ փափուկ և գլուխ զգացում մը մշակէք սրտերնուդ մէջը : Ծիչեցէք թէ Աստուած ստեղծած և անոնց ամէնը . և առ ալ թէ թէպէտե մեղի թցլառութիւն տուած է որ մէր կեանգին՝ հանգստութեանը և ստացուածքին վնասակար եղողները չնջենք , սակայն ոչ երբէք կրնայ հաճութեամբ նայիլ իր որ և իցէ արարածներուն տրուած չարչարանքներու վրայ : Ա արժեցուցէք դուք զձեզ որ կենդանիներուն և միջատներուն ունակութիւնները դիտողութեան նիւթ ընէք , և նկատէք Աստուածոյ անոնց տուած բնական աղդումին զարմանալի զօրութիւնը . և անոնց վրայ ոյնքան սէր պիտի ունենաբ՝ որ ամեննեին պարապ տեղը ամենափոքր կենդանի մը անգամ պիտի չվնասէք :

Ան մրցիւնի բոյնին հողակոյտը կրնաս անդգուշութեամբ կունել անցնիլ , և քու ոտքիդ մէկ հարուածքովը ան փոքրիկ ուժիր աշխատաւորներուն բոլոր շնանց աւրել կործանել . բայց թէ որ կանկ առնես ու նկատես և տեսնես թէ բնչպէս ամէնը մէկտեղ կ'աշխատին , ոմանք աւագի հատիկ դուրս կրնլով , ոմանք իրենցմէ շատ մեծ բեռ մը քաշքշլով իրենց ձագերուն կերակուր պատրաստելու համար , ոմանք վաղն 'ի վաղը գուրս ելլելով որ երթան յոգնած մէկուն օգնութիւն ընեն՝ որուն բեռը ան իրենց փոքրիկ բլուրէն վեր հանելու կարողութենէն աւելի եկեր է իրեն , գուն անոնց վրայ սէր պիտի ձգես . մէկ հոգացողութիւն մը պիտի գոյ վրադ՝ որ չըլլոյ թէ անզգոյշ ճամբորդի մը ոտքի տակ անոնց բնակարանը կոխկըւտուի :

Աստուածաշունչը մեզ աս փոքրիկ արարածներուն կը խրկէ՝ որ անոնցմէ երթանք իմաստութեան և աշխատափրութեան դաս առնենք . և Առւրբ Գրոց մէջ որչափ պատուէրներ ու խրատներ կան , որոնց մէջ կենդանիներուն՝ թռչուններուն և միջատներուն ունակութիւնները յիշուած են : “Ասրէն կըսեմ , ինսամով տածէ զմած և փափուկ զգացում մը Աստուածց ստեղծած ամեն բանին վրայ , և դուն ինքդ աւելի երջանիկ պիտի բլաս և ուրիշներուն աւելի սիրելի . և ան օրհնութիւնը՝ որ ողջորմածներուն” խոստացուած է , քու վրադ ալ պիտի հանգի :

ՖԵԼԻԿԻ ԵՆԻԻ Բ

Քրիստոնէ 1500 տարի առաջ՝ Աեւսասր Եղիպտացւոց հզօր ինքնակալը սովորութիւն ունէր՝ որ երբ որ իրեն հպատակ թագաւորները բազմապատիկ ընծաներով իրեն կու գալին, 'ի նշան հնազանդութեան' ինքը փառաց կառքի վրայ կը նստէր, և փոխանակ ձիներու' թագաւորները կը լծէր, ու անոնց քաշնէ կու տար կառքը : Այսպիսի բարբարոսական զուարձութիւնով ինքզինքը գերազատի և գերմարդկային եակ կը սեպէր, և կը հպարտանար թէ ինքն է ինքնակալ տէր թագաւորաց :

Աը պատմութ թէ հետեւալ դիսուածը իր վեհափառութեանը մարդկութեան և արդարութեան զգացում մը տուաւ :


Օր մը տեսաւ որ թագաւորներուն մէկը կառքը քաշած ատենը ստեղ ստեղ ետեւը կը նայի : Աեւսասր հարցուց անոր թէ 'Ի՞նչ մասը պյտպէս կը նային', Պատասխան տուաւ աղդու կերպով մը և ըսաւ . 'Ով թագաւոր, աս անիւնն գառնալը միարս կը բերէ բաղդին գառնալը . քանզի ինչպէս որ անիւնն ամէն մէկ մասը վեր վար կը գառնայ կը գաւալի, անանկ ալ մարդոց բաղդը մի և նոյն վիճակի մէջ չմնար . անոնք որ այսօր ամժուի վրայ բաղմեալ են, կրնայ ըլլալ որ վազը վար իջնեն ու ամենանուաստ գերիի վիճակ մանեն' :

ԳԱՅԻ ԿԵՏԵՐԵԼ ԱԽԹ ԵՌԵՑ

Ուէ որ քու դիսութեանդ և առաքինութեանդ վրայ գեղեցկութիւն մը կուզես աւելցնել, համեստ կենցազավարութիւն մը սորվէ : Ար և իցէ բանի մէջ գերազանց զբանուիլ մէծ բան է, բայց անձին դիսութեանն ու առաքինութեանը վրայ չհպարտանալը աւելի մէծ բանէ : Եթէ բնական ձիքքերու տէր ես, դիսնաս որ անոնք Առառնեց բարութեան պարզ եներն են : Եթէ միաքդ բանեցուցիր, և դիսութեան ու առաքինի գործոց տէր եղար, միայն պարտականութիւնդ կատարեցիր . վասն որոյ հպարտանալու և պարծենալու պատճառ չունիս :

ԹԵՇԵՆԵԿԻՆ՝ ՏԵՂԻՆ ԵՒ ԸՆՁԻՆ ՆԱՅԵԼՈՎ ԽՈՍՀ

❖ Ժիշկին հետ երաժշտութեան վրայ մի՛ խօսիր, ոչ ալ ջութակ չալողին հետ զեղորէից վրայ, բայց միայն երբ ֆութակ չալող հիւանդ ըլլայ և բժիշկը խնջոցքի մէջ։ Այս որ իր դիմացինին հետ անոր միաքէն բարձր բաներու վրայ կը խօսի, կը նմանի արագիլին՝ որ աղուեսը խնճցքի կանչեց, ու խորունկ սափորով մը կերակուր հրամցուց, ուրիշ ուրիշ կենդանի մը չեր կրնար ուտել, բայց միայն իրեն նման երկայն կտուց ու նեցողները,



ՄԻ ՑԱՆԿԱՐ

Խորացէլի թագաւորներէն մէկը՝ որ թագաւորեց Կրիստոս սէ ինը հարիսր տարիի չափ առաջ, ցանկացաւ իր հպատակներէն մէկուն կտոր մը այցիին։

Այս մարդուն անունն էր *Ապրովիլլ. ու ինքն ալ բարի մարդ մըն էր։ Աս մարդը իր աս այդին շատ կը յարգէր և կը սիրէր, քանզի անիկայ իր հայրերէն իրեն ժառանգութիւն մնացած էր։

Բայց որովհետեւ աս այդին թագաւորին պարտէղներուն քովիլ էր, վասն որոյ թագաւորին սիրուը ան կտոր մը հոգին յարեցաւ, և շատ ջանաց որ կերպով մը *Ապրովիլին ձեռքէն առնէ զանիկայ։ Աակայն *Ապրովիլ չհանեցաւ իր հայրերուն ժառանգութենէն զրկուիլ, վասն զի Աստուած հրամայած ալ էր որ զետին չծախին։ (Տես Պատ. Խե. 33. Ձառոց 1. 2. 7.)

Խորագաւորը *Ապրովիլին ըրածին սրդողեցաւ, ու գնաց տան ու անեկողին պառկեցաւ, ու չեր ուղեր հաց անգամ ուտել։ Իր կինը իր նեղութեան պատճառը հարցուց և թագաւորն ալ պատմեց *Ապրովիլին ըրածը։

Խորագաւորին կինը շատ չար կնիկ մըն էր, և մէկէն միարը դրաւ որ իր էրկանը ցանկացած այդին ձեռք ձգէ. և թագաւորն ալ վստահացուց որ իր ցանկացածին պիտի համնի, և քաջալերեց որ ելլէ ու հաց ուտէ և ուրախ ըլլայ։

Աս չար կինը թագաւորին անունովը նամակներ զրեցութագաւորին կնիքովը կնիքեց, ու խրկեց * Աարովիթին բնակած քաշաբին մէջ գտնուող ծերերուն և ազնուականներուն, հրամայելով որ ծոմ բռնել քարոզեն ու դատապարաեն * Աարովիթը երբե հայշցիւ Աստուծոյ երկու սու ա վկաներու ձեռօք, ու դուրս հանեն Աարովիթ և քարկոծելով սպաննեն :

Ան մէծամած մարդիկն ալ իրենց եկած հրամանը կտուրեցին, * Աարովիթը զրպարտութեամբ դատապարաելով և քարկոծ առնելով : Աւ երբոր թագաւորը իմացաւ * Աարովիթին մեռնիլը՝ իջաւ իր ցանկացած ոյզին պարտելու :

Բայց Աստուծոյ տեսաւ թագաւորին և անոր կնոջը ըրածը, և իր սուրբ մարդարեն խրկեց Թագաւորին՝ իմացընելու թէ Աստուծոյ զինըը պիտի պատժէ իր ըրածին փոխար էն . և թէ շուները ինչպէս որ * Աարովիթին արիւնը լափեցին, անանկ ալ իր արիւնը պիտի լափին . և թէ իր կինը երբոր մեռնի, իր մարմինը շուներուն կերակուր պիտի ըլլայ :

Աւ Աստուծոյ սպառնալիքը կատարեցաւ . քանզի թագաւորը երբոր պատերազմի մէջ սպաննուեցաւ, շուները իր արիւնը լափեցին . և երբոր իր օրդին Ծեռին նետած նետէն սպաննուեցաւ, իր մարմինը անթաղ ձգուեցաւ * Աարովիթի դաշտին մէջ՝ որուն իր հայրը ցանկացաւ : Աւ երբոր թագաւորին կինը պատուանէն վար նետուելով սպաննուեցաւ, իր արիւնը պատին վրայ և ձիերուն վրայ սրակեցաւ, և իր մարմինը շուներուն կերակուր եղաւ :

Այս տեսնէք՝ սիրելի աղաք, Աստուծոյ պատուիրանիքը կուռըն ահաւոր հետեանիքը : Որո՞ւն մարքն կանցնէր թէ թագաւորը * Աարովիթին ոյզիին ցանկովը ճամբայ պիտի բացուէր նաև վեցերորդ ութերորդ և իններորդ պատուիրանիքներն ալ կոտրելու . քանզի ոչ միայն շանհացաւ ոյլ և աշաննէց * Աարովիթը, անոր երկիրը չուցաւ, և անոր գէմ ուստի վեյսունիւն :

Դիմէ նաև ան սոսկալի պատիժը՝ օրով Աստուծոյ պատժեց թագաւորը և իր ընտանիքը . քանզի քսան տարի չանցած բռըն ալ փճացան : Անդամ մը իր օրդւոցմէ եօթանասուն հու

զի սպաննութեցան, ու իրենց գլուխները երկու շեղջ գիղեցին քաղցին դուռը:

Միտքերնիդ բերէք, սիրելի մանկալիք, որ Վատուած ըստւ՝ “Մի ցանկար”. և աս պատուէրը կոտրելը ճամբայ կը բանց մէկալներն ալ կոտրելու:

“Ի՞նչ ԶԵՓԱԿ ՈՐ ԶԵՓԻՔ” Պիծի ԶԵՓՈՒԻ ԶԵԶԻ”

Վաղուականին մէկը ծանը հիւանդութեան մէջ ըլլարով իմացաւ որ պիտի մեռնի. վասն որոյ կանչեց երէցը, և պատմեց անոր իր հիւանդութեան և մեռնելուն պատճառը:

“Տասնեհինդ օր առաջ”, ըստւ աղնուականը, սիրբոր ձիով գեղը կ'երթայի, աւեղ մը եկայ ուր շատ տղաք կը խաղացին. ասոնց մէկը քար մը նետեց, որ ոտքիս մատներուն եկաւ ու սաստիկ վիրաւորեց. “Քարը նետելէն ետքը՝ տղան երես նոյեցաւ ու գնախաւ.”

Գևոր հասածիս որէս բժիշկ մը կանչել տուի, դեղ ըրաւ, բայց օդուատ չեղաւ և աւելի գէշցաւ: Աւրիշ բժիշկներ կանչեցի, որոնք ըսին թէ որէտք է ոտքդ կտրել, ասա թէ ոչ բոլոր մարմինդ կը տարածի վերը ու կը մեռնիս. սակայն կտրել տալու յանձնառու չեղայ, ու ցաւը քաշնը յանձն առի: Աւտի քանի մը աւուր մէջ ախտը բոլոր մարմնոյս մէջ տարածեցաւ”:

Երէցը հարցուց՝ թէ “Ալ ճանշնաս քարը զարնող տը զան”: “Տասը տարի յառաջ”, պատասխան տուաւ աղնուականը, “որ մը ձիով նոյն գեղը կ'երթայի, ու ճամբուն վրայ ծեր մարդ մը ձիուս քավէն վազելով թափանձանօք ողորմութիւն կը խնդրէր, ըսելով թէ անօթի կը մեռնիմ: Վարդը վարնուեցի, բայց մասիկ չընելով հետո ՚ի վեր կը վազէր. ըսպատճացայ որ եթէ չերթայ՝ կը ծեծեմ: Եւ երբ տեսայ որ բնաւ հոգը չէ, քաշեցի թուրը ու զարկի սպաննեցի: Երէք չորս տարեկան տղայ մը ունէր հետք, որ երբոր հօրը մեռնից ախտէ՝ սկսաւ աղաղակել ու լալ”:

“Ես աղէկ կը ճանշնաս ան տղան. և ահա նոյն իսկ ան-

աղբան էր քարը նետողը, որմէ աս մահառիթ վերպն ընկալոյ, և հիմա այլ ազատում, չունիմ”:

ԱՐՏՈՒՐ ՊԵՏԵՍԻՆԻ

Տէրսուդիանոս մեծ վարդապետին ատենը հեթանոսները սովորութիւն ունեին Վրիսառնեայներուն վրայ խնդալ անոնց առաջորդին խաչը ելած ըլլալուն համար: Տէրսուդիանոս ալ զանոնք ծագօածելով այսպէս կը պատասխանէ. “Ձեր աստա ածները հին պատկեներէ և խարիններէ շինուած են. և տարբերութիւննին աս է միայն՝ որ վարպետութեամբ շինուած են”:

“Եմէ դուք զմեզ կը տանջէք, ձեր աստուածներն ալ ևս աւելի կը տանջէք: Ատաղձագործը պէտք է ամրարշառութեան և պրապրեութեան յանցաւոր ըլլայ, որ աստուած մը շինելու ատեն զանիկայ կը տաշէ, կը փորէ, և կը յլոցէ: Դուք զմեզ խաչը կը հանէք և կախաղաններու կը մատնէք, բայց ձեր աստուածներուն որը նցյան չարչարանքը չբաշե՞ք”:

“Ուրբերով և նիզակներով կը մեռցընէք զմեզ, բայց ձեր աստուածներուն ալ աւելի գէշ բաներ կ'ընէք. կացինը, որ զգը, քարակոփներուն երկաթ գրիչը և ուրիշ այսպիսի տանջանաց գործիքներ են որ կը գործածէք ձեր աստուածները չարչարինը: Ուր զլուխները մարմններնէս կը բաժնէք. բայց ձեր աստուածները բնաւ դլուխ չունին մինչև որ անոնք սոսինձով շաբակին անոնց վրայ: Դուք զմեզ հրայ ճարակ կու առք, և ահա ձեր կուռքերը կրակին մէջ չհալած աստուածութեան անառնը չեն ժառանգեք. դուք զմեզ հանքերուն մէջ կը բանտարկէք, ու ձեր աստուածներուն նիւթը անկէ կ'ելէ, և ան ալ փորուելով: Դան դուք զմեզ ան կողիները կ'աբսորէք՝ ուր ձեր աստուածներէն մէկ քանին ծնած են ու ամանք ալ հոն մեռած են”:

ԵՐԵԿ ՀԵՐՑՈՐԴԻՆՔ ՑՂԱՅՈՒ ՀԵՐԱՐ

Նորացնակար . Առայր մեր որ յերկինս ես աղօթքը ինչո՞ւ համար Տէրունական Աղօթք կըսուի :

Պլատոնական . Վիանզի Վիրիստոս ինք սորվեցուց աշակերտներուն :

Ն . Ինչո՞ւ համար հազորգութեան հացին ու գինին Տէրոջ Անթրիքը կըսուի :

Պ . Անոր համար՝ որ Վիրիստոս ինք սահմանադրեց անընթրիքը իր մահը յիշատակելու համար :

Ն . Շաբթուն առջի օրը ինչո՞ւ Ալիրակի կամ Տէրունական օր կըսուի :

Պ . Ա ասն զի Վիրիստոս ան օրը յարութիւն առաւ մեռներէն , և այնուհետեւ ան օրը սուրբ կը պահուի 'ի յիշատակ իր յարութեանը :

Վ Ո Ւ Խ Ն Կ Թ Ո Ւ Խ Խ Ե Ւ Խ

Շատ անգամ ոչ միայն մեծամեծ մարդիկ , հապա նաև անօնք որ մոքերնին զբած են թէ մեծ մարդիկ են կամ պիտի ըլլան , իրենք զիրենք ռամիկ մարդկանց կենցազավարութեան կանոններէն ազատ կը սեպեն : Այսպիսի մարդիկ խիստ շատ են . և ասոնց համար են մասնաւոր կերպով հետագայ խրանները , որ Ա ոշինկմոնին պէս մեծանուն մարդ մը զբած ու ամենէն առաջ ինքը պահած է * :

* Գէկորդ Առշենկմոն անցեալ դարու երեւէլի մարդոց մէկն է . ծընած է Ամերիկայի Ալիրկինիա Կահանազը 1733ին , և մեռած է 1799ին . Ամերիկացւոց Անդզիացւոց հետ ունեցած պատերազմէրուն մէջ մեծ ծառայութիւն մատուցած է իր երկրին , եւ երբ Ամերիկացիք ազատութիւն գտան ինքն բնարեցաւ առաջին Կախազահ Միացեալ Կահանգաց Ամերիկայի :

Վշապհիս մէջ ինչ որ ընեա՞ պէտք է նայիս որ ան առենի մարդոց անհանց բան չըլլայ . հասպա միշտ յարգութեան նը-
շան մը ցըցուր անոնց :

Ենկերութեան մէջ ուրիշներուն խօսելու ժամանակը մի մը-
րափեր . ուսրի վրայ կեցողին դիմացը մի նասիր . քեզի չինկած
բանը մի խօսիր . Երբոր ուրիշները կեցեր ևն , դռն մի քա-
լեր :

Հողոբարթութիւն մի ըներ . ով որ քու վըադ ուր չցու-
ցըներ՝ անոր հետ կասակ մի ըներ :

Ենկերութեան մէջ առանձին բան մի կարդաք . թէ որ
պէտք ըլլայ՝ թողութիւն խնդրելով ըրէ : Խնչուան որ չխրնդ-
րէ մէկը քեզմէ , դռն կարդացողին կամ զրողին քով մի մա-
տենար որ անոր առջնի դիրքը կամ թուղթը տեսնես :

Երբոր քանի մը հօգի բանի մը վրայ կը խօսակցին , զուն
քու կարծիքդ մի զըուցեր՝ մինչեւ որ քեզի չհարցընեն :

Երբոր խելացի բան մը կը խօսիս , կերպարանքդ զուարի՛-
բայց քիչ մը ծանր ըլլայ :

Ուրիշին գժբարդութիւններուն վրայ ախորժ մի ցուցըներ ,
թէ և թշնամիդ ըլլայ :

Երբոր քեզմէ ոքասուաւոր մարդու մը կը հանդիպիս , մէկ-
զի կեցիր . մանաւանդ թէ որ նեղ զրան մէջ գտնուիս , թող
որ առաջ ինքն անցնի :

Հարկաւոր գործքի վրայ խօսելու առեն , քիչ՝ բայց ճիշդ
խօսէ :

Երբոր հիւանդի մը տեսութեան կ'երթաս , բժշկական տե-
ղեկութիւններ մի ծախեր՝ թէ որ իրաւցընէ չես զիսեր :

Թէ զրելու և թէ խօսելու առեն՝ ամենուն պէտք եղած
պատուանունը տուր ըստ աստիճանին , ու Երկրին սովորու-
թեանը յարմար :

Ո՞եծերուդ հետ խօսելու ատեն մի պնդեր քու կարծիքդ . հապա քու գատմունքդ ալ պարկեշտութեամբ ուրիշն կարծեացը համաձայնեցուր :

* Այէ որ քեզի վիճակակից կամ արհեստակից մարդուն շատ խորհուրդ չառա . չէ նէ շուտով ատելի ու զգուելի կ'ըլլաս :

Երբոր մէկը կրցածին չափ կ'աշխատի , ըրածը չշավողի նէ ալ զինքը վար մի զարներ :

Երբոր մէկուն խրատ մը պիտի տաս , աղեկ մատածէ թէ արդեօք հրապարակա՞ւ տալը աղեկ է թէ առանձին . շուտ մը , չէ ատեն անցնելն եաքը . զրուցելիքդ աղեկ կշռէ . յանդիմանելու ատենդ ամենեին բարկութեան նշան մի տար :

Որ և իցէ ժամանակ երբոր մէկը զքեզ խրատէ՝ շնորհակալութեամբ ընդունէ . թէ որ զիտես թէ յանցաւոր չես , ըստ ժամանակին և ըստ անդւյնի իմացուր քու անմեղութիւնդ զքեզ խրատողին :

* արկատ որ բանը կատակի մի զարներ . կծու խօսք ամենեին մի խօսիր որ ատելի չըլլաս . թէ որ զուարձալի խօսք մը պիտի զրուցես , նայէ որ մէկուն ծանր չդայ , որպէս զի սիրելի ըլլաս :

Երբոր մէկը կը յանդիմանես , նայէ որ գուն ալ նոյն յանցանքը չունենաս . օրինակը աւելի կ'ազդէ՝ քան թէ զեզեցիկ խրատները :

Ճէ որ կ'ուզես որ վլագդ համարմունք ունենան՝ նայէ որ գովելի մարդոց ընկերութեան մէջ գտնուիս : Վեւլի աղեկ է մինակ կենալը , քան թէ զէշ ընկերութեան մէջ ըլլալը :

ԵՐԳ

ՔՐԻՍՏՈՆԵՒԹ ՄԵԶ ԹՆԵՆԵԼՈՒ ԵՒ ԱԾԲԺՈՒՆՈՒՄ ՎՐԵՅ

Եատուած իմ, Տէր իմ, մատղաշ օրիբը
Վեհզի կը վայլէ որ մատուցանեմ.

Փառարանութեամբ սկըսիմ կեանքըս
Փառարանութեամբ զայն վերջացընեմ:

Ալ խոսովանիմ քու մեծ շընօրհքդէ
Որ քրիստոնեից մէջը ծըներ եմ.
Ուր ոզորմութեան գետը կը բղինէ
Ընչուած փրկութեան ձոյնը կը լսեմ:

Որչափ կը խղճամբ կուազաշտները,
Որ տգիսութեան խաւարի մէջ են.
Ոչ արքայութեան ցանկալի մառքը
Եւ ոչ դրժոխըի տանվանքը գիտեն:

Կուկին մառաւոր խոտմունքներդ՝ Տէր,
Ծյորս ու սէրըս սաստիկ կը վառեն.
Վու Սուրբ Կրքերուդ երկնային խօսքեր
Օխո կը յորդորեն մաիսիլ դըժոխքեն:

Ե շնչըս քեզ պիտի միշտ մառաւորէ,
Որ ցըսուցիր ինձ փրկութեան ճամփան.
Մեղաց շաւիղեն զիս ազատ պահէ
Ճամփուս մէջ ինծի եղիր օգնական:

ԳԵՂՑԵՐԴԵՀ



Ա կրի պատկերը սարսափելի տեսաբան մը կը ներկայացընէ, որ երբեմն երբեմն կը պատահի Միացեալ ։ Խաչանդաց արևմտեան կողմը ինկող ան լոյնածաւալ և արգաւանդ դաշտերուն մէջ, որոնք հարիւ- րաւոր մզոն տեղ կը տարածին, հարթ հաւասար՝ ծովու նման, և արգաւաւորութեան կողմանէ անօրինակ են։ Ամառը աս դաշտերուն ինքնարցյս խռով անանկ ահապին բարձրութեան մը կը հասնի, որ ձիաւորի մը անհնար է որ և իցե կողմէ անց- նիլ բաց ՚ի ռանակով շատիղներէն։ Ա ոյրի դոմեշներու ա- հագին հօտեր կը թափառին առնց մէջ, և անհամար շա-

իղներ կը բանան ամէն ուղղութեամբ, որոնց մէջ շատ անդամ կը մոլորի և ճամբան կը կորսպնցունէ կողմացցց չունեցող կամ արևդական և աստղերուն առաջնորդութեամբը ճամբորդութիւն ընել չգիտող ճանապարհորդը:

Վշնան ատեններ երբ աս խիտ և բարձրահասակ խոտը կը չորնայ, և մասնաւորապէս երբ մէկ անսովոր երաշտութիւն մը կ'ըլայ, պատահական հրձգութեամբ մը խոտը յանկարծ կը բռնկի, և հրդեհը հովին առջե ինկած զրեթէ հրաշալի արագութեամբ յառաջ կը քալէ: Ա հեղատեսիլ բոցերը վեր վեր կը սլանան դէպ ՚ի օդը, և հովը կոլորցընէ երկինք կը հաներոնկած սյրող խոտերը և դաշտն երեսը շատ հեռու տեղունիք առցին անդին կրակի անձրեսի նման ցիրուցան նորէն վար կ'իջնցընէ. Հազարաւոր նոր հօկիղութիւններ անմիջապէս կը սկսին ամէն կողմ, որ շատ չքեր ամէնը իրարու հետ կը միանան, և կը ձևացընեն բոցի ովկիանոս մը:

Ա մենէն արագընթաց ձին զուր տեղը կ'աշխատի անոր առջեն փախուելու: Բայցամատ ալիքները վարդաղակի կը հասնին ետեւն, և ձին ու իր հեծեալը կը փռուին կիյնան՝ հրավահնոցի մը մէջ էրելու նման:

Ա ակայն ան ճանապարհորդն որ ժամանակ չանցունելով կը բակ մը վառելու նիւթեր ունի քովը, թէ որ մօտալուս վըտանդին գալուստը մէկ երկու վայրկեան յառաջ տեմնայ, չետեւեալ ճարտարահնար կերպով կրնայ ինքովինքն ազատել: Ա նմիջապէս վար կ'իջնէ ձիւն, և նիվը մէկ տեղ մը կը բռնկցընէ՝ ճամբուն քովը, ան կողմը որ հովուն դէմ կ'իյնայ, որով բռնկած խոտին բոցը իր վրայ չգար: Ա սկսակը սաստիկ արագութեամբ կը տարածի, խոտը գետինը իջնցընելով՝ մոխիր դարձուցած: Ա ատեն ճամբորդը շուտ մը մէկ քանի բռն խոտ կը քաշէ կը հանէ գետնէն, և մէկ ծայրը ոլորցընելով աւել մը կը յօրինէ ու կ'աճապարէ ան տեղն ուրիշ բոցերը քաշուած են, և բոլորտիքը խոտերը այրելու վրայ են, և հոն շուտ մը կ'աւլէ գետնէն տաք մօխիքը, կը հանէ մէջքէն հովուադանակը, ճակ մը կը բանայ զով գետինը գտնելու համար, և ան ծակին մէջ խոթելով իր քիմը բերանը

ու նմանապէս իր ձիունն ալ, ուսկից երկուքն ալ զով ոդ կրնան հըծել, և իր վրան ու կարելի նղածին շափ ձիուն վրայ ալ գոմշի մորթով ծածկելով, կը սպասէ բոցովառ հրոյ ծովուն մօտենալուն :

Բայց անիկայ դեռ չհասած, իր բանկցուցած կրակը խել մը տեղ այրած բացած կ'ըլլայ իր բոլորախըր, և մեծ հրդեհէն բռնկելու բան մնացած չըլլար. և թէպէտե հօվը կրնայ այրով խոս բերել վրան և ցանել չորս դին, և թանձր ծուխով ու սաստիկ տաքցած օդով պատոել զինքը, սակայն տառնց ամենուն կը դիմանայ ճամբորդը քիթը բերանը աշեկ մը խովելով զով հողին մէջ, մինչեւ որ անցնի երթայ հրդեհին սաստիութիւնը, որ շատ քիչ կը տեէ : Հայնժամ գլուխը վեր կը վերցընէ, և աչա մնխիր կտրած լայնատարած դաշտ մը, ուր քանի որ յառաջ կ'երթայ, կը տեսնէ վայրի գոմշներու՝ ձիերու և ուրիշ կենդանիներու դիերը, որոնք չեն կրցած փախչիլ ընդհանուր հրկիզութենէն. կ'ըլլայ ալ որ դրժբաղդ ճանապարհորդներու ալ դիակունքը հանդիպին աչքին. մէկդիէն ալ կ'երենայ հեռուանց հրայրեաց փոթորիկը որ գոռալով յառաջ կը վազէ կտաղաբարար, սոսկումն և մահ տարածելով գէմն ելած ամէն շնչաւորի վրայ :

● ● ● ● ●

Դ Ի Ֆ Ե Ւ Ն Ի Կ Ն Ե Ր Լ Մ Ե Ւ Ո Ւ Ի Ն Ե Լ Ո Ւ

Կան թռչուններ որ շատ վիաս կու տան արտերուն ու պարտէզներուն, և անոնց կեանքը կարճելը մեզի արահովութիւն է. սակայն ծիծեռնիկը աս տեսակներէն չէ, և ոչ միայն անվեաս կենդանի մըն է, այլ և շատ օգտակարութիւն ալ ունի :

Երբոր սյնպէս օդը ճեղքելով սրբնիմայ կը թռչըտի ու արագ արագ ետ ու առաջ կ'երթայ կու գայ՝ որ հազիւ մարդուն

աշքը կրնայ հետեիլ իր շառիզին, ան առևն զբազած է օդին
մէջ գտնուած կերպ կերպ թեւառ միջատները բռնելու՝ որ
իրեն կերակուր ըլլայ: Աաղարաւառ միջիօնաւոր ճանձնը աս
կերպով կը կորնչին. որ եմէ ողջ ձգուելու ըլլային, օդը այն-
պէս պիտի լեցընէին և ապահանչին՝ որ շատ վեասակար բնա-
կան հետեւ թիւններ պիտի ժագեր անկէց: Ա ասն որց շը-
նորհակալ ըլլալու ենք ծիծեռնիկէն որ ադ ձանձրալի հիւրե-
րուն թիւը այնքան կը պակսեցընէ:

Աս ալ պէտք է յիշենք՝ թէ ծիծեռնիկները մըր երկիրն որ
կու գան նէ բցներնին գնելու և ձագ հանելու համար է: Աւստի մէր սահմանները հասնելնուն պէս աս գործին կը պա-
րապին, և երբոր ձագերնին բաւական մեծնան թռչելու չափ,
բոլորն ալ կը թռչուն կ'երթան ուրիշ տեղ: Աւստի հնար
չէ մէկ ծիծեռնիկ մը մեռցնել առանց քանի մը մանր ձագեր
որբ ձգելու:

Եգ ծիծեռնիկը ամառ իրիկունները կ'ելք բցնէն, ու բե-
րանը ճանմով կը լմշընէ. բայց ագ որսորդութիւնը իրեն հա-
մար միայն չէ որ կ'ընէ. իր փոքրիկ բնակարանին մէջ խել մը
զաւկըններ ունի կերակրելու. և բոլոր ան ժամանակն որ օդին
մէջ թռչուելով հանդիպած մանր միջատները կը բռնէ, իր
սիրաը անոնց վայ է:

Իներանը կերակրով լեցուն բցնը դառնալու առեն՝ մէջ
մ'ալ յանկարծ անխօսր հուրդ տղու մը հարուածքին կը հանդիպի,
և արիւնըտայ գետինը կ'իյնայ կը մեռնի: Իր ողորմելի ձա-
գերը ան գիշերը առանց կերակրուրի կ'անցըննեն. մինչև առա-
ւոտ տրտում ախտուր կ'աղաղակին: արու ծիծեռնիկը կը շվա-
թի, չդիտեր թէ ինչպէս խաղաղեցընէ զանոնք, երբ կը աես-
նէ թէ միայնակ մնացած է առանց իր ընկերոջը:

Բոլոր գիշերը անհանգիստ անկուն անցընելէն ետե՛ առ-
տուանց կ'ելք քանի մը ճանճ բռնելու, թէպէտե ինքը եղ
ծիծեռնիկին չափ ճարտարութիւն չունի ձագերը կերակրելու: և
ստիպն իրիկուն չեղած ուրիշ մըն ալ զանիկայ կը զարնէ
կը սասկեցընէ: Ձագերը կը սկսին հիմա անօժի մարիլ, բե-
րաննին բաց կ'աղաղակին կը սպասեն: բայց մայր չկայ որ գայ

բան մը տայ իրենց ուսելու : Այս տեսնեն որ ծեր թռչունները իրենց քովիկը եղած բայները կու դան է երթան , բայց բնու կարգը իրենց չգար : Կիշերը ցորտեն կը մսին . իրենց մոցը սովորութիւն ուներ իր թեւերովը և կուրծքի վահանկ միտուրներով ծածկել մրանին . բայց հիմա անպատճառ երեսի վրայ ձգուած են :

Վասուանց մեջերնեն երկուքը իրերը մեռած կը գտնուին : ՎԵԿՈՂՆԵՐՈՒՆ ճառ բատավել ալ չետղչեաւ կը նուացի . ան փոքրիկ զլուխները ալ չեն անանուիր բայնեն զուրս երկնցած՝ կերտակուրի համեմ . ողորմնի արարածները կը դոզդան ու կը սարարտին իրաբու վորյ գրասորութիւնով , ու քանի մը ժամեն բոլորն ալ կը սառչին անօթութենին . իրենց ծեած բայնի իրենց գերեզման կրոյ , անզցաւ և անխորհուրդ ալու մը անզօրմ ձեռքերուն պատճեհամեն հանդիսովով :

ՓԻՂԵՔԱԿ ՃԵՐՑՈՒԹԵԼԵՔ ԱՐԱՑ

Փիղը աշխարհիս մեջ գտնուած գալաներուն ամենեն մ-ծն ու զօրաւորն է , և դիւրաւ կը նզելանայ : Վահիայ Վահայի և Վափիկելի մեջ միայն կը գտնուի , բարձրութիւնը ումը ուսնուախին մինչև տասնուշորս ուսնաշաբ կը հանի : Երկու մեծ ակրոյ ունի բերնին երկու կողմէն գուրս ըլցուած . և մեկ մեծ կնճիթ (Խաչեան) մը որ կերեցընէ ու կը կարծըցնէ ինչպէս որ հարկաւորի : Վահիայ այնչափ հարկաւոր ու դործածական անգամ մըն է իրեն , բնչուս և մեր ձեաքը մոցի . առաջ գետնին Երեսն շատ փոքր բանիր կրոյ ժայռին համը բանել մերցընել , իր ուսերիքը անով իր բերանը կը ասեի . անով չուանի մը կապ կրոյ քակել , զուռ կրոյ բանով պոցել , և թէ որ ովկաք ըլլայ անով իր թշնամաց հետ կը պատերազմը ալ :

Փիղին նրբամասներ և ճարտարութիւնը շատ է , բնշալա

որ կերպի մէկ քանի փոքր պատմութիւններէ՝ որ հռո կը գլ-նենք :

Հնդկաստանի մէջ Կազղեացւոց զօրքին հետ փիզ մը կար որ բանակին կը ծառայէր : Անգամ մը պատերազմի մէջ փր-դարձանը շատ յորդորանք ըրաւ իրեն որ ամենայն ճիգով աշ-խատի, և փոխարէն մեծ մեծ վարձքեր կը խաստանար . բայց վեր-ջը՝ ըրած խաստանէցին անփոյթ ըլլալով, փիզը հասկցաւ որ խարսներ է, և յանձնաւու չըլլալով տաանկ անարդական կեր-պով ծաղը ըլլալ՝ յանկարծ զարկաւ մեռցուց մարդք : Փդա-սպանին իննը երկանք անակնեալ մահուանը վրայ ունեցած սաս-ակի կսկիծէն յուսահասութեամբ մը առաւ իր երկու զաւկը-ներն ու տարաւ փիզին ոսքին տակը ձգեց ըսելով, ու իստուա-յին մը մէջ խենդրութեամբ պյուս սպաննեցիր, ուրիմն դիս ալ ու զաւ կըներս ալ սպաննէ՝ որ մանք ալ անոր քով երթանք՝ փի-զը տղաքը ոսքին տակը բնկած տեսնելով՝ կանկ առաւ, և իրը թէ խոզմուով իր տէրովը որբ որդւոցը վրայ՝ մեծ տղան կնճի-թովը վերցուց ու զիստան վրայ դրաւ . և ան օրէն եաւ զանի-կոյ իրեն կառավար ընդունեց, և միշտ կատարեալ հնազան-դութիւն կընէր իրեն :

Հասարակ զինուոր մը՝ որ շատ անդամ քիչ մը խոնդիք կու-տար փիզի մը, որ մը յանցանք մը դործելով՝ հրաման և զաւ որ բանեն զինքը բանտը դնեն . մուզը փախաւ գնաց փիզին տակը պահուընցաւ : Խմոցան ասոր ուր ըլլալը, ու եկան որ բունեն տանին զինքը, փիզը թող շտուաւ, և եկողներուն ամենը վանաց կնճիթովք : Երբոր ամեն մարդ գնաց, սկսեց կնճիթովք յորդորել զինուորը և ճամբայ ցացքնել որ երթոյ, իրը թէ ըսել կ'ուղէր՝ թշնամիներդ զացին, ելիր զլխուոք ճա-րը անս և ուր որ պիստի փախչիս զնա :

Ուրդուն մէկը որ փիզ կը սպահէր, իրիկուն մը իր մէկ քանի բարեկամները հրաւիրեց որ փիզին աւս գան : Եշած ատենինին փիզին ջուր խմելու ժամանակն ըլլալով՝ ուրժասաւորը աման մը ջուր բերաւ որ խմցունէ . բայց ուղելով որ եկող պա-րաները քիչ մը զաւարձացընէ՝ փիզը երբոր կնճիթը կեր-կընցընէր խոելու՝ սպասաւորը չուրին ամանը կը շարժէր աւ-

զէն։ Ասանկ փիղը քանի մը անգամ խարուելով՝ չկրցաւ ասանիլ աս ծաղրական վարժանքը, կնճիմով ապատկ մը իշցուց սպասառորին երևին՝ որ դիմովն պէս գետինը գլուրեցաւ մարդը։ Երկող հիւրերուն եւելոք ծաղրը շարժեցաւ աւելելութեան վրայ, բայց սպասառորը միաքը դրաւ որ ուրիշ անգամ ան կերպ խաղով չզւարձացընէ մէկը։

Պատկերհան մը կ'ուզէր փիղի մը պատկերը քաշել, բայց միաբ ունէր որ կնճիմը վեր անկած ու բերանը բաց նկարէ, ուստի փիղին քով մէկը կայնեցուց որ շարունակ բան նետէ կնճանինին բերանը՝ որպէս զի բաց մնայ և ինչ ձեւ որ ունի ձիշը գծագրէ։ Խակ մարդը կէս մը զուարձութեան համար կէս մ' ալ կնճանին խարելու մոտք՝ շատ անգամ ձեռքը պարագ աւելի կերերցընէր՝ առանց բան նետելու փիղին բերանը։ Փիղը չախորժելով աս մարդուն ըրածը և հասկընալով որ պատկերառ պատկերհանն է, կնճիմէն գուրս անանկ ջուր մը նետեց պատկերհանին թուղթին ու ներկերուն վրայ՝ որ բոլորը աւրեցան անպիտան եղան։ և այսպէս չմողուց որ մարդը իր գործը գլուխ հանէ։

Փիղ մը քաղաքին մէջ օր մը պտրաբելու ատենը գերձակի մը խանութիւ առջև եկաւ, և խանութին պատուհանը բաց գտնելով՝ կնճիմը ներս երկրնցուց գերձակներուն մէկն ալ քիչ մը զուարձանալ ուզելով՝ ասեղին ծայրովը սկսեց կնճիմը ծակերկնէլ։ Փիղը բարկացաւ, և միաքը դրաւ վրէժ առնել գերձակէն. ուստի գնաց քիչ մը աղտոտ ջուր փնտուելու. շուտ մը գտաւ ուզածը, աղէկ մը լցուց կնճիմը, և դարձաւ եկաւ գերձակին խանութը, պատուհանէն ներս աղտոտ ջուրի հեղեղ մը հազցուց հան նստողներուն դիմուն, ու առաւ քաւեց։

ՖԻՎԵՏԻՆ ԹԻՉՆՈՅ ԱՐՍՐԱԳՈՒԹԵԱՆ ԱՅՆԴՆԵՐԻ

Ակովոխայի մատերը գտնուող կղզիներուն բնակիչները սովորութիւն ունին ծավային թուշուներու. որսորդութիւն ընե-

լու, որ շատ անդամ՝ խիստ վառանգաւոր բան է, ինչպես կհարեցայ Տեսելով պատմութեանը :

«Երեքունիք մարդ մը և իր երկու որդիքը որսորդութեան Եւ լան. ծովեզերը իջնելու համար հնատերնին ապրուծ շուաննին բարձր ապասամի մը ամենը կարեցին ու սովարով իջան վար գործելունին տեսնելու : Հան՝ տանելու կարողութիւննին նեւ բածին չափ թռչուն և հաւիրիթ հաւաքելով՝ իրեքը մէկուն սկսեցին շուաննին գումըթուելով վեր ելլել. առաջ մէծ որդան, ետեւեն եղասյար՝ մէկ երկու զրկաշափ վարէն, և ամենէն եարը հայրերնին :

Խել մը վեր ելլելէն եարը մէծ ազան դեպ ՚ի վեր նայելով տեսնե որ շուանը սուր քարի մը քսուելով թելերը կը կարրափն . իսկցյն առ սոսկալի լուրը միւսներան կը հազորդէ :

“Այդեօք մինչև վեր ելլենք նէ կը դիմանայ շուանը”, կը հարցընէ հայրը :

“Այդին մը դիմանայիք շունի՛, պատասխանեց ազան, մէր իրեքն ծանրութեանէն արագ արագ կը խզի կար”:

“Ո՞ւկ հոգի մը կը վերցընէ՛”, հարցուց հայրը :

“Տարակուալի բան է՛, պատասխանեց ազան :

“Ուրեմն գունէ մէկերնիս ազտափնք”, բառու ծերունին հանգործ և անխոռով սրամով, “Հանէ դանակի ու վարի կազմէն կարէ շուանը . սիրու առ, աշխատէ. կարևի է որ գուն ազամիս ու մօրդ միմիթարութիւն ըլլաս”:

Արրոր ատեն չկար անտընալու, ազան անդամ մըն ալ վեր նայեցաւ, տեսաւ որ քանի մը թնել մեայն մեացեր և կարելու . քաշեց զանակն ու կարեց շուանը . և ան նայն բորբին յաւիսանականութեան ցամաքն ելան իր հայրն ու իր եղասյար :

ՀԱՅԱՅԻ ԵԼԼԻ ԳԵՎ ՊԵՂ

Դպրացի մը մէջ երկու եղասյար կային 41—42 առքեկան հասակով : » Աս աղացը մէկուն շատ անդամ իրաւա արուելէն եաւ՝ կամակորութիւն ընելու որոշած ըլլալը և պինա զլուխ :

ընդգիմանթիւնը յայտնի եղաւ : Ա արժապետը ըստու որ պատմիսի վարժմանք մը ցոյց տալուն հետևով մինչը անօնեկ պատմիք մը պիտի ըլլայ՝ որ գիւրին պիտի չընանայ . և տեսնելով որ գեռ նոյն մաքին վրայ յամառեալ է տղան՝ պատժելու պատրաստուեցաւ : “Եթին միջոցին, մեծ եղբայրը” Պօղոս յառաջ գալով՝ յանձնառու եղաւ որ իր եղբօրը տրուելու պատճերը ինքը քաշէ :

Ան առեն վարժապետը աս բանը ըստու . “Եմ սիրելի Պօղոս” գուն ամենէն աղեկ աղոցը մէկն եւ . գուն բնաւ պատմուելու բան մը ըրած չես, ու քու սիրուդ ալ դիւրազգած է . ես չեմ կրնար անիբար տեղ քեզ ցաւցընել իմ սիրուն արզեկս” : Եսոր դէմ աղեկն ըստու . “Բռու իմ վրաս զնելու պատճեղ որոշոփ որ ըլլայ՝ անկէ աւելի պիտի ցաւիմ եղորդ արուած պատճերը տեսնելով . ինքը պղտիկ աղեկ մըն է՝ ու ինծմէ փոքր է հասակով, և ինծմէ ալ տիկար է . կ'աղաւեմ, տէ՛ր, բոլոր անոր տալիք պատճեղ ինծի տուր . քենէ ինչ որ ըլլայ՝ սիրով պիտի կըեմ” : Ո՞չ տէ՛ր, իմ յանցաւոր եղբօրս տեղը փոխանակէ դիմ” :

Ա արժապետը միւս փոքր եղբօրը գառնալով ըստու . “Վշդէկ, հիմա ի՞նչ պիտի ըսես Հակոբ՝ աս քու Պօղոս եղբօրդ աղնիւ խնդիրնին” . ան ալ եղբօրը երեսն ՚ի վեր նայեցաւ, ըոյց պատասխան մը չտուաւ : Ա արժապետն ալ լուս կեցաւ : Իսոյց Պօղոս տակաւին բռնադատուելով վարժապետը որ զինքը պատճէ ու լիննայ, կու լոր : Ա արժապետն ալ ըստու . “Դուն բնաւ երբէք լուս՞ծ ես Պօղոս” թէ անսնէկ մէկը ըլլայ, որ ուրիշն յանցանքն տեղը ինքը ծեծ տուէ ու նախառաւի” : “Եցո՞ւ տէ՛ր”, ըստու . “մեր Տէր Հիսուս Քրիստոսը՝ իր կռնակը ծեծողներեն չդարձուց, մեզի ակս խեղճ մեղաւորներուն համար . և իր ծեծուելովս մնաք բժշկուեցանք, ու մեր մեղքերը ներուեցան : Կ'աղաւեմ, ներէ Հակոբին յանցանքը՝ ինծի համար, ու թող որ ես քաշեմ ցաւը . ես կընամ անկէ աւելի տանիլ” :

“Իսոյց քու եղբայրդ իրեն համար ներում չխնդրեր, զուն ինչո՞ւ այստափ փափար ցոյց կու տաս աս բանին համար” իմ

սիրական Պօղոսս . չէ՞ որ ինքը պատժուելու արժանի է՞ : “Իրաւ է աւը, որովհեաւ դպրացին օքենքը կուրեց, քանի քանի անգամ խրատ առնելէն ետև՝ գուն ըսկը որ պէտք է պատժել զանիկայ . ուստի ես ալ զիտնալով որ դուն բնաւ ճշմարիս չեղած բան մը չեիր խօսեր, ու պէտք ալ է որ գըպրոցին օքենքը անխախտ պահանի, և եղայրս ալ պինտ գլուխ է ու չապաշխարեր, ի՞նչ ճար կրնայ ըլլալ ասոր, տէ՞ր, կազաշեմ իս անոր տեղը դիր . քանզի ես անկէ ուժով եմ” :

Ան ասեն տղան իր եղաօրը վիզը պլուեցաւ, և անոր պինտ գլուխութեամբ կարծրացած երեսը՝ իր փափուկ սրտէն յառաջ եկած արցունքով թրջեց : Աս անանկ բան մըն էր՝ որ խեղճ չչակարին դիմանալու կարողութենէն ալ վեր էր : Ուստի աչքին արցունքները վաղել սկսաւ, ու իր սիրտը հալեցաւ . ներբուժ խնդրեց, ու իր եղաօրը պլուեցաւ : Ա արժապետը երկուքն ալ իր բազկացը մէջ առնելով՝ զանձնք օրհնելու համար աղօթքը ըրաւ Անոր՝ որ “մեր անօրենութիւններուն համար ծեծուեցաւ” . և այլն :

Հաս դիւրին էր աս գեղեցիկ յօդուածին վրայով խօրհրդածութիւններ ընելը, բայց ըթածնիս գոհարին վրայ բան նկարելու պիտի նմանի :

ՄԵՇՔ ԵՐԵՆԵՄՄԵծ ՀԵԽՈՍԵՐԵՐԻՆ Է

Երբոր Անձն Լողեքսանդր իր հզօր բանակին գլուխը անցած փառքով պատերազմի կ'երթար, ան տեղէն անցաւ ուր որ “Ի խօսինէս փիլխոփիան իր տակառին (չոռ) մէջ սասանիկ զըալած էր խել մը սակորներ քննելու, կարգի գնելու և նարէն զատելով կարգերնին փօխելու : Ըաղթողը՝ իր զօրքը կայնեցլնել տուաւ, և այսպէս հարցուց . “Ի՞նչ կ'ընես հոն Ի խօսինէս” : Հնական փիլխոփիան պատախաննեց . “Աս բուհօրդ Փիլիպասին ոսկորները կան, և կ'աշխատիմ որ զատեմ անօրը իր մէկ ստորին ծառային ոսկորներէն . բայց մինչև հիմա հոգիս բերանս եկաւ, ու չեմ կրնար որոշել թէ Վը որունն է” :

Ք Ա Ր Կ Ե Ծ Ո Ղ Գ Բ Ի Ս Ա Ռ Ա Ն Ե Ը Ը Ն Ե Ր

Օւրունի քահանաց մը երբոր իր թառները սենեակին մէջ կը դանէր, սրտմառվժեամբ զուրս կը վրանտէր զանոնք : Օր մը երբ իրենց մօրը քով կեցեր երկնից թագաւորութեան զորոյ կը խօսէին . մէջերնէն մէկն ըստ թէ “Վայրիկ, ես չեմ ուզեր արքայութիւն երթալ” :

“Ե՞նչ կը սեա աղաս, արքայութիւն երթալ չեմ ուզեր” :

“Ե՞նչ, մայրիկ, իրաւ որ չեմ ուզեր” :

“Ե՞նչո՞ւ համար աղաս” :

“Ե՞նոր համար որ մեծ հայրս հոն պիտի ըլլայ, անանկ չէ՞ն” :

“Ե՞ւ յուսամ թէ ան ալ հոն պիտի ըլլայ” :

“Ե՞նկայ հոն որ ըլլայ՝ ջեխելով մեզի պիտի պօռայ՝ զուրս, զուրս, զուրս. աս տղաքը հոս ի՞նչ բան ունին : թէ որ մեծ հայրս արքայութիւն պիտի երթայ, ես չեմ ուզեր հոն երթալ” :

“Օ՞նողք պէտք ե զիսնան որ աղաք արթնութեամբ և զգուշութեամբ իրենց վարմանքը կը զիսնեն, վանորս պէտք չե որ բարկանան կամ չար կը պեր ցուցընեն իրենց աղօքը, որպէս զի անոնք ալ չսպիզին, և նաև ատեն ալ զիրենք :

Ժ Ե Ն Ժ Ե Մ Է Ն Ե Ր Ե Կ Մ Է

Պարսներ . — Ես փոքրիկ ճանձ մըն եմ . կաղաչեմ որ իմ խօսքերս և իմ վշտացս պատմաթեանը ականջ դնելու բարեհաջիր :

Հունիս ամսուն մէջ տար ե զեղեցիկ որ մըն էր երբ ես աշխարհ եկայ : ԱԵկէն զարմացայ մնացի շուրջս զանուած զեղեցիութեան վրայ : Աեցած տեղւոյս ատքութիւնը, արեգակին հազար ու մէկ ճառագայթներուն զեղեցիութիւնը, և աշխանջիս հասած բազմասեսակ ձայները խելքս զվահօ թռառցին : Եւ մինչդեռ ես անկիւնը կեցեր մնացեր եի, աղջութեամբ կը

դիմութիւն աւետակէս եղաղներուն արագաշարժութիւնը, և ճար-
արութիւնը որով առ է անդ կը թուքակէն :

Ո՞ւ, կըսէի մորէս, աս ի՞նչ երջանիկ են առանք. քանի մը
արէն իմ թեհրս ալ մեծ ու զօրաւոր պիտի ըլլան զիս ալ
թացաւնելու բռաւական. ան առևն ես ալ մէկալնոց չես արե-
գակին ճառագայլիթներուն մէջ որսորդութիւն պիտի ընեմ. և
որիշ բան չունիմ ընելիք՝ այլ ուրախութեամբ առվին անզին
թաշտուել : Եւ ո՞րքան ուրախ էի որ ճառան ծներ եմ :

Եւսոքս կը խորհին միշտ դեռահասներն ու անփարձները.
իւսուքը անսոնց ուրիշ բան չերեիք, բայց մեռյն անխառն եր-
ջանկութեան երազ մը : Ի՞նչ և իցէ որերն անցան և ես
մնջայ ու զօրացայ : Մայրս թողուց զիս որ ալ ինքովեքս
հոգած, և իմ աղաւութեանս վրայ հոգարտացած սկսոյ թըրա-
շարիլ սենեակին մէջ որ ան առն աշխարհի մը չափ մեծ կե-
րւեր ինձի :

Օր մըն ալ երբ այսոգէս ուրախ զուարթ կը զբունուի հոգ-
նեցայ ու գայի կեցայ չափահաս ամիկինի մը զլուռն վրայ
հանգչւելու : Բայց հիացայ դատած ընդունելութեանս վրայ.
անգմութեամբ մը ձեռքի վաճինովը այնպէս հարուած մը տուաւ,
որ հազիր կախչել ու քափի աղջկանը զլաւան վրայ կանգ-
նել . և հոն հազիր քանի մը վայմէնան շունչ կրցի առնուլ,
անկէ ալ նմանապէս հարուած մը ուտենիլով թուայ փախայ :

Վա եղածին վրայ մամատալով և զարմանալով, ուկեցի պատ-
ճառը իմանեալ. վասնորոյ անմիջապէս գայի մորս, որուն դատ-
մանը անսահման վասահմանիւն ունէի :

Պատմութիւնս որ ըրի, "Այսինքի աղջիկն" բառ մայրս, "պիտ-
նուս որ առանց իրաւացի պատճառի մենք մարդկային ցեղին
առջին առ հասարակ նախառնի ենք և վեսս կը քաշէ՞ք.
զինուսս որ քու ամենամեծ թշնամիդ անսուր են : Չյիշելով
մեր իրենց ըրած ծառայութիւննիս օգուն մէջ ազականիչ բա-
ները որսալութիւն, որոնք իրենց առ ողջութեանը մեծ վեսս կը
հասցընեն հիւանդութիւն պատճառելով, առ բաները չելի-
րդ՝ շեն զագրիր մէկի վեսս հասցընելուն երբ քիչ մը իրենց
մասնանիք : Ամէն հնարք կը բանեցընեն, ամէն որոգայիթ կը

Հարեն, մեղ սպաննելու հազարաւորնիս մէկ տեղ :

Միայն մէկ բարի մարդ մը զիտեմ՝ որ անգամ մը հօրեղացյրս Ա սղվողս երբ անոր վրայ դարեցաւ, բռնեց զինքը և բացաւ թեւերն ու թող տուաւ, և երբ անիկայ կը թռչք՝ ըստեւեւն նայելով՝ «Ի՞նչ, աշխարհիս մէջ քեզի ալ ինձի ալ բաւական տեղ կոյ» : Անիկ հետէ է բնաւ մէկ աղեկութիւն մը չտեսայ մէկէն» :

Հազիւ թէ մօրս բերենէն խօսքը լինցաւ, վերցիշեալ աղջիկը գիրիկը աղայ մը՝ մօտեցաւ մէջի. «Ի՞նչէ ճանճը», ըստ աղջիկը, «բռնէ սիրելիս» : և մէյ մըն ալ խեղճ մայրս, փաքքիկ մանկան փափիսկ մատուցներուն մէջ կտոր կտոր եղաւ : Խակ ես՝ ահավ ու գողով սիրտս բռնուած առանձնացայ ու իմ գըժքաղդ մօրս տարածամ՝ ու արագահաս մահուանը վրայ ողբացի : Եւ ցաւ է օրսիս որ ես ճանճ ծնայ, ու մարդոց անգըթութեան ենթակայ Եղայ :

Ա Բ Ե Ւ

Ա տենով խեղճ գեղացին մէկը յանկարծ գետնէն ոսկի մը կը գտնէ ազտոտ՝ փոշոտ՝ ցեխոտ, կ'առնէ խանութպանի մը կը տանի որ տեսնէ թէ տեղը ի՞նչ կու տայ : Խանութպանը ոսկին տեսնելուն պէս՝ շուտ մը կը հանէ գեղացին բուռ, մը մանկ ստակ կու տայ : «Ի՞նչզացին արթմուն, (ինչպէս որ ամեն մարդ ալ ինքինը արթմուն կը կարծէ), գոհ չըլար անոր տուածին. կը մատնէ որ եթէ ան ազտոտ ոսկին այնչափ արժեց, հասուա մաքուր ու փայլուն ըլլար նէ՛ ի՞նչ պիտի արժէր . զիւեմ ինչ ընելիքս կ'առէ . կ'երթայ քիւ մը աւազ՝ քիւ մըն ալ աղիւսի փաշի կ'առնէ, անսոցմավ այնչափ կը շփէ ոսկին որ արևու պէս կը փայլեցընէ . բայց ի՞նչ օգուտ . կը տանի խանութպանին որ առջինէն շատ պակաս դին կու տայ, վասն զիւաշեր թէթեցեր է եղեր :

Ասոր պէս շատ մարդիկ մէկ բան մը աղեկին գարձնելու աշխատած ատեննին՝ տղիտութեամբ և սիսալ կարծիքով աւելի զէշի կը գարձնեն :

ՊԵՆԵՑԻ ՅՈՒ ԵՐԿԱԿԻ

Վարեւ աշպաւ (–) սարին վերէն

Խորօտիկ (†) խօրօտիկ .

Կաքեաւն ելաւ իրեն բէռնէն (‡)

Դարեւ արեց ծաղկըներէն

Խռաւաւ եկաւ սարին ծէրէն (†).

Խորօտիկ խօրօտիկ .

Վ. Խորօտիկ խօրօտիկ ,

Վ. Սիրունիկ կաքեաւիկ :

Եշրբ կաքեւուն ձէն կը լսեմ ,

Երդիսն ՚ի վեր գիւս կ'իրիշկեմ (†) .

Կաքեաւ կիւ գեայ կը ըկրալով

Դարին վերէն շորորալով .

Վ. Վ. անուշիկ կաքեաւիկ :

Վէռ բէռն հինած (‡) ծաղկըներով ,

Ովհան նարկիս նունու վարով .

Վէռ անդ լոցաւած է շաղերով (†) ,

Դիւ կիւ մայլիս անմահ հոտով .

Վ. Վ. անուշիկ կաքեաւիկ :

Վէռ փետուրներ են փափուկիկ ,

Վէռ վիզն երկէն , իսուց պղտիկ ,

Վէռ թնին գէռն (‡) է նշխունիկ ,

Դու անուշ ես քանց եղունիկ (†) .

Վ. Խորօտիկ . . . Վ. Նշխունիկ կաքեաւիկ :

Եշրբ կաքեաւիկ ծառէն կ'իշնի

Եր քաղցր ձէնով ճըլվըլ կ'անի ,

Նշխարհս ըմէն զուարիժ կ'անի ,

Նըռն ծովէն սիրս կը հանի .

Վ. Խոր . . . Վ. աղւորիկ կաքեաւիկ :

Հաւերն ըմէն ք'երնէկ կու տան ,

Հետ քէ՛ կու գան շարան շարան .

Վէռ շուրջ եկած կը ճըլվըլան ,

Ռակի չի կայ քեզի նըման .

Վ. Վ. աղւորիկ կաքեաւիկ :

– Կաքաւ :

† Գ. Ե. Ե. Ե. Ե. ։ սիրս. ։

‡ Բայն :

– Ծաղիլ :

† Կը վաղեմ :

‡ Նկարած , հիւսած :

– Յօզ :

‡ Գոյն :

† Աղաւնի :

ԸՆԿԻՒԹԻՒՆ ՄԱՐԴՈՒՅԻ ՆԻԷՐԵԳԻՒՅԻ

Անկրթութիւնը ան պահսութիւններէն մէկն է որ ունեցողը ամենեին չմանչնար . անանի տգեղութիւն մըն է որ հոգույն ալ՝ մարմնոյն ալ գեղեցկութիւնը կ'աւրէ, տգեղ կ'երեւընէ : Ըստ անդամ կը լսես որ կ'ըսնէն . Խարոսը կամ կիրակոսը շատ աղէկ մարդ է, բայց կոպիտ է :

Անկրթութիւնը ամէն պահսութենէ աւելի շուտ կը տեսնուի մարդուս վրայ . անոր համար ալ անկիրթ մարդը ամէն ընկերութենէ զուրս մնացած, իրեն նմաններուն չետ հարկ կ'ըսնայ որ կենակցի . կամ թէ որ հարստութիւնը ընկերութեանց մէջ զինքը մոցընէն նէ ալ, ամէնը կ'ըսնէն . Վախո՞ս հարստութեան՝ որ անանկ կոպիտ մարդու քով է գացեր :

Անկրթութիւնը թէպէտ մօլութիւն մը չէ, բայց շատ մոլութիւններէ աւելի ատելի կ'ընէ զմարդը : Երբոր մէկը դռնէդներս մանէ՝ առանց գուռոդ զարնելու կամ իր գալը իմացընելու, ու յառաջ քան զքու բարի եկար ըսելդ՝ պուռալով մը կանչէ՝ բարի տեսանք ըսելով նէ, ի՞նչ կ'ըսնս մօքէդ : Երբառուանց հրամմէ նստէ ալ ըսնես նէ, ներսուանց աս ի՞նչ կոպիտ մարդ է կ'ըսնս :

Անկրթութեան մէկ յատկութիւնն ալ ան է որ երր կըրթուած մարդ մը կը տեսնէ՝ չհանիր . իր կոպիտ սովորութիւնները անոր կրթութենէն աղէկ կը համարի : Տեսնէ որ ուրիշը թաշկինակով քիմը կը սրբէ, ի՞նչ դժուարութիւններ հնարեր են կ'ըսէ . ու ինքը երկու մասին մէջ քիմը սրիսմելով՝ գէպ ՚ի գետին կը խնչէ . զինքն ալ կ'արդարացընէ քթէն ելածը ծոցը պահելու բա՞ն է ըսելով :

Հպարտ եղողը ուրիշ հպարտ չուզեր տեսնել . զինովը զինովին կը մշղագրէ, զինի չես վերցըներ նէ՝ ինչո՞ւ կը խմես ըսելով . բարկացողը բարկացողէն կը զգուի . նմանապէս զրեթէ ամէն ախտ իր նմանը կ'ատէ : Բայց անկիրթ մարդը թէ որ կարենար՝ բոլոր աշխարհը իրեն նման կ'ընէր : Զեռքով կերակուր ուտելը տեսնես նէ, սիրոդ կը գանի . իսկ ինքը ա-

նանկ ախտրժելով մասուցները կը լցէ ու կը ծծէ , որ կարծես թէ կերակուրին համ առւազը իր մասուցներն են : Հաս անդամ կը լուէ ալ թէ ի՞նչ համ կ'առնեն պատառաբազայ աւտողները . զրեթէ կը զարմանայ ալ որ ի՞նչպէս չեն վախ- նար պատառաբազը բերանենին խօժելու . կը կարծէ որ երես- նուն մէկ կողմէն ծակէ ու դուրս պիտոր ելլէ : Հաղին հար- կի համար գգալ կը դործածէ , անոր ալ փայտեն կ'ախտրժի . կարծես որ մէջը տորորուած կերակուրներուն ճննձին համն ալ կ'առնէ : Աեփ լիցուն դդալն ալ բերաներ կը խօժէ , կը զար- մանաս որ ի՞նչպէս կը սրզմի : Համ մը խմելէն եւարն ալ պի- խերը անանկ մը կը ծծէ որ կարօս չըլար զի՞նջակով սրբե- լու :

Պատամովին մը պատմելու ըլլայ , այնչափ միջանկեալ փա- կադիծներ կ'ընէ որ գլխաւոր նիւմը կը մանաս : Խակ եթէ գուն բան մը պատմելու ըլլաս , Հա՛ ես դիտեմ ատ պատմու- թիւնը ըսելով՝ խօփդ կը կարէ . Վտանկ չէ , սխալ միարդ պա- հեր ես , բուն պատմութիւնը իմ քովս է՝ կ'ընէ : Հետոդ խօսե- լու ատենը՝ թևեդ կը բռնէ , կը ցնցէ , կը մշտէ . կարծես որ թևեդ պիտոր հասկընայ ըսածները : Խեէ որ ոսպի վրայ զքեզ խօփդ բռնէ , անանկ քիթդ բերանդ կը մանէ , մէյմը խօսելով՝ մէյմը զքեզ գէպ ՚ի ետև հրելով , որ սրահին ծայ- ըը՝ պատին կը հասնիս , ու գեռ ինքը կը հրէ : ՈՒշտ ալ ստորակետով շանչ կ'առնէ , որ չըլայ թէ գուն միսիս խօսե- լու . սկսիս նէ ալ ինք ՚ի խօսքը առաջ կը տանին , բերանն ու ականջը միասեղ կը դործածէ : Խակ թէ որ սխալոր ալ կե- րած ըլլայ , հասէն չես գիմանար . մասածել չկայ որ ընկերու- թեան առջի պարաբն է՝ ուրիշն որ և իցէ նեղութիւն մը չը- տալ , որ և բուն քաղաքավարութեան էութիւնը :

Խօսքը հայերէն սկսի նէ՝ տաճկերէն կը լընցընէ , տաճկե- րէն սկսի նէ՝ հայերէն . յանկարծ միաքը գոյ նէ , երդել ալ կը սկսի : Հօրանջելու ըլլայ՝ ձայնը բոլոր դրացիները կը լը- սն . փարնդալու ըլլայ՝ տունը կը սարափ , թուքերը չօրս զին կ'անձրւնն : Խեէ որ խօստ անկիրթներէն չէ , ու թաշկինակ կը դործածէ , խնչելէն ետքը թաշկինակին մէջը աղէկ զննու-

թիւն մը կ'ընէ քլթէն ելածին վրայ . կամ թաշկինակին մէջմը
մէկ երեսը մէջմը մէկալ երեսը քիմը սրբնութ , Երբոր
թաշկինակը առջիդ կը տարածէ՝ պժդալի թատրոն մը կը
բացուի աչքիդ առջւը :

Ա երջապէս անկիրթ մարդուն մէկ հատիկ ախորդելի ըրած
բանն է՝ Ա՞նաք բարով ըսեց , անիկայ ալ շատ անգամ չըսած
կանէ կը քալէ : Ասանկ անկիրթ մարդկանց բանականու-
թիւնը վրանուն վերցրնելու ըլլաս նէ , անասուններէն իիստ
քիչ աարքերութիւն կ'ունենան : Երանի՛ թէ չգանուեխն մեր
ազգին մէջն ալ տանիներ , առ առ նկարագիրը մոքէ ձեւա-
ցուցած ըլլար և ոչ կենգանագիր :

Ե Ա Է Կ

Փ Ա Ւ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Ք

Ա Վ Ե Ժ Ա քանի՛ մէկ ջանանք յոզնենց
Հ ազար կերսով մենք աշխատինը ,
Եւ դու միայն դու անկուշ վոր
Ա ր ք ես տանիս քու ծոցըդ խոր
Ա Վ Ե Բ պատրաստած կերակուքներն¹⁾ .
Ա յ ս ո լ է ս ը ս ի ն օ ր մ' անգամներն .
Զ ե ռ ք , ոտք , ըերան , աչք կ'ըսէին ,
Ա Վ մ է ն ք ս ե ղ ե ր ե ն ք ի ւ ր գ ե ր ի ն ,
Ի ս կ ի ն ք ը ծ յ լ ծ յ լ կ ը կ ե ն ա յ ,
Ա Վ ե ղ ի և ոչ մաս մը կու տայ .
Ա ս կ է վ ե ր ջ ն ա լ չ ե մ ք աշխատիր .
Դ ա ռ ո ւ ք ու դ լ ե ս ո ւ դ ձ ա ր ը զ ը տ ի ր²⁾ :

Ա ս ը ս ե լ ո վ մ է կ ը ե ր ա ն
Հ ա ն է գ ո ր ծ ք է ե տ կ ե ց ա ն :
Փ ո ր ու ն ի ի ի ստ ծ ո ւ մ բ ո ւ ն ե լ տ ո ւ ի ն ,
Հ ա յ յ ց ց ու ն ի ն կ ա ւ ի ր ե ն ց վ ր ա ն ի ն .

Ի ողոր մարմինը թումեցաւ ,
 Ու ձեռք շարժել ւոչ ոտք կրցաւ .
 Երեսներուն գոյնը նետեց ,
 Վաքերուն լցուր կաթկըթեց :
 Վն ատեն լաւ մը հասկըցան
 Ծաէ ո՛րշափ փորն էր պիտևան ,
 Որ մնունդն իրեն նախ քաշելով
 Ա երշն ամենուն ծածուկ ճամբով
 Կը դարձնէ կռւ տոյց եղեր ,
 Չէ թէ անգործ ու ծցլ նստեր :

 Կառք ալ անդամիք էք ժողովուրդք ,
 Եւ ստամիքս են տէրութիւնք :

Ե Գ Բ Ե Յ Ի Ե Կ Ե Ն Ա Է Բ

Դուն եղբայրներ ու քոյրեր ունիս : Չեռքէդ եկածին չտփ ջանք ըքէ որ քեզի նման մարդկանց ինչ սէր որ պարտական ես ցուցընելու՝ ամենակատարեալ կերպով սկսիս նախ երեցընել ծնողացդ վրայ , ետքք անոնց՝ որ եղբայրութեանց մէջ ամենէն մօտաւոր եղբայրութեամբ հետոդ կապուած են , ոյսինքն անոնց որ քեզի հետ նոյն ծնողաց զաւկըներ են :

Եղբայրսիրութեան աստուածային գիտութիւնը լաւ սորմիւրու , և ամենայն մարդիկ ինչոքէս որ պէտք է սիրելու համար սկզբունքը ընտանեաց մէջ սորմիլ սկսելու է :

Աս մատածութեանս մէջ թէ այսէկ մօր զաւկըներ ենք” որ չտփ քաղցրութիւն կոյ : Վն ի՞նչ քաղցր բան է մատածել թէ աշխարհը եկածնուն պէս՝ մէկ տեղ նոյն անձինքը գտած ենք՝ ուրիշներէն աւելի սիրով մեծարելու : Եղբայր և քրութաց նոյն արիւնն ունենալը և բնաւորութեան կողմանէ շատ բանի մէջ նման ըլլալը՝ բնական կերպով սաստիկ սէր մը կը ձգէ մէջներին , այնպիսի սէր որ առանց սոսկալի ինքնահաւառանութեան չկընար աւրուիլ :

Առաջե՞ս լաւ եղբայր ըլլալ, ինքնահաւանութենէ զգուշացիր . առաջադրէ ամէն որ որ եղբարցդ ու քրութոցդ հետ վարուելու առեն վեհանձնութիւն ունենաս : Տեղականցմէ ամէն մէկն ալ հասկընայ որ դուն իրենց շահն ալ քու շահուդ պէս կը մտածես : Ճաէ որ իրենցմէ մէկը պահասութիւն մը ընե՛ ներողամիտա եղիր, ոչ միայն այնպէս ինչպէս որ ուրիշն մը կ'ըլլայիր, հապա աւելի կերպով մը : Ուրախացիր անոնց առաքինութեանցը վրայ . հետեւ իրենց, քու բարի օրինակովդ առաջ տար զիրենկը, անանկ ըսէ որ քեզի պէս եղբայր ունենալնուն վրայ մառք տան Աստուծոյ :

Անհամար պատճառներ կան անուշ անուշ յիշատակներու սիրալիր կարօտանաց, գալիլի երկիրածութեան, որոնցմով եղբայրական սէրը անդադար մնունդ կ'առոնու ու կ'ամի՞ : Իսյց գէժ մատադրութիւն ընելու է անոնց վրայ . ապա թէ ոչ՝ շատ անդամ առանց իմացուելու կ'անցնին կ'երժան . պէտք է որ մարդս ինքնինքը բոնադատէ ան բաները զգալու : Իսարակ զգացմունքներ ունենալու համար՝ հաստատուն ու եռանդուն կամք պէտք է : Խնչպէս որ ոչ ոք կրնայ բանաստեղծութենէ կամ նկարչութենէ լաւ հասկըցող ըլլալ առանց մասնաւոր կերպով սորվելու, ասանկ ալ ոչ ոք կրնայ եղբայրական սիրոյն կամ ուրիշ որ և իցէ ազնիւ զգացման համը առնուլ՝ առանց հաստատուն կամք աշխատելու . որ համը առնու :

Անտանեկան մտերմութիւնը նայէ որ ոչ երբէք պատճառ ըլլայ քեզի՝ եղբարցդ հետ անքաղաքավար ըլլալու :

Իսյէ որ աւելի ալ մարդավար ըլլաս քրութոցդ հետ : Անոնց բնութիւնը զօրաւոր անուշութիւն մը ունի, որ անով սովորաբար բողոք տանը մէջ սքանչելի զուարթութիւն մը կը ձգեն, անհամութիւնները կը հեռացընեն, հայրական կամ մայրական խրատաներուն սաստկութիւննը կը մեղմացընեն : Աւանցի առաքինութեանց քաղցրութիւնը անոնց վրայ տես ու մեծարէ . բնութիւնդ կակցընելու ազդեցութիւննին տես ու ուրախացիր : Աւ որովհետեւ Աստուած զիրենկը քան զքեզ արկար և քան զքեզ զգացուն ստեղծեր է, նայէ որ աւելի մը տաղիր ըլլաս մխիթարելու զիրենք՝ թէ որ սրբմբ են, դուն

քեզմէ զիրենը չորսամեցընելու, և միշտ մեծարանք ու ուշը ցուցընելու անոնց :

Ան անձինքն որ իրենց եղբարցն ու քրաւտոցը հետ չարարառութեամբ ու կապատկեամբ վարուիլ սորիած Են՝ ուրիշ որ և իցե մարդու հետ ալ կապիտ կերպերով ու չարարառութեամբ կը վարուին : Բնտանեկան վիճակը այնպէս գեղեցիկ, այնպէս սիրուն ու այնպէս սուրբ պիտի ըլլայ որ երրոր մարդու անէն դուրս ելլէ հետը պիտի տանի ուրիշ տեսակ ընկերութեանց մէջ ալ ան մեծարանաց ու սիրոց գեղեցիկ ջանքը և ան համարումը առաքինութեան վրոյ՝ որ անդադար ազնիւ ըղգացմանց ետեւ ըլլալուն պատուիներն են :

Տ Ե Ր Կ Ա Խ Թ Ւ Ւ Ն


Կարկութեան և խելագարութեան մէջ ուրիշ տարբերութիւն չկայ բայց միայն տեսողութիւն. քանզի կատաղի բարկութիւնն ալ կարճ խելագարութիւն մին է : Ա ան զի ուրիշ բնչ բանի կրնայ ընծայուիլ ան ձեռքերու. և շոմտնքներու դողդրդալը, ան երեսի գունաթափութիւնը կամ սաստիկ կարմը բութիւնը կամ ուռիլը, աչքերուն բոցանման վառիլը, ընդուն պապակիլը, ուրբերուն գետինը տրոտիլը և զարնելները, բոլոր մարմնացն անհաստատ և այլանդակ շարժումները, մոլեզին և անկարգ խօսքերը :

Թ Ւ Ւ Ն Ե Ր Կ Ա Խ Թ Ւ Ւ Ն

Կատ աղեկ է որ կեանքիո ճանապարհը ուրախարառութեամբ քալես, փուշերուն և տառասկներուն վրայէն կամացուկ մը ցասպերով, քան թէ ամէն ցանկի տակ նստիս և վիճակիդ գմուարութեանը վրայ ողքաս ու լաս : Արախսիրտ մարդուն կեանքին

ԸՆԹԵՐՑԱՌԱՆԿԱՆ շատ կ'երկրնեայ մանուած ատեն՝ բան թէ միշտ տրտում և յուսակտուր մարդունը։ Առ կեանքիս բաներուն մէջ խոչե- մուժիւն բանեցընել շատ հարկաւոր է։ բայց երբ ձափարդու- թիւնը համի, ոչ յուսահատութիւնը և ոչ տրտունքը գեղ և դարման կընան ըլլալ։

Անր վրայ չարկը եկած ատենը ամենէն աղեկ ընելու բա- ներնին՝ ոչ թէ լաց ու կոծ՝ այլ ջանք ու դործ է։ ոչ թէ առ- նելու նատելու ենք չարկիները և անոնց վրայ որոճալու ենք, այլ ցտաքելու և անոր գեղը փնտուելու ենք։



Ի ՆՉՈՒ ԸՄԷՆ ՄԵՐԴ ՓԱՆՑՍԵՒԾ Ե

Օր մը պղտիկ տղեկ մը վազելով տռւն եկաւ, ձեռքը բան մը բռնած՝ որ տանը բակէն դտեր էր։ Քըլն ալ հոն նատեր կար կը կարէր։

“Բայր իմ”¹¹, ըստ, “նայէ ինչ աղւորիկ բան մը գտայ։ Ա- սիկայ կարմրագօյն առակիի կտոր մըն է։ և երբ աչքս կը գը- նեմ կը նայիմ, ամէն բան կարմիր կ'երենայ։ ծառերը, տռւ- ները, կանաչ խոտը, քու երեսդ ու ամէն բան կարմիր է”։

“Քըլը նայեցաւ, “Աս շատ գեղեցիկ է”, ըստ, “և հիմա կե- ցիր որ քեզի օգտակար խրատ մը սորմեցընեմ ասկէ։ Այս- քրդ կու գայ որ անցած որ անանկ կը խօսՀէիր թէ ամէն մարդ ժանառութեամբ (Արքա+է+ն+ն+ն) կը վարուի չետդ։ Հիմա գիտնաս որ գուն ան ատեն աս առակիի կտորին պէս էիր, որ կարմիր լլաւուն մէջէն երեցած ամէն բանն ալ կարմիր կը ցու- ցընէ։ Դաւն ինքդ ժանացեր էիր, և կը կարծէիր որ բռ- դրակիդ գտնուած ամէն մարդիկ ժանառարայ եղեր են։ թէ որ գուն զուարիթ ըլլաս և ամենուն չեւ անուշութեամբ վար- ուիս, անոնք ալ քեզի անանկ պիտի երևնան”¹²։

ՔՐԻՍՅԱՆԻՒՆ ՎՐԵՄԻ ԽՆԴՐԻ ԹԻԿԻՆ Է

Օր մը պղտի տղոց դպրատուն մը այցելութեան գացի . և Երբ նստեր էի հոն , մեց տարեկանի չափ չարարարոց տղաց մը իր չորտ տարեկան քրոջը՝ որ քով նստեր էր՝ զլնուն բռունցքով զարկաւ : Ի՞շպրը զայրացած՝ վրէժինդրութեան ողիով խեցն ձեռքը մերցուց որ եղառը զլնուն պիտի իջնցընէր , անդիւն վարժապետը ան եղելութիւնը անեսնելով՝ կանչեց . “Աղջիկա՞ ալ , աղէկ կըլաց որ գուն համբուրես զանիկայ” :

Այսն վայրկեանին փոքրիկ աղջկանը կիրքը կարծես թէ բոլոտին փօխուեցաւ . իր թեսերը եղուորը վիզին վրայ ձգեց ու սկսեց երեսները պազնել : Տղան առ բանիս չզիմանալով՝ սկսեց լալ , և արցունքները երեսն ՚ի վար կը վազէր : Պիշտի քուրիկը անոր արցունքները սրբեց ու կ'ուզէր որ միութորէ զինքը . իսկ ան ալ աւելի կու լար :

Օ արնելուն տեղը պազնելը բարիով չարին յաղթել է :

ՅԱԳՆԵՆ ՄԱՏԻԿԱԼԻ

Վանագը մեծ ու երեւլի քաղաք մը կար “Ահնուէ անունով , որուն բնակիչները շատ չար և մեղաւոր մարդիկ են : Ա ասնորոց Վասուած Յովիան մարդարէնն հրամայեց որ Երմայ իմացընէ անոնց՝ թէ Վասուած բարկացած է իրենց՝ մեղքերնուն համար : Ինցոց Յովիան վախցաւ Վասուածոյ ըստանն ընելու , ու միարը զբաւ որ ուրիշ ճամբար երթայ , ու իմարդիս քաղաքը փախչել : Վաս մագը ելաւ Յովովէ իջաւ , ու հոննաւ մը զտաւ . որ պատրաստ եր ձաւրախ երթալու , մտաւ . նուը ու կոնակը “Ահնուէին դարձուց որ միարը չիմայ , և այսպէս անհնագանգ եղաւ Վասուածոյ հրամանին :

Վարչէն ամենատես աչքը իր անհնազանդ ծառան տեսաւ .

և շուտով իր զօրութիւնը ցըցուց չավելանին : «Բայն զի անտանիկ սաստիկ ալէկոծութիւն մը հանեց ծավուն վրայ՝ որ նաւը անտարակոյս կառու կտոր պիտի ըլլար :

Աւատատիները, որոնք չեթանոս են, ու քարեւ և փայտէ կուրքեր կը պաշտէին, ահով և դոզով ամեն մէկը իր աստուծոյն կաղաղակեր՝ որ զինքը փրկէ : Աւառն բեռներն ալ ծովը թափեցին որ նաւը թեթենայ: Բոլոր աս ժամանակը չավելան նաւուն մէկ կողմը պատկեր խոկալով կը քնանար . նաւապետն ալ հրամայեց չավելանին որ ելլէ ու ինը ալ իր Աստուծոյն աղաւէ որ չկորսուին :

Ետքը զարմանալի կերպով մը յայտնի եղաւ որ ան փոմուրիկը չավելանին համար է եղեր . Չավելան ալ բանը իմանաւով՝ մարդոցը ըստ թէ մինչեւ որ զինքը ծովը չձգեն, ալէ կոծութիւնը չդադրիր : Ա ասուրց առին չավելան ու ծովը ներաեցին, և ծովը դադարեցաւ : Չավելան ծովի բնկածին ուես Աստուծոյ հրամանովը մեծ ձուկ մը եկաւ ու կլեց զանիկոյ . և ձուկին փորուն մլջ իրեք օր և իրեք զիշեր ողջ մնաց : Բայց Չավելան իր Տէր Աստուծոյն շատ աղաւանք ըրաւ ձուկին փորեն, Աստուած ալ իր աղօթքը լսելով ձուկին հրաման ըրաւ որ ցամաքին վրայ միամէ չավելանը :

Անկէ ետքը Չավելան գնաց Աննուէ և քարոզեց թէ քիչ ասենէն քաղաքը պիտի կործանի . ժողովուրդը լսելով իր քարոզութիւնը՝ ազագիւարեցին, և Աստուած ալ, որուն սղորմութիւնը անշափ է, քաղաքը չկործանեց :

Աս բանիս վրայ Չավելանին միրար խիստ նեղացաւ՝ ըստած չամարուն համար . և ելաւ քաղաքէն դուրս ան զ մը նասարանին վախճանը դիմաւու : Բայց Աստուած իրեն իմացընելու համար թէ պրանմեծ յանցանք էր առ բանին համար բարկ անալը, Չավելանին նասած անջոր դրմենի մը ըստացուց . և զրդմենին եկաւ Չավելանին գլխուն վրայով շուր ըրաւ, որով Չավելան այնքան ապրութիւնէն խալսելով՝ շատ ուրախացաւ :

Բայց հետեւալ առաւան Աստուած հրամայեց որ դի մը որ դդմենիին արմանան ուտեւ . ու դդմենին մէկէն չարցաւ արեւ ին ապրութիւնէն : Չավելան բացը մնաց, և հովուն շըստմէնէն

ու արելին տաքութենէն անանկ կ'այրէր կը տանջուէր՝ որ նորէն տառափիկ նեղացաւ :

Ան ատեն Վասուած ըստ Հովհաննին . Այսուն դգմենիին խնայեցիր, որ անօր համար աշխատութիւն չքաշեցիր, ու զանիկայ չմեծցուցիր . որ մէկ դիշերուան մէջ բուսաւ, ու մէկ դիշերուան մէջ կորսուեցաւ . ու ևս պիտի չխնայե՞մ Այնուէնին՝ ան մեծ քաղաքին, որուն մէջը հարիւր քսան հաղարէն աւելի մարդիկ կան, որոնք աջ ու ձափի ձեռքին տարրերութիւնը չեն դիմուր, (այսինքն հանունիւնը) ու նաև շատ անասուններն : Վհա այսպէս Վասուած սորվեցուց Հովհաննին և բոլոր մարդոց՝ թէ պէտք է որ ուրախանանք, երբար Վասուած ապաշխարող մէշարոններուն ողորմութիւն կ'ընէ :

Հովհաննին աս պատմութիւնը, սիրելի ընթերցողք, խրառ և զգուշութիւն մը ըլլայ ձեզի՞ որ ըլլայ թէ Վասուած համաննին անշնազանդ գանուիր : Ո՞ւկը չկրնար մասիսիլ պատիժէ երբոր յանցանք կը գործէ, անշրաժեշտ ըրածին փախարէնը պիտի քաշէ : Վասուած մինչև անգամ իր սիրելի մարդարէնները Պատիժն ու Հովհաննը պատժեց, օրոնք սօւրը մարդիկ էին . և կը պատժէ ամէն մարդ՝ որ իրեն հնազանդ չէ : Այս կայն այսուամենայնին՝ Վասուածային բարկութեան այսպիսի գործքերուն մէջ կը տեսնանք իր երկայնամսութիւնն ու մարդաբանիրութիւնը : Խնչպէս ողորմուն է մեր երկնաւոր Հայրը : Հովհանն երբ ձուկին վարէն աղօթեց, Վասուած լսեց և պատասխան տուաւ . Այնուէացիր երբ ապաշխարեցին, չկօրծանեց իրենց քաղաքը . թէպէտե ետքը իրենց չարութեանը դարձան և բնաջինջ եղան :

*Ամանապէս և հիմա Վասուած իր ողորմութեամբը կը սպասէ և ժամանակ կու տայ մեղաւորներուն՝ զզջալու և իրեն դառնալու : Վասուած կ'ըսէ մարդարէնն բերնովը, “Ինծի՛ գարձէք, ու ես ձեզի պիտի դառնամ” :

ՄԵՐԸ ԱՎԵ

“ԶԵ՞ ո՞ւ երիս ժամանե՞ մէ՞ բանի՞ իւ ծավալը, և անձուկ պիտի դժուն վշտու սահնակ սահնակ անոնց յեր առու։ Խայց յեր գլուխն բուր մազը ու հարդար հարդար ին։ Ուրիշ մէ վշտուն։ Բնաւ որ շատ ճշնա դաներին լսու եւ բառու։ Այտաթ. ժ. 29 — 31։

Այս ամենօր հնեալ Փրկիչը Հյատուս աս Ճնճղուկներու օրինակովը մեզի քանի մը օգտակար դատ կու տայ։

Այս աեմենէք որ Աստուած որբան բարերար է ամենատկար արարածներուն անդամ։ Եւրանը գաղանները, օդին թռչունները, և մինչև անդամ փողքիկ Ճնճղուկը իր տեսութենէն հերոի շեն։ Օ անոնք ստեղծող Աստուածը չմոռնար ամէն աւուր կերակուրնին տալու անոնց անոնք որբան որ շատ ըլլան՝ ամենուն համար բաւական կերակուր պատրաստուած է։

Այս երկնաւոր Հայրը ամենուն բարերար է, ու իր ամենաողորմ գմբութիւնը բոլոր իր գործերուն վրայ է։

Այս Ան որ այսպէս կը կերակրէ երկնից թռչունները, և կը զարդարէ դաշտին ծաղիկները այնպիսի գեղեցիկ զօյներով։ անտարակոյս անոնցմէ աւելի պիտի հռայ զձերզ։ Քանզի ինքն ըստ, “Այս վախնաք, ինչու որ շատ Ճնճղուկներէն լսու եք դուք”։ Այսու դուք շատ Ճնճղուկներէն լսու եք։ և ինչու չո՞ւ համար։ անոր համար որ դուք անմահ հոգի ունիք, հոգի մը որ յաւիտեանս պիտի ապրի։ Երբոր գաղաններն ու թռչունները կը մեռնին, անիկայ իրենց վերջն է։ բայց ձեր հոգինները պիտի ապրին ձեր մարմինները մեռնելու ետքն ալ։

Դուք անոնցմէ լսու եք, քանզի երջանիկ վախճանի մը համար ստեղծուած եք, ուսիէց զուրկ են բոլոր կենդանինները։ Դուք ստեղծուած եք զԼաստուած ճանշնալու և անոր ծառաշիլու համար հաս երկրիս վրայ, որ կարող ըլլար իրեն հետ ընակելու երկնից մէջ ու երջանիկ ըլլալ աս աշխարհէս ելլելն ետքը։ Թռչունները չեն զիտեր, Ճնճղուկները չեն դիւ-

տեր և չեն ճանշնաբ իրենց Արարին Աստուածը և անոր ամենակարող բազուկը որ կը հոգայ և կը խնամէ զիրենք . բայց դուք կրնաք ճանշնալ ձեր Արարից , ու խորհիվ անոր վրայ : Կարող էք սիրել Վաստուած , որ կը կերակրէ զձեզ և կը հադուեցընէ . կրնաբ աղօթել առ Վաստուած , և խորդել անկէ ձեր պիտոյքը . կրնաբ իրեն ապաւինիլ իրբեւ ձեր երկնաւոր Հայրը . և բնաւ զձեզ չմոռնաբ և երեսէ չձիգեր :

Այս տեսնէ՞ք սիրելիներ , որքան աւելի աղէկ էք երկնից թըստուններէն , երկրի գաղաններէն , և գաշան ծաղիկներէն . և եթէ Վաստուած կը հոգայ զանոնք , ո՞րքան աւելի զձեզ :

Այս վախնաբ , ձեր երկնաւոր Հայրը առանց հանդերձի և առանց կերակրուրի չձիգեր զձեզ բնաւ երբեք :

Են որ փոքրիկ Ճնճղուկին ձայնը կը լսէ , ձեր աղօթքները ալ աւելի կը լսէ : Աղքամ էք , մի վախնաբ . քանզի Պատմիթ կ'ըսէ , “Աղքամը աղաղակեց , ու Տէրը լսեց անոր , և զանիկայ իր բոլոր նեղութիւններէն փրկեց” :

Ուր էք , մի վախնաբ . քանզի Վաստուած Հայրը է որբերուն :

Հայրենիդ ու մայրերնիդ ձեր վրայ խնամք չե՞ն առանիր . մի վախնաբ , Տէրը պիտի ընդունէ զձեզ : Խնը գիտէ ձեր կարօտութիւնները և ձեզի պատահած ամէն բանները . քանզի առանց անոր կամքին և դիտութեանը ձեզի բան մը չպատահիր :

Հիւանդ էք , մի վախնաբ . քանզի Տէրը ձեր բոլոր հիւանդութիւնները բժշկելու կարող է : Եւ որովէս զի աղէկ համկրնաբ թէ Վաստուած զձեզ կը սիրէ կը հոգայ և կը կերակրէ . այսպէս ըստ , “Չեր զիխուն բոլոր մաղերն ալ համրաւած են” :

Ուրիմն սիրելի ընթերցողը՝ թէ որ ձեր երկնաւոր Հայրը զձեզ այսպէս կը հոգայ , ալ ի՞նչ բանէ կը վախնաբ . բնաւ վախնաբու բան մը չունիր , միայն թէ Վաստուած հաճէլի դրանուիր :

Են առեն վախցէք , երբ մեղք կը գործէք . բայց թէ որ սիրէք Վաստուած և իր կամքը կատարէք , ան առեն վախ չէք ունենար թէ Վաստուած ձեզի կը բարկանայ . քանզի Վաստուած կը բար-

կանոյց չարերուն ու մեղաւորներուն և զինքը չսիրողներուն ու իր կամքը չկատարողներուն :

Վիտնաք որ Վասուած ձենէ շոտ աւելի ծառայութիւն կ'ուղէ, քան թէ երկնից թռչուններէն. քանզի անոնց միաբ ու բանականութիւն չառաւ, բայց ձեզի առաւ, անոր համար կ'ուղէ որ դաք հնապանդ և խօնարհ զաւկըներ բլաք իրեն :

Ծիշեցէք որ Վասուած այնպէս սիրեց աս աշխարհս՝ մինչև իր միածին Արդին առաւ, որ մենք մեղաւորներ և խեղճիր տարբանական կենաց արժանանքը Տէր Հնասուսի ձեռօքը :

Տեսէք միքսլիք Վասուած ու երը. աւելք իր ողորմութիւնը, աւելք իր անձառնի զմաւթիւնը՝ որով ձեզի այց կ'ելլէ :

Վեծաձայն զունցեզէք, գորդիկ բարեկամներս, «Վարդը ի՞նչ է որ զանիկայ կը միշեն, կամ մարդու որդին՝ որ անոր այցելութիւն կ'ընեմ»։ Դու բարերար ևս ամենուն և քո զմաւթիւնդ ամեն արարածներուդ զբոյ է :

— 500 —

ԵՐԻԴԿԱՅԻՆ ԿԱՐԺԱՄԱՆՈՒԹԵԱՆՑ Մէջ ՊԱՀԱԼՈՒ

Տ Ե Ս Լ Կ Ե Ն Ո Ւ

1. Ան բանը որ այսօր կընաս ընել բնաւ վաղուան մի թողուր :

2. Ան որ դուն քեզի կընաս ընել բնաւ ուրիշի մի յանձնաւը :

3. Ատակդ ձեռքդ անցնելէն առաջ մի հատցըներ :

4. Վրեզի հարկաւոր չեղած բանը աման բլայուն համար մի զներ :

5. Հոգարտութիւնը անօգութենէ ու ծարաւութենէ՝ և ցուրտէն աւելի սուզ կըլլայ մեզի :

6. Վրէս ուսելնուս համար հաղիւ կըլլայ որ զգ ջանք :

7. Կամքով եղած բանը բնաւ նեղութիւն չապար :

8. Որչափ ցաւ կը պատճռուէ մեզի ապառնի չարիքներու.

Քանի խորհիլլ. որ կարելի է թէ ընաւ պիտի չպատահին ան շարիքները :

9. Վմէն բան միշտ աղեկ կողմին մեկնէ :
 10. Երբար բարկացած ես՝ խօսելէդ առաջ մինչև տասը համրէ. երբեր խխառ բարկացած ես՝ մինչև հարիւր համրէ :
-

Վ Ե Ր Ո Ւ Յ Ի Շ Ո Ւ Ն Ե Ր

1. Բնաւ ժամանակ մի կարսընցըներ : Վասվ ըսել չեմ ուզեր՝ թէ բոլոր օրուան մէջ քիչ մը առնեն զրօսանքի և հանգստութեան համար անցընելլը կորուստ մըն է. բայց միայն թէ միշտ նայէ որ գործով մը պարապած ըլլալու սովորութիւն ընես :

2. Բնաւ ճշմարտութենէ մի վըխողիր :

3. Բնաւ անանկ մէկու մը համար գէշ բան մը մ'ըսեր, ու բուն համար աղեկ բան մը կրնաս ըսել. և չէ թէ միայն կարեկցութեամբ խօսելու ևս անանկին վրայով, այլ նաև անանկ զգալու ալ ես :

4. Բնաւ մէկուն գէմ մի բարկանար, ու ամարդութեամբ մի վարուիր :

5. Բնաւ ծախը մի ըներ հարկաւոր չեղած բանի մը համար :

6. Վմէն բան մնածելով ըթէ. և երբ շնուակ ճամբուլ գործ մը ընելլը ամենադժուարին երևայ քեզի, ան մի միայն կարողութեանը վրայ վստահացի՞ր՝ որ քեզի կարող է օգնելու, և բուն քու կարողութեանդ հասածին չափ ալ ջանք ըրե քու կողմանէդ :

Ե Բ Գ

Ս Է Բ Ե Վ Բ Ե Ր Ե Կ Ե Ն

Երբ փողոցները կըսիւներ կ'ըլլան,
Տանը մէջ պէտք է միշտ խաղաղութիւն.
Ուր աեղ որ քյոյքը ու եղբայրներ կան
Հան պէտք չէ ըլլայ հակառակութիւն :

Երբ թռչունները իրենց բցնին մէջ
Ալ միաբանին հանդարտիկ մընալ,
Խնչ ամսով բան է մէկ տան տըղոց մէջ
Ալբար աղաղակ ու զիճմունք տնանալ :

Են կըծու խօռքերն կռուարարներու՝
Որ չնչին բանէ մը յառաջ կու գան,
Կաւաղաններու ու մերկ սուրերու
Եւ սպաննութեան պատճառներ կ'ըլլան :

Աստանան փորձեց 'ի սկզբաննէ
ԱՌէկն որ եղբարը վրաս բարկանայ .
Ա ախճանն եղաւ որ Ասյէն սպաննէ
Իր անմեղ եղբայրն, գեն ուրախանայ :

Իմաստուն տըղան իր բարկութիւնը
Իրիկուն չեղած կ'ուղէ ցածցունել.
Իսկ անմիան է որ մինչ վաղուան օրը
Իր բարկութիւնը կ'ուղէ զառ պահել :

ԱՀ Տէր, կ'աղաւնիք մեր տըղայական
Ա առթար կիլքերը մեղմէ հեռացուր .
Աւ հասակներնիս քանի որ մեծնան
Եղբայրսիրութեամբ որտերնիս լըցուր :

Հ Ա Խ Ի Ւ



Սրիկոյ աշնան պատկեր
մըն է : Անձողները դաշն
ելեր են հասած արմավիր
կը հնձեն : Առ տեսարանը
պէտք է միտքդ բերէ Փրկչին
մերց իր աշակերտներուն բաած սա խօսքը . “Առունձքը շատ է ,
բայց մշակները քիչ . ուսանի հունձքին Տէրովը աղաւեցէք , որ
մշակներ հանե իր հունձքին ” : Առարք . թ . 37 , 38 : “ Ա , ահա
ասկէ միտքդ բերելու ես կենաց հունձքի ատենը : Ձեւ որ ար-
զայութեանդ ատենը . զիսութեան և Աստուածաշատութեան
բարի սերմը սերմանես , անոր պատուզը կը հնձես՝ օգտակար և
բարեկեցիկ կեանք մէ : ” Ե՞ն որ խնայելով կը սերմանէ ”

ինայելով պիտի հնձէ՞ : Աճէ որ քու տղայում եանդ և պատման կութեանդ ժամանը վաստես, վերջապէս քու վարձրդ պիտի ըլլայ վուշերու և տառասկներու հունձք մը քաղել :

Ք Ա Խ Ե

Վասոր աշխատումիւն ունեցող մէկը՝ պէտք չէ որ քունը կրիսած տաներ, վախցրնելու ջանք ընեւ . որովհետեւ առ անսակ մարզոց վրայ ան տաներ միայն քունը կու դայ՝ երբոր անհրաժեշտ պէտք է՝ անսաց տուղջումիւնը շխանդարունը համար : Ասիկայ ճշմարիտ է որ՝ քանու չօրս ժամն անդամ մը քնանալը պյանձն էական բան մըն է մարգուն և ամեն անսակ կամբնառու . կենդանիներուն, ինչպէս որ ամէն բազէ շնորումիւն ընելը :

Քնանալու ամենէն անյարմար եկադ վիճակին մէջ ալ, մէկը չկրնար անոր դալը արդիվել : Այրումն կառավարը իր վարժած կառքին վրայ քուն կը քաշէ, ու տուրհանդակը իր հեծած ձիուն վրայ . զինուորն ալ պատերազմի դաշտին մէջ խօրունի քուն կը քաշէ, թնդանօմիւներուն ձայնին ու պատերազմին շրփմաւմիւները մէջ : Ա՛յսուի թէ՝ անդամ մը Անդվիացւոց զօրքը պատերազմի գտշտէն ևս քաշուած ատենին, զինուորներէն քանի քանիները քալած տեղերնին կը քնանային :

Վ ամենէն ասասիկ կիրքերն ու մաքի գրգռումիւնները՝ զօրաւոր մաքի տէր մարգիկն անդամ քնանալէն չեն կրնար և տրանել, զօր օրինակ Անծն Աղեքասանդը՝ Արպիլս պատերազմի դաշտին վրայ քնացու . և Աւրօլէան ալ (Օսմերլիցի) դաշտին վրայ : Աինչեւ անդամ ծեծն ու առնդանքը չեն կրնար քունը արդիւն, ինչպէս որ մահապարաններուն տանջանարանի վրայ քնանալ տեսնուած ալ է :

Էնանկ ձայներ՝ որ մարգուն քունը կը վախցրնեն, քիչ ատենի վարժումիւնամբ անհրաժեշտ հարկաւոր կ'ըլլան քունը շարունակելու համար . ասկէ է որ ճամբորդով ուժեան կառքերու

մէջ գիշեր ատեն կառքին քշած ժամանակը քնացող ճամբարդները՝ ձիերը փոխելու համար կառքերը կայսելնուն պէս՝ մէկեն ՚ի մէկ կ'արթըննան : Եշրկաթ թափելու և ծեծելու զործարաններուն մօտը քնացող մարդուն մէկը՝ գիշեր ատեն թէ որ մէկ պատճառով մը գործարանը ըրանելով ձայները դադրէին, շուտով կ'արթըննար : Եշրկաթ զաղացան մը՝ որուն աղօրիքը իր հիւանդութեանը պատճառովը դազրած էր, շատ գիշեր քնչատ մնաց՝ մինչև որ նորէն աղօրիքը բանիլ ողը սելով սովորական ձայնը շարունակեց : Հուներոս իր Եշրկանին մէջ վում կերպով կը ներկայացընէ մարդկային կենաց աս կարեռ ողիտոյքը . քունը, կ'ըսէ, մարդիկ և մինչև չաստուածները անգամ, բաց'ի միայն Արամազդէն, ամէնը կը յաղթէ :

Քնանալու պէտք եղած ժամանակին երկարութիւնը բոլոր մարդոց համար մի և նոյն չէ . ումանց աւելի երկար ատեն պէտք է նեցնելու, և ումանց աւելի քիչ . և սակայն մէկու մը քունով անցուցած ժամանակին երկարութենէն չկրնար որոշութիւն անոր մարմնոցն կամ մտացը կենսական կարողութիւններուն զօրութիւնն ու աշխուժութիւնը : Ա Եցէն մինչև ինը ժամ է միջին չափը . բայց սակայն Հովովայեցոց Առաջիկուլա կայսրը միայն իրեք ժամ՝ կը քնանանար . Տարուխայի ԱՌԵՑՆ Գյրետերիկոս թագաւորը միայն չորս հինգ ժամ՝ կը հանդէք . և Ակիպիոն՝ ութը ժամ՝ : Հարուստ և ծոյլ մարդը՝ տասնէն մինչև տասուերկու ժամ՝ կը քնանայ ամէն օր : Տղայութեան ատեննն է որ քունը ամէն ժամանակին երկայն ու ծանր կը լլայ : Անիկներն ալ ևս՝ երիկմարդոցմէ աւելի կը քնանան, և երիտասարդները ծերերէն աւելի :

Դունը կը փախչի հիւանդութենէ Ելած ատեն՝ երկար հիւանդութենէ մը ևտեւ, երկար ատեն անօմի մնալով, ու չափազանց քահայի խմելով : Ծուերերուն՝ գիշերը չքնանալը, ամենուն զիացած բանն է զրեթէ : ԱՌԵՑՆ այ թէ մասկեր կենդանիները խոտակեր կենդանիներէն աւելի երկար ատեն կը քնանան, որովհետեւ անոնց ջեղերը շատ աշխուժութեամբ գործելուն պատճառու : կ'ազդութելու համար աւելի հանդիսա կը պահանջնեն :

ՄԱՐՄՆԵԳԱԾ ԵՐԻՏՈՒՍԵՐԴ

Անցեալ դարուն մէջ Անգղիա մարմնապաշտ երիտասարդ մը կար, որուն պատմավեճիւնն է այսուհետ։ ԱՆծառուն մարդ մը մէկ համարի որդի մ'ուներ, որ բոլոր Աւրոպա պարունակու և առևնելու համար համբորդութեան հանեց։ Առ համբորդութեան մէջ աս թեթևամթա երիտասարդը ուրիշ բանի հոգ չսարաւ, այլ միայն սորվելու ամեն ազդոց անուշահամ խորտիկները, և նորանոր եղանակաւ շոայլութեամբ և զեզխութեամբ ռւաելու և խնձըն կերպերը։

Եշ. Եղաւ որ ինք հայրենիքը չդարձած հայրը կը մեռնի, և իրեն մէծ գումար մը կը ձգէ տուակի և փոքրիկ վիճակ մը զետնի։ Ըստյ Երիտասարդը աս ժամանգութեանը տեր եղածին որւս, բացաւ իր յիշտատկարանը որ խմանոյ թէ ուր կը զանութն համադամ կերակուրներ և վարպետ խոհարարներ։ Իր տանը մէջ ունեցած սպասարկները ամէնք ալ խոհարար էին։ Բնչացէս իր մառանապետը, հետը պարզող սպասաւորը, ձիազարմանը, կառավարը և ախոռապետը ամէնք խոհարար էին։ Իրեք հատ խոալացի խոհարար ուներ, մէկը Թլօրէնցայէն, մէկայլ Աբէննայէն, և Երրորդը Ա իմէռոպոյէն։ Փորք Երիտանիսայի, և Լ անտոնի մէջ տեղի միջոցը մարդ դրած էր որ տեսակ մը թանկապին թռչունի հաւկիթներէն ժողով ու իրեն բերէ։ Անգամ մը մէկ ճաշի մը համար յիսուն և ուժը լէրէ անուլու ծախք ըրաւ, թէպէս և ինք մինակ նատաղ զանիկայ ուտելու, և ճաշն ալ միայն Երկու տեսակ կերակուրէ բաղկացած էր։

Խնը տարիէն Երբ տեսաւ որ կ'աղքատանոյ, մելամազձու և հիւանդ եղաւ։ Եշ. Երբ ունեցած հարիւր յիսուն հազար լիրէ սթեռլինը վատնելով բոլորովին տնանկացաւ, բարեկամին մէկը իրեն մէկ լիրէ սթեռլինի չափ տուակ տուաւ որ չըլայ թէ տովամահ կորսուի։ Խսկ Երբոր քէւ մը ետքը աղքատիկ մենեւակը մօտան, տեսան որ քաղցրահամ և մէծագին թռչուն մը կը խորովեր հոն իր ձևոքը։

Աս խելացնոր անձը քանի մը օրէն բնըղինը դարկաւ սպանանց, և այսպէս առանց հրամանի և հրաւերի գիմեց գնաց Առողութ առեւանը, որուն պարզեած այնքան բարիքները ոյնպիսի յիմարութեամբ վատներ կորսընցուցեր էր: Առարեալին խօսքը ասանկներուն համար շատ աղեկ կու գայ, որ կ'ըսէ. “Ոյ անոնց վերջ կորուստ է. որոնց աստուածը՝ իրենց որովայնն է, ու անոնց վասրը՝ իրենց ամսմնն է. որոնք միայն երկրաւոր բաները կը մնածեն”: Փէլ. Գ. 19:

ԱՆԵՊԼՅՈՅԻԹԻՒՆ

Ափրիկէի ծովնղերեայ կողմերը բնակող տղետ աղջերուն սոսկալի և այլանդակ կոտապաշտական մէկ անխելքութիւնն ալ կէտ ձուկերուն բնծայած յարգութիւննին է: Պանա քաղքին մէջ տեսակ մը կէտ ձուկ կայ, որ շատ ալ են, և բնակիչներէն անանկ մէծ պատիւ գտած են, որ բոլորովին ընտանի եղած են:

Տեղացիք հեռանքու կը կուն դանոնք, և անանկ կը հաւատան թէ՛ ով որ կէտ ձուկէ սպաննուի, հանգերձեալ աշխարհին մէջ երջանիկ կ'ըլլայ. իսկ ով որ կէտ ձուկ մը սպաննէ, ինք ալ գալիք աշխարհին մէջ պիտի պատժուի:

Տարին իրեք կամ չորս անգամ տանախմբութիւն կ'ընեն. և ան օրերը իրենց նաւակներով գետին մէջ տեղը կ'երթան, և իրենց առ շատակեր աստուածներուն աղաւանքները ընկըզ: Նաւին մէջն կը նետեն այծեր հաւեր և այլն, մինչեւ որ ան տեղուանք եղաղ բոլոր կէտերը կշտանան: Տարին անգամ մը ինը կամ տասը տարեկան տղեկ մը զոհ կ'ընեն կէտերուն: Առարտութեամբ՝ գետին տեղատառութեանը ատենը վրասի մը մէջ ցիցի կը կապեն գմբազդ տղան, և երբ նորէն ջուրը բարձրանայ կէտերը կը կարողանան իրենց զոհին հանելու: Աս սպատճառաւ կէտերը շատ համարձակութեամբ կը յարձակին, և երբեմն ալ քանի մը ուր դարս կը ցաւարեն ջուրէն՝ նաւուն զլու խոր գտնուող մարդիկը յափշտակելու:

Վա նոյն յարգութիւնը կ'ընծայեն նաև իսպան սովունին՝
որ դժուելի տեսակ մաղլս մըն է, և կը պաշտեն զանիկոյ մնա-
պաշտական յարգանք, և անոր ներկոյութիւնը պատիւ կը
համարին իրենց :

ԽՄԵԼՅՈՒՆ ԷՅՋ ՄԷ

Բանի մը երիտասարդ սովորութիւն ունեին իրիկունները
պանդոկ մը ժողովիլ ու ոգեղէն ըմպելիք խմել : Ասանկոյ ի-
րենց ժամանակն ու ստակը կը վատանեին, իրենց առողջութիւնը
կը կորորնցընեին և հոգինին կորստեան կը մնանեին :

Վա պանդոկին մէջ գեղեցիկ այծ մը կար, որ կայտառու-
թեամբ կը ցանցաւէր և իր զուարձակի և ծանրաշարժ շարժ-
մանքներով կ'զբացընէր ան պատանիները :

Իրիկուն մըն ալ որ գինին աս պատանիներուն գլուխը զար-
կեր էր, մշջրնեն մէկը ըստ մէկ, "Ա՛չ, եկեք Պիլին (աս էր
այծին անունը) բանենք և քիչ մը գինի տանը": "Աղէկ ըսիր"
ըստ ուրիշ մը, ու միաբան հաւանութեամբ այծը բռնեցին և
հրանցուցին գաւալթ մը զինի խմելու : Այծը առջի բերան
զինիին համը նոյեցաւ զգուշութեամբ, և քանի մը անդամ
փորձելէն ետքը՝ սկսաւ խմել, և կ'երևանար թէ շատ ալ սիրեց :

Հոյց այծը կենացը մէջ երրեք ոգեղէն ըմպելիք խմած չըլլա-
լուն՝ առ նոր ըմպելիքը այնպէս ներգործեց իրեն՝ որ բոլոր իր
շարժմաննը անկարգ և ծաղրաշարժ եղաւ : Հոյը իր առջի վե-
հանձնութիւնը, վայելութիւնը և ծանրութիւնը կորորնցուց,
և սկսաւ խաղալ ետենի ոտքերուն վրայ, և անանկ միմոսական
շարժմաննընը կ'ընէր՝ որ բոլոր ընկերութիւնը շափառանց կը
խնդացընէր :

Ասոր վրայ խօսք կապեցին որ վաղ իրիկուն նորէն հոն ժաղ-
վուին ու Պիլին զինովցընն ու զուարձանան : Աստ այնմ հե-
տեսալ իրիկունը հաւառուեցան, և երբ զլուխնին տարցաւ սկը-
սան Պիլին վիստաել, իսկ երբար կ'ուզեցին այծը իրենց սենեա-
կը մոցունել, հրաժարեցաւ կենդանին անոնց հրաւելքը ըն-

դռւնելու, մինչև որ ստիպուեցան բռնութեամբ ներս առնել, և գինին գաւաթը երբ ներկայացուցին, զայրացմամբ մերժեց և թէազէտե սաստիկ կը ստիպէին որ իմէ, սակայն ոյջը սյն-պէս ուժով գոցած էր մերանը, որ քիչ մը դինի խմբուննին անդամ անհնար եղաւ: Այսինքն թէ իմաստութեամբ որոշած էր որ ալ մէյ մըն ալ ինքզինք յիմարութեան չտայ, զբացու-նելու ան իրմէ ևս առաւել յիմար մարդիկը՝ որ կ'ողէին կեն-դանին ալ նուաստացընել և իրենց հաւասար ընել:

Պարապ աեղը շատ ջանալին ետքը՝ թօղուցին այծը ու դա-ցին: Տուն դառնալէն ետքը աս պատանիներուն մէկը իմաս-տուն այծին իմաստուն որոշմանը և վարուցը հետեւելու առա-ջադրութիւն ըստեւ, ինքինին ըսելով թէ՛ ինէ որ աս այծը՝ զինքը երկրորդ անդամ՝ դինովցընելու համար առջին դրած փորձութիւններնուս այնքան դէմ՝ դրաւ իմաստութեամբ և քաջութեամբ, աս ի՞նչ յիմարութիւն է, ի՞նչ խելադարու-թիւն է՝ որ ևս բանական և անմահ էակ մը ըլլամ ու նոյն փորձութեան մէջ ստէպ իյնամ, ալ այսուհետեւ երբէք պիտի շնում: Այսպէս աս պատանին այծի մը իմաստութեանը հե-տեւելով՝ բարեկալաշտ և ժուժկալ մարդ մը եղաւ:

Կ Ե Ճ Ւ Մ Ե Ր Դ Ո Ւ Խ Մ Ե Կ Տ Հ Ա Կ Է

Յոզհաննէս Փլիչ անուն կծծի Անդղիացին՝ որ Լոնտրա-մուաւ, աս հետեւեալ կտակը ձգեց. “Դմ՝ քրոջս որդւոյն կու-տամ” և կը թողում իմ ու վերարկուս. իմ՝ քրոջս աղջրկանը կու-տամ” և կը թողում վրայիս բաճկոնը. իմ՝ քրոջս թոռնե-րուն կը թողում հանդերձանոցիս վրայի հողէ թաղարներէն մէյմէկ հատ. վերջապէս իմ քրոջս, իբրև վերջին նշան իմ սիրոյս որով միշտ կը սիրէի զինքը, կու տամ” և կը թողում անկողնիս գլուխոր եղած քարէ ու ստոմանը”:

Դիւրին է երևակայել թէ ժառանդորդները ինչ յուսա-րելութեան մէջ ինկան, երբոր աս տարօրինակ կտակը կար-դացուեցաւ: Վհսան նախատանք խօսիլ մեռնողն վրայ. և

քոյրը սաստիկ բարկութիւնով այնպէս կից մը զարկաւ սպո-
մանին՝ իր ժառանգութեանը՝ որ կտոր կտոր ըստ . և աչա-
իր սրանեցութիւնն ու յուսահատութիւնը ինչ ուրախութեան
փոխուեցաւ՝ երբ տեսաւ որ կինի ըստած ուկիները դուրս
թափեցաւ կոտրած ստոմանեն :

Աս որ տեսան մէկալ ժառանգորդներն ալ սկսան ամեն մէ-
կը իր ժառանգութեանը վազել, մէկը չին սև վերարկուին,
մէկը բաճկոնին, և մէկալը հողէ թաղարին, որոնք ամենքն
ալ նցն սոկիով լիցուն էին :

Ա Ի Բ Ի Շ Ի Ն Խ Ի Է Տ Տ Ե Լ Ի Ս Ե Լ Ո Ւ Ի Ն Ե Կ Ի

Հատ մարդ կ'ուզէ բժշկութիւն ծախել, բայց արհեստոր
չպիտանալուն համար՝ բժշկելու տեղը աւելի կը հիւանդացընէ
կամ կը մեռցընէ . աւելի շատ մարդ կը զանուի որ ուրիշներուն
խրատող ըլլալու վատվաք ունի, բայց կերպը չպիտանալով՝ օ-
գուտ ընելու տեղը վնաս կ'ընէ : Այսախիմները լաւ կ'ընեն
որ գոնէ աս հարկաւ որ կանոններս պահեն . այսինքն նախ նա-
յին որ ոչ երբէք սաստիկ կամ կծու ըլլայ խրատը . երկրորդ՝
աստենէ դուրս չըլլայ . երրորդ՝ զիմացինին հասակին կամ վի-
ճակին յարմար ըլլայ, այնպէս որ ծերուն արուելու խրատը
աղջուն չարուի, և ոչ տղուն արուելիքը ծերուն . ոչ իմաստու-
նինը տղէտին, և ոչ տղէտինը իմաստունին . ոչ արթուն մար-
դու արուելիքը զինուին, և ոչ խելացինինը խենթին : Աս
կանոններս չպահող փուծ տեղը գանգատ կ'ընէ թէ իր խրա-
տը անօգուտ եղեր է . իսկ թէ նցն կանոնները պահողը որչափ
օգուտ կը քաղէ՝ հետեւալ դիպուածէն ալ կ'երենայ :

Աղիեւ անունով հոչակաւոր կատակերդակը գեղի մը մէջ
օր մը իր մէկ քանի բարեկամներուն իրիկուան հարկիք մը կ'ը-
նէ . և որպէս ինքը սովորութիւն ըրեր է եղեր կանուխկեկ
քնարնալու . թաղութիւն կը խնդրէ իր բարեկամներէն, ու դեռ

սեղանը շըմբնցած կ'երթայ կը պառկի : Ասոնց ուրախութիւնը՝ տանտիրոջը հոն շոլալուն համար չպաղիր . իրաւ, կարդացող ու գիտուն մարդիկ են եղեր, բայց գիննին խմելով քանի կ'երթայ գլուխնին կը տաքնայ, ու խօսակցութիւնը աշխարհիս ունայնութեան ու թշուառութեանցը վրայ կ'իյնայ . որը աս թշուառութիւնը մէջ կը բերէ, որը ան դժբաղդութիւնը . որը փշոտ վարդի մը կը նմանցրնէ մարդուն կեանքը որ առաւոաը կը բացուի իրիկունը կը թափի, որը սուտ երազի մը որ մարդու քիչ մը ատեն կը խարիզրէ, ու ետքը չարաչար կը տանչէ . վերջապէս խօսքը հոս կը բերեն թէ ալ աղէկ է որ մարդ մեռնի խալսի աս կեանքէս, ու անդին յաւիտեան երջանիկ ըլլայ : Աս գինովի փիլխառփայութեանը վրայ մէջ մէկ գաւաթ ալ նորէն կը խմն, ու գլորտըկելով ոտք կ'ելլին մէկ բերան կը կանչեն . “Եշրթանք, բարեկամներ, քաջութեամբ մեռնինք” . աս կ'ըսեն ու կը սկսին դէպ ՚ի գետը երթալ որ մէջ նետուին խղդուին : Անջրնէն մէկը (որ անշուշտ քիչ խմած է եղեր) վարպետութեամբ մը կը բաժնուի անոնցմէ, ու կը վազէ Աղիկոբին կը հասկըցրնէ բանը : Աղիկո սարսափած կը ցատրէ անկողինէն, շուտ մը վերաբեռն վրան կ'առնէ, կը վազէ մէկալներուն ետեւէն . կ'երթայ կը տեսնէ որ անոնք գետին քովը նաւակ մը գտեր ու մէջ մաներ են որ մէջ տեղը երթան խղդուին . մէկ քանի գեղացիներ ու դրացիներ ալ ասոնց միտքը հասկընալով՝ կ'աշխատին որ դէմ կենան արդիւն : Ասոնք իրարու հետ կոռւրած ատեննին Աղիկո վրայ կը հանի, “Ի՞նչ է աս”, կը կանչէ, “Ի՞նչ կը ոիւ է ըրածնիդ”: — “Եւայէ սրւոնց ըրածը”, կ'ըսեն անոնք . “Հեն թողարք որ գետին մէջ տեղը երթանք խղդուինք . դուն “խելացի մարդ ես, Աղիկո . գուն բաէ, իրաւոնք ունինք” որ “թէ չէ . աս սուտ աշխարհիս վրայ ապրելն ի՞նչ կ'ելլէ . “ալ աղէկ չէ” որ ժամ մը առաջ մեռնինք ազատինք”: — “Եւայ “աղէկ բան մասձեր եք”, կ'ըսէ Աղիկո, “շատ խելացի բան . “բայց ես զձեղ ինծի բարեկամ” կը կարծէի . աս ըլլալու բա՞ն “է որ դուք անզիի աշխարհը երթալ ուզէք, ու զիս ձեր երազանկութենէն զուրկ թողոք աս աշխարհիս վրայ” : — “Ի՞ն

"բաւունք ունի Ո՞ղիէռը", կ'անչեց մէկը. "աս ընելու բան չէր. "թողութիւն ըրեւ, սխալցանք՝ բարեկամ. եկուր դուն ալ մէկ
"տեղ խղդուինք": — "Դնջո՞ւ չէ" ըստ Ո՞ղիէռ. "իմ ուզածս
"ալ ան է. բայց կեցէք մէյ մը մասածնք մէ ինչ է ըրած-
"նիս. մէնք մէզի անուն կ'ուզնէք հանել. ու այսպիսի փա-
"ռաւոր գործողութիւնը գիշեր ատեն կ'ընենք. ասիկայ խելք
"չէ. լսողները պիտի ըստն մէ ով գիտէ՝ կերակուրէն ետքը
"գինին գլուխնին զարկեր է, բան մըն է ըրեր են: Զէ, սի-
"րելիք. վաղը, անօթի փորանց, ցորեկ ատեն, ամենուն առ-
"ջեր պէտք է նետուինք ջուրը": — "Խելքն ալ ատ է" կան-
"չեց մէկը. մէկան ալ մէ ԱՇ խակիր, Ո՞ղիէռ մէզմէ շատ
"խելացի է": «Դնացին ամենին ալ ոպառկեցան. երկրորդ օ-
րը ալ հարկ չեղաւ. հետեւնին կռութանելու որ ջուրը չենառին:

Ե Ն Ս Ի Վ Ո Ւ Խ Մ Ե Լ Ի Ք Ռ Է

Կատ ատենէ 'ի վեր ինքզնիքը գինեմոլութեան տուած մէ-
կը օր մը մէկ քանի ընկերներու հետ բաստ (ուես) դրաւ որ
աչքերը կապած կրնայ զանազան տեսակ ոգելից ըմպելիքներ
իրարմէ որոշնէ: Երբոր ասոր փորձն ըրին և իր առջել բե-
րին գինի, օդի, պրանամի, ոօմ և ուրիշ կերպ կերպ խմելիք-
ներ, անոնց ամէն մէկուն ինչ ըլլալն ու ինչ յատկութիւններ
ունենալը ճշգիւ զրուցեց: Ամենէն եարբ գաւաթ մը ջուր
տուին իրեն. ուստի առաւ ասոր ալ համը նայեցաւ, կանկ
առաւ, ու նորէն համը նայեցաւ, քիչ մըն ալ մասածեց վրան,
և վերջապէս զլուխը երեւցընելով ըստ. «Պարոններ, ես
բաստս կը թողում. աս տեսակ խմելիքի սովորութիւն չունիմ»:

ԵՒՅԻ

ԼԵԹԵՆԾԻ ՏՈՒԻՆ ՈՒ ՔԵՎԵՔԵՐԻ ԴՈՒԿԸ

Օր մը լեռնցի մըկան մը դիմաց
 Վաղոքացի մուկ, մը կ'ելլէ յանկարծ,
 Եռընցին հազիւ քիչ մը սիրա կ'ընէ,
 Բարե մը կու տայ՝ բարելը կ'առնէ.
 Ա՛յր բարով, կ'ըսէ, կամ ուսկից կու գաս,
 Խմ առնըս հրամէ, դուրս առդ չըմբնաս:
 Առանկ խօսքերով տունը կը տանի,
 Տուն որ կ'ըսնմ նէ՛ ծակ մը համբցի:
 Խեղճուկ լեռնցին աղքատ է եղեր,
 Արե ըննէլ կ'ուզեր՝ կերակուր չուներ.
 Ճ'ար ճարակ կ'ընէ, տեղան կը դընէ,
 Արտոր մը պանիր սեխ կաղին սալոր,
 Պահծու բաները դուրս կ'ելլեն բոլոր:
 Իրաւ, քիչ բան է՝ կ'ըսէր՝ ասիկայ,
 Բայց բ'նչպէս ընեմ, ուրիշ բան չըկայ.
 Արամէ բարեկամ, զիս մի մեղագրեր,
 Կ'եղացիին քով կոչունը մի փրնաւեր.
 Առ կ'ըսէր ու ինք բակլան կը կըրծէր,
 Ա՛յէկալ ամէն բան հիւրին էր թողեր:
 Անորն այնչափին ալ գոհ ըլլալ ցրցոց;
 Բայց ակռան հազիւ անոնց մօտեցոց.
 Ա՛յէյմին ալ դարձաւ տանտիրովն ըստա.
 Գիտե՞ս բարեկամ մըտքէս բեչ անցաւ.
 Ա՛յտու է քեզի որ ասանկ առքիս,
 Չոր լեռան մը ծակ խեղճումնեամք ճրգնիս.
 Ելիր հետս եկուր, քեզ քաղաք անիմ,
 Տեսնաս թէ հնէ ես ինչ պալատ ունիմ.
 Աւատաս, աս առզս քու կեանքը կեանք չէ,
 Ան եկուր ու առս կերուխումն ինչ է:

Առաջ աշխարհին մէջ կարճ կեանիք մը ունինք,
 Վանէ ան հանգիստ անցընել նայինք.
 Ա աղը մէկալ օր սէ մահը կու գոյ,
 Վանէ վայելքնիս քովերնիս մընայ:
 Լեռնցին աղէկ մը մըտիկ ըրաւ,
 Ըսած խօսքերուն խելքը պառ կեցաւ:
 Կ'եղան սեղանէն երկուքնին մէկէն
 Տաղօր ան գիշերը ճամբայ կ'ընեն,
 Փոսերու մէջէն՝ պատերու վրայէն
 Ա երջապէս կ'երթան քաղաք կը մըտնեն:
 Ըստուանց կանուխ՝ լուսցած չը լուսցած,
 Պալատ մը կ'եղան սաղած զարդարած:
 Ըն գիշերը հոն կոչունք կոյ եղեր,
 Ուստի ամէն բան մէջ անը կեցած էր,
 Խորվածներ կ'ըսես, փիլաներ կ'ըսես,
 Պլատուղ հայ պանիր՝ շաքարներ պէս պէս:
 Խեղճ լեռնցըն խելքը զըլիւն զընաց,
 Ըլ չը զիմացաւ, խօնառումէն ձրւաց.
 Մէկայը քահ քահ ըրաւ խրնտալով,
 Հրամէ նիստ ըստ սա սեղանին քով.
 Խնքը սօթտըւած՝ հարկելու հետ էր,
 Ըստիս կը ցատքեր անդին կը ցատքէր:
 Մէջ մէկ բան ասկէ անկէ կը բերէր,
 Հրամէ, հոգի, մի՛ քաշուիր կ'ըսեր,
 Աիրարդ օրն ուզէ՝ անուշ անուշ կեր:
 Մեր գեղօսէն ըստ չեյտէր ինչ ընէ,
 Որ բանը թաղու՝ օր մէկ բանն ուտէ.
 Հաւատ բարեկամ, ըստ մէկալին,
 Կեանըն ալ քու կինդ է, երնեկ քու բազդին.
 Ես լեռան գըլաւին ինչե՞ր կը քաշեմ:
 Հ ատ օր անօթի արթուր կ'անցընեմ:
 Եթէ կը օճելու բան մըն ալ զըսնեմ,
 Զըսայ թէ հանի անկէ կը վախեմ:
 Ըստիք ըստ ինք ինք կը ծիծաղէր,

Խակ մէկալին սիրուր եղ կը կապէր :
 Ա՞էյ մ' ալ անդիէն առ մէկ փամթըռաց ,
 Բարիքներու ձայն , ուսքի թըռիբռաց ,
 Ա այ , լեզապատառ ասոնք կը ցատքեն ,
 Չիյտեն ուր փախչին , ո՛ր ծակը մըտնեն .
 Անդին շըներն ալ հաջել չըսկըսի՞ն .
 Ա՞լիներն ի՞նչ ընեն , ո՞ւր ապաւինին :
 Ան ատեն գեղջին աչքը բացուեցաւ ,
 Աս ի՞նչ փորձանիք էր որ գրիսուս եկաւ ,
 Բարեկամ , բառ , բարով վայելես .
 Ա հա շուռ մ' ասկէ տեղոս կ'երթամ ես .
 Պալատդ ալ քեզի , սեղանդ ալ քեզի ,
 Իմ ճըգնարանը շատ լաւ է ինձի .
 Ան խազագութիւնն ու բակլան սիսեռ
 Հաղար ողալատի հետ ես չեմ փոխեր :

ԵԳԵԿ ԿՈՂՄԻՆ ՎՐԵՅ ՇՑԵՐԷ

Վատ վեասակար սովորութիւն մըն է նատիլ որոճար մեր
 քաշած նեղութիւններուն մեծութիւնը , և անոնց չարիքները՝
 և ցաւալի պարագաները և հանգամանկները մէկիկ մէկիկ
 թուել , ու գէշ կողմին վրայ երկար բարակ խորհիլ . քանզի
 սասանկով նեղութիւննիս եռապատիկ և քառապատիկ կ'աւել-
 ցընենք : “Եմանապէս” երբ կը սկսիք մեր նեղութիւնները
 ուրիշին պատմել և զանոնք գէշ և ծանր ցուցընելու համար
 շատ ճռումաբանութեամբ ճիգ կ'ընենք , ան ատեն նորանոր
 նեղութիւններ կը ստեղծենք , հիներուն ալ ճարակ և աճում
 կու տանք . ուր ընդհակառակն եթէ լոենք և չիշենք , կամ
 չշանանք եղածէն առելի ցուցընելու , և աղեկ կողմին վրայ ալ
 շատ խորհինք ու խօսինք , ան ատեն՝ արդէն վըանիս եղած
 նեղութիւնները կը պղտիկնան , կը թեթևնան , և դիւրատար
 կ'ըլլան :

“Նեղութեան վրայ խորհելու և խօսելու է՝ անկէ աղատելու հնարք մը դանելու մաօք, և ոչ թէ անոր վրայ վշտանալու և գանգատենելու համար : “Նեղութիւնդ” ողբան շատ մարդոց յայտնես և անոր փոխարէն ողբան քիչ օգնութիւն և կարելցութիւն որ դանես, այնքան կը ծանրանայ, և նեղութեան վրայ նեղութիւն կ'աւելցընես : Աւելի բարի է եղած յաջոզութեամբն ուրախանալ և դոհ բլար, քան թէ նեղութիւնն ները մշտնջնաւոր տանիանաց աղքիւրներու դարձընել :

Ա Բ Ե Կ

Ե Բ Ց Ո Ւ Ց Ե Կ Խ Ը Ց Ց Ի Ց

Առտուանց կանուխ բոյներնին թողած
Արտուան ու Խայտիտ մէկ ընկեր եղած,
Արևոն պայծառ ճառագայթից մէջ
Կընեին զուարիժ հազար ել և էջ.
Զայներնին ձըդած կ'երգէին հանդարտ
Խնջուան որ հասան մէկ դաշտ մը պարարտ:
Ամսո՞ս խեղմերուն, հաղիւ թէ իթան՝
Որտոդին լարած որոդայթն ինկան,
Որ բոնեց զըրաւ մէկ մէկ զատ վանդակ
Դիմացէ դիմաց կախեց պատին տակ:
Արտուառ կատղած ինչ ընելն չիյակը .
Շրածն ալ բոլոր պարապը կ'ելեր:
Թաւալէտ խեղմ Խայտիտն ալ շատ նեղացաւ,
Բայց ուրիշ ճարակ չըլլալն իմացաւ.
Իսկըսաւ ուտել խըմել ու երգել,
Եւ վանդակին մէջ վեր վար ցատքըտել:
Արտուանին սիրտն աս բանըս չէր քաշեր.
“Ես դքեզ, ըստու, խենթ չէի կարծեր.
“Կասակ նեղութեան մէջ ինտօր կ'երգես,
“Կ'նչպէս չես ճամթիր աս անիծած տեղու”.

Ծառ ու ղարկաւ գլուխը վանդակին,
 Ո՞ահը չեռու չեր, փրդուեցաւ գետին:
 “Ղամո՞ս” քու խելքիդ, Խայտիտը կանչեց.
 “Ձէ որ աւտուանց երդածներնուս պէս
 “Հիմա այ մէկունդ ձայնըդ ձըդէիր,
 “Ձէ համբերումեթմբ հիմա կապրէիր,
 “Եւ թէ աւելի լաւ ժամանակուան
 “Եցուդ կրցնայիր պահել ինձ նրմանն”:

ԳԻՆՈՎՈՒԹԻՒՆՆ ԱՍՏԻՇԵՆՆԵՐԻ

Քրէից Ուարքիները աւանդումիւն մը ունէին՝ թէ երրոք
 և նահագետ այդի տնկեց, Սատանան հոն ներկայ էր, ու
 զո՞չ ըստ ոչխար մը, առիւծ մը, կապիկ մը ու խող մը։ Աս
 կենդանիները նշանակ էին զինովումեան այլ և պյլ աստի-
 ճաններուն։ Երբ մէկ մարդ մը արբեցումեան կը սկսի հեզ
 է և տգէտ՝ ոչխարի նման։ Ետքը կը սկսի համարձակումիւն
 մը գալ վօան, ու կը լայ առիւծի պէս քաջասիրտ։ աս քա-
 ջութիւնը քիչ ատենէն կը փոխուի կապիկանման լինարու-
 թեան, և միջըալէս խոզի ոկէս մեզաց տիղովին մէջ կը շա-
 դախի։

ԳԵՅ ԸՆԿԵՐԸՑ ՎՆԵՄՆԵՐԻ

Ամէն բանէ աւելի գէշ ընկերներէ վախցէք, սիրելիք։
 Ընզգամ մարդիկ ամէն ջանք կը նեն ուրիշներուն ալ գէշու-
 թիւն սորմեցլնելու, որպէս զի իրենց չարումիւնները այնչափ
 չերենափն աչքի։ աս իրենց չար դիտաւորութեանը համելու
 համար փորձ չմար որ ուղղակի և կամ անողղակի կերպե-
 րով չփորձեն։ Եւ հնարքներուն մէջ ամենէն աւելի հա-
 սարակը, և գժբաղդաբար՝ ամենէն աւելի անփորձ պատանիքը

Խարսղը ան է որ կը ջանան անոնց մաքին մէջ խոթել թէ
պարկեշտութիւն ըստածք նախապաշարմունք մըն է . հնազան-
դութիւնը տկարութիւն . իսկ առաքինութիւնը առասպել մը :
Եւ որպէս զի իրենց նպատակին դիւրաւ հասնին , միայն չար-
խատաներով գոհ չեն ըլլար , այլ օրինակով ան բաները կը
քարոզեն . մտիկ չընելու ալ ըլլար՝ զձեղ ծաղը կընեն :
Օգոշ կեցէք , կ'աղաւեմ , այսպիսի ապականութեան խրա-
տիչներէն . լաւ գիտցէք որ աւելի աղէկ է մէկ առաքինի մար-
դէ մը պատի գովիստ մը լսել , քան թէ ան չար մարդոց ար-
համարհանքն ու ծաղը :

◆◆◆◆◆

Ան մարդն որ ստակի գերի է , ամէն մարզու գերի է :
Այսպիսին անարդ կեղծաւորութեան , պախարակելի կողմա-
պահութեան , և ատելի ստախօսութեան և ուրիշ վասթար-
մութեանց բանութը ծանր շլթաներով գերի բոնուած է , և
իր աչքն ալ խաւարացած է անձնախարութեան թանձր խա-
ւարէն . վասն որոյ շատ դժուարին է որ այնպիսին իր իրական
վիճակը տեսնայ՝ միայն թէ ըրածները գիտութեամբ ըրած
ըլլայ :

Օարմանալին ալ ան է՝ որ բոլոր ըրածները յանշահասի-
րութենէ շարժեալ ըրած կը պարծի . իրմէ զատ ամէն մարդ
շահասէր է , անձնուրաց չէ , առաքինի չէ , մամմային կը
ծառայէ . ու այսպէս ուրիշները գրագարաելով իր ճշմարիս
Տէրը կ'ուրանայ :

◆◆◆◆◆

ԷՆԻԵԼ Ք ԵՐԻՏՈՍԵՐԴ

Սողոմնն իր օրովն ալ այսպիսիններ տեսաւ, և աշխարհս այսպիսնօք լնցուն է: Տես սա երիտասարդը՝ որ ինք իր վրայ իր սրտէն զարմացած և սրտին խարերայ ուրախութիւնը իր դեմքին վրայ նկարած կոկոզմվեղ կ'երթայ. այս աշխարհի և նորածեռլեւան. ինքնինք գգեստաւորեր ժամանակին փառաւոր և մեծածախ զգեստներովը. իր ժամանակին ամէն տիրող մնջութեանց հետեւող. ոյցելութեան կ'երթայ. կը ճամբորդէ. ինձոյք կ'ընէ. զինետունները կը յաճախէ. խաղ կը կանչէ. որար կը ցատքէ. նուագարան կը զարնէ. կ'ուտէ կը խմէ և ուրախ կըլլայ: — Այսպէս իր ժամերը երազի պէս կը տահին կանցնին:

Խայց ո՞վ է սա աչքերը փառը իջած, քիմը սուրցած, երեսները թռումած, ակնաները թափած արարածը. — «Ան երիտասարդն է»: Ո՞վ է սա տարածամբ ծերացած մարդը. — «Ան երիտասարդն է»: Ո՞վ է ան՝ որ անդիկն ասդին կոդայ գորդոջուն ծունկերով, գողացող ձեռքերով, գտազանին վրայ բոլոր մարմնով ծուած, հազիւ հաղ կրնայ կոր շարժիլ. — «Ան երիտասարդն է»: Ահաւախիկ կայներ է՝ երեսը տրամած, գլուխը կախած, ստացուածքը փմացուցած, անունը կոտրած, հիներով և գծուծներով պատած, որարտատերներէն հալածուած. իր կինը և սիրելի դաւերները երեսի վրայ թշուառ ձգած. ինքն ևս աւելի խեղճ եղած:

Եւ ի՞նչ է արդեօք պատճառը: — Ա ան զի ան երիտասարդը ուզեց անտակութեան և արբեցութեան թռնալից բաժակէն երջանկութիւն խմէլ: Եւ աե՛ս, աե՛ս ի՞նչ ովէս կը ջանայ անհաստատ ոտքերով քայլ մըն ալ աւնել ու մանել զինետուն, և ան գմոխային՝ հրեղէն և թռնալից լուսիլիքէն անդամ՝ մըն ալ ճաշակել:

ԳԻՆԵՄԱԼՈՒԹԻՒՆ ԱՐԵ

Ս Ա Խ Ի Ր Բ Գ Ր Ա Ծ Վ Ա Խ Ո Ւ Խ Ո Ւ Խ Ե Լ

Դ Ա Խ Ի Ր Բ Գ Ր Ա Ծ Վ Ա Խ Ո Ւ Խ Ո Ւ Խ Ե Լ

“Եւ այսու երկիրը գործել, ու այդի անից և զինիւն խմեց, ու չի առաջան, և իր վրանին մէջը մերկացաւ” : Ըստ . ք . 20, 21 :

“Ենինն ծաղը բնող է, ու ցքին կոխ հանող, և ով որ ասոնց անձնատուր կ'ըլլայ, խմատուն ըլլար” : Առաջ . 1. 4 :

“Որդեակի իմա լսէ, և խմատուն եղիր, և քու սիրուդ ու զիշ ճամբուն մէջ շիտկէ . մի բնկերանար զինեմոլուներուն չետ, ու իրենց մարմինը մաշաղներուն չետ . վասն զի զինեմոլը ու շապալ աղքատ կ'ըլլան” : Առաջ . 19—21 :

“Օսուլուն մէջը պատկողի պէս, ու կայմի վրայ պատկողի պէս պիտի ըլլաս (գինեմոլը) . և պիտի ըլլու . Օխա ծեծեցին, ու ես ցաւ մը չզգացի, ինծի զարկին, ու ես բան մը չիմացայ . Երբ պիտի արթըննամ, որ զանիկայ նորէն վինտունմ” : Առաջ . 19 . 34, 35 :

“Որունն է վայը . որունն է ո՞չը . որունն են կոխները : որունն են արտօննշները . որունն են առանց պատմառի վէրքերը . որունն է աշաց կարմրութիւնը : — Ենինին քովը մնացալներուն, խառնած զինին փնտուելու գացողներուն” : Առաջ . 19 . 29, 30 :

“Ետոնք ալ զինիալ կը մօլորին, ու ցքիով կը դանդաշեն . Վահանան ու մարդարէն ցքիով կը մօլորին . անոնք զինիւն կ'ընկցին, ցքիէն կը գանգաշին, անսիլքի մէջ կը մօլորին, ու դատաստանի մէջ կը սիստին . վասն զի անոնց ամեն սեղաները փոխունքի պշտութիւնով լեցուած են, այնպէս որ մաքուր անզ մը չկայ : — Ամենը իրենց ճամբաններուն դարձան, ու ըսին . Եկէք, զինի ըերեմ, ու ցքիով արբենանիք . վազն ալ առ օրուան պէս, ու ալ աւելի առատ պիտի ըլլայ” : Այս . Բը . 7, 8 : Այս . 42 :

"Օօրաց Տէրը՝ Խորայէլին Առառանձնը այսպէս կ'ըսէ. Խոմեցէք, ու գինովցէք, ու փախոցէք, և ձեր մէջը խրկելու սուրբն երեսէն ինկէք, ու մի եղէք": Եշէք. ԷԵ. 27:

"Ի՞աղոտասար թագաւորը իր մեծամեծներէն հաղար հոգիի մեծ կոչունքը ըրաւ, ու հաղարին առջեւ զինի խոմեց: Անոնք զինի խմեցին, ու ոսկիէ, արծաթէ, պղնձէ, երկաթէ, փայտէ ու քարէ աստուածները դովնցին": Պատ. Ե. 4. 4.

"Հ նութիւնը, զինին ու քաղցուն՝ սիրառ կը խարեն": Ու. Դ. 44:

Գինեցածնեան արքէլուաւը. անոր պատուանանէը.
— Հինգ շնուշանաւը յարդուանէնէ:

"Եշ. Քաղաքին ծերերուն ըստն. Առ մեր տղան անզգամ ու անհնազաննէ, մեր խօսքը մասիկ չըներ, որկրամոլ ու զինեմոլ է. Անատենը անոր քաղաքին բոլոր մարդիկները՝ քարերով քարերուն զանիկայ, որ մեռնի. ու չարութիւնը ձեր մէջն վերցրնեա": Բ.Օ. Է. 20, 24:

"Մի նայիր զինիին կարմրութիւնանը՝ գաւաթին մէջ իր գոյնը ցուցընելուն՝ ու շխտակ վազելուն. անիկայ ետքը օձի պէս կը խածնէ, ու քարբի պէս կը խայթէ": Առաք. ԻԳ. 34, 32:

"Ա անօնց՝ որ առաւօտուն կանուխ կելին, ու ցքի խոլու. ետեւ կը լւան, և իրիկուն ալ կուշանան, մինչև որ զինին իրենց գլուխը տաքցլնէ: Եշ. անօնց խնացըներուն մէջ քնար ու տաւիղ, թմրուկ ու սրինգ. և զինի կը գանուի. բայց Տէրոջը ըրածներուն ու չագրութիւն չեն ըներ, և անոր ձեռաւ թը գործերուն չեն նայիր: — Ա այ անօնց՝ որ զինի խոլու զօրաւոր՝ ու ցքի խառնելու կարիճ ևն: — Ա այ Եշիրն մի զինովներուն հարաբութեան պատկին՝ որուն փառաց զարդը թառամեալ ծաղեկ մըն է, որ զինիով թմրածներուն պարարտ հավիտին զլուխը կը կընայ": Եշ. Ե. 41, 42, 22: Ի.Ը. 4:

"Ճառագ թէ որ ան չար ծառան իր սրտին մէջը ըսէ. Խմ տէրս իր գալը կուշացընէ. Եշ. սկսի իր ծառայակիցները ծեծել, ու զինովներուն չետ ուտել ու խմել, Ան ծառային տէ-

րը պիտի գայ անանկ մէկ որ մը՝ որ չսպասեր, և անանկ մէկ ժամ մը՝ որ չդիտեր . Եւ զանիկայ մէջտեղէն պիտի կորէ , և անոր բաժինը կեղծաւորներուն հետ պիտի դնէ . հռտ պիտի ըլլոյ լալ՝ ու ակռաներ կճոցընել” : Ո՞սք . ԴԳ . 48—51 :

“Որպէս թէ ցորեկ տաեն պարկեշտութեամբ պարտիկը . չէ թէ անառակութիւններով , ու գինովութիւններով” : Հոռէ . ԺԳ . 43 :

“Ենութիւնը . . . Աստուծոյ թագաւորութիւնը պիտի չժառանգեն : Ա Աստհն . Զ . 40 :

“Եւ մի գինովնար գինիով , օրուն մէջ անառակութիւն կայ” : Ետէ . Ե . 48 :

“Ազդ՝ մարմինին գործքերը յայտնի են , որ տառիկ են . շնութիւն , պոռնկութիւն , պղծութիւն , գիճութիւն , կռապաշտութիւն , կախարդութիւն , թշնամութիւններ , կռիւներ , նորիանձներ , բարկութիւններ , հակառակութիւններ , երկպառակութիւններ , բաժանութեներ , չափ նայուածքներ , մարդասպանութիւններ , չինուածնեներ , անառակութիւններ , և ինչ որ ասուց նման են . որ չիմակուց եւ ձեզի կը զրուցեմ , ինչպէս առաջոց ալ կը զրուցէի , որ ասանկ բաններ գործողները Աստուծոյ արքայութիւնը պիտի չժառանգեն” : Գ.Շ . Ե . 49 , 20 , 21 :

ՔՐԻՍՏՈ Է ԸՄԵՆԵՑՆ ՅԼՄԵՆԵՑՆԻ

Ա նրջանկութիւնը կամ բարիքը՝ որ արարածներէ կ'ընդունինք , նման է մուրացիկի վերարկութն՝ որ հագարումէկ կառներէ ու կարկրաններէ շինուած է , և վասն որս արժողութիւն չունի :

Հայց ան երջանկութիւնը որ Ծիսուս Փրկիչն կ'ընդունինք մէկ կոտորէ շինուած ամբողջ և կատարեալ է . քանզի Անոր մէջ կը բնակի ամէն կատարելութիւն :

Խնդին է ժամանակակից յաւիտենականութեան , և ամէն պիտի ծառակի ծառաօթ և աեզեակ :

Բաժիշկ է առողջացընելու . վաստավան է արդարացընելու . թագաւոր է կառավարելու . բարեկամ է կարելից ըլլու . հայր է հոգալու և զժալու :

Հիմ է շենքը իր վայ վերցընելու . արմատ է աճեցընելու . աղբիւր է զովացընելու : Հովանի է ջերմութեան աստակութենեն պաշտպանելու . կննաց հաց է կննդանութիւն տալու . առաւուեան աստղ է առաջնորդելու . Վրեգակն արդարութեան է . համառօտիւ՝ ամէն բան է ամէն բանի մէջ :

Արարածը անոր տեղը չկրնար բռնել . բայց բնբը բոլոր արարածոց տեղը կրնաց բռնել :

Դու ես ով Փրկիչ Յիսուս , Գառն Աստուծոյ բարձող մեղաց , դու ես Տէր Եհավայ , Հայր և Աստուծո 'ի յաւիսենից : Դու ես իմ բոլոր փրկութիւնս , և իմ իզմա . իմ յոյս դու ես և իմ խաղաղութիւնս քենէ է . իմ կեանքս ու յառքս քենէ կը բղիի , և իմ ուրախութիւնս քենէ իը լցուի :

Քենէ զատ ով ունիմ ես երկինքը . երկրիս վրայ ալ ուրիշի մը շեմ ապասեր , և շեմ յատիարիր : Ուէ և իմ մարմինս և իմ սիրոս տկարանան , դու ես իմ յաւիսենական բաժինս ու զօրութիւնս :

Ուէ որ դու իմն ըլլաս և ես ալ քուիդ , բնաւ վասնգ չկոյ ալ բնծի . երբէք բարեկամ չպահսիր ալ բնծի . բնաւ երեսէ շեմ իշնար . բնաւ կարօտութիւն շեմ քաշեր . և ոչ ալ տրբամութիւնը զիս կը բռնէ . քանզի դու ես բնծի պահապան , յոյս և վահան :

Է Ե Ղ Ք

Արեգը ջրհեղեղ մըն է որ "Լոյնան ջրհեղեղէն աւելի ընդարձակեցաւ , անկէ երկար տեւեց , և անկէ աւելի ապականից երկիրը : "Լոյն ջրհեղեղը միայն մէկ դարու մը մարզիկ կորսընցուց , բայց աս սոսկալի ջրհեղեղը քանի դարերու մարդիկ կորսընցընելը՝ աշխարհիս վերջը յայտնի պիտի ըլլայ : Են

զբհեղեղը միայն մարդինները կորսընցուց, իսկ ասիկայ հոգինները կը կորսընցընէ :

Մեղքը կրակ մըն է՝ որ աշխարհիս սկզբուն մինչև հիմա մօլիկը դարձած տուներէն աւելի մօլիկը դարձուց : Այլ մըն է՝ որ հին և նոր ատենի սպարքէն աւելի մարդիկ կորսընցուց . պատերազմ մըն է՝ որ Եղեմի դրախտին մէջ սկսած թշնամութենէն հետէ խաղաղութիւն չդառաւ . ժանաւախա մըն է՝ որ գիշեր ցորեկ կատորած կ'ընէ . մըրիկ մը փոթորիկ մըն է, որ ցամաքը՝ անաւասները և ծովը՝ նաւերը կը ջարդէ : Վճէկածոթիւն մըն է՝ որ գտած նաւը կը խորտակէ . երկրաշարժութիւն մըն է՝ որ ամրող քաղաքները դժոխին ծոցը կը թափէ : Վաս մը՝ որ բորտառութենէ աւելի տարափոխինկ է և զզուելի . պատշաճ մը՝ Եղիսաբետական պատուհանէն սոսկալի . բոլոր մարդոց և հրեշտակներուն ուժը բաւական չէ առ բունառորիս դէմ կենալ և անոր հանրածաւալ չարիքներուն առջևն առնել : Մի միայն յօյս և օղնութիւն և տեղի ապաւինի կը ճանչնանք Ծիսուս Կրիստոս խաչեալ Փրկիչ Աշխարհի :

ԵՆԴԵՒԹԵՈՅ ԲԱՆ ՄԷ

Մարտ մը կրնայ երկինք երթալ առանց առողջութեան, առանց հարսառութեան, առանց պատոյ և առանց բարեկառիթոյց առանց Կրիստոսի մէկը կարող չէ և անչնար է հոն մանել :

ԵՊԵՐԱԿԱՏԱԿՐԻՒԹԻՒՆ ՄԱՐԴՈՅ

Ասուծմէ ընդունած բարիքներնիս փաշին վրայ կը միշտակենք, իսկ քաշած նեղութիւններնիս մարմարինն քարի վրայ կը քանդակենք : Մեր յիշողութիւնը հաւատարմութեամբ կը ծառայէ կրած նեղութիւննիս մաքերնիս ձգելու, բայց ընդունած բարիքնիս չարաշոր և ապերախտութեամբ կը մոռնանք :

ՅԵԿՈՒՅԻՆ ԱՍՏԻԽՈՒԾՔ

Անդամ մը եկեղեցականի մը բարեկամը իրեն ըստ թէ
ուրամանկրդ մնծ ընտանիք մը ունիս . Հյակոր նահապետին
շափ զաւակներ ունիս": "Արամեր ես , Հյակորին Աստուածն
ալ ունիմ զանոնք հոգալու", պատասխան տուաւ եկեղեցականը :

ՅԵԿՈՒՅԻՆ ԱԿԱՆԱԿԻԹԻՒՆԸ Ի՞ՆՉ է

Փարիզու մէջ խուլ և մունճ տղոց համար գպրոց կոյ , ուր
շատ տղոք կարդալ գրել գիտութիւն կը սորվին : Օր մը
Պարոն մը աշակերտներէն մէկուն հարցուց՝ թէ Ի՞նչ է յա-
ւիտենականութիւնը : Աս հարցմունքին դէմ սա գեղեցիկ պա-
տասխանը գրեց տղան . "Յաւիտենականութիւնն է Ամենա-
կարողին կեանքը":

ԻՐԵԴԻՎՈՒՆՔԻ ԱԿԵՆՃ ՄԻ ԴՆԵՐ

Վարդուն մէկը ուրիշի մը ըստ թէ քեզի համար զէշ
կը խօսին մարդիկ : Պատասխան կու տայ ան ալ ու կը բռնէ .
ուիժունն որ ուրախութեամբ պիտի մտիկ ընես , անոր համար
կը խօսին":

ԽԵԼԵՅԻ ԵՂՋԻԿ ՄԷ

Ափրիկէի (Օմենթացիներուն մէջ աշխատող քարոզիչ
մը օր մը ընկերութեան մէջ աս հարցումը ըրեր է՝ թէ Ու-
նի՞նք մէկ բան մը՝ օր Աստուծմէ ընդունած չոլանք : Անդ
տարական ազջիկ մը անդիէն պատասխան տուեր է՝ թէ ուր-
ամեր ես պարոն , մեղքը":

Ը Խ Ա Ն Չ Ի Ն Ե Լ Գ Ո Ւ Ք

Ա նդամ մը Վարիտամին հարցուցին թէ “Վարիտամ”, ո՞րն աւելի կը սիրես, ընտանիքով աղօմելը, թէ առանձին” : Այսիրեմ ուրիշներուն չետ աղօմք բնելը . բայց մինակ եղած առևես անանկ բաներ կրնամ բնել Վատուծց՝ որ ուրիշներուն չետ եղած առևես չեմ կրնաք :

Ե Ւ Կ Ա Խ Տ Ե Շ Պ Լ Բ Գ Ւ Ե Ւ

“Ե առ մեծ պարզե մըն է որ մէկ մարդ մը իր ուզանք ունենայ”, ըստ մէկը խնառառակի մը . որուն միւսը առ պատասխանը տուաւ . “Եւ աւելի մեծ պարզե մըն է որ մէկը իր չունեցածին չցանկայ”:

Ք Ա Ր Ա Ց Հ Ա Խ Ե Խ Ե Խ Ե Խ Ե Խ

Պինեհատութիւնը կրակին վրայ փայտ, ամբարին մէջ պիսկ, կարասին մէջ իւղ, մարմնոյն մէջ սյէ և մարին մէջ իւմատութիւնը կը գնէ :

Ուրիշի խրտա տուողն ու ինք չպահողը ան կոշիակարին կը չմանի, որ ամենուն կօշիկ կը կարէ ու ինք բռպիկ կը քարէ :

Վարդոց առաքինութիւնները խօսէ, պակառութիւնները ծածկէ . և թէ որ աղէկ բան մը չունիս խօսելու, աղէկ է բնու չխօսիլ՝ քան թէ գէշ խօսիլ :

Պղասան փիլիսոփան բարեկամէ մը երբ լսեց որ իր վրացէշ կը խօսին, “Հոգ չէ”, ըստ, “ոպիսի աշխատիմ այնպէս վարուելու որ մէկը անոնց ըստնին չհաւատայ”:

Եցրկար կեանիրը երջանիկ կեանիք մի աւոքեր - այլ լու զործածուած կեանիքն է որ մարդուս պատիր կը բերէ :

Աչ թէ տարիքով մեծ ըլլալն է գովելի, այլ իմաստութեամբ ծեր ըլլալն է :

Ձաղ մարմինը հոգիին ծառայէ, և երկուքը մէջուղ Վա-
սուծոյ ծառային :

Երսնքը այնպիսին մեծ բան է՝ որ եթէ չուզեն աշխատիլ ու
քննել, արժանապես զուրկ կը մնան անել :

Կրեթէ միշտ մարդիկ թռչնոց կը նմանին, որ նոյն որո-
դպից մէջ կը բռնուին՝ ուր որ իրենց ովես անթիք բռնուեր
են : Խնչուան որ անձամբ չփորձեն, ուրիշերուն փորձեն ո-
գուտ չեն քաղեր : Վասր համար է որ խելքը յառաջ չեր-
թոր :

Վուգինութիւնը թէ և թշնամիներնուս վրայ ըլլայ՝ պէտք
է պատուենք, մոլութիւնը թէ և բարեկամներնուս վրայ ըլլայ՝
պէտք է տանենք :

Վզքատութիւնը շատ բանի կարօտ է. ագահութիւնը ամէն
բանի :

Վրբեցութիւնը խելքը դլիւն, ստակը քսակւն, արմուկը
հանգերձեն և առողջութիւնը մարմինէն կը հանէ, և արքե-
ցաղը շատ անգամ աղքատանոցը կը ձգէ :

Վստուած երկու աթոռ ունի . մէկը խիստ բարձր երկնքնե-
րուն մէջ, միւսը խիստ ցած և խոնարհ սրտերուն մէջ :

Հաւիտենականութիւնը խորութիւն մըն է՝ որ երկուաշ-
փութիւնը չկրնար չափել, թուարանութիւնը չկրնար հաշուել,
երեակայութիւնը չկրնար ըմբռնել, ճարտասանութիւնը չկրնար
ստորագրել :

Ան որ շնորհաց օրը ցուեր Վրիստոփի "Անծի եկուր" ըսե-
լը, դատաստանին օրը ովիսի լսէ ԱՄԵկզի զնա ինծմէ" ըսելը :

Թէ որ Վրիստոփի հետ ապրիլ կ'ուզես երկնից մէջ, պէտք
է իրեն համար ապրիս երկրիս վրայ :

Ե Բ Գ

Չ Ե Ր Ք Ն Կ Ե Ր Ն Ե Ր Ե Հ Ե Ւ Ո Ւ Կ Ե Ն Ե Լ

Խ Ա Հ Ա Յ Ա Մ մօտենամ անոնց ժողովքին ,
Ա յ ո ն ց վարմանը և չեմ ախորքեր ,
Ո լ ո ն կ ս ու ս կ ը ս ե ն , կ ն ը դ ն ո ւ ն , կ ը կ ո ւ ի ն ,
Ա լ ը հ ա յ հ ո յ ե ն ու շ ե ն բ ն ա ւ ա զ օ մ ե ր :

Ո Վ Տ Տ է ր , պ ա հ ա պ ա ն գ ի ր ա կ ա ն ջ ն ե ր ո ւ ս
Ե ն պ ա ր կ ե շ տ ի ո ս կ ը լ ր գ ե ր չ ո լ ը ս ե լ .
Չ ե մ հ ա մ ա ր ձ ա կ ի ր պ ա շ ե լ ի մ լ ե զ ո ւ ս ,
Ա մ ս յ լ մ ի ս ա ր ը ե ր ն է ս գ է շ ի ո ս ք մ ը հ ա ն ե լ :

Ե ն մ ա ր տ ր դ ո յ մ է ե տ կ ե ն ա լ կ ո ւ զ ե մ ,
Ա ւ չ ա ր ե ր ո ւ ն հ ե տ չ ր լ ա լ հ ա մ ա կ ա մ .
Ե ռ ա ք ի ն ի ն ե ր ն ի ն ձ ը ն կ ե ր ը ն ե մ ,
Ա ր ո վ ե ս զ ի ե ս ա լ ա ն ո ն ց պ է ս ը լ ա մ :

Ե ն ա ա կ տ ր դ ի ն ը ր ա ծ բ ա ն ե ր է ն
Ո ւ ր ի չ ն ե ր ն ա լ շ ո ւ ս ս ր ի ն ա կ կ ա ռ ն ե ն .
Հ ե ա ն գ ո վ ս ա ր մ ո ր հ ա տ ի ն մ է լ մ բ ա ն է ,
Շ ո վ ա ն գ ա կ հ ա տ ր կ ը մ ո ւ ն ա ւ ո ւ է :

Փ ր կ է զ ի ս Տ է ր ի մ , չ ա ր ը ն կ ե ր ն ե ր է ն ,
Վ ա ն ի ո ր ե ս չ ե մ ե լ ե ր ա շ խ ա ր չ է ն .
Ե ւ ա և ի մ հ ա գ ի ս փ ր կ է գ ժ ա լ ո վ է ն ,
Ո ւ զ ա ւ ո ր ն ե ր ո ւ ն ե լ ի ժ ա լ ո ւ տ ե զ է ն :



ՎԻՐՊԻՆԵՐԻ ՏՆԵԿԵՆ ԵՐՄԱԿԻ



Ս ժխարշիս բնական մեծամասն ծառն ծ զարմանալի աց մէկն ալ Ամերիգայի Ա հրդինի ա և ահանգին Խօօքպրիձ գաւառաբաժինին բնական կամուրջն է : Ասիկայ կրաքարի անբաւ կամուրջ մըն է իրորին խորաձորի մը վրայ ձգուած , որուն մէջէն փաքրիկ վառկ մը կանցնի կարկաջուն : Աամարին՝ ջուրին երեսէն ունեցած բարձրութիւնը 215 տոնաչափ է , և լայնքը 80 տոքի չափ : Աս խորաձորը մղաններով տեղ կը տարածի

և աս կամուրջէն ՚ի զատ ուրիշ անցնելու տեղ չունի . շրջակայ տեսարանը վայրի և շքեղ պատկեր մը ձևացուցած է . և կամուրջին վրայ նայած առենդ կը կաթենս թէ բնութիւնը իր գործը երուն մէջ օգտակար ըլլալն ալ կը մոռածէ , ինչպէս և շքեղութիւն և գեղեցկութիւն ցուցընելը : — Կամուրջին վրայ հասարակաց պողոտայ մը կայ շինուած , երկու դին ծառերով և մացառներով ու թաւիմերով զարդարուն : Կառքով անցնող ճանապարհորդ մը կրնայ զիւրութեամբ անցնիլ վրայէն՝ առանց որոշելու . թէ ինչ տեղ է անցածը , մինչև որ յատուկ մասդրութիւն չընէ կամուրջին :

Տարուե աարի հազարաւոր անձինք , որոնք կը սիրեն բնութեան մէջ մեծ և զարմանալի եղող բաները տեսնել , աս տեղայցելութեան կ'երթան : Կամուրջին եղելիք կայնիլ ու վերէն վար նայիլը ահարկու բան մըն է . շատ մարդիկ որոնք չեն կարող եղերբն ՚ի վար նայելու , մէկ հարկանցի տեսութիւն մը միայն կրնան ունենալ անոր բարձրութեանը վրայ՝ եղերբին քովերը նստելով ու գիտելով : Ասկէց վար գեղ ՚ի վտակը կ'ինութի ոլորուն ու գահավիժ ճամբով մը . և երբոր վտակին քովա կը հասնիս ու գեղ ՚ի վեր կը նայիս բարձրացած կամարին , չես կրնար անոր բարձրութիւնը լաւ կշռել մինչև որ աչքդ չդարձնես վտակին երկու դին բուսած բարձր ծառերուն վրայ , և շատենես թէ որշափ ցած ինկած են անոնք կամուրջին տակը : Խորածորին մէկ դին կրաքարին երեսը շատ մը անուններ փորագրեալ են ճանապարհորդներու , որոնք ուղելով իրենց այցելութեան միշտակը թողութիւն ատ հսկայագործ շենքին վրայ , հոն իրենց անունը դրոշմէր են : Հոն ԶՅ առնաշափ բարձրը Ա ռշինկթոնին անունը կայ իր ձեռքովը փարուած : Վանի մը տարի յառաջ երիտասարդին մէկը իր կեանքը վատնդի մէջ դրաւ , աշխատելով որ իր անունը ամենէն բարձր տեղ մը փորագրէ : Ե-

լու վեր ու իր նպատակնեն հասաւ . բայց եաքը վար որ պիտի իջնէք , սուկո մը պատեց զինքը երբոր տեսաւ որ անհնարին է իջնելը . մի միայն ընելիքն էր վեր ելլել կամուրջին վրայ : Ուստի շատ մոռած ելէն եաքը՝ ճարլ հատած՝ սկսաւ դառն աշխատութեամբ ուրերուն կոփելիք տեղեր բանալով ժայռին վրայ՝ կամաց կամաց վեր ելլել . բայց կրած տագնապն ու անհնարին յոդնութիւնը մահու շափ վեաս տուին իրեն :

Տաճկաստանի մէջ գիտողութեան արժանի բնական կամուրջ մը կայ , կիւմիւշ խամէի ու Տրապիզոնի մէջ տեղը շարք մը լեռան խիստ դժուարին անցքի մը մէջնըրը , որուն տակէն արագահոս գետ մը կը վազէ :

Դամբան առաջ գետին արևելեան կողմէն է , ու ճամբորդ յանկարծ կը զարմանայ երբոր որ ատեն կամ ուրիշ ատ գետը անցնիլը չգիտած ինքդինքը Արևմտեան կողմը կը գրանայ : Ասիկայ ան բնական կամուրջին միջացովն էր , որն որ այնքան լայն ու խոտով և թուփերով ծածկուած է , որ վրայէն անցած առենը չիմացաւ :

Ասիկայ տեսնալու , ու բնական տեսարանը սիրողներուն մասնաւոր քննութիւն ընելու արժանի տեղ մըն է :

ՔԵՆԴՐԻՔԻ ՀԻՉԵԿԵՐԸ ԱՅՐԵ

Ասիկայ Ամբիգայի Միացեալ Աւահանգներէն Վ. Ենդրքի ըստած Աւահանգին մէջն է , և աշխարհիս մէջ մեզի ծանօթեղող այբերուն ամենէն հոչակաւորը , ամենէն ընդարձակը , և ամենէն զարմանալին է :

Ալսուի թէ աս այրին մէջ կան 225 սրահ և սենեակ , 47 գմբելթ , 8 ջոլիք և 23 փառ կամ գուր , և անոնցմէ ՚ի զարդարականիւ զետեր : Վէջը գտնուած բոլոր այլ և այլ սրահ -

ներուն, անցքերուն և սենեակներուն միաժայռվ տարածութիւնը, թէ ուզգակի և թէ փողմակի, եթէ հոբեր հանեն աւլք կը համարուի: Ասյսպէս կը ստորագրէ աս տեղը ճանապարհորդին մէկը, որ յատկապէս դաշեր է տեսնելու, և շատ կորչերը պարտեր զններ է:

"Պատցայ և անկանոն ճամբով մը խել մը քարե տատիճաններէ վար իջանք, երեսոն ուրի չափ խորը, և աչա ոյցրին քերանն էինք հասեր: Վարմաններ, ծառերու ճիւղեր և որիներ կախուած են աս մուտքին վրայով, որով պատկերագարդ և վայրինի երեսի մը տռած է: Վայրը մօնելուդ պէս՝ պազ ոգի հասանք մը կը զարնէ երեսիդ, թէ պէտե քիչ մը եաբը կը կորսրնցընես ան զովութեան զգացումը: "Աշանաւոր բան է որ աս պյուին բարեխառնութիւնը ամառ ձմռու ճիշդ մի և նցյն է, և Քարենհայտ ջերմաւագով յիսունութիւնը ատահճանէն մէկ ատահճան մը վար վեր չիջներ ելլեր: Ո՞չի օդը խիստ մաքուր է, և շատ առածգական ըլլալով՝ մէկ մարդ մը առելի աշխատութեան կրնայ զիմանալ այրին մէջ քան թէ դուրսը":

"Ա ար իջնելու տաեննիս առաջնորդնես կանթեղները վառեց ու մէջնինիս բաժնեց, և առջնիս ինկաւ ու մեղ խել մը տեղ տարաւ: "Անձուիներն" ի վար, և քանի մը վայրինեանէն պյուին "Ա պյուրագապիթը" եկանք, որ 160 ոսք ցած է գետնին երեսէն: Վսիկայ երկայնաձև բոլորչի տեղ մըն է՝ 150 էն մինչեւ 200 ոսք արամագիծով, և 60 ոսքի չափ բարձրութեամբ: Ճեղունը տափակ՝ միահատոր մէկ ժայռէ մը չինուած: առանց ամենեին որոշելի կարանի կամ միջահատութեան, բաց ի եզերներէն: Վա ահազին ապառաժը վեր բանելու սիւն մը կամ ուրիշ բան մը չըլլալով՝ զանիկայ կանգնող հըզօր ճարտարապետին իբր մէկ զարմանալի յաղթանակը կ'երեւնայ մարդում աչքին":

"Երկու անցք կը բաժնուի կ'երթայ աս սենեակէն: մէկուն անունն է "Ո՞հեծն Զդասաննեակ", մէջը գտնուած անհամար չզիկներուն համար, որ այնչափ շատ են որ պատերն ու Ճեղունը զրեմէ ծեփած են: մէկալը կ'ըսուի "Ո՞հեծ Շեմելիք", որ հինգ մըն տեղ կը տարածի երկայնութիւնը, 50 էն մին-

չե 400 ոսք լացնութեամբ, և ձեզունին միջին բարձրութիւնը 50 ոսք. ասոր համար կը բուռի և աշխարհիս մէջ զիացուած ստորերկրեայ քարանձաւներուն առնենէն ընդարձակն է»:

“Վակէ երգը տեսնելու արժան տեղ է՝ “Վակեղեցին”, անրա անենեակ մը, 65 ոսք բարձր, 400 ոսքէն աւելի արամազիծով և քանի հաղար հոգի ժողովորդ առնելու բաւական։ Վէկ զիէն մեծ ժայռ մը դուրս ցցուած է՝ ամպիսնի պէս, ու անոր և անի դին երգէսնի և երգիչներու յարմար տեղ մը կայ։ Վանի քանի անզ ամ հոս Վաստառածային պաշտօն կատարուած է բաւական շատուոր ժողովուրդով։ Վաստորերկրեայ սրբարանին ձևն ու կազմուածքը անանկ յարմարութիւն մ'ունի որ միջակ ճայն մը հա նուի նէ՝ բոշք սենեակը կը լեցընէ և առնէն հեռու տեղէն որոշակի կը լուսի»։

“Վասոր հակազարձ՝ քանի մը հարիւր կանգուն անդին աՊարասինեակն” է, որ երաժ շատական արհեստան հանգէսները կատարելու շատ յարմար զիրք մը առնենալուն համար աս անունը տուեք են աս տեղին։ 200 ոսքի մօս արամազիծ ունի, և անոր համեմատ բարձ բութիւն։ Բնական կոյարան մը կայ մէջը երաժշտաց, ուր հարիւր երաժիշտ հանգիստ կրնան նրատիլ. զիմացի կողմն ալ հանդիսականաց վերնատան նման բարձրացած տեղ մը ունի»։

“Վաս սենեակէն շատ հեռու ցացած՝ կը տեսնես մէկ մեծ անջատեալ ժայռ մը գետինը պառկած, “Ասկայի Վազաղ” անունով, որ շատ կատարեալ նմանութիւն մը ունի մարդկութեան առ վերջին պիտոյքին։ Հիսունուեամբ ոսք երկոյն է, և շատ ամենայնի դագաղի պէս ձեւացած։ Վիշ մը անզիոք պատին մէջ ծակ մը կայ, ուս կէց ցած սենեակ մը կ'երթուի, իրը հարիւր ունաշափ քառակուսի, որուն ավայակովէն Տաշո՞րսեր են, իր ձեւը առ առտնին գործածուած կարսալքին նըմանցըներով»։

“Վակէ ետե “Ճամանակաց Օառ ՚ի վայր”էն քսան ոսքի շափ իջանք “Վայոյացեալ իսուցերը”. տիտուր դժօխատեսիլ տեղեր, գետինը ահարկու պատռուածքներով և խորխատաներով լեցուն, որոնցմէ զգուշանալ կը նրատեր զմեղ շա-

բանակ մեր առաջնորդը : Առ խորիս որանելք առձին մեծին անունն էր "Կողմանական թագավոր", վահանան ոսքի չափ խորունկ, որուն մօտիկը շարունակ վազող ջուրի մը ձայն կը լսուի և ոչ երբէք կը տեսնուի : Հիեաց երկայն սանդուխով մը "Ա արքարինթոն իջանք", առ առջը խել մը պացա ճամբաներ ու դարձուածքներ պարուեցանք, ներս մօտանք՝ դուրս ելանք՝ վար իջանք՝ վեր դարձանք, վերջապէս հասանք Ալուանին "Վարքէմը", որ աս այրին զինաւոր առջերուն մէկն է":

"Առ գմբէթաւոր տեղին մէկ կողմը՝ պատին վրայ երկու իրեք ոսք մեծութեամբ բացուածք մը կար, առաջնորդնիս մէզ հան առարաւ, և յանկարծ աներեւոյթ եղաւ : Ա՛յէյ մ'ալ շուտով պայծառ լցու մը շողջողաց և լուսաւորեց ներսի կողմը : Ամենքս կարդաւ առ պատուհանին բերանը գացինք ներս նայելու : Առ տեղ անանկ ահարիս տեսարան մը գէմկ կ'ելլէ, որ կը վախնաս նայելու . մէկ անհեթեթ և ահեղատեսիլ պատուածք մը գէպ 'ի վար և գէպ 'ի վեր աարածած . այնքան խոր որ աշք չկընար կըսել խորութիւնը, և այնքան բարձր՝ որ հազիւ վերջի ծայրը կը տեսնեն : Ասոր բարձրութիւնն ու խորութիւնը իրեք հարիւր ոսք կը համարուի, և մեր կիցած տեղը՝ յատակէն հարիւր վաժտուն ոսք վեր : Առ ահարին քարանձաւին ոչ միայն մեծութիւնն է որ անոր այնպիսի եղական նորութիւնն մը և գեղեցկեաթիւնն մը կու առյ, այլ ներսի կողմի շինուածքի կատարելութիւնը և ամեն զիու վայելակերպ պաշաճակ (այրերու մէջ գտնուած քարացեալ ջուրեր) զարդերը անանկ հրաշալի կ'երեւոյնն զանիկոյ մարդուս աչքին, որ խորով չնկարագրուիր":

"Դարձանք նորէն մէր առջի Լարիւրինթոսը, և գէպ 'ի վար իջանք՝ իջանք՝ մինչև որ եկանք կայնեցանք "Վայացակ Պարին" բերանը . — սարսափելի անգունդ մը, անհաւատալի խորութեամբ : Ասոր մը հրավառ թուղթ (տեսակ մը թուղթ է որ լուսաւոր բոյսի կը վատի) բռնկցուց առաջնորդնիս, ու նեանց գէպ 'ի վար, որ գեւ չմարած աչքերնուս անյացտ եղաւ կորսուեցաւ գնաց":

Ըիշեալ ձանապարհորդը խել մը ուրիշ զարմանալի անցքեր

ու ճամբաներ և ապառաժուտ տեղեր, 315 սոք երկայնութեամբ և տասնեռութը մատնաչափ միջին լայնութեամբ ապառաժի մէջէ գնացող երկայն անձուկ ճամբայ մը նկարագրելն ետե, որ հոս գնելնիս երկայն կ'ըլլայ, կու գան մէկ ըլլածե տեղ մը, "Ուսկէց կամաց կամաց վար իշանք", կ'ըսէ, "գետինը տղմուտ ըլլալուն, որ մատերս ջուրերու յորդութիւնով մը ողողելէն պատճառեր էր: Իլուրին ստորար կ'երենար մէկ լայնաբերան անդունդ մը, "Վեռեալ Շոոլ" անուանած, որուն ջուրը ամենէն շատ տեղատութեան ժամանակ քանիու հինդ ոտք խորութիւն ունի եղեր: Խօփկայ մնը կեցած տեղէն ութուն ոտք վարօք էր. հրավառ թուղթ նետեցնք վար, և աշքերնուտ երեցաւ մէկ լայնած աւալ սեւագցն ջրակցյա մը, որ մէջը նայիլը մարդուտ սարսափ կը բերէ":

Վսկէ ետե կը նկարադրէ՝ յիշեալ ճամբարդը՝ "Եղովացի քարանձաւ" ըսուած տեղը, որ սիւնազարդ և կամարական գեղեցկատեսիլ տեղ մըն է եղեր, երկու մղոն երկայնութեամբ. անոր մէջի աշոմդայի մասուուռը", "Վրձանագրութեան Անենեակը"՝ ուր որ այրին տես դացող մարդիկ իրենց անունը կը յիշատակին եղեր, և "Վատարից Անենեակ" անունով մէկ հրաշալի գեղեցիկ տեղ մը՝ զոր "Անութեան աս ստորերկեայ պարատին ամենէն հոյակապ և վաեր անձաւը" կ'անուանէ. և վեց ժամ այրին մէջ պարտելէն ետե՝ առջի օրուան զննութիւններնուն վախճան կու տան, և հետեւեալ օրը կ'իջնեն Ադիբս գետը պարտելու:

"Վրաւստուն դացինք", կ'ըսէ, "շխառակ Ադիբս գետին բարձր եղերը, որ Վենդրբիի այրին տեսնելու արժան մէկ հոչակաւոր մասն է. երկայն զառ ի վայրէ մը իշանք ջուրին ափունքը. դեռը մանելու տեղին վրայ անհեթեթ և ահազնաւակիլ ժայռերով կամար մը ձեւացած է. գեպ'ի առաջ և գեպ'ի վար թանձրամած խաւար. մեր աղօտ ճրագները շէին կրնար թափանցել ան թանձր մմութիւնը, որ վարագյրի պէս կախուած էր աչքերնուտ առջեր: Փարբիկ նաւակ մը մասնք. կանթեղներնիս նաւակին յատակը զրինք, որ լցուք դէպ'ի վեր աղէկ անդրագարձէ, և սկսանք աս սեւաթոյը ջրերուն երեսը

ՀՊԸՆՔ: Կամաց կամաց լցուը զարկաւ լայնանիստ՝ գեղեցկաշէն կամարակապ ձեզունին վրայ, որուն տակէն անձայն լուս թեամբ կ'երթայինք, երբեմնակի ճեղքուածքներու պատահելով, որոնց մէջէն անհնարին թանձր միժութիւն մը կ'երենար աչքեր-նու՞ :

ԱՎԵԿ Երբորդ մղոնի չափ թիավարելէն ետե, հասանը դի-մացի եղերը: Առև աւազուտ և ապառաժուտ գետափանց վրայ քիչ մը աեղ քալեցնիք ու եկանիք ուրիշ մեծագոյն նա-ւակի մը, որով ՈՂԵԹԻ գետին անցիշատակ ջուրերուն վրայ որիտի շրջէնիք: Առ գետը իր ներկայ բարձրութենէն երբեմն յիսուն օսքի չափ վեր կ'ելի՛ եղեր. և իր փրփրալից ջրվէժ-ներն ու իր քովերու ան մեծամեծ խորափիտներուն մէջ իշ-նող ջուրերուն խոխոջքը ահեղատեսիլ վումական կերպարանք մը կու տան եղեր անոր”:

ԱՎԵԿ անցըը զրեթէ մղոն մը երկայնութիւն ունի: Առ-զիի ծայրը կայ “ՎՃԱԴԱՆԱԳ ՎՃԱՐ”, որ ջուրերուն բարձրա-ցած ատենը ՈՂԵԹԻՆ” շարունակութիւնն է միայն: Խակ առ գետը մանելու տեղը կամարակապ գռնածէ ժայռ մը կայ, որ այնքան ցած է՝ որ նթէ ջուրերը սակաւ ինչ բարձրանալու ըլ-լան նէ՝ նաւակ չանցնիք տակէն. և ոչ երբեք ջուրին ու վր-րայի ժայռին մէջ իրեք ոտքէն աւելի միջոց կ'ըլլայ: ԱՅՆՔ բազդաւոր գանուեցանք որ նաւակինիս կարողացանք անցընելու, թէպէտ պարտաւորեցանք քանի մը բռոքէ անշնորհը և անհա-ճոյ կերպով մը խոնարհութիւն ընել: Անդիի կողմն անցանք, ու ելանք գետին ընդարձակութեանը վրայ, ուր զլինում վր-րայի ժայռերը բարձրացան: Առ յիրաւի շատ նշանաւոր բան է ձայներու արձագանդը, ինծի կը թուի թէ ձայնի մը տուած արձագանդը տասնեւհինգ մանրերկրորդի չափ կը տել. առաջ շատ որոշ կերպով կը սկսի, և քանի որ կը հեռանայ՝ աստի-ճան աստիճան կը նուազի՝ մէջմ երաժշտական ներդաշնակու-թեան մը փոխուելով”:

ԱՆԴԻՆ դիմացի եղերը անցնելէն ետե, յիշեալ ճամբար-դը հինգ մղոնի չափ տեղ ալ քալեր է՝ գժուարանցիկ ճամ-բաներէ և խորառություն ելեւներէ՝ առ հրաշալաց աշխար-

հին մէկ վերջին ծայրը անսնելու համար։ Առ շրջագայութեան մէջ անեսեր է մեծ քարանձաւ մը երկու մղոն տարածութեամբ։ ուրիշ խարսնկ քարանձաւ մը "Ա այսը Տարտարոսականը"² անուամբ։ ահազին կախուալ ասպառաժներով լցուն ուրիշ անդ մը մղոն ու կըս երկայնութեամբ։ քանակնենք ասսիճան սանրութով մը ելեք և "Վարժայի Ացջին"³ որ չըրս զին ձեղունը ու պատերը գեղեցիկ զարդարուած է եղեր մարմիւռուն պաղանձաւէ դրուագներով, ձեռվ և տեսքով խաղաղի ողկոյզներու նման՝ ամեն կողմէն կախուած։ Ետքը պարտեր է "Ա ոշնիմունի Արահը". և յետոյ "Վլէլիւթեանտի Քարանձաւը", որ աս ալ այրին մէկ շատ երևել տեղին է եղեր, իրեք մղոն երկայնութեամբ, շատ անդ 70 ոսք բարձրութեամբ և համեմատ լայնութեամբ, իր լնդարձակ ձեզունն ու կողմաները սպիտակ բիւրեղներով և փարբեցուն պազանձաւ գոհարներով հրաշապէս զարդարուած։ Ա երջապէս հասեր է "Ա պառաժուս Լեռները", որոնց ահեղատեսնի շրքեզութիւնը "գժուարին է նկարագրել" կըսէ։ Ասիկայ անբաւ լայնութեամբ և բարձրութեամբ սննեակ մղոն է եղեր, ներսի զին ապառաժներու լեռնաձեւ չեղակացյա մը բլուզով զրան կողմէն օկսած և ամինիթեատրոնի ձեռվ մինչեւ ձեզուն բարձրացած։ Հիսուն վալմուսն ոսք վեր են ենթա ապառաժներէն, ու անդին կողմէն տեսեր են ահազին խորխորաւ մը շօշափելի խաւարով լի։ "Ա շնարհին մէջ ասկէ աւելի տիտոր խաւարազգեաց՝ ամօյի անդ մը չես կրնար երեակացյել", կըսէ, "որ մարդուս սիրաւ սրբազնն երկիւդով մը կը լցընէ, երբ անդամը մը կը դիսես ան շօշափելի խաւարի և անժամփանց մժութեան պահարանը, տեսնել կրցանիդ չափ տեղ ժայռի հասուածներով և բեկորներով լիցուն, որ անդին ասդիւն փրթնը ինկեր են բերանը":

Դիւ մայ անդիսք "Ա քրօկանի Արահը"⁴ գացեր են, որ սոյրին առ մօսին վերջի ծայրն է եղեր. ցորեկուան լցունն ինը մղոն հեռի։ Ասոր ալ բիւրեղէ զրուազազարդ ձեզունն ու պատերը զննելին եաւ, և սրահին մէջոնզի սամիկ գցն քա-

բը՝ որ Պատկանարային Ասեղն՝ է եղեր՝ աչքեւ անցընելեն եւ ուեւ, դարձեր են եւու:

Եւ դառնալու առենինին “Ա Էլմ” գետեն որ կրկին անցեր են, աշխատեր են մէկ քանի առաջ ձուկ բանելու, որ ատ ջուրին մէջ շատ կայ եղեր, բայց չեն յաջողեր: Տեսնողները ի՞րեն թէ ասոնք կէս մատեաչափեն մինչեւ երկու մատեաչափ երկայնութիւն ունին, կատարելապէս ձերմակ են, կիսամթափանցիկ և առանց տեսնութեան գործարանի:

Խնդրէս սքանչելի են Աստուծոյ գործքերը. երկիրս լեցուն է անոնցման: Աստուծոյ զարմանալի գործքերը ոչ միայն աշխարհիս երեսը կը տեսնենք, այլ և գետնի տակի խաւարին անմարդաբնակ՝ ամսոյի տեղերն ալ անոր մատանցը գործքերուն հրաշալիքները կը յայտնեն:

Ի ԵԳԻ ԵՑՈՒԹԻՒՆ ԿԵՑՈՒԹԻ ԵՒ ՇԵՆ ՌԵԶ

Կատուն ցած և կասկածաւոր բնութիւն մը ունի: Բազմաժամանակեայ բարեկամութիւնը՝ ըստ պատահման պոչին կամ ոտքին վրայ կոխելով մը՝ մէկ վայրկեանի մէջ կը վերջանոյ: Խակոյն ճիչ մը կը վերցընէ, կոնակը կ'օւսեցընէ, չարամութեամբ ողոքը կ'օրորէ, ու կը վախչի կ'երթայ քովիշ, գացած ատենն ալ կը դառնայ մէյմը՝ մէկ վրեժինդիր խոժունայուածք մը կ'ընէ, որպէս թէ անհաշա սրտով և զարհութելի անէծքներով կը թուի ըսել՝ “Կ կորուստ մատնուիս, Աւելի ես ինծի յաւիտեան”:

Խակ շունին բնաւորութիւնը որբան սիրելի է: Եթէ դիպուածով պոչին կամ ոտքին վրայ կոխես, վայրկեան մը իր անհանդիսա զգացումը կը յայտնէ, բայց միւս վայրկեանին իր արտունքը կը վերջանոյ: Կու դայ բոլորտիքդ կը վազվուաէ, երեսդ ի վեր կը ցատքըսամէ, կը թուի թէ իր արտունքուն:

համար զգալ կը ցուցինք, քանզի դիտմամբ վեաս կրած չեր քեզմ. մանաւանդ թէ ինքզինք յանցաւոր սեպելով՝ քծնելով և լղութառելով տերովը կ'աղաչէ՝ որ ան եղած բանը իր մողէն հանէ:

ՔՐԻԶԹՈՆ ՍԳԵՆՉԵԼԻ ԱԽՈՒՄՆԵԿՈՒՐՆ ՎՐԱՅ

Արիշմանի իր սղատանեկութեան տառեն ուսման մէջ ինչ զարմանալի յաջողութեամբ յառաջագիտութիւն ընելը ցուցրնելու համար, բառական է պատմել գեռ քսան տարեկան չեղած ձեռք ձգած գիտութիւնը:

Բոլոր արտաքին ուսմունքները սորված էր, ու տասներկու լեզուե ալ կը խօսէր և կը գրէր:

Օքսանաց վերաբերեալ վարժութիւններն ալ զանց չեր ըրած, ննչպէ՞ շատ վարպետ էր ձի հեծնելու, կաբաւելու, և տեսակ տեսակ երաժշտական նուադարաններ գործածելու:

Դեռ տասնեւոթ տարեկան՝ վարիդ գնաց. և հոն իր ըրած գործքերուն պատմութիւնը հոս դնենք:

Դարպոցներուն, հասարակաց գահիններուն, ու սումնարաններուն և համարաններուն գաներուն վրայ, և քաղբին մէջ ամէն երեելի գիտնականներուն տուներուն գոներուն վրայ յայտարարութիւն կախել տուաւ. որով կը հրաւիրէր արհեստից և գիտութեանց մէջ հաջակաւոր եղողները՝ որ երժան Աւավարայի ուսումնաբանին մէջ իր հետը վիճաբանութիւններն վեց շաբաթէն ետքը. և ննք հոն պիտի ներկայանաց պատասխան տալու ու իցէ արհեստէ և գիտութենէ հարցմանըի. և կամ թէ աս տասներկու լեզուներէն այսինքն Նըրացիցի Ռորի և Ասաբացի լեզուե, Յունարէնէ, Լատիներէնէ, Ապանելերէնէ, Պաղպարէնէ, Խաղղիարէնէ, Խտալերէնէ, Անդղիարէնէ, Ֆիլիմէնկացւոց լեզուե, Ջիլէմիզերէնէ և Աքլաւոններէնէ ինչ հարցմանը որ ըլլայ իրեն, ինք արձակ կամ ուսանաւոր պատասխան պիտի տայ, ինչպէս որ հարցընողն ուզէ:

Աս սահմանեալ միջոցին Կրդիչմօն զէնք գործածելու, մեռամարտութիւն ընելու և ընտանի խաղերու պարագեցաւ. և սահմանեալ օրն որ եկաւ հասաւ, ինք ալ Կավարբոյի ուստմարանին մէջ երեցաւ, ու շատ յաջողութեամբ կատարեցիր խոսամունքը, և հանդէսը տեսեց առաւօտեան ժամը իրեքէն մինչև իրիկուն :

Հանդէսը լրանալուն՝ ուստմարանին վերատեսուչը զեղեցիկ ներբող մը ըրաւ ան պատանիին իր չափարարիկ ձիբքերուն համար՝ որ Աստուած իրեն պարզեցէր էր, և համալսարանին երեւի անձինքներէն չորսը հետ առաւ գնաց պատանիին քոյ, ու անդամանդէ մատնի մը մատը դրաւ ու քսակ մը պարզե տուաւ ինչան իր զարմացմանը և յարգութեանը :

Հանդէսը լմբնցուցին կրկնին և կրկնին ծափահարութեամբ, և ցնծութիւններով՝ Աստաղատունի երիտասարդն ալ այնուշեաւ կոչուեցաւ Աբանչի Կրդիչմօն :

ՅԻՄԷՒՆԵՒԹԻՒ ՃԵՍԵՐԱՆ

Հետեւալ զարմանալին օրինակները դանուած է Հերոկդէս Աղեքրանորացի միինիսոփային գրուածքներուն մէջ։ Աս փիինսոփան հինգերորդ դարուն ծաղկեցաւ :

Հեղինակը աս օրինակներովը մէկ Ժիմարի մը նկարագրութիւն կ'ընէ, որուն միտքը դատարկ և անօգուտ գիտութիւններով լիցուն էր :

1. Հիմար մը առջի անդամ լողալ սկսելուն որ կը խեղուգուեր կոր, ուխաւ ըրգաւ ընաւ մէյմին ալ ոսքը ջուրը շխովել մինչև որ լողալ չորսի:

2. Հիմարին մէկը որ տունը ծախել կ'ուղէր, պատէնքար մը հանեց ու հետը կը պարացընէր՝ իրեւ տանը օրինակը:

3. Հիմար մը որ կ'ուղէր գիտնալ թէ արդեօք քնացած

ատենը գեղեցիկ կերեմ՝ թէ չէ, հայելիի մը առջեր պակեցաւ որպէս զի քունին մէջ իր կերպարանքը տեսնէ:

4. Հիմար մը բժշկի մը պատահելով կ'ուզէր ինքզինք ծածկել պատի մը ետևը: Իմիշկը ան անսովոր դորձքին պատճառն որ հարցուց, պատասխան տուաւ, թէ “Վայնքան ժամանակ է որ չեմ հիւանդցած” որ քու գեմդ ելլելու ամըցայ:

5. Հիմար մը ուրիշ յիմարի մը պատահելով ըստ, “Մարցի որ մեռեր ես եղեր”: Պատասխան տուաւ բարեկամը՝ թէ “Վայն կը տեսնես որ կենդանի եմ”: “Վայց աս լուրը ինձի բուղը քենէ հաւատարիմ է,” ըստ միւսը:

6. Հիմարին մէկը լսելով որ ագռաւը երկու հարիւր տարի կապրի, ագռաւ մը գնեց ու պահեց՝ որպէս զի փորձով ստուգէ:

7. Հիմար մը ծովու վրայ վոլմորիկի ժամանակ տեսաւ որ ամէն մարդ մէյմէկ բան կը բռնէ որ ինքզինքը վասնդի ժամանակ ազատէ, ինքն ալ կ'երթայ խարիսխի մը կը վաթթուի:

8. Երեք հոգին յիմար մը, կունտ զըսւս մը, և սափրիչ մը ՚ի միասին ճամբորդութիւն ըցած տաեննին, խօսք կապեցին որ կարգաւ չորս չորս ժամ՝ արթուն կենան զիշերը, և հսկեն նախ սափրիչը, եարը յիմարը, ու անկէ եարը կունտ զըսւիր:

Երբ սափրիչը տեսաւ որ ընկերները խորունկ կը քնանան, գնաց յիմարին զըսւիր փաքրեց, (Աշու շըստ) ու ձայն տուաւիսկ արթընցաւ, և սկսաւ երերժարկալ, ու զըսւիր քերել, և երբ տեսաւ որ զըսւիր մազ չկայ, կանչեց, “Վայ անմիտ մարդ է եղեր աս սափրիչը՝ որ կունտ զըսւիր արթընցաւը է զիս արթընցընելուն տեղը”:

ԵՒԵԿ

ԴԻՖՅ ԵՒ ԿՈՎ

Դարտ մը կար խիստ կըսէլըռան
 Անհանդարտ ու կըռուըռտան .
 Օր մը գով մը կը տեսնէ ,
 Հասակ ալ ատ է կըսէ .
 Ռըսմ' սըւոր հաւասար ,
 Կարծեմ շատ վար չեմ մընար :
 Աս կըսէ ու կը փըշուի
 Կ'ուռի կ'ուռի կը տկոի .
 Առաջ էր հաւկիթի շափ ,
 Կ'ըլայ խնծորի մը շափ .
 Վարդիկ , կըսէ քովինին ,
 Կայէ հասայ սա կովին . —
 Զէ , կըսէ ան , զեռ մէր ես : —
 Հիմա . — Ոտքին շափ ալ չես : —
 Հապա հիմա , լաւ նայէ : —
 Վա դան ուր ես ան ուր է :
 Որու կըսես . նախանձէն
 Խելքը գացեր է գլխէն .
 Գնա՞ կըսէ , զուն մէկդի ,
 Լաւ մը կ'ուռի կը ճամփի :

Ծատ մարդ եմ տեսեր աս գորտին նըման ,
 Զափերնին շիյտեն մեծ մեծ կ'որոտան .
 Եղքատը կ'ուզէ բսուիլ մէծատուն ,
 Կ'եղացին իշխան , անխելքն իմաստուն .
 Ո՛վ մարդ , կը ճամփիս . — որու կըսես դան .
 Վշխարհս այսպիսեօք լեցուն է լեցուն :

Խ Ա Յ Հ Ա Խ Ի Պ Ի Կ Ա Յ

Ի գալ աշնայնոյ
Մինչ խորդոց երաստ
Ի չուն էր պատրաստ,
Ոմն ասել առնու.

Դարձեալ, ովք եղբարք,
Ի մեծոյ յայս բանակ
Միում միայնակ
Հըսկել իցե՞ հարկու:

ԱՎԵԼ Եղբարք երամ,
Ռո իս մատերուք,
Խրատիս լըւարուք
Օզր սիրով ձեզ առամ:

ՎԵԴ ԷՌ տեսանել
Կարծիս հակառակ,
Ներձիս երկրառակ
Եւ խորհուրդս անել,

ԶԻ՞ մեր սըրանիւն
Եռնումք միշտ ըղձե
Յորժամ թե ՚ի թե
Խաղանք ՚ի մեր չուն.

Մինչեւ անց աշուն,
Ե՛ւ ձրմեռն եհաս
Խորդոց պատուհաս
Խռափանեցաւ չուն:

Հապա դիցուք ջան
Ի ձեւ բոլորչ
Կամ քառակուսի
Յօրինել թըռոչան:

Կոբնկացս օրինակ
Խցե՞ թե խրատէր
Օզրեար նորատէր
Ի մեր ժամանակ:

Խ Ա Յ Հ Ա Խ Ի Պ Ի Կ Ա Յ

Հեռացուք քեզմէ ոխակալութեան ամէն վատթար խորհուրդները: Ոխակալութեան ոգին նոյն խեկ գիւտեկան ոգին է: ուրիշ բան մը չկայ՝ որ մեզ դեւերու աւելի նմանցընէ, և մեկ բան մը չկայ՝ որ քրիստոնէական կրօնքին այնչափ հակառակ գայ, որչափ ոխակալութիւնը: թեւ որ ոխակալութիւնդ չագենայ, զքեզ չարաշար կը տանչէ հաս: խեկ թե որ յագենայ՝ ալ աւելի պիտի առնչչէ զքեզ տակէ ետքը: Մէկը չկայ որ ինքզինքը այնչափ չարչըկէ, ինչպէս չարատէր

և պիտակալ մարդը՝ որ իր բնութեան մէջ պահուած թշնը նկը իր վրայ կը թափէ։ Աս նիւթիս վրայ քրիստոնէական վարդապետութիւնն առ է։ “Արևէ ձեւ բարիութեանը վրայ մարդ չմանեւ”։ և առ վարդապետութիւնը իր նկարադրական նշանակութիւնովը կը գործածէին Պիւթադուրեան Փիլիպափայնը, ինչպէս Պլուտարքոս կըսէ, “Անոնք թէ որ պատահամինի կիրրով իրարա նախատառական խօսքեր ըսելու ըլլային նէ արեւը մարդ չմանած կ'երթացին մէկմէկու ձեռք կը բանեին, ու անով ամեն թշնամութիւն իրենց մէտեն կը մերժար, և իրարու բարեկամ եղած կը բաժնուեին մէկմէկէ”։

Ասից պատճենթիւն մը կը բերէ միաբա՛ պատուական մարդու մը վրայով, որ անդամ մը իր մէկ քրիստոնեայ եղոօրը բարեկացեր էր։ Խարկութեան կիրրով խօսած տանելո՞ մէկ ուրիշը ըսելով միաբն նեկաւ վերը յիշուած քրիստոնէական կանոնն ու ըստ։ “Խարեկամ արեւը հիմա մարդ կը մանէ”։ Աս յանդիմանութիւնը հերիք եղաւ իրեն, և առ բարկացած մարդը՝ իրեւ ճշմարիտ աշակերտ հեղահոգի Յիսուսի զնաց իր եղոօրը վենաւեց գտաւ, ու երջանիկ հաշուութիւն մը ըրաւ անոր հետ։ Յեսոյ զնաց ան զինքը յանդիմանոց մարդուն տունը, շնորհապարտ սրատվ և ուրախալից դէմքով ձեռքը բանեց ու ըստ։ “Այս հիմա անպատրաստութիւն չունիմ արեւական մարդ մանելուն”։

Աս երկու անձանց վարձունքն ալ մերի լու օրինակներ են հետեւյու, թէ ան մարդուն որ անանի սիրով և իմաստութեամբ իրաւուց իր ընկերը, և թէ անոր՝ որ հեղութեամբ և իմաստութեամբ ընդունեց ան յանդիմանութիւնը։

ԽԵԼԵՔԻ ՏԻՀ ԱԼ ԿՐԵՍՏ ԳՈՐԾԵԼ

Անդինայի մէջ աղքատ կըր աղջիկ մը երեսուն Ծ իլին կը անանի եկեղեցականի մը բարեսիրական ընկերութեան մը տալու համար։ իսկ եկեղեցականը դէմ կը կննայ ըսելով թէ

ունուն աղքատ ու կոյր աղջիկ մըն ես, և պյաքան բան ողորմութիւն չես կրնար տալ” :

“Հրամմերես պարօն”, կ’ըսէ աղջիկը, “իրաւ և որ կոյր եմ, բայց աս երեսուն շիլինը կրնամ քու կարծածէդ աւելի զիւրութեամբ նուիկմէլ այնպիսի գործքի մը” :

“Եւ առ ինչպէս կրնայ ըլլալ”, հարցուց եկեղեցականը :

“Տէր իմ ես արհեստիւ կտղով շինող եմ, և ինչպէս որ լցուին մէջ կրնամ բանիլ նէ, անանկ ալ մութին մէջ կրնամ։ Ինձի կու գոյ թէ անոնք որ աչք ունին և զիշերը ճրագի կարօտ են, աս ձմռու երեսուն շիլինէն աւելի ստակ խարճեցին ճրագի համար, և ես կոյր ըլլալովս, և զիշերը ճրագի կարօտութիւն չունենալու համար երեսուն շիլինը աւելցուցի ու հիմա քեզի բերի, կ’աղտւեմ ընդունէ ասիկայ Վիսիսնարական ընկերութեան համար” :

Կ Ա Ց Է Ն

Աղամ ու Եւայ մարդկոյին ազգին նախածնողքն են՝ որ Սատուան ստեղծեց աշխարհիս վրայ. և կայէն իրենց անդրանիկ որդին էր։ Կոյէն ծնաւ՝ Աղամ Եղեմական դրախտէն դուրս վորոնուելէն ետեւ, ուր Սատուծոյ հրամանին չհրնազանդելով՝ արդիլեալ ծառին պտուղէն կերան։ Եւ Սատուած ըստ Աղամին՝ թէ “Երեսիդ քրտինքովը ուտես քու հացդ”. պյաննըն թէ դուն ու քեզմէ ծնած բոլոր մարդիկ ձեր ամէն աւուր կերակուրը ձեռք բերելու համար պիտի աշխատիք ու յոդնիք։

Ուստի յայտնի է որ Աղամ դրախտէն ելլելէն ետեւ՝ սկսաւ աշխատիլ, և իր զաւկըներուն ալ սորվեցուց աշխատութեան հարկաւորութիւնը. ինչպէս որ կը կարդանք՝ թէ Հարէլ կայէնին փոքր եղբայրը հովիւ էր, ու կայէն երկրագործութիւն կընէր։

Բայց միայն աս չեր որ Ազամը սորմեցուց իր դաւկըներուն .
այլ նաև անտարակցոս կը ծանուցանէր անոնց Աստուծոյ վրայ
գիտնալիք բաներնին , և կը վարժէր զանոնք յարդանօք և եր-
կիւղածութեամբ երկրպագութիւն ընել երկնի և երկրի Երար-
շին և պաշտել զերենք սանդօղ Տէրը : Աս ալ անկէ յայտ-
նի է որ կը կարգանք՝ թէ կայէն և Հարել յատուկ օր մը
պատարագ մատուցին Աստուծոյ , կայէն երկրի պատուղէն , և
Հարել իր ուժարներուն առջնեկ գառներէն :

Այլ աւազ՝ որ կայէն իր պատարագը կամ ընծան հաւա-
տարմութեամբ չմատուց Աստուծոյ : Անիկայ թէպէտե ըն-
ծայ մը բերաւ . ներկայացուց Աշովային , այլ իր սիրար իր ըն-
ծային հետ չեր բնաւին . և Աստուծու որ մեր սրտերը կը
քննէ և հոգւցն խոնարհութիւնն ու սիրարիր հնազանդութիւնը
կը փնտուէ , տեսաւ որ կայենին մատուցածը սրտանց ընծայ
չեր , “Եւ Տէրը Հարելին՝ ու անոր ընծային նայեցաւ . բայց
կայենին՝ ու անոր ընծային չնայեցաւ” :

Կայէն՝ մոխանակի իր մատուցած ընծան ընդունելի չըլլալուն
պատճառը զգուշութեամբ քննելու . և խոնարհարար իր մեղքը
ապաշխարելու՝ եղբար քոյ նախայէցաւ . և իր նախանձութեան
վախճանը հոս կայացաւ՝ որ վերջապէս զանիկայ ողանակ : Եր-
բոր սրտերնուամ մեջ վատ խորհուրդ մը կ'իյնայ , թէ որ Աստ-
ուծու մեզ անկէ չազատէ , գիտնալու ենք որ անիկայ չար գործ-
քով մը պիտի վերջանայ : Այսպէս գրուած է աս սոսկալի
սպանութիւնը Աստուծածաշունչին մէջ . “Եւ կայէն իր Հա-
րել եղբօրը հետ խօսեցաւ . ու եղաւ որ երբ անոնք գաշն
էին , կայէն իր Հարել եղբօրը վրայ ելաւ , ու սպաննեց զա-
նիկայ” : Ու չարասիրս անողորմ կայէն , առ ի՞նչ գործ եր
որ գործեցիր : Օտար մէկը չեր որ սպաննեցիր . եթէ անանկ
ըլլար ալ , սոսկալի մեղք եր գործածդ . այլ որչափ ևս առա-
ւել , որ քու անմեղ եղբօրդ արիւնը մասար :

Բայց Աստուծու որ ամէն տեղ ներկայ է , ու ամէն բան
կը տեսնէ , կայենին չարագործութիւնը տեսնալով՝ հարցուց
անոր , “Ո՞ւր է քու եղբայրդ Հարելը : Եւ անիկայ ըստա-
Հեմ գիտեր , միթէ ևս իմ եղբօրս պահապա՞նն եմ” : Ասի-

կոյ իր մեղքին վրայ մեղք մին ալ առելցրնել էր . ոյլ Վաս-
տած որ զիտէր անոր ինչ դործելը , անիծեց զանիկայ բռե-
լով . “Վնիծեալ ես երկրէն , որ իր բերանը բացաւ եղբօրդ
արիներ քու ձեռքէդ ընդունելու : Եցրոր երկիրը դործես ,
այսուհետեւ իր արդիւնքը շասյ քեղե . երկրի մէջ աստանդա-
կան ու թափառական ըլլաս” :

Վարդ աս կարճ բայց ովքալիս պատմութիւնը ձեղի զգուշու-
թեան խրատ թաղ ըլլայ , սիրելի տղաք , և ջանք ըռէք որ աս
հետեւալ վասնգներէն փախչիք :

Հեռու կեցէք կեղծաւորութենէն . միոր առէք որ Վաս-
տած զիտէ մեր բռոր նորհուրդները , ինչոքս որ խօսած ա-
մեն խօսքերնիս ու գործած բռոր դործերնիս ալ : Եւ թէ
որ սրտանց և ճշմարտութեամբ երկրպագութիւն չընենք ; մեր
մաստցած ազութքը անոր ամենասորը կամացը համելի քը-
լլար , այլ կը զզուի անկէ՛ ինչոքս որ զզուեցաւ Կայենին մա-
ստցած ընծայէն :

Դարձեալ մասնաւոր կերպով միտ զրէք նախանձութենէ
փախչելու . նախանձութիւնը չէ՞ր որ Կայենին սրախն մէջ
զրաւ ան տուկալի ատելութիւնը իր եղբօրը զէմ , և վերջա-
պէս զրգուեց զինքն որ զանիկայ սպաննէ : Եցրոր կը առանեն
մէկն որ քեզմէ աւելի բարի և բնութեամբ , քեզմէ աւելի բա-
րեպաշտ է և աստուածաներ ու ամենուն սիրելի , մի՛ նախան-
ձիր անոր՝ Կայենին նման . հասկա ջանք ըրէ որ զուն ալ
անոր նմանիս անոր օրինակին հետեւս : “Վամեն ով որ իր եղ-
բօրը կ'առալ” , կ'ըսէ Յովհաննէս Վառաքեալը , “մարդասպան
է . ու զիտէք որ ամեն մարդ ասպան իր մէջը բնակած յարի-
անական կեանը չունելի” :

Դարձեալ հեռու կեցէք սրամ՛ընուդ մէջ զրէժխնդրութիւն
պահելէն : Կայեն անարժան կերպով և անիրաւութեամբ իր
եղբօրը զէմ բարկանալըն եւսն , սիսակալութեան չար կիրքը
ծնաւ սրտին մէջ , և աս զիւական ոդին մնաց իր ներսիզին
մինչեւ որ իր եղբօրը մահուամբը յազեցաւ : Ծատ աղաք
կան , որ թէսպէան բարեպաշտ ծնողաց զաւակներ են և ի-
րենց ուսուցիչներէն միշտ բարի խրատ կը լսեն , սակայն ո-

շինչ բաներու համար իրենց ընկերին կը բարկանան, և փոխանակ քիչ ատենէն անոնց հետ հաշոռուելու, սրտերնուն մէջ ուս կը պահէն, որ երբ յարմար առիթ մը գտնեն նէ՝ անոնցմէ վրէժ առնեն։ Ո՞րքափ աննման է ատանկներուն վարքը իրենց հեզ և խօնարհ ու համերտղ Փրկչին, որ երբ զինքը կը բամբառէին, ինքը վորորէն չեր բամբառեր ։ կը չարչարուեր, բայց չեր բարկանար, և փոխանակ իր թշնամիներէն վրէժ առնելու՝ աղօթք կ'ըներ անոնց համար, թէ այս թուժին առնելուն առու առնոց, ինչու որ չեն դիսեր ինչ կ'ընեն։

Բ Ա Ր Ե Գ Լ Ե Յ Թ Ե Կ Ե Ւ Խ Ա Ր Ե

Ապրեպաշտ թագաւոր մը որ միշտ տրտմութեան և հոգի մէջ էր, տրտմութեան պատճառը հարցուց որ մը իր եղբայրը՝ որ աշխարհիկ և զուարիթ մարդ մըն էր։

ԱՎՀ Եղբայր՝ ըստ թագաւորը, “Ես մէկ մեծ մեղաւոր մըն եմ, ու չիյսեմ թէ ինչպէս պիտի մեռնիմ, և ինչպէս երեւամ Աստուծոյ ահեղ առեանը”։


ԱՎՀ տոնիք բոլորը անպիտան խորհուրդներ են”, պատասխան տուաւ Եղբայրը ծաղրածնելով։

Ահագաւորը պատասխան շտուաւ ան խօսքերուն։ Ան քաղցին մէջ ալ տովորութիւն մը կար որ դահիճը որուն դռան առջևն երթար փառ հնչեցըներ, ան մարդը մահուան դատապարտուած կը ճանցուեր, և կը տանեին սպաննելու։

Հետեւեալ գիշերը թագաւորը հրաման ըստ որ դահիճը իր եղբայր տանն առնելը փողը չարէ։

Իսկ թագաւորին Եղբայրը երբ լսեց որ փողին ձայնովը զինքը մահուան կը հրաւիրեն, արտօրնոր թագաւորին զէմն եւլու, և խնդրեց որ իմացընե թէ ի՞նչ յանցանքով զինքը բարկացուցած է։ ԱՎՀ Եղբայր՝ կը պատասխանէ թագաւորը, “ասմենեին յանցանք մը չունիս, և իս բարկացուցած ալ չես։ Եւ դռւն որ յանցանք մը չունենալով այսքան վախցար իմ դա-

Հիմիս ձայնէն, ես ինտո՞ր չվախնամ Վրբիտոսի աշաւոր առեանը երևնալու՝ որ իմ անթիւ մեղքերովս զինքը բարկացուցած եմ:




Մ Ե Վ Ա Յ Ո Կ Ի Զ Բ Ք

Պարոն մը որ մը տեսաւ որ քահանայ մը սպասաւորներուն հրաման կ'ընէ որ երթան շուտով արտէն դուրս հանեն անձիերն որ մտեր են ներս ու բոլոր ցորենը կ'ուտեն:

Խակ սպասաւորները փոխանակ իրենց եղած հրամանին հնագանդելու և ձիերը դուրս վանտելու, կը կայնին վէճ կ'ընեն իրարու հետ՝ թէ “Ձիերը ներս ի՞նչպէս մտեր են, որ ճամբէն գացեր են, ցանկերն որ այնքան լաւ և հաստատուն շնուռած է՝ ի՞նչպէս հնար եղեր է որ ներս մտնեն”, և այլն: Վրահանան աս բանիս նեղանալով՝ ըստ, “Մի կայնիք ու ոչնչ տեղը վիճաբանութիւն ընէք, ես աչքովս տեսայ զանոնք, շուս ըրէք դուրս հանեցեք ձիերը ու ճամբան գոցեցէք”:

Աս միջոցիս պարոնը քահանային քով մօտեցաւ, և քահանան սկսաւ անոր հետ խօսել և ըսել: “Աս սպասաւորներս զիս շատ բարկացուցին. ասոնց ըրածը միտքս կը բնըրէ մեր եպիսկոպոսին տուած մէկ քարոզը՝ մեղաց սկզբնաւորութեանը վրայ: ‘Աան շատերը’ ըստ, ‘որ իրար յորդորելու և մեղքը աշխարհէս դուրս ձգել ջանալու փոխարէն, ունայն տեղը ժամանակին կը վատնեն’, և կ'ուզեն իմանալ թէ մեղքը ի՞նչպէս աշխարհ մտեր է, և ի՞նչ ճամբով եկեր է:”

Հըամմերէք, ըստ պարոնը. շատ գեղեցիկ վարդապետութիւն մըն է ատիկայ. և երանի՛ թէ կեանքերնուս մէջ մէզի կանոն բռնէինք ամեն օր, և աշխատէինք մեղքերը սրտերնուս մէջէն արտաքսել, առանց անօդուս տեղը խօրհելու թէ հոն ի՞նչպէս մտան:



ԿԻՍՎԵՑՑՈՒԹԻՒՆ

Ալիրելի տղաք, դուք ՚Վրիստանէից մէջ ծնած ու մէծցած էք, և սորված էք ձեր ծնողքներէն և գատիարակներէն որ միայն ճշմարիսա Ռատուածոյ երկրպագութիւն կ'ըլլուի. թէ երկնի և երկրի արարիչ մի միայն կենդանի Ռատուածն է պաշտելի, և թէ իրմէ ՚ի զատ ուրիշ բանի երկրպագութիւն չմատուցուիր: Ռոդ՝ ես ձեզի պիտի ծանուցանեմ, թէ որ գեռ չէր սորված, թէ աշխարհիմ մէջ չորս հինգ հարիւր միլիոն մարդիկ՝ կանոյք և տղաք կան որ սուտ աստուածներու կոմ թէ չաստուածներու երկրպագութիւն կ'ընեն. և աս իրենց պաշտած չաստուածներուն ալ մէջ մէկ նմանութիւնը կամ պատկերը կամ արձանը կը շինեն, և զանակը իրենց կռատուններուն մէջ գնելով, անոնց խնկարկութիւն կ'ընեն, զոհեր կը մատուցանեն և անոնց առջևը երկրպագանելով աղօթք կ'ընեն քարե՛ փայտե՛ սակի՞ւ՛ արծաթմէ կռւաքերու, որոնք ոչ կ'ընեն՝ ոչ կը տեմնեն՝ ոչ կը քալեն և ոչ կը խօսին: Ռա չաստուածները խիստ շատ են, և նմանապէս անոնց կռւաքերն ալ անհամար են: Այրելի տղաք, թէ որ դուք մեծնաք ու պատահի ձեզի Շինաստան կամ Նդկաստան երթալ: պիտի տեմնաք որ իմաստութեան՝ հարստութեան՝ առողջութեան՝ զուարձութեան՝ անձրեի՞ փոթորիկի և այլն աստուածներ կան. նաև զլաւառոր մեծ աստուածներ, և անոնցմէ ստորևագոյններ, և անոնցմէ ալ աւելի վար աստիճանի հասարակ աստուածներ, պիտի իմանաք որ բարի աստուածներ կան և չոր կիրքերու աստուածներ կան, ինչպէս ոխակալութեան՝ նախանձու՝ վուժինդրութեան, և այլն: Ռատոնցմէ ոմանք շատ անօդորմ և անգութ աստուածներ են, և մարդագոյներով կը զուարձանան. հետեւպէս երեւմն մարդիկ ինքզինքնին ասոնց զոհ կ'ընեն: Ռոդ՝ փոքրիկ ընթերցողք չէր կոկժար ան բոլոր տղաքները որ աս կռւոք պաշտոյ

ծնողքներուն հետ կռատուն կ'երթան և անոնց քովիկը կայնելով իրենք ալ կը վարժուին ան սուտ աստուածներու կուռքերուն առջև երկրպագութիւն ընելու և անօնցմէ բարիք խընդրելու : Ասանկով ան անմեղ մանկունքը փոխանակ ճշմարիտ Աստուածը ճանչնալու՝ իրենց հօրը անօրէնութեանը պատճառաւ իրենք ալ քարե և փայտէ և ուկինէ ու արծաթէ՝ մարդու ձեռքով շինուած սուտ աստուածներու պաշտօն կը մատուցանեն, որոնք ամենենին կարողութիւն չունին մարդու ձայն ըսելու կամ անոնց խնդիրքը տալու : Աիրելի տղաք ձեզի կ'աղաւածը որ եկեղեցի գացած ատենենիդ և առանցին երկրպագութեան ժամանակ միշտ միաբերնիդ ըլլայ ան բիւրաւոր մարդիկ կանայք և տղաքները, որոնք ոչ զԱստուած կը ճանչնան և ոչ ՀՅանուա՛Վրիստոս աշխարհի Փրկիչը. և անոնց համար միշտ աղօթեցէք որ Աստուած իր ճշմարտութեան լցոր իրիէ անոնց, որ անոնք ալ ճշմարիտ և կննդանի Աստուածոյ երկրպագուներ ըլլան :

Հետևեալը ընտիր հատուած մըն է կռապաշտութեան ամբողջապէս սուտի զանգուած մը ըլլալուն վրայ :

Ալուսքերուն պաշտօն մատուցանելը Աստուածային մեծ վայելութեանը դէմ ստութիւն մը և յանցանք մըն է : Կուռքերուն բազմաւորութիւնը Աստուածոյ միութեան դէմ ստութիւն մըն է . և անոնց նիւթական բնութիւնը Անոր պարզ և անսեռանելի հոգեսրութեանը դէմ ստութիւն մըն է : Անոնց սահմանեալ և տեղական բնակութիւնը՝ Անոր ամենուրեկութեանը և անգույնութակելիութեանը դէմ ստութիւն մըն է : Անոնց սահմանաւոր և հատուածեալ պիմակները կամ իշխանական սահմանները, Անոր տիեզերակալ իշխանութեանը դէմ ստութիւն մըն է : Անոնց յիմարութիւնները և տկարութիւնները Անոր անսահման իմաստութեանը դէմ ստութիւն մըն է : Անոնց պակսութիւնները և մոլութիւններն ու ոճիւնները Անոր անրիծ մարրութեանը, սրբութեանն ու կատարելութեանը դէմ ստութիւն է :

ԿԻԵՊՈՅՏԻՒԹԵԼՆ ՅԵՐԵՌՈՒԹԻՒՆՆ

“Առոք շինողներուն ամէնն ալ ունայնութիւն են .
 Եւ անոնց ընտիր գործքերը օգուտ մը չեն ըներ .
 Ու իրենք իրենց գէմ վկայներ են .
 Չեն անսներ և չեն իմանար, որ ամշնան :
 Բայց ով է անիկայ, որ աստուած կը շինէ,
 Եւ կուռք կը ձուլէ, որ օգուտ մը չըներ :
 Եհա անոր բազր ընկերները պիտի ամշնան .
 Ու ան զի արուեստաւորները անգամ մարդ են .
 Ունու անոնք ամէնը ժողվուին ու կայնին .
 Պիտի վախնան, ու մէկունդ պիտի ամշնան :
 Երկաթագործը ածուխով կը շինէ տապարը,
 Եւ կռաններով անոր ձեւ կռւ տայ ,
 Ու զանիկայ իր զօրաւոր բազու կովը կը շինէ .
 Երբոր անօմենայ, ու ժէ կը կորի .
 Երբոր ջուր չխմէ, կը մարի :
 Հիւսը լսր կը քաշէ, և մատիտով կռոքը կը գծազրէ .
 Օչանիկայ քանդակագործի գրիչով կը բանի ,
 Ու անոր վրայ կարկինով կը դծէ .
 Օչանիկայ մարդու կերպարանքով ,
 Ու մարդկային գեղեցիկութիւնով կը շինէ ,
 Ու տան մէջ զրուի :
 Ենիկայ իրեն եղեիններ կը կորէ ,
 Եւ զիշի ու կալնի կ'առնէ ,
 Ուրոնք իրեն՝ անտառի ծառերէն կը նարէ .
 Ունու կը անիէ, և զանիկայ անձրել կը մեծցընէ :
 Ու անոնք մարգուն վառելիք կ'ըլլան .
 Եւ անոնցմէ կ'առնէ, որ կրակ վառէ, ու տաքնայ .

Վանց մէկ մասը կ'այրէ, ու հաց կ'եփէ.

Եւակ աստուած մը կը շինէ, և անոր երկրապագութիւն կ'ընէ.

Օանիկաց կուռք կը ձեացընէ, ու կը պաշտէ :

Վար կէսովը կրակ կը վառէ.

Կէսովը միս կ'ուատէ.

Խորոված կ'եփէ, ու կը կշտանայ .

Եւ կը տաքնայ, ու կրսէ.

Եհան տորքայ, կրակը տեսայ :

Եւ անոր մացածը աստուած՝ այսինքն կուռք կը շինէ իրեն,

Օանիկաց կը պաշտէ ու անոր երկրապագութիւն կ'ընէ,

Եւ անոր աղօթք կ'ընէ, ու կըսէ.

Օխո աղատէ, քանզի իմ՝ աստուածս դուն ևս :

Զեն դիտեր ու չեն հասկընար .

Քանզի անոնց աչքերը՝ տեսնելէն,

Եւ անոնց սիրաները՝ հասկընալին ծեփուեցաւ :

Ու մէկը միտքը չըներեր,

Եւ դիտութիւն ու հանճար չունի՝ որ ըսէ.

Վար կէսովը կրակ վառեցի,

Եւ անոր կայծերուն վրայ հաց ալ եփեցի.

Միս խորովածի ու կերայ,

Եւ մացածը պղծութիւն շինեմ.

Օառի կոճղ պաշտեմ:” Եսոյ . Խոր . 9—19 .

ՅՆԻՒՅՆԻ ՄԵՀ ԵԱՒ

Պաւատացեալին ածիլը սունիի ածմանը չնմանիր, հապա
կազնին՝ որ կամաց կամաց կ'ամի, բայց շատ կ'առպի: Վաս
արե կը տեսնէ, շատ անձրե կ'ուատէ, շատ ձիւն կու դայ վրան՝

մինչև որ կատարելութեան հասնի . և թէպէտե ձմռոց մռած
կ'երենի , բայց ան առնեն իր արժանաց զօրութիւն կ'առնու :

ՔՐԻՍՏՈՆԵՒՆ ՄԵԽՆԵԱԾ ԵՊՐԵԼ Է

Զայ ուրիշ ճամբայ մը Աստուծոյ հետ փառքի մէջ ապ-
րելու , բայց միայն մեռնելով : “Քրիստոնեայները կը փափա-
քին երջանիկ անմահութիւն մը հագնելու . բայց ան փառա-
ւոր անմահութիւնը հագնելու համար հանուիլ չեն ուզեր :
Աղօթք կ'ընեն ըսելով թէ ութու թագաւորութիւնդ գայ” . և
երբոր Աստուծ զանանք իր թագաւորութեանը կ'առաջորդէ :
կը վախճան մանելու : Աս արտասուաց ձորին մէջ բնչ կայ
որ անկէ հեռանալը այսուի դժուարին կու գայ մեզն , և աշ-
քերնէս ալ արցունք կը վազէ :

ԵՅԽԵՑԵՍԻՐ ԵԳԻՐ

Աս խօսքով ըսել չենք ուզեր թէ միայն ձեռքով աշխա-
տէ , այլ յարաւեռթիւն բրէ ինչ բանի որ ձեռք զարնես . և
միայն ան է վերջապէս յաջողելու ապահով եղանակը գտած
ըլլալուդ նշանը : Անաւ միտքդ կամ մարմնադ անշարժ մի
թողուր . այլ գիտցիր որ շարժման մէջ ըլլալը թէ մարիդ . և
թէ մարմնոյդ առողջութեանը հարկաւոր է : Միշտ մէկ աղ-
նիւ նպատակ մը ունեցիր առջևդ , ինչ բանի որ ձեռք զար-
նես , աս բանը միտքդ բերելով՝ թէ աղէկ նպատակի մը հաս-
նելու համար ըրած ջանքերդ , թէ որ չյաջողին ալ , դէւ բան
մը ընելու յաջողութիւն գտնալէդ աւելի պատուաոր է միշտ :

ՓԱՔԻՒԿ ԱԳՀԻԿ ԴԼ

Տիկին մը որ մը իր փոքրիկ աղջոկանը հարցուց՝ թէ ի՞նչ է պատճառը որ ամեն մարդ զինքը կը սիրէ . պատասխան տուաւ աղջիկը, “Չեմ” գիտեր՝ մոյր իմ, բայց կարելի է առըայ՝ որ ես ամեն մարդ կը սիրեմ” :

ԱՅԼԻՈՍՈՒԹԵԼՆ ՕԳՈՒՑԸ

Արիստոսակըն հարցուցին՝ թէ ստախօսութիւնով մարդ ի՞նչ կը շահի . պատասխան տուաւ՝ թէ ո՛վ կը շահի որ մարդիկ իրեն չեն հաւատար ճշմարիտ խօսած ատենն ալ” :

ԲԵՐԻՈԵԿԵՆ ԵՒ ԿԲՈՆԵԿԵՆ ԸՆԼԵՖ

Արօնքը կը սկսի անձնագիտութեամբ, և կը կատարելագործի Աստուածզիտութեամբ :

Են որ ամենափոքր խորհուրդ մը ունի մեղք գործելու, բը նաև մեծ խորհուրդներ չկրնար ունենալ Աստուծոյ վրայ :

Անհաւատարմութեան բնակարանը անուշ և շողզբորդ լեզն տակն է :

Ա, ախապաշարեալ գատաւորը մտածելու ժամանակ չխրնդրեք, նմանապէս է կողմանապահ և անմարդասէր գատաւորն ալ :

Թէ որ մարդիկ խրատ տուող չըլան՝ մինչեւ որ անձամբ իրենք զանոնք չպահնեն, խրատատուներուն թիւը շատ կը քիչնայ :

Մինչեւ երեսներորդ տարին կամքը կը տիրէ . անկէ մինչեւ քառամներորդ տարին հանձարը կը տիրէ . անկէ ալ և առը գատաղութիւնը կը տիրէ :

իմէ որ զիս սիրես քու գործքերդ ինծի խմաց կու տան :
Վաստան կը բժշկէ, իսկ ստակը բժիշվները կ'առնուն :
Եթէ կենաց սկիզբը առաջնորդն է, իր վախճանն ալ ու-
րիշ բան չկրնար ըլլալ՝ այլ բառներին որոք :

Վամէն մարդ իր կեանքին մէջ ունի յիմարութիւն բաւա-
կան . իր մատացը մէջ ունի նեղութիւն բաւական . իր պար-
ատականութիւնները կատարելուն մէջ ունի պակասութիւն բա-
ւական . իր ստացուածքին մէջ ունի շարիք բաւական, առանց
ուրիշ մարդոց գործոցը միտք տալու :

Ո՞եր հաճցքները ըստ մեծի մասին կարծ' սուս և խա-
րերաց են . և նման գիտովութեան՝ շատ ժամերու դառն զրդ-
մամբ վրէժ կ'առնու մէկ ժամու ուրախալի յիմարութիւնը :

Վամէն ժամանակ երբ կը կենցաղավարիս, նախ աղեկ խորհէ
և տես թէ ինչ կը խօսիս, որու վրայ կը խօսիս, որու կը խօ-
սիս . և ինչպէս կը խօսիս, և ուրանդ կը խօսիս : Խօսէ ի-
մաստութեամբ, խօսէ ճշմարտութեամբ, որ ըըլլայ թէ վրադ
նեղութիւն բերես :

Ուստ բարեկամը կը նմանի ստուերի, որ երբ արեգակն
ելլէ կ'երեխ, իսկ երբ ամազոս ըլլայ օգը՝ ան ալ անմիջապէս
կը հալածի :

Խօսքը մինչդեռ բերանդ է, քուկդ է . երբ անդամ մը
խօսիս, ալ ուրիշնն է :

Դարի լեզուն զօրաւոր զէնք մըն է :

Պղտոր ջուրն ալ կրնայ կրակ մարել :

Խօսէ ճշմարտութիւն, բոլոր ճշմարտութիւնը, և միայն
ճշմարտութիւնը :

Ուարուր խղճմանքը անուշ քուն կը պարգևէ :

Չոր հազը մահուան փողահարն է :

Վամէն մարդ իր սագը կարայ կը կարծէ :

Վն որ չորս կը վաստըին հինգ կը խարծէ, քսակի կա-
րտութիւն չունի :

Շատ խօսքերու մէջ ճշմարտութիւնը կը կորսուի :

Վաքէ չեռու՝ սրտէ ալ չեռու :

Ճշմարիստ բարեկամին փորձաքարը կարօտութիւնն է :

Խոստանալը կատարելուն գժուաբութիւններուն մէկն ալ չունի :

Փոքր հարուածները կը ձգեն մեծամեծ ծառերը :

Ե Ւ Գ

Կ Ե Ն Ա Խ Ի Բ Տ Ե Ր Ե Վ Ե Շ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Երնեկ ան արղին որ իր մանկութեան
Աշտարակին մէջ կը վարժուի,
Չերթար ճանապարհն անիրաւութեան,
Դժոխիքը տանող ճամբէն կը փախչի :

Ուեւ որ մանկութիւնդ Տէրոջը ուխտես,
Իրեն հաճելի անշուշտ կը թուի
Խնչպես ըռացուած վարդ մ'օր ընծայես
Մէկ բարեկամիդ՝ խսկոյն կ'ընդունի :

Դժուարին գործ չէ թէ որ դուն հիմա
Ա ախնալ ակըսիս բարի Ա ստուծմէն .
Երբ չարը մեղաց մէջ կը ծերանայ,
Խիստ գժուարին է դառնալ իր ճամբէն :

Ա բեզի, բարերար Ա ստուած իմ, քեզի
Ամ մանկութիւնը սրտանց կ'ընծայեմ.
Ա բւափ հաճելի կ'երեւայ ինծի'
Ուեւ որ բոլոր կեանքս քեզմայ անցընեմ:

Ե զօթը, օրհնութիւն և բազորը երդեր
Թուղ իմ շրմանքներս սորվին երգելու .
Եւ պատրաստուիմ ապրիլ շատ օրեր,
Ամ քու սուրբ կամբովի կանախ մեռնելու :

ԽԱՏԵՎՈՒԹԻՒՆ



Կերի սպառկերը կը ցուցընէ
Հողագործութեան մէկ մասնաւոր ճիշդը,
որ մէկ քանի երկրոներու մէջ անբաւ
արժէք ունի : Ե՞ն լլուցեալ զեղը չոր
խոսի բարդ մըն է, պատրաստ՝ շուկայ խրկուելու, և կամ ան
մէծամեծ շահենարաններուն մէջ համբարելու, որոնցմէ Վայրի-
գայի մէջ ամէն երկրագործ ունենալու և մէկ հաւամը, որպէս զե-
կարողանոյ մէծ քանակութեամբ չոր խոյ պահել երկարասե-
հմեռուան մէջ գործածելու համար : Հաշին եզած է որ
Սիացեալ Աւհանգաց մէջ տարուե տարի կարուած խասին
արժէքը բոլոր բամբակի բերրին արժէքը կ'անցնի, թէ եպէտե-
ատ երկրուն աւելի բամբակ հասցընող երկրու չեսայ աշխարհին

մէջ : Վագդիսյի մէջ ու բոլոր շիւսիսային Եւրոպայու մէջ չոր խոսը անբաւ արժէք ունի : Վուանց ասոր արջառը և խաշինք և ձիերը պիտի չկրնային ապրիլ ան երկարաւան ձմեռ եղանակներուն մէջ, գետինը սառելուն ու ձիւնով ծածկուած մնալուն պատճառաւ : Բոլոր առ երկիրներուն մէջ շատ խոս կը հասցընեն, այնպէս որ կենդանիք ալ՝ մարդոց նման՝ առատ կերակուր կ'ունենան համբարած : Վորիկայ մոքերնիս կը բերէ Արզմաներգուին սա գեղեցիկ խօսքը թէ “Վանիկայ անասուններուն համար խոս կը բոււցընէ, ու մարդուն ծառայութեանը համար բայս Վուանց ամենը քեզի կը սպասեն, որ իրենց կերակուրը ժամանակին տաս : “Դուն անոնց կու տաս՝ ու անոնք կը ժողվին . ձեռքդ կը բանաս, ու բարութիւնով կը հշուանան” : Աաշ. ՁՊ. 14. 27, 28 :

Մ Ի Զ Ի Ւ Ն

Սրբիւնները մեծ բազմութեամբ մէկուղ կը բնակին . իրենց ընկերութիւնը արուներէ, էգերէ, աշխատաւորներէ կամ չեղքներէ կազմուած է : “Կառիսինին լոյնկեկ, կուրծքերնին իրեր օղակներէ կազմած, բարակ ու երկայն, փորերնին հաստրեկ են, ու էգերունը և աշխատաւորներունը խայթոցավ մը : Վս խայթոցին մէջի դին պարապ է . երբոր մրջիւնները մէկը կը խայթեն, ասոր մէջէն կծու ու պյորդ հիւթ մը կը հեղուն, որով խայթած տեղերնին կ'ուռի ու կը ցաւի : Արջիւններու . կառավարութիւնը խիստ զարմանալի է . իրենց բնակարանը գետնի տակ խիստ անկանոն ճամբաներով կը շինեն . բայց բուն շինողները աշխատաւորները կամ չեղքներն են, ու միշտ անթէ կը մնան . իսկ արուները ու էգերը իրենց տեսակը անեցընելու եակէ կըլլան, ու երբոր թևերնին կը բռւսնի, խումբ խումբ իրենց բնակարանէն կ'ելլեն ուրիշ տեղ կը բաժնուին կ'երթան, ու իրենց ճամբորդութիւնը իրիկունները կ'ընեն : Բայց արուները ու էգերը թևաւորելէն ետե,

շատ շանցնիր արուները կը սատկին . իսկ էգերը իրենց ոտ-
ուքներովը թևերնին փրցընելով՝ գետնի վրայ կ'իջնան , որպէս
զի իրենց հաւկիթները ածելով՝ նոր ընկերութիւններ հաս-
տառնեն : Այդ մրժիւն մը Ապրիլն մինչև Օգոստոս եղիլը հա-
զար հաւկիթ կ'ածէ , ու աս հաւկիթները գրեթէ ծեծուած
շաքարի կը նախնին : Համարակօրէն մէկ բշխի մէջ տասներ-
կու մինչև քսան հազար մրժիւն մէկ տեղ կ'ապրին . ձմեռուան
տառն կը թմրին , ու ամեննեին կերակուր չեն ուսեր , իսկ ա-
նոր հակառակ ամառը խիստ շատակեր են , ամէն տեսակ պը-
տուզ նաև ողջ պղտի միջատներ ալ կը բռննն կ'ուտեն :
Արջիւնները շատ տեսակ են , ուսանը կարմիր , ուսանը սև , ո-
մանը թուխ և ոմանը ճերմակ :

ՀՈՂԵԿԵՐ ԵՒ ԾԵՇԵՐՆԵՐԻ ՓՈՂՈՎԻՐԻ

Քննուած է որ սյրեցած գոտուցն տակը եղած ժողովուրդնե-
րէն ոմանը անյադ վախոք մը ունին հող ուտելու . մանաւանդ
տեսակ մը պարաբռ կաւ՝ որ սուր հառ ալ ունի : Աս մաս-
նաւոր ախորժակը ունեցողները կը գտնուին Ետոր Ալյոդոնիա-
յի մէջ , Ճաւա կղզին , Ախնեայի ու Փերուի մէջ , բայց զը-
խաւորապէս Ամերիգա շատ կը գտնուին : Հումզողդ մեծ երկ-
րագրին ալ աս բանիս վրայոք տուած մանրամասն ու ճիշդ տե-
զեկութիւնները ալ տարակցյա չեն թողուր :

Ամենէն աւելի աս զարմանալի ախորժակը ունեցող ժողո-
վուրդն է Օդդոմաք ըստածել՝ որ Օրէնօք գետին եղերքը կը
բնակին : Վանի որ գետի ջուրերը յած են , ձկնեղէնով ու
կրիսյով կը կերակիրին . բայց երբոր ջուրերը տարեկան յոր-
դութեամբը կը բարձրանան՝ և ալ որս չըլար , Օդդոմաքը
կը սկսին ան պարաբռ ու իւղային հողու ուտել , որ բրտի կա-
ւի կը նմանին երկաթի ժանգի գունով : Ասիկայ կը զանգեն
նկանակի պէս ու մաղմաղ կրակով կեփեն , և եռքը իրենց
հիւղերուն մէջ կը դիզեն . և երբոր կ'ուզեն ուտել՝ նախ կը

թրժն. առվարական չափով, կ'ըսէ շումպողդ, մէկ հոգի օքք
լիսպի մը հովին չորսին իրեցը կամ հինգին չորսը կ'ուտէ: Այս
հոգ ունին աս իրենց կերած հովին ընտրութեանը զբա-
րոյ, վասն զի շատ համավ կու գայ իրենց անոր համար գե-
տին ցամաքութեան առենն ալ թէպէտէ ձուշի առաւտութիւն
ունենան՝ ամեն որ կերակուրի վրայէն կ'ուտէն հողէ նկա-
նակներէն ալ իրրե համագամի անդ:

Արդեօք արուեստական ախորժակ մըն է ասիկայ՝ նախ անօ-
թօւթենէ զրգուած ու ետքը վարժութիւն եղած, թէ հողո
սնունդ տալու զրութիւն ունի, գեռ երկար վարձերու կարօտ
է աս բանս սառուցելու, աս միայն սասցդ է որ (Ծղկումաքները
աղաւնղի և տգեղ ժաղովուրդ մըն են՝ որ իրենց կերակրոյն
վրայ շատ համարմնենք չտար:

Օրենք գետին թերին մօտ մէկ աղատ ժողովուրդ մըն ալ
կայ ուրիշ եղական սովորութեամբ մը. աս ժողովուրդը կուտ-
րանի կ'ըստի. անձրեային եզանակներուն երբոք երկիրը ջուզ
կը ծածկի կապիկներու պէս ծառերուն վրայ կը բնակին: Հովանաձեւ Այսրիանեան ըստած արմաւենին թէ կերակրոյ և թէ
ընակութեան կը ծառայէ իրենց: Ասոր աւրեւոյն ջիգերովու-
խակները կը հիւսն և ծառէ ծառ կը ձգեն: Այս կախազա-
նառոր բնակարանները մասամբ կաւով զոցուած են. կիրկնե-
րը աս թաց հովին վրայ քիչ մը կրակ կը վառեն կերակուրի
համար. գիշեր առեն գետին վրայ նաւարիող ճանապարհորդը
օդին մէջ բարձր շարուած կարդաւ բոցեր կը աւեմնէ:

Ասեն կու գայ որ Այսրիանեան արմաւենայն ծառնը սակայ
նման ամենը մը կ'ըլլաց՝ որ բարակ հացի նման կը չորցընեն. բայսին հիւթէն ալ թթուեցրներով ախորժահամ և զօրաւոր
գինի մը կը շնուն. իսկ պատովները՝ ինչպէս ուրիշ այրեցած
գառիին տակ եղածները՝ կը զանազանին համավ ըստ զանազան
առողջանի իրենց հասունալուն:

Այսպէս, կ'ըսէ շումպողդ, մարդ կոյին քաղաքականութեան
ամենէն վարի աստիճանին մէջ գտնուող ժողովուրդը իր կենաց
էռթիւնը մէկ ծառի մը հետ կապած է, նման ան միջանե-
րուն՝ որոնք միայն ծարի քանի մը մասերով կ'ապրին:

ՀՐԵԿԻԾ ԸՆԴԻՆ ԿԵՐՊԻՄ ԷՆԴԵՑԵՐԵՐՈՒԹԻՒՆԸ

Ա . Խարայելացոց անապտաին մեջ հղած առևնը՝ Վասու-
ծոյ հրամանաւը վկայութեան խորանը երբ շինուիլ սկսաւ ;
առևն տեսակ ծանրադին ընծաներ բերին : Տես Եւէջ 1.6.
24—29 : Հորեց ազգին աս ընծայաբերութիւնը այնքան ա-
ռատաձեռն էր որ Առօգուտ հրաման հանեց որ ալ չըերեն :
Եւէջ 1.9. 5, 6 : Վո գործքիս դաշած տեղին 29 տաղանդ
730 սիկը էր . իսկ արծաթը 100 տաղանդ և 4177 սիկը .
առևն Եւէջ 1.5. 24, 25 . որ զրեթէ հաւասար և 25, 000,000
դահնեկանի :

Բ . Երբօր վկայութեան խորանին նաւակատիքը կամ օրհ-
նութեան հանդէսը կատարուեցաւ , Խարայելացոց տասներկու-
ցեղերուն իշխաններուն նուիրած ընծան տեղեղէն և արծա-
թեղէն անօթներ էին , որոնց ամէն մէկուն տուածին արժէքը
կ'ըլլար 5,300 դահնեկան , կամ ընդամէնը 63,600 դահնեկան :
Եւշն առան զոհի համար ընծայ բերուած զուարակները , այ-
ծերն ու դառները կ'արժէին 20,000 դահնեկանէն աւելի :
Ուստի Եւէջ 85—88 :

Գ . Սոլոմոնի տաճարին օրհնութեան հանդէսին օրը Առզ-
մոն զոհ ըրաւ Վասուծոյ 22,000 եղն և 120,000 աշխար ,
որոնց արժէքը 10,000,000 դահնեկանէն աւելի կ'ընէր : Բ Առաջ . 1.5.
1.8 :

Դ . Խարդա՛ Եղեկիս թագաւորին բարեկարգութեան ըս-
կեզրին յօժարակամ մասուցուած ընծաներն ու զոհերը : ո-
րոնց զինը կը հասնի 400,000 դահնեկանի : Բ Առաջ . 1.5.
5—7 :

Ե . Քափաս նուիրեց 30,000 դառն և ուլ , և 3,000 եղն
Պատերի տօնախմբութեան համար , նոյն առևնը ուրիշ իշխան-
ներն ալ մասուցին 7,600 փոքր կենդանիներ , և 800 եղն .
բոլորին արժէքը պակաս չէ 2,000,000 դահնեկանէն , որուն
4,600,000 ը թագաւորին տուածն էր : Բ Առաջ . 1.5 .
7—10 :

Զ . Բարիկոնի զերութեանէն դառնալէն ետքը՝ թագաւորին

և իր Նախարարներուն և բոլոր Խարայելացւոց Աստուծոյ տաճարին նուիրած տակինին և արծաթնին կշռեց Եզրաս 650. տաղանդ արծաթ, և 100 տաղանդ արծաթնեղն անօթներ. և 100 տաղանդ տակի, քսան հատ հաղար գրամոց տակի անօթներ : Ասոնց ամենուն արժեքը 200,000,000 դաշեկանէն աւելի էր : Եւր. ը. 25—27 :

Է . Իսպաց Հին Աստիարանին մէջ յիշուած ընծաներուն ամենէն գերազանցն ու բազմարժէքն է Պատմի պարզեածը տաճարին շինութեանը համար . Ա. Առաջ . Իթ. 44. «100,000 տաղանդ տակի, 1,000,000 տաղանդ արծաթ, և պղնձն ու երկաթ առանց կշռաքի» : Ասկէ զատ Պատմիթ պատրաստած էր 3,000 տաղանդ Աօփիրի աղնիւ տակի, և 7,000 տաղանդ ընտիր արծաթ, անսնցմով տաճարին պատերը ծածկելու : Ա. Առաջ . Իթ. 3—9 : «Եւաև Արէից իշխանները և մեծամեծները յօժարակամ՝ նուիրեցին 5,000 տաղանդ և 10,000 գրամ տակի, 10,000 տաղանդ արծաթ, 18,000 տաղանդ պղնձն և 100,000 տաղանդ երկաթ . որ ընդ ամենը կ'ընէ 108,000 տաղանդ տակի, և 1,017,000 տաղանդ արծաթ : Ասոր արժեքը՝ պղնձն էն և երկաթէն զատ՝ կը հասնի 120,000,000,000 դաշեկանի :

Յ Ի Թ Ա Կ Ի Ւ Ա Լ

Պարսացի (Օրթոկրուլ անուն մէկը օր մը երր Պաղտամի փողոցներուն մէջ կը պարտեր՝ խանութներուն մէջ եղած վաճառքները և իր շուրջը եղած մարտոցը զբաղմունքները գիտելով և անոնց վրայ խորհելով, մէյ մ' ալ յանկարծակի խուռն բազմութիւն մը իր ճամբան գոցեցին : Աչքը վերցոց տեսաւ որ փոխարքայն գիււանէն ելեր իր պալատը կու գար : Եւ երբոր փոխարքայն պալատը մտաւ, (Օրթոկրուլ ալ աղերսագիր տուողներուն հետ կարծուելով ներս մտնելու թշլտութիւն տուին :

Եւ երբ ներս մոտաւ՝ սկսաւ զարմացմամբ զիտել աններկաներուն ընդարձակութիւնը, ոսկեզօծ պատերը, գետինը փռուած մնաքանութիւն գորգերը, և իր տանը պարզութիւնը սկըսաւ արհամարհել : Արդարեւ, ըստ նկանիրէն, աս պալատը երշանկութեան բնակարան է, ուր զուարձութիւնը զուարձութեան վրայ կ'աւելնայ, և անմիաբանութիւն ու արտօմութիւն հօս չեն կրնար մանել : Ինչ որ բնութիւնը պատրաստած է զդոյարանաց վայելմանը համար, հօս պատրաստ կ'եցած են : Ուահկանացու մը ի՞նչ կրնայ յուսալ կամ երեակայել որ աս պալատին տէրը չվայելը : Օ եղանութեան համագամները իր սեղանը ծածկած են. երաժշութեան ներդրաշնակաւոր ձայները ծառատունին մէջ իր հոգնած մոքին հանգիստ կը պարզեն . իր ծծած օդը անուշահոտութիւն կը շընչէ . և Վանդէսի սագի հեշտալի փետուրները իրեն հանդիսաքուն կը շնորհէն : Օ առային կը հրամայէ, և մն կը հնազանդի, կը կամի և անմիջապէս կը կատարուի, բոլոր իր շուրջը եղողները կը հնազանդին, և բոլոր իր հետը խօսողները կը շողոքորդեն :

Ուրեան տարրեր է, ով Օրթոկրուլ, քու վիճակդ, որ մատնուած ես մշտնթենաւոր տանչանը փափաքանացդ՝ որոնց ընաւ չես հասնիր. և չունիս զուարձութիւն մը որ քու խորհուրդներդ քեզմէ հեռացունէ :

Կ'ըսեն թէ դուն իմաստուն ես, բայց աղքատութեամբ հանդերձ իմաստութենէն ի՞նչ շահ :

Ուեկը չկայ որ աղքատին համելի ըլլալ ուղէ . իսկ իմաստունն ալ ննդզներին շողոքորդութիւն ընելու կարողութիւն շատ քիչ ունի :

Ուշուառութեան որդիներուն ամենէն թշուառը ան մարդն է՝ որ իր յանցանքներն ու յիմարութիւնները աչքին առջեւ կեանք կ'անցընէ . և մէկն ալ չունի որ անոր գովասանքովն ու յարգանքը ննդզներին հաւնի :

Հաս ժամանակէ հետեւ մոքի խազազութիւն փնտոեցի, ու չպատայ . ես ալ այսուհետեւ ովհանի ջանամ՝ հարուստ ըլլայու :

Վահար առաջադրութեամբը կը մտնէ սենեակը և վեց ամիս հոն կը կենայ՝ խորհելով թէ ինչ հնարք բանեցունե հարուստ ըլլալու :

Եղբեմն կը խորհեր որ Նոդկատանի թագաւորին խորհրդականներէն ըլլայ . երբեմն Կողդակտասյի հանքերէն անդամանդ փորելու կ'ըլլալ :

Օր մըն ալ երբ այնպէս մէկ խորհուրդէն միւսը անցնելէն միաբը հագնեցաւ , և քունը կամաց կամաց վրայ հասաւ . ամժուին վրայ քունը տարաւ : «Քունին մէջ Երազ անսաւ որ անազատ երկիրէ մը կ'անցնի , մէկը մինաւելու որ իրեն հարուստ ըլլալ տօրինեցնէ . և երբ բլուրի մը ծայր կայներ կը խորհեր թէ որ կողմը երթայ , մէյ մըն ալ իր հայրը յանկարծակի եկաւ առջելը կայնեցաւ : «Վէ՛ Օրմոկրուլ՝ լսաւ ծերունին , «Քու տարակուտանիքդ զիսեմ . մորիկ ընէ քու հօրդ , և դարձուր աչքդ զիմացի լուսանը վրայ» :

Օրմոկրուլ նայեցաւ և անսաւ հսուակը մը որ ժայռերը կը դլաորեր և որոտաձայն և փրփրած կը հսուէր անտառներուն մէջն և չըրսդին կը ափաէր : «Նիսայ նայէ» , լսաւ հայրը , «աս բլուրներաւն մէջի ձորին վեսյ» : Օրմոկրուլ նայեցաւ և անսաւ պղզակի անկն մը որկէ կը բղխէր փորքիկ առաւակ մը : «Վէ՛ լսէ ինծի՞» , լսաւ հայրը , յանկարծական առատութեան կը ցանկաւ ան լեռանը հսուակին նման , կամ թէ կը փափաքիս կամացուկ և աստիճանաւոր աճման նման ան ձորին մէջն անցնող առուակին» : «Ե՛ ուտով հարստանամ» , պատարկանեց Օրմոկրուլ , «ոսկեղջէն առուն արագինմաց և ուռատահաւ թող ըլլայ» : «Վնդամ մըն ալ շուրջդ նայէ» , լսաւ հայրը : Օրմոկրուլ նայեցաւ և անսաւ որ իշունէն հսուատ ջուրին անցքը չորցեր ցամքեր է . իսկ ցորին մէջն սահազ պղզակի առուակը կ'երթար կը լեցընէր մէկ լիճ՝ որ ան հանդարտադայլ և հեղիկ առուին շարունակ վազելով միշտ լեցուն կը մնար : Վարմնեցաւ քունէն և միաբը դրաւ որ յարատենդ աշխատութեամբ և ջանքով և կամաց կամաց զիզէ հարստանին : Ա անորոց ծախուց իրեն ինկած ժառանգու

թիւնը, և վաճառականութեան ետևէ եղաւ. և քսան տարիէն գետին ծախու առաւ, և Պաղտատի մէջ տեսած փոխարքային պալատին նման մէծ և փառաւոր տուն մը շինել տուաւ, և հրահրեց բալր Նեշտութեան ծառաները՝ յուսալով իր երեակայած երջանկութիւնները հարստութենէն վայելել:

Վնդործութենէ շուտով ձանձրացաւ, և կը բաղձար օր մեծ ու երջանիկ ճանչնար ինքզինքը:

Վռատաձեռնութեամբ կը պարզեեր իրեն համելի եղաղներուն և շողորդմներուն: Օնեքը գովելու և շողորդմելու ամեն արշեաւ և չնալը փորձեցին:

Օրթոկրուլ ալ բերկութեամբ և համութեամբ չէր կրնար մաիկ ընել պատառարցիներուն շողորդութիւնները, քանզի անոնց չէր կրնար հաւատալ: Ահօաւ իր սիրար իրեն իմացունել եղած պակութիւնները, և բուն իր խելքը վինքը կը յանդիմանէր իր յանցանկներուն համար: "Վհ, ո՛րքան ժամանակ է աս", աղաղակեց հաւաչանքով մը, "որ պարապ աեղը աշխատեցայ հարստութիւն գիզելու, օր վերջապէս անօգուտ է եղեր: Խաղ պյառհետեւ չցանկայ հարստութեան ան մարդու՝ օր շողորդութիւնը ճանչնալու չափ իմաստութիւն ունի արդին":

Բ Ա Ր Կ Ա Կ Ա Ն

Վեն ու հարկաւոր խրատ է օր ամէն զլբի մէջ կը կարդացուի ու ամէն մարդու բերնէն կը լսուի. այսինքն թէ Ան բանըն օր չես ուղեր քեզի ընեն՝ զուն ալ ուրիշի մը ըներ: Առարդարութեան սկզբունքը մարդուս սրտին մէջ այնակէս խօրունի տոպառուած է՝ օր եթէ ասոր մաիկ ընելու բլար՝ մէկու մը միաս չէր ըներ, և աշխարհքիս երեսէն շատ խռովութիւններ ու կախւներ կը պակսէին: Վնիրաւ շահամիրտթիւնը շատ անդամ մասցընել կու տայ աս արդարութեան օրէնքը՝ ոչ միայն

Հասարակ մարդկանց, հապա նաև գատաւորներու և մեծերու բայց անիրաւութիւն ու զրկանք կրողը մէկէն կը յիշէ:

Առենով խեղճ աղքատին մէկը գրպանին (Ֆէո) մէջ մէկ ըստակ մը միայն ունի եղեր. փորր կ'անօմենայ, կ'երթայ մէկ ըստարկի հաց կ'առնէ. ցամաք հաց ուաելն ալ քիչ մը գժուարը գալով՝ կը տեսնէ որ պաղածախին խանութին առջեւը տակառով մեղը կեցած է. բայց ի՞նչ շահ, ստակ չունի որ առնէ ուատէ: Հեռուանց մեղքին դլուխը կ'անցնի, հացը կը վըրթէ կ'երկընցընէ զէպ ՚ի մեղքին տակառը, մարտով կը թամթիւնէ կը հանէ ու կ'ուտէ. ասանկով հացը կը լունցընէ: Այէյ մ'ալ տեսնես՝ պաղածախը կու գոյ աս մարդը կը բռնէ: “Ո՞նդը բիս ստակը տուր” կ'ըսէ: Աղքատը պատասխան կու տայ թէ “Ես քեզմէ մեղը չեմ առած, ստակ ինչո՞ւ տամ”։ Կոփուը կը մեծնայ, կ'ելեն գատաստանի կ'երթան։ Պաղածախը կ'ըսէ, թէ “Ես մարդը մեղքս կերաւ, ստակը չուզեր վճարել”. աղքատն ալ կ'ըսէ, թէ “Ո՞ի հաւտար տէր իմ. ես ասոր խանութին առջեւը կեցած՝ իմ հաց կերպոյ”։ — “Իրաւ է”, կ'ըսէ մէկալը. “Խանութիս առջեւը կեցեր էր, բայց մէկդիէն հացը կը կտրէր ու մարտով մեղքիս մէջ կը թամթիւնը կ'ուտէր. աս դիտաւորութեամբ հացը կերաւ լունցուց”։ Դատաւորը դարձաւ ըստ աղքատին, թէ “Պէտք է վճարես, վասն զի մեղքին օրհնենք կերեր ես”։ Հաշիւ ըսին թէ մէկ ստրկի հացով ո՞րչափի մեղք կ'ուտուի, չորս ստրկի ըսին. հրամայեց գատաւորն որ աղքատը չորս ստակ վճարէ. անիկայ ալ ձեռքը գրպանը խովեց հանեց, ու պաղածախին ափին մէջ մէկ, երկու, իրեք, չորս ըսելով համրեց։ “Ես ի՞նչ է, հոս բան չկայ”, ըստ պաղածախը. աղքատն ալ պատասխան տուաւ, “Հապա դուն ալ ինծի բան չտուիր ըստ. ես ալ քեզի գրպանիս օրհնէնքը տուի”։ Դատաւորը վրայ բերաւ թէ “Իրաւունքը աղքատինն է”։

Ը Բ Ե Կ

Խ Ա Բ Հ Ո Ւ Ի Ւ Դ Ռ Կ Ե Ն Ծ

Տան մը մէջ կատու մը կար

Անանկ կատղած՝ անանկ չար :

Որ խեղճ մըկանց անդադար

Անասանելի ջարդ կռւ տար .

Օակէն ելլոզ կատուին ճանկը կ'իշնար,

Օակէն չըլլէր՝ քաղցէն իր հոգին կ'ելլար :

Տեսան մըկներն որ բաներնին խիստ գէշ է ,

Աս կատու չէ ըսին մեղին պատիժ է .

Ասանկ չըլլար, եկէր խորհուրդ մը ընենք ,

Ասոր մէկ ճարը աւեսնենք .

Ճառզինք նայինք ո՛ւր պիտ' երթայ վերջներնիս ,

Ընելիքնիս մէյմը խորհնիկ մէջներնիս :

Ասեն դըրին, խորունկ ծակ մը ժողվեցան ,

Տըրտում արխուր հօն խորհուրդի նատեցան .

Ասանկ ասանկ է բաներնիս բարեկամք ,

Դառք ի՞նչ կ'ըսէք, ասոր ի՞նչ ճար կը դըմնար :

Անդին ծեր խոհեմ մնակ մը ձայն հանեց ,

Ես կ'ըսեմ թէ ըստւ, քիչ մը մըսածեց ,

Ես կ'ըսեմ թէ առ բանիս մէկ ճար մը կայ .

Ան որ ընենք՝ ալ մէզ կատուէն վախ չըկայ .

Ճամ մը առաջ պէտք է որ մնիք սիրտ ընենք ,

Վնրդդամին վրդէն բաժռժ մը կախենք .

Ան բոժոժին ձայնէն հարկաւ կ'իմանանք

Անոր գալն ու մէկէն ծակ մը կը մըտանանք :

Ճառոր ժողովքն հաւնեցաւ առ խորհուրդին ,

Մէծ ու պըզտիկ արմբնալով ծափ զարկին :

Մընաց որ մէկն երթայ բոժոժը կախէ .


Ի՞նչ դըժար բան, ո՞ր մնակն ասոր սիրտ ընէ :

Մէկն ըստւ թէ ափա՛ս որ Ես հիւանդ եմ

Մէկալը թէ ես ալ այնչափ ճարպիկ չեմ :

ԱՌԵՔՐ ՏԵՐ, ԱՌԵՔՐ ԵՎ արզոց աշբ Եմ .
 ԱՌԵԿՆ ալ թէ ես սիրով առ բանը կ'ընեմ ,
 Ժամ մէկը բըռնէ կատան ,
 Խօժաժը ես կը կախում :
 ԱՌԵԿՆԵՐՆ առ որ լըսեցին ,
 Լ աւ մը վըրան իրնսացին ,
 Իրենք ալ խաղք խայտառակ
 Փախան մըստան ծակերնին :

Ա սանկ ժողովքներ
 Ո րչափ ես տեսեր ,
 Ո ր մեծ խորհուրդներ .
 Պարագ են ելեր :
 Խ նչու ըսես նէ
 Լ աւ մըսիկ ըրէ .
 Ե սախ շատ արկաքներ
 Ի րենց ուժէն վեր
 Խորհուրդներ կ'ընեն .
 Ի նչողէս կատարեն :
 Ե րկրորդ , շատը կայ
 Ո ր խորհուրդ կու տայ ,
 Պարծելու որ դայ
 Ո ուտ հիւանդ կ'ըլլայ ,
 Ե րրորդ , կան ումանք
 Ո ր ինչ աշխատանք
 Ի րենս դիմացնին
 Ա առնեն վըրանին .
 Խ այց արդեօք ի՞նչողէս , —
 Ե արի մըկան պէս :



ԹՈՒԹՅԱԿԻ ԵՒ ԵՔԵՎԵԼ

Ըստախօս թութակ
Առելո ցը խօսնակ
Որ մարեաց ՚ի պար
Ճ'եմէր ճօխաբար .

Աչերբ տաղոսուկ ՚ի ձայն
Ըզնցն կըրկնես բան ,
Էսպուշ ցերեկը
Օքսդ հունական :

Ես գունակ գունակ
Լեզուաց եմ գիտակ .
Խօսիմ Պաղպերէն
Եւ Ենդղներէն .

Խակ դու զքո նըւագ
Ճանաշես միակ ,
Եւ թէ քաջ երկու
Առանքնունքնուն :

Ալրկնեաց և խօսնակ
Ենդրէն առ թութակ .
Ո՞զգօն քան ըզքեզ
Ու ուսանիմ ես

Օստարին բարբառ ,
Խմցս կամ պատկառ .
Լաւ ինձ քան դոչ քցս
Խմ հունական :

Պըհնող պատանի ,
Ծզքէն բան ըստ
Ժակ խօսիս դու յար
Ի լեզուս օտար .

Խակ ըզմեր բարբառ
Ու գիտես ՚ի սպառ .
Ուսիր լաւ զքո
Եսալս հունական :



ԱՆԻՏԱՆԻԿ ԶԵԽԵՑ

Գառն մայէ Պէ՛ Պէ՛ , և եղըն Ա՞ն Ա՞ն ,
Գորսն կրա՛ կրա՛ կարգայ , ագուան կրց կրց .
Ա առեն ասի Շի՛ Շի՛ , կըկուն կո՛ւ կո՛ւ կո՛ւ ,
Պ արփակ կռնկան ո՞վ չը զիտեր ըդ կռու կռու .
Մ ուկըն Շի՛ Շի՛ , կատուն մլաւէ Անեա՛ւ Անեա՛ւ ,
Ճ'ո՛ Ճ'ո՛ ճըպուռն , յայտնի է շանըն շաւֆ շաւֆ :
Տիրուցունայց ճառերն ըշ Ծզ ըսկտանին ,
Եւ քերթուածներն վերջանան ին ին :



ԱՐԻԿԵՆԵՐՈՒ ԿՈՏՈՒ ՖԼ

Արենպաշտ ծեր կին մը կար, որ շատ աղքատ էր . բայց առ իր յետին չքաւորութեանը մէջն ալ՝ իր յօյսը և վստահութիւնը Աստուծոյ վրայ հաստատ էր : Աշնան եղանակին ցուրտ իրիկուն մը ուշ ատեն երկու արիկայ պատանիներ ասոր խեղճուկ մնակին առջևեն վանցնէին, առւներնին կ'նրաժային : Ասոնցմէ մէկուն թեին տակը քանի մը հաց կար որոնք ան գեղի հացածախէն առեր էր : Աղօտ լյոյ մը կը պղպղաք խեղճ կնկանը պատուհանէն : Ունեին տակ հաց ունեցողը իր ընկերին ըստա որ՝ “Ղկո”, քիչ մը սա կնկանը հետ կատակ ընկեր” . “Հատ աղեկ, կը համիմ” , ըստա միւսը : Ուստի ասոնք տանը մօտենալով՝ պատուհանէն ներս նայեցան ծածկաբար, ու տեսան որ պառաւը վառարանին քով ծնկան վրայ եկած էր, ուր քանի մը կայծ կրակը կը միւսը ամիւնին մէջէն : Առ աեղ աղօմքի պարապած էր ինքը : Դուրսէն մասիկ ընելով՝ լսեցին որ ջերմեռանդ աղօմք կ'ընէր, և հաց կը խնդրէր Աստուծմէ : Խեղճը ամենեին ուտելիք չունէր . ուստի ասոնք իրենց կատակը յառաջ առնելու մաօք՝ մէկերնին որ հաց ունէր, սողալով ծածուկ մը խօսիմէն վեր տանիքին վրայ ելաւ, ու ծխնելոյն ՚ի վար հաց մը՝ և եւսեն ուրիշ մըն ալ նետեց : Արբ որ հացերը վառարանէն դուքս զլտորեցան՝ պառակին աչքին դպաւ, և բոլոր սրտովը կանչեց . “Փառք քեզ Աստուծ, օրհնեալ է Աստուծ առ իր պարգևնին համար” : Այսայց Աստուծ չխրկեց զանոնը”, ծխնելոյն ՚ի վար ձայն մը կու դպար : “Այո”, Ան խրկեց”, կանչեց պառաւը՝ անվախութեամբ մը . “Աստուծ խրկեց, բայց Աստուծն բերա ընան” : Առաքերան . Աստուծ չար միջոց եղաղներն ալ կը գործածէ՝ աղեկ վախճանի մը կատարուելուն համար :

ԺՇՄԵՐՑՈՒԹԵԱՆ ՀՕՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Պարսից պատմութեան մէջ գրուած է որ Ապառով Վասիր Ավանցին իր պատանեկութեան ժամանակը երազի մէջ հրաման առաւ Պազուատ երթալ ու ինքզինքը Վառուծոյ ուխտելու : Ուստի դնաց մօրը աղաւեց՝ որ հրաման տայ իրեն : Աս որ լսեց մայրը, սկսեց լսէ, և ուժուան համ խոշոր սակի հանելով՝ ըսաւ աղին . “Որովհետեւ գուն եղբայր մըն ալ ունիս, աս սսկիին կէսը անոր կ'իյնայ, ու կէսն ալ քու ժառանգութիւնդ է” : Ենք աս սակեզէն ժառանգութիւնը աղուն կու տար, երդում ընել առաւ որ ունենին ուսուր չեւուէ, և առ իր խրամը պահէ իրին բարցյական ժառանգութիւն իր մօրմէն ընկալած . և իրարմէ զատուելու առեննին՝ ըսաւ . “Ինա զաւակս, և ինքզինքոր Վառուծոյ նուիրէ . ալ մէյմըն ալ պիտի չտեսնենք իրար՝ մինչև դառասատանին օրը” :

Վապուշ Վատիր ճամբար ելաւ, և առանտանի մօնտերն որ հասան՝ վաթեսուն ձիաւոր աւազակ կարաւանին վրայ յարձակեցան, և սկսեցին կողոպտել : Վազակներուն մէկը Վապուշ Վատիրին հարցուց՝ թէ “Ի՞նչ ունիս վրադ” . “Վառասուն սակի ունիմ” , ըսաւ, “լաթերուս մէջ կարած” : Վարդուն խնդալը բանեց՝ կարծելով թէ ծաղրածութիւն կ'ընէր : “Ի՞նչ ունիս քովդ”, մէկ ուրիշը հարցուց . անոր ալ նոյն պատասխանը առաւաւ :

Ենք յափշտակած բաներնին կը բաժնէին մէջերնին՝ Վապուշ Վատիր մէկ բարձրկեկ տեղ մը կանչեցին, ուր իրենց մէծը կեցեր էր : “Ի՞նչ ստայուածք ունիս՝ արդայ” , հարցուց աւազակապեար : “Վառ մարդիկներէդ երկուքին զրուցեցի իմ ունեցածս” , պատասխան առաւ զատանին . “Քառասուն սակի ունիմ զգուշութեամբ լաթերուս մէջ կարած” : “Անուեցուցէք ատիկայ” , հրամայեց աւազակապեար, և հանուեցուցին . և աջա տեսան որ ըսածը շիտակ էր :

“Աս ի՞նչ է որ քու գաղտնի պահած բանդ ասանկ յայտնի կը զրուցես կոր” , ըսաւ մարդը զարմանքով : “Վնոր համար

որ", ըստ պատանին, "ես իմ մօրս առջեւ ստախօս գտնուիլ բրնձաւ չեմ ուղեր, որուն խոստացեր եմ երբէ+ սուս չընէլ": "Տըղայ" կանչեց քաղմամեայ գողը, "աս ի՞նչ ըմբռնում է որ դուն ունիս աս մորդը հաստկիդ մէջ քու մօրդ ունեցած պարտականութեանդ վրայ, ու ես աս տարիիս եմ եկեր բոլորացին անզգայ եմ առ Աստուած ունեցած պարտքերս կատարելու: Ով անմեղ տղայ՝ ձեռքդ ինծի տուր, ու երգում ընեմ որ ապաշխարեմ, ու այսուհետեւ գոլութիւն չընեմ":

Եւ այսպէս ըրաւ մարդը. իրեն հետևողներն ալ իրեն պէս զարնուեցան տղին առաքինութեանը, ու կըսէն իրենց մեծին. "Իւուն ինասոր որ մեր առաջնորդն էիր մեղայ մէջ, անանկ ալ չիմաս մեզի առաջնորդ եղիր արդարութեան ճամբռն մէջ": Եւ նոյն ժաման իրենց գլխաւորին հրամանաւը բոլոր յափշտակած բաներնին ետ դարձուցին, և ապաշխարելու ուխտ ըրին:

Ա Ճ Լ Խ Ս Ո Ւ Ի Թ Ե Լ Ն Վ Բ Ա Ց

Ստախօս անձէն ո՞վ չգարշիր ու զդուիր: Եւ ինչո՞ւ համար է առ գարշութիւնը ու զդուանքը. պատճառը յայտնի է: Ստախօս անձն է բռն իսկ որդի սատանայի. որուն համար Առըր Աւետարանը կը հաստատէ թէ ինքը սկիզբէն ստախօս էր, և ճշմարտութեան մէջ չկեցաւ: Ստանան ոչ միոյն ստախօս է, այլ նաև հօյր ստութեան: Աշխարհիս երեսը խօսուած անթիւ և անհամար սուտերուն էն առջինը ստանան խօսեցաւ. Եղեցիական դրախտին մէջ Եւսյին ականջին. և աշխարհիս քանի միլիոն բնակիչները աս ստութեան հօրմէն սորվեցան ան առենալիատ և զիւական արհետաը վորսանակ ճշմարտութեան ստութիւն գործածելու:

Վրդարեւ չեմ դիտեր ես մէկ ուրիշ բան մը որ այնչափ եւ դիւնական այնչափ անարդ՝ և այնչափ ծաղրական ըլլայ, ինչպէս է ստութիւնը: Ստութիւնը կամ չարութեան պառուղ է,

կամ երկշռութեան, և կամ ունայնասիրութեան. և հասարակօրէն աս իրեւը բանին մէջ ալ ստախասին անով ընելու շահը կորուստի կը դառնայ, որովհետեւ սուտ խօսքը կանուխ կամ ուշ միշտ երեան կ'ելլէ :

Եթէ չարութեամբ սուտ զըսւցեմ 'ի վնաս մէկու մը շահուն կամ անուանը, յիրաւի կրնամ ատեն մը վնաս տալ անոր, լոյց պէսք է որ անտարակցոյ գիտնամ՝ թէ 'ի վերջոյ ատ բանին համար ինծի մեծ վնաս պիտի ըլլայ. վասն զի յօրինած սուտս երեան ելածին պէս, ինտոր որ անշուշտ անանկ պիտի ըլլայ, իմ անունս պիտի աւրուի ըրած անարժան ջանքին համար. և անկէց եաբը ան մարդուն դէմ ինչ որ խօսիմ նէ զըսպարտութեան տեղ պիտի անցնի, թէ և ճշմարիտ ըլլայ ըստծո :

թէ որ սուտ խօսիմ կամ երկգիմի խօսքեր գործածեմ իմ ըստած մէկ խօսքս կամ ըրած մէկ գործս արդարացընելու համար, և ան ըստած կամ ըրած բանիս պատճառով ինծի գալու վնասէն կամ ամօթէն ազատուելու նպատակաւ, ասով ոչ միայն ստախօսութիւնս երեան կը հանեմ՝ այլ նաև երկշռութիւնս ալ. և փոխանակ ազատութիւն ստանալու՝ կրելու վնաս և ամօթս կ'եւելլընեմ : Աս կերպով մարդոց մէջ իմ ամենաշատ և ամենաանարդ վիճակի մը աէր ըլլալու կը յայտնեմ, և տարակցոյ չունիմ որ ամեն մարդ ան աչքով պիտի նայի վըրաս : Երկշռութեամբս փոխանակ մէկ վտանգէ մը փախչելու, երկու վտանգը մէկն վրաս կը բերեմ : Անկ մարդ մը թէ որ գժեպաղդութեամբ յանցաւոր գտնուի, մեծ աղնուութիւն է համարձակ իր յանցանքը խօսալվանիլու : Ասիկայ է մի միայն ճանապարհ փոխարինութեան, և մի միայն ճանապարհ ներաւմ գտնելու : *Աերկայ վտանգ մը կամ գժեպատեհութիւնը անցընելու համար երկգիմի խտան և շիտմ խօսքեր գործածելը անանկ անարդ բան մըն է, որ աս ճանման բռնողը միշտ արժանաւոր է խօյտառակիելու և չարիբներու հանդիպելու, ինտոր որ շատ անդամ ալ անանկ կ'ըլլայ :

Աւրիշ կերպ տևամեր ալ կան՝ որոնք թէպէտ ըստ ինքեան ուրիշներուն անվնաս են, այլ խիստ ծազրական. ըսել կ'ու-

զեմ ան սուտերը՝ որոնք անպիտան ունայինասիրութենէ յառաջ կու գան, և վերջապէս յայտնուելով՝ մեծ անարդութիւն և խայտառակութիւն կը բերեն խօսողին վրայ : Առոնք պատմական սուտեր են, որոնցմով խօսողը կ'ակնկալէ մեծ պատի ընդունիլ լսողներէն : Ոիշատ ինք իր վրայով մեծամեծ բաներ կը պատմէ . տանկ վտանգներ անցուցեր եմ կ'ըսէ, նանկ փորձութիւններէ ազտատեր եմ, որ եթէ ուրիշ մէկը ըլլար իմ տեղու անշնար էր ճողոպրիլ . աչքովը տեսած կը պատմէ անանկ բաներ՝ որ ուրիշ մարդիկ միայն լսած կամ կարգացած են զանոնք . և կը պարծենայ թէ մէկ օրը այնափ ճամբայ ըրած է, որչոփ խիստ արագընթաց սուրհանդակ մը հազիւ երկու որը կրնայ երթալ : Աս իր յարմարցուցած սուտերուն ամենը շատ շանցած երեան կ'ելլին, և ան ատեն կը մնայ իրեն խայտառակութիւն և յիմարութեան նախատինք :

Վարդ ուրեմն քու բոլոր կենացդ մասնութիւնն ըրէ աս՝ թէ անվետպ ճշմարտութիւնը միայն կրնայ քեզ աս աշխարհէս անցունել առանց խղճիդ կամ պատիւիդ վեաս բերելու : ՃՌՇ մարտափոսութիւնը ոչ միայն պարտք է քեզի, այլ նաև քու օդուագ է :

ՍՈՒՐԵԲԻ ԳՐՈՅ ՎԱԼՅՈՒԹԻՒՆՆԻ ՍՏՈՒԹԵԼՆ ԳՐԸ

ԱԴՐԵՆԻՆԻՆ ՌԵՎԵՆԻ :

«**Բ**ու զրացիիդ գէմսուր վէսյունն ո՞ւ ըներ» : ԱՇԽԵ Ե. 46 : սկալութիւն մի ընկը . սուր ո՞ւ ուրուցէն, և մէկզմէկ մի խարեք» : Պ. Հ. Ժ. Թ. 41 :

«Բու լեզուր չարութենէ պահէ, ու շրմունքներդ նենդութիւն խօսելէն» : Ա-Ն. Ե. 43 :

«Օտու բերանը քեզմէ մէկզի ըրէ, ու անիրաւ շրմունքները քեզմէ չեռացնը» : Ա-Ն. Ե. 24 :

«Ուստի սոսովին մէկզի ձգելով, չշորունիւն խօսեցէք ա-

մէն մէկերնիդ իր ընկերին չետ . ինչու որ մենք իրարու անգամներ ենք": Աշխ. դ. 25 :

"Երաբառ ուստի ու շարադրեւ . հին մարդը իր գործքերովը ձեր զբայլն հանեցե՞ք": Աշխ. գ. 9 :

"Ու ան զի ան որ կ'ուզէ կեանքը սիրել՝ ու բարի օրեր տեսնել, իր լրջուն թօշ գաղթեցընէ չարուժենէն, ու իր շըթանըները հնաբունիւն իւսնէ՞ւ": Ա. պէտ. դ. 40 :

ՍՅԵԽՈՋՈՒԹԻՒՆԻ ԷՏԵԼԻ և ԱՇՈՒՆՈՒՑ

"Տէրը ոս վից բանէն կը զզուի, ու անոր հօգւոյն առջնի եօթը բան պիզծ է . ամքարտաւան աչքեր, սոսիւս լիւս, և անմեղ արիւն թափող ձեռքեր, չար խորհուրդներ հնարող սիրու, չարուժիւն ընելու համար շուռ վայող ստքեր, սոսիւնիւն իւսու անիւս վեայ, ու եղբարց մէջ կախներ ցանող մարդ": Ա. պ. 16—19 : — Ետելութիւնը ծածկողը՝ սոսիւս շըթունչ անչ, ու բամբանք հանողը անմիտ է": Ա. պ. 48 : — "Ճշմարտախօս շըթունքը միշտ հասաւառ կը մնայ . բայց սոսիւս լիւսն ըստիւնիւն է": Ա. պ. ՓԲ. 19 : "Առա շըթունչը Տէրովը զզուելի է . բայց հաւատարմութիւն ընձները անոր հաճայ են": Ա. պ. ՓԲ. 22 : — "Առա վեան անպատճիւ պիստի չմընայ, ու սոսիւնիւններ իւսուլ պիստի կորուի": Ա. պ. ՓԲ. 9 :

"Եւ պիստու ըստա . Վ. նանիս՝ ինչու Աստանան քու սիրուդ լցուց, որ զուն շոգւցն Արբոյ սոսոր իւսիս, ու ագարակին զինէն խոռես . . . առ ի՞նչ է որ քու սրտիդ մէջ առ բանը զրիր . չէ թէ մարդոց սոսոր իւսիցար, հազար Վ. սունծոյ : Վ. Վ. նանիս առ խօսքերը լսելով՝ ինկաւ, ու հոգին առաւաւ . և մէծ վախ ինկաւ ամենուն վրայ՝ որ առ լսեցին": Վ. սունծոյ . Ե. 3, 4, 5 : — "Վ. այց վախսկաններուն՝ ու անհաւաներուն՝ և պիղծերուն՝ ու մարդասպաններուն՝ ու պունիկներուն . . . և բոլոր սոսիւսաներուն՝ բաժինը՝ կրակով ու ծծումով՝ վառած լիձին մէջը պիստի ըլլոյ, որ է երկրորդ մահը": Վ. սունծոյ . Խ. 8 :

ԸՐԴԿԵՐԵՍԻ ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆ

Երկու երկրագործ գետնի մը համար իրարու հետ վէճ ունենալով, դատաստանական առևտնի յանձնեցին մշտեղնին ծագած դժուարութեան լուծումը: «Քննութեան համար ուրոշուած օրը առանցմէ մէկը գնաց իր հակառակորդին որ իրեն հետ ընկերանայ դատաստանարան երթայ. որպէս զի խրաքանչիւր իր դատը վարէ և խնդիրին որպիսութիւնը դատաւորին իմացընէ: Վս մարդը իր դրացին արտը գտնելով՝ դործի դրազած՝ ըստ. «Մոռցար՝ որ այսօր մեր վէճը պիտի որոշուելու»: «Չէ», ըստ միւսը. «Հմոռցայ. բայց եկու տես որ այս օր ժամանակս չներեր հետդ գալու: Դատն հոն պիտի չդրանուի՞ս. Ես զիտնիմ որ գուն որդուածուեց մարդ մըն ես, և բանը շխտակ եղածին պէս կը հասկրցընես, ու իրաւունքնիս կ'որոշուի»: Եւ յիրաւի՝ փորձով ալ յայտնի եղաւ ասանկ ըլլալք. քանզի դատաւորին գացող երկրագործը իր դրացին պահանջնընը այնքան ուղիղ ուղիղ և յատակ կերպով ծանոց՝ որ դատը իրեն գէմ վճռուեցաւ: Աւստի՝ դարձաւ գնաց իր հակառակորդին իմացուց՝ թէ դատը ան շահեցաւ: — Վսանկ բարի անուն մը յիրաւի Հնդկաստանու բոլոր դանձերէն աւելի արժէք ունի:

ՄԱԳԻՍՏՐՈՒՄ ԵԿՑՈՒԻ

Ալսուի թէ կարգալ չգիտաղ մարդ մը օր մը երեցին կ'երթայ ու կ'ըսէ թէ «Ինձի գլուխ մը սաղմաս սորվեցուր»: Երէցը կը բանայ Ասղմասին երեսունուիններորդ գլուխը ու կը սկսի կարգալ. «Իսի թէ՝ Շամբաներուս զգուշութիւն ընեմ, որ լեզուովս մեղք չգործեմ»: Վարդը առաջին առւնն որ կը լւէ, ալ հերեր է, աս սորվիմ ու մնացածը ետքը, կ'ըսէ՝ ու կ'ելլէ կ'երթայ:

Ա եց ամիսէն ետքը երէցը կը պատահի մարդուն, և կը սկը-
սի յանդիմանն որ այնքան ժամանակ է չէ գացած Արզմաս սոր-
վելու : Արդը կը պատասխանէ թէ գեռ ան մէկ տունը չսոր-
վեցաւ : Վառասուն տարի կ'անցնի ու նորէն իրար կը տես-
նեն . մարդը կ'ըսէ երէցին . “Վայրան տարի է որ կ'աշխատիմ
ան մէկ տուն Արզմաս սորվելու, բայց բնաւ չկրցի այնպէս
սորվի՞ որ կարող ըլլամ հօն գրուածը կատարել” :

Վեղեցիկ կը դրէ առաքեալն Յակոբան լեզուի մարդութեան
զույ թէ՝ ովհեւ որ մէկը խօսքով յանցանք չընէ , անիկայ
կատարեալ մարդ է, որ կարող է բոլոր մարդինն ալ սան-
ձելու” :

ԳՈՒՔԻՒԿ ԱՂՋԻԿ ՌԵ

Պատիկ աղօիկ մը որ մը երբ պարտեզի մը քովէ կ'անց-
նէր՝ տեսաւ որ լեցուն է գեղեցիկ ծաղիկներով գցնդդոյն բաց-
ուած . կանկ առաւ ու մկսեց ցանկէն ներս նայիլ . շատ կը
ցանկար որ մէկ քանի հատ ձեռք ձգէ : Խնքը կրնար, թէ որ
ուղէր, ձեռքը երկընցընել ցանկին բացուածքներէն և ուզո-
ծին շափ բան փրցունել . և կարելի է մարդ ալ պիտի շանս-
նէր : Բայց գիտէր որ ատիկայ շատ գէշ բան է . դոզութիւն
ըրած պիտի ըլլայ : Ասանկ քիչ մը ատեն մամըսալէն ետեւ,
համկցաւ ինչ ընելու եր . շիտակ գնաց պարտիզանին և քա-
ղաքավարութեամբ խնդրեց որ քանի մը ծաղիկ տայ իրեն : “Վա-
րիս աղօիկու”, բաւ պարտիզանը, “աղէկ ըրիր որ դուն քու
ձեռքովք չիրցուցիր” . և առաւ փոքրիկ աղօիկը ուրիշ պար-
տեղ մը տարաւ գեղեցիկ ու անուշանու ծաղիկներով լեցուն,
ու շատ մը ժողուելով անոնցմէ մէծ փունջ մը կալեց և տուաւ
աղօիկանը ձեռքը :

Աս պատմութենէն խրատ տուք՝ սիրելիք . թէ որ աս աղ-
օիկը քանի մը ծաղիկ փրցուներ առանց պարտիզանին գիտ-
նալուն, իր խղճին խայթէն պիտի տանջուեր իրուն գող . և թէ

որ մեկն իրեն հարցընէր թէ ուրիշ առած է ան ծաղիկները , հաւանական է որ սուս մը պիտի զրուցէր առջի յանցանքը ծածկելու համար :

Աւստի ի՞նչպէս խոսվեալ և անհանգիստ պիտի ըլլոր նոյն իրիկունը , ան օրուան ըրած դորձքերուն վրայ մտածած առենը , ինչպէս որ ամէն մարդու պարաբն է ընել : Կամ ի՞նչպէս պիտի ազսմէր և Աստուծոյ Ժագաւորութիւնը խնդրէր , որովհետեւ գրուած է , թէ «Դատը ... Ասունծոյ Շահապարսունիւնը պիտի լուսանչել» :

Ի Ւ Ն Ե Ց Հ Ե Ց Ա Մ Ը Ո Ւ Թ Ւ Խ Ե

Վարդուս միաբը երերեալ և տատանեալ ծովու նման է և բնաւ երրէք հանգիստ չունի : Հանապարզորեայ ունակութիւն մը ունի իր բաղձանքները աս կամ ան առարկային վրայ դնելու՝ որուն բնաւ հասնելու կարող չէ . և թէ պէտեւ ամէն որ իր բաղձանքներուն հասնելու յօյսէն կը զրկուի , սակայն խրատ չաներ իր ընթացքը փախելու :

* Ա,աւ մեր բաղձանքներուն հասնելովինս ալ ամենեին չենք յագենար :

Վշխարհիս մեջ բնականապէս առարկայները որքան մեզմէ չեռանան՝ այնքան կը պղափկնան . բայց բարոյականապէս ասոր հակառակն է : Վեր բաղձանաց առարկայներուն վրայ որբան չեռուէն նայինք , այնքան մեծ կ'երենան աչքերնուս . բայց քանի որ մօտենանք անոնց . իրենց տալու ուրախութիւնին և երջանկութիւննին կը պղափկնայ . և առ աչք երեցինին անյայտ կ'ըլլայ կը կորընչի . և ան ատեն կ'իմացուի որ անոնք ջուրի երեսի պղպջակներ են եղեր , որ երբոր զըպշն՝ իսկըն կ'ունչանան :

Օարմանալին ան է որ շարունակ փորձը կ'առնենք , և շարունակ խարսելին չենք դադարիր : Վ.մէն անգամ որ մեր բաղձանքներուն հասնելու յօյսէն կը զրկունք , նոր բաղձանք-

ներ կը ծնանինք և նոր ջանքեր կը հնարենք ևս տուաել հեռի
բանի մը հասնելու : Եւ ընդ հակառակն առրապայման յա-
ջողաթիւնն ալ զմեց չյագեցաներ . բոլոր աշխարհն թէ որ
շահինք , ուրիշ աշխարհներ ալ ըլլար որ շահենք ըսելով՝
կու լանք :

Այսպէս կազմուած ենք՝ որ մեր երջանկութեանը հարկա-
ւոր եղած է բանի մը հետամուտ ըլլալը : Երկրաւոր բանե-
րու հետամուտ ըլլալուն մէջ ալ կայ երջանկութիւն մը . բայց
ատիկայ առաւել բազմացած բաներնուս ետեւ եղած ժամա-
նակնիս է , և ոչ թէ բազմանքներնուս հասնելէն եսքը : Որ-
քան անհաստատ և ունայն է ան երջանկութիւնը , որ հասնե-
լիքին կամ վայելվիքին յշյովը կըլլայ , և երբ կը գտնենք
բազմացած բաներնիս , ան երջանկութիւնն ալ աչքերնուս առ-
ջեւն աներեցյթ կ'ըլլայ : Եւ ինչո՞ւ . որովհետեւ բազմացած
բաներնիս իրական երջանկութիւն չեն կրնար տալ երրեք :

Ասիկայ կը նմանի անոր՝ որ մէկ մարդ մը բոլոր կենացը մէջ
ասպարէզին մէջ դրուած նշանի մը վազէ՝ միայն վազելը իրեն
սիրելի ըլլալուն համար , կամ ան նշանին քով մեծ վարձք մը
առնելու յշյուն ուրախութեամբը , ու երբ հոն հասնի ա-
մեն վարձքէ զուրկ ելլէ : Կը վազէ կը վազէ և շնչառապառ
կը հասնի իր կենացը ասպարէզին իշտին , փոխանակ իր բազ-
մանացնպատակին հասնելու . և ահա իր կեանքը չափող ժամացյո-
ցի աւազին բոլորը վազած հատած կ'ըլլայ , և աչքերը կը բանայ
ըստ ամենայնի նոր աշխարհի մը մէջ . ուստի արեգակին տակ
ըրած աշխատութիւններէն իր ձեռքը հ'նչ կը մնայ :

Ք Ր Ի Ս Տ Ո Ն Է Լ Ի Թ Ե Լ Ե Ն Օ Գ Ց Ե Կ Ե Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Է

Քրիստոնէութիւնը՝ ան բարերար հիւրը , ան երկնային
պատգամաւորը իր ճառագայթարձակ և լուսաւոր կերպարան-
քովը կու գայ և զմոյշելի քաղցրութեամբ կը խօսի այսպէս .
“Ո՞նդունեցէք զիս , և ես ձեր կրիցը ալիքներուն դէմ ըսեմ .
Դադարեցէք և հանդարտեցէք” :

Ալենդանի ջուրերուն աղբիւրին տանելը զձեղ՝ ձեր յուսակը ըլլալու բորբոքը եւս պիտի զովացընեմ. և աս բազմաշխատ երկրիս մէջ վեօի մը շուքին տակ զձեղ տանիմ հանգչեցընեմ: Ընդունեցէք դիս. որ Աստուծոյ Արդւյն անուշնոյուածնքին արժանանաք, և ես զձեղ առաջնորդեմ անանկ բանի մը ետեւ ըլլալու և զանիկոյ մինտուելու՝ որ ցանկալի է:

Այսոք կը սիրէք բանի մը հետամուտ ըլլալ, և ահա ես զձեղ անանկ առարկայի մը առաջնորդեմ՝ որ անսահման է: Դուք կը սիրէք յառաջադիմութիւնը, և ահա ձեր յառաջադիմութիւնը յաւիտենականութեան հաւասար պիտի ըլլայ: Զեր բաղձանքները անսահման են, և միայն ան ատեն կրնաք լցուել զանոնք՝ երբ զձեղ Աստուծոյ նմանութիւնովը արթընցընեմ¹¹:

Այս ոչ միայն հանգերձեալին մէջ, պյլ և մինչդեռ աս աշխարհիս մէջ էք. ան ատենն ալ ձեր պանորդութեան օրերուն մէջ գալիք երանութեան ճաշակը պիտի վայելէք: Եւ ան երկնային երանութեան սուրբ բաղձանքնիդ՝ որ ձեզի կը պարգևեմ, ոչ միայն պիտի լցուի, պյլ և մինչեւ ցյաւիտեան երթալով պիտի զօրանայ, և Աստուծոյ բոլոր կատարելութեամբը պիտի լցուի նոյն չափովը: Հոգինիդ իր անմահութեան աշխարհին մէջ միշտ և հանապազ իր անսութիւնը պիտի ընդարձակէ, իր կարողութիւնները պիտի զօրացընէ, և Ամենաբարձրեալին ամուսէն բղնած կենդանի և առաջնարար դետերէն պիտի խմէք օր ըստ օրէ աւելին խորունիէն¹²:

Ահա ասոնք են Քրիստոնէութեան պանչելի և օդակար պարգևներէն ոմանք:

Մարդուս բաղձանքները կը սրբէ, և կը պարզեւ բոլոր իր սուրբ բաղձանքներուն առարկայները՝ իր ընութեան ընդունակութեան չափովը:

Քրիստոնէութիւնը կը կառավարէ և կ'առաջնորդէ մարդուս միուրն ու սիրուր: Այս սրբէ իր խորհուրդները, և կ'ուղղէ և կը վսեմացընէ իր դիտաւորութիւնները: Իր բարցականը կը գեղեցիացընէ և կը բարձրացընէ: Եւ բոլոր կիրքերը՝ որ

իրեն թշուառութեան մէծ ազբիւր են իր սրտին մէջ, կը սանձե կը զսոյէ և կը հանոնաւորէ: Խեռջ չառք որ մարդս օձին վրէժխնդրութեամբը զինքը մաշեցընէ, և ոչ ալ ուրիշին թլշուառութեամբը իր անձը մնուցանէ և զուարձացընէ: Աահանձութեան ալ չմողուր որ ցեցի պէս մարդուս սիրտը ուտեւ համացընէ: Հպարտութեան ալ չմողուր որ իր չարերևոյթ գլուխը բարձրացընէ, և ուրիշները արհամարհէ: պյլ մանաւանդ կը խոնարհեցընէ և իր ընկերին հաւասար կ'ընէ:

Արբարդան ազգեցութեամբը բալոր մարդը կը բարեկարգէ կը գեղեցկացընէ կ'ազնուացընէ և կը բարակցընէ: և անանկ ներդաշնակաւոր նուադարան մը կը ձեւացընէ որ՝ որ թելէն որ զարնուի նէ քաղցրաձայն եղանակ մը կու տայ:

(Օրհնեալ Վրիստոնէութիւնն է, սիրելիս, որ մարդս ասաշխարհին ճամփորդութիւնը լմրնցընելէն ետքը երբ մահուան շուքի մութ ձորէն անցնելու ըլլայ՝ անոր ուժ, լցու և կարողութիւն կու տայ: Եշր իր աս երկրաւոր շինուածքը քակուի, և մահուան սարսափներն ու զողերը զինքը պատեն, ան առեն անոր հոգացյն աչքին տունքը կը բանայ նոր և սքանչելի տեսարան մը, երկնային տեսարան, փառաց տեսարան, կը մասնեաց ահարեկ հոգիին, և իբր թէ մատով կը ցուցընէ իր հաւատքին հեղինակն ու առանորդը՝ մահուան յազմած և Աստուծոյ աջ կողմը նստած: և կը բանէ անոր ձեռքէն, և շուտով մը խաւարեն սքանչելի լուսոյ մէջ կը հանէ:

(Օրհնեալ Վրիստոնէութիւն. լցու աշխարհի, յոյս մարդկային կործանեալ ազգին: գու կը պարզեես ինանք և գեղեցիկութիւն մահուան և ապականութեան և տգեղութեան մէջ եղողներուն:

Ո՞չ, երանի թէ քու երթանիկ թագաւորութիւնդ ընդարձակի, և քու պարզեած բարի յանուրդ բոլոր մարդիկ իրեն իրենց սրտերնուն մէջ: Եշրանի թէ քու օրհնութիւններդ լոյնատարած ընդարձակին: մինչեւ որ բոլոր ազգերը միաբերան երգեն, «Վա մարմուած Պատնուկը արժանի է զօրութիւն՝ ու հարստութիւն՝ և խմաստութիւն՝ ու կարողութիւն և պատիւ ու փառը ու օրհնութիւն առնելու»: Խնչու որ մարմուեցու, ու մէզ ծախու առաւ Աստուծոյ՝ իր արիւնոցը:

ԵՆԾԵՒՅԻ ԼԵԽԵՐՀ

Աշխարհս բան մը չունի հաստատուն, բան մը չունի մեայուն. ինքն ալ և իր վայելութիւններն ալ անցաւոր են. պատկեր մըն է միայն ու ան ալ վաղանցիկ պատկեր մը :

Ուրա բարեկամութեան կապերը կը քակուին. պատիւները իրեւ տուուեր վերառութիւններ են, որ ժամանակը կը ջնջէ կը վերցընէ : Հեշտութիւնները զրօսանքներ են որոնք մեայուն և ցաւագին զդում մը կը թողուն մարդուս : Հարրատութիւնները մեզ վասանքներու մը կը ձգեն, և բռնութիւնը զանանք մեզմէ կը յափշտակէ :

Ունծութիւնները ինքնիւննուն կը կորնչին : Փառքն ու համբաւը յախտենական մօռացութեան անդունդներուն մէջ կը թաղուին : Վայսկէս կը վազէ կ'երթայ աշխարհիս հօանքը, թէ և շատ աշխատութիւն ալ ըլլայ զանիկայ կայնեցրնելու : Վամեն բան կ'անցնի կ'երթայ սրբնիցայ վայրիկնաներուն չետ. և մենք հանապազուայ փափոխութիւններով՝ շատ անգամ ալ առանց խորհելու անոնց վրայ, կը հասնինք ան վերջին կէտին, որ ժամանակը կը վերջանայ, և յախտենականութիւնը կը սկսի :

ԲԵՐԱՋԵԿԵՆ ԼԵԽԵԴՆԵՐ

Ծատակը շտեսած փասիդ մէջ մի կոխուր, վասն զի խորութիւնը չես գիտեր. չհանցած մարդուդ չես համարձակ մի վարուիր, վասն զի սրամն խորութիւնը չես գիտեր :

Որ և իցէ կենդանի կրնայ ճանչցուիլ մօրթովը, ձեռովը, ու ցեղովը. միայն մարդուն աղեկութիւնը կամ գէշութիւնը իր առարինութիւննեն ու մօրութիւննեն կը հասկըցուի. ոչ մազերէն, ոչ հագուստէն և ոչ նախնիքներէն :

Լուսիմ ան մօրդը կ'ըսուի, որ ամէն դործողութեան մէջ սկիզբն ու վերջը՝ այն ու ձախոր առաջուց կը մօսածէ. այսպի-

սին Բնկը իր վրայ ոչ աղեկ կը խօսի ոչ գեշ, վասն զի դիտէ որ
ինքզինքը գովելը փառամոլութիւն է, և ատենէ գուրս վար
զարնելը անմոռութիւն, խօսողին համար մեծ պակասութիւն,
մտիկ ընտղին ալ մեծ տանջանք :

Վարդ կայ որ իրեն մանր պակասութիւնները ամենուն առ-
ջեր կը գուրցէ, որպէս զի հասկրցընէ թէ մեծ պակասութիւն
չունի. ինքզինքը վար կը զարնէ, որպէս զի գովեստ լէ. սուս
Խոնարհութեամբ իր փառամիրութիւնը կը յայտնէ, և անով
ուրիշներուն վրայ տիրել կը ջանայ :

Խոհեմ մարդը ամեն բան վար չզարներ, չէ նէ շատ չա-
րասիրտ կ'ըլլար. ամեն բանի ալ մէկէն չհաւնիր, չէ նէ շատ
աղայամիս ու ցած կ'ըլլար :

Հատ մարդ կայ որ ուրիշներու աւելի աղեկ դիտէ խոր-
հուրդ տալ քան թէ իր անձին :

Ընկերութեան մէջ զտնուողին գործքերը ամենուն աչքին
առջևն են. իսկ ան գործքերուն դատաւոր շատ անգամ տգետ-
ները և նախանձուուներն են. աս երկու տեսակ մարդիկն ալ ոչ
արհամարհներու է և ոչ խիստ մեծ բանի տեղ դնելու է :

Ոչ կամ չէ մակրայք՝ լսողին շատ անգամ ծանր է, անոր
համար լսողին ալ ծանր պիտի ըլլայ. բայց երբեմն ոչ այսէն
աղեկ է: Քեզմէ բան մը խնդրողին մէկէն 'ի մէկ չէ մը լսեր.
առ լնդի գեղը անուշութեամբ ու քաղաքավարութեամբ բա-
րեխառնէ. շատ անգամ առող խնդիրը կատարածի չափ
կ'ըլլաս :

Ճշմարտասէր ու բարեսէր մարդուն ականջը երկու դուռ ու-
նի. առջի գոնէն ընդունած լուրը կամ խօսքը երկրորդէն ներս
չառներ՝ ինչուան աղեկ մը չքննէ :

Վարերախտութիւնը այնչափ ցած ու անարդ պահսութիւն է
որ մէկը չէ եղած ինչուան հիմու որ սրտանց խոստավանի թէ
ինքը ապերախտ է:

Ճշմարտութիւնը մեզի հետ ծնած է. ուստի առանց մէր
բնութեանը վրայ լսնութիւն ընելու չենք կրնար ճշմարտու-
թիւնը թողուզ, ու ստութեան ետեւն երթալ:

Աղքատը քանի մը բանի կարու է. իսկ ագահը ամեն բա-

նի կարօտ է :

Առկրասոյ հարցուցին թէ երջանիկ ըստէլու մարդը որն է . — “Ով որ քիչ բանի կարօտ է՝ ան է”, ըստ :

Խարի անունը մէկ ամսուր բերդ մըն է՝ որ անով մարդս շատ նեղութիւններէ ու շատ մեղքերէ ալ ազատ կը մնայ :

Ե Բ Գ

Լ Յ Լ Կ Ո Ո Ո Ո Ֆ Ե Ա Ն Դ Ե Ր

Ի՞նչէս հարկաւոր բան է աղօւ մը
Ըստինութեան ճամբուն մէջ քալել .
Սուտէն միշտ վախնալ, խօսիլ ու դիդ :
Ու մասածելով բերնէն խօսք հանել :

Արտախօս մարգուն ավ կը հաւասայ
Այէ և երեմն ճշմարիս խօսի :
Վ. մէնուն առջին ատելի կ'ըլլայ ,
Վնարդ անպիտան նաև զզուելի :

Վ. որ սխալմամի յանցանը մը կ'ընէ,
Ու սուս խօսքերով զած ծածկել կ'ուզէ :
Վնշուշտ յանցանը կը կրկնապատկէ ,
Վ ուտով իր սուազ երեան կ'ելլէ :

Չե՞նք դիտե՛ք արդեզր, շրկարգացմէնք թէ
Վստուած կը գարչի սուտզըրուց մարդէ .
Ի՞նչպէս Վնանիա Պետրոսին տոքը
Ինկաւ ու մոռաւ սուս խօսելովը :

Ասփիրային ալ նցն բանը չեղա՞ւ ,
Նշրը առաքելոց առջեւ ելաւ .
Խնշու որ ուզեց նցն սուտը խօսել
Ուր քիչ մը առաջ էրիկն էր ըսել :

Դիտե՞նք որ Վստուած զանոնք կը սիրէ՝
Ուր շիտակ զըուցել միշտ իրենց ջանքն է .
Վ. մէն սրտախօս իրեն բաժինը
Դիժոիքին մէջը վերջադրէս կ'առնէ :

ՉՐԵՒ



Օռարիթագեմ և
ծաղկաւէտ Գարունը ,
կայտառ և պաղատու Շ-
մառը , զգաստ Շառնը իր
ձոփս հունձքերովը՝ որոնց համար և Գարունն և Շմառն աշ-
խատեր էին , ամէնքն ալ անցան զային , և ահա կու դայ
տիբրազզեաց ձմեռը իւր անձքեներովը՝ ձիւներովը՝ իւր ցրտա-
շունչ հովերովը և սաստկասառոցց սառնամանիբովը : Արջառ-
ներն անդամ տիսուր և անմիս իթար կ'երեւան : Խնաճիւնը
կ'ողբայ բոլոր իւր փառաց և գեղեցկութեան կորսառեանը վը-
րոյ , և իր մի միայն քաջալերութիւնն է նորէն վերադառնա-
լու Գարնան յցյսը :

Այսպէս պիտի ըլլայ քեզի ալ , ո՞վ դու պատանեակ :
Դուն հիմա զուարիթագեմ գերերջանիկ Գարունիդ մէջն ես :
Եթէ Աստուած իր ողօրմութեամբը պահէ դքեզ , շատ չանց-

նիր կը մտնես քու պայծառափայլ և կայտառ Ամառդ ։ Ան
առևն դռն եռանդով պիտի զբաղիս կենաց գործառնութիւն-
ներուն ։ Դռն պիտի յուսաս և աշխատիս հասնելու մեծ
յաջողութեան, և կրնայ ըլլալ որ Աստուած պահէ քու ջան-
քերդ քու սրտիդ բաղձացածին պէս ։ Եւ յայնժամ շուտով
պիտի հասնի քրադ քու կենացդ Աշունը, որուն մէջ քու
աշխատութեանցդ պառըները պիտի վայելես ։ Աակայն Աշունն ալ
կ'անցնի, և ծերութեան Զմեռը կու գայ կը հասնի ։ Իսկ թէ որ
ան միւս եղանակները աղէկ դործածեցիր, տափկայ քեզի տա-
ռապանք պիտի չըլլայ ։ Հաւատքը՝ յշուր և սէրը, թէ որ
քու հետզ գտնուեցան կենաց աշխատութիւններուդ և ուրա-
խութիւններուդ մէջ, հիմա զքեզ պիտի չժողուն ։ Անոնք
զքեզ պիտի կարողացընեն դէպ ՚ի յառաջ նայիլ ցնծութեամբ
ան յաւիտենական Վարունին, որ պիտի յաջորդէ ծերութեան
Զմեռուանը ։ Իրաւ է որ պիտի թազուս բոլոր քու երկրաւոր
ստացուածքդ և սիրոփանքդ, բայց պիտի ժառանգես Աստուծոյ
անփոփոխ թագաւորութեան ցնծութիւններն ու օրհնութիւն-
ները ։

Է Ւ Տ Ե Ց Ն Ե Ր Ա Կ Վ Ա Յ Ա

Այժմառ կենդանեաց տեսակները երկրիս երեսը դտնուոց
բայսերւն տեսակներէն շատ է ։ Բնաբանին մէկը կտօր մը
անձրեջուրի մէջ որ քանի մը օր անշարժ կեցած էր, անհա-
մար ճճիներ տեսաւ, որոնք աւազի մը հատէ հազարապատիկ
փոքրագոյն էին . և մեղուն ճիին հետ ինչ համեմատութիւն
ունի նէ, ասոնք ալ նցյն համեմատութիւնը ունէին երկիլ
ըսուած պղտի որդին հետ ։

Ուեկ ձուկի մը փորի հաւկիթը քննելով՝ դտաւ որ երկրիս
զբայ գտնուած կենդանի մարդոցմէ աւելի կենդանիներ կան
անոր մէջ ։ և անոնց համեմատական չափը՝ իր զըսուն մազին
հետ բազդատմամբ՝ ստուգելու համար կտնոն մը բոնեց, որով

գտնուեցաւ թէ առ ամենափոքր կենդանիներուն 216,000 հա-
տր հաւասար մեծութիւն կ'ունենացին մէկ գունափ մը՝ որուն
արամագիծը մազին մը լայնութիւն ունի միայն։ Խնչպէս ըս-
քանչըն են Ամենակարողին հրաշքները։

— 155 —

Հ Ե Ւ Կ Ե Ս Ը Ն Ե Ր Լ

Կատ աղջերու մէջ սովորութիւն կայ որ սուրբ կարծուած
այլ և այլ տեղեր ուխտագնացութիւն կ'ընեն և հանդիսաւոր
տօներ կը կատարեն, տարւցն մէկ մասնաւոր տաենը։ Աս
սովորութիւնը շատ ընդարձակօրէն կը ուահուի Հնդկաստանի
մէջ . և յիմար ու ագէտ ժողովուրդը շատ հեռաւոր տեղերէ
կը հաւաքին տօնախմբութիւն ընելու այնպիսի տեղեր՝ որ սուրբ
համարուած են. ինչպէս հռչակաւոր կուռքի մը տաճար, սուրբ
գետ մը, և այլն։ Աս սրբազն տեղերուն մէջ Պանդէս և
Շումա գետերուն միաւորած ու իրար խառնուած տեղը շատ
պաշտելի կը սեպուի. և հն ամեն տարի Հնդկաստանի շատ
կողմերէն բազմաթիւ ուխտաւոր կը հաւաքուի մեծ տօն կատա-
րելու։ Ի՞արողին մը՝ որ Բնիքը անձամբ ականատես եղեր է
առ տօնիս, հետեւալ կերպով նկարագրութիւն կ'ընէ. ուս-
կէց կը տեսնուի թէ Հինաւոր կրօնիքը ինչ անդուժ կրօնիք է,
և որչափ հարկաւոր է որ մենք անոր հետևող տգէտ ժողո-
վորդեան քարոզենք Ի՞զրիստոսի կրօնիքը, որուն լուծը արդարե-
քաղցը է, և բերը թեթե։

“Հնդկաց կրօնական զբքերը հարկաւոր որաշտամունք կը
համարին Պանդէս և Շումա գետերուն ճիշդ իրար խառնու-
ած տեղը լուացուիլը։ Պետքն ջուրիերուն իջած ատենը երկու
կողմը կակուղ կաւոտ գետեզը մը կը ձեանայ, շատ տեղեր
գեռ ջրակցյաներ մնացած, և բոլոր հողը շատ թաց։ Պի-
նարէ, Այրողափոր, Ալլահապատ, Ի՞առանփօր, Ջութթէ-
կուր և ուրիշ շատ տեղերէ Հնդիկ վաճառականներ կու գան-
իրձիթներ կը շննեն և խանութներ կը բանան հոս տօնա-

խըմբութեան ատեն, և ամէն կերպ բնիկ վաճառք ու չնչին զարդեր կը ծախսեն, որոնք խիստ շատ կը քշուին. և աս կերպով առևտուական գործերն ալ կրօնականին պէս արդիւնաւոր կըլան առատօրէն : Այրկու մեծ փողոց կը կազմուի դէմ առ դէմ, և իւրաքանչիւրին մէջ երկու կարգ խանութ վերէն ՚ի վայ շարուած : Հաղարաւոր անձննը շատ տեղերէ կու գան առ ան զը կը բնակին ԱՌԵ ըսուած առ տօնիս ատենը, որ յժան ամիս մը կը տեսէ :

“Դեռերուն միաւորութեան տեղը աւազուտ եղերքին երկու գին քառակուսի հողաբլաւուներ (սէն) շինուած է . ասոնք ՇԱՆԿՈՒՆԵՐՈՆ նստելու տեղն է . որոնց ամէն մէկը մէյմէկ հողարլուր ունին երեք սոնաւափ բարձրութեամբ, որուն վրայ նստած՝ իրենց կրօնքի գիրքէն ժողովուրդին քարոզ կու տան ունկնդիրներն ալ ցածը գետնին վրայ անոնց բարդրափը կը նստին ու խորին ու շադրութեամբ մատիկ կ'ընեն ըսածներնուն : ՎՆԻՖՅԱՊէս ասոնց ետևաքը՝ ան ջուրերուն միաւորութեան անկիւնացեալ տեղէն քիչ մը յառաջ երթալով՝ ճամբան երկու կողմը կուռքեր շարուած են, չաստուած և չաստուածունի, ամէն ձեռվ և ամէն նիւթե շինուած, մարմարինէ, պրզինձէ, քարէ, կատէ, որոնց գրեթէ ամէնն ալ սոսկալի պյալանդակ գէմքերով և բնականէ գուրս ձներով շինուած են : Վ.սոնց՝ կնիքները սպասաւորութիւն կ'ընեն ընդհանրապէս, և ամէն մէկ կուռքին քով մէկ երկու հոգի կայնած՝ անցնողներուն տուած սասակը՝ բրինձը և ուրիշ հունաերը անյագարար կ'առնեն մէկդի կը գնեն” :

“Եմէց կ'անցնիս քիչ մը բարձրկեկ տեղ մը կու գաս, որ տեղ զանազան կարգի ֆուրները բռնած են : Վ.սոնց ամէն մէկը աւազին մէջ իրեն համար ծակ մը բացած է քանի մը ոսոնաւափ քառակուսի, որոնց մէջը իւրաքանչիւր կը նստի, և միայն զլուխը գետնէն վեր կ'երեւայ . մէկ քովերնին ալ միշտ կտոր մը կրակ կը միացյ : Հարիւրաւոր ասանկ Փաքիրներ կը տեսնես, ամէն մէկը մէյմէկ ծակ նստած, մէրկ՝ ծցլ ու անհոգ, մարմիննին ու երեսնին մախրուած ու վոշուած, կերպ կերպ գցներով ներկուած, մազերնին երկայն բարձր մո-

դուցած՝ խառնիտուոն մօխրաթմաժամախ կոլնձմասած ; Երեսնին կախած, իրակ ամենագարշելի և յետին աստիճան զղուելի պատկեր մարդկութեան՝ սոսկոլի և այլանդակ երևոյթովին մարդուս վրայ սարսափ կը բերեն : Վասնցմէ ոմանք հաստ ու պինդ շուան մը կը փամթեն մէջքերնին, և այնչափ տմուր կը սխմնն որ չուանը մարմիններնուն մէջ թաղուելով դրեթէ կը ծածկուի չերևնար . ոմանք ալ շոյթայ կը կապեն վիզերնուն բոլորակէն և թեւերնուն տակով առած, որ յայտնապէս շատ ցաւ կու տայ . մէկ քանին ալ բոլորովին մերկ են, որոնցմէ մէկը տեսանք որ բարձրաւանդակի մը վրայ նստեր էր, ամենեն անծածկոյթ :

Գարիբներուն մէջ շատ մօրդիկ իրենց վրայ սովախարանք դրած են տարիներով մի և նոյն զիրքով կայնիլ, մէկ ձեռքերնին կամ երկուքն ալ միատեղ իրենց գլխէն վիր բանեւ լով՝ մինչև որ կը չորնայ և կը կարծրանայ, և մասներնուն ըդունդները այնչափ կ'երկրնան և անտանկ իրարու մէջ կ'անցնին՝ որ թռչունի ճանկ կը դառնան՝ ահազին երկայնութեամբ և բնականէ գուրս անսովոր ձեռվ : Խեղճ մարդուն մէկը մեր մօտերը վրանունէ մը մէջ կնցած էր, յայտնի երեւալու տեղ մը, մէկ ձեռքը վեր կապած, ան մազք՝ որ թեւը ուղղակի վեր պրկուած ան զիրքով պահէ, մինչև որ կարծրանայ ու անշարժ մնայ : Չուան մը թեւերուն տակէն անցուցած առաստաղէն գերանի մը կապեր էր՝ որ երբոր կայնելէն յոգնելու ըլլայ՝ անկէ կախուած ինքզինքը բռնէ : Վա դիրքով չորս տարի մնացեր էր, ու միաք ուներ տասներկու տարի ալ անանկ կենալու . և կ'երեւակայէր թէ աս յիմարական ծուլութեամբ և ինքնատանջ խոտակրօնութիւնով անցուցած տասնութիւնց տարիովը շատ արդիւնք պիտի շահի, և երկինքը մէծ ժառանգութիւն մը պիտի շնորհափ իրեն իրբեւ վարձք իր բարի գործքերուն : Չափազանց սուրբ և մարդոց վիճակէն վեր բարձրացած կը ձևանար, և մեզի հետ խօսելու կամ խօսքերնուս պատամասան տարու չափ ալ զիշանիլ չեր ուզեր : Եղորտիքը կայնող տգետ և աւելորդապաշտ բազմութիւնը կը հիանային իր վրայ, և բարձրաձայն ու չափազանց կը գովա-

բանեին զինքը :

“Այս Գրաքիրներ ալ որ շղթայներով ինքզինքնին ծառերու կը կապին՝ երեմենին արևելք դարձուցած, ուր երբեմն անանկ կը մեան ապրիներով, թէ որ մահը չազատէ զանոնք իրենց տանջանքէն . և նոյն կապեալ վիճակին մէջ կ'ապրին բարեապաշտն անցւորներէն, որոնք իրենց բոլորակով կը դիղուին քաշած ճգնութիւննին տեմնելու, և ծառայական յարգանք կը մատուցանեն անոնց՝ որ այնպիսի գերազանց և անարատ սրբութեան տէր սեպուած էն : Ոմանք ալ կան որ սրածայր գամերով բնեռակապ մահակալներու վրայ կը սրածային, և տժրող մարմիննին գամերու ծայրերու վրայ կը հանգչի, թէ պէտք մարմիննին չծափելու չափ գուլ են բնեռները : Այսպէս աս Գրաքիրները ասանկ կերպ կերպ չարչարանքներով ան աստիճան կը տանջն ինքզինքնին, որ անհաւատալի կը թուի չանոնոցին :

“Ճեսած բաներուս մէկն ալ պատմեմ, և խօսքս լինցընեմ : Խրիկունը մեր կեցած տեղէն դարձած ատեննիս մարդու մը հանգիստցանք՝ որ երեցիմին նայելով երևունուհինդ տարեկանի մը չափելով. երկար բարակ գետինը կը պառկէր, և գլխուն կողմէն նշան մը ընելով՝ ոտքը հօն կը դնէր ու նորէն առջի պէտ կը պառկէր, ինսոր որ կանգունով գետին կը չափես : Չըկրցինք հասկընալ թէ որչափ չեռուէն եկեր էր առ կերպով. որովհետև չափազանց սրբութենէն անանկ արհամարհանքով կը նայէր մեր վրայ՝ որ մեր հետո չէր կրնար խօսիլ . և ետեւն եկող ապշեալ բարձութիւնն ալ անանկ բարձրաձայն կ'աղազակէին և խելացնոր կը դովարանէին զինքը՝ որ ուրիշ պատասխան չկրցան տալ մեզի, բայց միայն աս՝ թէ Գնքը շատ հեռու տեղէ կու գայ աս առաքինական կերպով, և անով շատ արդարութիւն սահցած էն”

ԷՍՏ ՊԵՐԵԳՈՅԻ ԴԵՏՈՂՈՒԹԻՒՆ

Կատ անգամ՝ կը կարգանք և կը լսենք այնպիսի դատաստանական քննութիւններ ու դատակիցներու որ ակար և անբաւական վկայութիւններուն մեծ արժէք տալավ՝ անոնց վեպյ կը հիմնեն դատաստորպ իրևնց վճիռը, ու այսպէս շատ անգամ անմեղը կը դատապարտեն, ու յանցաւորը անմեղ երևնալը կամ յանցանքը բնաւ չստուգուելով արժանաւոր պատիմը չեն տար անոր :

Փորձը սորվեցոց կրթեալ աղդաց և արդարասէր ու զգուշաւոր դատաւորներուն որ այնպիսի անդօր վկայութեանց չապաւինին :

Այսպիսի դատաստանական քննութեանց մէկ օրինակը տալու համար և միանգամայն որ և իշխ դատապահնեւութեան մէջ ընթերցողաց զգուշութիւն տալու համար՝ զարմանալի գեպքի մը պատմութիւնը դնենքը աս զլցիս մէջ, Երեսուսուր Առաքուստունքներ և Հրայ :

Աս երիտասարդը վարդետէն հրաման կ'առնէ ու Լոնտնէն ճամբայ կ'ելլէ մօրը երթալու՝ որ քանի մը մղոն հեռի եր. բայց ճամբան յոզնելուն և թանչ (ֆր+լու+) ունենալուն համար՝ ան իրիկունը ճամբառն վրայ պանդոկ մը կ'երժաց, և վերակացուեն կը խնդրէ որ ան գիշերը զննքը ընդունի: Պանդոկապետը կ'ըսէ թէ ամէն անկողին ալ բանաւծէ, բայց թէ որ կ'ուզես հրաման մէկ անկողին պատիէ իմ հօրեղուորս հետ՝ որ Նեղկաստանու նաւու մը մէջ պաշտօնատար մընէ, ու նոր եկաւ: Ուրախութեամբ կ'ընդունի երիտասարդը աս հրաւերը. և իրիկունը երկու նոր բարեկամները սիրով տեսութիւն ընելէն ետքը՝ կը մնոնն անկողին:

Աւս զիշերուն՝ երիտասարդին փորսուն ցաւը որ կը բռնէ, կ'արթնցընէ իր անկողնակիցը, և պարտէլն երթալու ճամբան կը հարցընէ: Բնկերն ալ կ'ըսէ որ խոհանոցէն անցնի երթաց, բայց դուռը բանալը դժուար ըլլալուն համար՝ կ'ըսէ որ իր զրպանէն զմէլին առնէ, ու անով բանայ: Երիտասարդը

կ'առնէ զմելին կ'երթայ կը բանոյ գուռը, ու դուրսը կէս ժամ
կենալէն ետքը կը դառնայ անկողինը. բայց շատ կը զարմա-
նոյ որ ընկերը հադուեր գացեր է : Խնդն ալ մայրը և քյ-
րերը աեսնելու փափաքէն՝ կանուխ ճամբայ կ'ելլէ կ'երթայ :
Պանդոկապետը՝ երիտասարդը հետեւալ առտօնուն չուեսնա-
լուն չպարմանար, քանզի առաջուց դիտեր որ կանուխ պիտի
երթար. բայց հօրեղբայրը չերենալուն համար՝ կ'երթայ որ
արթնցընէ : Ի՞այց երբոր կը տեսնէ որ հօրեղբայրը անկո-
ղինը չէ և անկողինն ալ արինուեր է, կը սոսկայ և պա-
րապ տեղը կը վիստէ իր հօրեղբայրը : Եւ երբոր սենեա-
կէն փողց արինն կը գտնեն, և տեղ տեղ ալ մինչեւ նաւա-
մատուցին ծայրը, շռւտով համբաւը ամէն կողմ կը տարածի
և առանց տարակոյակ կասկածը իր քովը պառկող երիտա-
սարդին վրայ կ'իյնայ . ամէնըն ալ կը մտածեն որ ան երի-
տասարդը զանիկայ սպաննած ու նաւամատուցին վրայէն մար-
մինը ծովը նեւսած է :

Մարդ կ'երթայ ետեւէն, ու ան իրիկունը երիտասարդը մօ-
րը տունը կը գտնեն . վրան կը զննեն ու արեան նշաններ կը
տեսնեն շապիկին և վարտիքին վրայ, և գուրապայէն ալ զմելին
մը ու նշանաւոր արծաթ ստակ մը կը հանեն, որնց երկու-
քին համար ալ պանդոկապետը երդմամբ կը վկայէր և կը
հաստատէր թէ իր հօրեղբօրն են . և թէ երիտասարդը անոր
քով կեցած իրիկունը զանիկը հօրեղբօրը քով տեսած էր :

Եւ զօրաւոր պարագայներուն նայելով՝ դժբաղդ երիտա-
սարդը յանցաւոր դատեցին :

Երիտասարդը այլ և այլ կերպով կ'ուզէր ինքնիքը արգա-
րացընել . բայց որտվչեաւ իր վրայ գտնուած արեան նշաննե-
րը չէր կրնար մէկնել, այլ միայն կ'ըսէր թէ պարտէղէն ան-
կողին վերադարձած ատեն անկողնոցն մէջ եղած արինէն ե-
ղած ըլլայ, ոչ ալ արծաթ ստակը իր քովն բնչպէս գտնուի-
լը կրնար լուծել : վասնորայ իր պատմութիւնը ճշմարիտ չէր
երեւեր :

Պաշտօնատարին աներեցիթ ըլլալը, և մինչեւ նաւամատուցին
ծայրը արեան նշաններ գտնուիլը պինքան զօրաւոր փաստեր և

զկայութիւններ երեցաւ ամենուն և դատաւորին ալ՝ որ հրամացեց իրեք օրէն սպաննել յանցաւորը :

Ո՞ահացու փայտին վրայ երիտասարդը իր անմեղութիւնը այնպէս ազգու և սրբառու խօսքերով կը պաշտպանէր, որ շատերուն գութը կը շարժէր, բայց ոչ մէկը կը տարակուաէր վճռոյն արդարութեանը վրայ :

Են առենները այնքան վարպետութեամբ չէին կախեր, ոչ ալ հիմնակուան չափ դիտողութիւն կ'ընէին, Երիտասարդը այնքան բարձրահասակ էր, որ ոտքը երբեմն գետնին կը դրպչէր, և կախաղանին շուրջը կեցող բարեկամներն ալ հնարքով մարմինը վեր կը բռնեին երբոր կախ կը մնար : Եւ երբոր չուանը կտրեցին, բարեկամները մարմինը դադաղի մէջ դրին ու շուտով տարին, և քանի մը ժամէն մարդուն կենդանութիւնը գարձաւ, և անմեղը աղաւացաւ : Երբոր բաւական զօրութիւն եկաւ վասն, բարեկամներուն յորդորանօքն ու ստիպումովը ձգեց հայրենիքն ու փախաւ գիշերանց Փօրմանութ, ու հօն մտաւ պատերազմական նաւ մը՝ որ ճամբայ ելլելու վրայ էր :

Երիտասարդը իր անունը և զգեստը փոխեց, և իր ոլ ըլլաը անցայտ մնաց :

Ի՞անի մը տարուան մէջ իր բարի վարքովը և հանճարովը մեծապէս յառաջացաւ, ու երկրորդ նաւապետ եղաւ, և արևմտեան Հնդկաստանու մէջ իր նաւը ձգեց ուրիշ քանի մը անձանց հետ, և ուրիշ նաւ մը կենալու դացին :

Վրդեզը ինչպէս շարժեցան իր զգացումները . ինչպէս ապշեցաւ ու միանդամյն ուրախութեամբ և բերկրութեամբ լրջուեցաւ իր տիսուր սիրուր, երբոր նաւուն մէջ առաջին տեսած մարդը նցն պաշտօնատարն եղաւ՝ որուն համար ինք դատաստաններու քաշուեր և իրեւ մարդասպան դատապարտուեր էր հինգ տարի առաջ : Պաշտօնատարն ալ իր զարմանքը չէր կրնար զսպել երբոր անցած անցքերուն որամութիւնը կը լսէր : Ենաւեն բոլոր գաղանիքները յայտնուեցան, ու դրժուարութիւնները լուծուեցան : Պաշտօնատարը ան օրը կուշոի ցաւուն պատճառաւը արիւն առեր է եղեր՝ որ պանդոկապիտը

չդիմեր եղեր . և երբոր ան զիշերը երիտասարդը զինքը արթընցուցեր է , տեսներ է որ կտագը քակուեր ու արիւնը փլեր է . վասիւն ելեր վարսավիրային (ուշոպէտ) գայեր է , որ փողոցին միւս կողմը կը բնակի եղեր : Փողոցն որ կ'ելլէ , խօսմը մը մարդիկ՝ որոնց գործն է մարդ բռնել աշխալման նաւերու մէջ ծառայելու զինքը կը բռնեն ու շխտակ նաւամատոյցը կը տանին և հօն սպասող մակոյիկն մէջ կը դնեն կ'առնեն նաւ մը իշխման որ արևելեան Հնդկաստան նաւարկելու վրայ էր :

Վայսաւոր որարագայները այսպէս բացարեցին . իսկ արծավը ստակը երիտասարդին քով գանուիլն ալ միայն կարծիքով գտան թէ՛ զմելին պաշտանուարին գրագանէն առան առնենը ստակն ալ զմելինին մէջ մտած ըլլալով մէկ տեղ եկած ըլլայ :

Պաշտօնատարը մինչեւ ան ժամանեակ գրած չէր Անդղիա իր յանկարծական աներեցիլ ըլլալուն պատճառը . և երբոր դարձան Անդղիա , աս զարմանալիք զէպքը իմացուցին գատաւորներուն և ամէն գաղտնիք լուծեցին : Անմիջապէս ամէն կողմատածեցաւ աս ուրախառիթ լուրը , և ամնուն սիրտը հանգչեցաւ :

—————

ԶՈՒԷՐԺԵԼԻ ՊԵՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

ԴԻԳՈՒԷԼԻ ԸՆԾԱԿԱՆԱԿ

Առնի մը Հովանացի ճամփարդներ Ուալմարտան ճամփայ ընելով՝ գտան մեծ քարե գերեզման մը որուն վրայ գրած էր . Անծ բազզ կը զանես՝ թէ որ աս քարը շըֆւս : Անծ յուսով աշխատեցան քարը դարձուցին . բայց ինչպէս պաղեցան՝ երբոր քարին ան կողմն ալ զրած գտան , թէ Աս առջի անգամը չէ՝ որ յոյսդ պարապ ելլեր է :

—————

ԷՐԻՆ ՊՈՐԴ ԲՈՆ ՀՅՈՒՆԵՑՈՎ ՄԻ ԿԵՐԾԵՐ

Այս ձգուած կամուրջի մը քով ճարտարապետները և փորձ մարդիկ խօսելու առեն, կը անսնեն որ մէկն ալ կամուրջին զբուխով կեցած աղջած կը նայի. կը կարծեն որ լաւ բանէ հասկըցող է և օգտակար խորհրդածութիւն մը կ'ընէ. կը հարցընեն իր կարծիքն ալ. “Ըստ լաւ մոածեր էք”, կ'ընէ, որ զետին զէոլ ՚ի լսյնքը ձգեր էք կամուրջը. վասն զի զէոլ ՚ի երկայնքին որ ձգելու ըլլոյիք, չեիք կրնար աս կերպով ծայրը բերել”:

ՍՏԵԽՈՍԻ ԸՆՈՒՆ ՀԵՆԵԼԻ ԳԵՇ ԲՈՆ Է

Վարդուն մէկոն անունը սաստիկ ստախօս ելած է եղեր. ասիկայ օր մը ընկերութեան մէջ մանելուն պէս՝ դեռ բերանը չբացած որ խօսի՝ անդիէն զինքը ճանչցողներուն մէկը կը պոտոյ թէ “Առաջ է, առաջ է”: — այսու բերանս չեմ բացած”, կ'ընէ մարդը: Պատասխան կու տայ մէկալը թէ “Այն բանն է. խօսիլ սկսելուդ պէս՝ առաջ պիտի ըսես”:

ՅԵՑԵԽՅՑՈՒԻ ԹԻՒՆ

Վարդուն մէկը Պաղպիացւոց շենքիկոս Դ. Յաղառուրին բարեմաղթութիւն մը կը սկսի ընել իր քաղաքակիցներուն կողմանէ. թագաւորը կը տեսնէ որ աս բարեմաղթութիւնը շատ երկայն քշեց ու լմէննալիք չունի, մարդուն ձեռքէն կը բանէ ու Լուվը ըստած թագաւորական պալսար ցուցընելով՝ կ'ընէ. “Դնէ կ'ըսես սա չենքին. երբոք լմէննայ նէ՝ աղւոր բան պիտի չըլլայ”: — “Դնէ ըսել է, տէք ալլայ”:

կ'ըսէ ճարտասանը : Պատաժուան կու տայ թագաւորը թէ ովհաւ քու ճառիդ համար ալ ասանկ հասկըցիր . բայց գիտնաս որ ըսածներդ ալ հասկըցայ ես , ու պէտք եղածը կատարելու փշիթ կ'ունենամ” :

Ա Գ Լ Հ Ա Խ Ո Ւ Ի Ն

Ազահ մարդու մը ծառայները շապիկ չունին եղեր , ունեցածնին ալ պատառ պատառ . օր մը որ կը համարձակին իրենց կտրուութիւնը յայտնելու իրեն , կը կանչէ մէկէն իր գործակալն ու կ'ապրսորէ որ երթայ իր գեղը կանեփ ցանել տայ : “Օառայները կը սկսին ծիծաղիլ . տէրը կը դառնայ , “այ անիրաւներ” կ'ըսէ , “շապիկ ունեցանը ըսելով նայէ ինտօր կ'ուրախանան” :


Ա Գ Լ Կ

Մ Ի Զ Ի Ւ Ի Ն Դ Ե Ց Ա Ս Ե Ն Բ

Մը կար բարակիկ ,
Մէջքը թելիկ՝ ոտքը կարճիկ ,
Զիյանմ խելքին ի՞նչ փըսեց ,
Խիստ բարձրէն քալել ուզեց .
Ա աղեց վաղեց հեալէն
Ելաւ ինչուան մինարէն .
Ա երէն վար որ նայեցաւ ,
Ծոյ անոնք ի՞նչ են ըսաւ .
Հա՛ հա՛ , ան ձին չէ՞ մի աս
Որ երէկ դաշտը տեսայ .
Զըսէն , ես կըսր եմ եղեր

Որ մեկ պահ առաջ խարուելը
Ու ասանկ խեղճ ճշճիներն
Ա՞յլ մեկ հըսկայ եմ կարծելը :

Վա մըջիւնին կը նմանիք
Դուք ալ անխելք պատանիք,
Որ քիչ մը բան սորվեր էք,
Ծնորած մեծ մեծ կը ջարդէք.
Վայդափ բարձր մի ելլէք
Որ գատումնիդ խանգարէք.
Ը խակ զիբքով նայեցէք
Ինչ ըրալնիդ կը տեսնէք :



Ի Ա Յ Ո Ւ Մ Ն Ե Կ Ե Ն Գ Ա Տ Ո Ւ Ն Ի

Ուսման ընթացքը լընցընող և կամ անկատար ուսումնառած պատանւց մը համար շատ հարկաւոր է որ բնիքն բնքիրմէ վախնայ, ու փառք և պատիւ մինուելու ետեւ չիյնայ :

Իրաւ է որ շատ մեծ միմիթարութիւն է տևսնելը թէ ինչպէս ուսումնական մարդու մը մեծն ու պղտիկը գլուխ կը ծուեն, ու արժանի եղած պատիւը կը տան. բայց վախնալուն ան է որ չըլայ թէ մէ կը բնըլինք պատւց արժան տեսնէ ու արգեամիք ըմլայ:

Հանձարաւոր մարդիկ քիչ երեցան են ու կերենան աշխարհիս վրայ. բայց շատերը բնքինքնին հանձարեղ ու խելացի մարդ կը կարծեն. և հպարտութեան ախտով՝ իրենց վիճակէն ու յարմարութենէն վեր բաներու ձեռք կը զարնեն, ու "Այս փառք ու պնուն պիտի վաստըկիմ, արուեստներն ինձի համար չեն" ըսելով՝ մեծամեծ բաներու ետեւ կիյնան : Առջի քայլաբախին ամէն բան իրենց համար քաջալերական ու

յաջող կ'երեի . իսկ երկրորդին և երրորդին՝ կ'իշխան կը թուշ-
նան . անկէ ետքը ուրիշ բանի ձեռք զարնելու միւս չեն ը-
ներ ու դատարկութեամբ ու թշուառութեամբ իրենց որերը
կ'անցընեն : Անոր համար ընտանեաց տէր եղաղ խելացի մար-
դիկ՝ ամէն ջանք պղիսի ընենց իրենց վիճակին ու որդւոցը բլ-
նաւորութեան յարմար արուեստ մը գտնելու :

Ա Խ Ե Կ

Է Կ Ի Ջ Ի Զ Ի Ֆ Ե Ւ Է

Ընկուղի ծառին համար կը պատմեն
Խու առաջուց շատ բարձր չեր գետնէն ,
Վնանկ որ ամէն ուզողն ալ կրնար
Դրցընել պտուղն ու անցնիլ երթալ .
Վս բանիս գըժարըն գալով ծառին :
Ըսկըսաւ գանդաստ ընել Դիմուին ,
Խնդրեց որ հասակն ալ բարձրացընե ,
Դիմու ալ ուզեց որ կամքը ընէ :
Գեղացիք առառն ելեն տեսնեն որ
Կարճուկ ընկուղին բարձր հասակաւոր
Վնտառներու մէջ մէծցած ծառի պէս
Ծայրերն է հասեր երկինքը կարծես .
Աւ հըպարտացած գըլուխ շարժելով՝
Տերեներն ալ է տուեր դէպ ՚ի հով :
Հայց ուրախութիւնն երկայն չը քըշեց .
Գեղացին իր հին արհեստը յիշեց ,
Զեռք հանելու հարն հատած տեսնելով
Ըսկըսաւ թափել քարով ու փայտով ,
Եւ այնչափ վնր վար զարկաւ ու կառեց

Որ պրտուղ, տերեւ, ճիւղ՝ գետին փրռեց :

Խեղճ ընկուզենին խիստ ուշ իմացաւ

Որ շատ բարձրանալն իրեն գեշ եղաւ :

Զարերէն կուզե՞ս որ ազատ մընաս . —

Հատ բարձրանալու ետևէ չըլլաս :

ՄԵՐԴՈՒՅ ԲԼԻԴՔ

Վարդիկ ընդհանրապէս շատ վարպետ են իրենց թշուառութիւնը աւելցընելու, քաշած նեզութիւննին երեւակայութեամբ մեծցընելով և շատցընելով :

Խնդիրներին այնպիսեաց հետ կը բաղդատեն՝ որ կը կարծեն թէ իրենցմէ առաւել երջանիկ են . և կը գանդատին թէ իրենց վրայ միայն ծանրացած է տրտմութեանց բեռը : Աակայյն թէ որ աշխարհիս վրայ նային անկողմնասէր աչքով, իւրենց չորս կողմը վշտացեալներով լեցուն պիտի տեսնեն, և պիտի գտնեն թէ անոնք ալ կը խմնի «Աախախնամութեան զաւաթէն՝ որ տմենուն համար պատրաստուած է :

Աքեւելեան իմաստունին մէկը ըստ իշխանի մը՝ որ իր սիրի զաւեկին կորատեանը վրայ կը վշտանար, թէ «Փառ աղջիկ կը կենդանացընեմ», միայն թէ անոր գերեզմանին վրայ արձանագրեն իրեք մարդոց անուններ՝ որոնք սուզի համ առած չըլլան» : Իշխանը իրեք այնպիսի անձինք մինառեց, բայց իր ջանքը պարապն ելլելուն՝ լուռ կեցաւ :

ԶԵՐԵՍ ՊԵՏԱԿԱ

Հիւանդութիւնները, աղքատութիւնը, յուստահատութիւնն ու նախատինքը շատ անդամ մարդուս սխալ ընտրութենէն կը

ծնանին : Անժումկալութիւնը հիւանդութիւն կը ծնանի , ծուլութիւնը աղքատութիւն յառաջ կը բերէ . հզարտութիւնը յառահատութիւններ կը ստեղծէ . և անհաւատարմութիւնը նախատինք կը պատճառէ : Մարդուս անզուսպ կիրքերը զինքը հազարաւոր յիմարութիւններու կը մատնեն . յիմարութիւններն ալ մեղքերու կառաջնորդեն , և մեղքերն ալ թշրուառութիւն կը ծնանին :

—000—

ՅԵՆՑԵԼՈՒ ՄԻՑՔ ԵՎ ԵՎԵԼՈՒՆԻԿ Է

Դիսեսիս Աիկիլիսյի բռնակալը , շատ հեռի եր երջանկութենէ , թէպէտե մեծ հարստութիւն ունէյ , և հարստութեանն ու զօրութեանը պատրաստածին չափովն ալ հեշտութիւններ ու զուարձութիւններ : “Դեմոկրէտ” իր շողըբորմժներուն մէ կը առերկայթ երժանկութենէն խարուելով՝ զանիկայ տոիթ ըրունեց Դիսեսիսիսին իշխանութեան ընդարձակութիւնը գանձերուն շատութիւնը և արքունական վեհափառութիւնը շնորհաւորելու . և ըստ թէ մէկ բնբնակալ մը եղած չէ՝ որ Դիսեսիսին մեծ եղած ըլլոյ և առաւել երջանիկ :

“Ով “Դեմոկրէտ”, ըստ թագաւորը , ով աւզե՞ս աս երջանկութեան համը առնուլ , և փորձով սորմիլ թէ քու պյնչափ բարձր համարմունք ունեցած վայելմունքներդ ինչ են” : Դեմոկրէտ ուրախութեամբ ընդունեց աս շնորհը :

Բրադառը հրաման ըրաւ որ արքունական խնչցը մը պատրաստեն . և մէծածախ բանուածքով ու սոկեղծեալ նստարան մը պատրաստեն ֆրաւիբերալին համար . արահին մէջ զնեն ուղաններ՝ ոսկի և արծաթ պնակներով լցուած . խիստ զեղեցիկ տղաք սպասաւորութիւն ընեն սեղանին , և հիւրին ամէն ուզածը խորին հնագանդութեամբ և զարմանալի արագութեամբ կատարեն : Անուշահու օծանելիքներ , և ծաղիկներ , և աղնիւ հոտաւետ նիւթեր պատրաստ գտնուին : Անզանն ալ ամէն աեսակ քաղցրահամ կիրակուրներով և ամէն տեսակ ախորժահամ ըմպելիքներով կառատանար :

‘Դեմոկրէս’ աս հեշտութիւններէն որպէս թէ զինովցած ; ինքզինք գերագցն էակներու մէջ երևակայեց : Ի՞սոյ բոլոր աս երջանկութիւններուն մէջ որ ինքզինք տուած էր զեղխուժեան և զուարձութեան ; տեսաւ որ առաստաղէն ճիշդ իր գրւիուն վրայով շոշշողուն թուր մը կախուած էր մազով մը :

Աս վերահաս վաննդին երևոյթը յանկարծակի վախճան տուաւ իր ուրախութեանն ու խնդութեանը :

Ըստրչի բոլոր շքեղութիւնը , սակեղէն և արծաթեղէն պնակներուն փայլունութիւնը , և համադամներուն քաղցրահամութիւնը մէկն գաղրեցան հաճութիւն տալէն :

Այս սոսկար ձեռքը մեղանին երկինցընելու . վարդերօն գունչերը մէկդի կը նետէ , և կ'արտորայ որ իր վանդաւոր անդէն ելլէ երթայ . կը խնդրէ թագաւորին որ զինքը վերստին իր առջի խոնարհ վիճակին դարձընէ , քանզի ըսաւ , ալ ևս չեմ փափարիր այսպիսի սոսկալի և աշարկու երջանկութեան :

Աս հնարքով Դիմոնեսիս հանկրցուց Դեմոկրէսին թէ ինք որպան ապերջանիկ է այնքան հարստութեանց և իր արքունական վայելմունքներուն և պատիւներուն մէջ :

ՍՈՒԳԻՆՈՒԹԻՒՆԸ ՋԵՏ ԷՆԳԵՐ ԸՐՑԵԲԻՆ ՎԻՃԵԿ ԿԵԽՈՒՄ ՈՒՆԻ

Հ Ա

ՓՈՐՉՈՒԹԻՒՆԸ ԿԵ ՑՈՒՑԵՆԻ ԸՆՈՐ ՄՈՒՑ ԿԵՐ ՇԺՄԱՐԻՑ ԸԼԼԵԼՐ

Դսրայէլի Ծովամ թագաւորին օրովք կար Աղիսէ մարդարէն , որ այնքան մեծ անուն առած էր , և համբաւը այնքան տարածած էր՝ որ Ասորեստանի Բնենադադ թագաւորը մարդնորկեց Խորհուրդ հարցընելու թէ արգեօք իր ունեցած հիւանդութենէն պիսի բժշկուի : Խորկուած պատգամաւորն ալ Վազայէլն էր , որ կ'երեկի թէ Ասորեստանի արքունիքն երևելի անձ մըն էր կամ թէ իշխանաւորներէն մէկն էր : Աս հրամանի թագաւորին՝ շատ և մեծամեծ ընծայներով ներկայա-

ցաւ մարդարէին, և խօսեցաւ անոր հետ մեծ յարգանոք : ԱԵՆԳԱԴԱՐՈՒԹԵԱՆ ժամանակ Խղիսէն ակնկառցը և շարունակ Վզայէլին երեսը կը նայէր, և մարդարէական հօգիսի անոր ընելիք բանաւորութեանն ու անգիտութեանը կանխատես ըլլալով, ալ ինքզինք չէր կրնար զագել և սկսաւ լալ : Խւերք Ազայէլ զարմանալով հարցուց աս անակնիալ պրափ շարժմունքին պատճառը, մարդարէն պարզապէս պասմեց բոլոր ան շարութիւններն ու բարրարասութիւնները՝ որ պիտի գործէ : Ազայէլի հօգին ատեց ան անգիտութեան խորհուրդներն անդամ : Խւ գեռ փառասիրութեամբ և իշխանութեամբ ապականնեալ ըրպալով, զայրացաւ որ իր վրայ այնպիսի կասկած մը ըլլայ, բարկութեամբ պատասխան տուաւ և ըստաւ . “Ո՞Շէքու ծառադ շուն է՝ որ այսպիսի գործքեր պիտի ընէ” :

Եղիսէն պատասխան չտուաւ . և իր վիճակին մէջ ըլլալիք երևելի փոփոխութիւնը ցուցընելու համար՝ ըստաւ, “Տէրը ինձի ցըցուց որ Աստրեատանի վրայ թագաւոր պիտի ըլլաս” :

Ժամանակէ մը ետքը բոլոր մարդարէութիւնը կատարուեցաւ . Ազայէլ աթուան ելաւ և փառասիրութիւնը բռնեց սիրառ : Զարկաւ Խարայէլի զաւկընները, և նեղեց զանոնք Հյուվագին թագաւորութեան օրովը, և իր բոլոր ընթացքով և գործքերով ցըցուց թէ բռնաւոր, անգուժ, և արիւնաչեզ անձ մը եղած էր, ինչպէս որ մարդարէն կանխատեանթեամբ ծանոյց անոր :

Աս համառօս պատմութեան մէջ գիտելու արժան բան մը կօյ : Ասո կը տեսնենք մարդ մը, որ կենացը մէկ վիճակին մէջ այսինչ մեղքերուն վրայ առանց զգուելու և սոսկարուչէր կրնար նայիլ . և ինքզինք այնքան քիչ ճանչքած էր՝ որ կատարելապէս անկարելի կը սեպէր այնպիսի գործքեր ընել : Ասոյց նոյն մարդը՝ վիճակի փոխուելով՝ իր բոլոր խորհուրդներն ու զգացութեարը հետո փօխուեցան, և որչափ որ մէծութեան մէջ բարձրացաւ՝ չարագործութեան մէջ ալ այնքան յառաջացաւ, մինչև որ լման կատարեց ան եղեռնադործութիւնները՝ որոնց վրայ երբեմն սոսկարուչէր կը նայէր և կը խօրշէր :

ԶԻԳԼԻՑԻ ԹԻՒՆ

Օրոպարտութիւնն է ուրիշներուն վրայ ամբաստանութիւն մը ընել կամ վեաստկար խօսք մը հաստատել՝ որ ճշմարիս չէ: Աս պժդալի ախոր մը դժբաղդութենէն այնչափ շատ կը տեսնուի մարդոց մէջ՝ որ շատին աչքին ալ չերենար ու ախտ չենպուիր. և ամենէն աւելի տղաքը շուտով կը խաբուին աս մոլութենէս ու կ'ապականին, վասն զի կը տեսնեն որ սոխորաբար դիմացինը կ'ախորժի զբարատութիւն լսելով. չեն մատծեր որ ան ախորժը գարշելի նախանձու. և չարասրտութեան պատուին է:

Օրոպարտութեան ինչ ցած մոլութիւն ըլլալը ամէկց ալ կ'իմացուի որ ընդհանրապէս ան մարդիկը կը ջանան աս վատ արհեստով ուրիշներուն հաճցանալ՝ որոնք որ ուրիշ ամէն տեսակ առաքինութենէ զուրկ են: Չեն մատծեր ողորմելիները՝ թէ ան վեասն ու խայտառակութիւնը՝ որ ուրիշի կ'ուզեին ընել իրենց կ'ընեն. և իրենց զբարատութեան վարձքն ան կ'ըլլայ որ ամէն մարդ կը հասկընայ թէ ինչ վատ ու անպիտան բնաւորութեան տէր են անոնք. վասն զի թէ որ քանի մը հօգի գանուն որ զբարատութիւնը սիրեն, մէկ մարդ մըն ալ չեայ որ զբարատիչը շատէ. և թէ որ ուրիշ ամէն ախտերն ալ գէթ երբեմն արդարացընող գտնուի, զբարատիչը արդարացընող ոչ երբէք:

Տէրն մը երանի տուաւ անոնց որ ուրիշներէն ան տեսակ սուստ ամբաստանութիւն, այսինքն զբարատութիւն կը լսեն. ասով կ'իմացուի որ զբարատովին ալ վայ կու ասյ. և յիրաւի. վասն զի զբարատութիւնը այնպիսի թօյն մըն է որ անով ինչ և իցէ զեղեցիկ առաքինութիւն կը տգեղնայ, կ'այլանդակի, կ'աւրուի՝ ուրիշն առջեր, հրեշտակը սատանայ կը դառնայ, մարդը գաղան կը կարծուի: «Քանի քանի հին բարեկամութիւններ մէկ զբարատութեամը մը կը քակտին. քանի քանի տուներ՝ որ խաղաղութեամը և սիրով հանգիստ կ'ապրէին, մէկ զբարատութեամը մը խռովութեան և երկպառակութեան բցն կը դառնան: Դապաստանարանները միշտ զբարատիչ-

ներու և զրապարտեալներու դաստ կը տեսնուի, և առնեն առնեն հազարարտոր անձննք զրապարտիներու թմանպոր լեզուին չարախոսութիւններէն բազմաթիւ տագնապներու մէջ կ'իյնան կը չարչարուին :

Տայց զրապարտութիւն լսողն ալ պէտք է արթուն կինայ ո՛ւ աս օձ ու կարիճ ախտին լեզուէն չխարուի : “Եաւակի թիակ կանչեր է թէ ջուրէն դուրս չանէ զիս ու ան ատեն կիմանաս ծուռ կամ շնուակ ըլլալ : Անմեղ մարդն ալ նոյն բանը կըսէ : Օրպարտութիւնն ուէմ մէկ հասիկ վահան է ազնուական կերպով արհամարհել անոր նետելն ու ամենենին չհաւասարական անոնց :

Աղջիւ պատանեակը, դղուելի և արհամարհելի ըլլան միշտ ձեզի զրապարտութիւնն ալ զրապարտին ալ . և դուք աւելի յանձն առ կը մեռնիլ քան թէ ուրիշն վրայ զրապարտութիւն մը ընել :

Ծունաց քաջ պատկերհանը Ապեղէս ատենով՝ ասանկ նկարեր է եղեր Օրպարտութիւնը : Պատկերին աջ կողմէն կեցած է եղեր Դիմուահաւանութիւնը երկայն ափաններով և ձեռութները բացած ընդ առաջ կ'ելլէ Օրպարտութիւնն ; Դիմուահաւանութիւնն քովը նկարուած է եղեր Տղիսութիւնը կոյր կին մը ձեւացած, անոր քովն ալ Ասսկածը՝ տագնապեալ մարդու կերպարանկուով, որ նոր գիւտ մը գտածի պէս ուրախութիւն մը կը ցուցընէ : Օրպարտութիւնը պատկերին մէջ տեղը կեցած է եղեր՝ գեղեցիկ կերպարանկուով, բայց ահանիլ ու կրակոս աչուքներով, ձախ ձեռքը բորբոքած ջահ մը, աջ ձեռքովն ալ Անմեղութիւնն մաղերէն բունած, անիկայ ալ պատիկ տղայ մը ձեւացացած՝ որ ձեռութները գեղ ՚ի երկինք վերուցեր ու զԱստուած իրեն վկայ կը կանչէ : “Եախանձը խոր աչուքներով ու գեղեած երեսով Օրպարտութիւնն առջեւն կ'երթայ եղեր, անոր եաւելէն ալ Խարդախութիւնն ու Շողորորթութիւնը : Հեռուանց կը աեսնուի եղեր Շշմարտութիւնը որ կամաց կամաց Օրպարտութիւնն եան եաւելէն կու գայ ու հետք կը բերէ Օզջումը սուզի հագուստով, աչուքները արցունքով, ու ամբանալին երեսը ձեռքովը ծածկելով :

Առ պատկերը տապատրուի, աղջիւ պատամնիք, ձեր սրտին մէջ . ու անանկ ատելի ըլլայ ձեզի Օքպարտութիւնն որ դուք ըլլաք անոր անհաշտ թշնամին ու հալածէք զինքը ինչուան իր առջի տեղը, այսինքն ինչուան դժոխք:

ԱՐԵՆԵՒԻՆ ԵՐԿՈՒՐ ՐԻ ԷՆԵՔ

Լսեր էք որ ըսուեցաւ առաջիններուն . Սուստ երդում մի՛ ըներ, հապա ըրած երդումներդ վճարէ Տէրո՞լը : Բայց ես ձեզի կըսեմ . Ամենէւին երդում մի՛ ընէք . ոչ երկինքի վրայ՝ որ Աստուծոյ աթուանէ, եւ ոչ երկրի վրայ՝ որ անոր ոսպերուն պատուանդանն է, ոչ ալ Երսուազէմի վրայ՝ որ մեծ թագաւորին քազաքն է . եւ ոչ քու դիսուգ վրայ երդում ընեն, ինչու որ չես կընար մէկ մազ մը Շերմըկցնել կամ սեւցընել : Հապա ձեր խօսքը ըլլայ այսն՝ այս, եւ ոչը՝ ոչ . ու ասկէ աւելին՝ չարէն առաջ կու գայ :

Մ-ԴԻ . Ե . 33—37 :

Փրկչին մերց աս խօսքէն, “Վմենեին երդում մի՛ ընէք” ոմանք սիստմամբ հետևցուցին՝ թէ անով կը խափանէ մինչև անդամ դատաստանատան մէջ դատաւորի կամ իշխանի առջել երդում ընելը : Բայց մեկնութեան հիմնական կանոնն ան է որ մէկ բնարան մը զատ չառնենք, հապա իրմէն առաջ կամ ետքը եղած խօսքերուն չետ բաղդատելով մեկնենք : Եւ թէ որ վերը դրուած (Մ-ԴԻ . Ե . 33—37) բոլոր խօսքերը քննելու ըլլանք՝ կը տեսնենք որ հոս տեղ Վրիստոս արգիլած է միայն ան պիտի երդումները՝ որոնք հասարակ խօսակցութեան մէջ կը գործածուին . և ան չար սովորութիւնը որ մարդիկ ունին միշա Աստուծոյ անունը առանց պատկառելու գործածելու, կամ փոխանակ Արարչին՝ իրենց սուրբ կարծած արարածներուն մէկուն վրայ երդում ընելու . և որ յայտնապէս Վրիստոսի նպատակը ան հին օրէնքը խափանել չէր՝ որն որ Աստուծ հաստատեր էր դատաստանարանի մէջ երդումնով վկայութիւն ընելու վրայ : Տես թարգ Ե . 49: ԲՕՐԻ . Զ . 43: ԵՐԵՎ . ԿԵ . 46: ԵՐԵՎ . ԺԲ . 46:

“Այսաւ երգում” մի՛ ընելը, հազար բրած երգումներդ վճարել Տէրողը” :
(Տուն 33 :)

Վարիայ առնուած է Պետ. Ժթ. 12 և Ժաւոց 1. 2, 3
առներէն, և կը բացատրէ երրորդ պատուիրանքը, որն որ՝
ինչպէս բալը ասանաբանեայ պատուիրանքը՝ իրքէ մշանջնենա-
ւոր պարտաւորութիւն դրուած է մարդուս վրայ: Արդ թէ-
պէսն աս պատուիրանքը յայտնի արդիլած էր ամեն անսակ
պիզծ երգումները, Փարիսեցիները մէկ աւանդութիւն մը նը-
նարեցին: թէ անով միայն առւտ տեղը երգում ընելը և միայն
երգմանակցութիւնը արդիւուած է: Ա ան որոյ կը հաստա-
տէին որ թէ մարդիկ միայն Երուաւածեմի կամ ուրիշ բանի
մը վրայ երգում ընեն, և ոչ Աստուծոյ անուանը վրայ, աս
պատուիրանքը եղծած չեն ըլլար: Բայց թէ սուտ երգումը
և թէ զուր տեղը յաճախ երգում ընելը ամեն ատեն հաւա-
սար մեղք է Աստուծոյ գէմ:

“Բայց ես ձեզի կը սեմ” : (Տուն 34 :)

“Քրիստոսի աս խօսքէն չհասկրցուիր թէ ան հին օրէնքը
խափանել կ'ուզէ, ինտոր որ 28 երորդ առնին մէջն ալ աս
նցն խօսքը բաւրպիլ շնութեան դէմ եզած օրէնքը չմերցըները:
Հոն ալ հօս ալ իր նպատակն է աւելի բացայսյատ և հաս-
տատան ու ընդարձակ կերպով հաստատել օրէնքը, որուն
վրայ մարդիկ ծուռ մէկնութիւններ առւեր և դանիկայ խան-
գարեր էին:

“Ամենեւին երգում մի՛ ընէլը” : (Տուն 34 :)

Երր թէ բաել կ'ուզէր. “Կուք ո՛վ Փարիսեցիներ կը պըն-
դէք թէ հին օրէնքը միայն գաստաստանարանի մէջ սուտ եր-
գում ընելու դէմ է: Բայց ես կ'ըսեմ ձեզի՝ որ ան պատ-
ուիրանքը չէ թէ միայն սուտ երգումն դէմ է, այլ նաև ա-
ռանց ակնածութեան Աստուծոյ անուան գործածութեանը, և
խօսակցութեան մէջ ինչ և իցէ արարածի վրայ երգում ընե-
լու ալ դէմ է: “Եաւ կը ջանաք սորմեցնելու թէ եթէ

փոխանակ Աստուծոյ անուանը վրայ երգում ընելու, միայն
Երրուստղն մին կամ ձեր զմացն վրայ երգնուք ընդդեմ Աս-
տուծոյ պատժը արժանի մեղք չէ. բայց ևս կըսեմ ձեզի որ
ամեն առանկ երդումները մեղք են, քանզի անոնցմայ Արա-
րիւը անպատճի կընէք :

"Ու երկրի վրայ . . . ու աղ Երրուստղն մի վրայ . . . եւ ու քու գլուխոց
վրայ երգում ընելու" : (Տահ. 35, 36:)

Վարդիկ Երրեմի իրենց ընտանեկան խօսակցութեանը մէջ
կը վախնան Աստուծոյ անուանը վրայ երգում ընելու, բայց
չեն երկընչը սուրբ համարուած բոներու վրայ երգում ընե-
լէն: Ասկայն առ ընթացքը բռնելն առ Աստուծոյ ճշմարին
երկիւզը չունենալին կը ծագի: Ունե որ ինչ և իցէ անօտեկ
երգում բանի տեղ չգնենք, առ երգման վրայ եղան որու-
ուիրանքը աւրած կըլլանը: Ոտեղծուած բռներու վրայ եր-
գում ընօղները կը սորվին ոչինչ համարիլ Ոտեղծողին անու-
նութ եղած երդումներուն սրբութիւնը, և այսպէս առանկ
մարդոց աւելի գիւրին կըլլայ սուր երգում ընել դատաւորի
առջեւ:

"Չեք խօսքը բլայ այսո՞ւ այսո՞ւ, եւ ոչը ոչ" : (Տահ. 37: i)

Վարդ ասիկայ յայտ յանդիման կը ցուցընէ՝ թէ ՞Վրիսառու
կ'արգիլէ Աստուծոյ և արարածոց անունովը եղած ան անօտի
երդումները որ շատ անգամ կը լսնէք խօսակցութեան մէջ: Ի
չէ թէ ան երգումը՝ որ Երրեմի կը հարկաւորի երեւին պա-
րագ այներու մէջ՝ Աստուծոյ աշեղ միջայութիւնը կաչըլու հա-
մար: Պաշտ առարեալն ալ այսպիսի երգումներ ըթաւ, ինչ-
պէս որ կը անեանենք իր թղթերուն մէջ, (Ը Առն. 1. 23: Ա
թէւ. Բ. 5:,) որ Աստուծոց միջայ կը կանչէ. այսպէս նաև
նահապեաներն ու մարդարեները այլ և այլ առիմներով առ
նոյն սրբազն երգումը ըթին: Բայց առոնք բոլորովին առո-
րեր են ան սնօտի երգումներն՝ որ ՞Վրիսառ կ'արգիլէ:

Վարդ սիրելի ընթերցադք, միաբերնից որևէ չեցէք առ մէկ

քանի խրատներս . Նախ՝ ամենենին սուտ երդում մի՛ ընէք , երդոր մեր սպութիւնը իրաւացընելու . Համար զլսառած վկայ կը կաշենք , ասկէ աւելի՛ մեծ նախատինք չկրնար ըլլալ ճշմարտութեան Աստուծոյն դէմ : “Ղարձեալ՝ բնաւ . Աստուծոյ ամենաբարձր անունը թեթև ու չնչին կերպով մի գործածէք ձեր հասարակ խօսուկցութեան մէջ , զոր օրինակ՝ “Առաջ Աստուծած , Աստուծոյ յայտնի է , Աստուծած վկայ , Աստուծած գիտէ որ” , և այլն : “Ղարձեալ՝ անէնք մի կարգաք և մի հայհցէք Աստուծոյ սուրբ անունովը , ինչպէս որ չարագործ հայհցիները կ'ընեն , ատանկ սոսկալի մեղք մը գործելով Աստուծոյ անթիւ շնորհըներէն և ողորմութենէն զուրկ կը մնաք : Ո՞իտքերնիդ ըլլայ ևս՝ որ Աստուծոյ երկրպագութիւն մասուցած ատեննիդ անոր ահեղ անունը անհոգ ու անտարբեր կերպով բերաննիդ չառնէք , “ԱՅՀանդի Աստուծած երկինքն է , ու գուն երկրի վրայ ես” , անոր ուղին պատուանդանին վրայ :

“Ամենենին երդում մի՛ ընէք” : { Հիշեցէք որ անտարբեր կերպով երդում ընելէն բնաւ օգուտ մը չէք քաղեր : Ո՞ւ որ երդում ընելով ամէն ըսածնիդ ուրիշի հաւացընել կը խորհիք , ատոր հակադարձը վեաս պիտի կրէք : “Պանդի երրոր չնչին բաներու համար աս պատուերը կը կոտրէք , խօսքերնուդ ճըշմարտութեանը վրայ մէկը վստահութիւն չկրնար ունենալ . ամէն մարդ մորէն կը խորհի թէ աս մարդը կամ տղան որ երրորդ պատուիրամկին դէմ կը մեղանչէ համարձակ , հաւանական է որ իններորդ պատուիրանքէն ալ ակնածութիւն չունի , և ըսած խօսքերը բոլոր սուտ են :

Օիշեցէք ևս որ “Տէրը՝ իր անունը պարապ տեղը բերան առնողը՝ անեղ պիտի չերպէ” : Ինքը՝ աս պատուերին դէմ ամէն մեղանչողը կը տեսնէ , և ձեր բերնէն ելած ամէն երդումը կը լսէ : Եղան անանկ հայհցիներ՝ որ տակաւին հայհցյութեան կէսը բերաննին՝ Աստուծած յանկարծ պատժեց զանոնք , և իսկոյն մեռան : Օր մը պիտի ըլլայ որ մեր բերնէն ելած ամէն դատարկ խօսքերուն համար հաշիւ պիտի տանիք . և ան մեծաշուք ու ահեղ օրը շուտով մեր վրայ պիտի գայ հասնի :

ՍՈՒՏ ԵՐԴ ՄԱՆ ՊԱՏԻԺԷ

Վասերս Լուսաբայի մէջ Անդղիացի բեռնակիր մը՝ երբոր
իր սուտ խօսելուն համար կը յանդիմանուէր, սաստկութեամբ
երդում ընկելով ըստաւ. եթէ ըստծո սուտ է, Աստուած թող
յանկարծակի զիս սպաննէ: Խրապը գեռ բերանն էր, իր ձախ
կողմին վրայ կամտաւած մը իշնելով՝ նոյն տեղը ինկաւ մեռաւ:

ԲԱՐՈՅԵԿԱՆ ԵՒԾԵՆԵՐ

—Պիտութիւն ստանալը՝ պատանիներուն խիստ գովելի
զորճքերնուն մէկն է:

—Ինչ և իցէ ունեցած բաներնուս արժէքը կը չափուի
զլիսաւորապէս՝ կարօտութիւններնուս ժամանակը ըրած օգտէն:

—Ութէ ցուցամշութիւնն ու փառասիրութիւնը, ոյլ օդ-
տակարութիւնն ու բարեսիրութիւնը առաջնարդէ ձեր քայ-
լերուն:

—Վա կենացս մէջ մէզի պատահած զլիսաւոր չարիքները
մեր ունեցած յիմարութիւններէն կամ մոլութիւններէն ծա-
գած կը գտնուին շատ անգամ:

—Իսուն իսկ մեր աչքին առջին իմաստուն ըլլալը, ուրիշնե-
րուն աչքին առջին իմաստուն ըլլալը, և Աստուծոյ աչքին
առջին իմաստուն ըլլալը իրարմէ շատ տարբեր բաներ են:

—Մարդմ՝ իր գերաստիձան երկրաւոր փառաց մէջ ալ՝
ժամանակին հստանքին վրայ տատանող եղէդ մըն է, և ստիպ-
ուած է հստանքին ամէն նորանոր ընթացքին հետևելու:

— Վա կեանքիս արտաքին չարիքները , յուսահատութիւնները , աղքատութիւնն ու հիւանդութիւնը ովինչ են՝ մեր յիշարութեամբը , կիրքերովին ու յանցանքով պատճառած մարդիներին նեղութիւններուն չեւ բազգատելով :

— Վառքինութիւնը՝ ինչ որ է նե , օգտակար ըլլալու համար պէտք է յարաժամ գործունեաց ըլլայ . ու թէ երբեմն երբեմն երեան երէ զիսաւոր աստղի վաղանցիկ լուսաւորութեամբը , բայց ցորեկուան լուսոց նման կանոնաւոր և յարաւե . ու ալ երբեմնակի փշող անուշահաւ հօսի նման , որ կը զուարձացընէ զգայարանքները առ ժամանակ մի , այլ հանտպազորեաց զետիւոյն նման , որ կը մարրե՛ օդը , և առաջարար կ'ընէ :

— Վարդուս երջանկութիւնը իր մարդին վիճակէն կախեալ է առաւել՝ քան թէ որ և իցէ արտաքին պարագայներէն , այսուհետեւ ու ալ բոլըր պարագայները մեկսեղ եկած :

— Որ և իցէ կացութեան մէջ , որ և իցէ ժամանակ , ինքնինքնիս ազատ և ազահով չկարծենը ան վասանդներէն , որ մեր կիրքերէն կը ծնանին : Վանդի մեր կիրքերը մեզ կը դաշարեն ամեն հասակի մէջ և ամեն կացութեան մէջ երիտասարդէն մինչև ալւորը , երկրագործէն մինչև իշխանը :

— Վարդս՝ միշտ յաջողութիւնով , ամբարտաւան և արհամարհաւ կ'ըլլայ . միշտ վշտանալով՝ տիսուր և յաւահաւ կ'ըլլայ . վտան որոյ յոյսն ու երկիւզոյ , ուրախութիւնն ու արամութիւնը այնպէս իրար խառնուած են առ կեանքիս մէջ , որ և տեղի կու տան աշխարհային հետամուռութիւններուն , և երբեմն երբեմն միտք կը բերեն խղճմառանքին ազդ արարութիւնները :

— Ուժգին բարկութեան նման բան մին ալ չկայ անձնիշխանութեան անհամառձայն : Վանդի անիկայ իւլիսին կը տիրէ , գաղափարները կը շփոթէ . կերպարանըր կ'արքէ , ամեն առարկայներուն զշնը կը միջնցընէ : Եւրաքն յաւ-

բուցած փոմօրիկավը, դուրսը պատճառաած չարիքներովը՝ կատզած և վրէժխնդիր մարդուն ընդհանրապէս աւելի մեծ թշուառութիւն կը հասցընէ, քան թէ անիկայ կ'ուղէ ուրիշներուն հասցընել:

— Առաքինութեան պալատը ամեն դարու մէջ բլուրի վրայ զրուած ցըցուցած են, որկէ վեր ելլելու համար աշխատութիւն պէտք է, և գժուարութիւններու յաղթել:

— Եշել կ'ուղենք հասկընալ թէ մարդ մը իրական երջաններութիւն ունի՞ թէ չէ, պէտք չէ որ իր տուներուն, պալատներուն, կալուածներուն, առացուածքին և եկամուտին նայինք, պէտք է անկէ անդին ալ նայինք, և մինչև որ չդիտնենք թէ ինչ ուրախութիւն կամ ինչ դառնութիւն կայ իր սրտին մէջ, ան անձին համար բան մը չենք կրնար դատել:

— Ապասնի երջանկութեան յօյսը մշտնչնաւոր ազրիւր մընէ միսիժարութեան՝ բարի մարդոց : * Ենդութեան ժամանակ միտքը կը հանդարտեցընէ . մործութեան մէջ առաքինութեան ուժ կու տայ . և մահուան ժամանակ կը կարաղացանէ ըսել, ովուր է ով մահ քաւ խայթոցդ, ուր է ով գերեզման՝ քոյազթութիւնդ :

ԵՐԳ

ԹԻԴՈՒՄ ԷՆԵԼՈՒ ՀԱՅՀՈՅԵԼՈՒ

Ճ Ճ

ԱՍՏՈՒԺՈՅ ԵՆՈՒՆՔ ՊԵՐԵՎ ՑԵՎԲ ՅԻՇԵԼՈՒ ԳԵՐ

Հրեշտակը վերին՝ որոնք երկնային

Անպատում փառաց մէջ կը բընակին,

Անուանդ գերապանծ, մեծազօր Աստուած,

Փառարանութիւն տալով կը բերկրին :

Աշնապէս գեերը երկրիս նելլքել
 Վու ամենազօր հրամանիդ տակը
 Ահով կերկրնչին միշտ կը սարսափին
 Հաւխտենական գեհեանին մէջը :

Առկայն մեծ զարմանկը, որ շատ չար արդաք
 Ատանաներէն եւել համարձակ
 Երկրագելի անունդ գովելի
 Շանանին կ'առնեն չը վայլած տեղուանք :

Իրենց ընկերին երբոր բարկանան
 Խակցն կը կատզին դադան կը դառնան
 Եւ պատիւն մարդկանց իրենցմէ ձըդած
 Հայհցանք, երդում, անէնք կը կարդան :

Ո՛հ ինչպէս մատչին քու առջիդ կայնին՝
 Որոնք օրէնքիդ պյապէս փոյթ չունին.
 Անշուշտ ան օրը անոնց բոլորը
 Պիտի մատնես գուն գեհենի հուրին.

Հոն երբ կարօտին կաթիլ մը ջուրին
 Անչէջ հուրին մէջ պյրած ատեննին
 Պիդէ բերաններնին չար լեզուներնին
 Օսվացնող ձեռք մը չը կայ բընաւին :

Խակ ես ըզքեզ Տէ՛ր կ'ուզեմ փառատրել
 Եւ քու սուրբ անունդ օրհնել ու գովել
 Հոս աս կեանքիս մէջ և յաշխարհն անվերջ
 Վու սուրբերուդ հետ միշտ ըզքեզ պաշտել :

ՅԻՎԵՒԹ Ք ՔԵՐՈՒԹԵԼԻ



Բ է թ ս կ ի լ ի

Չ ր պ լ ւ ժ ն ե ր ը , որ

Վ ա յ ր ի զ ա յ ի լ ի -

ա ց ե ա լ . Ե տ հ ա ն դ ա ց . Ա խ ո ւ .

Ե շ օ ր ք ա ն ո ւ մ ե ն ե լ . Ե տ հ ա ն դ ի ն մ ե ջ ե ն , ա շ խ ա ր հ ի ո ւ մ ե ջ գ ր ա -
ն ո ւ ա ծ չ ը զ վ ե ժ ն ե ր ո ւ ն ե լ ե ր ե ս ա ն ե ն ե ն զ ե զ յ ի ի ն ո ւ ն ե ն ե ն
զ մ ա յ յ ի ի ի ն ե ն : Ա ս ե մ ո ւ ժ ե ա ն ե ն և շ ք ր ե զ ո ւ ժ ե ա ն ե ն ի ո ւ յ մ ո ւ ն ե ն շ ե ն
հ ա ն ե ն ա ս ի ր . Ա խ ա կ ա ր ա յ ի չ ը զ վ ե ժ ի ն , բ ա յ ց ա ս ա ն ք ա ռ ե լ ի ո ւ յ ե ս .

պիտութիւն և սքանչելի աղւորութիւն մ'ունին : Խրենց բարորտիքը գտնուած վայրի և վեհ լեռները՝ մշտադալուր անտառներով ծածկած ու պահպած, գեղեցկատեսիլ խոռոշներն ու փաղարները, միայնիկ և անջատեալ ձորակները, վերմաշուք և վերակախեալ ծառերը, և հապա գոռացող հեղեղը՝ որ բարձրաւանդակէ բարձրաւանդակի կը թափի՝ բազմաթիւ արծաթափայլ վտակներու բաժնուելով, մարդուս աչքը կը յափշտակեն : Ուղեներուն այնպիսի ահագին բարձրութիւններէ վար թափելէն առատարուղին [մէդ մը դէպ՚ի վեր կ'ելլէ], և օդը բաց ատեն՝ դիտողը, եթէ պէտք եղած տեղը կայնած ըլլայ, զատ զատ ամէն մէկ միգաղանդուած սիւներուն վրայ պայծառափայլ ծիսածան մը կը տեսնէ : “Ով՛ Տէր՝ որ շափ շատ են քու գործքերդ . անոնց բոլորը իմաստութիւնով ըօիր . երկիրը լցուած է քու ստեղծածներով” : Ա-ն . Ճ-Դ . Զ-ն :

ԿԵՆԳԱՆԵԼՈՅ ՑԵՂԵ

Այ գիտութիւնը որ կենդանեաց վրայ կը ճառէ, կը կուսի կենդանաբանութիւն . և անոր զլիսաւորապէս սորվեցուցած բաներն են երկրիս վրայ գտնուած կենդանեաց թիւերն ու անունները, իրենց կերպարանիքն ստորագրութիւնը, բնութիւններն ու ապրելնուն եղանակները :

Աս գիտութիւնը շատ ճիշճեր ունի . բայց մենք հիմա միայն կենդանեաց թիւերուն վրայ պիտի խօսինք : Հաշիւ եղած է թէ ողնայար (ձնուրու ւեհիւլու) ունեցող քսան հազար տարրեր տեսակ կենդանիներ կան . վեց հազար տեսակ ալ թուզուններ, երկու հազար տեսակ սողուններ, ութէ հազար տեսակ ձռւկեր, տասնուշիններ հազար տեսակ խեցեմարթ կենդանիներ, ու խաղ կամ յօդուած ունեցող կենդանիներ՝ որ միշտ կը լսուին, հարիւր հազար տեսակ . ու կենդանեաց զատ զատ տեսակներուն կամ կարգերուն բոլոր թիւը երկու հարիւր յի-

առն հազար հաշիւ եղած է : Եցրբոր խորհինք թէ աս տեսակներուն ամէն մէկուն մէջ կան անանկներ , ինչպէս ձանձի տեսակը , որոնք միիժօնաւ որ թիւերով են , գրեթէ տկար գաղափար մը կ'ունենանք երկրիս վրայ գտնուող կենդանիներուն անհամար բազմութեանք վրայ : Աս ալ ճշմարիտ է որ մենք անոնց տակաւին մէկ փոքր մասը կը տեսնենք . ժռչուններուն պինտ շատը անանկ անտառներու կամ ջուրերու վրայ են , ուր մարդ չէ գացած . մեծ անդունդին ձռւկերը չենք կրնար տեսնել : Կենդանիներուն շատը , և կարելի է խիստ շատը անանկ մանր են , որ մենք չենք զօրեր տեսնելու , ինչպէս ոդին ու ջուրին մէջ եղած անհամար որդերը՝ որ լոկ աչքով չեն տեսնուիր :

Վարդուս միտքը կը յոգնի երբոր կ'աշխատի ան անմիւ անհամար կենդանիներուն վրայ խորհելու , որոնցմով տիեզերքը լցուն է : Առոնց ամէն մէկը որշափ ալ որ մանր ու անշանը ըլլան , իրենց կենդանութիւնը Վատուծմէ առած են , ամէն օր Վատուծմէ կը պահպանուին , և յարաժամ Վնոր ամենակարող զօրութիւնն ու իմաստութիւնը կը յայտնին :

Հ Ե Վ Ա Յ

Վեզուն քանի մը տեսակ է , որոնց ամէնն ալ կըոք ու բարակ մազերով գլուխ մը ունին , բողկուկնին (դույնուղ) կարմ , բերաննին ալ պատիմի ձեւ են : Ետևի ուրերնին բահի ձեւ , ու ծաղիկներու փոշիները ժողվելու . և իրենց բայնը տանելու շատ յարմար են : Վատնը ծաղիկներէ ծծած մեղրով կ'ազրին , գրեթէ ամէնն ալ իրենց մազեք կը չինեն . ոճանք ծաղիկներէ քաղած հիւթերէն շինած մոմով , ամանք ալ ուրիշ տեսակ նիւթով , ու մազերու բջիջները կամ գուրերը մեղրով կը լեցընեն , որով իրենց ձագերը կը կերակրեն . ու աս մեղրով լցուն մազը խորիսիս կամ Վեղըախորիսիս կըսուի : Վեղըազործ մեղրուն բոլոր միջատներուն մէջ ամենէն պահ-

մելին է իր կարգագործալ կառավարութեամբը և իր զարգացնալիք աշխատասիրութեամբն ու դորժքով, և իր շնչած բազզը մեղքով և գարձեալ իր մուտք՝ կամ մեղքամեճով ալ մարդկոյին ընկերութեան շափականց հարկաւոր և օգտակար. անոր համար ալ երկրիս ամեն կորմը փեթակներու կամ մեղուանցներու մէջ մէծ խնամքով կը պահպանին կը նորին։ Մեղուն՝ առանց մեղքարոյցներու ոգնութեան մեղքով՝ զայրենիք մինչակի մէջ մէծ բազմութեամբ առևառաներու մէջ կ'ապրի, իր բնակարանը ծառերու խռովներու, զետենի վրայ ծակերու մէջ կը չինէ, և իր սուր խայթոցով շատ առակ կ'ենդանիներու դէմ, որով որ իր անուշ մեղքին ետեն կ'ըլլան իր բայնը կը պաշտպանէ:

Վան մէկ փեթակի մէջ երեք առակ մեղու կայ, ոյսինքն Երաներ, Լոգեր, Վշխատառոներ կամ Ջեղաբներ։ Խայցնոր ձագերու խռոմի խռոմի բաժնեւելու ժամանեակին ՚ի զատ փեթակի մը մէջ միշտ մէկ էդ մը միայն կը գտնուի. ասիկայ թագուհի կը կոչուի, և միւս մեղուները զենքը կը բարդեն կը պատառէն։ Ծառագուհի մեղուն խիստ դիերին է ճանշալը. իր մարմինը ուրիշներէն աւելի մէծ ու երկայն է, մանաւանդ փորը թէերէն երկայն, ու կէսէն աւելի անոնց առակէն դէպ ՚ի դուրս երկնցած ու դեղին դռնով է, ոսուլները շինակարգիր, և խայթոցը՝ որով դժուարու կը հանդիպի որ մէկը խայթէ, քիչ մը ծուռ ձևով է։

Վառներէն փեթակներու մէջ շատ կը գտնուի. Հասարակորէն մէկ փեթակի մէջ հազար արուեն աւելի կայ։ Երենց մարմինը՝ բայց մանաւանդ իրենց զլուխը, ուրիշ մեղուներէն աւելի խոշոր ու հաստ, խիստ մազերավ ու աւ դռնով է։ Վասնք առանց խայթոցի են, ու մէկ անգործ դատարկ կեանք մը կ'անցընեն, փեթակէն ալ խիստ քիչ դուրս կ'ելլեն, ու անոր համար աշնան վերջները աշխատառոները զասնք կը սատեցընեն ու դուրս կը նետին։

Վշխատառոները մէծ բազմութեամբ կ'ըլլան. շատ անգամ մէկ բեթակի մէջ քսան հազար աշխատառոր կը գտնուի։ Վասնք արուներէն պղոտիկ են, ետեւ ոսուլնին բաշի ձև են,

ու շիտակ ու սուր խայթոց մը ունին, և խայթոցին հետ հազորդակցութիւն ունեցող վշտիկ մը՝ թունաւոր հիւթով լւցուն՝ որիէ, խայթած առեննին, վէրբին մէջ թցն կը վազցուննեն։ Վեղու մը խայթելու ըլլայ նէ՛ հասարակօրէն խայթոցը վէրբին մէջ կը մնայ, վէրբը կ'ուսի ու սաստիկ ցաւ կը պատճառէ, երբեմն վասակար ալ կը մնայ ըլլալ։ իսկ խայթոց մեղուն՝ խայթոցը կորուրնցընելով՝ ինքն ալ կը սատիկի։

Աս վերջինները՝ այսինքն աշխատաւորները խիստ զարմանալի են. բոլոր ընդհանուր հասարակութեան սիրոյն համար ամէն աշխատաւութիւն վրանին կ'առնեն, ու ան սքանչեցի փեթակը իրենց կը կազմնեն կը պահպաննեն ու կը կառավարեն։ Իրենց պատիճնի ձեւ բերնավոր ծաղիկներու անուշ հիւթերը կը ծծեն, ու ստամբուներնուն մէջ մեղք շինելով, բցներնին կ'երթան դուրս կը հանեն. իրենց եռեթի բահի ձեւ ստուգներով ալ ծաղիկներու փոշինները կը ժողվնեն փեթակնին կը տանին, ու բջիջներուն մէջ դնելով մեղքին հետ մէկ տեղ կը պահին, որպէս զի ձմեռը մէկ իրենը ուտելու և թէ իրենց ձագերը կերտկրելու բաւական պաշար կարող ըլլան ունենալ։ իսկ մեղքամուր՝ ծաղիկներու փոշինները ուտելով՝ մասի ստամբուր բռուածին մէջ կը շինեն կը կազմնեն, ու եաբը փորերնուն ոզակներուն մէջ տեղի միջոցներէն քրտինքի նման գուրս կուտան։

Ունէ որ մեղուներուն փեթակը ապակիէ շինուի, իրենց ամէն ըրած գործքերը կրնայ տեսնուիլ, ինչպէս շատ անգամ փորձուած է։ Ասոնք իրենց շենքը միշտ վերէն՝ այսինքն փեթակին առաստաղէն կը սկսին, ու իրարու քով խիստ սուխա բջիջներ շինելով, շիտակ մինչև վար կու գան ու մէկ մաղուլմբննալէն ետեւ մէկալը կը սկսին, բայց միշտ ամէնն ալ միօրինակ կը շինեն, ու ամէն մէկ մաղին մէջ տեղը երկու մեղու հանգիստ անցնելու ըսյնկեկ միջոց մը կը թողաւ։ Աջիջներուն ամէնն ալ կառարելապէս միօրինակ վեցանկինն են, ու մէկ փեթակին մէջ յիսուն հազար բջիջէն աւելի կ'ըլլայ. ասոնց մէկ մասին մէջ մեղք կը պահին, մէկ մասն ալ նոր ելելու ձագերու բնակարան կը պատրաստեն. իսկ իրենց թագուհոյն

Համար այ՝ ուրիշ բջիջներէն աւելի մեծկակ՝ հասարակօրէն տասնու հինգ բջիջ կը շնուն կը պատրաստեն :

Փետրուար ամիսէն թնջուան ուկենեմբեր թագուհին հաւ կիմ կ'ածէ, շատ հեղ վաժառուն հազարի չափ : Այս բջիջները կը քննէ կը նայի, ու ետք ամէն մէկուն մէջ մէջ մէկ պղափի ու երկնկէկ հաւկիմ կը դնէ . բայց թագուհու հւյսն տանկ գործքի վրայ եղած ատեն՝ աշխատաւոր մեղուները իրեն կ'ընկերանան, ու երեսնին անոր գարձուցած՝ զինքը կը կերակրին . բայց տասը օրէն ետքը թրթուրները ուտելէն կը դաշրին բժոժի մէջ կը մտնէն . աշխատաւորները ամէն բջիջներուն բերանը որոնց մէջ որ թրթուրներ կան նէ, մայէ ծածկոցով մը կը գոցեն ու այնպէս կը թաղուն : Վասանումէկ կամ քանառ շորս օր ատանկ կենալէն ետե, թրթուրները մեղուի կատարեալ կերպարանքը կը ստանան, ու բժոժնին պատռելով՝ դրւխովին ալ բջիջներու մոմէ ծածկոցներուն զարնելով՝ կը բանան գուրս կ'ելլեն . իսկ պարպուած բջիջները շուտ մը կը մաքրեն և ուրիշներու կը պատրաստեն : Բայց ասանկ միօրինակ նոր ճագեր ելլելով ու խիստ շատնալով, մէկ փեթակն ալ այսափի բազմութեան պղափի գալուն համար, խումբ խումբ կը բաժնուին, և ամէն մէկ խումբ իրենց մէջ մէկ պղոփի թագուհուներ առաջնորդ ունենալով՝ ուրիշ տեղեր կը թռչնին կ'երթան, նոր գաղղմականութիւններու նման, և զատ զատ նորանոր ակրութիւններ կը կազմն : Վամէն մեղու իրեն թագուհու հւյսն կը հնազանգի ու անոր ետեէն կ'երթայ . ուր որ թագուհին կենայ՝ ամէնն ալ հոն կը կենան . հասարակօրէն ծառի ճիւղի մը վրայ կ'իջնան, ու հոն մէկը մէկալին ուրքէն բռնելով կախուած կը կենան . ուստի մարդիկ կ'երթան դիւրութեամբ ուրիշ նոր փեթակի մը մէջ կ'առնեն ու մեղուանց կը տանին : Վասանկ ամէն մէկ խումբի մէջ հասարակօրէն քանանէն թնջուան երեսուն հազար մեղու կը գտնուի :

Վշնան, Ուպտեմբերին՝ երրոր մեղուները խումբ խումբ կը

զատուին կը բաժնաւին, ու բոլոր ծաղիկները կը սկսին թառամիլ, մեղուները ալ չեն կրնար ծաղիկներու անուշ հիւթերը ժողվիլ մեղր շինել նէ, փեթակներու մէջ արտներու կոտորածը կը սկսի: Աշխատաւորները կատադրութեամբ արտներուն վրայ կը յարձակին, խածնելով ու խայթելով զանոնք կը սատկեցրնեն, ինչու որ ասկէ ետև տառնք հասարակութեան օգուտ մը շունին, բոլոր ձմեռը պարապ տեղ ուրիշներու աշխատանքը պիտի ուտեն: Ասոնցմէ ՚ի զատ նաև բջիջներու մէջ արտները՝ որտնք որ դեռ չեն կատարեալ կազմուած, անոնք ալ բջիջներէն դուրս կը հանեն, ու սպաննած արտներուն հետ մէկ տեղ փեթակներէն դուրս կը նետեն: Աս կոտորածը շատ օրեր կը տեկ ու չվերջանար, մինչև որ բոլոր արտները կը սատկին ու փեթակէն դուրս կը նետուին: Ուե որ դժբաղդութիւնը չը չպատահի, մեղուները, որ ձմեռները քիչ մը կը թմրին, չորս, հինգ և մինչև տասը տարի կ'ապրին: բայց մասնաւնդ թէ որ աղեկ նայուելու ու հոգացուելու բլան, մինչև երեսուն տարի ալ կ'ապրին, ինչպէս շատ օրինակներէ ալ յայտնի է:

ՀԻԼԻՑ ՊԱՍԵՔ

Հիմակուան Հրէից արարողութիւններուն մէջ շատ հետաքրքրական բաներ կան, որ թէպէսեն Առմաէսի օրէնքներէն դուրս են, բայց ատնք ալ հին սովորութիւններ են:

Հսո իրենց զատկին կամ բաղարջակերաց գլխաւոր արարողութիւնները զննենք՝ սայդ աղբիւրէ առնելով:

Իաղարջակերաց տանը կիման ամսցն էօ ին կը կատարեն. որ Արար ամսցն մէջ կ'իշնայ, ու կրնայ Ապրիլի մէջ ալ պատահիլ: Աս տօնին անունը Հրէից լեզուով Փետրի կ'ըստի, որ և Պատրի կամ Պատր, և Հայերէն Օստրէլ ըստածը: Իսկ ռամկօրէն լուրջունունը դայընը կ'ըստի:

Օատկիի տօնէն առաջ մէծ պատրաստութիւններ կ'ընեն

Նրէայք . բայց ամենն ալ նիւթական արտրողութիւններ են . և ամենեին հոգեւոր պատրաստութիւն մը չունին . առկէ զատ շատ փուծումաւ աւելորդապաշտական բաներ ալ իրենց բարունիները աւելցուցած են , որոնք մէկիկ մէկիկ պատճելը երկար կրլայ :

Օ առկէն քանի մը օր առաջ կը սկսին կանայք իրենց տուները լու մը որբել մոքրել . բոլոր կերակուրի ամանները տաք չուրով կը լու անան . և տանը մէջ որբան հաց և ուրիշ խմօրուն բաներ որ գտնուի բոլորն ալ դուրս կը թափեն . երկրթէ կամ պղղնձէ ամաններն ալ մէջ մը կրակէ հանցընեն , ու ամեն հնարք կ'ընեն՝ որպէս զի խմօրին հոտն ալ չմնայ . և թէ որ յանկարծ առ զգուշութիւններէն մէ կը շնուրու բըան , մէծ մեղք ըրած կը սեպուին :

Տաղարջի համար մասնաւոր ալիւր կամ ցորեն կը պատրաստեն առաջուց , և կը զդուշանան որ ցորենը ակալու ատեն շմբրի կամ շտաբնայ , որպէս զի շրլայ թէ խմօրուն սեպուի : Խակ բաղարջը առ կերպով կը շնուն . արիւրը պարզ չորս շաղուելէն եռքը , անկէ հացի ձեռով բիթները կը շնուն ու կը ծակծըկեն որ չուռի , ու շուտ մը փուռը կը ձգեն որ եփի . ան է զատկի ուժ օրը կերածնին : Ա՛չը ոմանը հաւկիթ կամ շաքար ալ կը խառնեն հիւանդներու կամ փափէկաստեանձանց համար :

Տանէն երկու օր առաջ տանը անելիւնները հացի կսորուանք կը դնեն : Ան իրիկունը տանակը ձեռքը ճրագ մը , սկաւառակ մը ու զրիշ մը առած՝ կերթայ հաց կը փնտու . երրոր կը գտնէ կ'առնէ զրիշն ծայրովը սկաւառակին մէջ կը դնէ , մրան ալ կը դոցէ ու կը պահէ ինչուան երկրորդ առաւար : Ան օրը կ'երթան փողոցը կամ թէ տանը գաւիթը կ'ելլն , ու հան խոհիներու պղսիկ կրակ մը կը վառեն , ու ան հացի կը տարուանքը անոր մէջ ձգելով կ'այրեն . եռքը Վազգէացւոց լիզուով առ խօսքերը կ'ըսնեն . Ա՛մենայն խմօր գտնեալ ՚ի տան խմօրմ : զոր աեսի և զոր ուն աեսի , զոր բարձի և զոր ուն բարձի , եղիցի ոչինչ և իբրև զփոշի հազյ” : Ան ժամէն սկսած խմօրուն հաց շնեն ուտեր ինչուան որ զատիկը լմնայ : Ան ու

ըլ որչափ որ անդրանիկ տղաք կան՝ ծոմ կը պահեն՝ ի յիշաւակ Նըրապեցոց անդրանիկներուն ազատութեանը, երբոր հըրթաշակը Եզիսպատցոց առջինեկները սպանեց : Ակս օրեն վերջը աշխատանքէ կը դագրին . և կը սկսին իրիկուան սեղանին պատրաստութիւն տեսնել, որ է իրենց բռւն ընթրիք կամ զատիկ ըսածը : Աճել մանելէն չորս ժամ՝ առաջ բաղարջներ կը շննեն հասարակ բաղարջներէն մանր՝ ասոնցմէ աղքատաց ալ կը բաժնեն՝ տան զըսին եօթնական հատ՝ և ընթրիքին առենք աս բաղարջները կ'ուտեն : Խրիկուան դէմ կ'երթան իրենց ժողովարաննը, և հան միաբան աղօթք կ'ընեն և ան երգերն ու Սաղմանները կ'երգեն, որ իրենց Եզիսպատէն ելլերուն վրայ են : Անկէ շնորհ տուներնին կ'երթան՝ որ զատիկ ընեն :

Խրաբանչիւր տուն իրեն կարողութեանը յարմար սեղան կը զարդարեն . սեղանին չորս կողմը կակուզ նատարաններ և մետարսահիւր բարձեր կը դնեն, որպէս զի անձնց վրայ նաևած՝ ուտեն ընթրիքը : Անդանին մէջ տեղը կը դնեն մէծ ամսէմը՝ վրան ծածկած, ու մէջը զրած գառան կամ ուլի միս, իւրեք հատ պղտիկ բաղարջ, ու կծու խոտեր, պյանիքն դասնիճ կամ եղէդ ըսուած խոտը, կարոս, և այլն . անոնց հետ պիտի բլայ շան տեսակ մը բմկելիք, որ իրենք խորշէն կ'ըսեն, անուշ զինիով եփած, ու զանազան անուշներով բաղարջած . մէջը կը խառնեն մէջը, առանձի ջուր, թզի ջուր, նցշ, ընկցող և ուրիշ պյափիսի պտուղներ . զարձեալ նցն ըմակելիքն մէջ կը լցընեն քիչ մը ծեծած աղիւսի բարակ փոշի, ի յիշատակ իւրենց նախնեացը ծառայութեանը՝ որ ծառայեցին Եզիսպատ Փարաւունի բանութեանը տակը : Իրենց Պարունիներուն հըրթամանն է որ ան իրիկունը ամեն մարդ չորս չորս գաւաթ գինի պիտի խու . թէոյէտե բնութեամբ դինի չափող ալ ըլլայ :

Աերակուրի որ կը նատին՝ առաջ սեղանը կ'օրհնեն, ու ետքը ամեն մարդ ձախ թեսովը բարձին վրայ կոթընած՝ իրեն առջենի լցուն գաւաթքը կը խու . և ասիկայ նշան է որ նցն իրիկուն Եզիսպատի ծառայութեանէն աղատեցան : — Օրհնութիւնը լմնալէն ու զինին խմելէն վերջը, ձեռքերնին կը լուս-

նան, քիչ մը կարու կ'առնին՝ զինիին մէջ կը ձգեն, ու առնը մեծը աս համառօս աղօթքը կ'ընէ, «Օրհնեալ լիցիս դու Աստուած Աստուած մեր թագաւոր աշխարհի», որ առեղծերը զպառով երկրի». աս ըսելով կ'ուտեն ան թրջած կարուը նյոնպէս բարձին վրայ կոմըլնած: Եշոքը կ'առնէ տանտէրը ան իրեք բաղարջները. մէջտեղնը երիտ կտոր կ'ընէ, մէկ կտորը կը դնէ երկու մասցած ամբողջ բաղարջներուն մէջ տեղը, իսկ մէկալը կը դնէ սեղանին փոռոցին առկը:

Ենկէ Եարը կ'առնէ մնով ափսէն, ու երկու ձեռքովը վեր կը վերցընէ. ան ատեն սեղանին շուրջը եղաղները ամէնքն ալ աջ ձեռքերնին ափսէին տակը դրած կ'ըսեն «Դաղդէարէն» բարձր ձայնով: «Ոս է հացն չարչարանաց զօր կերին հարրն մեր յերկրին Եղիպատացւոց: Որ քաղցւալ է՝ եկեսցէ և կերիցէ ուժ պիտոյ է՝ եկեսցէ և արտացէ զգատիկ, և կերիցէ զգառն յայսմ ամի աստ, և 'ի գալ միւաց ամին յերկրին Խորացէլի: «Յայսմ ամի աստ ծառայք Եմք, իսկ 'ի միւսումն յերկրին Խարոյելի ազատք եղցուք»: Եարը կը կարդան Երայեցերէն Ելից զրբէն քանի մը զլո և և երրոր կարգացմունքը տասն հարուածոց պատմութեանը կը հանի, կոնք մը կը բերն մէջ տեղը, և գաւաթով մը գինի առած՝ ոյւտ պուտ կը լեցընեն կոնքին մէջ ըսելով: «Այս հն տասն հարուածքն զորս առաքենաց Աստուած 'ի վերայ Եղիպատացւոցն, և եր արիւն»: աս կ'ըսեն ու քիչ մը գինի կը կաթեցընեն. Երկրորդ հարուածը յիշելով՝ քիչ մը գինի նորէն կը լեցընեն: ու այն պէս կ'ընեն իւրաքանչիւր տասը հարուածին ալ անունը տալու ատեն: Աս միջոցիս զինիին երկրորդ գաւաթն ալ կը խմեն:

«Եորէն ձեռքերնին կը լուանան, ու առնտէրը ան իրեք բաղարջներէն մէկ ամբողջը և մէջինին մէկ մասը կ'առնէ ու կ'ըսէ. «Օրհնեալ լիցիս դու Աստուած Աստուած մեր թագաւոր աշխարհի». որ հրաման ետուր մեզ ուտել զբաղարչ». ու երկուքը մէկէն կ'ուտէ, քալիններուն ալ կու տայ որ ուտեն: Ետքը դառնիմէն տերեւ մը կ'առնէ ու կը թագիւէ անուշ զինիին մէջ ու կ'ըսէ. «Օրհնեալ Ես դու Աստուած Աստուած մեր՝

թագաւոր աշխարհին, որ հրաման ետաւր մեզ ուտել զիստ դապըն". անկէ ալ նախ ինը կուտէ, ու կու առաջ քովիններուն : Անկէ ետքը կ'առնէ երրորդ բաղարջը, համարաձեւ կը կորէ, ու դառնիմով անկէ պատառ մը կուտէ . մնացածը քովիններուն կը բաժնէ . ալ անկէ վերջը կը սկսին ընթրիքը ուտել :

Երրոր ընթրիքը կը լմըննայ, բաղարջին ան մէկ կտորը որ առաջ փռոցին տակը պահեր էր՝ գուրս կը հանէ տանուտէրն ու անիէ բրդում մը առնելէն ետքը, մնացածը ուրիշներուն կը բաժնէ . ան պղտիկ կտօր բաղարջին Անդիմն կ'ըսեն : Անդանէն վերջը չնորհակալութիւն կ'ըսեն Աստուծոյ ու ան չորս պարտադրեալ գինիին երրորդն ալ կը խմեն : "Եցյն առն տանտէրը Ճ՛լ Աաղմօսէն վեցերորդ տունը կ'ըսէ . "Ճ՛լ զբարկութիւն քո ՚ի վերայ աղջաջ որ զքեզ ոչ ճանաւըցին". ան Ժամանակը ընտանեաց մէկը կը վազէ շուտով մը կ'առնէ ան կօնքը՝ որուն մէջ նզողքի գինին լցուցին . ու պատուհանէն փողոցը կը թափէ . մաքերնին ան է որ Աստուծո ան Աաղմօսին խօսքով անիծէ ան ազգերը՝ որ Երրայեցւոցմէ զուրս Են մանաւ անդ քրիստոնեայները :

Անկէ ետքը քանի մը Աաղմօս ու Երդ ըսելէն վերջը չորրորդ գաւաթն ալ կը խմեն . Եցյն բաները կ'ըսեն նաև երկրորդ որը . և թէպէտ Ճ՛լայք ուլժ որ կը տօնեն զատիկը, բայց աւելի մեծ կը սեպեն առջն երկու օրն ու երիուք ալ վերջի օրերը . մէկալ միջին օրերը կէս տօն կը սեպեն, ու ան չորս օրուան մէջ առեւտուր ալ կրնան ընել : Անոր համար օրացուցին մէջ ալ երկրորդ՝ Եօթներորդ և ուժերորդ օրերը միայն կը յիշուին :

Յ Ե Ւ Ո Յ Ե Կ Ե Ն Պ Ե Տ Մ Մ Ի Ֆ Ի Ւ Ն

Ա . Աարդ չկրնար երևակայել թէ ո՛քափ կախներ, ո՛քափ վեճեր, որչափ խռովութիւններ կը հանդիպին աշխարհիս երեսը ամէն որ, որոնց պատճառը ուրիշ բան չէ՝ բայց եթէ

իրարու խօսքին մտնիկ չընել , իրարու խօսքը ծուռ հասկընալ , իրարու միաբար ծուռ մեկնել : Վայսպիսի թեթև պատճառէ մը շատ անգամ՝ աչաղին կախ կ'ելլէ , կուռը տաղները իրարու դը-լուխ կը պատռն , իրարու աչքը կը հանեն . ետքը երբոր պատճառը կը հասկընան՝ իրենք ալ կը ծիծաղին . բայց ի՞նչ օգուտ , անուն է նէ՝ աւրուեր է , գլուխ է նէ՝ պատեր է , աչք է նէ՝ ելքը է : Անուղայ զինուածն ալ առ բանիս խիստ ա-ղէկ օրինակ է :

Կակալ՝ (ՀՀՀ) մարդուն մեկը իր չգիտցած փողոցներուն մեկուն ճամբան կամ՝ անզը խմանալ ուղելով , ասոր անոր կը հարցընէ այլ և այլ անզ . բայց իր բաղդէն՝ որը ան փողոցին անզը չգիտցող կ'ելլէ , որն ալ իրեն պակասաւոր հնչմունքին պատճառաւոր չհասկընար թէ ի՞նչ անուն է տուածը : Մէջ-մըն ալ ասոր զիմացը մարդ մը կ'ելլէ որ ամենեին իրեն ողես կակազ է եղեր . անիկայ ասոր կը ոկախ ուղած անդին ճամբան սորվեցընէ : Հարցընազը կը աւեսնէ որ ան ալ իրեն հնչա-ծին պէս բառերը վանկ վանկ կորպաւով կրկնելով տագնա-ովելով կը հնչէ , միաքը կը զնէ թէ անիկայ զինքը ծազր ը-նելու համաց զիմացը ելքը է , կը սկսի ռաբնալ , ոտուըները գեաին զարնել ու որդողիւ վրան : Կը հասկընայ մեկալը , կը նայի որ ինքվները արդարացընէ . բայց կակազութիւնը աւելի կը սասաւկանայ . առ կը կանչէ , ան կը կանչութուտէ , կոխը կը մեծնայ , կը սկսին իրարու հետ ծեծ ծեծ կատիլ : Ա քայ կը հա-նի մէկ ուրիշ մը , անիկայ ալ կակազ . ի՞նչ և իցէ ան եր-կուքը իրարմէ կը բաժնէ . բայց կոխիւն պատճառը հասկընայ ուղելով՝ երբոր անձնց հետ կը խօսի , ան երկուքը կարծեն թէ ասիկայ ալ զիրենք ծազր ընելու եկեր է , երկուքը մեկն ասոր վրայ կը փրթին , և անշուշտ վայն 'ի վրան կը բերեն ե-ղեր՝ թէ որ ուրիշ մարդիկ վրայ չհասնեին ու չզատէին իրար-մէ : Ա երջապէս ուշ ասեն իրենք խեղճերն ալ կը հասկընան որ նցյն պակասաւոթեան տէրն են . բարկութիւննին կ'անցնի , ու կը սկսին իրենք իրենց վրայ ծիծաղիլ թէ ի՞նչպէս խար-ուեր են :

Ի . Երբոր չարիք մը արդիւելը ձեռքդ չէ , նայէ որ ան-

կէ բարիք մը հանես կ'ըսեն իմաստունները . վասն զի շատ անդամ գիպուածով այնպիսի յաջոլութիւններ կը պատահին որ մարդուն մոռեն չեն անցած . ուրեմն ևս առաւել մարդու խելք բանեցընելով կրնայ չարէն բարիք հանել : Դիպուածի յաջողութիւններուն կողմանէ խիստ անուանի է հետագայ պատմութիւնը :

Ապեղէս անունով երեւելի պատկերահանը մէկ նոր պատերազմ գարձած էի մը նկարեց կ'ըսեն , վիզը տնկած , աշուշները կրակոս , քմէն մուխ հանելով , անանկ որ իրաւցընէ պատերազմէ նոր գարձած կ'երեւար . կարծես թէ ամէն քայլափախին գետինը կը թնդար ոսքին տակը , և ոսքերուն գետին գաղտիը հազիւ կը տեսնուեր , վրայի ձիւուրն ալ բոլոր ուժով հազիւ անոր կատաղութիւնը կը զսպէր : Ահայն մաս ան արինով ներկուած բերնին լորձունքը կամ թուքը որ սովորաբար սանձին արօրելէն ու ձիուն կատաղութիւններ կը գիզուի գունչին վրայ , և շունչ առնելու ատենը կ'ուռի , ու լուսոյ ճառագայթներէն զանազան գոյներ կ'առնէ : Ըատ աշխատեցաւ Ապեղէս որ ան փրփուրը բնտկան կերպով մը նկարէ , բայց զրածին չհաւնելով՝ կ'աւրեր ու նորէն կը գրէր : Երբոր անսաւ որ յաջողելու պէս չէ , բարկութիւնը չկարենալով բանել բոլոր պատկերն ալ աւրել ուզեց . նետեց պատկերին վրան սովունդը , որ վրձինները մաքրելով՝ զանազան գոյներ առեր էր . մէյ մ' ալ ան սպունգը երթայ և իր ուզած տեղին այնպէս յարմար դպին որ ան արինախառն փրփուրը շատ գեղեցիկ նկարուի վրան : Ըատ ուրախացաւ Ապեղէս աս բանիս , ու մասիթարուեցաւ որ աշխատութեամբ չգտածը գիպուածով գտաւ :

ԵՒՅԻ

ՀԵՆՔՈՎ ԵԹԽԵՑԻ, ՄԿ ԵՐԵՎԱՆԻ

Առենով դըգում մը կար
 Տանձի ծառին դըբացի .
 Տքանի մը ամսըւան մէջ
 Եւյնպէս շուտով կը բացուի
 Առուճանայ կը բարձրանայ ,
 Որ ծառին ծայր կը հասնի :
 Տանձենին առաւօտանց
 Խորունկ քունէն արթընցաւ ,
 Դրգմենին վըրան ելած
 Տեսնելով շատ զարմացաւ .
 “Ո՞վ ես դուն , ըստ անոր ,
 Իմ վըրաս ուսկի՞ց եկար .
 Ո՞ւր էիր , կամ թէ ընտո՞ր
 Եւյսպէս շուտ դըլուխա ելսր”:
 “Ում անունս կ'ըսուի դըգում .
 Տքու քովդ էի տընկըւած .
 Գեռ իրեք ամիս չըկայ .
 Տես ինչուան ուր եմ հասած”:
 “Օառն ըստ . “ ոս հասնելու .
 Ես քսան աարի հոգներ եմ ,
 Ի՞ւչ հովեր ինչ ցրաերւ .
 Վաջութեամբ դիմացեր եմ :
 Իսյց դիտցիր , գուն որ շուտով
 Ինչուան երկինք ես ելեր ,
 Երցնպէս շուտ ալ կը չորնաս ,
 Ու չես տեսներ լաւ օրեր”:



ԷՒԵԼՈՐԴԵՊԵՏՈՒԹԻՒՆ

ՄԵԴԻԼՈՅ ՈՒՐՈՒՍԿԵՆՆԵՐՈՒ ՎՐԵՅ

Արևելքան երկիրներու մէջ ազգատ շուներ շատ ըլլալուն համար՝ ամենեին զարմանկը չէ որ ասոնք անօմի եղած առեննին զիշերով երթան գերեզմաննոցները պարտին, կամ թե փոսերուն մէջ մանեն ու ելին : Իսայց ան շինծու առասպելն որ բերնէ բերան երթալով կը պատմուի թէ մեռած մարդոցմէ ռամանք դիշերը այլ և այլ կենդանեաց կերպարանկը մոռած և կամ թէ մարդու կերպարանկով՝ պատանքով պատած գերելը մանատանց մէջ կը պարտին, և թէ այնպիսի ձերմակ շուն կամ ռշիսար կամ նապատակ բռներ է աս կամ ան մարդը, և գիշերը տունը կամ ախոռը պահելէն ետքը՝ առաւօտանց տեսեր է որ ան կենդանւցն տեղ մարդու մեռել մը կայ, բոլորովին առւու է : Ուեւ որ մեռել մը այդշափ կարողութիւն ունի որ ուզած կերպարանքը կ'առնէ, ինչու համար առաւօտուն առջնին պէս մեռած գտնուի : Առանց գերեզմանին քարը կամ հողը վրայէն վերցընելու իր մարմինը գերեզմանէն դուրս հանողը ինչու պիտի չկարենար ուզած ատենը ճգել փախչիլ մարմնովն ու աներեւցիթ ըլլալ՝ առանց ամենեին ձեռք իշնալու : Ասմէկ աւելորդապաշտական պատմութեանց հաւատացողը ոչ միայն իր խելքին դէմ կ'անիրաւի, այլ և Աստուծոյ դէմ կը մեղանչէ . վասն զի թէպէտ Աստուծած ամէն բանի կարող է, բայց առանց հարկաւոր պատճառի ոչ իր դրած բնական կարգը կը փոխէ, և ոչ իր հրամանը : Խոկ աս կերպ վարդապետութիւն մը, թէ մեռելոց ուրուականներ (Ետէնլու) Վրըան, ոչ քրիստոնեական կրօնքին մէջ կայ և ոչ հին օրինաց մէջ, այլ ընդհակառակն երկուքին մէջ արդիւել է այսպիսի աւելորդապաշտամթեանց հաւատացը :

Իսայց մենք հոս քանի մը ստոյդ դիպուածներ դնենք օրինակի համար, որ անոնցմով կրնայ իմացուիլ թէ այսպիսի ե-

րեցիթները իրօք ալ պատահելու ըլլան նէ՝ ինչ պատճառներէ կրնան յառաջ դալ:

Ա. «Բանի մը տարի առաջ՝ Պաղպիայի գեղերէն մէկուն գերեզմանատանը մէջ նոր մեսել մը թաղուանին պէս՝ ան գիշերը ճիփ ճերմակ մարդ մը անոր գերեզմանին վրայ նստած կ'երենայ եղեր: Խեղճ գեղացիները ամենքն ալ կը դիսեն կը տեսնեն ան սոսկալի երեցիթը, ու վախերնէն ինչ ընելիքնին չեն գիտեար. Քանի որ քովը մօտենան՝ կ'երկընայ կը բարձրանայ: Երբոր հեռանան՝ նորէն կը կարճընայ: Ճողովը տարդապետը աս բանս լսելով, մէկ գիշեր մը գեղացիներուն կտրիճները հետը կ'առնէ, գերեզմանատան չորս դին կը տանի կը կեցընէ, և ինքը շիտակ ան ուրուականին վրայ կ'երթայ: Աւրուականը առջի ըերան կը սկսի երկըննալ, բայց տեսնելով որ վրան եկողը սրտուամարդ է մէկէն կը կարճընայ. ան բաւական չէ, կը վաղէ քահանային ոտքը կ'իյնայ ու կ'աղաշէ որ ներէ ըրած չարութիւնը, և գեղացիներուն ձեռքը չմատնէ զինքը: Երիբագործի մը ազայ է եղեր աս անզգամը քովի գեղերէն, և իրեն զուարճութիւնը ըբեր է աս կ'երսպով խեղճ գեղացիներն ան հանգիստ ընելը:

Բ. Երբոր 1796ին Պաղպիայիք պատերազմ ունեին Պրուշներուն հետ, Պաղպիացւոց Ա'առաջ անունով զօրավարը Բոպլենց քաղքին քովը զարնուեցաւ մեռաւ. մէջ մըն ալ ձայն ելու բոլոր քաղաքն ու քովի գեղերը թէ ամէն գիշեր աս զօրավարին ուրուականը Հանոս գետին քովերը վեր վար կը քալէ: Բոպլենց քաղաքին բերդակալ Պաղպիային փափարելով որ մէջ մըն ալ տեսնէ իր սիրելի զօրավետը, մէկ իշխկուն մը գունդ մը զինուոր կ'առնէ հետը՝ ուրուականին մրայ կ'երթայ: Շատ չմըլմար՝ կը հասնի ետեւն ու կը բռնէ. տեսնէ որ ուրուական ըստամը Պրուշ նաւախօր մըն է եղեր: Շմիկոյ ի՞նչ հնարք ընէ որ Պաղպիացւոցմէ պաշարուած բերդի մը պաշար հասցընէ. — Ա'առաջ զօրավարին կերպարանքը մասճ ամէն գիշեր գետին եղերը վեր վար կը քալէ եղեր որ ուրիշները վախնան ու չմօտենան իրեն. և ան միջոցին իր նաւակիները պաշարով լեցուաժ՝ կ'անցնին գետէն ու ըերդին ատկը կու գան եղեր:

Գ. Արարակիլիս քաղքին մէջ հարուստ վաճառական մը կը մասնի 1776 ին : Վանի որ գեր մտուելը տունն է եղեր որ երկրորդ օրը պիտի վերցըննեն, ազախիններէն մէկը՝ մեռած տիկոնը սենեկին զանդակին ձայնը կ'առնէ : Անտարակցոյս, կը լուէ մօքէն, խաթունս նորէն երկանը վրայ լալու դացեր է, ու հիմա զիս կը կանչէ. կը վազէ կ'երթայ, ներա կը մանչ, մեռելին զատ մարդ չկայ, ուրեմն անկըճիս ձայն եկեր է կը լու անըլ կը դառնայ : Վիչ մը կ'անցնի, զանդակը մէջ մըն ալ կը զարնուի. ան միջոցին ծառաներէն մէկը կը վազէ՝ ձայն կու տայ աղախինին, կը հարցընէ թէ ինչ զանդակ է ան : Աղախինը առ լսածին ուշ կը սահմանի ու պազ քրամիք մը կ'իջնայ վրան. և ինքզինքը հաջիւ բռնելով կ'լուէ ծառացին թէ ուշեմ գիտեր մեռելին քովը ո՞վ պահապան կեցեր է որ անիկայ զանդակը զարկած պիտի ըլլայ. դուն գնա նայէ՛, Շառանն կ'երթայ կը նայի՛ մարդ չկայ. կը դառնայ աղախինինին, ու մեռելին քովը պահապան չկայ ըսելուն չմնար, մէջ մըն ալ կը զարնուի զանդակը՝ առջի անզամերէն ալ ուժով : Խեղջ մարդիկը առ բանէս անանէ՛ ահուդողի մէջ կ'իջնան որ վախերնէն չեն զիտեր թէ ուր երթան՝ ինչ ընեն . անշաշտ մեռելին ուրուականն է ըսելով պազած՝ դողդրզաւով կը կենան : Աղէկ որ լուսանալու վրայ է եղեր, ասանց վախաւ ալ քիչ մը կ'անցնի . սիրո կ'ընեն՝ մեռելին սենեակը կը մաննն . կը նային՝ ամեննեին մարդ չկայ, ալ տարակցո չեն ունենաւը թէ մեռելին ուրուականն էր ան զանդակ զարնողը. կը վազեն երկուքը մէկէն իրմանց խաթունին կը պատմեն իրմանց զիտուն եւ կածը : Խաթունը խելացի, ասանց խօսքերէն շիմուելու տեղը՝ շուտ մը սանդուխին վեր կ'ելլէ, ու մեռելին սենեակը մըսներէն առաջ ինքն ալ կ'առնէ զանդակին ձայնը . ներս կը մոնէ տեսնէ որ զանդակին չուանը սաստիկ կը շարժի : Աղախինն ու ծառան կը սկսին մէկէն հաստատել իրմանց կարծիքը . բայց խաթունը կ'ապլուպրէ որ կենան իրման քովը, ու մէկ անդ սպասելու ալ հարկ չըլլար : Ա ասն զի զանդակին զարնողը ո՞վ ըլլայ աղէկ է : Պլատի կասու մըն է եղեր որ մեռե-

լին անկողնին մեջ պահուըտած՝ պահը մէջ մը կը ցատրէ, զանգակին չուանովը կը խաղայ, ու մէկը ներս մտածին ոյէս՝ կ'երթայ նորէն կը պահուըտի եղեր :

Վս կերպ պատմութիւնները մնդի խրատ ըլլալու ևն որ մէկ դիալուածի մը ինչպէս պատահիլը չհասկրցած՝ անկէ այնպիսի մակարերութիւններ չհանենք, որոնք վնրջապէս մէջ մէկ սեռատի աւելորդապաշտութեանց փոխուին :



Մ Ե Ր Դ Ո Ւ Ն Ճ Ո Մ Ա Ր Ի Տ Պ Ա Ծ Ի Ւ Բ

Վարդուս պատիւը չծագիր շքեղ և վսեմ գործքերէ և կարողութիւններէ՝ որ միայն զարմանքնիս կը շարժեն :

Վաղութիւնն ու ձեռներէցութիւնը, զինուորական զօրութիւնն ու յաղթութիւնները կրնան մարդ մը համբաւաւոր ընել, բայց զինքը ճշմարտապէս յարգելի չեն կրնար ընել :

Օպատմանքով կը նայինք շատ քաջ և հզօր մարդոց վրայ, և պատմութեան մեջ հռչակեւալ մեծագործ անձանց վրայ. իրենց մեծագործութիւնները կը պատմուին, իրենց դովասանքներ կ'երգուին և միւս մարդոցմէ ալ խիստ բարձր կը կանգնին. սակայն իրենց բարձրութեանը՝ իրենց մեծութեանը առջև ներքին յարգանօք և մեծարաննօք գլուխ չենք ծուեր : Վս վախճանին համար ուրիշ բան մը պէտք է՝ յաղթող բազուկէն և աներկեւղ մնորէն զատ : Յաղթականին գարնի սրակը կրնայ միշա արիւնով ներկուիլ, ու որբերուն և որբեարիններուն արցոներով թրփիլ, բայց եթէ ան պսակը հարստահարութեամբ և տմարդութեամբ արատաւորուածէ, եթէ անարդ աղաչութիւնով իր բնութիւնը նուաստացուցածէ, կամ նուաստ և խոյսառակ մարմնապաշտութեամբ իր կեանքը եղծածէ, ան մեծ գիւցազնը շուտով նուաստ մարդու մը կը փոխուի :

Վատ բանի վրայ որ հեռուէն նայելով կամ վեր ՚ի վերոյ անեսնելով կը զարմանանք, թէ որ մօտէն և զդուշութեամբ նայինք՝ նուաստ և շատ անգամ ալ զլուելի կ'երեի :

*Աման

անարուեաս վիմխարի արձանի մը որ հեռուէն իր մեծութեանը վրայ նայողին սիրալ զարմանքով կը բռնուի, բայց երբոր մօտէն նայիս՝ տձեւ և կոշտ կ'երեի : «Ե՞ն զիտովութիւնները պէտք է ընել ամեն տեսակ համբաւի վրայ՝ թէ քաղաքական գործառնութիւններէ ըլլայ, թէ բարակ քաղաքավարութենե ըլլայ և թէ հանձարէ ու զբականութենէ ըլլայ : »Ասնք պէսք է որ չափով մը մարդոց մէջ զանազանութիւն գնեն, և մէկը միւսէն աւելի բարձր, երեւլի, համբաւաւոր երեցընն, մանաւանդ երբոր մարդկային ազդին օգտին համբաւ գործածուած են . սակայն պէտք է համբաւին և պատիւին կամ յարդութեան մէջ որոշումն ըլլայ :

«Քաղաքադէտը, ճարտասանը կամ բանաստեղծը համբաւաւոր կրնայ ըլլալ, ու պատոյ և յարդութեան արժանի ըլլալն շատ հերի մնայ : Աը նախանձինք իր տաղանդին, իր գիտութեանը, իր խմաստութեանը, իր քաջութեանը, իր մեծագործութեանը, ևայլն . և կ'ուզենք ալ որ զանոնք մնաք ալ ունենայինք . սակայն չենք ուզեր զանոնք ունեցողին հետ դասուիլ . և աս օրինակ բաններ շատ կան թէ հին և թէ նոր պատմութեանց մէջ :

Ուստի՝ որպէս զի տեսնենք թէ ուր կը կենայ մարդուս ճըշմարիս պատիւը՝ պէտք է նայիլ ոչ բաղդին գիտուածց պարագայներուն, ոչ եղակի ու շքեղ յատկութեան մը, այլ անբանին նայիլ պէտք է, որ մարդու մարդ կընէ, ան բանին՝ որ մարդուս իրաւունք կու տայ իրեւ մարդ իր տեսակին մէջ բարձրագոյն տեղը բանելու, մէկ խոսքով՝ պէտք է նայիլ մըտքին և հոգիին : — Անօք մը՝ որ անյազք է երկուդէ, անձնասիրութենէ և ապականութենէ . միտք մը՝ որ կը կառավարուի ուղղութեան և արդարութեան սիրունքով, միտք մը՝ որ նոյն է յաջողութեան և ձախորդութեան մէջ՝ որ ոչ կաշառքէն կը թէլազրուի, ոչ հարստահարութենէ կը սոսկայ, ոչ վայելքը զինքը կը թուլքընէ, և ոչ նեղութիւնը զինքը կը թըշուացընէ . այսպիսի միտքն է որ մարդուս վաեմութիւն և գերազանցութիւն կու տայ : Ան որ կենաց որ և իցէ վիճակին մէջ իր պարագելը կատարելու ոչ կը մտինայ և ոչ կ'ամչնայ,

այլ իրեն ինկածը հաստատութեամբ և շարաւնակութեամբ կ'ը-
նէ . հաւատարիմ է երկրպագադութիւն մասուցած Աստությն ,
և հաւատարիմ է իր խօստովանած հաւատքին . առ ընկերս սի-
րով լեցուն է , հաւատարիմ է իր բարեկամեներուն . ներողամիտ
է իր թշնամիներուն . ֆերմ կարեկցութիւն ունի գժբաղջնե-
րուն և կարուտներուն . ուրացող է անձնական օգուտներն և
հաճութիւնները , և նախանձաւոր է հասարակաց բարելաւու-
թեանն ու երջանկութեանը : Ա սեմամիտ է՝ առանց հպար-
տութեան . խոնարհ է՝ առանց նուտառութեան . արդար է՝ ա-
ռանց խսութեան . պարզ է վարմանքով , ազնիւ է զգացում-
ներով , ըստ ամենայնի վասահանալի է . իր կերպարանքը բը-
նաւ շխարեր . և իր բարեսիրութիւնները սրտէն կը բղիի :
Ա երջապէս՝ այնպիսի մէկն է՝ որ գերազոյն քան զմեզ կրնանք
սեպել . իրմէ բարեկամ իրեն կրնանք վասահիլ և իրմէ եղ-
բայր կրնանք սիրել : Աս է ան մարդը՝ որ սրտանց կը պատ-
ունիք և պէտք է պատուել աւելի քան զայլ :

— 000 —

ՄԵՐ ԿԵՐՊԱՐԻԹԻՒՆՆԵՐԻՆ ՎԱՅԵԼՈՒ ԳՈՐԾԵԳՐԻԹԵՐԵՆ

ՀԵՏԵԽԵՆՔԻ

Երջանիկ է ան մարդը որ զբազմունքներէ և հոգերէ
չըուարելով՝ իր անձին , ժամանակին և հարստութեանը իշխան
ըլլալով՝ իր ժամանակը ինքզինք իմաստուն ընելու կ'անցընէ . և
իր հարստութիւնով ուրիշները՝ (և վասն որոյ ինքզինք) երիա-
նիկ ընելու : Ան մարդը՝ որ ինքզինք կատարեալ չենպեր՝ մին-
չև իր իմացականութիւնը չգեղեցիանանայ դիտութեան դար-
դերովը , և իր կամքը չհարստանայ առաքինութիւնով . քանզի
կամքն ու իմացականութիւնը հոգիին երկու ազնիւ կարողու-
թիւններն են : Ան մարդը՝ որ կարողացած է առանձնութիւնը
քաղցրացընելու և կենցաղավարութիւնը զուարձալի ընելու
յարմարութիւնը ստանալ . ան մարդը՝ որ ծանր է՝ առանց

ախրութեան . զուարի՛ է՝ առանց յիմարութեան : Որո՞ն ոփրելիք է մեծութեան և զերազանցութեան բաղձանքը՝ զանիկայ իր իմաստութեան և բարութեան անզրադարձ լուսափայլութիւնը սեպելով :

Տէրութեան ամենէն մեծ պաշտօնաւարը անիկ աւելիք դրէք չկրնար գտնել, ոչ ալ հասարակ մարդ մը իր առանձնական կենացը մէջ : Իր առանձնակի շրջադարձեանց ժամանակն ալ ամեն անսանելի բաներուն մէջ վանեսանելի Աշոկ մը ներկայ կը տեսնէ :

Դնական գիտութեան գդնականութեամբը ամենի մէջ Վասուածութեան անսանելի նշանները կը դիմէ, ամեն ծառի մէջ զանիկայ կը տեսնէ՝ ինչպէս Վայնէս բացավառ մօրենիին մէջ, բայց ոչ այնքան լուսուոր երեւութեավ . և երբ զի՞նիկայ կը տեսնէ, կը երկիրոգագէ անօր անչուն իմաստութեանը՝ երախտագէտ և շնորհագրած որոտվ :

ԷՂՅԻ ՔԻ ՊԵՏԵՍԻՆ

Տիկինին մէկը առաւօտուն նախաճաշիկի նստած առեն՝ իրեն անանկ եկեր է որ՝ կէս ժամ հեռի խրճիթի մը մէջ ընակող աղքատիկ ծերունիին նկանակ մը հաց առանի շաւով :

Աեղանը կը թողու կ'առնու հացը արտօրնօք կ'երթայ խրճիթը, և երբ կը մօտենայ՝ ձայն մը կը լուէ, ականջ կը դնէ կը նոյի որ ծերունին աղօթը կ'ընէր ու կ'լուէր . “ Ո՞ւ Տէր, օգնէ ինծի . Տէր, զիսեմ որ կ'օգնիս, քու խստմունքդ չոկարանար . թէպէտեւ աս առառ ուտելու հաց չունինք, սակայն զիսեմ որ գուն մեր կարօտութիւնը կը լւցընե՞ թէ և երկինքէն մանաւայ խրկելով ալ ըլլայ” : Տիկինը աս միջոցիս որ գուրս զրան քով կը սպասէր, ալ չկրնալով համրերել, դուռը բացաւ, ներս մտաւ և բառաւ . “ Ա՞յսու Տէրը ձեզի կ'օդնէ . և աշաւ ձեզի նկանակ մը հաց . սիրս առէք և ձեր հոգը ձզեցէք Անօր վրայ՝ որ կը հօգոյ զձեզ և զմնդ . և այսուհետեւ երբոր հացի կարօտութիւն ունենաք եկեր իմ առնեմ” :

Է Ն Հ Ա Գ Լ Ե Տ Ա Ն Ի Ք

Փոքրիկ տղեկ մը՝ որուն հօյրը կրօնասէր չէր ու բնաւանքան աղօթքի սովորութիւն չունէր, ժամանակի մը բարեպաշտ ընտանեաց մէջ գտնուեցաւ, ու Սուրբ Պարոց պարզ ճշմարտութեանց մէջ կը կրթուէր։ Օր մը երբ Վասուծոյ մեծութեանը ու բարութեանը վրայ խոսք կըլլար, տղան պատասխան տուաւ ։ Իմ հօրս տունը մնիք Վասուծած չունինք։

Վ Ճ Ց Ե Ց Ե Ա Լ Մ Ե Ց Ի

Կարկառոր է որ Սուրբ Հոգիէն խնդրենք որ մեզի սորվացնէ թէ ինչպէս աղօթք ընել պէտք է։

Հաս բաներ որ մեզի աղեկ կ'երեխն ու կը խնդրենք, կըրնայ ըլլալ որ ունենանք նէ մեզի վնասակար ըլլան։

Ուարել նախանձէն ըստ իր ամսանցն Հակոբին, Պանծի զաւակներ տուր, եթէ ոչ՝ կը մեռնիմ։ Իր փափաքանացը հասաւ, և նոյն ճամբուն մէջ մեռաւ, Բնենիամինը ծնած առենը։

Ալսուի թէ երբոր անդամ մը երեց մը Հոգեվարք տղի մը վրայ կ'աղօթէր ըստաւ։ “Տէ՛ր եթէ քու կամքդ է, աս տղին խնայէ”։ Ա շտացեալ մօրը սիրուր իր սիրուն զաւկին ոյնքան յարած էր որ մէկէն աղաղակեց։ “Պէտք է որ կամենայ իմ զաւակս ինծի շնորհելու։ Ի՞նչ պիտի ըլլայ ։ եթէ կը կամիս՝ ըսելը”։

Քարոզիչը կանկ առաւ։ և կիսամեռ աղեկն ալ կենդանացաւ ՚ի զարմացու մն բազմոց։ և յուրախութիւն մօրը։ Վա մայրը իր աղօթքին պատասխան ընդունած տղին ձեռքէն շատ նեղութիւն քաշելէն ետքը, տղան դեռ քսանուերկու տարեկան չեղած՝ առաւ կախաղանէն կախուած, ան որ չուզեց տեսնել հանգստութեան անկողինին վրայ։

Ո՞րքան բարի է ըստ ո՞վէ թէ իմ կամքս ոյլ քու կամքդ
ըլլայ ով Աստուած” :

ԵՐԿՈՒ ՎԼՐԻ

Ենդամ մը բարեկամի մը հետ պարտեղ մը մտանք , և
մէջմէկ վարդ քաղցինք : Ըարեկամն իր վարդը զգուշու-
թեամբ բռնեց ու միայն երբեմն երբեմն խնայելով կը հոտո-
սէր : Խակ նո իմն միշտ կամ քթիս տակ բռնեցի և տուա-
ստեղ հոտուեցի կամ ձեռքիս մէջ սխմեցի , ու այսպէս քիչ
ատենէն իմ վարդս գցնը ու անուշահոտութիւնը կորսնցուց ,
բայց բարեկամինս անանկ անուշահօա և թարմ կեցած էր որ
կարծես թէ գեռ ծառին վրայ կը կենար : Աս վարդերը աշ-
խարհիս ամենաքաղցը և ամենալաւ վայելմունքներուն ճշմարիս
օրինակն հն՝ ըսի բարեկամիս . որոնք չափով և զգուշութեամբ
գործածուելով և վայելլով՝ երկար ատեն կրնան քաղցրու-
թիւն շնորհել զիբենք ստացողնն : Բայց թէ որ անդամ մը
մեր յօժարութիւններն ու բաղձանքները չարաշար անոնց ե-
տևէն ըլլան , և պնդութեամբ սխմեն , խակոյն մեր ձեռքերուն
մէջ կը թումին և իրենց ընծայած օգուտներն ու հանգատու-
թիւնները կը կօրսնցընենք : Չարաւորութիւնը՝ ոսկեղեն ե-
րասանակը , սրտերնուս յօժարութիւններուն վրայ ողահելը գո-
վելի իմաստութիւն մըն է :

ՊԼՏԱՆԵԿՈՒԹԵԱՆ ԷՀՅ ԲԱՐԵԳԱԾՈՒԹԻՒՆ

Դժուարութիւններ կան , բայց շատ պատանիններ անոնց
յաղթեցին : Առվակս ձեզի նման կիրքի տէր պատանի մըն
էր , բայց անսէք ինչ գրուած է անօր համար Առբբ Կարոց մէջ .
“ աւասքով Առվակս երբոր մեծցաւ , չընդունեց Փարաւանի

աղջկանը որդի ըստիլը : Քանզի աւելի աղջկ սեպեց Վասուծոց
ժողովուրդին հետ չարչարուիլ, քան թէ մեղաց ժամանակաւոր
զուարձութիւնը վայելել . և աւելի մեծ հարստութիւն սեպեց
Վրիտառախ նախատինքը, քան թէ Եղիպտոսի դանձերը . ինչու որ
գիտելով կը սպասեր վարձքի հատուցմանը” : (Եբթ. Ժ. 24—26:) Դանիէլ
ապատանի մըն էր, երբոր Վասուծոց կը ծառայէր Խարի-
լոնի մէջ : Վամեն տեսակ փորձութիւններով շրջապատաճ էր :
Իրեն կողմնակից քիւ կար, բայց իրեն դէմ հակառակորդ
շատ : Աակայն Դանիէլին վարըը այնքան անմեղադրելի և
անանի անյօդդողդ էր՝ որ մինչև անդամ իր թշնամիները վրան
յանցանք մը չէին կրնար գտնել, “Բայց եթէ անոր դէմ” ա-
նոր Վասուծոցն օրէնքին կողմանէ” : (Պահ. Զ. 5:)

Եւ ասոնք միայն մէկ քանի եղելութիւններ չեն : Վաթի-
ուրիշ դէպքիր կան՝ ըստ ճշմարտութիւննիս հաստատելու հա-
մար, որոնցմեծ շատ օրինակներ կրնայինք յառաջ բերել, բայց
աեղերնիս չբաւեր որ Խառհակ պատանին, Հազուէփ պատա-
նին, ՀՅեռու պատանին, Աամուէլ պատանին, Դաւիթի պա-
տանին, Առումն պատանին, Աքիմ պատանին, Հյովիս
պատանին, Տիմոթէոս պատանին և ուրիշ շատներուն պա-
տանեկութեան վարըը պատմինք : Վանք հրեշտակ չէին,
այլ մարդ էին, և բնականապէս ձեր սրան նման սրտի տեր :

Վանք ալ դէմ զնելու արգելքներ ունեին, զավելու կիր-
քեր, համբերներու փորձութիւններ, և ձեզի պէս ալ գժուա-
րին պարտականութիւններ ունեին կատարելու : Աակայն որ-
շամի ալ որ պատանի էին, սակայն ամէնն ալ տեսան թէ հր-
նարաւոր է իրենց Վասուծոց ծառայել :

Է Գ Ա Թ Ք Ի Մ է Զ Ս Խ Ա Լ Մ Ո Ւ Ն Ք

Բարեպաշտ մարդ մը հինգ վեց տարեկան տղայ մը ուներ :
Վա տղան ամենեին չէր սիրեր աղօթք ընել . և թէպէտե հայ-
քը շատ կը իրատէր զինքը, բայց ընաւ մակի չէր ըներ :

Օր մը հայրը քովն առաւ աս տղան, և ծունկի վրայ նըստեցուց ու սկսաւ աղօմել։ տղան ալ սկսաւ հօրը ըսածները կրկնել։ Հայրը կարծեց թէ աս ճամբռվ տղին ցուրտ սիրտը պիտի տաքնայ, բայց անոր կարծը սիրտը աս ճամբռվ ալ չկահուղաւ։ Ի՞իչ ատենեն ետքը հայրն ու մայրը ըսկրսան նորէն խրատել զինքը, և իմոցընել թէ Աստուած մեղքերուն թուղուժիւն պիտի չտայ, և զինքը երկինք պիտի չտանի, թէ որ աղօմք չընէ, և նաև բնաւ պէտք եղած օրհնութիւններն ու բարիքները պիտի չպարգևէ՝ թէ որ աղօմքը չփրէ։ Այսպիսի խօսքերով տղին միտքը համոզեցին, և արդան ալ խօսք տուաւ ալ այնուհետեւ իրիկան առառ աղօմքը ընելու. և ժամանակ մըն ալ այնպէս ըրաւ։

Առառ մը երդ մայրը կար կը կարեր, եկաւ քովն ու ըսաւ մօքը, թէ “Այլ զայտմանամ” որ Աստուած աղօմքիս փոխարէն չտուաւ. ինչու որ ան օրէն հետէ՝ որ գուք ինձի ըսիք թէ Աստուած աղօմք կը լսէ և պատասխան կու տայ, առառ իրիկուն աղօմք ըրի որ Աստուած զիս երկինք տանի, բայց մինչև հիմա չտարաւ”։

Ասիկայ մեծ սխալմունք է։ Աս տղան կարծեց թէ Աստուած աղօմքը բածին պէտք է շատ անգամ իր կը կատարուի։ կամ թէ ինչ որ խնդրէ նէ՝ մեկէն կը կատարուի։

Գիտնաք՝ սիրելիք, որ ասիկայ մեծ սխալմունք մըն է։ Աղօմք ընսղը պէտք է շատ անգամ իր կը կատարուի առը առջին իշնայ, մինչև որ կատարուի իր խնդրուածքը։

Կը իրոր խնդիրքդ չկատարուիք, յուսահատ մը ըլլար. յիշէ որ մեր կը կատարու առյուր մեզմէ. շատ իմաստուն է, և զիտէ աղօմքի պատասխան տալու յարմար ժամանակը։ Ո՞նք պարտական ենք առանց ձանձրանալու աղօմել։ և իր ըրած պարզեներուն համար շնորհակալ ըլլալով, միշտ անոր յուսալ և անոր ապաւինիլ։

Կուցէ պիտի ըսես թէ “Այսպան ժամանակ աղօմք ըրի որ Աստուած ինձի բարի սիրու մը տայ, ու տակաւին սիրու բարի չե”։ Ուրեմն սիրելիս քեզ կը խրատեմ որ առաւել ջերմուանդութիւնով աղօմք ընես՝ մինչև որ Աստուած ընդունէ

քու աղօմքը . Քանդին Վասուած այդպէս բարի խնդրուածք մը անտես չառներ :

Իսյց շատ տղաք կան որ չեն գիտեր աղօմք ընել , և չեն զիտեր թէ ի՞նչ խնդրելու են . անոր համար ալ Վասուած չընդունիր իրենց աղօմքը , ինչպէս վերը յիշած տղիս աղօմքը : Վնիկայ ուղեց որ Վասուած պինը երկինքը տանի , չնորհելով թէ հու մանելու արժանի՞ է թէ չէ , ու զարմանիք չէ որ իր խնդրուածքը չկատարուեցաւ :

Խերևս զուն ալ կը խնդրես մեծ ու հարուստ ըլլալ , և կը զարմանաս թէ Վասուած ինչո՞ւ չկատարեր խնդիրքդ . բայց չեն զիտեր որ ատիկայ աղեկ չէ քեզի համար :

Կարելի է հիւանդ ես ու առողջութիւն կը խնդրես , և կը կարծես թէ Վասուած չլսեր աղօմքդ . բայց այդպէս չէ . ամեն բան զիտէ Վասուած , և ամեն բան կը լսէ և կը տեսնէ , ու յարմար ժամանակին իր կամքին պէս կը կատարէ :

Միշտ յիշէ որ “Տէրը արդար է իր բոլոր ճամբաներուն մէջ , ու ոզրմած է իր բոլոր գործքերուն մէջ” :



ՔՐԻՍՏՈՆԵԼՈՒԹԵԼՆ ՓԷՍՏԵ

Վնչաւատութենէ քրիստոնէութեան դարձող մը հետեւ պատճառները կը ցուցընէ իր անհաւատութենէ դարձի գալուն և քրիստոնէութիւնը ընդունելուն :

Ա . Բնաւչեի ճանչնար մարդ մը որ անհաւատութիւնը ընդունելովը բարեկարգութեան տակ մասնէր :

Բ . Վոաքինի ու պարկեցած մարդիկ կը ճանչնար , որոնք անհարգողներ դիտեմ , որոնք Վանապաննը ընդունելով

Ա . Արիւրաւոր հաղարաւոր մարդիկ ճանչցայ , որոնք քրիստոնէութիւնը ընդունելով բարդութեան :

Բ . Քանի մը անհաւատ և կրօնից անհարգողներ դիտեմ , որոնք Վանապաննը ընդունելով

դառնալով շատ շար մար-
դիկ եղան :

իրենց չար սովորութիւններնեն
շուտով և բայցըսին ետ դարձան
ու առաքինութեան չեաւեցան :

Գ . Անհաւատութիւնը
բարյացականը կը խափանէ ,
համովելով զմարդիկ թէ ոչ
գալու աշխարհ կոյ , և ոչ
մեղքի փօխարէն պատիժ :

Գ . Աւոր ընդհակառակն քը-
րիստոնեւթիւնը բռն աս վար-
դազետութիւններով լաւագոյն
և դուռաւոր շարժառիթներ կըն-
ծայէ մարդոց սրտին՝ բարյա-
կանութեան համար :

Գ . Անհաւատութիւնը
բարյաց գրութիւններուն մէջ
չդանուիր օրէնքը մը չարա-
թիւնը խափանելու և առա-
քինութիւն զործելու խորա-
խոյս տալու , առջինին պատիժ
սպառնալով և երկրորդին
վարձք խռատանալով :

Գ . Աւորը Կիբրը ամեն աե-
սակ յանցանքները կ'արդիլէ պա-
տիժ սպառնալով . և կը պատ-
ուիրէ ամեն աեսակ սրաքինու-
թիւն զործել՝ յահանեական
վարձք խռատանալով :

Ե . Կանի մը անհաւ-
ատութիւնը կը ճանշնամ , և
շատերու համար ալ լսած
եմ , որ իրենց մահուան
կէտին սոսկարի յաւահաւ-
առութեան մէջ ինկան , և
սաստկաբէս կշատմէնցին
ներզինքնին որ իրենց կենաց
ընթացքին մէջ անհպու-
թիւն ըրեր են Աւետարա-
նին հրամացած խօսքերուն :

Ե . Խնառ լուսած չէ որ
քրիստոնեայ մը անհաւատու-
թիւնը մերժելուն համար՝ իր
մահուան ժամանեն՝ Աստուծոյ ո-
ղորմութենէն յաւահատի կամ
Աւորը Կիբրը ընդունելուն զղջոց
ու արամծութեամբ մեռնի :

ԱՐԲՈՅԵԿԵՆ ԼԻԾՔՔ,

ԵՊԵՆԻԾՑԻՈՑ ԼԻԾՔՆԵՐ

Գևշ կեանք անցընողը՝ կեանքը վախով կ'անցընէ :
Տարիք կ'ուզես նէ՝ մինտուէ, բայց չարիք կրելու ալ պատ-
րաստ եղիր :

Ապերաժան շեղող մարդուն ուզելէն առաջ տուր :
Լաւ է կօյր ըլլալ քան թէ աղէկը գեշ տեսնալ :
Ան մարդն է հարուստ՝ որ աղէկ բարեկամներ ունի :
Ը խոտակ ճամփեն քալէ, շես իշխար . իշխաս ալ նէ՝ շուտ
կ'ելլիս :

Արդար վաստակն ալ կրնայ կորսուիլ . բայց անիրաւ վաս-
տակը՝ ինքն ալ կը կորսուի, զինքը պահողն ալ կը կորսըն-
ցունէ :

Գևշ խօսքին բացած վերը աւելին խորոշնէ , քան թէ տուր
դանակինը :

ԳԵՐԱԿԱՆ ԸՓԾԿՆԵՐ

Զարին գեմ բարիք հատուցանողը, ծառի մը կը նմանի՝
որ իրեն քար նետողները անգամ՝ իր հովանիին տակը կ'առ-
նէ և իր պատուզը անոր կ'ընծայէ :

Դիմունի մը տեղ կ'անցնի ան մարդը՝ որ իմաստովիւն
մինտուլու ետանէ է . բայց երբ որ կարծէ թէ գաան է, յի-
մար է ինքը :


Աղբանոցի մէջ ինկած անդամանդը՝ բնաւ իր արժէքը չը-
կորսընցըներ . և սաստիկ հովիքուն բռնութեամբը մինչև եր-
կինքն 'ի վեր ալ ելած փոշին՝ տակաւին նցնողէս չնչին բան
մըն է :

Եթ բեռը վերցընող էշը, մարդիկները վառաւաղ առիւծէն
աւելի արժէք ունի :

Համբերութիւնը անանի ծառ մըն է՝ որուն արմատը թէ-

պէտ լեղին է, բայց պտուղը շատ քաղցր է:

Տասը աղքատ մարդ կրնան հանգստութեամբ մէկ խսիրի վրայ քնանալ, բայց երկու թագաւոր՝ թէ և աշխարհիս մէկ քառորդ տեղին մէջն ալ բնակին, տակաւին խաղաղութեան մէջ շնոն կրնար մնալ:



ԵՒԳ

ԱԳՈԹՔ ԵՒ ՍԱԻՐԻ ՀԵԿՈՆ

Ո՛Չ Առորբ Նոգի՝ լցու երկնային,

Դուռն իմ՝ Նոգիս լուսաւորէ.

Ծրուե խաւարն զիշերային,

Եւ տուռնջեան լցու յիս ծագէ:

Ո՛Չ Առորբ Նոգի՝ հզօր Առտուած,

Վու զօրութեամբ իմ սիրոս սրբէ.

Օք ներսիդիս ժողովն մեղաց

Խշանութեամբ միշտ կը տիրէ:

Ո՛Չ Առորբ Նոգի՝ Արխիթարիւ,

Խռովնալ հոգիս մըիսիթարէ.

Արտիս բոլոր վիշտն խոցոտիչ


Վու ցնծութեամբ շուտ փարատէ:

Ո՛Չ Առորբ Նոգի՝ ամենազօր,

Իմ սիրոս իջիր հոն բնակէ.

Զնջէ անկէ կուռքերն բոլոր,

Եւ յաւիտեան իմ վրաս իշխէ:



ԳԵՂԻԿՈՒԽ ՀԵՐՔ



Առաջաւած
կերը արդի պատ
մանթեան ամենէն հետաւ

քըսքասիան և երեւելի անցքերէն մէկը կը սերիայացընէ : Պանդուխաւ արանց ցամաք երեխն է , երբար Անդղիայշն գաղթելով հասան Ամբիգայի Ախացեալ Աահանգաց Աասաւալուսէրու Աահանգին Փլայմութ ըստուած անզը :

Ասիկոյ հանգիացաւ 1620 , Դիեկտեմբեր 11ին ըստ հին Տօմարի , և Դիեկտեմբեր 23ին՝ ըստ Նորայն : Բամեկը 401 չողի ևն , երիկ մարդ կնիկ մարդ և աղաք : Զանուուան մէջ աւելուն է եղանակը . դետինը բոլորութին ձիւնով ծածկուած , ողորմելի ճանապարհորդները չունին պատասխարուելու աեղ մը

բաց ՚ի անօտարի ծառերու հովանիեն . և նաւերնուն մէջ իւրենց բերած պաշարը գրեթէ հասած լնցած է :

Ո՞վ են առ մարդիկու . և բնչու ոյսպիսի առժանական և վոանդաւոր ճամփորդութեան մը ձեռոնամուխ եղեր են . ու անձերնին առաւարանաց և խառաւթեանց ենթակայացաւցեր են : — Ամերիգացիք զատանք կ'անուանեն «Պանդուխու արք» , վասն զի անոնք եւան գացին առ նոր՝ վայրի և անծանօթ աշխարհը , չցիանալով թէ ուր ուեզ բնակարան պիտի գանեն պատապարուելու , և հան հիմնարկեցին գաղթականութիւն մը՝ որ ետքէն հզօր աղջ մը եղաւ : Չուզդներուն ամենքն ալ Անդղեացի էին , և ջերմեռանդ Շողոքական Քրիստոնեայներ : Անոնք ձգեցին փախան Անդղեայէն՝ իրենց սիրելի հայրենական երկրէն , Աւետարանին համար եղած հալածանաց ձեռքէն աղաւելու համար , և եկան առ հեռաւոր՝ անմշակ և վայրենաքնակ երկիրը ու մէկ ուրիշ նպատակաւ մը , այլ միայն կրօնական ազատութիւն վայելելու և Առունեց իր Առրք լուսպին համեմատ երկրողագութիւնն և նառայշեթիւն մատուցանելու համար :

Իրենց կրած նեղութիւնները խիստ շատ եղան : 1821 , Յունուարին սկսան ծառերը կտրել ու իրենց կրչիթներ շնորհ : Հիւնը խորունկ նստած էր և ցուրտը սաստիկ . և ծանր հարրութներէ ու երկարատեւ աննդերէ շատերը անկարադ եղան աշխատելու : Առաջին տարուան մէջ իրենց կառագարը կամ իշխանը , դոր ընտրել էին դեռ ցամար չելած , մուաւ . նաևս զարթականաց ալ կիսով չափը մուան , ոյնպէս որ տասներկու ամիսէն միայն յիսուն հոգի մեջին առպած : Ատեն մը եղաւ որ միայն եօթը չափահան անձինք մնացին հիւնուդ չպատկած , ու բոլոր մեացաները անկողին ինկած էին իրենց կրած դառն աշխատութիւններուն պատճառաւ , և առ եօթը հազիւ ուրեք բաւական կրցացին հիւնոգները դարձանելու և մոռեալները թաղերու : 1821ին վերջերը իրենց կրած դժուարութիւնները փոխանակ նուալելու՝ խիստ աւելի շատցան : Աղջ նաշանակներուն առաջնութիւնը անցնել եկած էր , բայց մէկ նոր ընկերութիւն մը իրենց հալածեալ եղացըներէն :

ելան եկան Անգղիպյէն, առանց հետերնին ուտելիք բերելու : Աւստի հետեւալ ձմեռը սարսափելի նեղութիւն քաշեցին անօթութենէ : «Ո՞ս տեսայ», կը դրէ անոնցմէ մէկը, «ուժեղ մարդիկ, որ անօթութենէ մարելով՝ շիտակ չէին կրնար քաշել ու կը դանդաշէնին» :

Երբորդ տարին ալ խել մը նոր մարդիկ չուեցին Անգղիայէն, ասոնք ալ հետերնին պաշար չըերելով : Կազմական ներուն ան տարուան հանած բերքը հաղու հաղ կը բաւականանար իրենց ապրուստին : Իրենց պետք եղած տնակները շինելու, խիստ առ խիստ բուսած մեծամեծ անտառի ծառերը կտրելու և գետինը ցորենց ցաներու պատրաստելու, ծանրապով և բազմոշխատ գործ մըն էր եղիքը պանդուխտներուն . և առաջին երեք տարուան մէջ հունձքերնին խիստ նուազ եղաւ : Անգամ մը միայն մէկ լիպրա մը կամ 440 տրամ ցորեն մեացեր էր բոլոր գաղթականութեան մէջ, որն որ խորավեցին ու ամենուն բաժնեցին, և մարդ գլուխ հինգ հատիկ ինկաւ :

Եւ սակայն Աստուծոյ վրայ ունեցած քաջալներական վատահութիւննին բնաւ չժողովուց զիրենքը : Իրենց ամենասաստիկ տառապանքներուն մէջ կամ ծովէն ձուկ որսալով և կամ անտառներէն որս ձեռք բերելով ազատ մեացին իրական սովամնէ :

Անոնք չէին եկած Ամերիկայի վայրի անտառները՝ հարըստութիւն կամ անուն տառնալու համար . այլ Վրիստոսի Աւելտարանը ազատ և անարգել վայելելու համար եկած էին հոն, ուր հալածիչ թնդնակալ մը կամ եկեղեցական մը չէր կրնար իրենց ձեռք գայցունել :

Անոնք աս գործին ձեռնամնիս եղան աղօթքով և ծովապահութեամբ, և Աստուծուած իրենց յօյն ու զօրութիւնն էր : Վանի քանի տարիներ իրենց համրանքէն կիսով չափ մեռան, և սակայն քաջալերութիւննին չկորսընցուցին, և աս մեծամեծ կոտորածները չկայնեցուցին հոն չուողներուն հոսանքը, որ տարուէ տարի կ'աճէր :

Անոնք կենդանի հաւատքով ընդունած էին Աստուծոյ իւսուց իրբե իրենց առաջնորդ :

Խրենց պատուական Եշրէցը, բազմահմտւ և աստուածավախախ
գլ . Բօդինսըն առաջին պանդուխամներուն հետեւեալ պատ-
ռերը աւանդեց :

Ալք պատուիրեմ ձեղի Աստուծոյ և իր Երանելի հրեշտա-
կաց առաջնորդ որ միայն այնչափ հետեւիք ինծի, որչափ որ տե-
սաք զիս որ կը հետեւիմ Կրթիստոս Քիսոււսի : Տէրու գեռ ա-
ւելի ճշմարտութիւններ ունի ձեզի համար իր Առորդ Խոսքէն
դժուս բայնեցընելու : Լուսեր և Կարմին յիրաւի մեծամեծ և
լուսասիրիւա ջահեր եղան իրենց ասենին, սակայն անոնք Աս-
տուծոյ բոլոր խորհուրդին չկրցան վերահասու ըլլալ : Աւ-
դաշեմ ձեղի, մի մառնաք ասիկայ . — յիշեցէք որ ձեր եկե-
զեցւոյ ուխտադրութեան մէկ յաղուածն է աս թէ պատրաստ
պիտի ըլլաք ընդունելու ինչ ճշմարտութիւն որ Աստուծոյ Խոս-
քէն ձեղի ծանուցուի”, և այլն, և այլն, և այլն :

Ան ժամանակէն մինչև հիմա երկու հարիւր տարիէն աւելի
եղաւ, և ահա “վորբիկ մանուկը հզօր ազգ մը դարձաւ” : —
Վիացեալ “Կահանդները զբեթէ երեսուն միլիոն բնակիչ ու-
նին : Խրենց առեւտրական բնուանց նաւերուն թիւը Անդ-
դիացւոց նաւերէն աւելի է : Անոնք հիմա 1858ին, աւելի
երկաթուղի ունին և աւելի հեռագրական թել, քան թէ բոլոր
աշխարհիս երեսը գանուած ուրիշ երկաթուղիները և հեռա-
գրական թելերը միատեղ զրուած : Ուէկ երեսի գեպքարմ մը
զեռ նոր աս օրերս Անդիայի և Ամերիկայի ան երկու մեծ
Ռուսական երկիրները իրարու հետ միացան կարի մերձաւո-
րութեամբ : Անուագրական մալուխը զետեղեցաւ Առլանդ-
եան Ավզիանոսին յատակը երկու հազար մըոն տեղ . և հիմա
Այսրն Անդիան և Պատարն Ամերիկան կը խօսակցին իրա-
րու հետ, զիստիմն անհոգ ըլլալով ալեռոր Առլանդիկին մըրիկ-
ներուն ու փոթորիկներուն վրայ :

ՄԵՐԴՈՒՄ ՀԻՆԴ ԶԳՈՅՆԵՐԵՆԵՐԸ ՎԻԼԸ

Ապրդս հինգ զգայարակը ունի, պրանցմազ հաղորդակցութիւնն կ'աւելենայ նիւթական բաներու հետ, և որոնք ոքանակի կերպով կը ծառայեն հոգւոյն քանի որ աս մարմնոց մէջն է. առանք են Տեսանելիք, Հոգատելիք, Շաշակելիք, Լույիք և Ծաշակելիք. կարգով տանց ամենուն վրայ դատ դատ խօսինք:

Վշըն դրաւոր մասերն են աղեղուուց, Եղիշեցի, Ֆանան, Էնք ու ափառաշնչան ֆիս: Ապիտակուցր դիմահար նիւթ մըն է որ աչքին չորս զին պատաժ է, բաց ՚ի մէջ տեղի կը ու ու խորեւ: Եղջերիկը թափանցիկ է ապակիի նման, ու մեր մընկոցին առջևի կողմը կ'իյնայ: Ծափածանը եղջերիկէն քիչ մը անզին դշյնդզյն մաշկ մըն է, և ունեցած դշյները առանք են. նարնջագոյն, դեղին, երկնագոյն, մանրագոյն ու ճերմակափառն դորշ. ծիածանին մէջուղը պատի ծակ մը կայ՝ որ լուսոց սաստկութենէն ու նուազութենէն կրնայ մէծնալ ու պատիկնալ, տար բէր կ'ըսնէք: Ծիբին ետեք պատիկ թափանցիկ ուսպնաձև մը կայ որ առանցապիսէն կ'ըսուի. տար ալ ետեւն թափանցիկ կտկուղ նիւթ մը կու գոյ, որուն ետեի կորդիք ցանցաւուակ ըստած մաշկը կ'իյնայ, ու աեսպական ջըղերաւն ծայրերը տար վրայ տարածուած են:

Խակ աչքին բան մը անսելը պյարես կ'ըլսայ: զիմացը կեցած ո՞ր և իցէ տարկեային վրայեն ճառապայմները նիշուան մէր աչքին ցանցաւուակը կը հասնին, ու անոր վրայ նոյն տուարկային պատիկ պատկերքը կը ձեւացընեն, տեսազական ջշդերն ալ ան պատիկ պատկերքը մէր ըցեղին կը հազըրգնեն, որով կ'ըլսայ տեսութիւն: Աւատի տեսութեան գործարանը աչքին է, որով ամեն բան կը տեսնենք ու կը վայելնենք. և միւսնգամացն իմառք կու ամենք Աստոնց՝ որ մեզի աս աղնիւ ու հեռատես զգայարակը պարզեւը է, որ մարգուս զգալի միւսք կամ պատկեր մասայ կը սեպար. վասն զի մէկալ ամեն արարածները անով մէր տեսութեանը տակը կ'իյնան, ու մէր աչ-

քը մեր մարմնոյն բարձր տեղն ըլլալով՝ ամէն բան առանց արգելքի համարձակ կը տեսնէ, կը դիմէ ու կը զննէ, ինքը անշարժ անփոփոխ մնալով. նոյնպէս մեր մարմինն ու մէկալ զդայարանքները աչքով կը կառավարենք: Աչքին տեսութեամբ դիմացինին երեսը նայելով կ'իմանանք անոր սրաբն ուրախութիւնը, ցաւն ու կիբը. գարձեալ շատ անդամ աչքը լսելու գործարանին տեղը կը գործածուի. օրինակի համար ան անուանի ազգերը, ան երեւելի ու քաջ մարդիկները, ան փառառը մայրաբազարներն ու ան մեծամեծ շենքերն որ այլ և այլ պատճառներու համար անձամբ չենք կրնար տեսնել, անոնց պատճենները նկարուած ու տպուած կը տեսնենք, ու պատմութիւններն զբարու մէջ կը կարդանք. որով տեսածի ու լսուծի պէս կ'ըլլանք, ու խելք սորվելու և միտք պահելու բանները աչքով աւելի դիւրութեամբ ու աւելի տեղն 'ի տեղու մտունիս կը պահենք՝ քան թէ նցյն բանները միայն լսելով գիտնայինք: Ա երջապէս աչքը մարդուս մէկալ ամէն զդայարանքներէն աւելի հարիտորն է, ու աչքը ամէն բան մարդուս հոգեցյն զրոյ աւելի պայծառ կը տպաւորէ՝ քան թէ մէկալ զդայարանքները. վասն զի որ և իցէ առարկայներէ ցորացած լուսոյ շատիղները առանց իրարու հետ շփոթելու իրենց ձեռովք՝ գոյնովն ու մնջութեամբը, թէ հնուռ ըլլան՝ թէ մնա, թէ մնէ և թէ պզտիկ, աչքին մէջ կ'ամփոփուին: Աս ամենահարկաւոր ու սքանչելի զդայարանքը շատ փափուկ ու դիւրովնասմելի է քան թէ մէկալ զդայարանքները. անոր համար Աստուած ասոր պահպանութեանը համար արտեանուննը, կոսոն ու յօնքը տուեր է: Աւստի թէ որ յանկարծական փորձանք մը չհանդիսափի նէ, սովորաբար մարդուս աչքը տարիքը առաջ երթարէն ետե. կը սկսի տկարանալ. և որովհետեւ ինչպէս որ ըսկնք՝ աչքը մարդուս աւելի հզուց ու մնաց գործարանք կը սեպասի քան թէ մարմնոյ, անոր համար մարմնոյն վնաս մը չըներ իր տկարանալովք. թող որ առ տկարանալուն ալ մարդիկ ճարը գտան՝ ակնոց գործածելով, որով ոչ միայն ծերմարը, հապա նաև ան երիտասարդներն որ տկար սեպութիւն ունին՝ ակնոց գործածելով ամէն բան յատակ կը աւեսնին:

Հարեխառն կիմայներուն տակը եղած մարդկանց աշուը-
ներուն գցնը ընդհանրապէս նալնջն գունով ու երկնագոյն կա-
պոյտ կ'ըլլայ . ու աշուըները զօրաւոր ու աշխայտ կ'ըլլան , ու
կրակի պէս կը փարփարին . ընդհակառակն երկնագոյն աշուը-
ները աւելի տկար կ'ըլլան :

Աչքին երկրորդական կտորներն են իոոց , աշունանին , ա-
չքին արդարաց , և յոնի :

Քօնքը (Դաշ) մարդուս աշուըներուն վրայ կեցած՝ աչքին
մէջի գցներն ու ձեերը դուրս կը ցատքեցնեն . յօնքին գոյ-
նովն ու շարժմունքներումը մարդուս դէմքին աշխաւութիւնն
ու գեղեցկութիւնը , և իր մասնաւոր յատկութիւնները կ'ի-
մացուն . որ քանի որ ճակտին մերանունքները մարդս վեր կը
բարձրացընէ կամ վար կ'իջեցընէ յօնքերն ալ կ'ամփոփուին
ու կը պարզին , և մարդուս կիրքերը կը յայտնին :

Վատեանունքները (Քիշէի) աչքին պահպանութիւն կ'ընեն
որ աշուըներուն մէջ մանր վոշիներ չկարենան մասնել . ար-
աւեանունքները երկուք են վերի ու վարի . վերինը շարժուն
է , կը բարձրանայ ու կը ցածնայ , իսկ վարինը զրեմէ ան-
շարժ :

Լուսը քիմին երկու կողմը կանոնաձև ուղղէ վրա մըն է . ա-
սոր մէջ մեծ ծակ մը կայ . որ դադաթին հետ հաղորդակցու-
թիւն ունի , ու աչքին անսորական ջղերը աս ծակէն կ'անց-
նին :

Վարդունքի անօմը այլ և այլ կտորներ ունի . զյխաւորն է
նշի շափ միտ մը որ աշուըներուն վրայի կողմը կ'իշնայ , և ա-
սիկայ է արցունքին ազդիսը . ասկէ արցունքը բարակ երակ-
ներով արտօնանունքին ատկը կը վազէ , անկէ ալ աչքին ծայ-
րի պղոմիկ ծակէն քիմին մէջ կ'անցնի , իսկ աւելին երեսէն
վար կը վազէ :

Ամարդուս քիմը թէպէտ դէմքին վրայ դուրս ցցուած բան
մը կ'երենայ , սակայն ամենեին տգեղութիւն չտար մարդուն
երեսին , բայց եթէ երբար բնական մեծութենէն կամ ձևէն
դուրս ըլլայ : Քիմը խիստ քիչ շարժում ունի , և հոսա-
ռութեան դործարանը քիմին ծակերն են՝ որ նաև անփառն +

կըսուին . ասոնց մեջ կակուդ ու զգայուն մաշկ մը կայ , և հոտ զգացողը առ մաշկին ջղերն են՝ որ իրենց եկած հոտը ըղեղին կը հաղորդեն : Անոր համար կենդանեաց քթին ծակերը որչափ մեծ ու երկայն ըլլան , այնչափ աւելի հոտառութիւննին ալ սաստիկ ու սուր կ'ըլլայ . որովհետեւ մարդուս ռնդունքը շատ կենդանեաց քթերուն ծակէն աւելի պղտիկ ու նեղ է , ըղեղն ալ աւելի խոնաւ , անոր համար մարդուս հոտառութիւնն ալ տկար կ'ըլլայ : Թուզ որ մարդկանց հոտառութեան քիչ ըլլալը՝ միայն 'ի բնութենէ չէ , հապա նաև մարդկանց կենաց եղանակէն և ուրիշ պատճառներէ որ մարդիկ ալ իրարմէ աւելի կամ պակաս հոտառութիւն կ'ունենան . ինչպէս պղտիկուց խոտեղէնով ու պտուղներով՝ առանց ուրիշ հոտաւէս կերակուրներու մեծցած մարդուն հոտառութիւնը աւելի սաստիկ է , քան թէ տեսակ տեսակ հոտաւէս ու խառնակ կերակուրներով մեծցած մարդունը : Անգունքը հոտառութենէ զար՝ շունչ առնելու աալու համար ալ խիստ հարկաւոր գործարան է :

Դ' ամենա կ'ըսուի ան զգայարանքը՝ որով ուտելու խմելու բաներուն համը կ'իմանանք : Վարդուս ճաշակելիքը աւելի սուր ու փափուկ է քան թէ կենդանեացը . ճաշակելեաց բռն գործարանը բերանն է , իսկ համ առնողը լեզուին եղերքն ու քիմքն է : Վարդուս լեզուն ալ թէպէտ շատ բարակ ջղեր ունի , բայց փափուկ ու մասու է , և վրան կըոր կըոր բշտիկներ ունի , որ կենդանեաց լեզուին վրայ եղած բռւշտերուն պէս կարծր չեն : Լեզուով մարդուս հագագէն եղած ձայնը կերպ եղանակներ կը ձևանայ , ու անոնցմով մարդուս հոգւցն կամքը ու սրտին որ և իցէ զգացմանքը կ'իմացուի . լեզուով է որ մարդիկ իրարու հետ կը խօսին , իրարու խօսքը կը հասկընան ու կը հասկըցընեն . լեզուով մարդս բան կը սորվի , կը սորվեցընէ . լեզուով մարդ կը զուարձանայ , կը զուարձացընէ . և որ մեծն է՝ լեզուով Վատուծոյ փառք կու տանք որ մեղի առ պղտիկ ու ամենարուեատ գործարանը պարզեւեր է : Վարդուս միայն վարի ծամելիքը կը շարժի , երբեմն նաև ակամայ . զոր օրինակ երբոր ձանձրութիւնը վրան տիրած ըլլայ , որ երկայն

կամ կարճ շուտ կամ ուշ յօրանջելեն կ'իմացուի . և առ յօրանջը ակարութենէ , զատարկութենէ և ուրիշ ասոնց նման բաներէ առաջ կու գոյ :

Վարդուս հարկաւոր գործարաններէն մէկն ալ լուլէ+ ըստ առանց գդայարանքն է , որ խիստ շատ կտորներով ու կըր պրատոյսներով կը ձևանայ . և առ կտորներուն զիխաւորներէն մէկն է ականջին նիշունը՝ որ է գոգաւոր , առաձգական ու օդով լեցուած մաշկ մը : Իսկ մարդուս բուն լսելու գործարանը ականջին ներսի կողմը է լուսուած մասն ու շառչ ըստած անցքն է . առ անցքը ջոսոյն հեղուկով մը լեցուն է , և առ հեղուկին մէջն են լսողական ջղերուն ծայրերը , որ ինչ ձայն որ զգան՝ մէկն 'ի մէկ ըղբղին կը հազորդեն . այսինքն երրոր ձայն հանելով՝ օդին շարժմանկիր թմբուկին առաձգական մաշկին կը զարնուի , անոյ ներսի օդն ալ կը շարժի , ան շարժմանկիր ձայնը ինչուան լսողական ջղերուն ծայրը կը հասնի ու զանոնք կը ցնցէ . և օրովհետեւ առ ջղերը ըղեղին հետ կապահեցութիւն ունին , իրենց ընդունած ձայնը մէկն նաև ըղեղին կը հացընեն : Լսելուց զգայարանքը՝ ոյսինքն ականջը երկուք է , որ եթէ յանկարծ ասոնցմէ մէկը վնասուինէ՝ մարդու մէկալով կը լսէ . մարդուս ականջներուն ծանրանայք գիտուածական պատճառներէ չըլլայ նէ՝ սովորաբար տարիքը առնելէն ետեւ կը սկսի , և սմաննցը ինչուան բոլորովին կը խոնայ : Աս խղութիւնը թէ որ ներբին գործարանին մաշկին կարծրանալէն առաջ եկած է՝ անրժշկելի կ'ըլլայ . իսկ թէ որ ուրիշ պատճառաւ քիչ մը լսելուց գործարանը խանգարուած է , ան ատեն լուսակու գործածելու է , որ եղներաձև գործիք մըն է՝ ծանր ականջ ունեցազներուն համար շինուած : Լսելուսողին նեղ ծայրը խուլը ականջին մէջ կը խոթէ . իսկ լայն կողմը մարդու բերանը կը դնէ ու անոյ խուլին հետ կը խօսի . զասն զի ձայնը լուսոյ շառաւելուներուն պէս կը ծաւալի ու կ'ամփոփուի . և ինչպէս որ սովոնաձև ակնոցները լուսոյ շառաւելուները հաւաքելով՝ առարկայները տկար աչուրներուն պայծառ կը ցացընեն , նշյնովէս ալ առ գոգաւոր լսելափողը՝ ձայնին ծաւալումը ամփոփելով՝ խլին ականջին մէջ կը սաստկացընէ նոյն ձայ-

նոր, որով առանց զմաւարութեան խուլը կը լսէ զիմացինին
իրազը : Այսնշնչն վարի ծայրը որ բլուի կ'ըսենք՝ հիմա ընդ-
հանրապէս միայն կանայք կը ծակեն, ու զարդի համար անկէ
ող կը կախեն. բայց դեռ անանկ ազգեր կը գտնուին՝ որ ա-
կանջնին թէ կը ծակեն և թէ կ'երկնցընեն ուզածնուն չափ,
ոմանը ալ օղին աեղը մատնի կամ ազնիւ քարեր կը կախեն
ականջներուն ըլլմակէն :

Հ շատեւէ+ կ'ըսուին մարզուս ձեռուըներն ու ոտուըները :
Ոտուըները բոլորովին տարբեր են անասուններուն տաքերէն,
նաև կապիկներէն ալ որոնց թաթերը աւելի ձեռքի կը նմա-
նին. մատուընին ալ շատ կարճ են, ու գրեթէ խաղուն չեն :
Ուստի միայն մարդն է ուրիշ կենդանեաց մէջ որ ամենէն կա-
տարեալ ձեռք ու ոսք ունի, և ամեն գործարաններն ալ ա-
նմաց համեմատ աւելի կատարեալ են, և ամենաբարակ ճար-
արութեանց յարմար :

Յ Ա Խ Ե

Ա նոգանեաց մէջ ամենէն աւելի մարդուս ընտանին ու
հաւատարիսը շունն է. և թէպէս քառոսունէն աւելի տեսակ
աննենալուն՝ ամենուն ձեն ու մեծութիւնն ալ իրարմէ տար-
բեր են, բայց ընդհանրապէս բնաւորութիւննին նոյն է :
Հ ան սովորական կերպուրը միս է. և ստամբոր այնչափ
տաք է որ ոսկոր ալ կը մարսէ : Տարին երկու անգամ կը
ցընէնի ինչուան ասանիրեք լակոտ : Արշաբ ալ վազէ, տաք-
նայ ու փրաբիրի, ամեննեին չքրանիր, հայրա միայն լեզուն դուրս
կը ձգէ որ զօվանայ : Անեմէն հիւանդութիւն ունեցած ա-
տենը կ'երթայ շանխալող բառած բայրը կ'աւաշ որ սիրու ետ
դայ, անով կ'աւողջանայ : Հ ունը կրնայ այնչափ կրթու-
թիւն առնել, որ մէկ քանի ծառայութիւններ ալ սորվելով՝
հաւատարութեամբ իր պարուը կը կատարէ : Աս կենդան-
ոյս բուն գեղեցիկ կատարելութիւնը իր տիրոջը վրայ ունեցած

ուրը, հաւատարմութիւնը, արթնութիւնը, ճարտարութիւնն ու խելացութիւնն է: Անոր համար հոս մէկ քանի ստցիդ ու զուարձալի դիպուածներ գնենք՝ որ աս կատարելութիւնները աղեկ իմացուին:

Հովուին մէկը որ մը իր շունը ու իրեք տարեկան տղան մէկտեղ դաշտը տարեր է եղեր. ինքը դիմացի լեռան վրայ ելլել ուղելով՝ կը տեսնէ որ տղան չկրնար քալել, կը թողուանիկոյ հօն դաշտին մէջ, ու կ'ապրսպիկ որ տեղէն չշարժի: Հովիւր ուղած տեղը կը հասնի չասնիր, մէյմըն ալ յանկարձակի օդը կը պղտորի, լեռը մշուշ կը պատէ, ցորեկը զիշեր կը դառնայ: Խեղզ գեղացին շուտ մը լեռնէն վար կ'իջնայ դէպ ՚ի իր տղուն կեցած տեղը. բայց մութը սաստիկ ըւլալուն՝ ճամբան կը կորսընցընէ. վերջապէս յցար կտրած՝ լալով ողբարով այրի մը մէջ կը մանէ, ու ան գիշերը հօն կ'անցընէ: Առոտուն կանուխ կ'ելլէ անկէ կը վաղէ դաշտը, տղան չկայ. ուրիշ գեղացիներու հետ ալ կը փնտուէ չգտններ, կը դառնայ իր տունը: Հօն իմանայ որ առջի օրը շունը եկեր կտոր մը հաց առեր փախներ է: Ա'ելլէ նորէն կը փնտուէ տրդան օրերով, և ամէն իրիկուն տուն դարձած առենը կը լութէ շունը եկեր հացին կտորը առեր փախներ է: Օր մըն ալ հօվիւր տունը կը սպասէ, և շունը եկածին պէս՝ անոր ետեւէն կ'իջնայ որ իմանայ թէ ուր կը տանի հացին կտորը: Հ անը հացը բերանը կ'առնէ, կը վաղէ կ'երթայ բարձր ժայռերէն շինի շիտակ վար կ'իջնայ, կը մանէ այրի մը մէջ, մարդն ալ ետեւէն: Ա'եյմըն ալ տեսնէ հովիւն որ իր զաւակը լալով նառեր է շանը բերած հացին կտորը կ'ուտտէ. շունն ալ քոյք նառեր՝ տղուն վրան կը նայի խղճալու պէս: Ա'երենայ թէ աս տղան ճամբան չգիտնալով՝ մոլորեր գացեր է ինչուան ժայռերուն վրայ. հօն տեղէն ալ սահեր է ինչուան պյուին բերանն ու հօն մնացեր է եղեր:

Անուշեղէն ծախտղին մէկը, որ պղտիկ զանդակ մը զարնելով՝ կը պղտուէր քաղքի մը մէջ, որ մը գեղածախի մը շանը կտոր մը անուշեղէն կը նետէ: Հետեւալ օրն ալ շունը ան զանդակին ձայնը լսածին պէս՝ մէկէն կ'երթայ ան մարդուն հա-

գումառէն կը խածնէ, թող չտար անկէ անցնելու, որ նօրէն
բան տայ իրեն։ Ան ատենը մարդը ասոր քանի մը տուակ կը
ցուցընէ, ու ձեռքովն ալ կը ցուցընէ անոր տերը՝ որ խանու-
թին դռւոր կեցած էր։ Աս աւեանելուն պէս շունը կը վազէ
տիրոջը քով, կը սկսի քծնիլ աղաչել. աէլն ալ մէկ քանի ըս-
տակ կու տայ իրեն. շունը բերանը կ'առնէ ան ստակը, կը
տանի ծախսղին, ու կը գնէ անուշնդէնը՝ կ'ուտէ։ Աս առու-
տուրը օրերով քշեր է կըսեն։

Ա անքի մը մէջ ամէն օր քսան աղքրտի կերակուր կը տրը-
ռի եղեր կէս օրուան ատենները. հոն շուն մըն ալ կոյ ե-
ղեր որ անոնցմէ աւելցած բաներէն կ'ապրի, բայց շատ ան-
դամ անօթի կը մնայ եղեր։ Երբօր զանդակը կը զարնուի
որ աղքատները ժողվուին, ան ատեն աւտելու բաները կ'որ
դարանով (ուշակ) մը ներս կու տան. ասիկայ առանցքի
(հու) վրայ առած ըլլալով՝ մարդը դրան առանց տեսնուե-
լու ան դարանին մէջ կը դնէ կերակուրներն ու. կը դարձընէ
որ ներսէն տանին։ Օր մը աս շունը անօթի մնացած ըլլա-
լով, կը սպառէ որ աղքատները երթան, ու զանդակին շո-
անը բերանը կ'առնէ. կը սկսի բոլոր ուժովը քաշել։ Ա, եր-
սէն կարծելով թէ աղքատի մը պակաս եկեր և կերակուր,
դարանին մէջ տատելիք կը դնեն ու. կը դարձընէն. շունը կ'ու-
տէ կը կշտանայ։ Երկու իրեք օր աս վարպետութիւնը ընե-
լէն ետքը կ'իմացուի բանը. բայց անոր ճարտարութեանը փո-
խարէն. վանքցիք անկէ ետքը ամէն օր մէյ մէկ կոսոր միս աւե-
լի կու տան եղեր իրեն։

Ե ունը շատ անդամ կոյր մարդկանց ճամբայ կը ցուցընէ. ինչպէս օր աս դարմանալի պատմութենին ալ կ'իմացուի։ Կըր
մաւրացկանին մէկը շուն մը ունի եղեր իրեն առաջնորդ, որ
զինը չէ թէ միայն վատանգներէ կ'աղքատէր, հապա աներու
խանութներու առջև ալ կը տանէր՝ որ ողորմութիւն տան տի-
րոֆ։ Երբօր աղքատը կը սկսէր աղօթք ընել՝ ողորմութիւն
ուղել, շունը զետինը երկընցած կը պառկէր. թէ օր պա-
տուհաններէն ստակ նետէին նէ, կ'երթար կ'առնէր բերնովն
ու աղքատին զետարին մէջ կը դնէր. հայ ալ նետէին նէ

չեր ուսեր, հասրա տիրոջը կը տանէր, ու անոր առաջը կ'ունէր :

Առաւալմբին մէ կը իր նաւակին մէջ կը քնանայ եղեր որ մը . մէջ մ' ալ յանկարծ փոխորիկ կ'ելլէ, նաւակին կազմ կը քակուի, ու ցամաքէն շատ մը կը հեռանայ, քիչ կը մնայ որ մեծ նաւու մը պիտի երթոյ զարնուի եղեր : Վ'էջի շունը կը տեսնէ որ իր տիրոջը բանը դէշ է . կ'երթոյ քովը, թամբովը անոր երեսին կը զարնէ, շապիկն կը քաշէ, այնչափ կը հաջէ, որ մարդը կ'արթընայ, կը խալըսի ան վտանգէն :

Վարդուն մէկը ձեւացընելով թէ Հնդկաստանէն Վնդդիա և կան վաճառական է, կ'երթոյ մէկ իջևան մը կը բռնէ իրեն համար, և կ'ըսէ թէ աս իրիկուն իմ սնառուկո կը խրկեմ, առատուն կանուսի ալ ես կու դամ : Խրիկուան դէմ իրաւցընէ երկու հօդի սնառուկը շարկած կը բերեն կը հանեն վեր, ան մարդուն բռնած խուցը կը զնեն : Երրոր ամէն մարդ իր տեղը քաշուեր էր, մէջ մըն ալ ան իջևանին մէջի շնիկը յանկարծ կը ցատքէ իր տեղէն, կ'երթոյ ան սնառուկը զրուած սենեակին զրտնը առջեւ կը սկսի բոլոր ուժով հաֆել : Ալ բանան դուռը . շունը մէկն կը վազէ սնառուկին վրայ, մէջ մը սնառուկը կը ճանկըռաէ, մէջ մը դէպ 'ի աերերուն կը վազէ հաֆելով : Վնդնդ ալ կը բռնեն սնառուկը մէկդի կը քաշեն, կ'իմանան որ մէջը շարժուն բան մը կայ . մէջ մըն ալ բանը կոտրեն՝ բանան տեսնեն որ ան սուս վաճառականը մէջը ողջ պառկեր է . և միտքը ան է եղեր որ զիշերը ելլէ զողութիւն ընէ :

Ա աճառական մը առնելիքի համար ուրիշ քաղաք գացեր է եղեր ձիով, իր շունն ալ մէկուել : Երրոր կ'առնէ ու ետ դարձեր կու դայ, քանի մը մզան տեղ քալելէն եաբը կ'իջնայ ձիէն, ծառի մը տակ կը նատի, քսակով տառին ալ քովը կը դնէ : «Քիչ մը հանդշելէն եաբը կը մոռնայ տառին առնելու, ձին կը հեծնի, կը սկսի վազելով երթալ : Ծունը իմացեր է թէ տէրը հարկաւոր բանը մոցաւ, կը փորձէ կը նայի որ ծանր է, չկրնար վերցընել . վազելով կ'երթոյ տիրոջը քովը կանչուրուսելով, հաֆելով, ոռնալով կը ջանայ միտ-

քը ձգել։ Եշրոր կը տեսնէ թէ տէրը չիմանար, կը սկսի ուսքը խածնել։ Ա աճառականը ուրիշ մատծմունքներու մէջ զբաղած՝ կարծէ թէ շունը կատղեր է. քիչ մը կանկ կ'առնէ կը կենայ, կը սկսի ցաւելով տարակուսիլ թէ ինչ ընէ. և վախնալով որ շըլայ թէ յանկարծ շունը խածնէ զինքը, ու շանը սիրուն համար իր կեանքը կօրսուի, կը հանէ մէջքէն ատրճանակը (ՀԵՂԵԿ), երեսը մէկդի դարձուցած՝ կը պարզէ շանը վրայ. խեղճ շունը մէկէն կ'իյնայ, ու կը սկսի գետնէն քաշկրտուելով արիւնրուայ իր սիրովը մատենալ։ Վնար սիրու չդիմանար, կը զարնէ ձին՝ կը վաղէ կ'երթայ, մորքէն ափսառալով որ սիրուն շնիկս ալ աղեկ էր ինծի քան թէ աս ըստակը։ Վս ըսելով ձեռքը կ'երկրնցընէ քսակը նայելու, տեսնէ որ տեղը չէ. մէկէն միտքը կու գոյ ըրած անխելքութիւնը. կ'իմանայ իր շանը ողիկ ողիկ դարուն պատճառը, կը դարձընէ ձիուխը, վաղելով շնտակ կ'երթայ քսակը նայելու։ Ուշի մըն ալ տեսնէ որ շունը անանկ արիւնրուայ կիսամեռ քրսկրտուելով դնացեր է ինչուան ան սարկին քովը պահպանութիւն կ'ընէ եղեք. ուստի իր տէրը տեսածին պէս՝ կը սկսի պոչը շարժել, ու աշխատիլ անոր քովը երթալ։ Տերը գուրգուրալով կը շցէ իր հաւատարինց շնիկը, բոյց մէկ քանի վայրկեանէն խեղճ շանը հերը կը կազի, ու աշուշները կը գոցէ։

ԵՅԼ ԵՒ ԵՅԼ ՇԶԳԵՑ ԲԵՐԵՒԵԼԱ

ԱՎԱՐՈՒԹԵԵՆԾՔ ՎՐԵՍ

Ա շնէքան մարդոց բաղմութեան մէջ որ ճամբան գէմերնիս կ'ելքն կամ մէկ ընկերութեան մը մէջ և կամ որ և իցէ ուրիշ տեղ կը անսնենք, քանի մը հոգի միայն կը գտնուի՝ որ չետեղնին ծանօթութիւն կամ բարեկամութիւն ունենանք, կամ յարդելու և մէծարելու պարտականութեան տակ բլունք։

աւրիշներուն ամենուն հետ ալ մեր կցօրդութիւնը մէկ լոկ ընկերական կապի մը կցօրդութիւն է : Ուկուն քոյլ մատենալու կամ անկեց հեռանալու առևննին մեր սրտին կիրքը՝ ոյսինքն մէրը կամ բարեկամութիւնը կամ մէծարանքը կամ չնորչակալութիւնը յայտնելու համար ըրած խօսքերնիս կամ գործքնին բարեկալ կը սուսի . և ասիկայ այլ և այլ ազգաց մէջ կերպ կերպ է :

Դավա կղզին բնակիչները իրարու հաւատարմութիւն չունենալով՝ ով տեսնեն նէ ձեռքերնին մէյմը դանակին կը տանին : Կեղծաւոր և խեղեփցած Չինացիները մէկը տեսնելու ըլլան նէ՝ հազար կերպ խանարհութիւններով տաշեք ծովնկ կը չոքեն, անանկ կը բարեւն : Վասնիք երկուքը ծայր են . ասաց մէջ տեղը շատ կերպ բարեկալու եղանակներ կան՝ որ ունիք Շամացւոց և ունակը Չինացւոց բարեներուն քիչ շատ կը մատենան :

Ծափնչերը ոսկւոյ ըստած երկիրը՝ որ Ամիրիկէի արևմտեան կողմերը կ'ինայ, կնիկ մարդիկ իրենց մազերուն մէջ երկու մասուով սանար մը կ'անցընեն, քովերնին մէկը Երմալու ըլլայ նէ՝ զանիկայ բարեկալու մասը ձախ ձեռքովին ան սանարը իրենց զլիւն կը հանեն :

Դափնանացի մէկ մը իրեն մէկ բարեկամը կամ ճանչորը տեսնէ նէ՝ բարեկալու մասը ոտքին ամաններուն մէկը ոտքէն կը հանէ :

Հնդկաստանցիք իրարու մօրուք բանելով իրար կը բարեկան : Վուգանացիք (Հնդկաստանի մէջ թագաւորութիւնն մընէր, որ Հիմա Վնդդահաւուց ձեռքն է) Երկու ձեռքերնին իրար կը կապեն՝ զլիւնուն գագաթին վրայ կը տանին և բոլոր անձերնին կը ծռեն . բարեկանին աս է :

Փիդիպեան կղզիներուն բնակիչները մէկ կամ Երկու ձեռքերնին մէկէն երեսներնուն վրայ կը զնեն . մէկ ծունկերնին ծռելով՝ ոտքերնին վեր կը վերցընեն, և մէջքերնին ալ շատ կեկ ծռելով՝ անանկ բարե կու ասն :

Մեծ Ովկիանոսի կղզիներուն բնակիչներուն շատը և հիմսային բենոին մատերը բնակող ազգերը քիմ քիմի բան-

լով բարեւ կու տան : Միայն մասնկա կղզին մէկ տարրերու թիւն մը կայ՝ որ բարեւ տուող մարդը քիթը բարեած մարդուն ճակատը կը գպցունէ : Առանկ քիթ քիթի քսելով բարեւելու սովորութիւնը կը սկսի Աանտվին կղզիներէն և կու դայ մինչեւ Առոր Օելանտա : Այտնիս բառաւծ ազգը բարեւ տուած մարդուն ականջը կը փէւ, և անոր ձեռքը բռնելով՝ կամացուկ մը իրեն որախն վրան կը շիէ :

Ափրիկէի Ապօգօրա կղզին մարդիկը իրարու ուս համբուրելով կը բարեւն : Առան կղզիներն ալ միութենուն վրայ գետինը կը փուռին կը պառին :

Փիլիպինեան կղզիներուն մօտ Լամուռէք կղզին բնակիչները և Շալասոսացիք պատուել ուզած մարդուն ձեռքը կամ տոքը կը բռնեն և իրենց երեսին կը քսեն :

Աւամորիժ ազգերուն շատը՝ բարեւելու մարդուն մէկ մատը կամ ամէն մատուբներն ալ կը բռնեն կը քաշկուտեն կը չժըրոցընեն :

Չինացիք ոյնպէս սովորութիւն ունին՝ որ երիկ մարդիկնեն երեքու ձեռքերնին մէկ տեղ բերելով կուրծքերնուն վրայ կը տանին, և վայելուչ կերպով մը կը շարժեն. քիչ մըն ալ զլուխնին կը ծանեն Ոխզին Խչին՝ բռնով : Պատուաւոր մարդ մը տեսնեն նէ՝ երկու ձեռքերնին իրար կը կապեն վեր կը վերցաւնեն, և իրենը մինչեւ գետինը կը ծռին : Բնէ որ երկու բարեկամ շատ ատենեն ի վեր իրար տեսած չըլլալով իրարու հանգիպին նէ՝ երկուքն ալ ծունկի վրայ կու գան գլուխնին մինչեւ գետինը կը ծանեն. և աս արարողութիւնս երկու կամ իրեք անգամ կը կրկնեն :

Առոր Օըլէանս կղզին բնակիչները իրենց ազգին դլաւարին առջեն ելլեն նէ՝ բարեւելու տեղ շան պէս կռունան : Անկէց եարը թագաւորին բնակած հիւզին ներսիզին կը մըսնեն՝ ոչ աջ կողմերնին նայելով և ոչ ձախերնին, ան տեղ երկրորդ անգամ կը բարեւն թեւերնին դլալուն վրայ վերցընելով և իրեք անգամ ալ ոռնալով : Բնագաւորը հասածելու պէս կամաց ձայն մը կը հանէ՝ անոր նստէ ըսելու նշան : և թագաւորին ամէն մէկ բան հարցընելուն՝ հպատակը պա-

տառիսան տալէն առաջ հարկ է որ անդամ մը ոռնայ . գորս
ելած առևնն ալ ներս մօսած առենին ոքս պիտի ընէ :

Հնդկաստանի մէջ բարե տուղը բարեւած մարդէն որրան
հեռու կայնի նէ՝ այնքան եւել յարգութեան նշան է : Եր-
բար Պլահմին մը անցնի, որ իրենց քուրմերնին է, կամ ին-
քը կը պոռայ հեռուէն կամ ուրիշն մը պոռալ կու տայ որ
թէ որ ճամբուն վրայ անմաքուր ցեղէ մէկ մը կայ նէ՝ ճամբէն
դորս ելլէ և պէտք եղածին չափ հեռու կենայ : Ամէն մե-
կուն հեռու կենալուն չափը հաստատուն որոշուած է, և ցե-
ղին աստիճանին մնծութեանը կամ ցածութեանը համեմատ
քիւ կամ շատ հեռու պիտի ըլլայ : Զէկօ կամ Դիմէր ըս-
տած ցեղէն մէկը 64 քայլաչափ հեռու կենալու է . անոնցմե-
ջար ցեղերը, ինչպէս են Պատլազ հիւստոնները և Բարիա և
Բուլիա ըստած ցեղերը 128 քայլաչափ :

Եւլուպացին մէկը դործով պատուել և յարգել ուղելով՝
դլուխը կը բանայ : Արևելցիները դոց կը պահեն : Եւրոպա-
ցիր եւելինեկ մէկը մը ցուցընելու համար՝ դլուխնին և բոլոր ան-
ձերնին քիւ մը կը ծուեն . Արևելցիր մինչեւ գետին կը ծուեն
առանց դլուխ բանալու :

Եւրոպացիք իրար կը բարեւեն մէկ մէկու ալ ձեռք բռնե-
լով և ոմանը թեթև կերպով մը ու ոմանը սաստիկ շարժե-
լով : Տաճկաստանի մէջ և քանի մը ուրիշ տեղեր ալ իրար
կը բարեւեն աջ ձեռքերնին դէպ ՚ի սրտերնուն կամ դլուխնին
տանելով, և կամ երկու տեղն ալ միանգամայն . աս շարժ-
մունքով թերեւս բարեւղը զիմացինին ըսել կ'ուղէ թէ սրտիս
անկն զծ սէրը քու վրադ է, կամ ձեռքը ճակատը տանելով
ըսել կ'ուղէ թէ քու յիշատակդ միշտ մօքիս մէջն է կամ քու
յարգանքդ զլխուս վրայ է : Աէկը իր մեծէն հրաման մը ըն-
դունած առևնը ձեռքը գլուխու կը տանի կամ առաջ բերանը
և եաքը զլուխու . ըսել ուղելով՝ թէ կը համբուրեմ հրամանդ
և զլխուս վրայ կը կընմ :

Է Ւ Ե Կ

Մ Ե Վ Ա Խ ։ Ճ Պ Ո Ւ Ւ Ն Ե ։ Ճ Ե Ն Ժ

Ա Կ Ե Ղ Ա ։ մը կանուխ ելած առառւանց
 Կ' Ե Ր Բ Ձ Ա Ր մ ո ղ զ ն լ ո վ բ ե ր բ ն ա ն ո ւ շ ծ ա ղ կ ա ն ց ։
 Ճ Շ Ա Պ Ո ւ Ո Ն ա լ ու ճ ա ն ն ձ ն հ մ ի հ ա ն դ ի ս դ ե լ ո վ
 Ը ս կ ա ն ք ն ն ե լ մ ե ղ ը ր ս տ ո ւ ր խ ե լ ք ո վ ։
 Ճ Շ Ա Պ Ո ւ Ո Ր կ' ը ա է ր ։ “Ի ր ա ւ ո վ մ ե ղ ո ւ
 Վ ո ւ մ ե ղ ը ր դ կ' ա ժ է լ շ ա տ զ ա ր մ ա ն ա լ ո ւ ։
 Ի ա յ յ գ ք ի թ պ է տ ք է ո ր հ ա տ ո ւ ն դ ի մ ա ն ա յ ,
 Ա ա ր դ է ն ն ա ն է է ն գ լ լ ո ւ խ կ ը գ ա ռ ն ա յ .
 Խ ն է ո ր մ ե ջ ք ի չ մ ը գ ը գ ո ւ մ մ ա ն ա ր
 Վ ի չ մ ա լ ը ս պ ա ն ա խ ։ գ ի ն չ է ր ո ւ ն ե ն ա ր ”։
 Ճ ա ն ն ձ ն ա լ վ ր ա յ բ ե ր ա ւ ։ “Ի ՞ ն չ ը ս ե ն ի ք մ ա մ ո ւ ն ։
 Ի ր ա ւ ո ր վ ա ր գ ե տ շ ի ն ո դ է մ ե ղ ո ւ ն ։
 Ի ա յ յ գ ե ս ա լ ա ղ ո ւ ր մ ա մ մ ը տ ե ս ե ր ե մ
 Ո ր ճ ր ա գ ո ւ (՞) կ' ը ս ե ն , ի ՞ ն չ պ է ս բ ա ց ա տ ր ե մ ։
 Հ ո ւ ս ու հ ա մ ս ե պ է թ է բ ո ւ ն մ ա ն ա ն ա յ
 Վ ո ւ կ դ ա յ ն ա պ է ս շ ի ն է , ա ե ս ի ՞ ն չ կ ը գ ա ռ ն ա յ ”։
 Վ ս ու պ ա պ ի ս ի բ ա ր ա կ դ ա մ ո ւ ն ք ո վ
 Ո ւ ե ր ե ր ի ու գ ի տ ո ւ ն ք ն ե կ ա ծ ք ո վ ք ո վ ։
 Ո ւ ե ղ ը ր ի ն ու մ ո մ ո ւ ն վ ր ա յ կ ը խ օ ւ է ի ն ։
 Ո ւ ե ղ ո ւ ն կ ը ն ա յ է ր լ ո ւ մ ժ ե ա մ ի ի ր բ ա ն ի ն ։
 Ճ ն է ո ր ս ա ճ ա ն ն ի ս պ է ս ու ճ ա յ ո ւ ն ։
 Ո ւ ե ր գ ո ր ծ ո ց դ ա ս ո ղ ք ն և ս ո ւ ր ք ն ն ա ր ա ն ,
 Հ ո գ տ շ ը ն ե ն ի ք թ ո ղ տ ա ն ի ք ա ն ո ն ց ա ն ո ւ ր ի ս ո ւ մ
 Ի ր ե ն ց ս ի ր ա կ ա ն ճ ր ա գ ո ւ ն ու դ ա յ ։

ՀԵԳՈՒՍՏԻ ՎՐԵՅՈՎ ԽՐԱՑՆԵՐ

ադուստր՝ տօք պահելու, պարկեշտութեան, և հանգըն-
տութեան համար եղած է .ո՞չ թէ պերճ ցցցք մը ընելու հա-
մար, ո՞չ թէ սնափառութիւն և հպարտութիւն զբգուելու հա-
մար : Օդոյշ եղիք ուրեմն՝ որ ձեր առողջութեանը, պարկեշտու-
թեանը կամ հանգստութեանը բնաւ միաս մը չհացընէք,
զարդարանիքի սէր ձգելով :

Չեր ժամանակին՝ ստակին կամ մատեմունըներուն միայն
մէկ փոքր մասը հանդերձի տուեր . ասոնցմ շատ աւելի կա-
րեսր բաներ կան՝ որ մեծագոյն մասը անոնք կը պահանջեն :

Չեզ ուրիշներուն համելի ընծայելու համար՝ մարմինիդ
ծածկող հագուստէն աւելի աղէկ բան մը նայեցեք որ ունե-
նաք միշտ : Ուշ որ միայն անոնք Են ձեզ համելի ընծայելու
գլխաւոր բանը, յայտնի կը ցուցընէք թէ անոնք ձեր սրաբն
մէջ առավին տեղը զբաւած են . կամ ուրիշ խօսքով, թէ
դուք ունայնասեր և թէթեւամիտ էք :

Հանդերձի սէր ունենալու դէմ դդուշութիւն ըրէք, չըլայ
որ ինըզինքնիդ չողորորմելու՝ չափազանց ծախք ընելու՝ ստակ-
ներնիդ վասներու և մնանկանալու վիճակին հացընէք : Արտ-
քերնիդ բերէք՝ որ ոչ գեղցցիկ հագուստները, ոչ ալ անձ-
նական գեղցցկութիւններնիդ երկար ատեն գիմանալու բաներ
են : Ծատէն շատը՝ քանի մը ապրիներէն ետեւ ուրիշ հազ-
նելիք բան մը պիտի չունենաք, այլ միայն մարմիննուդ վրային
պատահիք մը՝ և դուրսէն մնառուկ մը, և լիստանակ հիանալի
երենալու՝ դզուելի տեսք մը պիտի ունենաք :

Ուկ հանդերձ մը կայ՝ որ բնաւ շմաշիք ու չհիննաք, որ է
վրեւստուկ արդարութիւն հանդելոյն :

Ո՞չ կը մաշի, ո՞չ կը հիննայ,

Ու ո՞չ ցեցէն խակ կը վախնայ .

Ադա շըրաներ, միշտ կը վասի,

Վանի հագնիս, ա՛լ կը վայլի :

Ամէն բանէն վեր՝ ան հանդերձովը հագուիիլ, ու Առողի առ զիին շնորհբներովը զարդարուիլ նայէ. ասոնք մեզի յարմարութիւն պիտի տան երկնային աշխարհին մէջ բնակելու, ուր որ հրեշտակներուն հագած հագուստները պիտի հագնինք :

Միւս կողմանէ ալ՝ չափազանց պարզութեան, և սովորականէն գուրս եղական ցոյց մը ունենալու ծայրը մի վաղեր: ազուստի կողմանէ յարմար միջակ աստիճանը կրնանք առ բառով աղէկ բացատրել. ո՞րու, վոյելու և յորդուան:

Ք. Հագուստադ թող ըլլայ մաքուր, պարինշտ, յարմար ամէն ժամանակի և եղանակի. և որչափ որ վերցոյդրեալ խրառներուն համաձայն կու գայ, քու ընկերակցութիւն ըրած անձնկըներուդ ալ հաճնիլ ըլլայ:

Աս նիւթին վրայ հետեւեալ պատմութիւնը կաւելլընենք՝ որ աշխարհիս մէջ եկած երեւելի ինքնակալի մը հագուստին վրայ գեղցցիկ օրինակ մընէ: Ը արլուման կայսրը պարզ հանդերձ մը կը հագներ, բաց ՚ի հրապարակական առիթներէ՝ որ ատեն արքունական սովորութիւնը կը հարկադրէր զինքը աւելի փառաւոր և շքեղ երեցիթ մը ունենալ: Իր պարզ բրդեղեն զգեստովը՝ և կապուտ գոտիովն ու ջրշունի կաշիէ վերարկուովը՝ իր ստորին կարգի հարատակներէն հազիւ թէ կորոշուէր: Իր պալատականները թէպէտ՝ շատ պճնագարդ և արտաքրյ կարգի շոայլ էին իրենց հագուստին կողմանէ. ուստի ինքը հաստատ միաքը զրաւ որ առ բանին վրայ անոնց անանկ դաս մը տայ՝ որ երկար ատեն մարերնին մեայ:

Առաւու մը երբ որ իրենց սովորական յարդանաց ողջոյնը տալու եկան, տեսնելով որ շատ սուղ և նուրբ հանդերձներով հագուած են, նցն կետին առաջարինց որ որսի ելլեն իրեն հետ անմիջապէս: թագաւորի մը հրաւերը մերեւլ շըլլար. ուստի պարտաւորեցան իրենց վրայի հագուած հանդերձներովը երթալ:

Թագաւորը իր սովորական կաշիէ կրկնոցը վրան առած էր՝ որով կրնար սաստիկ ձիւնէն ինքզինք աղէկ մը պաշտպանել, և որ իր դիտաւորութեանը շատ յարմար եկաւ իրենց առ սորդութիւն ըրած միջոցին: Բայց ան բարակ և չքնաղ վե-

բարկուները՝ որ իրեն պալատականները վրանին առած էին, պատառ պատառ եղան փշութափերէն. և ձիւնին թացն ալ մինչև մարմիննին անցաւ :

Պալատը դարձած ատեննին՝ ինքնակալը զանոնիք հրամցուց որ իրեն օրինակին հետևին, և լավելոնին չորցընեն ան մեծ կրակին քովը՝ որ սա բանիս համար հրաման ըրած էր վառելու : Այսակը հագուստոներուն անկարգութիւնը աւելցուց. մետապրեց դժեռաններուն դշյուր նետեց և կուլննմոցան, անանի որ հագնողները խայտառակ տեսարան մը եղան :

Խայտը՝ իրենց արտառոց վարմունքին վրայ զիրենիք ծաղրելն ետև, բաւ. ու լառոք հիմա կը տեսանէք ձեր զեղիսութեանն ու իմ պարզութեանս մէջ տեղի տարբերութիւնը : Խմ հագուստ զիս կը պահպանէ և կը ծածկէ, ու զիւրաւ ալ չըմասուիր կամ աւրուիր. և թէ որ աւրուի կամ հիննայ ալ կորուստը մնչին բան մըն է. բայց դանիք որ ձեր շքեզ զգեստները քիչ օգուտ ունին, շուտ մը կը վիստակին մէկ փոքրիկ դիսուածով մը, և ծափրին չափազանցութեանը կողմանէ ալ բաւական մեծ բան են :

Վզէկ կ'ըլլար թէ որ հարուստներն ու մեծամեծները շարլումանին օրինակին հետևելով՝ հանդերձի կողմանէ միշտ անզարդութեան և պարզութեան օրինակ մը ըլլային. բայց քանի որ անոնիք անանիկ չեն ըներ, աղէկ է որ սա հետևեալ խօսք տանիք. ազուսակ կողմանէ բնաւ հարուստ մեծամեծները քեզի հետևելու օրինակ մի՛ բռներ :

Աս յօդուածո կը վերջացընենիք երևելի մատենազրի մը ըսածը յառաջ բերելով. Ան անձնիքը քիչ վտանգի մէջ են իրենց ժամանակին և ուշադրութեանը մեծ մասը հանդերձնուն համար ծախելու՝ որոնց որ սիրար բարձրագոյն և լաւագոյն բաններու սիրով լցուած է :

ԼԱՒՑԵՐ

Անշահասիրութիւնը Լուտերին սեպհական մէկ յասկութիւնն էր։ Աշխարհիս պատիւն ու շահերը ձգած էր անոնց որ զանոնք կը սիրէին։ Հետեւել հասուածը որ առնուածէ իր մահուանէ քանի մը տարի առաջ ըրած կտակէ մը, կը ցուցընէ թէ Լուտեր որբան ոչինչ կը սեպէր հարստութիւնը որն որ ձեռք ձգելու համար հազարաւորները զոհ կ'ընեն առկենաց ամեն վայելքներն ու գալիք աշխարհին ալ երջանկութեան յոյոր։

Ի արեկարգիչին խօսքերն ասոնք են, «Տէր Աստուած, շընորհակալ եմ որ կամեցար որ ևս երկրիս վրայ աղքատ ըլլամ և մնարացիի։ Ոչ տուն ունիմ, ոչ երկիր, ոչ ատակ և ոչ ալ ինչ և իցէ ստացուածք, որ իմ մեռնելքս ետք ձգեմ։ Դուն ինծի կին մը տուիր և զաւկըներ, զանոնք քեզի կը յանձնեմ, մեծուր անոնք, կերակրէ, սորվեցուր և պաշտպանէ զանոնք, ինչպէս մինչև հիմա զիս պահեցիր՝ ո՛վ որրերուն հայրը, և որբեարիներուն գատառորդ»։

Վա երեւելի անձին աղքատութիւնը՝ հարստութիւն ձեռք ձգելու միջոցներ չունենալէն չեր, քանզի քիչները այնպիսի պատեհութիւնն և միջոց ունէին։ Ոսքունիայի կայսրընտիրը Ծնեպերիի մէջ բովք մը ընծայեց Լուտերին, բայց անիկայ վեհանձնութեամբը հրաժարեցաւ ըսելով՝ «Չըլայ որ սատանան փորձեմ» զիս փորձելու, որ տէր է աս ստորերկրեայ բոլոր գանձերուն»։

Լուտերի թշնամիքն ալ անգէտ չեն թէ Լուտեր կ'արհամարհէր ոսկին։ Պապերէն մէկը հարցուց կարտինալին մը թէ ինչու ան մարդուն բերանը արծաթով և ոսկիով չեն գոցեր։ Կարտինալը պատասխան տուաւ թէ «[Ն Կ]երմանացի գազանը ստակը բանի տեղ չդներ»։

Կիւրաւ կը հասկըցուի թէ պյափիսի մարդու մը սուստաձեռնութիւնը իր կարողութեան չափով կ'անցնի։ Անգամ մը խեղճ ուսանող մը իր աղքատութիւնը երբ պատմեց Լուտե-

րին, Առաջեր ինդրեց կնոշմէն որ քիչ մը ստակ տայ ան աղքատին, և երբոր կինը խմացուց թէ ստակ չունին, Առաջեր հոն գտնուած մեծագին գաւաթմ մը դիպուածով տեսաւ, շուտով առաւ ու տուաւ ան աղքատին ու ըստ . Ո՞ւ առ դաւաթմը ու ծախէ և կարօտութիւնդ լեցուր": Առաջեր իր նամակներուն մէկուն մէջ կըսէ . "Առզար դահեկանի չափ ստակ ընդունեցայ Շաավարերիմէն . և հինգ հարիսրի չափ ալ Ալեքրիմէն . անանկ որ սկսայ վախնայ որ չըլլայ թէ Վատուած առ աշխարհիս մէջ վարձատրէ զիս : Բայց ես կըսեմ որ անով դոհ չեմ կրնար ըլլալ : Խոնչ պիտի ընեմ այնքան ստակը . կեսը տուի Եւ . Եւ . ին և զանիկոյ ուրախացուցի":

ՊԱՄԱԿԻ ԿԻՆ ԷԼ

Պամակ մը հոգի որ պառաւ կնկան մը տուն հիւր էին գացեր, կը հարցուանեն անոր թէ Առատուածաշունչ ունի՞ս խամուն": Աինը առանց առ կերպ հարցմունք ընելուն կը բարկանայ, և Առուք զիս Տեմանսս կարծեցիք՝ որ այդպիսի հարցմունք կ'ընէք" ըսելով՝ կը կանչէ պղտիկ աղջիկ մը, և կը հրամայէ որ երթայ Վատուածաշունչը բերէ զզօցէն : Եւ թէ պիտաւ մարդիկը կը խնդրեն որ ձանձրութիւն չընէ և հանդիսանայ, ստկայն կինը պեղելով թէ պիտի բերել տայ՝ որ տեսնեն թէ ինը հեթանոս չէ, արտորցուց աղջիկն որ իր հրամանը կատարէ : Տարեկազմ և մաքուր Վատուածաշունչ մը եկաւ . ծերը ձեռքն առաւ ու երբոր բացաւ՝ սկսաւ կոչել դարմանքով մը և ըսել . Ալլոքան ուրախ եմ Պարսննէր՝ որ Վատուածաշունչը բերել տարի, ահա իմ ահնոցս հաս է եղեր . երեք տարի է կը մինառէի ու չէի գտներ":

Ենթերցո՞վ Տեմանսս կոչուելու արժանի չէ՝ աս պառաւը :

ՕՐ ՏԵՐՈՒՆԵԿԵՆ

Խամդալ ու գործել,
Վատուած արդինեց.
Վայսօր Առւրբ պահել,
Անեղի պատուիրեց :

Ծակորն ու Ամինասը՝ երկու եղասյրներ, և քրիստոնեայ ծնուցաց ալ զաւակներ, սովորութիւն ունեին Ակրակի օրերը Ակրակնաւոր գպրոց երթալ :

Աս տղաքը փոխանակ շուտով և շխտակ գպրոց երթալու, երբեմն ճամբառն վրայ կը տնտընացին և քիչ մըն ալ կը խաղային գեշ տղոց հետ :

Աս չար ընկերները կը ջանային համոզել զանոնք որ բնաւ գոլլոց չերթան ու իրենց հետ խաղան, ու իրիկունը երբոր տուն երթան՝ խաբեն իրենց ծնողքը թէ գպրատունէն կուգան . և այսպէս ոչ միայն Առւրբ Օրը կատելու, այլ և չարաչար տուտ ալ խօսելու կը խրատեին :

Եղանակն ամսու էր, և օրն ալ պայծառ . և բոլոր բնութիւնն ալ գիտես թէ զուարիթացած էր : Աս Առւրբ Օրը ան ազաքը նորէն իրենց չար ընկերներուն պատահեցան : Երբոր աս չար տղաքը կը ջանային համոզել զիրենք՝ երթալու գետեղերը խաղալու, անոնք փոխանակ վճռաբար ուշելու, կըմիրմացին, տարակուսեցան և վերջապէս փորձութենէն յաղթուեցան, և սկսան երթալ գետ ՚ի գետեղերը անհանդարու խոզմանքով : Արտերնէն կը զգային որ ըրածնին գեշ բան է, և Ասուուած կը տեսնէ զիրենք, և պիսի պատութէ զիրենք, թէպէտե ծնողքնին չեն տեսներ . և այսպէս անհանդիւս սրտով յառաջ կ'երթային : Չար բանէ մը երաժանկութիւն չենք կրնար զգալ կամ ունենալ :

Ակսան ջուրին քով խաղալ . և Ծակորը յանդգնելով այնքան մօտեցաւ եղերքին՝ որ ալ հաւասարակշռութիւնը կորսընցընելով՝ կը ցաւիմ ըսնելու, ջուրը ինկաւ . և ջուրը խորտնկ էր և հասանքը արագ : Իր ընկերներէն մէկն ալ չհամարձակե-

Հով իրեն օգնելու, ջուրերը առին զենքը տարին ու խղզուեցաւ:

Ով կրնայ պատմել Մինասին երկիւզն ու Խղչին խայթը՝
երբոր իրենց անշնազանդուժեան պառեղը տեսաւ. և ով
կրնայ ստորագրել անոնց խանդակաժ ծնողքին վիշտն ու կոկի-
ծը՝ երբոր իրենց որդույն անկինդան մարմինը իրենց աչքին
առջին երեցաւ: Ասիկայ ցաւալի օրինակ մըն է և զգուշու-
թիւն մը Աստուծոյ պատուիրանքը չկոտրելու և ծնողաց ան-
շնազանդ չըլալու:

Ա Ս Տ Ո Ւ Ե Ռ Ե Ջ Ո Ւ Ի Ն Զ Գ Ի Բ Ք

Աստուածաշունչ Վիլլը յարդութեամբ կարդա: անոր
ամէն մէկ տողը որ կը կարդաս՝ մտածէ թէ Աստուած կը խօ-
սի հետդ: Արջմութեամբ կարդա. կեանքն ու մաշը քեզի
ներկայացընող Վիլլը մըն է ան. և գուն վերջը անոր խօս-
քերովը պիտի դատուիս: Խղճմտանքն ու Առըր Վիլլը եր-
կու վկայներ են, և Աստուած անոնց վկայութիւնովը քեզ պի-
տի դատէ: Աիրով կարդա Աստուծոյ Շանը. քու սիրոտ
թող կենդանանայ և ջերմանոյ անով: “Հե՞ որ սիրոտնիս մըր
ներսիդին կը բորբոքէր, երբոր ինքը մեր հետը կը խօսէր”, ըսին
աշակերտները: Աստուծոյ Շանը ոչ միայն քեզի առաջնոր-
դելու ճրագ, այլ նաև զքեզ ջերմանոյնելու կրակ ըրէ: Առըրը
Վիլլը կարդա ոչ իրեն. մէկ պատմութիւնն մը, այլ իրեն Աս-
տուծմէ քեզի խրկուած նամակ մը, սրահիդ ազգելու համար
քու ձեռքդ արուած: Աղօթք ըրէ որ զանիկայ գրող նոյն
Առըրը հոգին օդնէ քեզի կարդացած ատենդ՝ որ իր օրէնքին
զարմանալիքները յայտնի և յատակ աչքիդ երենան:

ԵՆԴԵՀՈՒԹԻՒՆ ՀԱԳԻՈՒՑ

Օր մը պարտէզին մէջ առանձին պարտած ատենաս միտքս խորին մտածութեան մէջ ինկաւ առ երևելի նիւթին վրայ, որ հիմն է բարօյականութեան և աղբիւր ամէն պատուական յցաւերու և ուրախութեան . և սկսայ ձեռնարկութիւններ ընել առ կերպով՝ թէ նախ հոգիին բնութիւնը և մասնաւորապէս աննիւթականութիւնը, որ թէպէտե բացարձակապէս հարկաւոր չէ յաւիտեանս ապրելուն, սակայն այսու ամենայնիւ զօրաւոր ապացոյց մը կրնայ սեպուիլ : Եւ երկրորդ՝ հոգւոյն կիրքերը և բաղձանքները և գլխաւորապէս ապրելու համար ունեցած սէրը, ոչնչանալու վրայ ունեցած սոսկումը, և անմահութեան վրայ ունեցած յցոր, առաքինութեննէն զգացած ներքին հաճութիւնը, և մոլութեննէն յառաջ եկած անհանգստութիւնը կը ցուցընեն թէ հոգին առ կեանքէն անդին կեանքի մը կը սպասէ : Խսկ երրորդ՝ Աստուծոյ՝ գերագոյն Եշակին բնութիւնը՝ իր արդարութիւնը, բարութիւնը, իմաստութիւնը և ծշմարտախօսութիւնը առ նիւթին հաստատութեանը մեծապէս օժանդակութիւն կը ընեն :

Իսոյց բոլոր առ և առոնց նման փաստաբանութիւններուն մէջ ինծի նոր և աւելի զօրաւոր փաստ մը երևցաւ հայոց հայութեանը յառաջդիրութեանը ունի ՚ի յառարեւելութեան՝ առաջ երբեւ հասնելու : Այսորդ մը ի՞նչպէս կրնայ խորհիլ թէ ան որ տարապայման կատարելութեանց ընդունակ է և մինչեւ յցաւիտեանս նորանոր յառաջադիմութիւններ կը ընէ, ի՞նչպէս կրնայ խորհիլ, կը սեմ, մէկ մարդ մը թէ այսպիսի էակ մը ծնածին պէս ոչնչութեան մէջ ընկղթի՛ : Այսպիսի կարողութիւնները առանց վախճանի եղած են :

Անասուն մը կը հասնի իր կատարելութեանը՝ որ անկէ անդին չկրնար անցնիլ . քանի մը տարիին մէջ ընկղթի՛ :

յառաջադիմութեանը կը հասնի և այնուհետեւ նոյն վիճակին մէջ կը մնայ՝ առանց զարդանալու : Եթէ մարդուս հոգին ալ հասնէր իր կատարելութեանը, եթէ իր կարողութիւնները կատարելապէս բացուեին և ալ ևս յառաջադիմութիւն ընելու ընդունակ չըլլար, ան ատեն կրնայի երեակայել թէ հոգին անզգայանայ և ոչնչանայ : Իսյց կրնա՞նք հաւատալ թէ մէկ խոհուն էակ մը՝ որ մշտնչնաւոր յառաջադիմութեան մէջ է, և կատարելութենէ ՚ի կատարելութիւն կ'անցնի, կրնա՞նք հաւատալ թէ այնպիսի էակ մը իւր Վարդչին դործքերուն դեռ նոր նայիլ սկսած, և անոր անհուն բարութեան, իմաստութեան, և կարողութեան գեռ քանի մը սքանչելիքը չտեսած՝ պիտի կորնչչի իր ճամբորդութեան և հետամտութեան սկիզբը :

Ո՞արդուս ներկայ վիճակը գիտելու ըլլանք նէ անանէ կերեսի որ միայն իր տեսակը շարունակելու. համար եկած է աշխարհ : Իրեն յանորդ մը կը պատրաստէ . և անօթջառպէս իր տեղը անոր կը թողու կ'երթայ : Կեանք վայելելու ծնած չերեիր, այլ ուրիշներուն կենաց յանորդութիւն տալու համար :

Ուրիշ կենդանեաց վրայ աս բանը ղարմանալի չէ, որոնք մը դործածութեանը համար եղած են, և իրենց գործքը քիչ ժամանակի մէջ կրնայ ըմբնալ : Ըերամը իր պաշտմու լըմինցընելէն ետքը հաւկիմը կ'ածէ և կը մեանի : Իսյց մարդը՝ իր ընդունակութեան չափովը գիտութեան չհասնիր, իր կիրքերուն յաղթելու ժամանակ չունի, ոչ ալ իր հոգին առաքինութեան մէջ հասաւաելու՝ արտօրնոր աս կեանքը ձգելէն առաջ : Աշխուն իմաստութեան տէր Վատուած մը ասանէ պառաւոր արարած մը այսպիսի չնչի՞ն վախճանի մը համար պիտի տանջներ : Խոչ զուարձութիւն կրնար ունենալ այնպիսի կորըստական և վաղամեսիկ բանական էակներէ : Պիտի տա՞ր մեզի տագանդներ՝ որ անգործ մնային . և ողիտի զարդարէ՞ր զմեղ այնպիսի ընդունակութիւնով որ անկատար մնար : Խոչպէս կըր-

նակը գտնել ան իմաստութիւնը՝ որ կը փայլի մարդուս արար-
չութեան մէջ, թէ որ աս աշխարհը գալիքին մէկ պատրա-
տառեղին կամ նախագուռն չուպենը. թէ որ չհաւասանք թէ
ան բանական էակները, որ խումբ խումբի ետեւ կելլեն և
շուտով աներեցով կը ըլլան, աս աշխարհին մէջ իրենց կենացը
սերմը կը նդռնին միայն, և եռքը լաւագոյն կլիմայի մը փոխ-
ուելով հան պիտի ծաղին և ընդարձակին մինչև ցյաւիտն ան:
Ոստ իմ կարծեացս կրօնքի մէջ չկայ աւելի հաճոյական և հա-
մոզական խորհրդածութիւն մը, քան մշտնչնաւոր ցաւա-
շաղիմութեան խորհրդածութիւնը:

Երեակայէ որ հոգիդ ՚ի զօրութիւնէ ՚ի զօրութիւն պիտի
անցնի. խորհէ անգամ մը որ հոգիդ յաւիտեանս նորանոր
փոռքով պիտի փայլի, և մինչև ցյաւիտեանս պիտի պայծա-
ռանայ, և առարինութեան վրայ առաքինութիւն և գիտութեան
վրայ գիտութիւն պիտի աւելցընէ, և տես թէ ո՛ըքան զար-
մանալի յարմարութիւն կը գտնեա՞ մարդուս մուրին բնական
եղած փառաց և զարգանալու սիրոյն նկատմամբ: Մինչև
անգամ Աստուծոյ ալ զուարձալի է տեսնել արարած մը յա-
ւիտեանս իր աշքին առջև գեղեցկացած. և երթալով իրեն
նմանացած:

Ինծի կը թուի թէ աս խորհրդածութիւնը՝ թէ հունաւոր է-
ակ մը կատարելութեան պիտի երթայ, բաւական և առարին
էակներուն մէջ նախանձութեան ոգին և գերագոյն էակնե-
րուն մէջն արհամարհութեան ոգին բնա ջինջ ընելու:

Քերովրէն՝ որ հիմա իրակ Աստուծուս մը կ'երեկի մարդուս,
անտարակցյա ժամանակ պիտի գայ, որ մարդուս հոգին ալ
անոր հիմակուան ունեցած կատարելութեանը պիտի հասնի,
նաև մինչև ժամանակ պիտի գայ որ ան հիմա կուան սքանչելի
սեպած կատարելութեան վրայ պիտի գառնայ նայի իրբն ան-
կատարութիւն: Ճշմարիտ է որ գերագոյն բնութիւնը՝ ալ

աւելի յառաջադիմութիւն կ'ընէ և այնպէս իր գերազանցութիւնը կը պահէ, սակայն դիտէ որ իր ներկայ վիճակը որքան բարձրագոյն և գերագոյն ալ ըլլայ, ժամանակ պիտի դայ որ ստորին բնութիւնը անոր ալ պիտի համնի, և պիտի փայլի նշն փառքով :

Խնչ ղարսացմամբ և յարգանօք նայելու Ենք մեր հոգին ներուն վրայ, ուր ծանծկուած է առաջինութեան և գիտութեան սյոսդիակ գանձերը, և կատարելութեան անսպառ ազբիւրները : Մենք չենք գիտեր հիմակուընէ թէ ի՞նչ պիտի ըլլանք, ոչ ալ մարդուս միտքը կընայ ըմբռնել ան փառքը՝ որուն ժառանգ պիտի ըլլայ :

Հոգին՝ նկատմամբ իր Ազարչին, մամթեմադիգական ան գծերուն մէկուն նման է որ կը մօտենայ ուրիշի մը մինչեց յաւիտեանս առանց անոր դպչելու կարող ըլլալու : Ո՛չ ասկէ աւելի հաճյական և դմօսյեցուցիչ խորհուրդ մըն ալ կա՞յթէ մենք յաւիտեանս կը մօտենանք անոր՝ որ է օրինակ ոչ միայն կատարելութեան այլ և երջանկութեան :

Ի Ե Ր Ո Յ Ս Ե Կ Ա Ն Ե Լ Ի Ս Ե Ւ Ֆ

Անք ապականացու մարմինը մէկ անհաստատ տուն մըն է . սրտին ամէն մէկ բաղխումը տանը դուռը չալել մըն է մեր վտանգը մէզի զրուցելու համար :

Առջե՞ս ճանչնալ ան մարդը՝ որուն իիստ շատ կարօտ ես քու վերակացուդ ըլլալու : — Հայելին մէջ նայէ, և հոն իսկ և իսկ ան անձը կը տեսնես :

Եթէ յառաջ երթանք կամ եթէ ետ, եթէ աջ կողմն երթանք կամ եթէ ձախ, ամէն մէկ քայլերնիս դէպ ՚ի գերեզման կը տանի զմեզ :

ՃՇմարիստ իմաստութիւնը՝ գիտնալու արժան բանը գիտնալ
և ընելու արժան բանը ընելն է :

Ուշ որ անհաւատ մը դքեզ համուելու ըլլայ որ Աստուա-
ծաշունչ չկարդաս, ըստ անոր թէ իր խօսքը կը կատարեմ
երբոր բնիքը լաւագցին գիրք մը բերէ քեզի :

Տրտմեալ անձը միսիթարութիւն գտնելու համար միշտ վեր
նայելու է դեպ ՚ի երկինք . քանզի թէ որ մեր գլխուն վրայի
երկինքը մուժ ըլլայ, անշուշ մեր ոտքին տակի երկիրը աւելի
մուժ պիտի ըլլայ :

Ան բարեկամն որ թեթև շողոքորթութիւն մը կ'ընէ քեզի,
քու թշնամիդ է . իսկ ան թշնամին որ արդարապէս կը յան-
դիմանէ քեզ, բարեկամն է :

Ինչպէս որ արաւուը արշալցյան կ'երգէ՝ և սոխակը իրի-
կունը, ասանկ մենք ալ առաւուանց Աստուծոյ մարդարապու-
թիւնը հռչակելու ենք, և իրիկուան իր հաւատարմութիւնը :

Ան որ Աստուածպաշտութիւնը զանց կ'ընէ՝ իրեն համար
կը պատրաստէ գտանահամ ջուր մը և օշինդրէ շնուռած կե-
րակուր մը, փուշէ հիւսուած գլխարէ մը և տատակալից ան-
կողին մը, վշտալից կեանք մը և գառնակսկիծ մաչ մը :

Ապարտութիւնը քրիստոնէական հանգամանք մը չէ, և սա-
կայն շատ մարդիկ՝ որ ինքզինքնին քրիստոնէայ կ'անուանեն՝
հպարտ են : Խոնարհութիւնը քրիստոնէական շնորհը մըն է,
և սակայն քիչերը որ ինքզինքնին քրիստոնէայ կ'անուանեն՝
ճշմարտապէս խոնարհ են :

Ուշ որ աշխարհ իմ սրտէս անցածները գիտնար, ի՞նչ պի-
տի խորհէր իմ վրաս . ես իմ սրտէս անցածները գիտեմ, ու-
րեմն ես ի՞նչ կը խորհիմ իմ վրաս :

Ամենէն աւելի անիրաւը, ամենէն աւելի ապերախտը, և ա-
մէն բանէ աւելի խաբելու և մարդուս սիրուն է :

ՔԱՐԱՏԵԿԱՆ

“ՊԵՐ ԵՍ, ՄԱԿԱԿԱՆՑԻ ՎԻՃԱԿ”

Վահագուն տարեկան ծերուն մէկը 1797ին կազանքին գիշերը պատռհանին մէջ տրսում տիտոր կեցած, աչուշները գէտ ՚ի երկինք վերցուց, ու կապուտ երկինքին վառվոռուն ասազերը մէջ մը աչքէ անցընելէն եսու՝ գարձաւ երկրիս վրայ նայեցաւ, ու անանիկ երեցաւ իրեն թէ աշխարհքիս երեսը իրամէ անհանդիսաւ իրմէ թշուաւ մարդ չկայ. վասն զի իր գերեղմանը ոտքին տակը հասած աեւաւ, վախուն ոտք իջեր եր ինչուան գերեզմանին տակը, և հետո իր մանկութեան գեղեցիկ ժամանակէն որիշ պաշար չէր բերած՝ բայց եթէ յանցանք ու խղճմառանքի ծանրութիւնը կորառած, սիրով հալած մաշած, միտքը յոգնան տարարդնած, ծերութիւնը տեսակ աեւակ ներդութիւններով լցուած: Մանկութեան օրերը նորէն աչքին առնեն եկան. տեսաւ ան երեսի վայրկեանը որ իր հայրը վնայրը երկու տեսակ ճամբու դլուխ կեցուցեր եր որ ինքն ընարե իր ուզածը. մէկուն ծայրը խաղաղ ու երջանիկ երկիր մըն եր՝ ամէն բարեփներով լցուն ու ամէն ժամանակ լուսաւոր. մէկալին ծայրը խաւարային անդունդ մը, անել լաբիւրինմոս մը, ամերով վիշապներով լցուն վիշ մըն եր: Խե՞զ մարդը, կարծես թէ ան վայրկեանէն սկսաւ ան օձերուն թօցնը զգալ, ան վայրկեանէն ալ վիշապները ական իրեն սիրով կրծել: “Կորէն վեր վերցուց աչուշները. ավահանքանկութիւն, ուշը ես”, ըստ. աահ, հայրը: Տեսաւ որ լմերուն վրայէն շրջմովիկ կրակներ երեցան ու անցան. “Վահ ասոնք են իմ խննիթութեան օրերը” ըստ.

Հառաջելով։ Տեսաւ որ ասուղ մը երկնքին մէկ ծայրէն ելաւ, ու գողղողալով սահեցաւ անցաւ . “Ղահա աս է իմ” որինակա”, կանչեց ողբալով . և զդժման խայթոցները աւելի խորունկ մը տան խրեցան իր վհատած սիրար։ Ան ատեն աչքին առջեր բերաւ բոլոր իր հասակակից մարդիկը, որ ատենով իրեն պէս տղայ էին, և հիմա ասդիս անդին ցրուած՝ բարեպաշտ, առաքինի, արդար ու բարերար մարդիկ եղեր են, և առ կաղանդին գիշերը ուրախ զուարժ կ'անցընեն։ Ան միջոցին եկեղեցւոյն զանգակակը զարնել . ան ձայնէն մէկէն միաբը եկան իր ծնողքն ու աղականները, որ կաղանդին օրը յրեն ի՞նչ բարեմաղթութիւններ կ'ընէին, և ի՞նչ խրատներ կու տային . և ինքը ան բարեմաղթութիւններուն տեղը հիմա ի՞նչ խեղճութեան մէջ ինկեր է . ան խրատներուն տեղը ինչուան ան վայրկեանը ի՞նչ ճամբայ բռներ է : Արտին ցաւէն ու երեսին ամօթէն՝ ալ չկրցաւ նայիլ երկինք, որ իր հայրը հոն էր . վար առաւ աչուըները, և մէկէն լըդի արցունքները վաղեցին աչքէն ու ձիւնով ծածկուած գետինը թափեցան . ա՛յս ըրաւ նորէն բոլոր սրտանց, տեսաւ որ մէկը չկայ զինքը միսիթարոզ . “Ղահանկութիւն”, կանչեց նորէն . “օ՛ւր ես . գարձիր եկուր ինծի նորէն” : ԱԷՅ մ՞ ալ տեսնէ որ մանկութիւնը դարձաւ եկաւ . վասն զի բոլոր աս բաններս երազ են եղեր որ կաղանդին գիշերը տեսեր էր : Ինքը զեռ մանկութեանը մէջ էր . միայն յանցաներները երազ չէին : Փառք տուաւ Ղատուծոյ որ իր մանկութիւնը դեռ չէ անցած . փառք տուաւ որ դեռ ինքը կրնայ մոլութեան ճամբէն ետ կենալ ու առարինութեան ճամբան մանել, որպէս զի բարերեր ու երջանիկ երկիրը հասնի :

Դարձէք դուք ալ իրեն հետ, սիրելի որդեակիք, թէ որ իրեն պէս մոլորեր էք . աս սոսկալի երազը ձեր դատաւորն ըլլոյ ասիէ ետքը : Զըլլայ թէ օր մը հարկադրիք կանչելու թէ

“Ղարձիր եկուր մանկութիւն” . և առ գեղեցիկ մանկութիւնը
մէջ մըն ալ չդառնայ :

Ե Բ Դ

Ա Խ Ի Ռ Ի Գ Ի Ռ Ո Ւ Պ Ա Ծ Տ Ո Ւ Կ Ե Կ Ե Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե

Երանի՝ անսնց՝ որոնց ոտքերուն
Ճըշագ է քոյին խօսքուդ երկնային .
Խաղ ցնծան անոնք որ շաւիզներնուն
Լոյս ունին քուկին բանդ աստուածային :

Քու խօսքովդ է Տէ՛ր, որ մենք կ'ունենանք
Հաւատք՝ լոյս՝ մէր՝ կեանք և անմահութիւն .
Յայտնութեամբ քոյին բանիցդ երկնասաք
Հանճար կը գանանք և խմաստութիւն :

Ճշմարիտ է որ քու մեծութիւնըդ
Ամէն գործքերուդ մէջ ալ կը տեսնանք .
Խակ ողորմութիւնդ ու մեծ շընորհըդ
Վրու Առորք Գրքիդ մէջ միայն կը կարդանք :

Առեւ և լուսին և անթիւ աստղերն՝
Զեռքիդ գործքերոք մեջ շատ կը կրթեն .
Աւու Առորք Գրքերուդ հետեւահ խօսքերն
Երկինքը հասնել մեջ կ'առաջնորդեն :

Դաշտերը մեզեւ կերակուր կու տան
Ու քու բարութիւնըդ կը քարոզեն .
Բայց կենաց պրատուդ յաւիտենական
Ալ քաղենք միայն Աստուածաշունչեն :

Ահա հոն է մեր պատուական գանձը,

Ան է մեր հոգւոյն յուսոյ խարիսխը.

Ան կափորին մեր տառապեալ անձը.

Անկեց կը լեցուի որտերնուս իդձը :

ՏԵՐ՝ յայտնէ բնծի քու օրէնքներըդ,

Ու Առողք շոգւովրդ բնձ առաջնորդէ —

Ու զիզ հասկընալ Աւետարանըդ

Եւ իմ փըրկութիւնըս սորվիլ անկէ :

ԱՊՈՔ ՔՐԻՍՏՈՆԻ ԹԵՂԱԿԱՐԱՒԹԵԼՆԻ ՀԱՄԲ

Օարթիր զարթիր աջ տիրական,

Կ արժէ ուժովդ զազգըս մարդկան .

Որ զօրութիւնդ աշխարհ տևսնէ,

Եւ յաղթութիւնդ գովարանէ :

Ես եմ Եշովայ ՏԵՐ Ասուած

Կոչէ թող ձայնդ հեթանոսաց .

Զայնէդ մեհեանը թող կործանին ,

Եւ պիղծ սեղանկ թող տապալին :

Մարգու արիւն ալ չը թափուի ,

Ունայն զոհեր չը մատուցուի .

Որդիք մարդկան ապաւինին

Անդաւ որաց միակ վրկչին :

Յաց զօրութիւնդ աջ տիրական

Որ չարութիւնը բնաջինջ ըլլան .

Դշմարտութեանդ լսոր իջնայ

Որ ստութիւնն անհետ ըլլայ :

Խեր Ախովեն յաջող ժամը .

Ճաղմէ հօտիդ յրուածները .

Ընորհէ տեսնենք ըսրանչացած

Համայն աշխարհ մեկ հօտ եղած .

Ամենակալ բարի Աստուած ,

Խրկէ շնորհքդ բոլոր մարդկանց

Ար ան յազմէ դիմամարտից ,

Տիրէ Վրիստոս Տէրն ամենից :

ԵՍՏՈՒԵԺ ՄԵՐ ՀԱՅՐԷ

Ավ տէր Աստուած կը զիջանիս :

Եւ իբրև այլը զիս կ'ընդունիս :

Քեզէ որդեակ արկար՝ առգէտ ,

Դառն որ մեծ ես և ամենադէտ :

Խրիւ իմ այլը կրնան լսել

Աւ աղօթքիս պատասխանել ,

Վանզի շնչին արդայ մըն եմ ,

Աւ ամէն օր կը մեղանչեմ :

Դառն այլը ես . ինձի օգնէ

Աւ հեղ խոնարհ սիրտ մըն շնորհէ ,

Ար միշտ ջանամ պարաբըս ընել ,

Խօսքով գործքով քեզ ծառայել :

Դառն այլը ես . պիտի յուտամ ,

Անչ նեզովմեան մէջ որ ըլլամ ,

Ուէ պէտք եղած շնորհքն առնեմ :

Աւ միշտ զքեզ փառականեմ :

Դառն այլը ես . քեզ կ'աղաւեմ

Ար երբ օրերս լընեցընեմ

Քառ մեծ սիրովդ ես վեր ելլամ

Աւ միշտ բարի զառակդ ըլլամ :

ԵՐԻԿԵԼԻՄ ԵՇԵԼԻ

Օրէշնեալ Աշխարհ մը կոյ
Եղբկես չեռու ,
Որ Տէրը պիտի տօյ
Ընարծավներու .
Ուր որ պիտի կենան
Ու Տէրոջը պէս ըլլան ,
Փառքի ու դոհութեան
Երգն երգելու :

Ամէն դէմք կը փոյլի
Փառքով պատաճ ,
Ուրն պիտի չը պակախ
Փրկչն ծագած ,
Ո՞ւ ան փառքին վազնենք
Ու պըսակը ժառանգենք ,
Լցոի պէս հոն փոյլենք
Ո՞ւշտ աղատաճ :

Են սուրբ Աշխարհն թաշնիք
Ո՞ւծ փափառով ,
Խնչու ալ երկմբանիք
Չըշտառալով .
Երանելի կը ըստք
Երբ մեղքէն ազատ մնանք
Տէրոջը քովն երթանք
Ո՞ւշտ ապահով :

Ո՞ւր աօրը տանը մէջ
Խռար չըկայ ,
Ալ փոյլի լցու անշէջ
Անօր փըրոյ .
Ուստի շուտով երենք ,
Եւ դէպ ՚ի երկինք վաղենք
Ու երթալով երգենք
Վալուխա :

Ե թի ի ն ք ի ո հ ի լ լ Խ ղ ի թ ի ի ն է
 Ծնծռւմնաղ, ցնծռւմնաղ միշտ մենք վազենք,
 Առբրգերուն փառաւոր տեղը ելլենք,
 Ծիստսի ձայնը լսենք ու ցնծանք,
 Ծնծռւմնաղ, ցնծռւմնաղ իր քովն երթանք:
 Կարճ է ճամրան, պիհար շուտ վերջանայ:
 Տուներնիս միշտ Աստուծոյ քովն ըլսոյ,
 Տէր Ծիստսի փրկութեան ա՛չ հասնինք,
 Ծնծռւմնաղ, ցնծռւմնաղ միշտ հոն հանգչինք:
 Անդով առաջ գացողներ շատ եղան,
 Եւ մեղ ալ հոն տեսնելու կը ցանկան,
 Որ Վասոնուկին քաղցրը երգեր երգենք,
 Ծնծռւմնաղ, ցնծռւմնաղ միշտ ան օրչնենք:
 Քաղցրը ձայներ ականջնիս կը հասնին,
 Օրչնեալներուն քընարներն կը լսուին,
 Առբր հրեշտակաց երգերնին կը լսենք,
 Ծնծռւմնաղ, ցնծռւմնաղ հոն, վեր վազենք:
 Ամհը շուտով թէեւ մեղ հոն տանի:
 Չրվախնալով վեր ելլենք Ծիստսի,
 Վերեղմանին մէջ Անոք որէս պառկինք,
 Ծնծռւմնաղ, ցնծռւմնաղ Անով ննջենք:
 Առբր յարութեանն առաւօտըն ելլենք,
 Ամհը յաղթած խայբանած ալ աւեսնենք,
 Երկնային սուրբ քաղաքին մէջ շրջինք,
 Ծնծռւմնաղ, ցնծռւմնաղ հոն քընակինք:

ՍՈՒՐԲ ԿՐՈՅ ՊԵՏՈՒԽԵԿՆԻԹ Ի ԻՆՔ

Խնչ բան է որ զիս կը տանի
 Օրհնեալ ճամբան սուրբ երկնքի,
 Ու յաւիտենական կեանքի . —
 Իմ պատուական Սուրբ Կիրքս է :

Խնչ բան է որ կը պատուիրէ
 Օյսատուած սիրել որ այլըս է ,
 Ու միշտ հոգիս կը պաշտպանէ . —
 Իմ պատուական Սուրբ Կիրքս է :

Խնչ բան է որ ինձ խօրատ կու տայ
 Ժնէ հոգիս հոս միշտ չըմնար ,
 Բայց շուտ մը դատաստան կ'երթայ . —
 Իմ պատուական Սուրբ Կիրքս է :

Խնչ բան է որ ինձի կը տէ
 Ժնէ Տէրն սիրել իմ պարաքըս է ,
 Ու ամէն օր վախնալ անկէ . —
 Իմ պատուական Սուրբ Կիրքս է :

Ո՛չ երանի՝ թէ աս ըլլար
 Իմ մեծ գանձըս երկրիս վըրայ .
 Ու ջանքըս միշտ ողովիլ ըլլար
 Իմ պատուական Սուրբ Կիրքըս :



ՊՐՅՈՒՆԻ ՑՂԱՅԻ ՄԷ ՓԵՓԵՔԷ

Հրեշտակ մ'ըլլալ կ'ուզեմ ես,
Երիբը ըլլակիլ.
Ուաղ մ'ունենալ զըլիսուս վըրոյ,
Եւ սուրբ քընար զարնել:
Ան անդ փրկչիս առջել,
Ծաղթաղական երգեր
Պիսի անուշ յեզուսի մը
Երգեմ ցորեկ զիշեր:

Ան երջանիկ երկմէրը,
Ողի մը ձայն չըլլար.
Եւ չարութիւն զործողը,
Ան անդ րընաւ չերժար:
Բայց օրհնութիւնն ու փառքը,
Ապաւը և սուրբ սրանի
Պիսի տամ ես Տէրոջը
Ծնմիւ հրեշտակաց քով:

Ես յանցաւար տղայ եմ,
Բայց Տէրը կը ներէ.
Եւ իր ձըրի շնորհքովը
Հոգիս պիսի փրկէ:
Ով սիրելի փրկիչը,
Երբ մեռնելու ըլլամ
Հրեշտակներուն խումբովը
Ը խոակ քու քովոյ դամ:

ՈՇ ան օրհնեալ առենին՝ ես
Հրեշտակ պիսի ըլլամ.
Արբաց հետ միասին՝ ես
Փրկչիս առջն իշնամ.
Փառք՝ օրհնութիւն՝ պատիւ միշտ
Ծնոր մատուցանեմ,
Ծնմիւ օրեր իր քովը
Գիշեր ցորեկ երգեմ:



9560

2013

